

ՅԱՐՄԻԹԻՒՆ Ռ. ԱԽՍՈՒԵԱՆ

53

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՒ ՕՏԱՐ

ԲԱՐՁՐԱԿԱՆ ԶՈՒՄՐԱՎԱԼԻՔՆԵՐ

1948



A 80537

ՅԱՅՐԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ  
ԳՐԱԴԱՐԱՆ

191+99-13

1453

1-31

Հայաստան, ՀՊԱ

Հայաստանի և ստոր բարելա

Հայաստանի բնիքը

52

8.91-29-B

S = 31

WISER

200


Եր ձեմնի այս պիտի իր վետակը նոզին խռովելիք զարութիւնը բարուած նույնացնալ նորմանու Դաւթիւն զակիս, ու ինչու ամեն եւխուառքիւ այնու ոչ ոմ զահօք և զատանամիք կը սիէր:

46. W. WILSON, JR.

Wump, 1 Aug 1948

$$A = \frac{11}{80537}$$





СЕРГЕЙ СЕРГЕЕВИЧ БОЛДЫРЬ

# ՆԵՐԱԾՈՎԿԱՆ

Հայրական և Սուպե Բարոյական Շռարհայիշտերուած մէջ  
ամքաբու առ են 300է տակը ընկերույթն, ընտանեկան, չռկայիկ և  
անհասական զռարձարի պատման ժներ, որոնց է շատերը ցարք  
իրի առենամ չէին:

Այս նոր զրքին հետաքրքրական կողմէ հոն է որ իր մէջ  
կը պարագանէ մոլով ըստիկ միամբու, անկեզդ, անցկերպան և  
յատ անզամ զբան-բաց պատման ժներ, ծիծաղներ, ծաղրանց-  
ներ, ուստի հաջոցներ, որոնք՝ իրենց խորքին մէջ խրառական թույր  
կը կրեն:

Հեղինակին ուշ՝ զրական բարեր որորուելով չի ճախրեր  
և ոչ այսպիսեաւը զերոց ախտամիջին կ'ընէ, այս բառ ժո-  
զովուրդին բերնի երած բառն ու խորքը, ուր անօպակա և  
առանձնահանեներուած կողմէ ողուեկին կոչուելու զռառապարտելիներ:

Հասուրան ժողովուրդը կը խօսի այնպէս թվարէս որ կը մը-  
ռածէ, և ան բառերը կը զարծածէ տեղին՝ իրենց խկանիս անուն-  
ներով, ուստի խորդրաւուր քու մը քաշելու անոնց երեսներուն:

Պահանուածները, խորացի Պահանուի թվառն այնքան  
այս անկացածն կը զանեն որ ամ ամ կը համարեն զայն հանդու-  
մենու ներկայացներ: Բայց Պահանուի գիրքը իրական հայեցի մը է  
կը ուր կ'արտապայմար ժամանակի կը բարձրականաթեան բրափան զիմքը,  
անդրադարձնեան կերպարը: իր պահայի մերժաբեամբ:

Պ. Նաշարեան ժողովուրդին մէջ ապրելով եզան է անոր  
հարազան արտապայմանը՝ իր զեղեցին և ողեն կողմէն երով: Դուք  
հոն կը առենէք մանրէն՝ խուսը պատկերը պարզ գառակարդին՝  
կենցաղի և նիսու ու կացի ընկերէննեն:

Պարզ ժողովուրդը զերազանան խօսք չունի, առեն-  
զանէնի իրշաման բառն և նեցինակը և ըստօթարերն անունաման  
կերպին առեցնողը ըլլարան ամէն բառ անոր համար բնա-  
կան է և իրական:

Խեղին որ բժիշկն համար կարեւորուենէ զարկ է մար-  
ժներն առանձին մասերը, զարշանուաթիւնը, որոնց կը նայի  
յս բնական աշխարդ— և միայն այդ պարագային կընայ ճշմարին:  
ախտանիւառում մը ընեն, և բարեկան զեղերը առլ— այնպէս ոչ:  
համայնքի մը, անհարի մը ներքին իրական աշխարիլ հասկեա-  
յու համար: անհրաժեշտ է զայն խօսեցնել բնական, իրական,  
մերժանուած բառերով և պատման ժներով:

Պ. Նաշարեանի արտաքինավ զռարհայի բայց ներքինավ

կենցաղային իրադան պատմուածքները մեծապէս կը յարակագործեն պատմազ : զեկուցոց , զուարձաբանոց անհամայն , համայնքին և ազգին ընկերային , ընտանեկան , բարյաշկան և կրթական ըմբռանոցամբ խնձերը :

Հեղինակը յոյնզ և անօրին եղբակացամբ հենեներավ : յետզ զբու շնուներ ըբաժ է : որդէպէ զիւրութիւնն ընծայէ ընթերցողին՝ ըմբռանոց զաւորնախուստին սիմառ բանին :

Պ. Նաշագինն մազգութզն համարած մոլովութզն կուտայ իրրին հում նիւթ :

Մզ է հեղինակ :

Պ. Նաշագինն նաև է Մարտ 1878-ին : Նախ ուսած իր թագին Ա. Անդրեասի Նախակրթաբանը , Եւդր . Վարժարանը . Մարտի Ակադեմիայի Բարձր Վարժարանը և այս հետեւած է Յարուս Դաշեկի պատրիթոցքն , արդի յրինաւարա եզամ է 1902ին :

Եղան 40 տարի ուսուցչական պաշտօն վարած է նաև Մարտի : Քիչան և Անդրեազի Ազգ . Վարժարաններան մէջ : Հայերթենի ուսուցիչի պաշտօն վարած է նաև Նորուն Դաշեկի մէջ երկու ասորի : Ա. Ռուք . Պատերազմին վերջ վերապարհուած է ընաւուսք Այնինու շայերու թաղանձուած նորատական Քեմազական հոգածներան շարժմին ան ըրջանի ֆրանական ուժերուն կազզին : Կայերուան ինքնազաւարանութիւնն կախենքուն : Պ. Նաշագինն իր զբոյ անձնուած է երկու պաշտօն : Նախ՝ յարած տկան յանձնախուստին անզամ անկայլելով կառու մաս մարզին բարյաշկանը բարձր պահել առողեար բանախուստինեւեցու , և ապա 1910 անդամներէ բազկաց հարէն զինուորան ան բառացքն առաջնորդութիւնը ստանձնելի թշնամին առաջ թիրու հրցեները մարտեցնեցւ համար :

Պ. Նաշագինն պահի բազմէն վերջ և ըրիւ տարի ուսուցչական վարած է Հ. Բ. Լ. Մինաթեան Կիրիկեան որբանուցին մէջ իր քառահարակ ուսուցիչ : Ա. Խեցակի ուժեր տարի Անդրեազի և Անդրեյիան Անդրեյիկեան Նախակրթաբանութիւնի որբանուցին քան մէջ ուսուածաւարու : է : 1927-ին արևոտ Պէլլուութի Հայ Աւետ . Նախակրթաբարութիւն , Պէլլուութի Ա. Նշան Նախակրթաբարութիւն , Հայֆայի Ազգ : Վարժարաններ և Նոր-ԱՄ արացի մաս ուսուած Մահմետաց Նախակրթաբարութիւն մէջ ուսուցչութեան պաշտօնենք վարերազ բազմաթիւ աշակերտներ առաջարկեց իշեցուացան է : Ուկրիտայէ 1942-ին ուսուցչական պաշտօնենք հրաժարեցու : ինքունքը զրականութեան նախըսուն է :

Երբ աշխարհ հանելու այս համարը , ան կը պատրաստար հրաժարակել մաս որին ուսուցչականի և նրանի պետք երկու համար պիրքը :

Յանուար կը մազթենք մեյ եւթ անսամենիայ բարեկամին :

## ՅԱՌԱԶԱՐԱՆ

Յաւարձախուսութիւնը՝ մեղսոյ մը կը նմանի, որ բռնաւածներու զանգան ծաղիկներէն նեկտոր կը քաղէ, և քողցրահամ մեզը կը պարզանան՝ մարդոց քիմ քիմ անուշաթիւն, և մարմին ար կենանիւթ մատակարարելու համար՝ բայց խայթոց մը սևի:

Խաղաղոցի զբքին Գ. դրույ 1—Ծ համարներուն մէջ կը կորպանք՝ օլմէն բանի ժամանակը կայ. բայս, ծիծաղելու, սուրբներու, կաքանելու, սիրելու և առներու, խռովու և բակլու, զործերու և հանգուստներուն. եւայն:

Եկրոյիկուլ խմասուն պատումը նոյնաթեամբ կ'ընկունինք: Բայց մարդու կեանքին մէջ կան պարագաներ որ մեր մարդին ու նոզին վրայ ծանր կը մնչն: Եսր օքինակ՝ մարմանակն ու մասյին չափազանց յոդեաթիւնը, մատառացն ու յուզումը, որինաթիւնը, բաթորեց ըստը, յուսունառաթիւնը, բանեառաթիւնը, բայութիւնը, բաթորեց ըստը, յուսունառաթիւնը, եւայն:

Այս և առոր պէս պարապաներուն՝ մարդու պէտք է քի մը զռաքարենայ, որ իր սրբին և նոզին վրայ ձակրացոց արամաթեան և զանուսթեան թափանցից մշաշլ փարատի, իր շիզերը հանգարանին. մյուցը պայծառանայ և նոզին կրծուի: Այս պարագաներուն՝ մարմար, մարգար և նոզիով բնականն և հանգարագինակ մը ստանալու համար, ըստ մեր կեանքի փորձառութեան, մարդ հետեւեալ միլոցներուն զիմելու է.

1.— Բնինաթելագրութիւնը մէկ գեր կը խազայ մարդու մը տրամադրութիւնները զախելու մէջ: Երբ մարդ ստուն արթընեայ՝ նիւթական, ֆիզիքական և մասյին հազար ու մէկ անոնկ գյուղարանիթիւններով ինքնինք ընկնաւած ու յուսացրուած կը դանէ, մէկէն ըստը է.

Անյօր ոչը բայ է, ևս ոչ մաքով և մարմար ըստ և կորովի պէտք է ըլլամ, յունեառաթիւնը պիտի փոխեմ: Հնչող և ուղի պիտի բայ է ըլլամ, յունեառաթիւնը պիտի փոխեմ: Այս կերպ մատառումը անգագար կրկնելու պիտի զանունամ: Այս կերպ մատառումը անգագար կրկնելու պիտի զանունամ: Այս բնինաթելագրութեամբ մարդու արէ: Փարձով անոնւած է որ բնինաթելագրութեամբ մարդու արէ: Փարձով անոնւած է ու զաւը փարատան՝ և նոյն բամագրաթիւնը, մատառանելութիւնն ու զաւը փարատան՝ և նոյն օրն իսկ իր գործին մէջ յախզան է:

2.— Միջամայրը և զրտումը փախերով մարդու մասյին և նոզեկան թախանցից խռովը բարսովին կը բարեփախուի: Եթէ և նոզեկան թախանցից խռովը բարսովին կը բարեփախուի: Արով նոզեկան վհատ և ընկնաւած մասյին ծանր զրտումը մէսնիս: Արով նոզեկան վհատ և ընկնաւած

զինակի մը հեթարկուած եւ, զայն փոխէ նիւղինականիք։ Անմիջա-  
պէս անձնակեզ զուրբ՝ բացօթեայ անզ մը ելի՞ր, բայն շանչ մը  
առ, և կուրծք կամացակ մը ձեհէ, կամ մարզանք ըրէ, կամ  
զործերէ կեցիր և հանգաւոցիք։ Եթէ մարզական աշխատանքից  
պատճառու շափազանց յոզնած, և ուժապահ եղած ես, միջա-  
վայրդ փոխէ, զայ վայրէ մը բացօթեայ անզ մը ելիր։ Եթէ բա-  
զաք կը բնակիս՝ քանի մը պառան համար զիւշ մը զնո՞ւ, կամ  
թազ։ Մը սերիշ թազ փոխազրաւէ։ Եթէ ուշնեն ես շակաց ելիր,  
մարզկային և սպազմանքին խառնուէ։ մաստանիութիւնոց ու մամը-  
ռուք կը մանեա։ Դորժիք կերպը և միջավայրը փոխէ՝ զան  
բոլորովին նորոգուած նոր կորով, խանց ու հանգ պիտի ուստանա։

3.— Ամենին անձնածեցը՝ մասյին և հոգեկան կողդոյրը  
սահմարտ համար՝ բարոյական զաւարեախառութեան զիրք մը  
թզմանելի ու կարգան է։ Յուարթ պրուազներու ուսում-  
նասիրու Մինիք մաքին և հազին բռաժիշ ուրեզանին է զոր պըր-  
կու ու լիզերը կը թացցնէ, խուսած զէմքը երը կը խեզացնէ, և  
ընկնած հազ թները կը հնասեցնէ։ Երբ ձեռք ձկած ես բարոյ-  
րից զաւարեախառութեան զիրք մը առանց կենաւու զայն կարգա՛,  
խնդր և զաւարեազիրը Արտզնեան մարզու աշխարհ եկած է, ոչ  
թէ արտօներու, ախրելու և ընկնածերու համար, այլ կեանքը վա-  
յելերու, ամէն պարագ աներովը զայն ուրախ, զուարթ և երջանիք  
ապրելու համար։

Այս առթիւ ներկայացներոց Առաքնանենու թռչանեանի պատ-  
մուսն ըներին զրուող մը՝ ձեզ յիշել և հոսկցնել կ'ուզեմ թէ  
մարզու կեանքը զեզարուեան թըն է։ անոր անազութեան ամէն  
սուրզերուն մէկ զայն հայրուան, չինչոց և զուարթ կերպով ձե-  
ռաւուիրովը ու, և անցներու համար, որուն ամէն մէկ հանգ բռանին՝  
զաւարութեանց, զաւարիառութեանց և հայրութեանց զահերուն  
ընկնածերու չենք այլ զուարթ և կենաւութիւն ըմբույժներու ենք  
զայն։

Ամառ անտկառ Պազտատի մէկ Հորուն էլ Ռուշիու անունով  
թագաւոր մը կ'ապրեր։ Ան որ մը ուշվրիչի տարազավ ծայտուած՝  
հպատակներուն զինակը հանգնարու համար, չըշած զահուն՝ զիշեր  
մը քազաքին աղքատ թազերին մէկուն մէկին կ'անցներ։ Սած  
անտկէ մը հանգարաններուց երաշտութեան հայն մը բռնուի, կը  
մանէ հան և սիրով կ'ընկուանուի։ Երբ անաւիրով կը հարցի թէ  
թնէ և իր անունը և արհեաւը, ան կ'ըսէ ։ և հանգարեաւ եմ,  
անուն Ֆէյթին Հասան է, ամէն իրինու ուրախութիւն կ'ընեմ։  
— Դում աղքատ հնակարեաւ մը ։ Բնէչով զրում կը զըմ-  
նեմ, և այս ուրախութիւնը կ'ընեմ։

Արախութիւնը գրամագլ. է ԾՈՎարք, աելքից և կը պատառիս-  
նէ Շնակարկառը. հերիք է որ արախութեա: Արախութիւն ընացին  
արախութիւն չի պակսիր, նոյ ընացին այ նոզ. աելքի բառ է ուրա-  
խութեա: բառ թէ արախիր:

թագուարը քանի մը որ անոր ապրուստն արգելէ կը հանգիստնայ ուրախութիւնը խռագարնաւ մաքսվ , բայց ամէն անդամն է , թէ ժի՞նի Հասնեց օրուան ապրուստն մինչ մը , զորէ մը ճարելով ամէն իրիկուն իր ուրախութիւնը կը շարաւածէ : Վերջապէս թագուարը անոր ունի մը կը յատիցնէ , որ իր կեանքին տեսուութիւնն ուրախութիւնը կը շարաւածէ :

Այս որբնակաց ըստ չենք ուզեր մէ ամէն մարդ Շէյֆէն հասանին պէտ ամէն իրիկան նուազ ածուներով կերպախում ամրցի, ո՞ւ բայց ամէն մարդ իր օրուան զրազումէն յաղեռքեկ, երբ ընսանելիքն յարիկ զերազանեայ, պէտք է օրուան տազուակը գուարոց թողու, ընսանիքին մէջ իր սիրելիներով ուրախ զաւարթ և ամանուկ անցնէ, հայրը իրը ընսանիքին պէտք իր ներփայութեամբ՝ երբանիքաւան միջնորդացը մը, կենապարախ և զռարթ մըթ-նուզըրտ մը պէտք է առնենէ: Մինչեւ իսկ ծնողքը իրենց մանուկ-նու ըստ իրը խոզընեկնը՝ անոնց հետ խազարդ՝ զանոնց զուար-նուզներս են:

Օր մը նրանուցի Հանրի Դ. թագավարը նեխտենեակին մէջ  
իր մահուակին հետ խազած պահան, իր փոքրիկ զաւակը զինք չի  
ըստ և քամակը հեծած՝ սենակի շրջանը կը զաւան զորզերան  
վրայ, նայի պահան օրուան կառավարութեան վարչապետը անհրա-  
ժեշտ խնդրոյ մը շաբաթ վեհապետը տեսնել կ'ուզէ: Երբ պահակին  
միջնորդ իրեն բար կը տրուի անոր հարցնել կու տայ թէ վարչու-  
թեալ ամուսինի է թէ զաւակներու տէք: Երբ կը հասկնայ թէ ան-  
պետը ամուսինի է թէ զաւակներու տէք: Երբ կը հրամայէ որ քիչ մը զաւար-  
ութեան, մինչեւ որ լրացնէ իրենց խազը:

Աշխարհին մէջ կան կարգ մը մարզիկ որ և չ կը խնդիան որ  
իրենց հետ խեցաւ ո՞չ այ կա լուս որ իրենց ցառակից ըլլաս,  
որոնց ապահովակի բայն ու կենցաղը : ո՞չ ընտանիքին մէջ և ո՞չ այ  
շահկայի մէջ հանգույցնելիք և հանելիք է : Այսինքն պաշտամական  
շրման : Հրանու հպարտ : միւս խորութիւն : անոնց հետ յարաբերե-  
նու : Հրանու հպարտ : միւս խորութիւն : անոնց հետ յարաբերե-  
նու : համար ազերապազրով խռովու են : Կաև մարզիկ, որոնց հակ-  
ուս պայտ ազերապազրով խռովու են : Կառակարդ մը՝ որ սիրելի  
ամիս պայտ ազերապազրով զբանակ է, զառակարդ մը՝ որ սիրելի  
կենցաղ և զարուելակի բայ շահե երթեք, սառացը պէս պաղ է,  
մարգ անոնց հետ յարաբերենու կը զգուշանայ — Հըլլայ որ  
անոնց պապու Միւնը իրենց գիտանցամի — ինքն ոչ պազի և խոսեցի  
զառնայ :

Հայ թարեղործականի և Ամերիկան Նպաստամասոյցի որդինացներուն մէջ պաշտօնագործ չընախիր, թիւրքերու հիրաներէն ազատուելով՝ կրթուելու համար հայ ուռուցիչներու հոգածութեան յանձնուած որբերուն մէծամուսնեթիւնը խնդայ չէին զիաներ, բարրարսու ամփառակիցներու ձեռքերուն մէջ ձնոզական ուր՝ զաւցուանց չէին տեսած։ Երբ սրբանոցներուն մէջ, իրենց ուր և համակրամթիւն կը ցաւցաւէր՝ չէին հասկար։ Ընուանեկան և ազգային պատմութիւններով զիրենց զաւարեացներ՝ կ'ուզենք չէին քմրաներ, չէին խնդար, ոյլ խոսուազէմ երեսդ կը հայրէն։ Խախ անսեց խնդար և երգել, սիրել և զայրդուարալ սորվեցու։ Բնիք, իրենց մէջ բարերարներու հանգէպ կրտսեապարտութեան զզացումը արթիշուացինք, հայու զաւակներ ըլլարնին զիացուացինք։ սիրեցինք զիրենք և սիրուեցանք իրենցմէ, իրենց ազգակիցները և մարգիռութիւնը սիրել ուրժեցուացինք։

Սիրելի շեմիքցազներ, այս զնուարձալիքի զիրքին կը ու Կոպատակին է՝ ձեր կեանքի տողուակի պահերուն զայն կարգութով, առեն մը մոռցնեի առ ձեր մաստանշաբթիւնները։ Պատմուած զնուարձալիքներով երեսեցնել և խնդացնել ձեզ՝ երբ խոսու է ձեր զիմքը. պիրդ են ձեր լիզերը և զայրացիու է ձեր հոգին, սրովնեան քայլ համազաւած ենք թէ ո՛ջուարթի խոսքերը մարմինը կը զիրցնեն և հոգին կը հրմանցնեն։

Մեր այս հաւաքածն անթերի զբայի մը չէ։ Իր բալոր թերութիւններով միասնի լիւարյաննենք որ հայ ընթերցուակիրէն պիսի զնահասութի և իր նպատակին պիսի հասայէ։

Անրայիտին թիւն ընուին ու բայսութիւն չի պակիւր, նոր բնոյին այլ հոգ առէլի լու է ուրախանու քան թէ արամիլ, կարեւորը մարգու սիրու է և հոգ թիւն։

Օ. Ա. ՆԱՇԱԽԱՆ

1 Օռույն 1948 Գելրութ

# ՀԱՅԿԱԿԱՆ ԵՒ ՕՏԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԶՈՒՄՐՃԱԼԻՔՆԵՐ

1. — ՀԱՄԲԵՐՈՍԱՄ ԵՐԻՑԱՎԱՐԴՐԻ

Այսն և արծաթառեր հայ հարուստ մը, իր մէջ հասից մանչ զաւակը իրենց քաղաքին բարձրագոյն նախակրթաբանել աւարտելին զերթ՝ զայն ուրիշ քաղաք մը կը դրէն, իր երկրորդական ուսումնիւ առնելու և որպա համարուրան լրացնելու համար:

Եթիսասարզը իր ընկդրիան ճիշդին մէջ առաջիմաթիւն ցացնելով՝ շրջանաւորա կ'ըլլայ, և իր ևորը փափաքին համակայն ան իր հարեւանական տունը կը վերագրանայ:

Որ մը ջղաբնու, ոզէու և արծաթառեր հայրը՝ իր փիլիսոփոյ, երիսաւարդ զաւակն կը հարցնէ. —

ո՞քիս մէս ժախանուա ևնմարկելով՝ զպյացներ կարգացիր, փիլիսոփայութեան տիազարմն այ արժանացար. մէր է, ցուցուր զիտութիւնը և ոտակէ ուսացած չաշտվեցի որդիւնքու:

ԱՄիրելի հայրին, կ'ըսէ զաւակը, պարզունացրը ներկայանալու աշխատաթիւնն պատզները պիտի անմենու և քաշենու:

Զաւակին այս կոտրակ և պազ պատասխանելու հայրը չափեն աւելի բորբոքած՝ զմենք զպյաց տեղ զրամ ժախանցնեց. պարապ տեղ այլտափ զանցաւթիւններ ըրինց, այս մէր չիք երիտասարդ զաւակը առ այժմ զրամ շահած չունի, և այնուամբ ըսելով՝ կը պատայ վրան, և բարկութիւնը չկարենայաց զաւակը, և որպին ունեցըցը իշեցնել, վերջապես կը զանուկնէ իր երիսաւարդ և բարեկիրթ զաւակը:

Ան՝ կատարեալ պաղաքիւնով նախատիւնքներուն, լռառանքներուն և զանուկնումին կը համեմերէ, և ձայն չի հաներ, և ո՞չ առ կը գայաւանակն ։ Բայց երբ առեն մը վերթ ևորը որուին առեցըց կ'ինչէ, բարկութիւնը կը հանգարանի, լիզերուն զրկումը կը թույնայ, և թափանան զիրակը կը ստանայ, առ կ'ըսէ.

ԱՄիրելի հայրին, զորնենականակէս առանց ինէ անուելի և առանց պատառաբ նախառուող և զանուկնուող զաւակդ այս երիտասարդ ասրիքին մէջ, չատ հազուազիւս և կարեւոր բան մը սորված է այն և նամբերութիւնը՝ որ առէն մարդուն ունենալիք:

Ժիշչեր խոհ քռա ունենացիք չ քնազ առաքինութիւններէն մէկն է : Հայրը կատարելուսկու ընկնառած էր :

Բաւկարիներ կրակի կը նմանի, անու մեկ փուր կայծը խուս անսուս մը կենայ բանձիցնել, խոհ համբերութիւնը պատիսին բանդին է : Համբերեատ մարդ մը խոզանիւր գրաւող և ազգեատ բազրուց պատվախտ մը ունելի ներս մըն է :

## 2 — ՄԵՇԻՆ ԱԴՐԵՏԱՐԱՆԻ ԻՆ ԿԻՆՈԳԻՆԵՐԻ

Մակեգանացի աշխարհական Մեծն Ազեքանացիքը իր հորը Փիլիպոս թաղառորին պետաթիւնը ընդունակելու միասմազ ժամանական քաղաքակրթեայ Երկիրները մէկիկ մէկիկ զրաւելով մինչեւ Հնդկանան զեւ չհասած անզամ մը իր գառաշշուք հետեւորդներով Առանասանի Կորթուա քաղաքը կը մանէ :

Ժազովուրզը զանգ առ զանց զայն տեսնելու կը զիմէ : Անիրու ուռանաւեր մէկից Դիսկին վիճակացնան տեսնել կ'ուզէ : որ պարզակեաց կեանք մը կը զարեր խոչոր տակու մը իրեն բնակաբան ընկնուզ : Մեծն Ազեքանացիքը իր Հքախումբով անոր կ'այցելէ : որ իր տակու - բնակաբանին մէկ արեւին զէմ տաքնալու նուսած էր :

Ազեքանացիքը . . . ի՞մ ո՞վ ըլլարս զիտու՞ :

— Ես Յոյն Ազեքանացիքն եմ :

— Եսա լա՞ւ, ես ով Դիսկինէն եմ :

— Խնձէ չե՞ս զախար :

— Դան լա՞ւ մարզ ես թէ ուշ :

— Ես յռա մարզ եմ :

— Աւրեմն քեզմէ չեմ զախար :

— Բարեկամ, կը տեսնեմ որ ոզքառ մըն ես . . . ի՞նչ բանի որ կարու ես, ըստ քեզի տամ, կ'ըստ Ազեքանացիք :

— Մէկ իսկմ քաջուիր և արեւ մը խափաներ, անձի զատ ուրիշ բռն չեմ ուզեր քեզմէ, կ'ըստ Դիսկինէն :

Մեծն Ազեքանացիքը իր հետեւորդներուն զառնոլով կ'ըստ :

«Երի Ազեքանացը մը չըլլայի, Դիսկինէն մը լըլլալ կ'ուղիւ :

\* \*

Հոգմէի Ազեքանացին կայսրը իր պարտաւկաներէն մէկուն զառնոլով անուս Հոգմէ քաղաքը ի՞նչ չքենց պարտաներ, հայտիաց չենքեր և զեզապարզ բնակու անենք անիի, անենցմէ ո՞ր չենքը քեզ կը ուստեղացնէ, կը հարցնէ պարտաւկանին :

— Տէս արքու, զիս զարուացնողը, այս հոյուժայ քաղաքին :

մէջ այս է թէ մարդիկ ի՞նչպես կ'ըլլայ որ հասարակ պիտպացիք մը պէս կը մեռնին, և ամէն գասահարդ է մարդիկ ևս հասաւար առարձանագ նոյն հոգին մէջ կը թաղուաբն կը պատասխանէ:

Պարզակեաց իհանիք միւս զովիքի է, ապրելու, նոյն ապրելու համար, պատասխաներ ուշափ շատաման մարդու երանիքարին նոյն առարձանանին կը պարիս: Պարզակեաց զիւղացիք աւելի առաջ, երջանիք երկրառիքաց կ'ըրբան նոն նազանացիներ որ բազմազուն նո զերու անի կը սապրելին և կրտն իհանիք կ'աննենան:

### Յ. — ԱՄՓՈՒՄՆԱԽԱՆ ԱՐԴՅՈՒԹԻՒՆՆԵՐ

Երիտասարդ հայ իշխան մը ամռանեանաց կ'ազդէ՛ բայց չ'ուզ զեր հասարակ ընտառիքին մը աղջկան նետ ամռանեանաց, ոյլ աղջկանան մէկը կը վիճուէ: Վերթապէն իր գասահարցին ազնաւականի մը աղջկան նետ կը նշանուի: Երիտասարդը իր նշանածնն բնաւորութիւնը հասկնուրա համար, շատ մը փարձերու կը զիմէ՛:

Օր մը երիտասարդը կը հերթասիրուք իր աներնոր առաջ, գեւ անզան լիստան՝ ան սկզբանցեամբն նուէր մը տալով կ'առ պըսպիրէ որ կերպաւուրը բաժնուն պահուն իր նշանածնն մըս, իւզան կերպաւուր թափէ, անոր զայրացկառաթիւնը կամ համքերութիւնը հասկնուրա համար: Վերթապէն երիտասարդ իշխանը կը յուզացի այս ձեռնորդին մէջ:

Իշխանանին իր նշանածնն ներկայաբնեան երրեց չի քայր նախար սպասաւորին այս ուսանիքաց ձախաւերաթիւնն, և իր թան կարմէք զզեանեցան ազատուուերա պահուն, անոյշ մոյրուազ մը նորին իր իշխան նշանածնն երեւնին կը տպար, անմիջապէս զուրո կ'ելլէ և հազարոց կը փախէ, ու անջրի փառաւոր նոր զզեանեցը հազան կը վերապահանայ և սկզնին մըս, իր նշանածնն նետ կատակարտանեթիւնները կը չարուածիէ: Իրր թէ նեզանիք պրետ միջազգէն մը պատահան ըցլայ:

Իշխանը առեն մը վերջ կ'ամռանեանաց, բայց շաբաթ մը շանցան, իր ախինով հակամարդիքային զայրացկոս, կոռազան, բնեցնաւան և կամակոր բնաւորութիւնները երեւն կ'երեն: Այս նու կը լինէ իր ախինով նախառան առենց իր զզեանին մըս, բնաւորութիւններին ազատուուելէն: Բարիստանը, և համքերամատուած կերպաւուրին ազատուուելէն: Իշխանը անոյշ մոյրուազ մը իր քաղաքագուր խռանցանեթիւնը, իշխանուր անոյշ մոյրուազ մը իր քաղաքագուր խռանցանեթիւնը, իշխանին կը պատասխանէ: Ո՞վ լիմար մարդ, այն առեն եւ քառաջիր փոչք փչեցիք, քեզ խափեցի կեզդ ժողովներով: քաղաքագուրական կեզդ ու պատիք ծեքծենքամներովն և մեզքաւորուն խռանցանեթիւններով: Մինչեւ որ քեզ իմ երբաններուն մէջ Այս առեն եւ չափին առեն անիք զայրացան էի: Բայց իմ

բարեւթեանու թուից մեզմացնելու համար . հանգերձարանը զի՞րէն վար ծամենով , ծակ ծակ ընելու պայմանա զրծեցի , երբ հօրս տանը այցելենք զայն ևս քեզ կը ցացին , կ'ըռէ :

Նույնու ևս պատիւս կիմբ , իր լիւամիւր վերականգնու ևս իր տառամիւն պատիւր ևս կիմբնը պահող անոին կիմակից մըն ևս ոչ թէ միայն պար կրոպակից մը :

\* \*

Կեսուրիոյ մաս Բաւմաբինն անուն զուտ հայուրնակ դիւզ մը կը գտնուաէր . զիւզացիք աշխատասէր , չարքալ : Հայուսոս երկրաւ զործներ էին , անոնց հնուց ի զեր հայկական սովորութիւն և բնամենիկան նիւսու ևս կաց ունեին :

Ըստ իրենց սովորութեան կիմները էրիկ մարզոց ևս չեն նաշեր , նախ էրիկ մարզիկ սեզան կը նոսէին և ապա կիմները իրենց փոքրիկներսիզ : Նոր փեսան ցերեկը տանը հարսին քայլ չեր կրեար մար , երբ ունանաէր , զիւզին մահակիները զինք կը քարկածէին և կը նախասէին անշուշտ մեծերուն զիզուսով : Փեսան իր զաշտին զերազարձը միննարուն կը յետահցէր և մութին զազտազի իր առնեց կը մունէր :

Խոյնուն նոր հարս մը մինչեւ երկու առիյ քոզով մը երեսը զացերաւ էր , իր մեծերուն ևս խոռնու չեր , մինչեւ որ քանի մը զաւակիներու աեր ըլլար : Խոյնուն նշանաւած երխատարզ մը երգեց իր նշանած օրինորդին մաս ունանակուր և խոսակցելու չեր՝ մինչեւ ամսանութիւն : Անոնց իրարու ևս ունեցու տեսակցութիւնը , ամենամեծ ամսիթ և մեզամշամ մը կը նկատուէր զիւզացիներուն կողմէն :

Այս զիւզացիք սովորութիւն ունեին առառ հմէրս մերկ պառկերու , առանց զզեսաբ , մեծով փոքրիկով անիսար և անպայման :

Նոյն զիւզէն քիչ մ'անելի համարձակ և ազատախոհ նըշշանաւած երխատարզ մը՝ որ մը իր նշանածին ևս պատաւառոր կերպով անսակցելու և խոսակցելու համար ցերեկին իր փոքրիկ քոյրը նշանածին տանը կը զրկէ , և կը մամազրաւի անեցիներուն քննցած մէկ պահուն , լուսնիկայ զիշեր մը , իրեն ևս անսակցելու համար :

Նոյն զիշեր օրինորդը չի ցնանար մինչեւ կես զիշեր՝ իր նշանածին կը սպասէ , երխատարզը ճիշտ առնենին իր նշանածին տանը կու զայ : Օրինորդը զայն հիւրատիրելու և մեծարելու համար , տան մէջ զանուառոց լու բաներէն , մեզը , կարազ , պանիք , լոմին : Հարցած ոեր , հաց , անոր կը հրաժնէ : Ներուը մուխէ : Երխա-

առարգը բազմոցի մը վրայ ճարտարարիկ նուած է. ներոք լորոց լի կրծար զառել, հաղիս մինչադով մը լուսաւորուած է բառնկայի նառագայթներէն:

Մութին որիսրպէ նախ մեղրին գուքրիկ կարսուը կը բերէ, կը զին նշանածին առջեւը և կ'երթոյ միաւ ունելիքներն ու բերելու. նոյն պահած երիտասարդը — ի՞նչ է ոս կարսուն մէջներ բանավ երր կը խոթէ հեռաքը անոր մէջ՝ կը մեխնի մեղրին մէջ մինչեւ զառակը, ան մութին մեղրաբաթախ հեռաքը որբերու համար բան մը փետած պահած կը տեսնէ որ քովը՝ զետքնը փառած խոյոր ներմակ բախ մը կայ, նշանածը չեկած անէն շամը՝ այս համար անուագրանոց այս անձնուազ լոթին իր ձեռքը որբերու համար ամսոր մը կ'իջեցնէ զօրաւոր հարուածով մը ներմակ բախ կարծուած աներմար մերկ ոզգրին վրայ. որ նոյն պահած վերմակը մէկ կողմ նկատ բաց պատկան կ'ըլլայ:

Կինը ընդուան կ'արթինայ, և կը պոռայ, կը կանէն.

— մախ, շանթահար եղայ, արթինցէք ու զիս փրկեցէք պահութիւն, ոգնութիւնն . . . ձիւ մը զուռած զաշուծ մը, որ բորդ անեցիները ոտքի կը հանէ:

Նոյն պահած անուինիալի եկան խեզն երիտասարդը լիսոյ տառակիուերս համար, մէկ սսուամով զուրու կը զանէ ինքսինքը, և կը փախէի, իր հեռաքը կարնցներու համար, բայ նշանուած ազգին բերանց քար առած, չշմած արձան կը կարի այս եզերու մետ առջեւ և անյն լի կրծար հանէն:

Նոյն պահած շանթահարուազ արթինով ամսուսինը մութին, երր իր ամինուազ ողգոր կը բաշափէ, կը անոնէ որ լորձուն բան մը կը զուշուկի իր ձեռքին անոյն հոսով մը, կը համանոնէ զայի և կը զանինի թէն շանթահարուած ես բայց աղուոր և անոյն բան կ'ըսէ. — զանինի թէն շանթահարուած ես բայց աղուոր և անոյն բան մը հանեմ ես առթինէց, անզուսէ որ քիչ անելի երբի որդ մեզը մէջնու . . .

Կինը շարութ մը կը հիւանդանայ մինչեւ որ զինք շանթահար ձեռքին 5 ժամաներուն հեռաքը անյայտանուն, ու ոտացած վախը փարատի:

Ցցիստրինը և վայսոր մարզ զանուազն փառանձնիւրու կ'են բարին:

#### 4. — ԵՐԵՐԻ ՃԱՄՄԱՅԻՐԴՆԵՐԸ

Թիւրք մը, քիւրտ մը և հայ մը ընկերուին կը համբորգին ամսուսան տաք եղանակին: Թրքական զինքի մը քավին անցած առեն կը քրանին, կէսօրին համբաւ վրայ ողբիւրի մը քով անհապանայու համար կը նսոյն և կը նաշն: Թիւրքը իր ընահապանայու համար կը նսոյն և կը նաշն: Թիւրքը իր ըն-

կերպն բռն կը թելագրէ, որ մասակայ ուկնդոյն խաղաղի ողկոյդ-ներով ծանրաբեռնեալ այդին մտնեն և քանի մը ողկոյդ խաղաղ քաղերով իրենց հային հետ ուստեն. Բայց փախանակ իրենցմէ մէ-կը մտնելու այդին, երեքը մէկին կը մտնեն:

Այդիներս ուսկազան երթաւարք ուրառոցին թիւրքը կը մտնէ անսեց զազաթիւնը, առանց բարկանարա. պատարիւն՝ կը մտնեայ անսեց և սազին կը խառնցի անսեց հետ.

— Բարեկամներ, ինչու իմ պահակ կեցած որդիին խաղաղ-ները կը դազեաք: Եթէ սո թիւրք ոզգակիցս և կրօնակիցս իր թիւրք եղբար այդին մանելով մէկ երկու ողկոյդ փրցուցած կերած ըլլայ, ինզիր չէ, անոյշ ըլլայ իրեն: Խայտիւն սո քիւրտը, թիւրք մեզ ազգակից չէ, բայց կրօնակից է, անոր ալ փրցուցած կերած խաղաղ անոյշ ըլլայ, բայց զուն հայ անկրօնին զաւակը անկրօն, արեաֆիր զզու քեափիր, ինչու մտար թիւրքի մը այդին և խա-զազ զոզցած կ'ուտեսու կ'ըսէ. մէկաւ յնիկերները իր փազաքչական խորժերով: Եղաքացուցած ըլլարով, կը յարձակի հայուն զիայ, կը բռնէ զայն և չաւանազ մը կառի ծառի մը:

Կարզը քիւրտին կու զայ. Ամ' զ մարզ, զան թէեւ կրօնակից եռ մեզ, բայց արենակից չեւ. ինչու թիւրքին ոյզին մտար, խաղաղ զազցար, բնեւ իրաւանքով: Խոռէն կ'ըսէ. անոր վրայ ալ կը յարձակի, զայն ալ ծառէ մը կը կապէ:

Ասու կարզը թիւրքին զարմն՝ Ամ' զ թիւրք, զուն ուզգա-փառ (միւսրիւման) հաւատքով թիւրք մըն եռ, զուն մէկը թէ այ-զակիցն եռ և թէ կրօնակիցը, բայց զուն ինչուպէն չխզնաւարուեցար, ուզգափառ հաւատքով ազգակիցից այդին մանելու և խա-զազ զոզեալու կ'ըսէ. և անոր վրայ ալ յարձակերով կը յոնէ զայն ալ ուրիշ ծառէ մը կը կապէ:

Եւ ապա զայցար զաւացանեներով երեքն ալ կը սկսի զանակու-ձել, անոնց սրունքներն, թեւեցան և կողերուն ուկրաները լուի-ջամինը, առայն:

Թիւրքը զանակուծուած պահուն իր քթին առկին կը մըրթ-մըրթայ. ԱՄենց այս անխիզն պահապահին մէկքրածուրուն խառըւ-րէն խարուեցանք. առաջին սիսակին այն եղու որ մէկը համբա-ընկեր Հայը չպաշտպանեցինք, թողացինք որ ան կապուի: Ար-ժանի ենք այս ծեծինու:

Առածք կ'ըսէ. ԱՄիւրին խելիր վերջին կու զայ, զանք զանձն ելլիրին վերջ: Փախչող առիրը ևս չի վերապատճեն:

## 5. — ԱՐԲԵՏՅԱՆ ԿՐՈՆԱԳԻՏԸ

Մահմետական հօնումը իր շատ սիրած Հայութն ենք՝ և բայց բայց պայմանայ պայմանայ որ մը, բնաթիւնը վայելելու և ամսայ քազա-  
քն գույք մասունքայ պարտեզ մը կ'երթայ: Կ'առան: կը խօնեն, իրինաւոյ արքան ուշ առեն քազաք կը զերտապահան: Օրունն  
վերջին աղօթքի առենց ըլլալուն՝ (իմամը) աղօթի, առայ այս  
հօնում կը մատրեք: որ իրենց թողին մզկիթին մէջ հաւատացեալ-  
ները զինք կը սպասեն որ զիրենք աղօթքի առաջնորդէ: անրթամ  
զանձնք աղօթել առաջ, և ապա առեն երթամուն կը մատցրէ հօնում:

Երբ աղօթքի կը կենան, ան չափէն առելի արքան ըլլալուն՝  
ծուկուն, զայրիկենապէս քանչը կը առենի, կը պատկի ու կը խորժ-  
րայ: Երբ զայն կը մշանեն որ ելլէ, ան կը մոլոսոյ: — ալլ չեմ  
խմեր, չափը անցայ: Դասպարթին տռակը: Երբ կը առենուն որ  
իրենց հօնային թերանց ալլու կը բռարէ: իրեն հանեալոց համա-  
տացեալները կը զայթակդին, անմիջապէս զայն մզկիթին զուրու-  
կը հանեն և անէն ալ իր տռանց կը առենի:

Անմեն աղզի կրօնականը երեւ ամբոսիր նկարագիր մը չունի,  
կրօնական սին նորդներին վազ անցնելու և:

## 6. — ԱՐԴՐԱՎՈՐԱՌՆԵՐԸ

Երեք թեթեսութիւն երթառարգներ, ճանքարարոյ և զիր-  
նական եերակիւ մը կը հանգիստին՝ որ աղքատ և միանգ ամայն  
շատ եեր ըլլալուն՝ շատ խեղճ վիճակ մը առենի:

Այս եերակիւ զաւողունին կոթեամ՝ զանգազ քայլերով ձըմ-  
րան ցույցու որ մը, ձիևնածանի փողոցի մը անցած պահուն: վե-  
րայիշեալ երեք երթառարգներէն մէկը անոր առջեալ անցած զայն  
անհունի շարժամաներավ կը ժաղը:

— Բարեւ քեզ Արքանամ պատա, բաելով, երկրորդը նայի  
զերպով, սրաբեւ, խանակ պատառ: Երբորդը՝ աթակոր պատառ  
կ'ըսէ:

Անելացի եերակիւ չափէն առելի վշտացած անոնց անուար-  
դեւու զարգունքէն՝ կը պատասխանէ:

— Ես ձեր պատան չե՞մ, չ'չ Արքանամը, չ'չ Խանակը և  
ալ Անկարը: Ես կ'իսին աղան Սաւազն եմ, որ իր հօր կարուուն  
է: Եւ ձեր վիտակելու երած է: Ահա՛ հաս, այս ձիւնապատ փողոցին  
ժէջ ձեր երեքը զայա, կ'ըսէ:

Բայց չար երթառարգները իրենց յարմար քանց տռած չեն  
երեւակը: խեղճ եերակիւ առելի վշտացնելու և ամսաբ անոր վեցին

քաշելով զայն կակուղ ձիմենին մէջ կը զբարեն և քաշ քաշ կը խօսան: Անոր զիսարդի մէջ կոզմ՝ զաւագանը միա կոզմ կ'երթայ, ուստամահենը ձիմենին մէջ կը թագաւին: Այսպէսով ոյս երեք թթեռնույիկ երթասարգչները իշխայդի բնուարտին ունենալու նիստներին կը յայտնաբերեն:

Փարձառանեները ցած են.— ուրի աշխարհին վրայ եւկրանի խափայի Ծկարազիր ունեցաց մարդի զանուելին, ներկայ շախատի եւեռուն զինը ուս բանի պիտի բլլար:

### 7. — ԱՐԻՄԵԱՅՆ ՀԱՅՐԴԻԿ ԵՒ ԴԵՌԱՌԱՆՆԵՐ

Եղմիածնայ Ամենայի Հայոց Կաթողիկոսարքնի զահին զբայ Արիմեան Հայրիկ կաթողիկոս և զահ Բառկաննենցուն, երեք ժամանակներ, Հայոց Հայրիկին այցելու թեսն կ'երթան, մերենացին մը, երկրաշափ մը և գերասան մը՝ Ծագհաննեն Արագիսուն որ այն տան չառ երթասարգ էր:

Եղմիածնայ զեհարանին մէջ Հայրիկը բազման կ'ըստ, բրգեայ բազմոցի մը զրայ եւրարատամիկ՝ իր կոնակը և ակուղ բարձ մը զրայ: Առանցէանները կը ներկայանան իրեն և ուսոր այլ կը ևամբարեն:

Հայրիկը կը հրեանի, բազմաշարչար և վտարանդի Հայ ոզգին մէջին առնց պիս ուսումնական և մատաղէա Հայեր պատրաստան ըլլայը տեսնելով: Առեն մը խոռակցել զերդ: Երբ կը զատարին երթարու համար, զերասան Օ. Արոգիսանին ուսքը զեհարանի ուրայասամիկին զրայ փուռան զորդին անցնելով երեսի զրայ զետին կը փռուի: Հայրիկը այս տեսնելով մաս մը կատակով և մաս մը ամ բըն ոլ բրաւացյուրին կը բացականէ:

— Պարս զերասան, յու զերասանաթեան զորդերդ իւ ներկարաթեան Եղմիածնայ զեհարանին ուսար: Կ'որհեմ քեզ, զգտակար եղիր ազգից:

Վեհափառին մազթանքին զրայ Ծագհաննեն: Արագիսուն աղզական և բազմավաստակ զերասան մը եղան է:

### 8. — ԿՈՅՑ ՎԱՐԴԵԱԳԵՑ

1911 թուին Աարքերդի զերժանացաց որբանցին մէջ, Վաշին զիզացի նշան Մինասան անառաջ թերուս, կոչտ և խըստարարոյ զարժապետ մը կը զանաեր: Ան զերժանացի անորէնին կողմէ քանի քանի անզաններ կը յանզբանաւի, որպէսզի որը աղաքը չենծէ, այս յանցուարները իրեն ներկայացնէ: բայց հաս-

զրաբի մարգը իրեն տրուած հրահանցը նկատի շառներով միւս իր կիրքին առրուած խօզն որդերը կը ծեծէր։ Հաստատութեան որդերը ոչ միայն չեն սիրեր, այլ կ'առնեն զայն։ Հակոցութեան տաճեն հաջարանին մէջ, հըմմ . . . ձայներով զայն կը խոզցեն։ Իր պատաժ անզը բացիին զբախներ կը ցանեն և ամէն յայրագիտին, երբ ըստցիները կը բանին, ինքը բարկութենէն իւհ թւած՝ յանցուարը չիրեալով զաներ, անմեղները չարտար կը զանակուէր։

Նոր առրուած ասթիւ անօրէնը, թէ՛ սրբերուն և թէ՛ պատաճանթեան իրը նույն նոր զգեստներ պատրաստի կու այս Մեր Նշան վարժապետին համար ոչ ձեռք մը նոր զգեստ և ներքին ներժամկեցներ կը տրուին։ Նոյն օրը այս վարժապետը բեռ բարձրանացը կը բանախուի։

— Տու՞ք, նոր առրուած առ թիւ ամէն ինչ նոր ըլլարա է, ինչոր ոք մէր զգեստները նորոգուեցան, այնոր ազ մէր սրբերը, հազիները և վարչը նորոցաւերա են, փախուերա են։ Ես ձեզի խառը կու առմ թէ վարչը պատի փախեմ ձեզ հանգելի, ունիի մեզը և քաղցրաբարոյ պիտի վարուիմ։ Կ'ըսէ։ Նոյն բանախուացնենին զետ առն հինգ օք շանցած վարժապետը կը սկսի իր որդիգրած նույնին անխիզն ձեմի թէժիմն, իր հին վարժանքն կէտ մը յակ չի փոխեր։

Օր մը զերժանացի անօրէնը որբերը ու բախացներա համար ընտանեկան զիւշացին հաւաքոյթ մը կը առրքէ պաշտանեաներով և սրբերն ազ անակնեացներ և կատակներ ընելու կ'արտօնութիւն։

Պարանին չափահաս օրը մը րեմ կ'եցի Նշան վարժապետին սրբանոցէն ներս կոչու ու կոպան շահատակութիւնները մէկիր մէկիր կը թուէ և անոր արտաքները նայեաթեամբ ծաղրականութիւն կը ներկայացնէ և վերջը բուրդ գիտակիծ մը առներով կը բանախուացնէ։

— Արդեյի անօրէն, ուսուցիչներ և բախասկից սիրելի սրբայի եղբայրներ։ Նոր առրուած առ թիւ մէր յարդելի վարժապետը կորայիններ։ Պարսն Նշան վարչը փոխել խոռացած էր, բայց ան փոխաւոր կարծիք նոր առրինին վարչիրը միայն փոխեց, յենակ վարչը փոխելու նոր առրինին վարչիրը միայն փոխեց, յենակ վերջը բուրդ կը երգենք իր երզը ըստրան ունէ։ որբերը ամէնը ինքնենից, ուշենին երգենք իր երզը ըստրան ունէ։ ուսքի կ'ելլին մէկին՝ կարծես ելեկարականացած միանցամայն ուսքի կ'ելլին անոր եղանակ մըն ալ յարժացած հետեւեացը կ'երզեն եռուն գոզ։

Վաշխէնցի Նշան  
Գլուխն է առջևան  
Չի կրնար ունել,

Պողոսիկավ պարհան  
Գյումիւր կը որ  
Պոչիկը երկային :

Դերժանացի տնօքինը և պաշտամէնթիթինը խնդրալին կը մաս-  
րին որքերուն այս ելոյթէն : Սակայն այս կառակախախան և նախա-  
սալից իրազաթիթինը տնօքինը նկատի առնելով այ երկար էի պա-  
հեր նշան վարժապետը որբանոցին մէջ, միջացավ մը տնօք համ-  
րայ կու տայ:

Թիւրէ աղջի ոյ միտուղիւուրիւնը հանցազեռուրեան փոխեց,  
իւննց գլխաւին ու առաջի ոյ փոխեցին, բայց չեմ կարծե՛ր ու իւննց  
զյուխները փոխուած ըլլան:

### 9 — Ե Խ Ե Ա Ղ

Երիտասարդ բժիշկ մը իր արկնունի հետ հանրային պարտէ-  
զին մէջ պատաճ պահուն կը հանդիպի զեղանի կնոջ մը, որ մըզ-  
տելով կը բարեւէ բժիշկը :

— Աւրեկէ՞ կը հանչեաս այդ զեղեցիկ աղջիկը, կը հարցնէ  
բժիշկին կինը :

— Աւրեսսաի բերումով, կը պատասխանէ բժիշկը :

Իսկ իր կինը, իրը պատասխան, անոր ականչին կը փոփոյ :

— Թու արհեստիկ, թէ իր արհեստին բերումով :

\* \*

Մարտի մէջ Հեթում անսենավ կոչկակար մը կոր, որ միշտ  
առեւսուր կը ներ թիւրք խազախորդի մը հետ, սակայն թիւրքը  
Հայը նախառական համար, միշտ զայն բարեւած առեն թիւրքե-  
թէն սասպահ խայը կիսթիւմ ազա, ազամ խայը, կիսթիւմ ազան,  
օրսրի ըստ որբան ազա, բարի իրիկան որբան ազան կ'ըսէր :

Հայը շատ զացուած անոր նախառակայից վարժունիցին առնին  
առեն կ'ըսէր անոր :

— Բարեկամ, զան սխալ կ'օրսառառենս . անուն Հեթում է :

— Բարեկամ, բնուած չի զառնար, անոր համար ես այս  
պէս կը խասի՛ . կ'ըսէ :

— Ազգաց օսրբանիւու կը զառնայ, Հեթում հուկան չի  
զառնար, կ'ըսէ :

\* \*

Մարտի մէջ Եշէք Մէժմէկս անուն մէկը կը զանուէր . ան  
կ'ամուսնանոյ հարուստ թիւրք կոչկան մը հետ կինը իր ամու-

սինին ակնէք Մէմմէտոց բարձրգութեամբ անպատճեաթիւն կը սեղէ, կը պեզէ որ ան իր այս անունը գուխի:

— Ես այս անունն չեմ կրնար փոխել, մեր բարձրակաները և անօպերը գրահ են ինձ այս անունը:

Ան որ մըն ոք տառ կու զայ, և որինայ կ'առանէ թէ, իր բարձրակաները իր անունը փոխած են:

— Ի՞նչպէս փոխեցին և նոր անունոց ի՞նչ է:

— Մեր բարձրակաները սրբարան հաւաքուեցան, մեր ու գէմ կարծիքներէ վերջ անունն սՄբիւ Մէմմէտոց գրին:

— Սյօրելի ամ ուսինն շատ սխալ կերպով փոխած են, քուրակը մհանարավ կրկնն էլ կ'ըլլոյ, իշուն զաւակը էլ կ'ըլլոյ:

Խորս բար կը մանուի, բայց անպատճ ևս զետ անոնք չի մանուիր:

#### 10.— ԱՄԿԵՐԱԾ ԱՋՁԸ

Առեն մը նրանայի մէջ, երբ եկեղեցին պետաթենէն զատաւեցա, կցերականներուն գէմ և արածութ ուղի անեցան, զատաւեց երկրէն զուր ըրին, առանց թազերու որ սկեզբին առարկաները հեռացնին տանին:

Երբ խռայր մը մայրապետներ քահանայի մը ևնա կը վտարաւէին, մայրապետ մը սկեսոյ խաչ մը տնելը իր ձնողքին յիշաւակի, զայն հետո տանել կը փափաքեր բայց անկարելի եր զայն պահել, կը չսաւրի կը թայ: Մաքսասան մէջ երբ առանց սեսի բարութեան մանրակիւն խռազրկութիւն մը սեզի կ'առնենայ, քահանան մայրապետին կ'ըսէ.

— Բնա տար խաչը, ևս զայն կը պահեմ:

Մաքսասան պաշտօնեաները մայրապետներուն զրան կը փնտուեն բան մը չեն կրնար զանել, կարդը քահանային և բան մը չեն կրնար զանել, բայց անոր ոչ զրան կը խռազրկիւն և բան մը չեն կրնար զանել, բայց անոր էն մաքսային պաշտօնեաները անոր կրնար զանել:

Քամը սես : Բասերուն զատաւ, կը հարցնեն:

— Բրամէ, քայ զրան սկեզբին ապրանք իկա՞յ:

— Ես զրան նոյն տառակ ապրանք կայ, բայց ան մայրապետի մը կը պատկանի, կ'ըսէ:

Աշնորհիկ պաշտօնեաները քահանային այս բաստավանա:

Աշնորհիկ պաշտօնեաները կը խռայն և զրան չեն խռազրկիր, թիւնը առցընը մեկնելով կը խռայն և զրան չեն ապատած կ'ըլլայ:

Առաջն կ'ըսէ, զատաւ կայ մարզ նամին կը խռայն, խռայ զայն նոմիքու. կը բար:

## 11. — ԿԱՐԴԻԱՆՆԻԱՆ ԱԽՏՈՒՅՆ

Մարզուն մէկը կարկանդակ (պօղովիա) պատրաստողի մը խանութը կը մանէ: Կը կարծէ որ անհնցմէ երկու հատ ուռելով պիտի կշամեայ, որովհետեւ կարկանդակները ուռած հացերու որէս քեցան կ'երեւային:

Մարզը մէկի երկու մէթուն առաջ հասր կ'ուտէ և հազիւ կը կշամեայ, որոնց փոխարժէքը զնարած տանն կ'ընէ.

— Ենորհակալ եւ՛ քեզմէ, Համբ Միաբէյման աղա, մէզի ալ բան մը չհասկցող զիւզացի մի՛ կարծէր:

— Բնէկն գիտացար անունիս Համբ Միաբէյման ըլլուլ:

— Որովհետեւ բոլոր հանճիները կեզզաւոր և անօրաբար կ'ըլլուն: Իսկ զորով Միաբէյման անունին, Միաբէյմանի որի՞ իմաստուն թագաւոր մը զեռ աշխարհն եկած չէ. Համբն՝ Միաբէյման անունին միանալով քեզի պէս խմանուն և խարոզ ժարդ մը մէջտեղ կու զայ:

Դան ալ բառութիւն բացած ես, կարկանդակները փէելով կ'աւաեցին: մէկը լցուած ցաւցաբերելով յաճախորդուները կը խարիս: Համբն՝ Միաբէյման աղա, ոյն խարուոզ յաճախարդուներէն մէկն ալ ես եղայ, փոխանակ երկարով կշամեալու, առաջ հատ ուռելով հաս զիւ բաւարարածցայ:

Ըստ մը վիշտուոսց խոսներու մի՛ հաւատուր, ոնչուց մեզ պրատու կարկանդակներու կը նիսնի:

## 12. — ԽՈՎՈՅԻ ՀԱԼՄ ԲՈՒՄՊԵՆԵՐ

Երկու իրարու անձանոթ համբրոցներ իրարու հանգիսկերով, միասին խիստ անսատներով չըլլազարտուած կածաններէն անցած անձնուին՝ մէկը միասին կը պատմէ: թէ անսատներուն մէկն համբրոցից չառ զաւուց առար է, չառ անզամ հան համբրոցները զազաններէ քդկուուած են: Ասր որինակ, եթէ պատահմամբ մարդ արջի մը հանգիսկի չառ զայչ ըլլուլու է, զեայնիը պատկերով չանչը ամուսը բաներով փայտի պէս անշարժանաւուր է: Երբ անիկա մասնեայ, քեզ մէսած սեպելով կ'անցնի կ'երթայ, առանց քեզի ունել պատահաւուր:

Եսին պահուած խիստ ծառերու մէջն որդի մը հայնը կը բառի: Վերուիշեալ խրառականը տուոյց, անմիջապէս կը մազլցի ծառի մը վրայ, իսկ միաւու բառ անզեկութեած համեմատ՝ զեմինը պատկերով չանչը ամուսը կը բանէ, մասեցող որդի զայն համարատիւն զիրի, մէսած սեպելով, ես անսառ կը քաշալի:

— Աւանդը անցներէն վերէ, ծառին մրայի ճամբարգը վար կ'իջնէ և իր լնկերաջ կը հարցնէ.

— Արիշ քեզ հոռաքասարէ վերէ, ականջից բնչի փափաց:

— Ան ինձ ըստ որ, անզամ մըն աղ վախիս մարգոց հետ մի՛ համբարգէր:

Առաջ. — Փախանակ ազակի ռուին ապահանելու բող նոր զի զայը բայթէ: Փախանակ անուղղել ովնութիւն բառալու, բող նորի յունանիք անի:

### 13. — ՄԱՐԱՆՅԻ ԱԱՓՐԻԴՔԸ

Մարաշի մէջ ասփրիչները մարգոց մօրուքը աժիկիէն վերէ, անսից գլուխը առաջ խորով կը յաւային: Առաջ համար, իրենց խանութիւն մէկ ամսա հմէն ածախէ վատարանին մրայ առաջ խորի առարանու կ'ըստո՞:

Հայ ասփրիչ մը ձմբան եզանակին՝ շարութ իրիկուն մը յանձնախցիներուն համար զիշերուան մինչեւ մամց առանելիութիւն խանութիւն բաց կը պահէ: Նոյն պահուն խանութիւն ներս յանձնելորդ մը կը մանէ: Բնէլ ընէլ մարգը: վատարանը մարգան և առաջ խորը հասան է: Կրոնի վատանը և առաջ խոր պատրաստել երկոր մամա հանկ կը պահանձնէ:

Մափրիչը յահանիսորգին կը հարցնէ:

— Ո՞ր անզացի ես հայրենակից:

— Ենք քերառակիցի շատ յահանիսորգներ ունիմ: Անք հայրենակիցները միշտ պազ խորով աժիռուի ու յաւացուի կը սիրեն: Եթէ կ'ուզեն քեզ աղ այսպէս աժիրեն:

— Ըստախարգը, այս մարգի մէջ, ինքիննքը իր հայրենակիցներէն պահու յանցնելու համար կը յաժարի սափրիչին առավարիին: Եթէ կ'ուզեն քեզ աղ այսպէս աժիրեն:

Ըստախարգը, այս մարգի մէջ, ինքիննքը իր հայրենակիցներէն պահու յանցնելու մօրուքը պազ խորով կ'օճառէ անոյ փրրափրիչը յահանիսորգին մօրուքը պազ իրենին մրայ: Ան շատ գրաւարաթեամբ կ'ածիրէ մրարդը կը սառ ի երեսներ մրայ: Գետ շիշոյն չանցան՝ յանձնորդը ականեն մարգուն մէկ երեսը: գետ շիշոյն չանցան՝ յանձնորդը ականեն մարգուն մէկ երեսն:

— Բարեկամ, հաս կեցի՞ր: Ես ընի Քերառակիցի չե՞մ, այլ անոյ զիշեկրին եմ մինչեւ աղ խոր չառցնեն: միւս երեսն մի

աշբեր: Բա՞զ, բարեկամ, մի՞զ: Հոդին ընդուն եկաւ: աշբեր:

Մափրիչը զիշերուան առ ասեն կը սափրուի կրոնի վատանը ու չուր տաքցնելով միւս երեսն աղ կ'ածիրէ և ապա զիշերն այլ խորով կը յաւայի:

նեանի մեջ ամեն ինչ տեղին կատարելու և, նախաբնական տես գտն եւ առար չի յաջողիր, ոչ քե միայն կը ձախողի այլ մեծ վասնդի և պահանջներու պահան կը նամիխանա:

### 14. — ԳՈՐԾՈՂԻՌ ԴԱԼԻՒԹԻ:

Հայ վարզապետին մէկը Դաւիթ անուն վարդրաւոր մը կ'ունենայ: Ան կիրակի որ մը պատարազելով պիտի քարոզէ եկեղեց-այ մէջ՝ իր վարդրաւորին ազգորոշ է որ ձուկ զնէ, եփէ ու պատրաստ իր կէտրաւուն հային: բայց զրամ չի ասր անոր:

Վարդրաւորը առարեայ զնու մեր ըրած մինավտեառէն ձուկ զնել կ'ուղէ: բայց ան ազատիկ ձուկ չի ասր: Առաջի վարդրաւորը արտառմ ախաւոր վերազանալով եկեղեցի կը մանէ, ևս կ'աղոթէ և վարզապետին քարոզած պահան կը մրագի:

Վարզապետը ուզմանէն քնարան մը ընտրելով կը քարոզէ, և իր քարոզին մէջ կը պատայ:

— Ա՞զ Դաւիթ, ո՞ւր ես, շաւա եկուք, ո՞ւ այս ժողովարդին պիտակը, քա ուզմանը ուն Առաւածոյ պատումը չեն կատարեց: Ըմբռապուցիք են:

Վարդրաւոր Դաւիթը, նպաստ քունէն կ'արթինայ և վարզապետին պատումած խոսքերէն միայն չոյս բառ կը լիչէ առ զ Դաւիթ, ո՞ւր եսո, ոքու պատումած զ չեն կատարերու:

— Ա՞զ վարդրապետ, ես հաւ եմ: Բնէ յանցանք ունիմ: քա երամանզ չկատարելուս պատճառը այն է որ ձկնավաճառը ուրարդի չուսառ ձուկերը:

Ժամանակը բննդայէն կը մարի վարդրաւորին այս ելոյթէն: Վարզապետը զարդացած:

— Աս յինարը եկեղեցին զուրու հանեցէք, կը հրամայէ: Վարդրաւորը որդին ամսթէն շաւարած եկեղեցին զուրու վա- խած էք:

Տղեկը իր սխալ արարմանու համար միօք ամօրապար և նըրու կ'իրիսոյ:

### 15. — ԽԵԴԱԼԱՌՆԵՐ

Թաքառին մէկը իր հասպիտին կ'ըսէ:

— Յանցանք մէծ սխալ արարք մ'ունեցիր:

Որ մը թագառարը իր պաշտամին աստիճաներէն վերհայրկը բարձրացած պահանչն հոսպիտը անոր յետոյքին կը գողի:

— Ա՞ս, ամբարտամն, բնէ կ'ընեն, հարցումին:

— Ներքեւը : Տեր արքայ : Քեզ թաղումին կարծեցի , կ'ըսէ :  
Հապիսին սխալմանքը իրու այ իր զարծած յանցանքին  
ժհձ էր :

\* \*

Ջեմանի Ար . Առավատաժնոյ ամառնային տօնին չբջակայ  
դիագերէն և քաղաքներէն ուխտի կ'երթան այդ համառան վանքը .  
Հայեր ոչխորհներ մարթերով մասազ կ'ընեն : Եկրուէ մը նոյն մա-  
սազները կ'արնէ , ու անացըէ կուշա ու կուս ուսեզով : Կը հիմնա-  
գանայ և կ'երթայ իր առնել կը պատկի :

Աւրիւ ուխտառո մըն այ Ֆերտիրով առներ կը զիմէ որ իր  
մասազն այ որնէտ , երեցինը գուրու ելլելով ուխտառոին կ'ըսէ .

ԱՄասազ ուսելին Ֆեր նոր գորը պայթեցաւ . հիմա զայն կո-  
րել ոգիսի առնջ , երբ վերքը ողէնաւ կը գրինմ ձեր մասազն այ  
թող որնէն :

Հարավիկու բիւնը եսր մանացու Շավարհի միկի և միասը  
երկու և , թէ մարմանկան և թէ նողեկան :

\* \*

Աշխարհին առնզնազ որդութեան չբջանին Ազատ նախանյը ,  
երբ բարու զենցանիներուն առնանելը կը զեկը . եզւ իր առնանը կը  
մասնոյ : Կրկին կրկին Ազամին կը հարցնէ թէ իր առնանը ինչ էր :  
Ազամ չափէն առելի զայրացած անոր ականիք պրկերով ամուր մը  
կը քարի և կը որուայ զիբուն :

— Բայ առնանք է՞ է , է՞ է ... հասկցա՞ր : Անոր համար է որ  
Եւերուն ականիները երկոր մասուն են : Անոնք թէ յիմար կ'ըլլան  
և թէ շատ յամաւ :

### 16 — ԿՐՈՆԱՄԱՆ ՀԱՀՆԵՑԱՀԸ:

Հայուսանի այժմու հայկական նահանգները պարունական  
իշխանութեան արքապետութեան տոկ զանազած թաւականերուն ;  
Ժամանական նիր ողանովին զամանակաց հայուսանոց կրտսեմոց  
մահենաւական նիր ողանովին զամանակաց հայուսանոց կրտսեմոց  
ուղարքի հանհանէլ : Եղիմիանոյ Ամենայն Հայուս Կաթողիկոսին կը  
ուղարքի հանհանէլ : Առանձին հայուսանութեան ու հայուս և Հյուսինութեան առնա-  
նիով որ իրենց կրտսեմոց առնելու ու բարուաթեան որուան յիշուին և  
ները , հայ եկեղեցւոյ ողովքի որարուաթեան որուան յիշուին և  
ները հոգիներուն համաց ողովքներ կոտարանի :

Բառուաթեան ոյց անել կացութեան գարժում մը զանելու  
համար ունենալուն նախանաւութեամբ կրտսեմուն ժաղավ մը կը  
համար ունենալուն նախանաւութեամբ կրտսեմուն ժաղավ մը կը յանդնէ և համարաց  
զամարտիք : Ժաղավ ականիները որուան մը կը յանդնէ և համարաց  
զամարտիք : Ժաղավ ականիները բանահետ մը կը որուաթեան և ամէն առնա-  
նիով ականինեամբ բանահետ :

բանի ընթերցուած պահանձ . զայն բարձր և երկար հայնորդութեամբ կը կարգան .

ԱԵՐՐ խոռու բազմութիւն մը Յիսուսի հետեւելով Գալիլիոյ ծագման եղերքը պատահու . . . անոր աշուկերուները ևս զուած որ իրենց ուսկաները կը պետէին նը . . .

Հանձնաւին լրտեսենը ամէն որ Հայ Եկեղեցին յահախեցի ծպատճաճ՝ Ս . Աւետարանը կարգացուած պահանձ երբ կը լուն ունասն , Հիւսէին յիշուիը և նոյն պահանձ Հայ բարեկազաւաք քրիստոնեայ ժողովուրզին պատկառանքով առքի զրայ անոնց յիշառակալին մտիկ ընելը , զայն կը անզեկցիոն Շանհանին և անոր զայրութը հայոց հանգէց կը հանգարանցնեն :

## 17.— ԲՈՆԱՊԵՏ ԿԱՄԱԾԻՆ.

Դամականի մէկ տանիոյ Գարայի անունով հարուցեամ մը կը ամբէր . ժաղովուրզին մէկը Երբ որեւէ խնդրոյ մը մասին իրեն զիմէր , կ'անկնզգբէր և զայրիենապէւ իր զիմը կ'արձակէր . ուղիո կ'ամ սխալ առանց Երկար բարտկին նայելու :

Եին մը իր զաւկին անուակութենին և իրեն տուած նեղութեանցն անձրացած՝ կը բողոքէ ձորապետին . ան կը երամայէ .

— Ցաւցուր զաւակի ինձի և ևս յարմարաց ոյն պատիմը կուտած անոր , ևս հնարաւորութիւն ունիո՞ւ զայն կակուզցնելու :

Եինը ձորապետին գիմազ ինձին և երային այնոցէն կը կուանէ որ իր զաւակի չարաշար ողիսի խաչանութիւն : Եինը զանգառական զզ զզայ . փոխանուած իր զաւակի ցոյց տարու ձորապետին՝ ուրիշ երիտասարդ մը ցոյց կու տայ իրը իր անուանկ զաւակի :

Չորտովուր այս անմեղ երիտասարդը կը պատահէ զաւառանի քառանընդ հարուածներով յետայքին զբայ : Երկրորդ անզամ զանգառեցն զբառաւեցու ազառնայիքով անոր կը երամայէ որ մայրը շարիան տանի և անկէ զերջ հնազանգի անոր :

Երբ այդ համեստ և անմեղ երիտասարդը կին մը շարկած կ'երթայ , ճամբան իր բարեկամները զայն անձնելով կը հարցնեն .

— Ո՞վ է այդ կինը որ շարկած կը տանիս :

Երիտասարդը՝ թողուցէք զիս , որ իմ ցաւու ևս առանձիւն քաշեմ : Շարկած կին չեմ ճանչնար , Գարային զիս Ֆենելով ուրիշ , որ այս կինը իրը մայր ընդունելիմ և շարկելով իր տանիք որուած ուրիշ բլուալ իրեն հարցուցէք : Խաչ հասկցէք իրմէ թէ բնուպէն իր մայրը կ'ըմայ :

Հին ժամանակներէ սկսեալ ժողովուրզներու զրայ ուիրապեաց բանակարգներու ձեռքէն՝ թէ անհաները և թէ ազգերը

անքացառութիւն նեղութիւններ քաշեր են, որոնց ընդհանուր ազգաց պատմութիւնները վկայ են:

### 18 — Զ Ա Ի Ե Ը

Մարզական մէկը քննացած պահուած մօրութիւն վրային մասի մը կ'անցնի. ան ընկառատ արթնեալով մօրութիւն այդ մասը կը մկրատի. չափչիները կը հարցնեն.

— Ինչո՞ւ մօրութիւն այդ մասը կարեցիր?  
Ան կ'ըսէ.

— Ի՞նչո՞ւ չկարեմ. անզամ մը որ մասին մօրութիւն այս մասին կոխելով անցաւ, ոլ համբայ կ'ընէ, միւս անկէ կ'անցնի պահուած առեն, անոր այս ընթացքին վերջ տայտ համար ստիպուեցայ մօրութիւն այդ մասը կարել:

\*\*\*

Տոցավառ խարսչիւ մը կայդ մը սաստիաշուն հազին կը քառակի: Երբ անոր կը հարցուի:

— Ո՞ւր կ'երթաս:

— Ասով բանիկցիներու կ'երթամ, կ'ըսէ ան:

Երբ կ'առարկուած թէ ինքը փոքր և տկար կրակի կուր մը, ի՞նչպէս պիսար կրնայ զայն բանիկցինել:

— Անոր վրայ բինալով զոհէ մէջոն փոքր ձայն մըն ալ չե՛մ կրնար հանել, կը պատասխանէ:

\*\*\*

Մանկերը ժաղով կ'ընեն և կառաներուն յարձակումէն ազատ համար կ'սրուցն անսեցմէ մէկուն վիզին բաժան մը կախու, որոցն զի երբ անոր ձայնը լան, փախին և ազատին: Բայց իրենց մէջին բաժան կախով մէկը չի զանախիր:

\*\*\*

Բարթար Աէնկիլիմուք ձալիսի վրայ յարձակած առեն ժաղով վարդին ու հարցուած ուզուած է: «Պէս զալլ'մ մըլլըմ զույսը մօրթիւն ու համար կ'սրուցն անսեցմէ ուզուած էմ թէ փարձանքս. ան որ բանաւոր են կ'ըսէ մըլլըմ, ուստ բանաւոր են թէ փարձանքս. իսկ ան որ սփարձանք են կ'ըսէ, կրկին կը զըւդասաւածիր. իսկ ան որ սփարձանք են կ'ըսէ, կրկին կը զըւդասաւածիր:

Ենիւր Պէթիր անունով խելացի ժեր մայս մը կը զանախիր:

որ կ'անեանու կ'երպով կը պատասխանէ բանախիրին:

— Մինչը անդամը բանաւոր ենք: իսկ զոհն ասուածային:

— Մինչը անդամը բանաւոր ենք: որ մէկի պէս բանաւորները պատասխան համար, փորձանելին են: որ մէկի պէս բանաւորները պատասխան համար,

Ասուածայի կողմէ զըւդասաւած են:

Մերուկ նէյխին այս յարմարադայն արտայայտաթիւնը պատճառաւ է Անկթիմար բանակալին զայրոյթը կը մեղմաւ այս Մահմետական համայնքը զոհ մարզ, նէյխ Գէջիրի անունով մզկիր մը կը կառացանէ և անոր մէկ այ իր զամբարանը կը կանգնեցնէ:

Կարիք մը զետի մը հանգիպակաց կողմը անցնի կ'ուզէ, զարտի մը կ'առաջարկէ որ զինք զետին միւս կողմը անցնէ:

— Բարեկամ է, ես սիրով կանակու հեծառացած քեզ զետին միւս կողմը կ'անցնեմ, բայց քու բնաւորաթիւնը զէշ է, երբ կանակու կինս զիս, կ'ապահնեն:

— Պատասխան քրայ կ'երգիւած, մինչեւ որ զետը անցնինք հանգարա զը կինս, քեզ չեմ խայթեք:

Պարոք կանակը կ'առանէ կարիճը, յոդայով զետին կիւռան չհասած՝ կարիճը կամացուկ մը խայթացը կը զոյցնէ զորտի մարմինն:

— Բարեկամ, բնէ կ'ընեն, երգումք չյարգեցիր կրկին զիս խայթեցիր:

— Եսա մի ակնենիք երգմանդանցութիւնն. խայթել խմբագունին բնաւորաթիւնն է:

Նայ պահանձ խայթառած և խելակորոյս զորտը կ'առելցնէ:

— Իմ բնաւորաթիւնն ու չուքըն մէջ մխրճին է:

Այս ըսկով մէր զորտը իր բեռով կը խորտառազուի զետին խորունդը: Երկուքն ալ կը մէսնինն մէկս խայթառելով, իսկ միւսը խեղպառելով:

Երբեք համաշխարհային պատեռովքը սարխովներ յաւ բայ կը առաջանան որ տէխաւին խուզարու թիւնը չէ որ պիսի խարտին, այս եւկու սրբնին ալ մէկը խորունդով միւսը խուզուելու պիսի վնասութին:

### 19. — Բիրիթ ԱՌԻԼԹԱՆՆ:

Բիւրք ուռիմաններն մէկը պարտիպան մը կ'առնենայ, ան առառ կանուքի պարտէզնն երեք թարմ վարունդներ կը քազէ: զանոնք իր սիրով թազաւորին նույիբերու համար, առաջն զիշերը վարունդներն մէկը մուկը կրծած ըլլալուն՝ միւս երկուքը իրր նախանաւ պատով կը նույիբեր առցթանին՝ որ իր կորդին կը վարժարէ զայն երկու սուկի նույիրով: Բայց պարտիպանը երթաւ որ պահանձ ուռիմաններն զամանազ կ'ըսէ:

— Եսուիրէլիք զարունակներու երեք հաս ոյխոի ըլլալոյն: բայց զիշերը անացումէ մէկը մուկը կրծած ըլլալուն նույիցի:

— Հայ մի ըներ, այս մուկը իր արտօքին պատախէ կը կրէ: կ'ըսէ թազաւորը:

Հետեւեալ որ, պարտիզանը կը վազէ սուբթանին քավ և կը տեղեկացնէ թէ իրենց կառաւն ծանօթ մռեկը բանելավ կերած է:

— Այն կառաւն այ իր ըրածին պատիժը պիտի զանէ. կը յարէ սուբթանը:

Առ յիշուախ հետեւեալ որ իրենց կառաւն պարտիզանին միւսը խառն ըլլարած համար, ան' անոր ետեւէն զաւազան մը նետելով կը սուբթանի զայի: Երբ պարտիզանը այս եղելութիւնն այ կ'իմացնէ:

— Դան այ քու արժանի պատիժը պիտի զանես, կ'ըսէ թագուարը:

Օրին մէկը սուբթանը իր պարտիզանին կը հրամայէ որ ուշանէ: Որը իր թաղակիին հետ պարակը պատուի ելլերան, կարելի կարգադրութիւններն ընէ: և ինչը այ անիէ հետահայ:

Թիւրք պարտիզանը կեսն ընի մէջ թաղակիին քնուա ունասն էրդարավ որոշեալ որը զայն տեսներուա բռուն մորմաջին բռնուան սողարթախոս ձասի մը վրայ կ'ելլէ և ճիշդերուն մէջ կը պահ ուրացի:

Առաջինը իր թաղակիին հետ բարաւանին մէջ լընդույած պահուան ծառին զբոյ պահուեցած պարտիզանը կը սեւնէ և ոյս բռու մահմասական օրէնքի նախակրօնական (հարած) որորք մը սեպերավ զայն զիխուանը կա տայ:

Պարտիզանը զլխաւուած պահուան սուբթանին զառնուրով կ'ըսէ:

— Խնազէս որ մռեկը կառաւն և եռ ձեր զաշականին ոքէն, մէկը պատիժները կը եցինք: Խոյնուս այ գուման ըբառիդ արժանի պատիժը ողիսակ կը եմ:

Ծիրամի երկու որ մէկը սուբթանն այ զո՞ւ կ'երթայ իր պետաթիւան բարձրաւորհան պաշտօնեաներուն սարքած մէջ զաւագրաթիւններ:

Մարդ ինչ որ թիւ այն կը զանի, երկ աղեկի զուներ կառաւն և աղեկութիւն, խոկ երկ զիւ զուներ կառաւն և զեռքիւն կը զանի:

## 20. — ԿՑԱՒԱԳՈՐԾՎԻ ՄՇ. ՎԱՐՑԱՑՐՈՒՔՆԵՐ

Ժայռոյ մէջ կառաւացործ սուսայնակի մը կար: Ժամանակա Պոլոյ մէջ կառաւացործ սուսայնակի մը կար: Ժամանակա Պոլոյ մարտիկի, զործանեալ բայց զբամազուայ: Հանենարավ ժամանակի մէջ կը արհեստավ կը ենար իր բազմանդամ ընտանիքը ապրեցը ներ:

Ան իր տան մէջ քանի մը համեր և աքաղաղ մը կ'անձենայ: Օքին մէկը կառաւագործը իր կնոջ կը հրամայէ որ մորթէ իրենց օքին մէկը կառաւագործը իր կնոջ կը հրամայէ որ մորթէ իրենց:

աքաղաղը, մաքրէ: Գորը բրինձով լեցիէ և անուշանոսովենոմ բհամեմէ որ թագաւորին նուէր տաեի:

Հետեւեալ որ ան համեմուած աքաղաղը զոյ ամառավ ըստ կուտեզի մը մէջ պիտուն զբած օթազաւորին նուէր ունիմ պոռուազի կը մասնայ արքայական պալատ: Պահուկ զինուարները նամբար, կու տան անոր, երբ թագաւորին զանին կը մասնայ, թիկնապահները կ'յստացնեն արքային թէ ազգաւաճարդ մը նուէրով մը իրեն ներկայաւույ իրեն: Թագաւորը կը հրամայէ որ ներկայաւույ իրեն: Գետաբենաւ վարչապետին ներկայաւմենք թագաւորը կուտազործը կ'ընդունի:

Աստայնանիը իր աքաղաղը իրը թագաւորավային նուէր կը մասնացնէ անոր: Թագաւորը կը հրամայէ կուտազործին իր ոյս նուէրը երեքին միջնեւ յարմարազին կերպաց բաժինի:

Աստայնանիը կ'ուրբէ աքաղաղին վիզը և դրախովը միասին թագաւորին կու տայ և յարշալից շարժուածով մը կ'ըսէ անոր:

— Տէ թ արքայ, անու այս ցաւ բաժինոց է: արքադային զյուից քեզ բաժին կ'ինայ, որպինեան, տառը Աստամած վերջը գուշն եւ մեր զրաւիւ, թէ ազզին թէ պետաթեան:

Վերջը երկու թեաւրը կու տայ վարչապետին: Ասոնք այ վարչապետին բաժին կ'ինան: որովհետեւ ուեր արքայ: իրը քու թեազ անոր հետ խորհրդակցարուր կը կու ազարեց ազզը և պետաթիւնը: Իսկ աքաղաղին մասն մասն այ ինձի պէս ազգաւունեցան բաժին կ'ինայ, միմիայն ձեր շնորհու հաւառ միու ուներու բարերախտաթիւն կ'ունենանք:

Թագաւորը շատ գուն կը մաս կուտազործին այս խելացի արքարքին ու կը հրամայէ:

— Առաս նուէրներ թուզ արտին անոր:

Այսպէս խեզի կուտազործը կը հարցուանայ և կուտի մէծ վաճառական մը կը զրաւիւ:

Բայց այս կուտազործը զբացի մը կ'անենեայ, երեսուն տարիներ առցիւնին կանանցի մէջ աշխատաց՝ որ կը նախանձի իր զբացին և զայն կը զբացարտէ թագաւորին առ ջն՝ ըսկրազ:

— Ես երեսուն տարի է կը ծառայեմ ձեզ, հազիւ կ'ազբուիմ: մեր զբացին աքաղաղ մը նուիրելով մէր վեհափառ թագաւորին, անոր համակրութիւնը շանեցաւ և հարաւացաւ, և ան հպարտութիւնն զիս երբեք էի բարեւեր:

Թագաւորին ուստիմը կը համազէ որ կուտազործը կրկին կանչել տայ իր կանանցից, ու կ'ըսէ:

— Ես այ ունիմ յաւել ուստիիք խնդիր մը, եթէ կարենայ զայն յաւելի, ես այ անենազին պիտի զարձատըմէ՛ ձեր ողարդեւուած ուստայնանիը:

Սրբն մէկը սասայնանկը կը կանչուի թաղաւորի կահանցին յարկայածինը, ար այլին ներկայաւթեանը, թաղաւորին հինգ հաւակին կը զիտէ անոր առջն ափունի մը վրայ և կը հրամայէ կառաւազորդին, որ այս հինգ հաւակինները հաւասար թիւնով իրենց երեքին մէջ բաժնէ:

Անզի սասայնանկը առեն մը կը սահմանի կը մայ այս զբանապարույժ խնդրոյն առջն և ապա խորհելով անոր բաժնոմը կը պահի:

Հաւակիններուն երեքը թաղաւորին առջն զնելով՝ կ'ըսէ.

— Դուք հաւակին չանձիք երբեք, այս երեքը հեք բաժնոն է:

Մէկը իր և մէկն այ թաղաւորին առջն զնելով՝ կ'առելցին.

— Դուք երկու հաւակին ունիք որպէն, անս համ մըն այ և կ'առելեաց երեք ինձ նման: Այսպէս ձեր առաջարկուծ խնդրիրը կը բահանի:

Թաղաւորին սասայնանկին այս խնդրիրը հշգարար լուծերէն զոհ մնացած՝ առաջ զարգեւնեցով զայն կը վարձառարէ: անին զերէ կուսացաւ որպէս առանց նախանձուսի երջանինի կ'ապրի:

Մարդ ամիս զժուարարեանց և զժբախտարեանց տոկարուն, անոնց միջնական բարձրականութեան ինչ պահանջիւր է:

## 21. — ԱՆԴԱՇԻՒ ՀԱՐՑԻՒՅՑԸ

Անզ առ և անզարիւտ հարուստին մէկը՝ հարուստին զիւղուն մէջ միջացնեցաւ խորութիւն չի զներ, անին տեսակ անբարութիւններու, լոյիրէ կեանքի և առողջութիւններու կը զիջանի: որոնք թառել նարէ ւեմ տեսներ, հասկեացի է:

Օր մը իր պարագաները և ռատիկ շաղականեները անոր առանձ կը հաւարունն, զայն այս վարթար կենցացչին և առքիներուն բաժրառանիքն և մայստրէն զարտանու համար, կը յարդուին և կը թերզարեն որ իր անզարիւ կենցազը թաղու և ընտայ զզառ և անբասիր մարդ՝ մը:

Բայց այս անզարիւ հարուստը անոնց խորուստրուն և մեր լազրութիւններուն վրայ կը խնդրայ և զանոնք մէրմէկ խնդրեր կը լազրութիւններուն վրայ և ան հինգ վայրկեանին մէջ զանոնք պիտի սեղանիւ: այսպէս ողիսի տեսներ թէ զիս բաժրառազներուն լիզուն թշջառ զրամազ կը պարզանեցնեմ:

Մատնանշան անզանին վճար մահցարիկիւն կը զրուին անզարիւ հարուստին խննէ: կենցազին զրաւազները և ան այս զըրպանին անզանին անզանին վճար մահցարիկիւն կը զրուին ան-

ուստիքին վրայ ամի՞ կը շարէ և այսպէս կը դացէ զահանք :

— Եսէ՞ք հիմա, մէր մասին ձեր գրութիւնները՝ անայտացած . . . Այնպէս այ իմ բոլոր անպատճե կեանքին արարքները հարստաթեամբ կը գոցաքի, բնչոքու որ ոչխորին աղասա որբներ կը դացուի իր փառաւոր զմակին միջոցով : Եթե՞ք կարեւորութիւն չեմ տար իմ հասցեին ուզուած վարդաշալութիւններուն :

Այս անուանի հարաւոր իր հիմանից այսամարտաւթեամբը թիգիմիքը միայն խարած է, բայց ուրիշները չի կրնար խարել: Ամէն մարդ՝ ընկերութեան մէջ իր անբառից և ուարդեւու գիրքն անի, զայն սեէ անեան և բայցը վարժութեան խախուերու չէ: Շնորի անունը առ մը հարաւորի նկատմամբ զերիներ են:

Ասխարհին վրայ կան հարաւորներ ու զրամք իրենց պատուի ռուրդ պատես կը կանցնեցնեն, ուրիշներ ոյ կան ու իրենց պատու հարաւորին պատես պիտօն են:

## 22. — ԴԱՒՐՏ ՓԱԾԱ

1900 թու ականներուն պաշտօնաց Խարբերդ կ'երթոյ զինուական հրամանաւոր՝ Դուրտ փաշա:

Յեղացի մոլեսանց և հայատաց թիւրք աւազ անին անոր կը գիմեն և կը անզեկազրեն թէ Խարբերդի հայ եկեղեցիները հասաթարեր շատ կարսածներ ունին, կարեցի չէ անսնցմէ մաս մը բանազրաւերով ճամքաներու: Ճեսաթեան յատկացնել:

Դուրտ փաշա ինքն ոչ հայատաց անզամթ թիւրք մը ըստով եղած առաջարկը յարմար կը անունէ և պատրուակաց մը հայ եկեղեցապատճան կարսածներին հասաթարեր մէն կարսած մը զրամքու համար զատ կը բանայտ Խարբերդի որուան առաջնորդը Պետրոս անունով զարչացէս և կորսի զարդարեան մըն էր:

Այս անիրաւ զատավարութեան արձագանցը Օրմանեան պատրիարքին միջոցու Պոլոս կառավարութեան կեզրունէն կ'իմացաքի: Սամ. Ներքին զարդաց նախարարութեան կողմէն՝ Դուրտ փաշային կը յանձնարարուի Հայոց տեղական կարսածները զրաւելու: Մտազրութենին ետ կենալ: Բայց ան զատավարութիւնը շարունակել կ'ազդէ իրը կատարուած իրոզութիւն:

Խարբերդի մէջ Դուրտ փաշա զատը կը կորսնցնէ: ան Ցից բանակերպի վերին զատարաննեն կը փախանցէ:

Նըկու հակառակորդները Դուրտ փաշա և Պետրոս վրա: Կայտ կառացին մէջ միասին կը ճամք բարզեն զէսի Ցից բանակերպ:

Պատավարութեան պահանձ, եթի Դուրտ փաշային Ներկայացած թիւրք վկաները անկապակից փաստարկութեամբ իրենց

զիայրաթիւնները կու տան՝ և Դուրս փաշա համազում կը դոյցին որ այս գատը հու այ պիտի կորսնցնէն. վայրազ, մոյեռանց և նայ. տեսաց թիւրքը՝ չափէն տեղի զայրացած՝ զեզի Պետրոս փարուա պետին գառնարոզ գրատարանին մէջ կը պոտայ.

— Դուրսպա՛շ, պանս պոտ, պանս Պետրոս փաշա տէրքէր, պէն առանց փարուարոզը, զօր իշտ հազզըմը հոգ էտէրիմ։ «Անձ Դուրս փաշա կ'ըսնեն, ես մարզը կը բականմ և բանութեամբ իրաւունքս տեղը կը թերեմ»։

Նոյն պահուա Պետրոս Վրդոց ծառահալով անոր կը պատուանէն։

— Պահառա Մահասթըը քէսփէյի տէրքէր, միւսանցաւ էտէրք, աէնին կիզի ան վէ ույսազ զուրուարս, մէմիշիթիմի փարուաթմամ վէ քէնոյի միւթիմի եկտիրմիմ։ անձի այ վանքի զամփո կ'ըսնեն, քեզի պէս անօթի և քուա զայրերան գէմ զիւմազըերով ժողովուրոզ բզիտել չեմ տար և իր կայուածները քեզի էնմ կերցներո։

Աերին գրատարանի (խօթինաֆ մահթիմինի) գրատարոց՝ այս գրատավրութեան զինոց ամիս մը կը յետանդէ, և տեղի անեցած միջագէզը Պոլիս կը տեղեկացնէ։ Երկրորդ գրատավրութեան ամիս մը զերի Դուրս փաշա իր յարուցած անիրաւ զատը կը կարենցնէ։

Դուրսանը հետեւեալ զինոց կու տայ։

Ճշուրսին յարմահոց զայր որչափ այ զորուոր ՇԱՄ՝ իր հայր և անոր կայուածները պաշտպանող զամփոց՝ իր զատը նույն և պատվագանակ ըլլաբուն համար զայն շահած էն։

Դուրս փաշա երր այս գրատավճիռը կը ըսէ, ամբարտառն որին քթին առիկն մթթմթթարով և նայնոյերով քրիստոնեից հասցէին անիկ կը հեռանայ զիւմիկոր։

Ով որ բնաւոր մը ըլլայ, ու թէ կանուխ յու առնանի սրա միմի կը զնին, պիտ և համբերի զիւմա։

## 23. — ԾՐՑԱՆԱԼԻԱՄՑԵԼԻ ԿԱՏԱԿՐ

1889 թարին Այնթապի հեզրունական թիւրքիոյ Պարքէը 15 ցրքանաւորու կ'ունենայ։ Թանիս առանձն զիրքը անձնը կ'արտօնուանի անօրէնաթեան կոզմէ իրենց առարտաները պատրաստելու գորքնի շրջափակին զարս մարզ հանցերին Անոնց մէջ կը զանուար Անեսիս Նազզաշեան քրիչիք, անձնը ամէն որ իրենց նաշը կէսօրին կ'ունեն հովանուն վայր մը՝ Երբեկինի հուսուն լրերու եզերոց, ուստինիներու և կազմակիններու լուքին տակ։

կ'ուսեմին մազգին կարգանքակ (թիվ էնուն), պաղպակ թափոյ խորացած, անուշեղին (փախըլուց) և պառազներ:

Կեսօրին ամէն անզատ որ նոչի նոսին չրժակայ այզեստան ներան պահակին պղնականը՝ Մոլլո Ալին, կարծեն բանանոցի կոտու մը ըլլար, մէկին երեսուն կու զար, և աշխամանակից ըլլար համար: Ան ներման փաթթացով կոչու, քիչ մը զբոց ըրաց բարց փախիցն մէկը կ'ըլլայ: Աւանձազները անոր ներկայաթենին և անոր կը զար ան, զայն խոսեցնել կու անն, անոր իմաստակ, ինքնահաւան, ան, անկապակից խոսակցաթենին կ'ախործին, զբան կը խեզան, կատակինը կ'ընեն առանց զինքը վշտացներ:

Սա կերպ յիշել չմասնամ որ այս ըրբանաւարաներուն մէն ամառաթիւնը Այնթաղքի ունեսոր ընտանիքներուն զաւակներն էին: Անուց ամէն անոն Մոլլո Ալիին ծխախոս կը բերեն, ան այ ուսանողերին անոան յարդանքին և զայերան հայի բարիքներուն փոխարէն, ամէն որ ազուար խաղաղ հաւաքեցով անոնց նոտեր կը բերէր:

Օր մը անոր ներկայաթեան Ավետին Նոր զաշեան իր պարնկերներուն կ'ըսէ.

— Ընկերունք, ևս խորհուրդ մը յդացայ ոքանի որ մէր անօրէնք զույնին անմար զիրը յու եղան թիւրքերէն լեզուի պիտիչիօր մը կը վնասէ զար ի՞նչ կ'ըսէք, այս պաշտօնին մէր բարեկամ Մոլլո Ալին պիտի յանձնուրաքի: Ամէնը միարեցան յարժար կը տեսնեն և Ալին աչ չափէն առելի երեսուն կ'ըսէ:

— Թամի ար զուք զիս պահանդաթենին պիտի ոպատէք, և պատաւոր առաջին մը պիտի ընէք, ևս այ տաաջին ամական առենքուն որևէ ևնզի աղուար հաշեկրոյի մը կու տամ:

Աւանձազները անոր զյայի հազաւուով իրը ուսացին ներկայանցը անյարժար կը անունեն: Աւանի ամէն մէկը պէտք եզակ զինուոր հոգալ յանձնէ կ'անձն: Մէկը վերարկու մը . ուրիշ մը տափաստ մը, մէկը հաշիկ, միաւոր զիլարկ (ֆեն) մը, ուրիշ մը փաթթաց մը, զատի մը նույիրել կը խոսանեն:

Օրին մէկին այ Մոլլո Ալիին յուր կու տան թէ զույնին անը, ըկնաթեան կոզմէն տանը առ: անիի ամառաթաշակով թիւրքերէն յեզաք աւանցի: ըկնաթեան է և զինքը յառաջիկայ շարաբ' որը կեսօրին կու ժամ զիրէ, պիտի տանին զորին և ներկայացնեն թէ անօրէնթեան և թէ ուսանողաթեան:

Մոլլո Ալին երբ կը յան այս բարի անեստար, ուրախութեանին կը ոկոյ պարել ելլեղինի զմբախոտի որևէ կանաչ մարզակետին զյայ: աւանձազներն այ երեսունքով կ'երգեն ու կը ձափանընէն, և անոր ուրախութեան մանակից կ'ըլլան:

Արուշակ որը կեսարի՝ առաջ ուստիցները իրենց խոսացած զգեստները կը բերեմ և կը հաղովն անոր։ Համաստը, վերաբերա, մը, որ հազնելով, պահպանեցաւ և թերեւուն մազերը Նիզակի պետք գույք ցցւուն կ'երեւին, հայիկը նոյնակու էեւ, անոր պարապահաց խոչը ուղեցեր (արձես կապուտարի մէջ առ առաջ են անզաւելու համար)։ մէջքին կերպինի խոչը զատի մը։ զինուն կը պրայի իւս հանդաւն երկար պահուրի մը (շահեւի ֆիւ), անոր պրայ Ե՛ կունցաւն ճերմակ կուտա մը կը փաթթին, զերշապիւ մարագը ուրաստաց Անք մը կը մայցէն։ Անեմին Նազդաշեան իր ընկերներն իւս յուժաւարաք թոքինքին զարի շինուալ, մինչեւ որ Ճամանակ զատի կայի Նազդարի ամրագի զարենի ուստիցնեթեան կը ան զեկոցաւի որ շարամ որ արաստանաթեան զատօն վերջ սերտարան մասն, անահենիու զաւարենիր մը պիտերա, և շինուան մինչեւ որ Ճամանակ զատի։

Անոյի Եղբեղբայրի մէջ Մոլու Ալիյն զերոյիւնոյ Յեւայ զգեստապերի զերի, իրենցմէ Երկուուր Ալիյն անութիւ կը մանեւ — պարզիւնու մարգը նեց Եղբեղբայրի շի կրեար յայտը — միւսներին ու անոր Եղբեղբայր կապահեներու պիս չարուած զարի զարի կ'առցաւին։ Արաստանաթեան զար ըրանուրին հայր որանին անուցիւները կը բացուային, իսկ ուստիցները անհապիւ կը սպանն անահենիու զաւարու բարի մը առաջ առաջ։

Եւ ան չափանամբը, զարենի պրայի զանէն ներս՝ բակը կը մանեւ, առ թեան Անեմին Նազդաշեան ու Ենաւուու իրր առաջնուրը, հանեւնի Մոլու Ալիյն իր նեանեարդերուց և որդիւն անութիւ զարենի սերտարանն էն։ Երկու հարբեր յիսուն անունզներ, անձայն կը զինուն իրենց խրառարակ թիւրցիւրնի առուցիւ, արաստաց առաջազգի, անոյի որուուր իրենց խոզաւը ևն կրեար զարի, զրանք զաներու պրայ կը ծայն որոշեազի չկարենան անհանդ խրառարակ, կին զեմ զը։

Անեմին Նազդաշեան պարաբեամբ կը Ներկայացնէ ուրաստանի բեմը կեցու Միերժերնի գրաֆիւնուրը և լի մանուր միւնի նաև անոր յու զեզապարաթիւնը և կամին մը կու առյ անոր, որ սետաբանակին պրայ առաջ մը զրի և իր կորուզաթիւնը բացազգիւ։ Երբ ուն զրելու կը պազցի, անոր ենանց կեցու Ա. Նազդաշեանը՝ իր պարա Համանակը եկան ըլլուր առանուութեան կը յայտնի։

Մէյ մըն այ ի՞ու անուն, ամրացի սրանը կը ինքայ, ուստ նազները կը սկսին յիշնց երկու ձեռքերը զրանքաններուն և ուստիրու այ բառակին զարնել և ազագակիւ։

— Հիփ, հիփ, հիփ, հուրբա՞։

Հուրբայի ազագակին կարծեն զարենի շէնքը պիտի վիր։ Դու իւնի անորներ և նու բնակու անուցիւները կը վազեն կու զան

ուրբատան հասկեացու համար թէ ի՞նչ է այս զառամ զույգութ :

Նոյն պահուն վրաբիշէւսը Ալբին խազի եկած քյառար հասկեաւ : Եղի որանին զարու գեղջի բակը և անձի որ եկած ուսուց վախիցի կը սկսի : Անզ կայիները անութիւն տակ զբան բայցիկ տառաց ետեւ նայերու : Վայրին առ աջ կաշիտու Անորը կորացներ, առելի ծազրի ու ծանօթի նշառակ զառանոր համար :

Այս անեման զամետը զբանց տնօրին և առաջին Երը կույտ ու կռան կը խնդան : Եմից զառարնորան Առեալու նազ զայտանին առանցութեան կառարան կառակարսութիւն ունի նույշին է այս որ զրի կ'առանենք : Գիտեք որ յայզերի բարիկը յաս ովիկութիւն զառաջազիր և չափառը զրագէւ մը և կռա, անոր զբարի իւները ընթերցողներու կողմէ անհամ թերաբեամբ ու կը զնառանեին ալևապերու և մահելուման պարբերթերին մէջ :

Յարդանը զառարնորու բժիշկին : Կրնեալ ըլլայ իր յիշառանից :

#### 24.—ՇԱԽԱԼՈՒ ՌԻՎԱՆՆՈՒՄ

1886 թուականներուն Այիթա զի՞ենցը : Թխերքիոյ Գորչնի յուրաքաղուն կարգի ուսանողներին մէկը զարուցին անառափն հետ կը հակառակի զայն նոցեցու և չարչարելու մուցով : Այս թուականներուն հասաւառութիւնը երեկութական բայ չանենուցան՝ ունին որունի և նրբանցքի մէջ և առանցնեներու ցրայ գարիշակի յամ բարձեր կը զառառեին և անռաջ պարտականութիւն անէր, անէն որ ցերեկին ոյզ յամ բարձերուն մէջ բարիշակ յիշուել, պատրայիները կարեց, կազմ ու պատրաստ պահել իրենուան համար : Ախակալ ուսանողը բոլոր պատրարզները յամ բարձերուն մէջ կը ձգ է, անառաջ հասկեացը զայն : Անիին ուսանցին կը զանցամբ և առանցոր անորնութեան կողմէ կը պատմայ :

Այս անզում չար ուսանողը զինք պատմեի տառո առաջին նկուն ձգելու համար, անոր զինուն խազ մը խոցու կը խորհի : Օք մը մինաւու, մօս, մինչ զիշերովիթի ուսանողները ուրբատանինն մէջ կը սերանե, կը անձնէ որ նոյն ուսանցին որ հան հակի է : Ախակալ ուսանողը կը անձնէ որ զիւզացի մը բակը 5—10 էշերով փայտ թերա : Է զորինի համար, ան իր երեք ընկերներու էշերին մէկը շարիան առանձնաներին գեղջի զերնայարկը կը տանին և յիշեալ ուսուցչին սենեակը մոցենուզ զաւու այ զրայէն կը զայնի : Փայտ թերու զիւզացին մաթին մէջ իր էշերին միայն բացակայութեան վերահասու լըլլար : Միանենք կը քչ կ'երթայ, հետեւ եւու որը զորին զարու իր կարուած էզը կը զանի :

Պայտ ուսանցին՝ ան սերտազ աթիւնը լրացնցած՝ երր պատ-

կերու համար իր անհետակք կ'երթայ կը տեսէ՞ որ հան էլ մը կայ, որ զինք առանձնան պիտ զաւը կը սկսի, կարծեն ըստի կ'ոչպէ:

— Ի՞նչ է այս զինուու եկած վարձանքը, ինչո՞ւ զատկիք զիս յօն բնիկըներիս և բանացրի եցիք հաս:

Անքարանին երազ առանցները՝ մեծավ պղտիկավ կը հաւաքցային առաջ, ին անհետակք, էլք անհանգը կը խնդայ. շարանի պատահանինքը շեզան խնդիրապեմի թանձները կ'ընեն ուսացիչը առելի նուռառացներս համար բայց ան սախուռած՝ որդէս փոքրաց այն շարիք, խնդիրը կատակի կու տայ և կ'ըստ անենց.

— Ան թառարանին խնդիր մը, ո՞վ կրիայ յաձել զայն. ի՞նչպէս այս էլք այս նեղ առաքաններին ելլելով, հաս եկած է: Ո՞վ որ յաձէ այս խնդիրը պիտի ներեմ իր յանցանքը, քանի որ կատակի համար ըրած է:

Նոյն պահանձ մէջտեղ կու զան էլք զիր հանող չորս ուսանողները, որոնք կ'ըստեն:

— Ան ինչպէս որ զիր հանեցինք զայն այնպէս ոյ զար կ'իջցնենք:

Անուցմէ երկուքը իշուն առջերան և երկուքն յետոյքի կոզմէն իրենց թեսերը անոր վարիքն առկը երկնցուցան իշուն անուղղաբ նոյն կը վերցնեն ու կը տասեն վար: Այս առանձ ուստացին այ կը խնդայ և իրենց յանցանքը կը ներէ:

Գիշերաթիկ աշտիերաններուն այն իրիկուան թերկիրանքն ու ծինապէ չափ ու առեման չանձնար, քանի կը գիտեն զայցոց էլք՝ խնդրուն կը մարին:

Անմեղ զայտանուիր միւնք իր նարզաւեցին, նորիկան վրասի. մունքը իր վարտուն:

## ՀՅ — ԵՐԻԿՑԱՆԻ ՀԱԽԱԲԹՄԱՆԻ

Եւրապոյի և Ամերիկայի մէջ արհեստական միջոցավ առջ լուսիք և երեխարական թիսուի մէկցենաներով վատեալինք կը հանեն, իսկ եղ բազուտի քառասուն առաքան առաջան վառաւերու մէջ հազարաւոր հառիխներ զնելով թիսուի կու տան և վատեալինք հանելով. հասարածութիւնը կ'ընեն:

Երիցորդ համաշխարհային պատերազմի ըրբանին, երբ եղ իր գոտին և ապահովը հայտնատիկի կոզմէ կը նեղունք, կու ապահովթիւնը միջուներ և ու առա որ հայտնատիկի առերգը մասնաւ շիստարու և մասնաւոր պաշտօնեանեց կը կարդ որ այս մասին հակառակին կատարեն:

Եղիցուսուի մէջ զիրայինուոյ կերպով վատեալինք հանելով համարածութիւնը զրազող մարդ կը գտնեն:

Հայահատիկի հակիք պաշտոնեաներին մէկը նոյն հռուրոյնի զորիանեցին հանդիպելով՝ իբր քննութեան արդիւնք կը ուտի որ ան իր համերած այսու ու ցարենի մազուք կը հերցնէ և առիկա ապրոյինի գանձուք զոյն ՀՅ սակի առաջանցի կ'ենթարի:

Թամի մը շարութ զերի նոյն պաշտոնեան կրկին հռուրոյնի ուրի տակեցին հանդիպելով լը հարցնէ անոյ թէ իր հազարաւոր համերած ինչ կը կերցնէ. ան կը պատասխանի:

— Աթամի որ ցարենի մահուցուք ու մազուքը արդիվեալ է ըստիք, ևս այ անոնց եղբայրացուն կը կերցնէմ:

— Բարեկամ, եղբայրացուն այ արդիվեալ ունդանիւթիւն է, ժաղսվարքը անօին ցարենայիւրին խառնեցով անով հաց կը չին որ անուանազ չժեռնիբ Առայի երերոցք անուան ըլլալով քանիք ենից սակի առաջանց մը կը որի և կը զանձէ:

Թամի մը շարութ զերի երրորդ անուան նոյն պաշտոնեան հռուրոյնին կը հանդիպի և կը հարցնէ թէ իր համերած ինչ կը կերցնէ.

Այս անուան ան շաբաթն առելի ջայինացան կը պատայ.

— Բարեկամ, ինչ կ'ազն ինձմէ, երկու անուան զիս անուանի տականիցի հնիթարկեցիր, ինձմէ զայ անցիր. հիմա այ հասկընոյ կ'ազնո, թէ համերած ինչ կը կերցնեմ. ինչ մի հարցնիր, համերած հարցուր, թէ ինչ կերտն են. պարհենաւ իրենց ուսուցիչին դրամը իրենց բանեցից և առազրկցի որին; որ ազնի զրահիր ուստին, կըկա՞նք, մինչու, մը ի՞ւ ան, ո՞րի, ձե՞ն, պատազ, հաւառ, թէ հայտնատիկի . . .

Պաշտոնեան այս զամայական պատասխանին զբոյ յաւարկան և առհանձն կը մնայ, ու բերուց էլ կրնուր բանալ:

Իրասուակիւր և ամիսին պաշտոնեանիւր իւնոց խափնիւր լեցիւր. համար միջոցի խառնիւն չեն պնիւ. մողուս ոչին արխի եր կը խոնի պարուի պիս:

## 25. — Միլիոնի Նոյն Փելլոն.

Իրեւք զինուայաքարերին մէկուն մէլ ազքառ թիւրք երիւարքը մը պիսի ամսաւանուց: Խոշիկ մը շինէլ տարա զրամ յանիւր և այ զգեստնեցին հարանիւրին քանիք մը որ հայնեցա, համար. առայի իր բարեկամեներին կայի մը փափ կ'առնէ:

Զմբան ցուցու և անհրեշտա զինեց մը. հարածեաւրենիւր զաման երիւարտ առեն, զինին յացէն զայս կոչմաներ երիւարուր պէտ և նիզոյք ովը եկազնեցան յայի ձայնով մը անոյ կը հրահնակէ:

— Կոչման ցիւին մի կոխեր, զայն յարին մի՛ զայնուց,

ընացած ջւարին մէջ մի միջներ, վասչեն զգաշացիք, և ույն:

Փեսին քաշեն զայսպ և այս հրահանգները լուզ ուրիշ բարձրեկամ մը փեսին հանդիպ այս նախառարարից թէ լազգութեան շատ կը չզայտանայ, կ'երթայ իր նոր կոչիքը տանեն բերելով ճամբան զբայ փեսին կը նազգեն և անոր քաշեն կը քայէ, երբ համբան զբայ, զեխուտ անց մը, փեսան կը զգաշանայ հան կոխեցու՝ սորեւ կոմք կը հրամայէ.

— Անյախն մէջ կոխէ՛. կոխէ՛ կ'ըստմ . . . Կոչիքը իմո՞ չէ՛, մի՞ կենար, անխոնայ կոխէ՛, կոխէ՛ կ'ըստմ: Բոզ ցեխտափ իմ կոչիքը, հերիք է որ զան կոխեն. կոխէ՛ . . .

Երբ լացած ջարի մը կը հանգիպին, կրկին նոյն պատճերը: Փեսան ուշագրութիւն կ'ընէ որ ջարի չկոխէ՛, ինչ ան կը հըրամայէ, յէ հենուկու մէկայ կոչիքի ախրով որ խեղճ զետան շատ կը նեղէր հրահանգելով թէ կոչիքը մի պատճեր:

— Կոխէ՛. ջարին մէջ կոխէ՛, մասնակը իմո՞ չէ՛, կոխէ՛, սա լացած իսրին մէջ կոխէ՛ . . .

Հողակարայի մը կը հանգիպին, կրկին մարգը կը հրահանցէ պիեսային:

— Մասնակազդք առ վաշեկայտին կոխէ՛, բոզ թաթախութի կոչիքս վաշեկայտն մէջ. կոխէ՛ կ'ըստմ, մի կենար, կոխէ՛, կոչիքը իմո՞ չէ՛. կոխէ՛ . . . Յա՞րկ, կոչիքին քիթէ քարին զա՞րկ, զա՞րկ կ'ըստմ, մի՞ քաշառիք, զարկ, բոզ կոչիքին քիթէ ճամբան, ճզմուի, զա՞րկ:

Հարունեասպները մէծով փոքրով կուշտ ու կուտ կը ինքան, այս երկու իրարու հակապատկերը եզազ երիտասարգներուն հրահանգները լուրջով:

Անշաշտ առ իյ երիտասարգին անվայիլ հրամանները լուրջով զայրացած՝ իր նոր կոչիքը փեսին արամազրող երկրորդ երիտասարգը որչափ որ բարեկացած էր փեսին անարդռած ըլլորուն ոյնչափ անելի ալլօքին զրուխը ոտքացած՝ նոյն զայրոյթով կը հրահանգէր փեսին՝ թէ իր նոր կոչիքը ցեխերու մէջ թաթախութ, քիթէ ճամբան անարկու առարկայ մը զամանայ. հերիք է որ փեսան վայելիք և ուրաքանչայ իր նոր կեանքին սկիզբը:

Ազնուու թիւնը զայելի յաւրա թիւն մին և, անել վնասով խնկ երիս, մի՞ րուսամատիր, անձնութագուր նուն նոզմ միամիւրուն ոչ լուս թիւն փառ:

### ՀՀ. — ՎԱՐԴԱՆ ԴԱՅՈՒ:

Գայլին մէկը անուսային մէջ թափի մը տակ քեացած պահան, ույիշի մը մարգազ ենակին զբայ ցամկուտերով կը խաղայ և այդ թափին կը մասնեայ: Գայլը մէկին աչքը բացած՝ կը տեսնէ

որ իր վրայ մէկը կը յարձակի, վախճն հասկելուզ կը փախչի. բառական հեռաներէ յետոյ ուստի վախճն թնական պէտք կ'ընէ: Տիշ մը հանգարանէ և ամագեցէ վերջ, կ'ուզէ որժէն կոտ ինչէն վախցած ըլլալը հասկեայ: Առայի ինչներեն կ'ըսէ:

— Երթամ առևելեմ թէ ո՞վ էր վրայ յարձակողը:

Եր զինք վախցնողը ուշիկ մը ըլլալը կը դանէ, անոր կը հարցիէ:

— Խելու զիս վախցացիր:

— Միրելի բարեկամ, կ'ըսէ ուշիկը, ես կառակ կ'ընէի ու բախութենէն խայտացով:

Դայը ուշիկին ականջին բանելով իր կղկղանքին քով եւ առնեի ու կ'ըսէ:

— Ցես, ասիկա կառակի՝ թէ վախի կղկղանք է: Առջիկ, պատիժգ չուս մէծ է, և միանգամայն անհերելի, ուստի զան, մահուան արժանի ես:

Դայը բաելով, զայն առաք փառաք կը բցիսէ և կ'ուստէ:

Անհնապօռուուր բնակույն անզամ, նախ ուրս աւշարածի մը կրոյւն կը սուխայ, բայց եր անցրապատճայ պիմացինին եկարութեան վրայ, զայն շարուցայ կը բգկի և, կ'ունչացնէ: Պամորին նրան իրազութիւնը փառական է:

### 28. — ԹԻՐԻՄԻ ԳԻՒՂԱԾԻՆ

Մարտչի հարաւային կողմը երկու ժամ հեռաւ Շիվիլիի հայրեակ զինովին մէջ կը նառելի չրէակայ զիւզախումբին կառագարիւը (միաւիպ): Ան զէր, միանգամայն անզամի և զէշ մարդ մը ըլլալուն անխոտիր թէ թիւրքին և թէ հայուն հանգեց, իր բուրյուր զառառմերուն և զարչական ուրծունեաթեան առնեն, միթիւյն իր անձնական քառկը պարարտացներա կ'աշխատիք: Ան զիւզային կարապետ ազան իր քով կը պահելը միշտ, զբանական իննուիրենքաւ մէջ միջնարդի գեր կառարելու համար:

Օրին մէկը հազարին խնդրոյ մը յարի իր զբարիին հետ զին անձնաց թիւրք մը կը ներկայանայ կառագարիւին իրենց վիճելի հազար առին վրայաք անոր զինուը խնդրելու: Ան իրեն ներկայացն թիւրքին անկառափ ըլլալը կը հասկեայ, կ'ուզզաք հաստափոր իրաւուցը աթուին վրայ և խռապա հայնազ մը կը ներցնէ անոր:

— Դուքն մասնեառաքին ես:

— Փառաք Առասածոյ, մահուն առաքեած եմ: կը որսասախանիք ան:

— Անընն յատ խռու: ի՞նչ են մահուն առաքեած թեան զայշաւութը:

Թիւզացի թիւրքը տառամսելով .

— Էֆէնտիմ , Էֆէնտիմ . . .

Կը շատարի , էի կրիար պատասխանել : Ի՞նչ ընէ , եթէ իրենց կրօնքին պայմանները չգիտեայ . ազան ուզզամբառ մահմեռական մը չես , քու զատց պիտի չտեսնեմ : կամ պատժոյ արժանի : եսո պիտի ըստ և կամ անէ պատճառարանութեամբ զինք յարցաւոր պիտի հանէ :

Նոյն պահանձ իւեղն զիւզացին ենթարկուած անել կացութենքն ազատելու համար , զիւզացին նարապետ ազան միջամբ՝ տեղով :

— Տէր կառավարիչ , ես պատասխանեմ ձեր հարցումին , կ'ըստ :

— Այլ գումար քրիառանեայ մը բլլարով իրաւուաւ չես զիւնալ մէկը կրօնքին պայմանները և չես կրիար պատասխանել : Իւ պատայ :

Թիւրք զիւզացին պազանձած ձեռքերը շփելով ուղքի վրայ կը մնայ , շատարած արձան մը կորած :

Հայ զիւզացինը կը կռանէ որ իւեղն թիւրք զիւզացին պիտի խաչտանց այի կառավարիչին կողմէն , կը իւզնայ անոր վրայ և կ'ըստ անոր :

— Դան չհասկար կառավարիչին հարցումին ճշգրիտ իմաստ , քեզի կ'ըստօք , զնա՞ւ քիչ մը զրամ ճարէ , բեր անոր , քեզի եղած հարցումին պատասխանը զիւզած կ'ըլլաս , զատց կը անունուի և արգար իրաւունքիոց տէր կ'ըլլաս :

Կուսանին մաս չելլը՝ առկարութիւնը կը փախչի :

## 29. — Կիւրինինինի ՀԱՅՈՒ :

Առենօք կիւրին զիւզացարքը անկուի հայտեաց և կը բանամոլ թիւրք փոխ-կառավարին մը կու զայ : Ան թէ կրօնական և թէ զրամական անունիւնով հայ համայնքը կը կեղեցէր : Ամէն անուան նենքութիւնն զրամարտութիւնն և անզզամութիւնն կը զարծագրէր , հայերը հախտանիւն և անուցմէ զրամ քաշելով քանիզ պարարտացնենու : Համար :

Հայերը այս մարզուն բախտթիւնն կը ձանձրանան , կը զզուին , ի նշ ընեն , սրու զիմեն , Պայիս պատրիարքուրան կը զիմեն , պատասխան մը չեն կրիար առանալ : Ապրահատ թաղական խորհուրդը կարգ մը աղջոյիններով խռան մողով մը կը սարքեն և որոշման մը կու զան իրենց մէջինն հայ մողովուրդին զատահաթիւնը զայերոց մէկը , զոյն կառավարիչին քով զրկել : անոր զիմասրութեան

գիտել, անոր սիրաց շահիք որ իրենց գէմ բարեացակամ զանուի, զիրթենք չնախառէ, չխուսանդէ:

Հայ ազգին, և բազրին ականառուր ազաներէն մէկը կը զիմէ գոխակառազարժին: Այս զայն ականելուն որի՞ մի՞նչ կ'ուզեն կետպար, բնակ եկար: կ'ըսէ . աէֆէնուռ, իժատէյէ կէրտում, ովն զույցուզու ազուն որեկարուն, ողբառէ զույցուզույան ալմանաս ողիք արման ուս աշխելիլոց, զույցուզունը չարփար ինչն, պիզ զուալուր կէշէրից . . . Բինու հուերիմ, պիզըրէ մէրհամէին էյրէ, զույցուզունը չարփուա քի էալ էյլիլու: Անը ու աշխելիլու արման ու աշխենի ամի մը չնախանենիրն ենք, եթէ պոչը բախւու, մէնք կը կորսանինք: կ'աշխանանից, կ'ազաշեմ, մէզի խնայէ, պոչը մի՛ չարժեր որ չ'մեռնինք: Այս խառներան զյայ, փախակուամարինը, չափէն աւելի զայրացած՝ անոր արտայայտաթիննէն՝ ոտքի կ'ելլի, կ'ապատակէ նառազ հայր, նարին բարկաւթիւնը չի կրնոր զույնի, և ուսքովը քանին մը կից ու կը զորնէ անոր կուրծքին, կոնակին և կեղճ հաճի ազան թնջնիրմէ երան սլանա պէկաւր աշակիք ամմա տիփուէ զուրան աէլիք պէկաւր աշմէտիք եաս աշեղի զրասաւ ըսինք, բայց կից զարենազ խնենի զրասաւ չըսինք եան մըթմթմարու քիլին առելին կը հեռանայ անկից և եզերաթիւնը թաղականնէի եան կը յայտնի:

Կըկնակի հեռազիրներ առյուզ Պայտ ներքին զորեաց նոյնարարաթիւնն, չառ զժուարութիւննը պաշատանի ընել կու առն այզ հրէց՝ որ Կիրթինի հայութեան անուաննի մզհաւաննը եզան էր:

### (3) .—ՏԱՐԹՈՒՄ ԸՆԹԻՒ.

1885 թուին Այնթապի մէջ Տաքմոյ Երիթի անուանի ժառագրագին հայ թիշէ մը կար: Այս մարգառն հայուելուկերուց հոյարդ թիւրք զիւղոցին մը կը նետանիք: Եթեոր կոզոյ մը մինչեւ առցերուն իբած, մէջքը խոշոր բանորի չալ մը, զըսէի: հասու ծոզով գէտ մը. զբան թրցագոյնը հասու փաթթոց մը. կոնակը հաղած կազոյտ առուէ երկար թեզով կարճ զիւրորկու մը. առջեւը քառասած կանուրով բանին մը, սուրբ կորժիր Այթմառի մոյք մը, կրունելը ձռամ՝ Ըղաթափի պէս:

Այս թիշէլը ժամանակին ամենաքաղաքացար, քաջցրարուայ, հեղահամ բայր ու խօսարհամ բան առողիկ մարզին կը. ինչ թըրքախաս, միշտ յանախարզներուն հետ անոյն խառնկցողակիրիւն չեօյրէ: կիւրիւմ պէսոյին, սոյօրիր զարգու առնիք. զարգու նաևնի ըսկըն կը խառնկցիր: Այնուամբ մէջո՞ւ և բազարացար, ոյք ից խառնկցը անոյն ընկուազ կը հրապութէր, իրեն կը կատէր, սուսոր իրաւոյ, որին,

ախալը ճշմարտի պէս կը հաւասարեցէք: Բժշկութեան մէջ իր գիտակի թէնը առաջանագիտակ էք, իր մէջքի զօտիին մէջ, տառեզեց տեսակ փոշեայ զեղեց կային: զատ զատ թուզպթերու մէջ պլուած: Երբ հիանդա մը գիտէց իրեն և ըստը — Տոքթոր, գլուխու կը ցամք և ստամպաս կը խռանաց:

— Եիշաբեմ, քեզ զեզ մը պիտի տամ, երբ զաւակի մը խռաց դային խռեն, անձ թշողեւ կը բժշկուան: իր զեղարանէն՝ զատիին մէջին փոշի մը կու ապր, խորով խմէ: կ'ըսէր:

Ին ըր ընդգնաներապէս թիւրք կիմենրուն բժիշկն էք, անոնք չափացանց կը այրգեին զինքը, և կաստուալ հաւատք ունեին անոր կորպուաթեան զիայ: Երբ ընաւանեկան զմուարութիւն մ'աւելենացն, զայն այս բժշկին խռուէ չէին քաշուեր: Երբ թիւրք կին մը հարսնաց ազջիկ մը ունենաց, ան այ սիրահարուած ըլլար թիւրք երիտասարդի մը, և որ ձեռզգը անոր առաջ չեն ազեր իրենց ազջիկը, զայն սիրահարութենէ պազեցներու նար մը, մ'իջոց մը զաներու համ ար, ազջիկան մայրը Տոքթ. Շիմիլին կը յայտնէր իրենց ընաւանեկան զապանեիքը: Ան ամենայն սիրով կը խռանաւր առաջ զեզ մը՝ իր զամբին մէջի զեղարանէն: Երբ ջուրով խմէր զայն, սիրահար Մրիւրզը հետեւեալ որ ոտոի պէս պազած պիտի ըրյար իր (ակվառչէն) սիրահարութենէն: Այս և առար պէս բժշկուանեկան զբանթեամբը նաև ամբողջ Այնթապի թիւրք ընտանիքներուն համ ակրութիւնը և զառակութիւնը շահան էք:

Վերայիշեայ թուզկանին Այնթապ անէնք ՑՈ Հազոր ընակին ՑՈ թուզով, ՑՈ Հազոր հայութիւնը զեզ թուզերու մէջ կեզրանացած էն, մեղանակ երեսաւ թուզերը թրբարեակ էք:

Հայքիւոց Շիմիլի ամէն որ այս երեսաւ թուզերը կը պատէր: Իրիկանը զիայիւազ բժշկէ առելի պարարտ քանիզ տան կը վերաբանար: Բժշկութեան ան որոշում չէր, տառապէն կ'առնէր, չտառապէն՝ մուզովը ապասիզ կը սեպէր, յառաջիկային կիման կոզի պէս անեից ալ պատահեր:

Այն թուզականերուն Այնթապիք ընդգնաներապէս փայտով և փոյտակայ առաջիւով կը պատրաստէն իրենց կերակուրները: Թիւրք այդեւ կին մը իր կերակուրը պատրաստեւու համար իր սննիւը փոյտակ գտակայ կը ջանայ: Չի կրիար բանկցնել որովհեաւու թաց փոյտակները նեղ սննիւն մէջ թիւրէր էք, ոզ չէր առներ որ գտակ: Հնամ աշքերը մոռնէն կուրքայու տասին կը ցույն, ան կը ջայնանայ, զիւնիւն աշքը կու կարմէր կ'ըլլայ: հարահաս առանին զաւը կ'ելլիք որ ցանց աշքին զեզ մը: և շվանազ սննիւն ար մ'իջոց մը զանէ: Կը անոնէ որ փոզոցին կ'անցնի Տոքթ. Շիմիլը, կը մ'սանեայ անոր: խնդրեմ Տոքթոր՝ սննիւն չի զանիր, անոր հար-

մը, մաւածն աչքերու կռարցա՞ւ, անար ալ շեղ մը առեր, ուզած վարձք կը վճարեմ:

Տաքթ Երթիլը — Աչքք պազ ջարտի լուս, զիւշի մը տամ զայն աչքից զիր կ'ազեկնայ, ոնախից համար ալ. զբաթին մը զրեմ անախազ զատած տանեզ զայն յանկցուր, շուտով կը զարի: Ազա կը զրէ: ԱՊէտ պանցը: անաղբյուն այլիցնեա զարու առած զայ խռոտինէ եազ, եանմազ իսկ արթառնը տէս, Տաքթոր Երթիլէ յա. զրտոցը ոյիր եազը տէս: քի եխունուտ օրուն կիսնիյի խօշաւթիցը, անախազ տակը փայտին: որո զիր: իսկ թացը՝ զիան, եթէ: զարի մէջանցը յաց որ ոգ տանէ, բժիշկ Երթիլին իւզու ոչխարի կռարծ մը պէտք է, որ ուսէ ու զահանցու: Այս զրուածքը (Երթիլէ) թիւրք կնոջը կու տոյ ու կը ուրժիցնէ անոր որարտանկութիւնը, և կը յանձնարարէ: որ զայն յանկցնեա անախին մէջ ու անմիջապէս կը բոցավարի:

Օր մը թիւրք կնոջ մը մէջ հատիկ զատակը կը հիւանդանուց, կրակներու մէջ ֆերմաթենէն կ'այրի: կը մըկի, Երթանցին մայրը: Տաքթ Երթիլին տանէր կ'երթայ որ զայն հիւանդը քննենու և զարժաներու տանի, Տաքթորը կը բացակայի տանէն, բանի մը ժամ կը սորուն ու ի զար, կինց անեցիներուն կ'ապազրէ որ երր բժիշկը ու ոյ սպան զինք: այն կրկին կու զայ զինք տեսներու և հայրաւու երթարու որանուն, շուկան կը հանդիպի Տաքթ: Երթիլին և անոր կը խռոյի բր հիւանդ աղուն վրայ, քանի մը ժամ իրենց տանէր սպանելը, և հիմա բրենց տաւնին դաբը:

Տաքթ: Երթիլի — ակիւալիմ: քոյրու սպառաց տէս յանի մը ժամ սպաներ ես, մէր տանցը զանուած սպանուց, շանումը շարու կիրակին վրայ յարուած տառը խռուր յիշերը: անոնց տանէն ալ կարեւոր պեղեր եին, անոնցմէ մէկը տանիկիր, խացնենիր հիւանդիկ, անոնց զապէս կը բաշկուէր և սորի կ'ելլեր, շատ սիսու ըրեր ևս սպան յացէ կ'ըսէ:

Տաքթ: Երթիլի մինչեւ տասկին համալիւարնային պատերազմ ողջ էր, այն ալ ընտանեաք սպառագրաւեցա: և չզինքու չ'առ:

Առածք կ'ըսէ: ունի յմիւկը մարզ իր կամամին կը ուրիշ, ուշամի ալ իր նուկը կը պարաւացնին:

### Տ1 — ՀԱՅԻՐԵՆ ԶԳԻՑՑՈՒԼ

Այնթազի հայութիւնը յրենց մայրենի յեզուան՝ հայերէն խռովուց կորսեցացան էին, եւ եւլուերիներու ըրջաւոյն հայերէն խռուած յեզուանէրը կը կործեն եղեր ոյն բանուորները: 185: Են անզին ազդային քոյրացներու յնորին նոր սերտնոցը հայերէն խռուած սկսան էր: Հին սերտնոցը հայերէն յէր հասկնար: թրքախոս էր:

[1801] թռականներուն, որ մը Տէր Մովսէս քահանան, Այս թաղի եկեղեցւոյ մէջ Գիրք կը կարգայ. որուն մէջ հինգ տար անցած առողջը մարզիան որևէնցից զԱլուսունած նախապառութիւնը կը կարգայ. Հայերին չդիմուզ ազգաւակուն ։ համարիքէ ։ ճանքաբարոյ, յարի, առքիքան տիկին մը, ընթերցուածքը նորուիկ մարզան է. հասկեայ Անրոյիշեալ տիկինը եկեղեցին վերջ տառել զա. ցան պահանձ փողոցին մէջ Նորամիկան Ամրգանին կը հանգիսի, և անոր կ'ըսէ՛ Պարսկ այսոյ եկեղեցւոյ մէջ, Տէր Մովսէս հայրը Գիրք կարգացած պահանձ ինչո՞ւ իր անուն, յիշածէ Յայտնի կ'ըսէր, թէ տիկինը հայերին չդիմուարուն ։ որդիք մարզիանցից նորուիկ մարզան հասկցուն է.

Հոյ ծնողութեր իւնից մարդիկ լեզուն՝ հայերեն և նոյ մրանկարյոր լաւ ուորվեցնելու և՛ իւնից զատակներուն. իւնից ունենալի իւնիկան պարականութիւնն է այս:

### 32. — ԱՐԱԿԱՆԸ ԽՈՍԿ ՑՈՒՄԾ ՀՅԻՒՄԾ

Մորք մը զիւզացիի մը տանի հիւր կ'ըւլոյ, տանայիրուակին ընթերցա՛ իրենց ընտանիքին համար աքաղաղ մը եփած կ'ըւլոյ՝ զայն հարթին առնելու չի հաներ, ուրիշ առերի պարզ կ'ըրացացած մը զայն կը հիւրաբորէ. Հիւրը տանայիկնոյն եփաւած ոքացին պահանձ տեղը կը տեսնէ. Նու զիւրը, զայն իր պաշարի տաղակին մէջ կը տեզուարէ և տառած կանուխ ելլերոց, ունեցներուն մասք բարով կ'ըսէ, և համբայ կ'երէ:

Տանայիկինը. — Պարսկ, ինչո՞ւ այսափ կանուխ ելար, զիս ժամանք է, և իւս զիւրը, զո՞ւ աքաղաղը թող խօսի, տառածն մաս համբաց շարուանակէ, կ'առաջարիէ:

Հիւրը. — Տիկին զան վստան եզիր, եւ աքաղաղը համբանուի կու տառ, կը պատասխանէ:

Տիկինը այս պատասխանէն կը հասկեայ թէ նու ըսեր կ'ազգ որ կանուխ նամբարզեցիք թէ տամանակ շահիլ կ'ազգէ և թէ տեղը շատ հասեիլ, Մինչդեռ հիւրին ըսել ուզածը բարովին տարրեց եր, նու ըսեր կ'ազգեց թէ իր կաղուատած աքաղաղը նամբառ ընթաց. քին պիտի ուսուէ, անոյն ընէ:

Հայուսիրաբիւթիւն հայկական լաւ ուորվութիւն մըն և՛ պիտի ուսուուղին և՛ կ'ըսէ առածք:

## 33. — Հեմինիկ. Թթիկ Արքունիք:

Աղքատ մարզ մը հաց մը կը գնէ, սիրու ռուսկ ուստի կ'ուշտէ : բայց զայն զիելու զրամ չունենար : Միւրք նպաստվածաբի մը խանոսթին առջե կեցած հեռութիւն հեռու այս ռուսի է յանրաց հացը ձեռքը կ'երկնցնէ և զայն կ'առաջ : Նոպարագաճար : որ զայն կը տեսնէ, ինքը անխիզն մէկը՝ աղքատ մարզին զրամ կը պահանջէ իրք կերած ռուսին փոխարժէքը, երբ ան իր շրաբութիւնը կը յայտնէ : Խոսքագաճարը պատարան կը գիտէ :

Դասաւորը երբ կը հասկնայ խնդրերը, ռուս ռուսկ աղքատ մարզը բերել կու տայ : Ե կերածին փոխարժէքը չ'մասներն համար, իրը պատիտ անոր չափին քառակ էինդ զաւազան զարթուածութու վճիռը կու տայ : Աղքատ մարզը արեւին զիւմ կը իրցնեն, շանքին քանձը հինգ զաւազան կը զարնեն և կը հզեն : Բայց զայն տերաստանաց նոպարագաճարը ձեռնուածայն իր խանոսթը կը վերացաւնայ :

Հոյ զանոնդ փարուիկ կը նննէ, և նոյնու որով զանոնդ զուն չի կրնաւ ձեռն նկիլ :

## 34. — Բիիթի ՆԱՌԻՏԱՐԴ ՀՄԻԼԼԻ.

Հրեայ մը առաւասորի մէկ իրեն անիբրաւաթիւն ընող թիւրքի մը մօրուքին կը հայույէ : Ան պատուայ զատ կը բանա, իրեն գէտ : Երբ ամքասամենեալը զատարան կը բերուի : զատագարաթեան ատեն, ան ձեռքի չարժամեներազ երկու Ծում - սուխի կաշտաք տայ կը խաստանայ զատաւորին եթէ զինք այս խնդրեն անզարան արձակէ : Դասաւորը երբ կաշտաք ստանարա մասին կ'ազգաւոզաւ, զրացիբիներէն մէկնան կը հրամայէ զարտկն մէկ օրինագիրքը իրեցներէն և մէկիկ մէկիկ անոր թերթերը թղթատերէ վերջ հրեան ամքասամենաց թիւրքին կ'ըսն :

— Բայտ օրինիք, մարզու մը մօրուքը եթէ ազտատի անոր մարզութեան համար կազապար մը սնառ որիւր է, և կը հրամայէ հրեային որ անոր զահեկան մը տայ կազապար մը սնառ զնելու :

Երբ թիւրքը զատաւորին այս վճիռը կը լսէ, շափէն առելի նղայնացած զատաւորին զանալով կ'ըսէ : Տէր զատաւոր, եթէ քու օրինագիրքից կանոնը այլպէտ է, ահա՞ ևս քեզի երեւք զահեկան կու տամ : Երեւք կազապար սնառի փոխարժէքը, մէկը քու մօրուքիդ, երկրարզը՝ այն օրինագիրքը զարտկն իջեցնացին, բայց երբորզը սա հրեային մօրուքին համարէ, և զատարանին մէկ հայհարան ցներու տարափ մը կը տեղացնէ անոնց մօրուքներուն :

Անզամք խասուոր չու զամք կը լսէ :

ՀՅ. — ՀՐԱՎՈՐՏԱԿԱՆԸ. ԱՐՏՈՒՐԻԱԿԱՆ ԿԱՏԵՐԻ.

Պարոյ մէջ առենք զոյ կատաւ մը մզկիթի մը գործառակը մանելով և ուղիղ աշակերտներու ուստեաւեցէն ուստեց վարժուած էր. ուստեազ մը չափեն աւելի կը ձաւեկանաց այս կատաւին ոյ սահմանաւ նեղութենէն և պատճեն. ու թաթիկովը գործակենը կը բանար. կերպակուրի առենք զրայ գրաւած ձաւրութիւնները մէկ կողմ զբարեցավ մէկզէն կերպակուրները առաք գուագ կ'ուստեց:

Որ մը ուստեազ կը բանէ այս կատաւն և անոր թաթիկները նոյնին ուն ձեռթափ չորս ընկույզի կեղանեներուն մէջ կը կացարարէ, այնուու որ ձեռթը սոսերին վերջ, կատաւն ասիզուած իր նոր ստուածաներով թբից՝ թբից՝ կը քայէ ասրայտակին զրայ, և իր շահատակութիւնները կրկին կը չարանակէ:

Որ մըն ալ այս չար կատաւն նազաւորին պարագը կը մանէ. երբ նազաւորը կը տեսնէ զոյն շատ կը սիրէ, անոր նոր ստուածաներովը սոսեակած ածին զրայ սթընը՝ թբից՝ բարելը գիտեց. Հրավարտակ մը զրելով կատաւին զիզէն կախեց կու այս թիւ սկսութափան երանուն է՝ այս թառականէն սկսար, այս կատաւն արտօնուած է, ամէն առզ մանել ելլեր, ուսուզ բանել, կատրել թաթել. մէկը պէտք չէ ձեռք գոյցնէ անոր. ան սրտունակ է. եթէ բառի որ սէ մէկը պար է անոր պիտի պառաւոի:

Որ մըն ալ կրկին նոյն կատաւն այն ձանեթ մզկիթին զբուրանակն կը մանէ, և ուղարկուած բարոր մանզէն կերպակուրներին ժամ մը կ'ուստեց և կը թափէ: Վերայիշենալ ուստեազ չափեն աւելի կը սրանեցզ. կը մտազրէ այն զոյ կատաւն բանել ու ուզանենի. մէկը ու կը տեսնէ որ անոր զիզէն զրավթիւն մը կախած է, երբ կը կարգայ զոյն և պարանակութեան զերանառ կ'ըլլայ: կը բացականչէ:

— Հրավարտակ չունեցած առենք. քեզի նետ զրախ չէինք կրկնար Ելլեր, կիմ որ թագաւորական հրավարտակ մը ունին զիզէդ կախած աւզան զազութիւնն և ձախաերաթիւնն ընել որտանեած ես, ոյժմ ոչ թէ ես, ու է մէկը բու մէկ մզկիթ է ի կը բացար գոզին:

Իրենց անդռաբ թազաւորներին արտօնուած արթիւնուած թիւն բը պաշտօնեանենք ալ այս կատաւին ովէս բանութիւններ ընելու ացաւու էին:

36. — ԱՄԲՋԱԿ ԳԱՂՆ.

Մարգառ մէկը կէս զիշերին, վերեզակի մը խանութը կը բանար. զոյն կողուպտելու առենք զրան ստոքիան զինուոր. մը կը

հասնի: Անզ մարդ, գիշերուտն այս ոչ առենք հայ թե՛չ կ'ընեն, ինչո՞ւ խանոթ բացեր են հարցում ին՝ զողը առելի նարպիկ՝ ինք- զինքը խանոթին տէրը ձեւացնելով՝ աջեր առիկան, Առուսած մեր տառելին հեռու ընէ, գիշերը ոչ առեն կիսանդ մը ունեցանք, զաւակի խիստ առամցափի խիզ ունեցաւ. անոր զարման մը տա- նելու համար խանոթը՝ բացի որ պէտք եղան նախնական գեղերը տանեմ, մինչեւ յաւնայ ու յեռոյ թժիկին գիմենք: Այսոյ թէ խեղն զաւակի կուրպազիքի մը փորձանքէն տառապիս կ'ըսէ:

Առաջիկանց՝ Ուայրենակից ցանի որ գեղերուտ չէւերը և վետան, ինչ ոչ անուշանուի չիչ մը տարի կ'ըսէ: զողը՝ մասթին խարիստինով՝ կը վետան փոքր չիչ մը կը գանէ մելանի չիչը և անոր կը կրամցնէ: առաջիկանց անոր կափարիւը բանալով կը հասուցայ, և ապա — ըթարբեկամ, տառած չիչը անուշանուի չիչ չին կ'ըսէ:

Պատրաստարան զողը՝ «Անոր հասը՝ յաւնարան» ցերեկը կ'ել- լէ, կիմ զայի ու ու զարծիզ զեան կ'ըսէ:

Եսա մը անձնական և Խաղանական շարագածութիւններուն աղջինները ասենին երեւան չին զար, ճամանակ մը վերջ կը յար- նախին:

### 37. — ԴՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՆ

Վերի անուն թիւրք մը (Խայէմա Հօնա) գիտեական Մալլայի մը զրախու երթարու ճամբան մասին հարցուցեր է: Նա անոր ճամ- բան զժուարութիւնը հետեւեալ կերպով բացատրեր է: — Ազ հա- ստացեալ ինչպէս բացատրեմ քեզ զրախուի ճամբանն զժուարու- թիւնները ... Երեք տարի բարձր լեռնէ մը պիտի ճամբարզես զե- ղոյի անզնզախոր ձոր մը, Երկու տարի մասի զետեսացին մը պի- տի քալեա, բացաթեայ ընզարձակ գաւշ մը կ'ելլես, Երեք տարի ոչ այն զայտին մէջ, ամառաւան արեւիկէզ առթին քրանելով պէտք է քայես, ասխեազ ընդարձականաւաւ ծով մը կու զայ, անոր զբայ մազէ կամուրջ մը նետառէ է: պիտի քայես անոր զբայէն միշտ հաւասարակշառթիւնը ամուր զանենով: Այլայ որ ծովը իյնու: Մեղասարները երբ կը քայեն այս մազէ կամուրջի զբայէն: Իյրենց մեղքերուն ծանրութենին իրենց մարդինին հաւասարակշառթիւնը կորանցնելով ծովը կ'իյնան կը խեղզուին ...)

Վերի ազան կրօնագետին այս զբախութիւններուն զժուարու- թիւնները լուելուն՝ Ավելի տայզն հօմայ տէսնենէն, ուորեմ Վերի քեռիզ անոմպը ինկան մազէն կ'ըսէ:

Արովնեան այս Վերի անուն թիւրքը անբարոյ և բարբարու- կեանք մը ունեցած էր, ոչ թէ այս զժուարին ճամբաններէն քա- յիւրով զբախու էր կրեար համեիլ, ոյլ զժուիքն ոչ իիր ընդուներ պինք:

ՀՅ. — ԱԶԽԱՐԻՆԵՐՈՒՆ ՀԱՇԽԻԾ

Դիւզացի մը քողաքացիներ մը քանի մը ոչխարներ կ'առնէ բաւծաներու : Քանի մը տարի վերջի ոչխարները շատեարով անեսց թիւց քառասունի կը հանի : Որ մը ու երկու դորձակիցները համբայի կը նասի :

— Միրելի ընկերու, կ'ըսէ գիւզացին, մեր ոչխարներուն թիւց քառասունի հասած եք, երբ անցեաւ ձերան ընկենին ձիշտաղունիք մը իյնալով ոչխարներուն վրայ քառա հատը մեռան, և մաց քառացի : Մեծ խոյը տայէ մը զրաբուեցաւ, մաց առաջինը, հինգը հաշիքի մի մոցներ, մաց առանչորս, զեցը մոսկանամաժն համեցի, մաց ութի, չորսը մեռան, մեկը հազիքին որբնոցին ուշաւիք, ուրիշ, ուրիշ մը փոքրիկին կոչեկին, երեկ մեռաւ մեկը, ահա այսօրունենին մորթը, և հաւատացողին զիցուն կրտիներ թող իյնայ և զայի :

Դիւզացին առաջուց որեմի կտոր մը վասած զազառոցի զայն զարծակցին զիցի փաթթոցին մէկ անզաւարած երւ : Կը սկսի ժարգուն փաթթոցը որբի և բացազարի :

Թազացացին իր ճարցիկ զարծակիցին հայսեաւունթիւնը յսերէ զերջ անեսը և թէ զիմէն ու մաւի կը բարերանայ, և ուղար մը չանի այս հաշիքին ոխալ ըլլուլ պիզիկը :

— Դորձակիք : Կ'ըսէ, ես հաւատացի քու ճերմակ երես հայսեաւունթիւննը, բարի վայելրում քեզի : Այսախ եմ որ զանանք անակագ անեսց անկորներէն անէ մեկը կոկորդզ մացած չէ, ապրիս, հազար ազրիս որ զանանք հալած խոյի ովէս կրտար կլլել :

Ամեւս զարծակիցին ան յասոյ, զանի ցանուած ապրաւունիքն ուստի բերէ սպասելու կը նմանի :

ՅՅ. — ԿԲՈՆԱՄՈՎԸՆԻՒԹԻՒՆ

ԱՅՆ թուականներուն Ամերիկան միսիոնարութեան միջնուած Հայ Աւետարանական յարանաւանթեան Թիւբերիոյ հայութեան մէկ մատքին տառչին տարիներուն, զիւզի մը մէկ նոր բողոքական եղած Առաքել անան Հայ մը կը մեռնի . նոյն զիւզին մէկ դայն թաղելիք պատռակի մը չպահանջրուն իր ախիննը քահանացին կը զիմէ, որ Առաքելը թագէ : Ան յառա է, բազմական է բանով չի թաղեր, Անեսէց մէկանց կը մայ, կ'ուսի, նեխելու կը սկսի : Կը ճարտահատ իր զբացի Անմէտ ազային կը զիմէ մէրբացիք Առաքելին մեռնը մէկանց մաց . Հայ տէրտէրը զայն էի թաղեր . ինպրեմ այս մասին նար մը խորհեցէք : Դրացի թիւբերը

պահանջով կնոջ քիչ մը մակեռակ բրդարք : Այս կու զոտ՝ Առաքելից կը թաղեամ կ'ըսէ :

Դուք ի մը մարդուան մարգերազ մեռեցի հայու զերշամանացը կը տարածէ, թիւրքը կուսր մը բաթի մէջ, ձայն հանաց՝ քար, ապազիի կապատանք, թիթեղի և երկամի կուրիներ կը զնէ (բարգուսի անց զարդաներէ), ևս զերեցի մանեցը մեռեցին մասրին կ'երգէ ձեռքի տաթին պարանակութիւնը շարժեցով :

1. — Առաքել կ'ըսէ արքանատան :

Պայտան զըշտան, և անտան գիշատին Մաղեցայտ (Ագէւուխ) :

2. — Իթուրայինանան զարդառան :

Գառա պաշտամեց արքար :

Գիշիչ մի որոշ բարտութարքն է ուժիւթէ :

Պայտան զըշտան, և անտան գիշատին մաղեցայտ :

3. — Պատրաս կ'ըսէ միշտինին :

Պատրասորանն իւրիմիւրին :

Պատրասոր մէնին ամենին :

Պայտան զըշտան, և անտան գիշատին մաղեցայտ :

4. — Իթուրային միշտինինի :

Պէսյիւք թէնիկը արքան ովենի :

Անշրջնա խախ Առաքելին ովենի :

Պայտան զըշտան, և անտան գիշատին մաղեցայտ :

Ծիւրցը գիշիչ Առաքելին հազին շիօրանցնէ կ'ըսէ և մեռելութացնէ կը հրամայէ որ հոգը նետեն մեսր զբայ :

#### 40. — ԳՈՅՆՁԵԼԻՒԹ ԴՐԱՄՄ:

Հանառականին մէկը զիւզային մը վրայ զանձելիք զամար մը կ'անձենայ, զայն զանձելու համար զիւզ կ'երթնայ, բայց ուշագրաւառները տառնը չի զանձեր, երբ կը հարցնէ անոր արքենով նու պատասխանէ որ քաղաք երկարուղ խճառդին երկու կայմը զըսէ ունենիի (զարա չայը) հասնանք ցանձերու զնաց :

— Ինչո՞ւ :

— Արագեան այն հանձերը պիտի բռամին, իւրաք փշոտ Առաքեր ոյխար ըլլան, երբ ամ լողի առբանն մէջ զանառկաններ, բռան աշխարհերան հանձերը անձից անցնին, պողոսութին երկու կազմակ զանձենիները իրենց պաշերացը ոշխարհերան բարքին մը կազմ զանձի առնեն, ամռախին զանձնեց որը որին պիտի համարէ տառ պիտի քերէ : և ես զանձնեց պիտի մանեն ու կար պիտ զանձի լինեմ, վերջը ամռախին կարպատաները պիտի ծախտ ու զա պատասխանը պիտի զնարէ մանեաց : կը պատասխանէ :

Վահանակոնց այս մահապատճեռաւու համարածութիւնը բը-  
սելով կը խնդրոյ: Եթէն անոր ձիմոցք անձնելով կ'ըսէ: Աշոքիու  
կ'ուրախանաւ, զրամգ միահաւազ զանձնելուց համարու:

Մարդ մը իր մեծանոց իշխան քառա չ. . Այս անորի մի  
միանուիր, զարուիր մու և, զաւուր կը կանումնան, ուշամայրեւր խա-  
շեալ կը պինազարդարին: Բայց եր անորի մենցան բլարան չի կը  
հաւ անայ, ու կը միանի:

### 11. — ՀԱՐՔԻ ԱԽԻՐՈՒՄ. ՄԱՒՀԱՄՄԵՏԻ

Անենոք Ռուանեան վեհապետականին մէկը, Առանում մէկու  
անունով, չատ զեզոնի պատանի Յառայ մը կ'ամենայ որ իր եր-  
կարի ձխամսորեր կը վառէր: Խայն առնէն, իր պահուղանը Անմէս  
անուն չատ ինչնէ: և առաջին մարդ մը կ'ընդու:

Պատանի Առանում մէկու ձառան՝ անուն անուն գրանին անց-  
նելով ձառապերու: Համար զաւակային ներկայացած պահան, զան-  
պան չափաչը զայն բանելով, սիրով և զաւրդութեանվ կուրքըն  
կը սեղմէ ու կը համբաւը ւկառանին պատասխան զիր մէկը, Չափա-  
չին այս արարքը, մարդուր և անձնուն չի տեսներ և զայն զան-  
պանին կը բազոքի:

Թագաւորը իր ներկայալքինուն կանչել կու ասյ Անմէս չա-  
փաչը, և կը հարցնէ անոր թէ ինչո՞ւ է կը համբաւը իր պատանին:

— Տէր արքոյ, այս պատանին անունը Առանում մէս է, մէր

սարք Մարզ արէին սիրոյն զայն կը համբաւը մէ, կ'ըսէ:

Թագաւորը կը հրամայէ որ իր ձխապահանին մէսամորին,  
անձնունի զիմքով Առանում մէկու իր քով քերեն: Եթու ան կու այս  
թագաւորը կը հրամայէ չափաչին որ այս Առանում մէսն ող սիրով  
և զաւրդութեանվ մը համբաւը:

Անմէս չափաչ. — Տէր արքոյ, միայն ես չեմ Առանու-  
մէտին հետաւորգները, այս ոյ թագ համբաւըն մէկը մեն կը-  
նազեաց (Ենին թէլ Խոզու) և զարւացնեար, կը պատասխանէ:

Առանու կ'ըսէ: «Մարդ իր սիրուն կը համբաւէ, ուս օր  
պատեան բանեայ:

### 12. — ԶԱՏԿԻՆ. ԱԱԾ. ՊԱՏԱՆ.

Տէրուէ մը հաշիւ չէր զիսեր: Զատկին զայը զիսեարու  
համբաւ Մեծ Պատկի եսթիր շարթաւան սրերան թիւնով զրազանը լի-  
ռուն սիսեն կը զիսէ, անմէն որ անձնուն մէկը կը զիրցնէ: Լուսոց-  
քի որ մը երեցինը կը անսեն որ իր ամսային ակրանիք զրազ-

Նին մէջ սխեռներ կան, անոր լոթերը բաւարձն վերջ, քանի որ ամսաթիւ սխեռը կը սիրէ եղեր, արենի իր պրոցանը լիցնեմ բան-բազ ափ մը սխեռ կը լիցնէ անոր բաւարձած ու չորցած կապացին զրոպանը:

Խոյն չարթուան տիրացու պատուի մը տէրաիրոջ կը հարցնէ թէ Զատկին քանի՞ որ մնացած է: Տէրտէրը ձեռքը զրոպանը կը խոթէ, զիտեարու համար թէ քանի՞ սխեռ մնացած է զրոպանը: Կը անունէ թէ զրոպանին մէջ սխեռները շատցեր են:

— Օրէնո՞ւ տիրացու, եթէ զրոպանին մէջի սխեռներուն համանցին նայինք, Զատիկը զայ տարի ոյլուի զայ ինչ եթէ հա- և տացեալ ժողովուրդին եռուզեանին և պատրուսութեան նայինք քանի մը արէն Զատիկ է, կը ու:

### 13. — ԴԱՅԱԼԵՐԻՆ ԲՋԿՑՈՒՈՂ ԱՇԽԱՄՆԵՐԸ

Հայ զիւզացիի մը սէլարժներուն հոտը ցուրտ ձմբան գոթոր- կոս զիւեր մը անուաց կը մնայ, չկործենալով զամը վերագառնեալ: Դիրզացին մտանակ՝ խնդիրը զիւզին կարգացող տէրտիրողը կը բայտնէ, և կը խնդրէ անկից որ կարգալով զայլերուն բերանը զայէ, որ անոնք չըդկանի իր անօպաւազն մնացած ոչխորները:

Տէրտէրը — Օրէնուած, զնո՞ւ գուն տակն հանգիստ ցրէ ևս կը կարգամ, զայլերան բերանը կը դոցեմ, անոնք վնաս մը շնորհեար հասցնել ոչխորներուգ, կ'ըսէ:

Գիւզացին ամբողջ գիշերը իի կրնար քնանալ, առտան կո- նուի անուան կը վազէ, զիշերուան զութորիկը անցած էր, և բը- նութեան ասսակուռանէ քամբին կեցած՝ մինուրուր հանդպարանէ էր: Խնդի տեսնէ, ամբողջ հոտը զայլերէն յօշուուած խնդզւած ու զինոցած է: Անզէ զիւզացին յալահառաւ կը վազէ տէրաիրոջ քայ- և իր ոչխորներուն յօշուուած և ոչիւացած ըլլարը կը պատմէ, և զայն մէրզակարաւ և յանցաւոր կը բռնէ զինք վատահներուն թէ՝ անհոգ եղիք ևս կը կարգամ զայլերուն բերանները կը դոցուին, ըստիրզ:

Գիւզացին կ'ըսէ անոր .— ԱՏէրպազ, եթէ գուն զիս չվասա- հեցնէիք՝ թէ անհոգ պառկիր, ևս ամէնն զտանդ աչք առներով, այն փոթորիկին մեռներու ոլ ըլլայի զաւակներովն, ոչխորներուած պայտ- պանաթեան կ'երթայի, կը մարտնչէի անզութ զայլերուն զէմ, կ'ըսէ:

Տէրտէրը — Օրէնո՞ւ ծ, ես կարգացի, իմ պարտականութիւնն կատարեցի, պատրմածք զայլերուն բերանները զացելու և կազե- րու անզ անոնց յետոյքները զացեր եմ. անհոգ եղիք, այն զայլերը

որ քառ ոչխարիներդք յօշտանեցով կերպած են, ովհանի չկրթած ժողովը, ովհանի ուսման ու ասակին, առջև մէկը մէկ լիրան զրութով կոմմ նորութէց, զոնէ անոնց ասակինուովը միսիթարանէ՛ : կ'ըսէ՛ :

Կախապահաւումը և ազիսուինի տանիւ կը նախին, ժողովարքներ կը փեացնեն:

#### 4.1 — Ի Ն Ժ Ի Լ Ի Զ Ա Վ Ա Ռ Ի Ծ

**Առենոք Սամանեան վեհապետաներէն մէկը ինձին Չավուշ անոն աղիս և ողեմոլ գուեապան մը կ'աւենեաւոյ : Օր մը վեհապետին սենեակին կից, արիշ սենեակի մը մէկ, վարչապետին քանի մը նոբարարիներուն հետ վիճարանութեան ձայնը կը լոէ այս գունուունիք, հետո քրքրուեցով սենեակին բանալին : Տակին ներոց կը գիտէ, և անոնց վիճարանութեան կը տեսենեանոյ որ նորիայ դահանարար ինչեցներով անոր տեղ իր եղբայրը թագաւոր հայտին կ'ազգեն : Խնձիր Չավուշ այս զարաքրութիւնը ամեմ իշապէն վեհապետին կ'իմացնէ : Ան յիշեալ բարձաստինն յանցաւուերը տեղայն վրայ սաւազերավ, զանոնք զիխատել կու առյ և Խնձիր Չավուշ այ վարչապետ կը կարգէ :**

Ան վարչապետ ըլլուրով խակ նոյն ողեմոյն է, վիճականի ինքը կառավարական դորձերը կարգագրելու : Իր շառագիրը եղող նախարարները զինքը կը կառավարեն իրր անդիսակից մանակ մը :

Խնձիր Չավուշ վարչապետը՝ իր վիճակը զիխարագ տամէն մեռնաց բարձրաստինն ապաւունեաներուն թաղումէն առաջ անոնց ականջին բաները մը կը փափառյ, առ խնձիրը թագաւորը կը լու : Ան կը հրամայէ իր պարաստականներէն մէկուն որ առաջ մեռել հանդիսանայ և վարչապետին խօսանեներուն անզեկանայ :

Վեհաջարէն խնձիրը կը պարզաւի թէ ան կը փափառյ եղեր : — ամ' զ մեռել, իրը հոգւով հաեղեցնեալ աշխարհ երթաւ, և ամենազօր Աստածոյ ներկայանաւ, իրը ան հարցնելու ԸՄայ քեզ թէ թիւրք պետաթեան և ողզին վիճակը ինչողէ՞ է, գուն ըստ բացարայտ թէ՝ թիւրք պետութիւնը Խնձիր Չավուշի ողին ողեմոյ և աղիս վարչապետ մը, և այսինչ թագաւորի մը ողին այ զահաւութ մը սենեակին վերից, ու հասկցից անոր վասթար և յետամեաց վիճակը :

Անսարհան մը ժողովուուրը բարզաւան և երդանիկ կ'ըլլայ, միմիայի վարչուց և զիխարան զահակալի մը և պատօնեանեւուրու : Անսարհան բառն տակ :

## 45 — ՏԱԳԱՆՆԵՐՈՒՄ. ԱԴՏՈՅՑԻ, ԹՌ-ՀԱՅՆԵԼ.

Առենոք Հայուսանիք մէջ եկեղեցւոյ մը բակը թագուած կը-  
րահաւորի մը տապանագորին զբայ, թոշուն մը ամէն զիշեր թա-  
ռելով զայն կ'ապասած :

Ժամկոչը թոշանին այս արարքը նոյն եկեղեցւոյ տառինորդ  
զարգապեսաին կ'իմացել, այս ոչ անոր կը հրամայէ որ նոյն տա-  
պանագարըն զբայ իրիկառնը զառո՞մ մը զինի զնէ :

Հետեւեալ առառ երբ ժամկոչը կը անոնէ նոյն թոշա-  
նը՝ զինին խօմեր է, և զանուած անզը թմբած մացեր է, զայն  
բաներով զարգացեալով կը բերէ : Առ խեզն որբեցած թռչունն  
անուներուն՝ կը խանայ անոր զբայ և նույեալ կերպով զայն կը  
յանցիմածէ . . . Ազ թոշուն, զան ո՞ր կրօնքին կը պատկանի,  
եթէ քրիստոնեայ ըլլայիր, կ'ափնառեիր և կրօնուարի մը տապա-  
նագորը չեմբ ազառանք, եթէ ժահճեալակոն թիւրք մը ըլլայիր,  
հոն զբառած զինին ողբաբ չեմբեր, ույթուն զան ի՞նչ ես, ժիթէ  
կ'ափնաբ ես . . կրօնացո՞յն մը :

Լուսանոցի ոյն զարգապեսաց հիմա ըլլայու էր, և անուելոց  
բայից թիւրքերուն ազգայնամարտիւննը և ոգեմարտիւնը :

## 46 — ԱՌԵԱՅ ԳԱՅՆԻ. ՎԱՐԴԱՎԱՐՈՒՅԾ :

Առենոք հայ զարգապեսաց մէկը ամէն զայած անզը կե-  
րաբուում ով շոտ բարեկամացուն հայու մը ափսան քաշել տարով  
իրր անմասաց յիշուակ իր քով կը պահէ : Օր մըն ու զարեւու  
քաղաք մը կ'երթիւ, հոն իր ափսան քաշել տարով քայլ զայնած  
հայերին մէկը . անոր ներկայանալով սրբաւոթիւնը կը հարցնէ .  
զարգապեսաց զայն չի հանձնար :

— Դո՞ւն ո՞վ ես, ո՞ւրեմն զի՞ն կը հանձնաս, կ'ըսէ: Երբ ուն  
անոց բանական կը ձեռանու, խեզն մորդը .

— Հայր ո՞ւրեմն, թի՞ն շատ ժառցեր ես, երկու տարի առաջ  
իմ մէկ ափսան քաշել տարով իրր անմասաց յիշուակ քովդ լայ-  
նեցիր, ահա՝ ոյն մարզն եմ ես, ըսկուն, զարգապեսոր զրազնին  
ովի մը ափսաներ կը հանէ:, և անոր ցուցնելով :

— Օքնան՝ զատէ, ոյս ափսաներն ո՞րն է քռակ որ կա-  
րենած հանձնալ քեզ, կ'ըսէ :

Ծանրուն ափսաները յու գրանիւն մէջ որանոց մեկը ո՛չ մէկ  
մարզ կը հանցնայ, եւ ո՛չ մէկ անձնութեանը կը յարդի:

## 47 — Հ Ա Գ Ե Շ Ա Ա Բ Շ :

Մահմետականները Մահմետակամուն իրենց մէռելներուն  
Հայուններուն համար հայեան, կը պատրաստանի, զայն ունել ամէն

հաւատոցներ Մահմետականին նույնաշատ պարագաների/խճին է (անգլակ):

Միւրքքին մէկը խռովը ամսու մը հաղենաշ ապար քեցուցած, զայն հաւատոցներներու բաժնեցւ համար զայն պահում իրեն թաղին զբանարկու համացին կը հանգիպի:

— Համա էթինարի, առ ապարնեւ կեր և յու նեղեցեացինքուս նորինքուն համար առաջին առաջարկին, առ կը որստասիանձ ո՛վիրելի մազուտքին պատակը ապար առաքեն այսոր փոքր ընցաւած է, կը վախճառ որ պայմի, չեմ կրնար առելիք խմել, առեայն ի՞նչ ցնեմ, զամա մզկիթին հաւատոցն ապամարդեն ես, չեմ կրնար մէր-էլի քեզ, և զրկութի այս առութին որդինելինեն: Ան' կը որս կիմ զետինը, զա՞ւ ուսանց կենարու ապարը ընթիւն զար հանցուր, ու այս ուզի հան թող երթոց:

Կրօնական բիւկը առեւ մըն և, ամեն զարս, ամեն կրօնի մէջ, զգու շնուրու և ամենից:

### 18. — ԱԳԱՍԻՆԻՆ ՊԱՍՏԻ ՎԱԼԻՆԻԾ

Աւանդութեամբ կը պատմուի որ աշուալ բարձի մը ներ-կարսցեր է, իր քառա զինուն գեղ զարժան զաներս համար ԲԵՐԵԼ անոր յանձնարարին է որ անսառ կրթայ, զաներս ուղար-տի ձառի հետզ մը որ բնիքը անոր զբայ նունելով ապաստած չէ, և զայն թող բերել իրեն, երբ անկից զեզ մը չին զինուն քար կը բռնաւի:

Աշուալ անյաներով, տարիներով, ի առաւանձ է անսառն թէ, շաղամատն մարդու հետ մը կրցած չէ զանել և ձեռնու-նայի ներկարացին է յօրիշին: Այս որ իր կարցին անոր ըստը է — Անդեմին քու զինուն քառամինին համար ալ գեղ զարժան չկայ, կ'ըսուի որ ապատին զինուն քառա անկից է, աղեկնարս զարժան չանի:

Ալենիս որ ապատուն զատիւ մը զեզ զարժան չանի, կր-կիմ չի շնուրու, ո՞չ զանուի, և ո՞չ որ անեն նիս բուկու միշացնեն:

### 19. — ԱՎԱՅԱՆ ԿՈՅ ՊՈՐԻ

Ավերինայի Աւայր քառորդին մէջ Աստրերի գիւղերէն թիւրք մը հայ նապարագանձուի խանութ մը կը մանէ, և խանութ-ապանձ կը հարցեն (քայլ մը) կայ, խանութզանց կը հարցի է — յօրէ կ'ուզեն Թիւրքը շարքը նայերով քան մը վնասերու ոչեւ կ'ը-սի... Զիադի: Խանութզանց կը հարցնէ՝ զարդեայ որ նու անսակ քան կ'ուզեն: Այն զի զինամ կը պատախանէ թիւրքը, անզիւրն չեմ

զիսեր, թիւրքերէնց չկայ, ինչ ընեմ չեմ զիսեր։ Ասեռալպանց  
հետաքրքրութով կ'ըսէ ։ Ի՞նչ բանի մօս չը։

Թիւրքը խորհնով կը պատասխանի ։ Անուան կէլ պէրի, առա-  
սա կէլ պէրի, անս առոր պէս բան մըն էր։ Ասեռալպանց վիրայ-  
շելով՝ «Զըւմ» ազրագերին (ելակ) ըլլայ։ Ահա ճիշդ անիկա, կը  
յարէ թիւրքը, զիստ մը ըրածի պէս։ Ասեռալպանց չկայ ըսելով  
կը ճամբէ թիւրքը։

Տղեր և մանուկր ամեն բանին այս՝ կ'ըսէն առանց նոր-  
ցումը նաևինալու։

### 50. — ՊԱՏՇԽԵԼԻՆԻ ՄՌ ԱՇՈԹԻՆԻ

Ժաղավարանի մը մէջ պատուելիին մէկը բոռ ուժորականին  
զանձնանիները չերս առցիւացնենքուն կը յանձնեն և ոզովռորդին  
զրամ զանձնելու համար։

Մարիւացները կարդ առ կարդ չբնէլով պնակները կը զե-  
րագործենեն ամպիսնը։

Երբ երեցը կը մասնայ ազօթքը կարգարու, կը անոնէ ոք  
զանձնանիներուն ամէնն ալ պարտոց են, ուստի ազօթքին բանա-  
հեց փախելով կ'ըսէ սննդորուսկալ ենք ով Ցէր, ոք այս զանձա-  
նակները երիար ճամբորգութենէ վերջ ազանով մեզի հառակ։

Պուռարան մեզ խոլ կրկին ապրերու և։

### 51. — ԿՈՅՔ ՄԱԽՐԱԾԱՆԱՀՆԻ ԴԱՄԻ

Մուլիթան Մահման իր վարչապետին հետ աէրգիչի ապրա-  
զով ձպուառ Պուռայ թազերը պատառ պաւան՝ զերեզաննոցի մը  
մաս կայր մարցացինի մը կը հոնդիպի։ Ան վարչապետին կը  
հրամայէ ոք մարցացիկին հետ կառակ մը ը՞ է ոք քիչ մը զանար-  
հանան։ Գաևակալը կիցած կը զիսէ թէ ան բնու սպասի իսո-  
վայ անոր զիսուն։

Վարչապետը ինքզինքը, կոյր մարցացիկի մը անդ զնելով  
խարիսխելով կը մասնայ իրահան կոյր մարցացիանին և անոր  
կամ ացուկ մը՝ սննակ զրուխոց սիրելի արհեստակիցու, քեզի զազո-  
նիք մը պիստ խօսիմ, բայց մէկու մը լըսն։ Հուն մը մասայ  
մարցարու, ելլերու պահան սոքին պինդ կապոց մը զպու, անմի-  
ջաղին զայն զրպանեցի անմարգարեակ վայր մը քաշուակցայ, կա-  
պոցը քակեցի մէջը ասրիւր գնելին ասիր, ոչ մէկ պակոս զայրու։  
Իսոյր մարցացիկը այս բանելուն պէս — Ի՞ւր է կապոց բարեկամ,   
եռ ալ զայն չօշագիւմ կ'ըսէ։

Վարչապետը հարիւր ուկինոց քառի մը կը յանձնեն անոր,  
կոյրը զայն առնելուն պէս, առանց հային հանձնու կարելի եղանին

շափ արաց խորխափելով փախչերու կը միսի: Մուլթանը այս տեսնելով խնդրակին կը մարի, խնդն մուրացիկին խորհրդաբանն ապահովելին և ազանութեան վրայ: Կեզծ հոյքը կը կանչէ կը պռապյ, անզապառացայ, մ'որ կը փախչիս, եւ քեզ քարկածելով կը կեցնեմ, եթէ ոչ տար քափի: մ'ի փախչիբն ըստով, Աննա քեզի քար մը մէջքեն կ'ըսէ: և փայտ քար մը մէջքեն կը զարնէ: այս քարը պատահմամբ գոյս ըստով, կոյր մուրացիկը իր քարերը տեսի կ'արագացնէ: ուստ երկրորդ քար մը թեսէ կ'ըսէ քար մըն ալ թեշին կռառայ: Ու փախուսող կը շարունակէ: Նրբորդ քար մըն ալ ուստ առ ալ զինեկո կ'ըսէ: ու փափառ ըսլիկ մը նետելով ճիշդ զինին կը զարնէ:

Կոյր մուրացիկը երբորդ հարուսածը տեղին կրելուն՝ համազում կը զայցնէ թէ այս քարերը փայրի մը պատահմամբ նետած քարերուն չի նմանիր, ասիզուած կը կենայ և փախուսող քարեր իր տիրով կը զերագարձնէ: Մուլթամէց՝ այս անցուզարկին խեղացն կը մարի, և վարչապետին խաղցած գերը կը զնանաւէ: Թակը մուրացիկին կը նուիրէ կ'ապացրէ որ խնդնը զայն ժախտելով վայելի:

ՕԱՊահութիւնը ներանուսութիւն է:

## 52.— ՍԴԵՄՈՒԽ ՄՌ ՀԵՏԱՊՆԴԱԿԻԼԻ

ԳԵՐԱՎԵՄԻ անզասարափ անձեւուս որ մը . ողեմով մը կը հետապնդուի, սատիկանի մը կողմէն՝ որ զայն բանս առաջնորդի: Մակայն անձեւուց տյշչափ սաստիկ կը տեղոյ որ սատիկանը. և թէ ողեմովը, կը թրջումն, խխում կը զանան, և թէ յորդուս անձեւուի ջաւրը պողոսուն ոյնուր մը կ'ողազէ որ կարծես ոյեկուն լին մ'ըլլար: Առայիկանը պողոսուրին մէկ կողմէ պատին կոթնած անձեւնեն ինցինքը պաշտպանելու աշխատած պահուն՝ օղեմովը պողոսուրին միւս կողմէն սատիկանին հասցէն քարձրաւոյն լուսանցքներ կը տեղեկացնէ: շարունակէ:

— օթիմուր, ի՞նչ կը հետապնդես զիս, այս կողմը այժմ ծովային նախարարաթեան կը պահանի, զուն ըԱՊԱՀ փայտ պաշտօնեաւ, մը ցամաքային նախարարաթեան: իրաւունք չունիս զիս նեղերս, տեղզ լու է, կեցիր նոն, իսկը անցնելու իրաւունք չունիս, եթէ անցներս սահմանը, այս անզամ եւ կը ձերբակացնէ յեզ, կը պռապյ:

Օդին մոշինը առիւծ կը դարձնէ, ովածը խօսի կրտսայ:

## 53.— ՀԱՄԲԱՄՑՈՂ ՀԱՄԱՑՈՒԹԻՒՆ ՄՌ

Անձեւոր թիւքք մը: իր պահուելիք սիեզրամ հարսաւ-թիւնը կը պահէ եղեր զերեզմանեցի մը մէջ մասնուր չինել

տաւած առաջանաքարի մը և անբարի ։ Այսրպիս առաջանաքի հրեայ մը կը ականէ այս թիւթքին որոշ զերեզմաննաց մը յահանակի այցելութեանը ։ Ոյ մը զերեզմանաց առաքեալ է էլքանդ կծկան թիւթքին զրամանք պատմք պահան անզը կը անան ։ Այսոր զերեզմաննացն բառնաւելով զեր իր առաջանաք էր առաջ չհասան կրեան պահենուի բոլոր անկինները իր տեսքն կը զերցին, և առաջանաքարին վրայ խոյսը զիրեւով վիրագին համարացիք ժեզուազը անուկեայ զանձգ հաւ չէ, ոյլ յարեան կը դրէ, առանց առաջանաքարին վիրացը զներաւ։

Մարդու ինչ ու ընէ միաս դրական կողմը խանելու չեւ, ոյլ միաւական կողմն ուլ նաև զիւօն բարոր միաս կը սփառին։

### ՀԵ — ԱՐԵԲԻՒԹՅՈՒՆ ՏԱՐԱՎՈՐՈՒՑ

Արեբիւն առարինազաթեանց էրկիր և բառան է ։ Համար յանձնէ և շնու ամէն ինչ հայրայի զաթեան զայկը է ։ Հայրարարարաւուուր, նարաւեւութեանը, առաւանարաւութեանը, ոգեմայութեանը, ապաւութեանը, կրունուուրաթեանը, և այլն։

Արեբիւնցի քարազի մը՝ որ մը քարազի նիւթ կ'ընարի ու շողն Առարքին Գորաւուրու ։ Այսոք բայ քարազ անուանի քարազի մը՝ քարազութեանը մը՝ ապազարացին մէջ նետէ Առարքին քարազի մայքին մէջ անցի զարդ նական կերպով ապաւուրիրա համար կը խորհի որ քարազան պահանձն եկեղեցւոյ առանիքին մը թուցուի։

Առայս ժամկոչին կ'ապարի որ պատճի մը, զիւ, Եթիւնի որոյ իր քարազան պահանձն զայք եկեղեցւոյ տանիքին պատճանանէն ներս ապազարացին մէջ նետէ Առարքին քարազի ըստ մէկն ին շի քացարպեր թէ յաշաւ տանիքի մը կ'առցի, և թէ թէ նետ նայտանիւ ապազարացին մէջ թուցնելու ։

Անզ ապազարացի տարապրաւուն որ, պատճի մը զաներով զներս կը առանայ, Եթիւնի որոյ այ եկեղեցւոյ պատճարկութեանը զայզան ըրբապահ ապանիքի մը չի կրնաբ զանեն։ Քարազին քարազի սրբան պահանձն յանձնառութեանը միացը իրի կ'իւնոյ, հաւ հաւ կը նայի, ապանիք չի կրնաբ զանեն, կատայի մը ձազը կը զանի, զայք առանիք եկեղեցւոյ տանիքը երան քարազին յառան պահանձն, ունեցից ձայն կուսայ ։ Պատճանի պահանձն չի յայցայ զանեի, կատայի ձայն մը զանայ, անիւնոյ նետն ապազարացին մէջ . . . . .

Պատճանին առելի շնորհան ականերա համարյ, կը սպայութիւն քարազոյ զայրիկնան մը պազը չէնէ, և բանի թէ ան' ժ ժամկոչ քառանին ձազը հաւ չէնէ, զանի բառ պարտականութեաննար զարար իշիրու։

Երբ զիւնի ու ժամանի մը պարտականութիւն կրունույ առաջ ապազարացին առ նական ուլը, թէնիւն յառաջանի շրջան

ՀՅ. — ԱՐԴԻՈՒԽ ԼԵՇԵՄՆԻ

Կիւզացի մը երկու էլ սեներ . զորո ինքը մեծացացի էր : Առեն մը վերջ զանոնք կը հայէ : Անձովէ մէկը կը զնէ մեծա- նարաւու զանուանիու մը , զայն կը համեստ , բերանը տան կը զնէ , տանին զանուանացը երթարու համար տանը զբու կը համեստ . իրեն ձառարաց ոգոսաւորու , թշուն ոչ նոց կը տանի . տաքուկ տ- խոսի մը մէջ պատճեցներոց , ուսուր ովաց եղան հոց առաջինքները չի խնայիր կիրառիսամին , և զարժանամին հուսար :

Երկրորդ էլը կը զնէ յացարացեամբեան առերածուներն մէկը ; պատճ առացան առաթշուուկը տնելան զումար մը կը բըսոյ . հոգին ինքոցինքը և իր ընտանիքը առքիցներու չափէ Ան իր զնուն ինուն պէտք եղան ինուն քը և հազարամիթնոր չի կիրար տա- նիք ; առասի ինունից որ մը կուշու որ մը սենոթի կեանք մը կը քաշ- րըէ , ապրանացներու . Ճէֆն թափթփունկ կանչեակնեներով փոքր հւասցներով :

Որ մը ոյու երկու էլքը երարու կը հուզցիսին , հին որերու ընկերներ՝ որպատ խուսակցութիւն մը կը սենենան : Վահանաւու- նին էլը իր հունաստէս կեանքին զբոյ կը խոսի և ինքոցինքը բարերախու կը սենիք : Խոչ ազգակառացին քոյ կիցողը զայն մորի ընելի զիրդ կը յարէ , չինէն ևս քու կուշու և հանգառասէս կեանքոց ուսնիք թիւն սենոթի ևս բոյց կառավարակու որպատանեայ մըն ևս : Թագուարացեամբեան ուղրանաւոք կուտքը , կը քուեմ , որով քու զբոյ առանձիւսթիւն մը սենիք , ոչ թէ ևս քու կեանքից զբոյ նույսանենքու . ևս , ոչ գուշու պէտք և նախանձնին իւր զբոյու կըս :

Հուս մը մաւրիկ առնանկուն առնանին ևս կուրուրիսէն չեն ունենաւ . բոյց կոսավարակու զուոր զանազան մը բրայնուն կը բախտանի ևս բախտանի ևս մեծ պատիք . կը սենիքն զայն մաւրիկ ու առնանկուն կուտքի , աշ թէ ևս քու կեանքից զբոյ նույսանենքու . ևս , ոչ գուշու պէտք և նախանձնին իւր զբոյու կըս :

ՀՅ. ԳԵՐԻ ԶՄԱՐԱՆԻ

Պէկիթայի ազանգաւոր չէին մը իր սատկու չափ զբոյ յիշիտ մը կը կոսաւցանի :

Եթերդ կառավարակու զաստոր մը չափ մը զբոյ յիշիտ- ման շնելի ըստ որինի հափակրանակուն որորոց համարեցայ Պէկ- իթայի չէինք քոյտ կուտքի , և զայն բանցաւոր հանելով զաստիկ կուզիք : Պէկիթայի չէինք ուսիկի նորպիկ մէկը , հետեւեայ կիւրուց այս թնակու խնդրին Ճէֆն ապատիք կը խորհի :

զբոյն զերեցման յիշան զան զամքու մը ու լը քուն

տարի իմ հօախո պահապան հաւատաբիմ պաշտպանը եղաւ : Ամէն տարի երր զայլերը կը յարձակեին ոչխարինքու զբայ , իմ այս հաւատաբիմ շանո կեանքը զատնզի ենթարիերով՝ միշտ զայլերը գախցուց և ոչխարինքու մէկուն քիմին արիւնելուն ու իմ շտառաւ : Ամէն տարի զայլերէն ազտառուզ ոչխարինքու տառը հասոր շանին կը նույիրէի . և իր հաշույն հօախո մէջ կը պահէի , մինչեւ որ ինքը մէռաւ , իր ոչխարինքը տարսէ տարի բազմանդուր անոնց թիւք հազարի հասաւ :

Եռանո մեռած պահան կտակեց որ հազար ոչխարին հինգ հարիւրը մեզի ժամանկուան թիւքը զատաւարին , երկու հարիւր յիսունը ազքառներուն , և երկու հարիւր յիսունին գախուր էքամի ոչ իր զերեզմանին զբայ չիրիմ մը կանգնել արուի :

Դասուս որը մարտքը ձես քին մէջ առած չոյնիով ա՛մայ միապարէք զայր , օվայ որհնուծ զայր կը բացականչէ , և առա սայս խելցցի շունը ինչէ՞ն մեռած ըսկրազ Պէկիթաչին կը հարցնէ : Եսյն պահան գատառուրը քթախու քաշուծ կը լլայ և սաստիկ կը գանցառ ; քիմին և րերնին շուրը ոչ քթախութին զեզին ազտառաթեամբ իրացու կը խառնածին :

Պէկիթաչին մեմ շանու առ քիմիկ յարին որէս զեփի զեզին փորք քշերով մեռած կ'ըսէ :

Դասուռաց իր շանուն համար այս ձանը ակնարկամիխնն ոչ հասկցածի կուպոյ , և ճէլխին կը հրամայէ որ այն կինց հարիւր ոչխարը մամ առաջ իրեն թերէ , երբ Պէկիթաչի չէլինց զորո կ'ելլէ , գատառուրը անոր համեմէն զազերով . ոմք չէլին , ըստ որինի ազքառներուն համար կտակուած երկու հարիւր յիսուն ոչխարին ոչ ինձ ժառանգ կ'իջնայ ; միաններուն հետ անոնք ոչ ինձ թերէ , ըսկրան , չէլինը ես գառնայով անու լաւ 7/10 ոչխարը քեզի յիշրեմ , իրը շանու ժառանգ որդք ; բայց շանու առաջ հատառէ և գատառ թէ գուն իմ շանըն ինչէլ կ'ըլլատ . . . ; կ'ըսէ և իր համբան կը շարունակէ , առանց իր եռեալ նոյներու :

Ազանո թիւն մարզուս ուղիւր փախցնու և նոյին առանձու զես ունակուրին մըն և , որ ենրակային նոյնելան կուռս թիւն և մասն ան ուրանու որանու : կ'ըսէ :

### 57. — ՀԱՐԱՀԻՒՆՆ ԵՄԻՒԾՈՒ ԹԻՒԾՈՒ ԿԱՅԱՀԱՐՈՒՆՆ

Հովիլ մը երազին մէջ կը անոնէ որ զայլեր կը յարձակին իր ոչխարներուն հօախն զբայ . իր զամփուները առեն մը կը մարդիքնին , բայց զայլերը թէ թիւնով չատ և թէ անոնթնենէ կտակած , բառուն կը բոցով կը յարձակին . հովիլն շանները գախուրով ամէն բառուն կը բոցով կը յարձակին . հովիլն շանները գախուրով ամէն մէկը մէկ կողմ գախուշիրով կը պահաւութին : Ան մէկունը այ իր անոնթնենէ :

նէ որ նայել քաղաքին թիւրք գտառաւորը կը յարձակի կատած զայրի զազանի մը ովէս զայլեցուն վրայ, ոյտ և ոյն կողմ մէկից մէկից կը սպանէն. և մասցան ու իր կատած զիրքը տեսներով կը զախնան և կը փախչին:

Հայինը առառն արին քրտինքներու մէջ ասբանիան կ'արթընեայ, և շնորհակալ կ'ըլլայ որ տեսածը երազ մըն էր: Բայց ամենափ կ'աղգուի միաժիւ հովիւը աւանդ երազին որ զատաւորին ըրած աղեկութեան համար իր հօսքն ըսրիքներին անոր նըւեկրներ առնելի կ'որոշէ: Վաճի մը քաշ կարտզ . պանիր, մածուն և ընս մը ռատելիքներ իր իշւն բնուցուցած՝ զատաւորին կը ասանի: Երբ զատաւորը իրեն բներուն նուերին պատճառը կը հարցնէ, հայիւը ուրախ զուարի իր երազը կը պատճէ, առանց մասնարու իր հօսք զայլերին զերծ որաներու համար չաներուն չիբցանը զատաւորին զատաւորին ընկնը: Կայլերը բզիւելի . իր վայրուտ նորմանքով զանանք վախցները, և իրը արւանի վարհը՝ հովիւը կը խնդրէ զատաւորին որ իր բներան նուերիները ընդունեի:

Թէն զատաւորը պարզածիս հովիւնն արտայացաւ թենին շատ կը ջպահնեայ, և զայն իր ներկայութենին զունենի կ'ուզէ, բայց իրեն եկած ընս մը նուերը նկատի առնելով, մօռնաքը հեռաք տանի, զօրուար ուշի մմ . . . ո մը բներով զայլոյիլը ներու խեղցել և համբերել կը փարձէ:

— Պատաւորը շատ քաջ և համարձակ է եզեր, կը յարէ նոցիւը, իմ շաներին ու համարձակ որ շաներուն չիբցանը թիւքը զըստի հանեց, զայլերը բզիւելով և յաշուելով, և զես բարկութիւնը իշւն չըլլարով կը մմ ըսերով իր զայրայթը կը յայտնէ կ'ըսէ: մողոցքայինն առանց կ'ըսէ: «Կատարի երբ զոնին մանիկ, արդարութիւնը պատասխան կը վախչի»:

### 58.— ԱՆԳԱՐԻԵՆՑ ԱՄՌՈՒՄԻՆԻ:

Դամակոսի մէջ քրիստոնեայ Արտար հարուստի մը զաւակը ամսուրի եղած տան, անօպարիւշտ կեանք մը կ'անցընէ, պարապաններու մէջ արգիւստ կիներու հետ պարերով և բոյիր կեանք մը ըմբռայիւսով:

Կը բառապարզին ձնողին զայն կ'ամսուսնացնեն համեստ ընտանիքի մը կրթիւայ մէկ աղիկան հետ, յաւաղով թէ իր մօռնաթիւնները կը թազու, և կը զզատաւայ: Իր նորապասկ ամիկինը կը տեղեկանայ որ իր ամսուսիւը Արօւս սրհարան-պարապանէ յանա-խելով, արգիստներով իր առաջանան խենէլ կեանք: կը չարունակէ, տանը ուշ կոռզայ, ամբողջ գիւերները զուրց կ'անցնէ, և

զբանիկը կը մայտ յառաջքուա։ Արթուր Շահը այս երկու աշխաները կը համաձայնին օհասթե Արտուր պարագանէն Երթար, իրարու կը յառաւածան որ ուրիշներուն հետ պիտի չպարին։ այդ իրարու հետ մասյու, և ժամանակ անցներաց պիտի վերապատճենն իրենց տակը։ Առեն մը երկու ամառիներ կը պարէն, ուրիշներուն պարէր կը պիտին, և կը զատրանան։ Մինչեւ հու յաւ, և եկաւը առեւ թէ մարդը որ անցույն ուրց խառներ բաւն հետ մակրացան, ոնցեւոյնին անուց հետ մէր յարաբերացի բաններ մշտիան և անուց ոչ անուման, ըկայի, անփափիկանետան ուրաքանիներ, առանց նկատի առնելու, ամանույնից նուոյ գիւռասի տիրնոց հող եկան պինակը, և ամառնոյն հանդիպ ունեցած մէրը և նուխանանցինքրութիւնն, անուց կ'առաջարինն նորապահ երթառարգին որ իրենց հետ պարէ, կուրծք կուրծքի, և յանի յանչի տառան սիրաց, խենքաց, խայտալով։

Փարձութիւնը մեծ էր երթառարգին, յ հունոյ իր նորապահին հորին տառան խոսուամին թէ ուներիչներուն հետ պիտի չպարէն, ան՝ անցամ մը իր ամինոց երեսը կը նոյի։ բայց վերջապէս յաղթառած իր հունույունը կիրքին, կը սկսի ուրաքի ուրցիւնաներուն հետ, անշաւը անուց խմբից քի ձարուր անհնայ չայլիքին, և իր զյուխն ոչ այլքէն տարցած իր սիրելի ամինոց մէկ կողմ կը թագու, լքուած։

Երթառարգաւահին ամինոց իր ամռանոյն այս անուարիեցան և խառնապարուած պինակը անուններ ամբողջ որուին ունեցած մը զբախը կը խումն, գէմքը երթան գետ զեղին կ'ըլլոյ, երթին ոչ կու կորմի իր երթաներու մէջ Երթաները կ'այրին կը մըկին։

Երկու ամուներ իրենքաներ ոչ տառն պարագանէն զուրու կ'ելլին տառն Երթարւ համար։ Համեմատ ամինոց այն տառի հան զայրացած կ'ըլլայ իր ամռանոյն անուարիեցան զարմանեցն որ տառն երթարզ հու իր զայրոյթը յայտնեցու անհամքիր, երբ Արտուր պարագանէն զարու կ'ելլին, զբան ոտ նու զայրացային վրայ, ան իր ուրցիւնապատ պայտանկուի ամռանոյն գէմքին հորուած հորուածի կ'իթեցն։ անոր երեսը կը զիյրաւորուի և քիթին յիշնէն արին կը հոսիր ձամքըն անցնեց երթառարգին շատ զուռարու զանուք կը զատեն զիյրար յաշունքի։ Արտուրան ուրցովն իր զյուխն տարցած մարգն ոչ իր կոչտ ձեռքերովը իր վագիկառան ամինոց երթաները անինու կը հարուածէ ուրի թամբերց։

Պարագանելիներ եւ խազանուար թառն վայերը մարդկային թիւ կերտ թառն բարարապին վարուացըն կեղուանին են։ Հու մը թիւ անինիներուն նիւ բառին եւ բարարապին անկրմին եւ վիսոցմուն զրուառ պատճենը որ անբարուացըն վայերը կուն են։

Պողոսական պատման մը, հայրի. Են առածիկն, քանի քեզն  
ուզուած ազբ առնիվեր համար, ունկարէ կոմայի մույլուն առեւի մը  
կը զնէ: Այս պողոսականին Անդրս իրենց օտարութիւն զարձեցը  
կարգապետ չու ամ բան եղածակին Շեշիւանին չորս ժամ է են,  
ուս Այս զնին զիսզը կ'երրեն: Հանձնենց պիտին ևն, ուստի արդես-  
տանի յա մասիկ պատ այրիւարի մը անին կը զ, հառերա միազ-  
դին յինաւան խրնիւթերու մէջ կը բնակին ամ բազի ամ բան ընթեց քիչ:

Երեսած առածիկն Անդրս անցի արիաց երթառարդ մըն  
որ նոյն պիտի եկան, այզիի մը խոպազները վարձան, ևս առ ան-  
ձին հիւզակի մը մէջ կը բնակի: այդին խոպազները կը պատէ  
մինչ արդեկութը, ան ամէն առաւա և իրիւան Եկեղեցեցական  
Երգեր, մէկեցիներ կ'երգէ: Այսուցի պողոսական պատման որ  
կը բարեկամ անոյ անոր են, չոտ անցաւ մինարի կ'երգեն և  
ժամանակ կ'անցնեն:

Ակասաս ամսան շորաբ որ մը կը բառի որ Տէր Նշան ա-  
նաւանց բանաւայ մը եկան է հան, նաև անուան որ Կիրակի առաւա-  
եկեղեցական արարագայթիւն պիտի կատարի և քարոզելով զիւց-  
ցիները նոզեւորազն պիտի միրիւարի:

Պատման, շորաբ որը յետինցին իր անելիուցը քանչքերան  
ազուած ազբ կ'անիր, իր բարեկամ զէյթուացի երթառարդը, ամե-  
րին մայզին երազուրուան, պատմանին կը ինպրէ որ իր մորուցն  
ու զիւցէն մայզ որ անիր: Պատմանին կ'առարիր մէ ինքը մորուց  
ամինի չի զիւցէր և թէ իր անելին վայլան և բայց բամի: Երթ-  
առարդը կը պիզէ որ մէջ ալ ըլլոյ յաւար է, պիտի և անիր:

Պատմանին կը սկսի պատ բարազ անոր մօրուցը ամինի:  
Երթառարդին երես երեսին զրոյ առանցինց զէրքեր կը բաց-  
ուին, կզակէն զրո արեւաց զուրի որէս կը հասի: Բամ բակ չկայ,  
արեւաց կեցներու: մէրքազէն երեսուն առարան այսու զիրտակի  
մը բանուակ կը զանեն, կը քաշեն զրոն կը կոխուն նորեն չեն  
կրնար զէրքերուն արթակ կիցնեի: Ռէյթանցի երթառարդը երե-  
սին զէրքերուն մարմորին կը տակայ. և կը խնորդէ պատմանին որ  
իր պրախին որ անիր: Ահա վարդաւորին մէնիք:

Պատմանին իր համբակութեանը և աներազութիւնը բառաւ-  
գանեցով անոր զրուին այ անիրէն բարբառին կը երատարի առար-  
դինով թէ պէտքին առանցինց զէրք բացու եթէ զրուին ալ անի-  
րի յիւածն զէրքեր այ զիւոր բացակին և թէ ինք անոնց անուցին  
չէր կրնար հանգուարեկի:

Անդրս անցի երթառարդը կը պիզէ թէ ինչ որ բայց ամինան է:  
բայց պիտի և անիրէ յանի որ երեսը ամինան է:

Պատահին անոր զբախին ոչ կ'ածիլէ քսանը հինգ անոց խռանի վերքեր բանալով և ամէն մէկ կորուսածքին վրայ ողուս բամբակը առաս առաս կոխիլով:

Հանեւեալ օրը Կիրակի է, արեւածացին հյու զակի մը մէկ տէրտէրը ժամերգութեան կը սկսի: Շեյլանցի երխասարգը և Մարտցի պատահին Աջէր զի բազում փոխասացաւթեան կը սկսի: Երկուու հաւասացեալ զիւզացիները խռանամ են կ'ածոթին և ժամերգութիւնը մարի կ'ընեն: Մէջ Ժըն ոչ վախ կարգացող պատահին զրուխը կը վերցնէ և կը առանձ առառանձ զեմիաւին Շեյլանցի երխասարգին զիւզան վէրքին բամպուները մէջ մէկ սահմաններ կարած թի առանձ կը խռան անդաշտու: Պատահին անոնց չարժամները առանելուն, չի կրնար զաղել ինքոյնքը. խնդրակն կը ժարի, Տէրտէրը քանի մը անդամ կը յանդիմ անէ:

— Ճիբացու, ժամառացութիւնը մի խանգարեր բներդինք զաղէ. որո՞ւն կը խռոխի: Պատահիները անզամ մը որ խնդրաւու սկսին, չեն կրնար իրենք զիրենք զաղել: Վերջապէս աէրտէրը փոխասացաւթիւնէ կը զադրեցնէ զայն, բնքը անոր անզ երխասարգին ևսու կը կարգոյ:

Պատահին ամսթին ժողովուրգին մէկ հաւեկի եկած և զեմինք ճանահ իր խնդրաքը չի կրնար բռնել, մէկէն կը պատթիայ, և կ'ելլէ խընդիթին զույր կը վախի:

Աքեւազայի ժամերգութիւննէ վէրդ աէրտէրը Շեյլանի գա, առաւրբրառավ հառկեացի աղուոր քարոզ Մըն ոչ կը խռոխի, զիւզացիք կը միսիթաբութին զոհ մնան: Կէուրին զիւզապետը հոխ սեղանով մը աէրտէրը կը հիւրասիրէ և կը մհեմորէ:

### 60. — ԱԾՆԹԱԳՅԻ: ԱՐԴԻՐԻ: ԱՅԱԴԱՆԵՒ:

Օր մը Այնթապի մէկ անգայի ոգեյէրը ազաները ո՛վ իւնիքը իւզիթապէմները, կրահապետները թաւիր պէյին հիւրանցը կը հաւաքութին: Մէս ողէլը կը հրամայէ որ իր ապաստարեներէն մէկը հայ խիկար Ազագան կանչէ: զիրենք ոյն իրիկուն զռարհացներու իր որարանաթեամբ և կառակներով:

Դեռ ան չեկած, ողէլը ներկաներէն կը խնդրէ, որ Ազագան զարու առեն անոր բարեւազ չառնեն, առենելու համար թէ խնդրատանք ոյն պարագային բնեւ զիստի ընէ:

Ազագան զիշէրտան ոչ առեն կու զայ կը ներկայանայ պէյին հիւրանցը, և կը առանձ որ բազաքին բոլոր թիւրք առաջանին հու համախմբառած են: Ան որունէն ներս մատան չմտած պաշտօնապէս խռարհելով օԲարի իրիկուն ձեզ պէյիր ազաներ և

Համաներ կ'ըսէ : Պատասխանոց չի դառնիր, ամէնքը քիվերնին գեպի վար ծառեւ երեսն անզամ չեն նայիր : Երկրարդ անգամ՝ Մարհապատ ողջեր, աղօներ, համաներն կ'ըսէ : Երկին ձայն առաջ լըլլըր : Երբորդ անգամ Ականին ողջերու ժկ'ըսէ : Տայչ առաջու լըլլըր :

Ապագան խնդիրը կը հռավիսայ, ևս քիչին տակէն թնջրիցն  
մը թժմը ալզավ. — Թափի որ այս հիւրանցին մէջ մարդ չկայ և զեր,  
թնջրա պէց զիս ևս կանչել ուստած է զիշերուան անոյչ քառէն և  
արթեցնելով կը բռէ և կը սկսի զգեստները հանել, և մէրկանալ, որ  
մէրկ պառկի քննանոյ զորդին վրայ, շապիկը շապիկընիքը հաներա  
չի մար, ներկաները քրքիւ մըն է կը բարձրացնեն և խէ պարէն  
կը մարին:

Բարիքը Այս մասունքը չէ ու ամենաբար ուշագիտ պատճենները  
հետքերուն քով մերկածարութ:

Ապագան — Այրելի պէտք, մարդ չկայ կարծեցի, ոյս ներկանելը մարզկը ըլլոյին՝ բարեւս կ'առնեին, ուստի քանի որ հիմա կը խռովն կը խնդան, առաջ մարզկութիւննին գույս զատած էլ, իրանց խրառախակը ներկայ էր, հիմա վերագարձեր է, ուստի եւ այ ամօթ զգալով անոնց ներկայութիւննին զգեաները կը հազարէ կ'առէ: Այս պէտք իր կատախարժանթիւններուն:

Ներկաներուն ամէն մէկ հարցում ին՝ յարմարակ ոյն իր կնող  
բայց չցուցնող սրարանութիւններուցը զիրքնեց կը խնդացնէ։  
Մինչեւ զիշերուն ու առևնը ժողովականներուն բերկրանքին ու  
հրճանանքին առարկան Ապագան հայուն սրարանութիւնները կ'ըլլան։  
և թափքը պէտք զայն գրամագիւն նոխ նուէրներոց կը վարձապէտ։  
քանի որ Եփացերը ուրախ և շնչնող պահնց կատախներուցը։  
զիւաւում պարիս ու ուկունիոր կը պարզէն, և նոզին կը  
նշանակի։

### 61.— *Prosthetic* *Implants*.

Օր մը մասնազցի Մազիկ Առաքելը Յառաւը անոնք մէկամն  
հետ, Զանազցին երկու ժամ հետու Առաջաթը ըստածն կիրճը ույսար  
զայտաբու կ'երթան, անկից կ'աղջուին Սիսթիոյ բալոր արթաներուն  
և աշխարհական հասերը : Խաչ խորամանկան Աւամը կ'երթայ թիւրք  
և ազգային քայլ, և իրր բարեկամական յարդանք անոր կուտայ քիչ  
մը շատիչ, թաւզ, ընկույց, և արթի քաղցրել զինենք . . . և իրր պատ-  
շան բարեկամական հետափերպատիւնները կը վերընան, և ազգաց  
կ'ըսէ . . . Բարեկամ Առաքել տաղ մը (թիւրքիւ) կոմիչ որ մատիկ  
մնեմ:

Եղանակը տես ուրիշ պահումն Յառաւորին զլաւախը Առաջքելին  
աշխարհ կը հանդիպի, Առաջքելին կըսէք: Բայց եկամ ուզածգ ար

թիւրքիւ թող ըլլայ ; ասկոյն եռ թիւրքիւրէն տաղ չեմ զիսկը ,  
հայերէն աշուղական տաղ մը կանչեմ . . . :

Վերջապէս հոգիւր կը հառանի , կը ակոյն անունովներէն ու-  
տել և բը անկեզծ բարեկամ ին տաղը մայնի ընել :

Զելյունի զաւապարտութիւն :

Առ զես Տառաւը ցած զնո

Պերքիգ ձերը կը կըրդիւնո

Խոշոր գմակ կեռ եղիքիւնուն ,

Ռէշ : քէշ : ոռ զնո :

Ազրին շարեկամ և ապրին մաշտպան մրշափ ոչ մեռյա հայի  
անելու եզեր ; չարտահանկէ բարեկամ չարտահանկէ :

Ըստան հերի երկու տահիս ,

Քիշ մը ցածցու իրինին պայխա

Դահնու մահան անկին միտո ,

Իմնուն խուշուրհան քէշէ զնո :

Հերիդը զնու ըրանօթի է :

Անգապանիգ գիւտոր զայի է :

Հիշ մի վախի քէշէ զնո :

Գէճիգ ողենիգ տան խոս զըցիր :

Եզր ձրա մասց կեցիր ,

Ես չընդապար համբոք հանիմ ,

Տիշ մը սանկրտ իւշիգ կլիխմ . . . :

Բարգմանուրիւնի :

Առ զնու Տառաւը ցած զնո

Պյանարկիգ ձայրը կ'երեւայ ,

Խոշոր գմակ եռու եղիքիւնովներէն

Բայշ : քաշէ : ոռ զնո :

Չամիշ տահի ինքը կ'ուսուէ

Գառ ում զոյտամը բարոր սուս է :

Ասր ձորը քովզ մսու է ,

Ատքերը կապէ . հետէ զնո . . . :

Ազէի նայէ երկու կողմէ

Քիշ մը ցածցուր երկոյն պայխա

Մերին մերին ականչ մի ասր ,

Մատզաշ խոշարեկիւն քչէ զնո :

Մարզը զնու հս հանցիստ է

Գլուխոց բաց թեազ սօթուէ ,

Անգիի կազմզ գմառոր խորչ է :

Երրիք մի վախնայր քաշէ զնո :

Արագ : որսոց տան հեռացիր

Այդեւերին բլրակին վրայ կեցիր,  
Այս շաները համբայ հանեմ  
Թիէ մը վերին աւ քափդ կ'եւեմ . . .

Հոգիւը շատ զան կը մայ այս ազնիւ բարեկամէն, անոր  
քիւ մը բարոց և զանեակ մը կը նուիրէ, Դաստանալով նաև յա-  
ջորդ տարին աղուոր խոյ մը Այսպէս սիրուիր մասը բարձրերով  
կը յաժմանին երկու անկեղծ բարեկամէնը իրարժէ:

### 62.— Հիմնեն կիւնը

1910ին Թիջիսի մատ Թիւրտ Տաղը կոչուած չըբանեակէն Թիւրտ  
զիւզապետի մը կինը կը հիւանդանայ, որէ որ կը հիւածի հոլ ու մայ  
կ'ըլլայ, ամուսինը զայն Այնիւազ՝ Ամերիկեան Մխիւնարական հի-  
ւանդանցը կը առնի և այն առնենուան թժ շկապեաը, ճարուիկ վիրա-  
րույթ Շեֆըրուի կը ներկայացնէ, որ զայն քննի և կարելի պարմ-  
նամը առայ:

Ռժ շիւզեալց կինը քննելէ ետք, Ներքին հիւանդանթեան մը  
պատճառաւ, վիրարումական զարձազութեան մը և ի բնամ անկու-  
համար ալ տասնընինց որ հիւանդանց պատկերաւ ողետքը կը առնի:

Թիւզապետը կը հարցնէ թէ բ'նի ծախու կը պահանջէ:

Տաքը.— Պարծողաբեան, և առանդինց որ հիւանդանց  
պատկերան ծախու ընդառնէնը կինդ առա առկերրամ վճարելու էք  
միոյն, կը պատասխանէ:

Թիւրտ զիւզապետը.— Լո, առջթօր, զան ինչ կ'ըսնէ, այս  
կին ըստած ապրանքին զինը բ'նէ և որ զան արաւափ չառ պրամ  
կը պահանջնու, այս կինցած, ձերացած և հիւանդացած կնոնի գոր-  
մանումին համար: Երկու առկի ծախունքու տեսի երիառարգ,  
տեսի առոյզ և քայլառազը կին մը կրեամ թերել առնու: Մախոի  
մի ենթարկեր և զարձազութեան մի ընելք, եթէ ռազի թոզ մեռնի,  
նորը զայ զայ, կ'ըսէ և հիւանդ կինը առնելով կը վերապահանայ  
իր գիւղը: Մինչդեռ զիւզապետը երթանառան առքելան ձերուկ  
մը կ'ըլլայ:

Արևելիի բարբառու ազգերուն ընտանիկան բնրունուր և  
յրենց կենակից կնոջ նանդիու ունեցած վերաբերութիւն մեջ պատկեր  
և այս յուսկուն դրուազ:

### 63.— ՖՈՒՐԻՋՅԱՆԻ ՀԱՆԵՍԵՆԻՑ ՎԱՐԴԱՎԱՐԾ

Ֆուռուզի Հանէսենց Վարդավարը պատերազմի մէջ 33  
Թիւրտ կը պահանիք: — Ի՞նչպէս կրցոր այսչափ թիւրտ ոպանենի:  
Ես իր կարգին կը պատասխանի: — Ի՞նչոքս թիւրդիրը առանց

խզնահորուելու։ Առևտութիւնն սիրոյն և անոր անունովը, մեր աղջիկները կը փայտուեն, մեր երիտրը կ'արեւանդին և մեր երիտասարդները կը ֆարգին անխնայ։

ան մեզաւոր, և ազգատ մարդ մըն եմ, չեմ կընար մեր Փրկիչը։ Ծխուս Քրիստոսի սիրոյն մատուց մը ընել։ Դանէ մեզ խրզող թիւրքերէն, իմ գրկիւս Արիստութիւն տարիքին թիւնով թիւրք մատուց ըրի, որպէս զի Ան մեզքերուս խզութիւն առյ և վիւ իր ըստ արքայութեան արժանի ընէն կ'ըսէ։

### Ա | — ԱՆԻՑԱՆԻՑԻ ԶՈՒԹԱՌԵՆԱԲԻՆ.

Անիշանցիին մէկը, Երաւանցիւ ուխտի կ'երիմայ, առքը տեղիքը կ'այցելէ և իր աշխար կը կատարէ։ Առը Գերեզմանին հարաւարեւելեան կազմը, Պազպաթայի և այլ բաժնի խորանին վրայի խաչելութեան որոշերին առջնաց ձեռողբած չտո յաւզան կ'առաթէ։

օնէր Այսու Փրկիչս, զան չտո մեն սիրալ մը ըրած և մնացինք այս ազգատ հրեաներուն ձեռքը յանձնելուզ, որուց զի՞ կերպով քեզ արջարած և ցած բրարի մը վրայ խաչած են։

Ա՞խ մեր երկիրը զայիր, մենք Զէյթանցիք առջի յաւ կը շարչարէնք քեզ, մեր Զէյթանի Պէրխու ինքան ամենաբարձր զակաթին վրայ կը խաչենք քեզ որ չտո օգտառն էր, քրտինք առջի չտո կը չաղբանար, կը հանդառանայիր, փոխանակ յեղի քաշախազ խոսն լեզր հրամցնելու, մեր զակ ազրին զայալ զաւաթ մը առ յար կը խմցնենք, որ յարչարների զաւաթ խոսին վրայ սիրազ որոջանիւր։ Ա՞խ այ առջի Պէրխու հասաւան ձաղիկներուց զերկզմանց կը պենազարդէնք, և ոյն յերած զաղաթին երկիւքը առջի մաս էր, երբ յարութիւն առիր շատառվ երկինք կը համբանայիր։

Ա՞խ սիրելի Փրկիչս, չտո սիրալ ըրեր և զան մնացինք այս ազգատ և զի՞ հրեաներուն ձեռքը յանձնելուզ։

Ներէ՛ իմ մեզքերուս և զի՞ քա ըստ արքայութեանդ արժանի ըրէ ամենափրկիւ Աստվածուն։

Անշաւառ վերոյիշեալ Զէյթանցիին պարզ բայց անկեղծ արայացաւթեան համար սիրալ զարժանաք։ Տղիսութիւնը և նախազարժեալ չտո մը ուզեցներ, թնձ սիրալ զազափարժներ, և թնձ առերներ զործող արտքներ անեցներ են։ Պէտք է մարգ էակը կրտսական և զիսական լոյսով յառաւորել։ Այս է ճշմարիս զատարարականթեան կայսերը և պարտականաթիւնը։

ԱՅԻՆ ԶՐԾՅԻ ԹԻՒՐԻ ԲԻ ԿԵՆՔ ԽԵԶԻՄԻ

Յանուզի գիրզապետ Ալյանանան թորոս ազային սենեակը համարցի թիւրք մը Հիւր կ'ըլլայ: Իրիկունը Ձո՞ւռզազիք կը հաւացաբին նոյն սենեակը և կը ի ոսակցին, պատասխան թիւրքը կը միայ պարզենալ թէ այժմ ամբողջ Կանչի շրջանին տէրն է, հարաւառ է, հազարուք է, ազգեցին է, քաղ է, եթէ Կանչի գտշող և քերգը եղեն ձեր ամենավան Աստանանց կ'ըլլայ: Գույք կեամութենրդ թնջ արժեք կը ներկայաց էք, ևս Կանչի Աստանան եմ:

Կանչը՝ առ ջեւը ընծարձակ գտշող մը Կիլիկիան հարաւառ Աստան քերգերին մ'կին է, որուն տէրը առենեց Երեւելի հայ իշխան մ'ըն էր. Յանուզին չար ժամ հետո գեղի արեւմաւաք, ընածոյն անուան իդ քերգ մը:

Յանուզի խն Աէջիրն ար հան նոայս մարիկ կ'ընէ եզեր վերաբերայ պարզենելու և պատասխան թիւրքին ցափուառ ցիւրուն Աստան կանուափ մ'եր խեւուկը նին ու մ'ին ասրճանակը մ'կիցը խոփած թիւրքին անցնելիք ճամբառն զբայ կը սպառէ:

Թիւրքը իրեն պէտք եղած ասուտարը ցնելէ վերջ ճամբայ կ'ելլէ, երբ Ալուրիքի ողբերները կը հասնի, մէջ մըն ար կը անոնէ որ խն Աէջիրը իր ձիւան առնենին բանած է, զինք կը կեցնէ:

— Համբ թիւրք, իրիկունը զիս ալ անուար թորոս ազային սենեակին մ'էք:

— Տեսայ Աէջիր ազա:

— Ի՞նչ բարի հան:

— Բան մը լըսի Աէջիր ազա:

— Զըսի՞ր թէ ամենավան Աստանան եմս:

— Էսի և նարին կ'ըսեմ, արավինան Կանչը իմս է:

— Ճիշտ է հանի թիւրք: Հիմակ ինն նայէ, ոս ասրճանակը քեզ պիտի փարձեմ, եթէ գուն Աստանան ես, այս ասրճանակը չի պայմիր, եթէ պայմիր ալ զնօպակը քեզի չ'անցնեմը. այն առեն ես ալ քեզ Աստանան կը կանչեմ, և այ որ Աստանան չկանչէ անոր ալ մ'յորը կը լացնեմ: Եթէ ոչ քեզի պէս Աստանայ մ'յորը ... կ'ըսէ ոս բլիժութ կը քաշէ, թիւրքը զետին կը զբարի, ինքն ալ անոր ձիւան հեծած թորոս ազային քով կոս զայ: — Կը առնենս թորոս ազա ոս ձիւն իրիկուան ձեր Աստանան թիւրքին նին է, անմիշ մ'արի: Ձեր Աստանան որ մ'էկ զնօպակով զետին ասպարցաւա: Հազին սիրեմ հարած Աստանան, մ'էկ հասիկ է, զուրովն ըլլած իրեն, թիւրքերուն Աստանուուն մ'յորը կը լացնէ:

## 66 — ՓԵՍԱԾ, ՂԱԶՄՈՒՐ:

Համեսու և բարեպաշտ ընտանիքի մը մայրը միշտ բարձրածայն կ'ազօթէ եղեր ձեռքերը կուրծքը զարնելով սջեր տար Դազմբիս առատ չան և նիւթական սրհնութիւնները։ Տզուն անունն ալ Դազմբ կ'ըլլոյ, գետին ալ և մանի մայրը ջերմեռանգայթեամբ ազօթէ, ազան՝ Դազմբը՝ կը հետաքրքրութ հասկնալ թէ մայրը իրեն համար կ'ազօթէ թէ իր գետին համար։ Առառն կանուխ զարտզոյրի մը ետեւը կը պահանջափ, և ըստ մայրը կրկին համարն անց կ'ազօթէ թէ առար Դազմբիս։ Վարազոյրին ետեւին տարրեր հայնազ մը կը հարցնէ՝ Որհնամ՝ ազօթ քներդը ընդունելիք են առջես, առատ օրհնեալ թիւններու պիտի ջնորդեմ, առառնան ցողերուն պէս, բայց մ'ը Դազմբիզ տամ ոյս օրհնութիւններու, ազանգ թէ գիեսիք։ Խեղի կինը միամյտաբար խանգամաւառած, կուրծքը ծեծերով .— Փետոյ Դազմբիս տու'քը, գիեսոյ Դազմբիս տու'քը, կ'ազերէ։ Տզան՝ Դազմբը զարտզոյրին ետեւին ելլիքնով .— Մայրիկ հասկանեացաւ գիեսոյ Դազմբը թիւմէ առելիք կը սիրեն եղեր կ'ըսէ։ Խեղի կինը ապշանար .— Տզան, մենք բարեկեցիկ ենք, գիեսոս առելիք պնութեան պէտք անիք, անոր համար անոր արակիլը խընդրեցի կ'ըսէ։ Մինչդեռ վախճն իրականաթիւնը պարզած էքը, ազան խարեր էք։ Մայրերը իրենց աղջիկները իրենց մանչերէն առելիք սիրեն, հետեւաբար իրենց գիեսուներն ալ իրենց աղջիկներէն առելիք սիրեն։

## 67 — ՄԱՐԿՈՍ ԿԱԼԵՅՆ

Հին տանները զաւաներուն մէջ սառացիկները սղալիքն իը յորդուրդաւէին։ Այնիւազդի Մարկոս զալիքն ճամ անուկուան ամենա հազբեան առացիչն է եղեր, առանց և ախրացու։ Անրանգիներ կրթած է, բնաք չառ եղեղեցակը, բարեպաշտ և ազօթակը, չորսնակ մէծ ըզհանք մը կ'ունենայ։ Խնովքի և նզիոյի պէս ազջ առաջ երկինք համբանաց, երկար տարիներ Առառն մէ ազերուց այս կ'ըլլոյ։ Մէծ ու փաքք իր բարոց աշակերտները անոր այս մէծ ազերուց զիանեն, ինքն ալ չառ ձերացած իրազէն երկինք երթինք երթաւ կ'ազէ։

Իր շարտնին աշակերտներէն քանի մը համը մէկտեղ զարդ որոց ընառնիքի և զաւաներու աէր մարզիկ կ'ըլլան, կ'ու բաշնեն իրենց Մարկոս Դազմբին երկինք քաշել։ Անոր առանցին բացակա մէկ պահան, իր առան բաւխերիկն զաք հասու չուան մը կը կախեն, իրենցուէ մէկն զազազողի կը մանէ առնջը, ձեռքը խաչոր զամբիւազ մը, զայն կը կապեն չուանին և կը քաշեն բաշերիկն զեց։

իրիկաւում մաս Մարկոս Գուլֆին սննդին մաս նուռած , ցուր-  
տին իր մարմինը առցուցած պահումն , հանգստանալին վերջ , իր  
ողբաթքը միայն կուզայ , աՅէր , ո՛վ ներցայ , կը խոպքեմ , կ'ա-  
զաշեմ քեզի զիս ևնովքի և Ազյայի պէս երկինքը քովզ առն :  
Բախերինին վրային ձայն մը կուզայ՝ սՈրհնած Մարկոս զարդէ ,  
ողբաթքը առջեւո ընկառնեցի ևսու , յեզ երկինքը՝ քովզ պիտի առ-  
նեմ , պատրաստ եցի՞ր , ահա քայդ զամբիազ մը կ'իջնցեմ , ան-  
միջապէս մէջը մարդ . Դառն , քեզ երկինք պիտի քաշեմու : Մար-  
կոս զարդին կը հրեար մանկան մը պիս , և իրու խոփական պարզ  
մարդ կը բացականչէ՝ աՅէր . արժանի չեմ , աՅէր որդժանի չեմ ,  
բայց զան եմ որ շնորհքից արժանացայու ըստք կը նոսի զամբիա-  
պին մէջ , կը քաշեն բաժինը բիւն վեր , կը համեմ վրան զայտած  
նեղ ձակին , կրկին վերին ձայնը կը կանչէ . . . Մարկոս զարդէ , Ել  
Երկինքը , Ել քեզ արքայութեան արժանիք դայու : Նա որոնեզած  
անէր . չեմ կրնուր ելլեն՝ զի ձակը նեղ է , զամբիազը չեմ մաներ ,  
զի ձակը նեղ էն կը պատայ :

Նա երբ առենքին վրայի Հարուճի աշակերտներան խնդրու-  
թին առնաց ձայները կը ճանչնայ , ի՞նչ խազի դալը կը հասկնայ ,  
և ապա զայն վայր կ'իջնցենի :

Իրիկանը իր բալոր աշակերտները իրենց զարդէին այցե-  
լութեան կուզան , հարցնելու համար թէ երկինք զայտ վերա-  
գարծած է , ևն ի՞նչ է առնած : Նա բարկացած , առնաց զբախը կը  
պատայ , անէր առնենած որ ինքը անինեմ , ամէնեքզ ու զիս խար  
խորդարակ ըրիք . եղեր էք վրայու կը խոզաց , իշխառեցեք , ձեր  
տուները զայցէք<sup>31</sup>

Մեզմի մեծերը կ'ըսն մեր զայր ներանյ սուներն ձայ-  
նածան կ'ըսնայ , շխանի և այս տուներ :

### ԸՆ. — ՔԻՆԻՄՅԻ ԿՈՋԱԿՊԱՆՆԵՐԻՒՆ. ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ե(Ս) — 6 Երկու առբի կիբիկիս միջին քաղքին Ազգ . Վար-  
ժարանին մէջ առանց ութիւն ըրի : Հան զանուած պահուստ ու աղ-  
բաւ զառամգութիւն մը անդի ունեցաւ :

Քիրիոցիք շատ եկեղեցառք և զովուրդը էին : Ընդհանրապէս  
հայերը արհեստագործեր էին : Մը մը երկու ևս կոսապահուները  
իրարու հան կը կոռայն , իսուրէն անուզառքի կ'անցնին , կ'երե-  
ւայ անեցնեմ մէկը լու ամբոց կերած է : զառամգարութեան կը զիմէ :  
Երարք զառամարը զանցառապին կը հարցնէ՝ անունը ի՞նչ է ,  
և կը պատառիսնէ՝ իշիկ նախը : Ամբաստանեալին կը հարցնէ ,  
և ու իր կարգին զըսէ՝ Այս նախը : Դատաւորը կը հարցնէ . . .

զիաներ ունի՞ք: — Այս՝ կը սեն: Դատաւորը գտառավարութեան ընթացք աւրու համար, վիաներան անուններն ալ կը հարցնէ, մէկը կ'ըսէ: — Խորաց Յակոբ, խէ միւսը՝ Տիգրի Յակոբ: Դատաւորը կը անոնէ որ գտառավարութեան մէջ կարեւոր վեառապ մէկը չկայ, և կուտազաներան հայուղը ու կուռըտուքը իրենց առարկայ ըլլութիք բնական կեանքին մէկ պատկերն է, զանանք գտառարանէն դուրս կը զանաէ, սկսերս զացէք, ևս սխալ եկեր էք, այս անզ անուսւններան գտառարանը չէ: զ'օրս կորսուեցէք, Այս, Եշէկ-Խորոց, Տիգրի անառան Յակոբներ, շատ գուրառ:

Տիգրի մէջ կառարանները իրարու երկրորդական անուններ կը զիեն, իր նկարոցը ին համեմատ - որեւէ մէկուն: առանց երկրորդական անունը առան անհանաջելի կը գտնաբ:

### 69. — Ի՞՞ ՔԱՂՔԻՆ ՀԵՇԱԾՄՈՒՆ ՀԱՅ ՎԱՅԱԽԱԿԱԿԱՆԻՆ:

Հայ վահառական մը քանի մը չարթուան համար զանառն քայլեն կը հեռանայ, իր տիգնուզ կ'առողջքէ որ իր առաջին որիտոյքը իրենց առան ներքեւ զանանք յայն խանամելունն զիէ: Երբ զերտառանամ հայքը կը զացեմ կ'ըսէ: Ասեն մը բացակայելէ զերչ կը զերտառանայ: Սր մը ընթրիքը պատրաստ կ'ըլլայ, սկսի՞կ է զան սեղանը չափէ եռ վարը նորիկին հայքը զացեմ, շատ կուզամ կը հայէնքն կ'ըսէ: Տիգրինը մինակ պանիք՝ որ յանարին ըլլայ կ'ըսէն եղեր, և անօսկ մը խոճիչք որ ուն կը կոչամի, միշտ առանք զնամ է: Եսորիկն իր անօրտակը բանարով կը կարգայ թիրի, թիրի ուն, թիրի ուն, ուն, թիրի ուն, թիրի ուն, ուն, ուն, շարանակ կը կարգայ: վահառականը ամէնք եղանակը զանիցը ընկրագ կը սկսի խազալ թիրի ուն, թիրի ուն, ուն ըսելով: Եսորիկն զան ինչու զիբար խազալ ևս ապրանք ծախեցի շնիւցայ որեւք և ես խազամ ըսելով կը սկսի թիրի ուն, թիրի ուն խազալ: Երբ վահառականը կ'առանայ, կինն ալ վար կ'իջնէ: կը անօսկ որ իր ուն առախնը և Եսորիկն աթիրի ուն թիրի ուն կը խազանւերը եղեցիւթեան զերանուու: կ'ըլլայ կինն ալ կը սկսի թիրի ուն թիրի ուն խազալ: Արովնեանեւ թիրին և ունը ևս կերայ, թիրի ուն խազալ ալ առելի ինձի կ'իջնայ կ'ըսէ:

### 70. — ՊՍԱԿԱԽԱՏԵԼՆ ԿՐԴԱԽԱՏԻ-ԱԴ ՎԱՅԱԽԱԿԱԿԱՆԻՆ:

Առաջազրեն հայ վահառական մը առդրանք զնելու համար Պարիս կ'երթայ, առաջազրութեան համար առեկիք զրամը Պանք Ապաման կը յանձնէ, ևս մասնակիուզն զանձնելու: Իր ք-ը միւսին

տուորեայ ծախսելիքը գրամ կ'առնէ: Երբ կը հասնի պանդոկ մը կ'իշխանի՛ որ ճաշի սպասարկութիւն չ'ունենար, առառևն նախանաշի համար չուկան պատաժ որոնուն քանիահատները զրպանի գրամը կը կողապատն, մինչեւ կեսօր մարգը կը համբւրէ, կեսօրին Ալու հաշարան մը կը մտնէ, սպասառիկ մը հաշարացակը կ'առնէ, համարամ, ուոզ կերակութեներէն կ'ապազբէ, կերակուրի վրան պըտազներ ար բերել կուտայ: վերը իրը թէ՝ որնորան նոտան ըլլայ: անհազ, աթուսին զրայ կը զամուի: Սպասառիկ իրեն գրանել կուտայ թէ հաշարաց զայտ ու հեռանայ որ ուրիշները զրանեն իր տեղը: Նա բարերածոյն սպասառիկն զլուխը կը պառայ: — Ինչ՛ք պիտի ըլլան, զան զրամ կ'ուզես, ես զրամ չունիմ: Ես պիտի չ'ուորժիմ անզիս, զան պիտի ստիպես որ ես զրամ տամ կեռանամ, այն անկորցիք է: զլուխս պիտի պառաս, ես այ քու զրամոց պիտի պառամ, ինչև՛ք պիտի ըլլան...: Դան աթուսը զլուխս պիտի իշխանութեան, ես այ բռաւեցազն հարուած մը պիտի իշխանութեան ականեները պիտի թափեմ, զես ինչև՛ք պիտի ըլլան, զան կրկին զորիներու պիտի խուսա, այն պահան կից մը զարներով յանախորդաներան անզանը տակն ու զրայ պիտի ընեմ: կերակութեներին իրենց զրամ աղասանած ըլլալով տեսնք այ իմ վրա պիտի խոյանան: զես ինչև՛ք պիտի ըլլան, ստիպաններ պիտի բերեք, անձնա ծնաւենցուն զրայ այ բռաւեցազն հարուածներ պիտի իշխանութեան...: Դեռ մարգը խռարը շարունակած պահան, հաշարանազեւոց սպասառիկն կը յանցուիմնէ: ինչև՛ռ վայրայի ողէս կեցան ես նորեկ յանախորդներան նորի բռերով: Սպասառիկ իշխանութեանի հաշարանազեւոցն զրայի կը պառայ, հաս եկուր զիս ու մարգաւն պատախասունը թենին ազառէ, ինչ՛ք պիտի ընէ...:

Երբ հաշարանազեւոը իրազեկ կ'ըլլայ անցուզարձն, կ'ըսէ: — Բարեկամ, այն ինչերը թազ էւլլան: որչափ պահանչիք անինք քեզմէն, նոյն զումարը ես քեզ կը նուսիրեմ, հաշեադ զուցած է, ու մէկ սովորն այ առ իրը ականայի վարեք, կերամ կերակութիոն վրայ իմ կողմէն ոգի կունմէ:

Վանասականը ահա՝ այն ինչև՛ք ըլլալիքը եզաւ կ'ըսէ ու կը հեռանայ: Կեսօրին վերի իր զանձնելիք զրամը պանքայէն զանձնած կրկին նոյն հաշարանը կը զանանյ, հաշարանազեւոնի իր զլիսէն անցուները պատամերէն վերջ, հաշեադ կը զոյէ, սպասառիկն պըրկաւն ջիզերը թուրցիներս համար ոսի մը նույն կուտայ անոր: Այ անուց եւս բարեկամոցած ամէն Պոլիս երթարան նոյն հաշարանէն կը ճաշէ:

## 71. — ԿԱՂԿԻՑՈՒՅՆԻ ԳԵՐԱԲԵԿ ՎԱՐԺԱՎԱՆՈՒՅՆ

Կաղիստն Մարտիկն զեզի հիւսիսաբեմուաց երեք օրուան ևսաւորութեամբ դիւզաքազաք մըն է որուն թափութեան կէսց թիւրք և միւս կէսց հայ էր, միայն վեց տասն հայ բազուքականներ կային ծեր քարոզիւազ մը: 1890 թւաւկաններան աւետարանական համայնքներ ունեւաց ընտանիքի մը մէկ հատիկ Դէորդ զաւակը, ուսում առնելու համար կը զրկուի Մարտիկ Աժերիկեան Միւրիւնարաց Ակագեմիի երթարան: Ծրջանաւարա ըլլարէն վերդ, երբ կոկիսուն կը վերապահույ, թէեւ ամսականի որէաք չունի, զի՞նքը վարժապետ ընել կ'ազնեն, ասոր հայրը և ինքը կը յաւարին, նոյն ապրին ոզնական վարժառեիրով մը բաւառորչականներէն եկած 150 երկուուն աշակերտութիւն կ'առնենան: Արան հայրը եկեղեցական մողովներ ու կը հրաժարի, Պր. Դէորդը կը տառեննէ և թէ առնենու զպիրը կ'ըլլայ: Յառաջիկայ ապրուան համար Պր. Դէորդ կ'առաջարիկ որ վարժառեի մըն ու հրաժիրուի, այս առաջարիկը որուշուն կ'անցնի: Նա լու երաժշաւաթիւն զ բանարուն երկուուն երդ չախուամը մըն ու կը կազմէ, կիրակինները երգերու համար պաշտամունքներն: Երբ ամսավիրիւը կը մասնենայ Դէորդ վարժապետ վարժառեի մը խնդրելու համակը կը խմբագրէ, ժուտառորովէս հետեւեալ պարունակութեամբ՝ օմնենք, հայ անտարանական համայնքին եկեղեցական մազովը, յուսալիկայ ապրուան մէր զպրոցին համար վարժառեի մը կ'ազնենք: Պէտք է ըրջանաւարա եղան ըլլայ Մարտիկ Աղջկանց Դոյլնեն շատ բարձր նիշերով, պէտք է զեզանի ըլլայ: ու զեյ և ու նիշեար, այլ ձկան զիբուակ մարտին ունենայ, ու բարդ և ու ու կարճ, այլ միջակ հասակով, մորթը թուխ էրլուայ: այլ ձեփերտակ աշքերը սեւ, և նախորդս մազը սեւ ու երկոր, ուիսպար վարժառեի մը, եւայինն: Այս համակը սուրագրել կու ասոյ քարոզիւ պատուանելին և կը զրկի Մարտիկ:

Դէորդ վարժապետ Շն տարեկան բարեկեցին ընտանիքին մէկ հատիկ զաւակը, ամսաւունթեան տարիքին, յորմարտոցոյն կրթեալ նշանած մը բերել տալու կը ֆանու ։ Նա զիշեր ցերեկ զայիք վարժառեին կ'երեւակաց, արգեաք իր վարժաքանին պէտք մէկը զիբուի զրկութիւն, արձակուարդի որեւը վարժառաւ կ'անցնին, սեպաւի որեւըն մէկուն սովուածած վարժառեին կոկիսուն կը հասնի, Դէորդ առաջին հանուն բազու մէկ զիշերին ազջանի կը կուպասի հարը կ'ալերուն զարժանութիւնը արբաշտ մէզարշ վարժառեին հետո երգչախտամարտ երգին մէրդ վարժառեին հետո երգչախտամարտ երգին մէրդ վարժառեին կ'առաջարիկ մողովաւրդին թէստ ք երզը երգ ենքու, Դէորդ վարժապետ կը կանիսէ հջերորդ երգը երգենք: Արան նա-

Դարձան էր սապէս ալմէն ինչո քակդ ըլլայ, միայն Օխուս իմ ըլլայ:

Երբ երգչախուժը կ'երգէ վարժուհին զաշնակին վրայ, Դէորդ անոր քովիկը, խուժը զեկավարած առեն, նազ արատը երգաւած պահուն նա կ'երգէ ալմէն ինչո քակդ ըլլայ: Միոյն վարժուհին իւն ըլլայ: Երբ էք զայն վարժուհին կ'այլայի, կը կարմըի, կ'ամշնայ, պահաւածուեցէն վերջ եղելութիւնը քարոշիւնն էին կը յոյանէ: Բարողիւը Դէօրդը կոնճւել ապավանի ըլլայ մակարան կու զանեց երգելու և ազոթիւնը, ևս ոլ ուրիշ բան մը չըրի, ազօթեցի և երգեցի որ վարժուհին իմո ըլլայ: Կերոցը այս չէ կ'օտէ քարոզիւը, կ'ոզե՞ս ամուսնության այս որիորպին հետ, զրեմ՝ իր մնազացը և որիորպին հաւատութիւնը առենեց կը նայ վարժուհին քակդ ըլլայ: Վարողիւը կը զրէ մնազացը, և որիորպին ոլ յաժարութեամբը Դէօրդ վարժուհին կ'ամսութեանը անոր հետո և վարժուհին իրենը կ'ըլլայ, և երջանիկ ընտանիք մը կը կազմեն:

### 72.— ՀԱՅԱՐԴԻՆ ԿԵՍԻ ՎԵՅ ՀԱՐԻՒԹ է

Տանիք մը անուանէ ընկերներ ազիի մը սեղանին յուրի զինարանութեան պահուն, ամէն մէկը իր վիճակին կը զանդանի, իրենց ընկերներէն մէկը միանի կ'ըսէ, յեզի համար հազ ընել առելորդ է, հարուստ զրացի մ'ունի նեղը թայռազ պէս, հինչ . տասը կ'առզեն իրմէ, կու առյ, և ազիի զրաց կ'ելլիէ, չես նեղութիր: Ծնկերը կ'առարիէ թէ՛ իր զրացին ո՛չ մէկ պահ առնի իր ազքատ զրացիներուն, չոս անձնուածք է, ամէն առաւատ իր պարտէզին զրան առջեւ կրկնակը կը քոչէ, առյած կը խմէ, առա չուկայ: Իր վաճառանացը կ'երթայ: Իր ընկերները — ալլեզը քեզի որէս հանձ վարած մէկուն որ այնպիսի հարուստ զրացիէդ ամէն պարուզաց չես ոչտութիր, չե՞ս կը նայ զրացարտել ոլ որ անկից մաս մը զեզին առկիներ չորթեան կ'ըսէն: Վերջապէս անոնք զինքը այնորէն մը կը հրահրեն որ նո կը սախութ անայռաթիւն մը խորհրէ իր հարուստ զրացին մաս մը զրամ կորցելու:

Հնաւեկու որ, առանձ երբ ճանախ հարուստը փողոցին զրայ: Իր կրկնակը կը քոչէր, իր զրացին՝ անուանէ երբաւասրպը կը մասնաւ անոր: — Յորդելի զրացին: Մինչ կը խորհրէ, հազ արին կեւը զեց հարիւր է կ'ըսէ: Խնձեւոքը — Խորհրէք մը չանիմ, բայց հազարին կեսը հինգ հարիւր է, կ'ըսէ: Երբաւասրպը — Զէ զեց հարիւր է, ո՛չ հինգ հարիւր է: կը վիճին: Մինչ այդ երիստապըին ընկերներն ոլ կու զան, համ բարգիւրէն կարդ մը պա-

առաւոր մարզիկ այլ վիճարանութիւններ մտիկ կ'ընեն։ Հազարը կը մասնաք, մէկը կ'ըսէ վեց հարիսր խոկ հարաւար կէ, պիզէ թէ՝ հինգ հարիսր։ Անուակ երիտասարդը՝ Աստածոյ անունով վկայ եղէք, ես այս մարզուն վաստակելով իմ համայստ քրացինքը, ինաւ այս գրամս պահեստի այս գրացին տառած էի, ահա իմ առաջիկ իր դիրովը՝ պահանջով վեց հարիսր ուշին չի տար, անկից հարիսրը ուստեւ կուզէ, կ'ուրածայ, առաջիք հինգ հարիսր է կ'ըսէ, հինգ հարիսր ըստածը լուցից կ'ըսէ։ Իր ընկերներով, գուրակէ պատուաւոր մարզիկ այլ վկանելք գրել տարած, իր գրացին պէտ գտա կը բանայ։

Դատավարաթեան պահանջ բոլոր վկանելքը կը վկայէն։ Այս երիտասարդին իր գրացին զրամ յանձնելը չտևանք ըսոյց այսինչ որը կը վիճարանին, մէկը կ'ըսէր վեց հարիսր, խոկ միաւը հինգ հարիսր, մէնք լուցինց Աստածոյ անունով կը վկայէնց։ Դատավարը վկանելքուն վկայութեան համեմատա, 500 գիղին անկիր վհարումը կը զիսէ։ Հարուարը վատավարութեան համացազ միաւ սին 500 անկին կը ցնեաց։ Անուակ երիտասարդը գրամմենը զանձնելին գերբջ, իր պղին ընկերները հաշիկերոյթի մը կը հըսուիր։ Շորին պահանջ որամը շատ կը հասնի, ուստի է աշխատաթեամբ և զործում չափ ապահովեն։

Խարիսրայրինը միւս չի բազովիր, մարզուայի ասորին համար հակի երիմնով ապրելու և։ Ս անրայնձնելը ասորին խաւանի չունին։

### 73 — ԶԵՐՊՈՒՆՆՈՒԹԻՒՆ ԱՐ ՀԱԲՐԻՒ ՀԱՅԻՒԹԻՒ ԳԵՆՈՒ

ԶԵՐՊՈՒՆՆՈՒԹԻՒՆ, հան ջորի և էշով զորդ կը տեսնայ, ուրիշ վենագունիներ չեն կրնոր այխատել։ ԶԵՐՊՈՒՆՆՈՒԹԻՒՆ ուրանար ևն ջորիի, և անացմէ շատերը ջորեպաններ են։ Պարզումիտ ԶԵՐՊՈՒՆՆՈՒԹԻՒՆ մը, լուր և որ ջորին հանկիթէն կ'ըսէ. թէքը ազգաւում մէկը, զժուարաւ զրամ կրնոյ խնայել, վերջուպէս 1 և մեմբայիկ զումուր մը կը խուսի։ Մարտու զացազ ջորեպաններուն ընկերանալով, անոնց ևնա կուզայ քազաք, հայ հմերուեկ ձախողները կը տեսնեն որ՝ պարզումիւն նորիկ ԶԵՐՊՈՒՆՆՈՒԹԻՒՆ մը իրենց մմերուեն աշշագրութիւնով կը նայի։ Անոնցմէ մէկը — մեռի բ'նչ կ'ուզեն կ'ըսէ. նաև անմիջապէս — Ջորիի համերիթ մը զնել կուզեն կ'ըսէ. — Մեռի քեզի աղուար ջորիի հասկիթ մը տառ, մէկին կարմրաւեկ ջորիի քազակ մը թազ ենին, որչո՞վ զրամ ունենու, առ երկու ափին մէկը քատէ; թափնուէ կ'ըսէ, և ափնուը կը բանայ։ Նա իմաշինակին ձայրը կազան կ'ըւայ գրամմերը, ականեներովը հանցոյցը կը քակէ, խանութպանին ափին մէկը կը պարզէ 14 մէ-

թաղինը որ ժառաւարապէն ն զանեկան կ'ընէ։ Հառիթունն խոչըր հմերուն մը կը արուի իրեն զայն իր մանակին (խորհ) կը տեղադրէ, և կ'ուզուի երթայ գեղի Ռէյթունն, շահային մէջ իսչոր տակ մը կը զանէ, կը չույրէ զայն կուրու քին, նամքան կը չարունակի։ Համբան Մարաշու հաւսիսունին կողմը Ախրը լերան վրայէն է, որուն կրասն եղեցրան ոգն կը քրանի, կը յազնի և կը ճարաւնայ։ Հոգ կը կենայ ու քաղաքը զիսան պահան երբ կը յսէ միսա ու անոր կը բացականէն և Դարձաւ Մարաշ զարձաւ թնելիք ուսւածաւ օթնէն։ իրար կ'անցինք, ի՞նչ է այս զոռում զուտմը, տանզը զանուց զտաւ, զո՞ւք ի զուր տեզ կը վեստէք և կ'աղջընելէք։ Անզն մարզը կը կարծէ թէ իր զտան անզին համար է, այս իրարանցաւը։ Հան սիննէ որէին մաւարեխն ջրամբար մը կայ, անկից ջուր խունի ըսկով, ուսին զրայի մանութիք զետին կը զետ, ինչը կ'անուզարի ջուր խունա, անզը զտախմբը ըլլարան, Ֆմերակը մանութին կ'ելլէ։ կը զրայի, բաւական անը զբարերին զերդ, հան, արանենին թառի մը բաւանին կը զարձաւի, Երկու կը տար կ'ըլլայ, սրուն տակ նապաստակ մը քանցած կ'ըլլայ, անմիշապէն ցատիերազ կը փախչի, մինչ այն Ռէյթունցին ջուրը խուն զերազարձան էր, կը զիսէր ձեռքութին զբարերիլ, կարուերը և հապատակին փախչիրը անունըրզ, հեռ քը կուր մը խոս առաջ աջազ, ջիզ ոզուորիկ քաւրուկու եկար սեւուցիկ աշուկինքը սիրեմ, ի՞նչ այ կարմրուն ջուրի մը զիսի ըլլաս, հեկուր քեզի թարժ խոտ կ'երցնեմ, զարի կը վշշուն կը կ'երցնեմ, եկուոր մի փախչիրու կ'ընէ։ Մինչզեռ նազառատակը, Երբեմն ետին զառնալով յանն ի զեր կը փախչոյ փախչիր։ Ռէյթունցին սահսնեմ ուս հաւկիթին մէջն ալ ի՞նչ կարմիր է եզերու ըսկով։ անոր կարծներէն կ'երած պահուն, առեւուիկ գույքակո, ի՞նչ ալ քերնիդ համը զիսէր եղելը, ի՞նչ անուս յան է այս կ բացականէ։ Մնացած կարճները մահաբիրն մէջ անզուորելով Ռէյթունն իր տանը կը քերէ։

Արեկայեան զուռ գրացի կը հաւաքութին Յակուր ազային տունը, նոյն իր կարգին ջորիի հաւկիթին պատմութիւնը կ'ընէ, նոյն պահուն, իր կիմը կ'ըսէ, — ուստ մարզ, երանի թէ չփախէւր չ-ըրիր քաւրակի, քերերիր տանը, կը հեծնելի Երաւազիմ ուխտի կ'երթուցինը։ Դաւն որ այս ըուիր, — Մարզը զտազոն մը ձեռ քը կը հան զբատ կը յարձակի հայրած հարաւանի զրայ կ'իջեցնէ, զբան զեր կ'յն մը ըստուով խեղն քաւրակին մէջքը պիտի կատրէիր։ Ներկաները զմուարաւ կ'ազտան խեղն կինը իր անխուլք Երկան խոչանեան ու մեկրէն։

Տղիստրինը շարիմներուն և Խ. ձախուղութիւններուն մայրն է։

## 74. — ԶԵՅՐԱՒՆՈՒՅԻՆ ՄՇ. ԽԱՍՏՈՎԱՆՆԵՐԻՆ

Սր. Զատիկը մասեցեք էք. առաջախարարոյ Զէյթունցի մը կ'ուզէ խաստավահիլ և հաղարդուիլ էկեղեցւոյ մէջ իրենց տաճերէցին առջե կը ծնբագրէ և կը սկսի իր մեղքերը թռռել մէկիկ մէկիկ Ցէք հօր:

Զէյթունցին — Կորուսան մը կազապանցի, ջորեղանձները վիրառարեցի, բանի մը անզ չեմ սեղեր:

Ցէքտէրը — Ցէք Աստուած թագութիւն շնորհեցի:

Զ. — Մարգ մը առանձնեցի, բանի մը անզ չեմ սեղեր:

Տ. — Աստուած թագութիւն շնորհեցի:

Զ. — Կիներ առեւսանցեցի, բանի մը անզ չեմ սեղեր:

Տ. — Աստուած թագութիւն շնորհեցի:

Զ. — Տաներ հըկիզեցի, մարգիկը անսաւուան թուզուցի, բանի մը անզ չեմ սեղեր:

Տ. — Աստուած թագութիւն շնորհեցի:

Զ. — Ցէք հայր Աւքրոսի որ մը սիկարէթու ճարուի մաժին կրակէն վառեցի, պահքու առյօնի, այս մեզքու իսկնիւս վրայ շատ կը ծանրանայ կ'ըսէ:

Տ. — Օրհնած այս մեզքու ալ ևս բանի մը անզ չեմ սեղեր, Աստուած թագութիւն շնորհեցի:

Զէյթունցին կը անսեն որ տէրտիրովիլ մէկըցը շպթայր մը ժամացոյց մը կայ, զայն կը թացնէ և իր զատիին մէջ կը պահէ: Նա կ'ըսէ վերջին մեզքու ալ խաստավահիլ կ'ուզնեմ — չպթայր մը ժամացոյց մը զոցցայ — որհնած զայն տիրով առար կ'ըսէ: — Ցէք հայր քեզի տամաւ: — Այս օրհնած զայն մը ևս չեմ կընար առնել: — Ցէք հայր տիրով կուտառ չ'առներ կ'ըսէ: — Առքեմն քողոք թող մաս:

Ցէքտէրը արձակութ տալին վերջ Զէյթունցին իր առնել կ'երթու: Քառորդ ժամ վերջ երր Ցէքտէրը ժամամայցին նայիլ կ'ուզնել: զայն չի զուներ: Լաւ կ'եղբակացնել թէ վերջին զազցաւած ժամացոյցը իրենն էք: Ժամէկաւը առեւսներած որևէ իննդարազ: — Ցէք հայր օրհնած Ցէքը խռու: իր ժամացոյցը կատակի համար շորթեցի, ձեռքերը կը համբառերէ, առող ալ թագութիւն թաղ առյ կ'ըսէ:

## 75. — ԳԱՐՈՎՈՅ ՄԷՇ ԶԱԴԻԱՋԱՆՅԱՆ. ՎԱՐԴԻԱՂՅԵՑԻ

Հայ զարգացեամ մը քարսդած պահանձն, զեղքերը, առակները: Հարշագործաթիւնները՝ շափազանցելով կը քորոզէ եղեր: Ժամացոյցը զուզան, այս խնդիրը իր փոքրաւորին կը հասկցնեն, կը խնդրին որ զարգացեամին իմացնէ: կամ ինքը ճար մը թող զըմ-

Նէ: Փաքրուորը խնդիրը վարզապետին կ'իմացնէ, և խորհուրդ մըն ալ կուտայ թէ՛ քաղաքի կեցած պահուն իր թեսէն շտան մը անցուցած գաստակին կապէ, քարոզած առեն երբ շտփազանցէ, դոյն անզամ մը թաթուէ ու քաշէ:

Օր մըն ալ անոր քարոզին քամրանը Խոսհակին զոհարեցու-  
րիւնը կ'ըլլայ: Անմէն թե՛ շտփազանցեալ քացատրելէն վերի, կարգը  
հրեշտակին ցուցացած խոյին կուգայ, զուսիւը ուս չափ մեծ  
մարմինը ուս չափ խոչար՝ ըստէն վերի զմակին համար 400 օգգա-  
կը կուեր կ'ըսէ, փաքրուորը շտանը կը քաշէ: — Սխալեցայ որհ-  
նեալ ժողովուրդ 300 օգգա էր, ուստի կրիին կը քաշաւի, — սխա-  
լեցայ 200 օգգա էր, կրիին կը քաշաւի, — սխալեցայ 100 էր,  
կրիին կը քաշաւի, 50 էր, կրիին, սխալեցայ 25 օգգա էր, այս ան-  
դամ ամուսը մը կը քաշէ փաքրուորը: — Կարգապետին հոգին  
մրմրած, կը պոռայ: — Փաքրուոր, Հայոց հանեցիր փրցնելու ու  
ըլլաս, օգգա մը չեմ զեզէ էր կ'ըսէ:

Չափազանցովին խունեալ նարիւրին իննուննը զիզչիլու և:  
Տասին ու աւուկառանու նաւատայու և:

### 76. — Դժմուելին, Եկմէն, Եկ ՀԱՅՈՐ, ԱՀՄԵՅ ԱՇԱԽ

Օր մը Ահմէն ազան փողոցին արագ արագ անցած պահուն:  
Պրացի տիկնով մը ուշազգութիւնը կը դրաւէ ու կը հարցնէ: —  
Ահմէն ազա, մէր այսովէ՛ կ'անապարես. Շակից կու զամ և մէր  
կ'երթաւ ևս զայրացած թանգ մը: — Դժմուելին կու զամ և կրիին  
կ'երթաւ, կ'ըսէ: Տիկինը: — Աւրեմ ազաւանք ու խնդրանք  
մ'անենք, մ'անենք ըրէ, զիսեն որ իմ նոր մ'ենենց Ահմէնէնիկին  
զգեստները ձբարով կը ճայ, քեզ յանձնեմ ևս իրեն տար,  
նամանովէ մեր մետակը պահեստի տառը ունինք ոյն ոլ  
տամ թող ծախուէ, չմունում այսոր կուրիւնգակ շինած էի անկից  
ալ ձբարով թող աւանէ, չատ չնորհակալ կը թողուք զիս յանձնարա-  
րութիւններու կատարելով, կ'ըսէ: Ահմէն ազան վերոյիշեալ առար-  
րութիւններու բացացներավ: — սիրով մեր զրացնաւթեան սիրոյն յանձնա-  
կանները բացացներավ: — սիրով մեր զրացնաւթեան սիրոյն յանձնա-  
կանները պիտի կատարել կ'ըսէ ու ճամբան կը բռնէ: Կէ-  
րայութիւնները պիտի կատարել կ'ըսէ ու ճամբան կը բռնէ: Կէ-  
րայութիւնները պիտի կատարել կ'ըսէ շատան տան կու զայ, տիկինը  
իր ըրաւ ու աքինութիւնները անոր կը պատմէ:

Հասան ազա իրը զործնական մ'արդ իր տիկնով ձախաւերու-  
րիւնները շակելու: Համար իր ձիւն զրայ նետուելով կը քութայ  
Ահմէն ազային հետքերան հետեւիլ, զայրիկեան առաջ առարկա-  
ները եւ առնենց պիտի եզան գան ալ անոր տարու:

Ահմէն ազա ետին կը նոյսին որ քառասմբակ ձիււոր մը  
գեպի իրեն կը խոյանայ, մ'ստակայ չազացքի մը չաղացդանին կը

մասենայ. — Բարեկամ աևս կառավարութեն ձիւուր պաշտոնեաց  
մը սրբիթաց կը մասենայ : Հրացի՞ր թաղաւորական հրամանը, նու  
զբախը կնատակ եզրակեցը զիշտանել պիտի տայ, և անոր մարթափք  
թմբուկ չինել պիտի տայ : Իրա՞ւ կ'ըսէն, ուրեմն ցինակնիւր բուրգ  
է : Իսկ զրախու կնատակ է, ի՞նչ կրեմու ընել : Ահմէսու ապան .—  
Զգեստնիս կը փոխանակենք, զան ծագութած սա ծառերին մէկուն  
վրայ կ'ելլեն կը պահպախի, եռ այ պէտք եզաւը կը խորի՛ մար-  
դը կը ճամբրենք : Զազացապանը .— Եատ յաւ կ'ըսէն, զգեստը ունի ի-  
շապէս փոխանակեց ծառին վրայ ելլերու կ'ահապարէ :

Հաստի ազգոն կը համեմ ու կը հարցնէ ձեզեալ բազոց պանիքն  
թէ՝ առից անոթին առի ձբարով մարդ մը անցում։ Ես անմիւ-  
ջապէս ծառին վրայի ջաղացաննը ցուցնելոց հետ երա պահաքան-  
ցը. կ'ըսէ։ Հաստի ազգ ձիեն իշխելով կը չուլում է ծառին զեղոյի վեր  
մարզուն հասնելու և միշտ կը կըլինէ, առ' ոք, չու առ առոք. . . . Ե-  
կար առ որ ջաղացաննը անց ու զարմին անուղեակ լին կը պատոյ։  
— Չեմ առ' ո, կը ձակեմ կը պատուեմ չեմ առ' ո, բայցով, որուիք  
ծառին բանին կը զարմէ անեխոյ և զայն կը պատուած արթեացուոյ։

Վարի Անձեւ տպան ձիւմն քամակը ունդուռութեան . . . Մասք  
բարսզ Հասոն ազա ձեր կիսո՞յ յանձնեած առարկանեաց , ձեր ձին ոյ  
Մշմմահիկ զարկից կը յանձնեամ , հան զժովեցին մէկո՞յ հեծուն  
պայմանեած թագ յիւն : Եթաւ ու կը հեռանեայ քամակը քչէլոց ձին :

Եթե Հայութ ազգուն նիստն և ամսթապարտ, ուռն կը վերա-  
գուանայ, կինը կը հարցնէ, թիշ ըրբիք, կրցա՞ր Ահմէն ազային եռե-  
ւին համեմիք: Նա կը պատասխանիք: — ՈՄ Եր Ահմէմէստիքը ձիւս մըն  
ոլ պէտք ունի եղեր, Ահմէտ ազային զայն ոլ յահնենեցի որ ժէր  
զրկածները պակաս ըըլլան, մեր զաւառքը գրախքին մէջ ամէն ինչ  
զայերեյով երջանիք ըըլլայն կը ունէ:

Տարբերինք եւ խարեւայութիւնը զուգընց կ'ընթանի, ուր  
զիս մը կայ, խարեւան զայն տափազուծած չէ: Կայլցէ զիս ժողովութզ-  
ներ տափազուծած, իբր թէ խարեւակըրեալ մէծ աշգերը միւս զիս եւ-  
ակառ ժողովութզներուն արխմիք եւ կենսանիւրը կը ձեմն ու կը համեմ  
զանգուածներ ովհացնելու պետականութիւնը կատարելով: Ասուրի-  
քանի անյազ պղուկները: Այդ բաց, եթէ ո՞չ ուշեմներ իւնից աշբ-  
ըսպած մնու կը խարեւ, զո՞ւ մ'երբար:

## 77. — ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՅ ԽՈՍՀԵՑՈՒԹԻՒՆԸ

Եղիսկապուտն մէկը որ մը յանդիմանելով իր փաքրաւոր և կ'ըսէ անոր, անը ցաւիմ քեզի որ այս քան ամանեկ ի վեր՝ զեղցիկ պատիք չառվեցարս։ Փաքրաւորը զս ցաւելով եղիսկապուտին ոյս յանդիմանելուն, կ'աշխատի պահի զեղցիկ կը բարդ բառի։

Առաջ մը երբ սկրոզանին նաշը պատրաստելու կ'ելլէ, մ'այ մը կը կու զայ, և կը պատմէ որ որդ կէւեր զոյլ մը վանքին մ'ախիր թափող էլլը կերած է: Փաքրաւորը որո բարքը զեզեցին ոնչով սրբազնին պատմելու կ'երթոյ, և կ'ըսէ: Ալլրազան, յերած ձակիւ կոխանը վանքի մոխրաթափանը բարբառելով առշակեր էս: Արբազանը տանց բան մը հասկնարա կ'ըսէ: Անէյ ազայ ինչ ըսիր: Փաքրաւորը նորին կը կրկնէ: Արբազանը կրկնին բան մը չի հաս կրնոր: Երբորդ: Հայրագագ անզամ կրկնել կու առյ, բայց ի պար: Աներիազին հայրահամար կ'ըսէ: չեմ հասկնար ինչ կ'ըսես:

Այն տանի փոքրաւորը կ'ըսէ: Անյու զիշեր զայլը եկած վանքին մախիր թափող էլլը կերած է: Արբազանը բարեկանարավ կ'ըսէ: Այնչամ առաջ այդպէս ըսիր:

— Արբազան զեզեցին ոնչով զբարենա խռովոյ, բայց գուն չհասկցոր, կը պատմախանէ փոքրաւորը:

### 78. — ԳԻՏՐԱՍՐԻՆ ՋԹՒԱՆԴՌ

Ժամանակաւ բողոքական հայ վաճառական մը Պոլիս կը զայ, Խիւրբայ ներսէրէն: Կիրակի որ մը, նախանաշին զերի, կ'երթայ Պարզը Հաւոզ Աւետարանական եկեղեցին քարոզ մասիկ ընելու, նոյնազն էիւր վերապատռելի մը եկած է, նոյն քազարը ի յարգան տեսը՝ քարոզելու առիթ կու տան իրեն: Բարսպիւշ յեւ կը բարձրանայ և հետեւեալ բնարանը կ'ունէ սՊեարասի դոքանի սուստիկ շերթէ բանուած կը տառապէր:

Երեք քառորդ ժամ խռովէն զերի, Երբ քարսպիւշ կ'աւարտէ, վաճառականը գտզու պանզակ եը վերապատռայ: Անյն զերի, Քրիստոնարգոց Միաւթեան որահը կ'երթայ զանէ ևսն օգտակար բանափառառթիւն մը լույս: Է՞նչ անսնէ: կրկնին նոյն քարսպիւշ զիշը: Նոյն ներթին վրայ երեք քառորդ ժամ: Նոյն քառարոյ և նախազառաթիւններով կը քարսպէ: Կրկնին գտզու կ'ելլէ անկից:

Է՞նթրիքէն յեւսոյ Երբ ուրիշ եկեղեցին մը կ'երթայ ևսն կը զանէ նոյն քարսպիւշ միաւթեան բնարանավ միեւնայն շեշտով: Միեւնայն քարսպիւշ երեք անզամ բան ըլլալով, չափազանց կը ուցուեած ների, անկայն իր աղհաւական բարձավը: Չազեր մերաւարտ աղել պաշտամ ունքը, և ակամայաբէն կը ուղարէ մինչև եկեղեցւոյ տարութիւն:

Հետեւեայ որ վաճառականը իր քարսպը վերագառնալու համար կայտան կուզայ: Մինչ վերի կը տեսնէ: որ էիւր քարսպիւն ոչ համբարգելու համար անապարանաք հայտրան կուզայ, կը հանչնայ վերապատռելին և կը վերջիւն երեկուան ձանձրացւոցին սՊեարութիւն զաքանչը քարսպ:

Այս միջացին քաղքեն կը բռուի, մեռեալի մը հաստիկ համարիկ զազանինց ազգաբարոր զանդակիք - պատուելիքին հետաքրքիր, հանգանաւող մարզոց մէկին մէկին կը հարցնէ, արգեւոք ո՞վ մեռած է: Երբար մէր հանութ վահառականին այ կը հարցնէ, նու իր կորցին պատախանելով, մերէկ գուշակ երեւ բեմերէն քարագեցիք, յաշապարելով թէ: Պետքանին զոքանչը ջերմէ կը առառազէր, այսոր մի մեռած ըլլարու է որ զուհ ոչ ազատին զայն քարոզելէ և եւ այ լսերէն կ'ըսէ:

### 70. — ԱՅՆԻՄ ՀԱՅՈՒՄՆԻԱՆ ՄՇ.

Ժամանակաւ ցանողի թիւրք հազարապետ մը իր քաղաքի ժողովաբար կը բռնապատէ որ իր անցած զարձած որակուն ուղին և բարեւեն:

Օրին մէկը հազարապետը կը նկատէ որ հնակարկատ մը ուսցի է լիլերը և իր զբայ շատ զէշ կ'արգէ, պաշտամատանը հանձերան որէն, սատիկանեներու միջացու իր ներկայութեան կը կանչէ զայն:

Հազարապետաց կը հարցնէ անոր, «Դանի ի՞նչ ես, ո՞վ կրնաս ըլլայ որ տէրութեան մը հազարապետանի անցած որակուն սովոր չես ելլերու: Հնակարկատը կը պատասխանէ, «Ես ոչինչ մէկն եմ»:

— Ի՞նչ կը նշանակէ ոչինչ, և առելի զայրանալով հնակարկատին, չաւո պատասխանիչ ինչ կ'ըսէ ան:

Հնակարկատը — «Ի՞նչ ի նշ մարդ ես:

Հազարապետը — Ես Ռուս: պետական հազարապետն եմ:

— Առելի բարձրանու ի նշ պիտի ըլլաս:

— Դնդապետ:

— Անիք առելի բարձր:

— Ջորապետ:

— Անիք բարձր:

— Անիք բարձր:

— Անիք բարձր:

— Անիք բարձր:

— Եթէ բախու ունենամ մինչեւ թազաւոր կրնամ ըլլաւ:

— Անիքց զեր:

— Անիքց զեր ոչինչ:

— Տէր հազարապետ, այդքան բարձրաթիւներէ յետոյ կը բնա ուղինչը ըլլաւ: Ես այժմ արգէն աշինչ եմ, առայ քեզմէ չառ առելի բարձր եմ, արդեմ ինչո՞ւ համար քեզի սովոր պիտի կանչ նիմ:

Այս անակնիւտ պատասխանը հազարապետն հանոյ թուելով նիւթապէն կը վարհասորէ աղքատ հնակարկատը, և ազատ կ'արձակէ:

## 80.—ՊԱՐԱԿԻՒՆ ԴԵՇԱՑԱՌԱՄԱՆԻ

Պառակ մը սուստիկ ցուռ կը զգայ կանակը։ Անոր համար բը-  
ժիշտ մը կը կանչուի։ Բժիշտը գեղադիր մը զրելով կու առյ անոր  
և կ'ըսէ՛ ռԱռիկու առ և կանակը փակցուրու։ — Մանանեխի գեղա-  
պատուա զրաւած է եղեր։

Պառակ կարգաց չզիսնայուն և բժիշին ալ բառները յառ  
շրերուն համար բիթն արտառած գեղադիրը կը փակցին կանակը,  
և զյուն ալ բրգէ լաթով մը ամուր մը կը կուպէ։ Միւս օրը բժիշ-  
ին կու զայ, և կը տեսնէ որ պառակ հանգիստ կը զգայ. սի՞նչըն-  
եւ մայրիկի կը հարցնէ։ Պառակ կը պատասխանէ, «շատ յառ և՛  
ազա՞ն, առանձ գեղց կանակը փակցուցի, իբժա բառական յառ կը  
զգամ»։ ԱՄՌՀԱՓ տանն մասց գեղը վրանու մինչ զյան է։ ԱԶՄՐ-  
ԺՄՆՔ, ԷՄՐԸ և քեզ այսպատճ երկար տանն վրազ մայրավ։ ԱՄՆԱՆ-  
ՎԶԲՐՋԱՐ, պիտի է նային, անշուշտ մինչեւ իբժա մորթք արրառած  
ըլլուրա։ Է՛ս երբ բժիշիր կը նայի կը զանի որ առանձ գեղադիրը  
փակցուցած է կանակը կը հասկնայ որ հաւատագի բժիշուած է»

## 81.—ԱԵՋՈՒՄ ԿԱԲՃ է

Օրին մէկը հայ մը, թիւրք մը, երեայ մը միտաբին կը ճամ-  
բարդին։ Իրիկունք ուշ առանձ պանզակ մը կ'իջեւանին։ Գիշերը ցուցու-  
թիւրակն՝ որանզպապիսէն հինգ գանենկանի վերժակ մը կը վարձեն։

Հըեան, իր ազգային սովորութեան համեմատ, ազցաւու-  
թիւնը մէջ ըերեւով, կ'ազաւէ ար թիւրք միայն մէկ գանենկան վճա-  
րէ։ Հայն ու թիւրքը վեհանեսորին կ'ընդունին երեային իննդրան-  
ըը, և իրենց կը վճարեն երիտ քանին գանենկան։ Տնանալու ժա-  
մանակ հըեան երկու քին մէկտեղը կը պառկի։ Գիշերը երբ ցաւրու-  
կը առանկանայ, հայը վերժակը իր կոզմը կը բաշէ, և թիւրքը  
իր կոզմը։

Այսպիսով կոխը կը սկսի իրենց մէկ։ Հըեան առանց պառկ-  
տութիւն բնելով՝ երրիք հայն չի հաներ։ Երկույին ալ զայրանարով  
կը հարցնեն իրենն. ամենայն չեռ խամբը, երբ միենք այսքան ժա-  
մանակէ ի վեր կը կուտինք։ Հըեան միամառութիւն կեղծերով  
կ'ըսէ՛ անս միայն մէկ գանենկան վճարած եմ, անոր համար լիզուս  
կ'ըսէ՛ անս միայն մէկ գանենկան վճարած եմ, անոր համար լիզուս

կ'ըսէ՛ մէկ մէկ կը քննայ։

Եկեղացին իր առար կը սին, խոհ լիմար նորուին ովել ան-  
ովել եղող կը նուռով։

## 82. — ԱԽԲԻՃԻՇ ԵՐԱԴՐՈՒՅԹ

Դատարկապորտ և սինդիքոր մարզպան մէկկը միշտ հանոյք կը զգար ուրիշերը ծացրելիք։ Սթ մըն ու կը մատզըք որ քաղաքին Առաջնորդը ծաղրելավ նշանակել առայ Անգում մըլ անոր մաս կ'երթայ կը պառայ և Հայոց ուսերը, հայոց ուսերը, ողի մը անուայ որ բնծի կաւդար զազերով։ Առաջնորդը ստեայն պազարեամբ կը պատասխանէ՝ սհացարուէ, նասիրու։ գառարկապորտը անհանգ ուսութեամբ կը կրկնէ իր խռոքը։ Հայոց ուսերը հանգարաւորէն օշար անսարք կը հարցնէ։

— Գերեզմաննոցին պատմին զբայ։

— Ինչի՞ կը նմանէր։

— Մեծ իւստ զրուեփ մը։ Աքանչանարով իր առևած պատասխանին զբայ։

— Արեւ կա՞ր պատմին զբայ։

— Ի՞նչ պէս չկար։ Արեւի ժամանակ Եր կը պատասխանէ գառարկապորտը անզիտակցարար։

— Ե՞ն, բայ մը չկայ հանգիստ եղիր։ Այդ առևածք յու դիմիք չուեցն է եղեց, քի՞միտազով կը պատասխանէ հայոց ուսերը։

Դատարկապորտը այս պատասխանէն բայութին ամսիւմ որ, իր նշանակութիւն առևանելով, կ'սրացէ որ այլքառ ուրիշերը բնաւ չծաղքէ։

Անդրամի արծանի և ա'յն որ ուրիշներ կը ծաղրէ։

## 83. — ՏԿԱՐ ԱՑԱՄՈՒՄԱԾ

Առամբուքսի տկարութիւն ունեցող մէկը, բայութին անհանգիստ կը կերպածներէն, կ'սրացէ քմիչիկ մը զիմել։ Առբիշ քաղաքի մը մէկ նշանաւոր քմիչիկ մը զանութիւն լուերով, համբայ կ'ելլի անուր քազ երթարու։ Համբար։ Նրեկոյին զիմա մը համելով, հայ ազգատիկ ընտանիքի մը տանը կ'իջեւանի։ Տանատէրը այդ որ երկու գահեկան շահած ըլլալով միս կ'առանէ, և կը վասփացի որ իր կ'ինը լրինի։ պատրաստէ։ Կինը երեսուն համ քիչիթէ պատրաստելով որաշան էր որ ըեթրիքը, և յախորդ պառան նախանձաւը տայ իրեններն անցրան։

Գիսոյին մէկ սովորութիւն կար որ՝ Երբ հիւր սկսենան, հայութէ հիւրը կերպակըն, և մասցածը իրենք ճաշէն։ Անզ ընտանիքը, ըստ սովորաթիւնն, նախապէս իրենց հիւրը կերպակընն համար կը հրաւիրէն սեղանի։ Տանակիննը պիտակի մը մէկ հինգ քիչիթէ զրած էր։ Հիւրը առանք ստույէ վերջ կը սպառէ նոր կե-

բակուրի: Եթե՞լ անձնելով որ հիւրը կշատցած էէ, կինզ ևս կը բերէ և անմիջապէս զանոնք ու կը սպառէ: Տիկինը խորհելով թէ շատ անօթի է հիւրը, տառը համ ու կը բերէ: Հիւրը առելի սուր այսուրժակավ, զանոնք ոչ սպառելով ու քերը կրկին կեռչ յարելով՝ կը սպառէ ուրիշ կերպիւրի: Տիկինը որ քերաֆթէն զատ ուրիշ կերպիւր շահելու պատրաստած, կինզ ևս կը բերէ: Արկդամոյ հիւրը բարին անոնց ու հայիւր կը կորցագրէ:

Տանուածքը վրայ կը հասնի, և կը հարցնէ՝ «Հրիէ կուզայ, Տանուածքը վրայ կը պատաժանի՞ Աստամոցոի շափազանց և մարդկերթայ։ Հիւրը կը պատաժանի՞ Աստամոցոի շափազանց ակարս թիւն ունենալով, և նոշի տանն շափազանց նեղուերաս որոշակառ մ... քաղաքը այսինչ բժիշկին կ'երթամ ոբոցէողի ստամ ուսու բժիշկի տամց։

84 — *Abbildung 16 aus:*

Աշխարհագյուղեան գասի մը պահենէն, պատին վրայ կախուած քայլութիւն վրայ ուսուցիչ մը իր ազատ ժամց տեղի մը ուսուցիչն վրայ ուսուցիչ մը իր ազատ ժամց տեղի մը վրայ վեճով կը հարցեն իր աշխարհագյուղեան թէ այս թէն է։ Ուս վրայ վեճով կը հարցեն թէ իննու աշխարհագյուղեան թէ ինն տեսներ սահացները և ուս լիլութիւն կը պատասխանեն թէ ինն տեսներ։

Առաջիւ կը կրնել իր հարցումը։  
Առաջիւ մարդ մը գեր բռնելով կ'ըսէ զես պիտեմ։  
Փաքրիկ աղայ մը մարդ գեր բռնելով կ'ըսէ զես պիտեմ։  
Առաջիւ զուհ պատասխանել, կ'ըսէ ուսուցիւը, և ամէցուր

*Պատմութեան ականական գործընթացը համապահպահութեան ականական գործընթացը*

For example, if  $\mu$  is a measure on  $\mathbb{R}$ , then  $\mu$  is a probability measure if and only if  $\mu(\mathbb{R}) = 1$ .

Այս պատճենը մեջ ամեր. L. աշխարհ կը գտնիմ անից:

ANSWER

Հայոց անդամության պահանջման կը պատասխանի:

#### — What Is a Woman?

— Բայց ձեր առանց առընթ, կը յտահաւ առաջինը :

— Արքին քեզի ի՞նչ ոգուս, կը կրկնէ միւսը :

Անձնական մարդ ուշ կամ կամուս զժբախս կ'լիլոյ, Եր միայն ինձիմիլ կը մասնէ:

### 86. — ԱՆՄԻՏ ԱՎԱՍԻՆ

Զափազանց յաղած և նոյն ծառային մէկը յնահայուա համար առեկաղին կ'երթայ: Դիշերը խիստ ծարաւութիւն զգալով՝ յանկարծ կ'արթնենայ: Բայց անկողնէն ելլեւ և ֆայր խմել, իրեն չառ ծանր կազայ: Կը գործէ չպարտելով ծարաւութեան առիրադ:

Սակայն քռնէց չի տանիք, կը սկսի ինքն իրեն խռոխ ու ըսել, ուրանի թէ ազան հիմա արթնենայք և չ-եթ մը ուղեցու: Ազան այս ձայնին արթնենայով կը պատուի իր ծառային: Ունկոր յար մը բեր ինձին: Մաս ան իր ազգական անձեւով կ'երթայ: և ջուրը կը տանիք ազային: Ազան առանց շարժելու կը հրաժայ, սպան խմէ տանիքու: Հաս ան հնագանքելով իր տիրով հրաժանին ջուրը կը խմէ: Այս տանիք ազան կ'ըսէ, ունիտոյ զնու և քենցիրո: Մաս ան զավելով իր տիրով իրաւութիւնը, կ'երթայ կը պատուի, չնորհակու ըլլաւով անոր՝ որ ծարաւութիւնը անցար:

Մարտրիւնիր զժբախսութեանց մայրէ և, ծառ պարիւնիր իր սիրածան ընկերու:

### 87. — ԵՂԵՂԵԾԻՐՈՅ ՄՌ ՀՐԱՎԱՐՑԱԽԻՇ

Թրքաւայատանի քոզաքներէն միայն մէկ, քրիստոնեայ ժապավարց մը, իրենց Եկեղեցւոյ վարդերէնինց նկատի անհետա, լով՝ կ'որոշն առեւի մեն և նոր եկեղեցի իր կառուցանեն: Եկեղեցնին մէկ յարժար տեղ մը ունելով՝ կը զնեն զայ: Կառացման հրաժանաց իր ստանալու համար կը գիտեն կառաջարեթեան:

Թրքաքերը հակառ ոկ ըլլաւով՝ քրիստոն եաներուն, կը հակառ ունին Եկեղեցւոյ շինութեան, և առեւնելով որ որէնքն այ չի թուրարեր, քանի որ ըստ մատուցի Եկեղեցին ողէաք և այսքան սաք հետ ու ըլլաւ մզկիթն որոշուզի ուզզամիտ: մահն հասկաններ ազաթանական առանձնական է, եկեղեցւոյ երդ առաջարեթեան հայները յըսեն:

Իսկ նոր կառուցանելիք Եկեղեցին թիւր մզկիթին շատ մաս ըլլաւուն, քրիստոնանաւերը բաւական զբան ճախութով մէկունդ, չեն կրնար արտառազիք հետք չպետք: և յառահանութով կը մտած են թող, ոչ խնդիրու:

Հայ հնակորկան մը բակազ տանեց այս տնյալութիւններ: կը պիտի Եկեղեցւոյ կառուցման յանձնութեամբ իրին և կ'առաջարկի: առ-

ող ուղի հանապարհածախաւ առաջ իրեն, անհամբ Երթալու Պայիս, և  
թագաւորին հետք քերել իրավաբանակը:

Ծանձնախռամբը կը մերժէ հնակարիատին ուսու-  
լարիը, առկայն յետոյ համ ոզուելով կ'որոշն այս միջացն ոչ փոր-  
ձել, և հնակարիատին պահանջուն զամարը տարաց կը դրկեն Պայիս:

Հնակարիատը երբ Պայիս կը հանեի, իր պահանջած կերպով  
ազերապիր մը դրել կուռայ, և ոզդակի թաղաւորին պարագը  
կ'երթայ: Երբ կ'ուզէ անհամբ ներկայածալ թաղաւորին, զան-  
պահանձը կ'արդիքն զինքը: Հնակարիատը սուկայի ազազակ մը  
կը փրցնէ նախապահին մէջ: Թաղաւորը բնելով այս ազազակը:  
պատճառը կը ուսուցէ և կը հրամայէ որ իր ներկայալին թերեն  
հնակարիատը:

Թիվնապահեները երբ ուշիթային ներկայալինեան կը հանեն  
զայն՝ նու բանարին ակնածանքավ մը կը համբաւէ թաղաւորին քը-  
զանցըը, և իր ոզերապիրը կը մասաւցածէ:

Թաղաւորը ազերապիրը բանուով կը կորցայ այսպէս: «ԵՇ-  
ընէ միջինէ հեր նէ խու, ֆերմանը վերիք խուն, ուժինիք հազրու-  
թի խոս:» Այսինքն ակնեղեցի մեկնեղեցի խու որ է, երբ հրավար-  
ակը տառ, կ'որախանայ Միուսու:\*

Մուզիմանը այս ամբարինակ զրութենէն հրանելով, կ'ուզէ  
առելի փորձել ու կատակել մարզուն մխամտաթիւնը և կը հար-  
ցնէ հնակարիատին: «Գուշում, հազրէթի Մահամմէջա ասթըլըը  
խուն: Եթէ մենու Մահամմէջա նեղանալու ընդաց:

Մարզը անմիջապէս կը պատասխանէ: «Հան այսպիսի մեծ  
մարզարիք մը կայ որ զանենք կը հաշտեցնէ — Ա՞զ է այս Հնակարիա-  
տը կը պատասխանէ: — Մէնն Մովսէս մարզարին:»

Թաղաւորը հնակարիատին այս անօրսարաւոյի առած պա-  
տասխաններէն ամփազանց զան ձևարազ, կը հրամայէ կատարել հը-  
նակարիատին բնեղբանքը: և կատայ եկեղեցւոյ հրովարտակը:

Հնակարիատը շնորհակալ ըլլալով հրովարտակը առած ու-  
րախաթեամբ կը զանեայ և զայն կը յանձնէ նորակառոյց եկեղեց-  
ւոյ Ծանձնախռամբին: Անմեր սրաբ զանանախւաթեամբ բը կառա-  
ցանեն բրենց եկեղեցին, և կը զարցանան հնակարիատին նարդի-  
կամինան զբայ:

«Խնասութիւնն անելի բանկապին և բա Առա-  
կաց Առաջանին:»

ՀՀ. — ՏԵՂԻՖԻԵԱՆ ԵՂԲԱՋԲՆԵՐՈՒՆ ԱՆԻՌ ԱՒՑԵԼ:

Այսիմապու մէջ Տեղիփան ընառնիքին հայրը կը մեռէ, իր  
արկինը չորս զաւակներով այլի կը մեայ: Որ մը ցուըրու ձեմինին

զետքնը թիւ մը հիմն կոյ և զես ակզարտ զբոյ է։ Մայրիկնին ազաց թանապուր կերցուցեր է, խոհանոցը ամանուերը կը բռայ, ազաց տաքուկ թանիքը մասն՝ փորերնին կուշտ հաղինին անուշեցին կ'ուզէ։ Տղոց ամենամեծը 15 տարեկան է, փաքը Յ։ Առաջ թանիքը մէջ այդի կը անկեն, խաչող կը հասանցածնեն կը քազեն, անուշեցին կը շինեն, կ'ու առեն, մասցածը կը ծախեն։ Դրամը զանձելին զերբը ուր ու առջ կ'առցեն, թիւբը թէփեթացը կ'երթան, հինգ հացի վրայ ուր քանի տարով մէյլ էլ հատ կ'առանեն։ Մէկը որ կ'առանինայ, մեծը՝ այն թնձ բաժին կ'իջնայ, քանի որ ես մեծ եմ, և այդին մէջ աշխատույր ձանրաթիւնը ես քաշեր եմ կ'ըսէ։ Ամենա կրաները կ'ըսէ, եղբայր՝ անիկան թնձ բաժին կ'իջնայ, ես պպարի եմ, սատերու եմ որ մեծնամ։ Մեծը ողղոյիկին քիթին կը զարնէ, արիւն կը վազցնէ, փաքքիկը մէսին երեսը կը հանկուտէ, մէկայները փոքրիկը կը որաշապանեն։ Այնպիսի իրարակամ, և կոխ մը որ զրոյն համբարպիները զանոնց զատերա համար ներս կը բռաւեն և կը հասկեան որ պարաց անզը կը ծեծկուին։ Երբ Այնիւազ պարաց անզը կուր մը անզի անենայ, կ'ըսէն — Տէլէկինց ազոց այդի անկելուն և ուր սատերուն կը նմանի։

### 30. — ԱՆՑԵՐԻ ՄԱՐԴԱՍՏԱՆԻ ԽՈՒԹԻՆ.

Զարիները միւս համբարզած պահուն զետի վրայի իշան թրիքը կը հասուլան։ Ծր մը երբ երկու Շէլինանցիներ կը համբարզին, իրենցմէ մէկուն չորին զետինց զանուազ ւորտան իշան թրիք մը կը հասուլան, մէկը կ'ըսէ որ այս իշան թրիք է, մէկայը կը ողնոյն թէ չորին է ։ Գէշ կերպազ կը զինին, իշան թէ չորին է ըսկով։ Վճարաբանաթիւնը այնչափ կը ասացնայ որ մէկը իր առարկանեկը քաշան մէկար Շէլինանցին պարան վրայ կ'ուզզէ, իշան թէ չորին թրիք է։ Ան կը պատասխանէ՝ չորին թրիք է։ Մէկայը առարկանեկին ըլլիտկը կը քաշէ կը ո զաննէ զայն, իշան է իր ըստելը, իշան թրիք է եզեր։

Հիմա երբ Մարաչու մէկ անզէտ բանի մը համար կոխ անզի անենայ, առամի կարդ անցան է խնդիքը, իշան կամ չորին թրիքին ինքորոյն կը նմանի։

### 30. — ՀՄԻԱՅԻ ՄԸ ԽՈՐԱՍՄԵՆԻ ԽՈՒԹԻՆ.

Բիւրը մը հայ մը, և կրտոյ մը կերպակուրի սեղանի մը առջի նասան ներիսոյ անելուա կը ոկանին։ Խօզորարար հերթային կեզրունք իշան զրունքու համար փռու մը կը բանան։

Բիւրը իր գումար երկարելով կ'ըսէ անզանակիցներուն անորոշութիւն Մահամմէհն զատաստանին որը հաւատացեայները այս-

պէս իր մատը պիտի կանչէ, և զդալովը կ'ուղէ ակա մը բանալ իւղը իր առիւ տանելու համար:

Հայը առկային կռառենով անոր միացը կ'ըսէ՛ ՇՄՐիառառ այս-  
պէս պիտի հաւաքէ իր մատը բարոր քրիստոնեաները: իւղը կը քա-  
շէ առջեւց: Հրեան առանձինով որ իրեն իւզ չի մնար, ինքն ոչ  
զդալով բարոր ներխան կը խառնէ իրար և կ'ըսէ՛ շնուռառառնին  
որը յայտնի պիտի ընեայ: . . Հիմա ոչ ոք գիտէ: Մհնք ներկային  
բարոր ար խառն կ'ապրինքն, ըսելով արազ արազ կը սկսի ու առել:

Ծնիդուրեան մը մնջ դաւանանը իւներ կը վտանգի բոլոր զոր-  
նի: Խոկ ու զպամատիւնի՝ յաջողութեան և զործի մը յառաջիմու-  
թեան զուռարազոյն ող զուցիւրեն մեկն է:

### 91. — ՊԻՋՄԱՐՔ ԵՒ ՆԱԲ ՇՐՋԱՆԱԼԻԱՐՏ ԲԺԻՇԿԸ

Կը պատմուի թէ Պիջմարք որ մը հիւանդանալով՝ երիտա-  
սարգ բժիշկ մը կը կանչուի, որ նոր աւարտած է զպրոցը:

Երիտասարգ բժիշկ՝ կը սկսի զանազան հարցումներ ընել հի-  
ւանդին՝ ՇՄՌՆի տարեկան եռ, ո՞ր աեղդ կը ցաւի, ե՞րբ հիւան-  
դացած եռոց, և այլն:

Պիջմարք առաջին հարցումն իսկ խուսան նայուածքով և գու-  
տան կերպով կը պատմուիւնէ՝ «Հարցումներգ աւելացգ են, եթէ  
զուն բժիշկ եռ հիւանդանիւնը հասկցիր և ըստիւ:

Երիտասարգ բժիշկը այս պատմուիւնէն նեղացած, զլիորկը  
առնենով կը մեկնի և կ'ըսէ՛ մեռ և որ անառարայ մը կանչէք: ինչու որ անրիս հարցումի պէտք չ'աւելնարու: Պիջմարք բժիշկը  
կեցնել տալով կ'ըսէ ներիտասարգ, եթէ ուսացած ուսումն ու հա-  
մարձակութեանց հաւասար է, յու յառաջ զացած եռ: Հիմա ազատ  
եռ հարձաւմներգ ընելուս:

Աստուեալ արձակիմ մարդ նամառնոկ կ'ընի:

### 92. — ԱՐՄԱՅԻՑՅՈՅԵՐԸ

Հիւանդին մէկը կէս զնուռանկութեամբ մը կ'ըսէ զինք  
զորով անող բժիշկին ռորուի և տաքերուս ցաւելը կարեցան, միայն  
մասց զւուինու:

— Առաջ Առառած այն ու կը կարենք կ'ըսէ բժիշկը:

Հիւանդը զարհարելով, վեր, վեր կը ցատկի անկողինէն,  
և կը պոռայ, ո՛չ: ո՛չ: չեմ ուշնոր որ զուռախ կարես:

Վիրաբոյթին զանակ, անմիտին նաևակ:

### 93. — ԱՌԱՑՄՆԱԳՈԼ ՄԱՐԴԸ

Մարդ մը իր բարեկառ ին կը հարցնէ պատմի՞ տարեկան եռոց:  
Բարեկառ մը կը պատմուիւնէ՝ քառառն տարեկան: Տարի:

ԺՐ զերք նորին կը հանդիպի իր բարեկամին, և միեւնոյն հարցումը կը կրկնէ անոր։ Ան նորին կը պատասխանէ՝ քառասուն տարեկան եմ։

— Ի՞նչպէս քառասուն տարեկան, առօրի մը առաջ քառասուն տարեկան եմ կ'ըսէից, և եիւս նորին կը կրկնէց միեւնոյն տարիքը։

— Այս, պէտք է պահեմ խոսում մո, քանի որ առաջ ալ ըստ էի նոյն բանը։ Արագինեաւ մարդու պարտաւոր է, յարդել իր խոսանմը, կը պատասխանէ բարեկամը։

#### 94. — ՎԱՐԺԱՎԵՑԻՆ, ԴԱՆԱԼԻ

Թիւրքիոյ քաղաքներին մէկան մէջ խոսիւ հրաման մը կ'ելլի թէ քրիստոնեայ մը զինք պիտի չկրէ, և զմելի մը անզամ պիտի չունենայ իր մասը։

Օր մը հայ վարժապետին մէկան քով պահակ մը կը զըմնարի, և ձերքակարսելով ունեա կը պրուի։

Դաստարը կը հարցնէ վարժապետին։

— Դուն բան չէ՞թ զանակ պահել արզիրուած ըլլուե, ։

Վարժապետը պաշարիւաթեամբ կը պատասխանէ։

— Ես վարժապետ եմ, աշակերտներու երբ սխալ գրեն, ըստիզուած եմ այս զանակով սխալները քերել ու հանել։

Դաստարը կը յարէ սրայց սխալները քերելու համար զմելի մըն ալ հերքից է, ի՞նչ պէտք կայ այսքան խոչոր զանակի։

Վարժապետը սրամառքին կը պատասխանէ՝ ռաւստենցիները երբեմն այնքան մէծ սխալներ կ'ընեն՝ որ ոյս զանակն անզամ պղտիկ կու զայն և կ'ազտաւի։

Մշամիք և խօսեան մաւզը իւ սձիւ կը փրկի, ունան ու վրանցիք մուծ բլլայ։

#### 95. — ՎԱՐԺԱՎԵՑԻՆ, ՓՈՒՐՑԱԼԻ

Վարժապետ մը աշակերտներուն կ'ըսէ՛ ստղաքներ, երբոր եռ փոնքալու ըլլամ, ձեզմէ ամէն մէկը իր ձեռքը եղած բանը անմիջապէս վար թող զիէ։ Ի ըսէ բարին ըլլայ վարժապետ։ Հետեւեալ որ պատասխամաբ վարժապետը կը փոնքալու, և աշակերտները իրենց արքան հրահանգին համեմատ, զիքը որիշ, թուզի, ինչ որ կը զանուի իրենց ձեռքը վար կը զնեն, և միարեքան կը զնեն՝ սրաբին ըլլայ վարժապետ։

Օր մը զարդարին բանը զտեսազ նորին մէկ որժեցաւոր բան մը կը ձգէ աղու մէկից։ Բայոր աշակերտներ կը հաւաք էին նորին չուրիչ, և իրաքանչուած մըն է կը փրթի։ Անզիւն վարժապետը կա զայ, և եղերութիւնը իմանալով՝ աղաքներուն կ'ըսէ՛ օջախն

մը բերէք ինձի, և զուք մեծերգ չուսնին ծայրէն բանեցէք, ևս  
ալ միւս ծայրը մէջը կապեազ վար իջնեմ հանեմ թնդած բանք։  
Աշակերտները ըստո՞ն պէս կ'ընեն։ Երբ տակառին հորին կիս համ-  
րն չկացան ոգին խռառապէննէն, վարժապետը կը գոնգուայ-  
Աշակերտները այս որ կը լուս, մէկն ի մէկ չուսնը թող տարով  
կը պառան՝ պարբին ըլլայ վարժապետ։

Չեմք զիսեր թէ վարժապետը մինչև հիմա ելածն է հորին,  
կում թէ տակառին հոն կը մնայ։

### 96. — ԳՄՇ ԿՆԱԶ ՄՇ ՎԱԽԸ

Կին մը ուրիշ կնոյն մը թզթապանակը զազնայու պահան-  
ձերը արտակարուեցավ կը տարուի գաստաւորին ներկայութեանը։

Դատաւորը կը հարցնէ զողին, ու՞նչը ու, չվախցո՞ր թզթա-  
պանակը զազնայու առնենք։

— Համ վախցայ, ուր գաստաւոր, կ'ըսէ զողը, թէ մի զոցէ  
թզթապանակը պարտոց ըլլայ։

«Իով» սիրու դոյ!։

### 97. — ԼՅՈՒՆՏԻՆ ԳԱԼԻԿԻՆ ՀԵՏԻ ԲԱԴ ՏԱՆԻ

Պորոյ մէջ պարտապահանի մը, իր առնելիքը զանձերու հա-  
մար, պարտառերին տանը կ'երթայ Պուոզ բազխելուն՝ սպասու-  
հին բակոյն կը զացէ բանուաւ։ Ասկայն տանեառէրը զրուխու որ-  
պաշշամի պատահանին զարու կը հանէ տեսնելու համար թէ ո՞վ է  
զաւու զարնողը։ Պարտապահանի երբ կը հարցնէ՝ ունինեանին առնեն-  
էն, պատահանին լուս ուրանած գտափ մը պէս կը պատասխանի ո՞ւ չ-  
տանելը չե։

Պարտապահանի տակացն կ'ըսէ, ուրուք իրեն՝ որ երբ տա-  
նին զաւու երթայ, զբախը հետը տանի, և պատահանին չկախէ։  
Ասախուսուրինը ուս կոս կամուխ կը խորսուակի մարզ։

### 98. — ԵՐՈՐԸ ԿՄԱՋԻՄՈՒ ՄՊԱՍՍԻՆՀԻՆ

Եխոս հայուս և զարթամ արկին մը՝ որ մը պատահի  
զարձերու կ'երթ։ Երբ իրեն կը հերկայանայ հայ ուրիորդ մը՝ զինք  
զարձերու համար, ունինը կ'ըսէ ուսոր զառողութեամբ։ «Դիմե՛ս  
ինձի ծառայել զիւրին բան չէ։» Ապառահին միամտորէն կը զա-  
տապախանէ, ունու չէ արկինն, զի՞ւք ընաւ մի զախնաք, ևս զիսզին  
մէկ եօթը կովերա հոգ կը առնէի, մէր կը մեայ այժմ որ մէկ  
հաստին հոց պիսի տանիմն։»

Անուանաւորինը զւու լուս ու, ուրիշին արձմնին բարի կա-  
րիւս լ։

## 90. — ԴԵԺՈՒԱՐԱՀԱՅ ԱՄՈՒՄՆԱՅԻՆ ՄՐ.

Բարեկիբու անձ մը իր ամուրի մէկ բարեկամին կը հարցը-  
նէ . ոլուզէ՞ չես ամռանանարդ : Բարեկամը անմիջապէս կը պա-  
տասխանէ , ուս նպատակ չանիմ կնկան մը զերի ըլլարան : Բա-  
րեկամը զարժանքով մը կը չարանապէ : Ամայց կընաս զան ալ յօն  
կնախ պէս քաղցրաբարյու կնայ մը եւս ամռանարդ :

Անգրեան բառապոյն է որ քիչ մըն ալ սպասեմ , մինչ և կինզ  
այրիանայն , կը պատասխանէ ամռաբին :

Երկուսնիւր կը խոսափին ամռանարդնեն:

## 100. — Դ Ի Ն Բ Ռ Ը Ը

Դիմով մը համբայէն քաղաք տանե մէկու մը վրան կ'իյնայ :  
Մարզը բարեկամեամբ մը կ'ընէ անոր . ունիք չանի՞ս , առ յեւզ  
ինչո՞ւ չես հայիրս : Դիմովը կը պատասխանէ՝ սի՞նչով չանիմ ,  
անանկ ազռառ աշքեր անիմ որ յեզ երկու հաս կը տեսնեմն :  
ուշագր ինչո՞ւ զբառ ինկարս : անզեցի երկուքից մէջանդէն անց-  
նիլ կը պատասխանէ զիմովը :

Դիմովուրին ոչ միայն արծունիթ կը նուազեցին մարդուն ,  
այլ այնաւորեամբ զիւռուման կ'առ աշնառուի զայն :

## 101. — Դ Ա Դ Ի Ն Լ Ա Ծ Ը

Դոզ մը հերքակարտելով գոտարան կը տարուի : Պաշտպան  
գոտարանը զայտաթեան յանցանքը մէկոմացներս համար կ'ընէ .  
ունիք մարզը միայն երկու կունակներ զերցուցած է զդրացէն , տանց  
մեռք զարթեւու : Հան զանուազ սոկի յամացոյցին : Դոզը սոխկա  
ըսելով կը մկան յաբ : Պատառը կարծելով թէ իր յանցանքին  
զբայ զզալով կու քայ , կը հարցնէ զոյին՝ ինչո՞ւ կու յասու :

Պոզը կը պատասխանէ՝ զիւռ քամ , որովհետեւ ժամացոյցը  
անսամ չեմ ն :

Տիր՝ կորուանձր կու յայ , զոյի՝ մնացածը :

## 102. — ՍԱՐԱԾԾԻ ՄՌ ԿԻՆԸ ՀԻՎԱՆ ԳԵՏԸ ԿՌ ՆԵՑԸ:

Մարտցի մը կին մը կ'անձնենայ , ազէտ , ինցնահառան , և յո-  
մաս , իր ամռանարդ հետ անհամառայն այն կինը՝ անոր քիթէն  
մաս , իր ամռանարդ հետ անհամառայն այն կինը՝ անոր քիթէն  
ըսերէնէն կը քերէ , ինչորէս Մարտցինեցը գոտան կնոյ մասն կ'ը-  
րերէնէն կը քերէ , ինչորէս Մարտցինեցը գոտան կնոյ մասն կ'ը-  
րերէնէն մէջ անանձնելի զարուելակերպ անի կինը , և  
երիկը զզալով ձանձրոցած է իր կ'անձնէն :

Որին մէջից իր ամռանարդ հետ զբազ մը կ'երիման , Զէյթու-  
նի շրջանը՝ Արեգին : Երիկը՝ իր կինը զորիի մը հեծցուցած , Մա-  
րտցի շրջանը՝ Արեգին :

բաշխ մէկ ու կէս ժամ հետո, Խնձօրվան թրքական դիմուլը կը հառնին: Եղանակը՝ Սպասուած ամիսը՝ ամառուած ամիսացին որեւրեն է: Կինը կը տեսնէ հնաւած արտերը, որուց մէջէն կ'անցնին. Առ կը հարցնէ երկանց թէ այս ցորենի արտերը բնէ՞զ հնաւած են: Մարգը կը պատասխանէ թէ՝ հունըքի ժամանակ հասունցած ցորենները՝ մասկները իրենց ժամապներով կը հետեւ: Կինը — Ո՞չ: անոնց մանգապն հնաւած չեն. մէկիկ մէկիկ մէկատագ հնաւած են, դուք առա կը խօսի: կը պնդէ:

Ոյնարանեթիւնը կը առցնայ, կինը իր երիկը կը նախառէ, իր բանդիստ թիւնը անոր հասկցները համար իր տեսակետին զըրայ կը պնդէ: այսինքն թէ ուլուսերը հնաւած են մէկատագն: Այնպիսի լուսանցներով իր ամսասինը կը նախառէ որ՝ երիկը արտեր կենցագին գրդան չափեն առելի կը բարկանայ, Խնձօրվանէն մինչեւ օյնան զետոք՝ սրան կամ ուրիշն որեւաք ձին անցնի, պինարանալիւնը մէկ ու կէս ժամ կը տեսէ: Երբ կամուրջն կ'անցնելին մարգը զայրացան մաքրեն հաւասարակութիւնն այ կորուցացան՝ մէկընին անզամ իր յաման կնոջ կը հարցնէ:

— Արտերը մանգապն՝ թէ մէկատագ կը հնաւածն:

Կինը ամսուր կեցած իր տեսակետին զըրայ — Անշուշտ թէ մէկատագ կը հնաւածն: Երիկը: — Առ քեզի մէկատագ ու զնո՞ւ խորին մէջ հնաւած համեմազ կ'ըսէ: Բանելուն որէս ձիւնու զետին մէկը կը նեռէ իր յաման կինը: Երբ հասանըը քշերով կը տեսի զայն: Գեղ ջուրը շինարարութանած թերը երկնցացած երկու մատերալը ցոյց կու առա թէ՝ սրաները կը հնաւածն մէկատագ:

Անոնա և իննանաւան կնոյ կինուկցութիւնը անսանելի է: Իսկ համեստ և մասնակի կինն այ իր ամուսնոյ զայտնելոյ պատկի է:

### 103. — ՇԱՏԱԿԵՐԾՈՒԹԵԱՆ ԴԱՏՄԱՆ:

Ժամանակաւայ եղիզարացի առջիւնին մէկը չափազանց շատակերտաթեամբ կը ակարտանայ: Իր երկրին նշանաւոր և հարաւար թէ իշխներին մին կանչերով, կը հրաժայէ անոր որ գործանէ իր հիւանդառներնը:

Այլ իշխներով զինքը կը յարէ: Ռէնդի ապրելու յոյն չիայ: քառասուն որին կը մեռներու:

Առջիւնը բառկանեացը զինքը բանուը նշանէ կու առայ, ու ինքը մեռներու զայտնեալուագն՝ կը սկսի առկայի մաստանիւթիւն: և առգործական ուսուցիւթեներու անզամ չի կրնար ուտելի:

Առջիւնը քառասուն որ զինքնէ առանց անունքի ապրելով բոլորովին կը նիւռուայ: Այլ իշխները իր մատ կանչելով բարկութեամբ կ'ըսէ անոր՝ օջակաւին կ'ապրիւ: Այս դիմութիւնը վառ երանու:

Բաժիշկը ուշի ուշով պեհնելէ զերը կը պատռախանէ : Ամերախ  
և՛ տաւած խորհուրդներո իրենց բարերար ոչուոք ունեցած են :  
Հիմա ապահով եմ՝ որ քառասուն առքի եւս կրնառ առքիքու թա-  
ղաւորը զորմացան կը հարցնէ՝ ախնչպէջու : Բաժիշկը կը պատռա-  
խանէ՝ օհմ՝ շատակերութեան վատնդառը հիւանդաքենէնէ» միոյն  
ժամկառաթեամբ փերկուեցայ զախնալով մահուան վերահաս  
վատնդէնէ :

Թագաւորը բաժիշկին ուշի մաթեան վրայ հիւանդագի՞ յիւուրի  
կը վարձատը զինքը : և մեծամեծ պաշտօնեաբ կու առյ անոր :

Պատուանապատ եղիւր, կը բաշովիս կիւումիւր մեզ :

### 104. — ԵՐԵՒԱԿԱԱՅԼՈՒՆ ՀԻՒԱՆԴԻՆ

Երեւակայտկան հիւանդ մը միշտ կը զանցատի որ սեռէ  
բժիշկ զինք էի կրնար բժիշկի : Օր մը ճարտար բժիշկի մը  
հանգիստելով կը պատմէ իր նեղութեանց արագէն :

— Օրը երեք անգամ կ'ուտեմ, նորին կ'անոթենամ, չուր  
կը խմել՝ կը հարաւիժ : բազինք կ'երթում : կը քրտնիժ : չես  
կ'եղիւմ՝ շանէս կը կարի : զաւարհայի բան մը բան՝ կը բնագամ :  
ցաւալի բան մը յուն՝ կու զամ : եթէ յոզնիժ՝ լու կը քնանամ,  
երբ աչքու զայեմ՝ բան մը չեմ անոներ :

Բաժիշկը աեսներազ որ երեւակայտկան հիւանդ մըն է, կ'ըսէ :  
ալուոր միակ մէկ զարժան կայ բժշկուելու : — զերեզմանիր : — հան-  
տունց ոչ մէկը կը պատահի քեզի :

Աւխաւարիւնը՝ կը վատուան ձանարոյր ևս ամեն ձևով երե-  
ւակայտկան նիւանդութիւնները : Աւխաւարիւնը առուր ևս առու-  
րուր և :

### 105. — ԱՐԱԲԵՐԵՆ, ԳԻՏՑՈՒՂԻ

Մարգուն մէկը Աւանային Հոյես կ'երթայ, ուր աիրազ քե-  
զան արարերինն է : Եւրագարձին իրեն կը հարցնեն թէ արարերին  
ուրզիցա՞ր : օմյու կը պատռախանէ :

— Ազգաբն ի՞նչ կ'ըսնե՞ :

— Ազգաբն մէկ բաներ ուրզիւր մտմանկ չանցեցայ :

— մանենն ի՞նչ կ'ըսնե՞ :

— Այզաբն աչ փաքը բաներուն կարեւարութիւն չառնի :

— Աչխարբն ի՞նչ կ'ըսնե՞ :

— Աչխարբն անունը յու մէկնամ օրս պիտի գնէին, երբ ևս  
ուրզիւր նոմքայ կ'ելլէի, կը պատռախանէ զարցեւորդի արարերին  
ուրզիցը :

Ամեն բան զիւեմ բառը՝ ոչ մէկի բան զիւ:

106. — ԳՐԱՄԱՆԱՆ. ԹԻՒՐԻՑԵՐԻՆ.

Թիւրտ մը հինգ տարի Պոլիս մերկ յետոյ իր զիւղը կը դառնայ: Առառաջ մը երբ ախտ կը մ'անէ, կը տեսնէ որ էշը հան չկայ:

Թիւրտ երբ էշը վիճակիու կ'երբէ, առաջին հանգիպողին պոլուսկան թիւր քերեթեավ կը հարցնէ թէ կորուսած էլ մը առաջը: Առ կը շարունակի սնառիքը ճառ խտիր իցին պիզին չամ հնակիր չեւ- թագի մէտագիրի հաջոյա ֆիրաւխտ էյլէմի: կէսրտիկինիզ ովտիշ մ'իշ:

Դիմացինը կը պատասխանէ անհանկցայ, ի՞նչ կ'ըսնո, թուշ կ'առնես:

Թիւրտ կը կրինէ միեւնայն հարցումը:

Մարզը նորին կ'ըսէ — ի՞նչ կ'ըսնո, ուրիշ լեզուով մը բաէ: Թիւրտ ցեղուն վախենավ կ'ըսէ — Պիզին մէկրքեպ զայշու որժուն, կէսրտիկինիշ մ'իշ:

— Հա՛ էսյէ առեմ կիսոյի զանուշ շիմուի անկառագում: Կը պատասխանէ անցուրդը, և եսոց կիւրտիչուն, Եալընը մէկրքէու կիսոյի որժոյանը կիւրտիւմ (իշու որէու վիճակով մէկը տեսայ) կ'ըսէ և կը հեռանայ:

Ա՛զ որ իր առձանինն զիւր երեւնոյ կ'ուզի տեսիի խայտառակ կ'ըսն: Խելզիմին:

107. — ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՆ.

Դատաւորի մը քարած առենիք մէկը ուշի ուշով իրմն կը հայ- իր: Դատաւորին ծոսան չափորդեկազ տեսոր նայուած քին, կը հաս- նի, և ապասկ մը կը զարծէ տեսոր:

Մարզը զատարան կ'երթայ, և կը բողոքէ դատաւորին: Նա- իր ծոսան կանչելով կը հարցաքննէ: և կը վճաէ որ ծոսան յան- ցուոր է: Ի պատիճ անոր կը կրամայէ որ չըսո զրիս ցորեն տայ մարզուն իր զարծած անիրաւութեան համար: Մարզը զատարանը կը սպասէ, ծոսան կ'երթայ չըսո զրիս ցորեն թերելու: Նա երկար տակն սպասելին սրանեզամ առջին ապասկ մը կ'իջեցնէ զատա- ւորին երեսին: Դատաւորը զարմացած՝ կը հարցնէ պատճառը: Մարզը պազարիւնութեամբ կը պատասխանէ՝ օյսմ տեղու զուն պա- սէ, և երբ չըսո զրիս ցորեն թերէ: քեզի թոզ վհարեւ:

Դատաւոր մը իր զատարանը տոյիու պիտի և կատար: որ խոր խայտառակ չըլլայ:

108. — ԱԵՐԻ ՇՈՒՅԱՆ. ԶԼՈՂԱՐ

Առիս ժողովաւրգեներուն մէկ մարին մէկ չափազանցելը առա- կալի առնակութիւն զարձած է: Առենաք մարզուն մէկը չափազան- ցելը այնքան առաջ տարած է որ իր ծոսան կը սպասարք յարգորել, այդ ամսթալի ապարութիւնը թողուլ ու ամէն բան շիտակ խօսիլ:

Մարզը շնորհածաւ ըլլուրով իր ժառային, կը խռատանոյ ինք-  
զինքը առզերէ կը պատռիրէ որ՝ եթէ մասնայ և սկսի չափա-  
զանցեր՝ ան գուրաց հազար, որոշու զի ինք կարենայ առզել ինք-  
զինքը:

Որ մը հաւաքոյիի առնե երբ ընկերութիւնը խռատեցութեան կը  
սկսին հոգերու մասին, խիստ չափազանցող մարզուն մէկը կ'ըսէ .  
ուստ հազ մը զնեցի որ 2000 կանուն երկայնաթիւն և երկու հա-  
րիւթ կանգուն բայութիւն ուներ: Չափազանցութեան վարժուաց  
մարզը առաջ անցներով կ'ըսէ . ոյս զնամն առաջ հազար կանուն  
երկայնաթիւն ունիք: Եցր կը լու հառան զարտէն . խորոյն կը հա-  
զայ: Մարզը մէկն չփաթեցի կը յարէ . ուայնութիւնը մէկ կան-  
գուն է:

Զինք մտիդ ընողները զարժացած կ'ըսն . ույզ ի՞նչորէ եր-  
իիր և որ՝ լոյնքը երկայնքն չի յարժարից:

Մարզը կարմբերով կը պատասխանէ . ուստ բայնքը երկայն-  
քն պիտի յարժարցնէն . եթէ անզիստան ձառնու զուրուն չհազար  
շնորհուաց:

### 109. — ԳՐԱԴԱՎՈՅՑՆ ԱՐ ԿԻՆՆԵՐԸ

Գրադէտին մէկը իր մէկ յօդուածով կծու կերպով կը ՔՀ-  
Խազատէ կիները:

Կիները չափազանց զրդուածով , ոյզ ծայրայեզ քննազ-  
տութեանն, կը խորհրդակցին, և կ'սրաշն երթու ծեծեր զրոցէալ:

Արուեալ որը ամէնքը միասին զառազաններով . կ'երթու կը  
զանեն զրագէալ: Կիներէն մէկը առաջ անցներով իր զրոցիւնը  
ցոյց կու տայ, և կ'ըսէ իրեն որ կիները հաւաքուած են ծեծերու  
գիճքը:

Գրադէտը զախէն ամքան մէկ վայրկեանի համար նեցազա-  
թիւն կը խնդրէ: Լամա կ'ըսն և զառազանները վար կը զինեն:  
Գրադէտը կը խնդրէ անոնցմէ որ՝ առաջին հարցուածովը իրենց  
մէշն ամեննեն ազեզը լոզ ըլլայ, առա միշտերը զինք ուզու-  
նան չափ թազ ծեծեն: Կիները անակնիւալ այս հարցուածէն ապաչ-  
կարան, ամէնքը իրարա երես կը նային զիանալու համար թէ  
ո՞վ է իրենց մէշն ամեննեն ազեզը: Եցր անսնք առք զիհարածու-  
թեան կը բանուին, զրադէտը խելայն զուրու կը սորզի, և կ'ազատի-  
թեանը իրենց առիմք, և սկիզբին չին խռատանիր երեն:

### 110. — ՋԱՄԿԵՆ ԱՐ ԱԽՏԵՆԸ

Փրաֆէտորին մէկը մասնու որ առավասիրութիւն մը կա-  
տարելու նպատակաւ որ մը յիմարանց մը կ'այցէի: Դրան առջն  
կեցազ մարզը գոհազան կարծերով կը յայտնէ անոր իր նպատակը :

Ենթագրեալ գունապահը ուշիմորէն փրաֆիւորին պատառքաներով կ'ըսէ . Ալևանձին պատի կարելի չէ : այլ պէտք է որ ես ալ ընկերանում : Փրաֆիւորը չուրհակացութեամբ ընդօւժելով տնոր ընկերակցութիւնը , երկու քը միասին կը չըլլին բարոր յարկարաւ թները :

Դանապահ կարծեցեալ մարզը բարոր տեղերը պատցելով վերի փրաֆիւորը կ'ուսանեարք տա՞յիքը : ու անոր ձեռքէն բանակ կ'առաջարիկ ու կը նախունեն իրեն առաջիկէն զար ցատկիլ : Փրաֆիւորը զարկացած՝ անմիջապէս կը մասնէ մի զայտ իր զոնապահ կարծածը լիմարներէն մին ըլլայ , անուշամիւումք կը ուստափանէ մենոր , անզզալուրաց եւս բաշերգ : և երբէն վար ցատկիլ գիւրին է , և ամէն մարզ կրեայ ընել , ասով փառք չի շահուիր , յաւազանը զարէն վեր ցատկիլ է , եկաւը փողոց իննենք ու անկէ վեր ցատկիլը : և անս տառի միայն կրեանք պատի ցատկիլ :

Օիժարը համազաւելով փրաֆիւորին խօսքին , անոր ձեռքն առաջ բանակ կը հաւանի : Երբ զետնայարկը կը համեմ , որահոգանեները զայն անենելով կը բանեն ու կը բանուարկին այն խցիկին մէկ , արքէ զախան էր :

Ցիմարին վախճանիր բանուով կը պիշտանոյ:

### 111.— ԵՐԻԿԱՐԻՆ ՑԱՐԵԿԱՆ ԿՐՈՆ

Երէ մը որ մը կ'ըսէ իր երկան , «Պր . Մարտիրոս , գիտե՞ս հիմա երեսուն տարեկան եղայ :»

Երիկը անտարեցրաբեմբամբ կը պատասխանէ : Միբելիք՝ ամբիշանոր բան մը չէ , բայց տառը տարիները ի վեր զիտեմ թէ երեսուն տարեկան են :

Վիճուր կը պահնեն իւենոց տարիմ :

### 112.— ԿԱՐԵԼՈՒԿ ԴԵՂԱԳԻՄ ՄՌ

Ստամոցսի պատահական հիւանդանթիւն ունեցազ մէկը թւայի մը կը զիմէ : Բժիշկը հիւանդան քննելէ վերի ։ Անվաս հիւանդանի մը կը զիմէ : Բժիշկը քններգ կը յանձնաբարէ գիւ : մը կանազզողեց զարիւն մը է : բայց մը բառք ևս բառելէ վերի հիւանդան կը (ԶԵՆՃԵԹԻՔ) ուստի : Բայց մը խօսք ևս բառելէ վերի հիւանդան կը մասնայ նախկին յանձնաբարած զեզը : Խորէն կը հարցնէ բժիշկին : ևս կը կրկնէ Հայնազզպակը կեր :

Մարզը մինչեւ գուսաց երթարց նորէն կը մասնայ և զանարգ : բժիշկին կրկնէն կը հարցնէ թէ թէ : Եր այդ զեզին անունը : Բժիշկը նորէն կը կրկնէ : Հիւանդան պահպախին զբախը երթարց նորէն կը հարցնէ և զեզագիր մը կ'ուզէ անկէ :

Բժիշկը թաւզի մը անելով կը զրէ — 10 փարայի կոճապազպեղ և մէկ մաղ դարի :

Հիմանդրը գեղազիրին զբայ նոյելով երկու բան դրաւած կը անեմէ, և թժիշկին գոտեալով կ'ըսէ — Բժիշկի, առաջ մէկ զեղի անուն տռակիր, բակ հիմայ երկու բան դրեցիր: Բժիշկը կ'ըսէ — Առաջին գեղը հաճապպարեզ է, երիցորդը՝ մազ մը զարի, որովհետեւ առաջ չէի զբակը որ անտառն մը ըլլուրու չափ յիշողութիւն չունես, վերջը հասկայ ու անոր մազ մը զարի տակցաւցի: Ենթին՝ խոս, սելին՝ ասպօն ի՞նչ ընէ:

### 113. — ԾՆՈՐՀԱԿԱՎԱՐԻԹԻՑԱԿՆ ՊԱՐՏԻ

Հանքակառքի մը մէկ քով քայի նասող երկու համբորգիներէն մէկը կը հարցնէ միւսին: — Ճամը քանինին է: Միւսը քաղաքավարութեամբ կը հանէ ժամացոյցը, և ցոյց կու տայ հարցընողին թէ՛ ութին է: Ժամացոյցին տէրը քանի մը բոսէ վերի զբրոպանէն փոքր նաթառեաբ մը կը հանէ, և մէկը բան մը կը համեսկի: Ժամը քանին է, հարցնողը կրկին կը հարցնէ, — Ի՞նչ նշանկեցիր հուն:

Միւսը կը պատասխանէ: — Նշանակեցի որ չնորհուկութիւնն մը պարտական ես ինձ, երբ վճարես՝ կը ջնջեմ այն անեն: Մարգը կարմրելով կ'ըմբռանէ թէ՛ պէտք եր չնորհակալութիւն յայտնել:

Պղնչիլ ծառայութիւն մը անզամ անվարժ նզելու: ։

### 114. — ԹԻՒՌԱԿԱՆ ԴԱՏԱԲՈՒՅՈՒՆԻ ԱՄՌԻԱՐ ՎՃԻՒԾԸ

Մարգուն մէկը սուզ շատ կը սիրէ եզեր, բայց աղքատ շւրջով անկարող կ'ըլլայ զնելու: Օրին մէկը կ'իմանոյ որ իր զբրացին երեք սիր սուզ զնելուց, կարառ մը ընցացած է, և զրանիսորով նշաններ զբած՝ կոփացիէր յրանոյու համար մինչև նոր Ցարի:

Խուզ սիրոց մարգը ամէն մինց զործածելով վերիապէտ կը յաջողի մտնել զբացիին մառանը: Առանց խմորին ձեռք զարնելու՝ կարառին տակին փոքր ծակ մը կը բանայ, և մէծ զոյլ մը սուզ առնելէ յետոյ, ծակը լաւ զոյերէ վերի առն կը վերացանայ, և փառաւոր կերպազ կը զայերէ զոյցած սուզը:

Նոր Ցարիի օրը, սուզին տէրը անցինելը նետը առած մառանը կ'երթան, և խմորը քննելէ վերի կարառ բանալով պակած կը առնենեն սուզը: Կարառը լաւ մը քննելէն վերի կը առնենեն որ տակին ծակ մը բացաւած է, ու զազցւած՝ սուզը: Այս զազութիւնը իրենց զբացիին զբայ կասկածելով զառարան կը գիմեն: Դատաւորը ամբոստանեալը զատարան կանչելով հարցագլուհութեան կ'ենթարկէ:

Ամբաստանեալը կը բացառիք գառառորին թէ՝ — իրենք կ'ամբաստանեն զիս որ տակին զողցած եմ մինչզեռ իրենք կը վը-կային թէ վրային պահանձ է։ Այդ ապացոյց է որ ևս տակին բան մը զողցած չեմ, առաք իրենք պէտք է զանեն զողը որ վրային զողցած է, և թէ թիվապէս զողցած է։

Թիւրք գառառորը կը զնէն, — Ամբաստանեալը ճշմարիս խոսեցաւ, ուրեմն ամբաստանովները պէտք է երթան, և վրային զողցողը զանեն։

Օրենքը դաստիարակութիւն ձեռն է, ինչպէս ազիս այնպէս կը պիտի։

### 115. — ԱՅՐԻ ԱԾ ԻԲ ԿԻՆԸ ԶՅԻՒԸ ԿԸ ՆԵՑՑԻ

Մարդուն մէկը սասարիկ զայրացած իր կնորմէն, զեար կը նեռէ զայն։ Աստիվանութիւնը իմանաւով՝ կը մերքակորէ զինքը և կը բանապրիէ։ Դաստառը կը հարցնէ անոր՝ ինչո՞ւ կի՞ն ջուրը նետնցիր։

— Արովնեան բժիշկները կը հաստանեն թէ՝ յրաբուժութիւնը ոգտակար է, անոր համար ես ոչ չուրը նետնցի գիեցը որ բառ առաջնանայ — կը պատասխանէ ամբաստանով։

### 116. — ԱՆՔԱՅԱՑ ԱՆՑՈՒԿԸ

Սարգ մը իր զիշտերը ցաւոք որտիւ կը պատմէր ամենուն, և կ'ըսէր. ԱՇ, որքան զժքախտ եմ։ Այս վիրթիքը ցնակութիւնն էկեղեցին ըրի, ոտիայն եկեղեցւոյն ժամկուը ամէն չարաթ որ կու զայ և կը քանզէ, որով թէ ձաղուկներու կը կորուսին և թէ ազ-րուսուի միջոցներէն կը զրկուի։ Անցեալ չարաթ մատնեցի որ ամպիւնը ընտրեմ, իսպիւրով որ ևս չեն մաքրեր, ձաղուկներու առնեցով ևս անզաւորուեցան։ Կիրակի որ մը ոտիայն քարոզիւթ այնքան յուզուած էր որ բռուեցքի ծանր հարուածով մը ամպիւ-նին դարկու ու բարոր սատոյն ցան ու ցըին ընելով ձաղուկներու ցրուեցան։

Դրացի սարգը այս որտանմիիկ պատմութիւնը յակիէ վերջ։ Իր ցաւակցութիւնը յայտնեց և ըստ։ — Ծայտնի է որ զամ պէտք եղածին չափ փորդառու չես։ Ես ոչ մէսքուն եկեղեցին կը ընտ-կիմ, ոտիայն իմ առայինին մասնցող էկայ, ինչու որ ազքատաց մասունդին մէջ կը չինեմ, և այնպէս որ ոչ մեռքը կը զոյի անոր։ Եւ ան՝ այսորին հանգ իսակ իսակ կ'ապրիմ։

### 117. — ՀԱՄՊՋԻԿ ՊԼՏԱՆԱՆԱՆ ԱԾ

Եսոցեկառըի մը մէկը համբորգ մը քարտծ առեն սխալմամբ կնուի մը սարքին վրայ կը կոխի։ Տիկինը յուկայն բարկանալով կը

պառայ նամբորդին երեսին, և կը սպառնայ իրեն գիմ զատ բանալ: Առմբարդը հանգարառութեամբ կը պատախանէ, — Բայց ներկցէք տիկին ևս ձեր ուղին վրայ էկոխեցի, այլ կաշիկից: Հետեւաբար կօչիկդ միայն իրաւունք ունի զատ բանալու ինծի գիմ:

Կինը մարզուն տուած ճարպիկ պատասխանին զոհ մնալով, ես կը կենայ իր մատզրութենին և բարեկամ կը լինի անոր:

### 118. — ԻՆՉ ՑԱՆԵՍ ՆԱՅՆԸ ԿԸ ՔԱՂԵՄ

Օր մը, ուզու մը, մի մը և եւ մը մարզազեանի մը վրայ կ'արածին: Աւզաը և էշը բաւ մը նաբակինին յետոյ կ'որոշեն ուրիշ արտավայր մը երթալ: Երբ կը հեռանան, էշը ինքոյինքը ապահով զգալով կը սկսի զանցել: Աւզաը կը սոսան զինքը: որ իր հայնին անցորդները կու զան զիբունք կը զանեն ու կը տանին աշխատցնելու: Էշը ականչ չի կուխեր, և կ'ըսէ: — Խնջոյնքու ուրսին կը զգամ այսօր և պիտի զանցեմ: — Անցորդները լուրով իշան ձայնը կու զան, և ուզանն ևս միասն կը տանին: Երբ զետէ մը անցնելու կը պատրաստաւին, կը անձանեն որ էշը անկարող է, կը հարկադրութիւն զայն ուզանն կանակը տալու: Զուրին հասանուած ուն զը հանելուն պէ՞ս ուզաը կ'ըսէ: — ուշի այս ի՞նչ զուարհալի պահ է, պէտք է քիչ մը խազամ ես:

Էշը կը խնդրէ և կ'ըսէ: — Աւզու եզրայր, ի՞նչ կ'ընեն: Եթէ փոքր մը չարժին, անմիջապէս պիտի իշանմ ու խնդզուին: — Հոզու չէ կ'ըսէ ուզաը: Այս նեզութիւնը քու զանչալուզ համար կը կրեմ, քանի որ շանսացիր իմ պատահերին, հիմա պէտք է որ արժանի պատրիտ կրեմ: — Խօթուելով կը ձգէ զայն ֆուրը, և էշը կը խնդզարի:

Մեծին խոար մաիկ զնուոր կը կուսակի:

### 119. — ԿԵՍ ՕՐԻՈՒԹԻ ԿԵՍ ՑԱՀԵՐԻ

Տիկին մը որ մը ազիկան մը հարցուամ մը ընելու առեն որիորդ կ'ըսէ անոր: Ազիկիը զէմքը ծուեցով կ'ընկութիւն, — կը հերէք, ես որիորդ չեմ: — Աւրեւն արկի՞ն կանչ ելու եմ ձեզ:

— Ա՞չ, կը յանելու ողջիկը, ես ութիւն ոյ չեմ եզած սահանին, այլ նշանաւած եմ:

— Ա՞չ, կը ներէց կ'ըսէ արկինը, հիմա կրնամ կէս որիորդ և կէս արիկին անձանելու ձեզ:

Ինչուիր կարե և, մեկ օդակին միւսոր ողջուի խոյին ու կու կունուի:

## 120.— ԱՐԴՅՈՒՆԻ ՀԻ ՄԸ

Ցիկին մը պատահիի մը պէտքը ունենալով լրազիթերու մէջ կը ծանուցանի հետեւեց կերպով - ռժագիկակազմ և տկար կին մը, կ'ուզէ պատահի մը որ ըլլոյ մասնէր, երաժշտառէր, հազար, առաւտառ կանոնի եղող, և բա ուսնի խմէրէն դու ըլլոյ և ամստիան չպահանջնէ :

Տիկինը երկու որ վերի ի պատահիուն կը ստանայ զամբիազ մը, կատա մը մէջը, պարանոցէն կախուած թուզինզ մը պատիւ զբանակազմուն:

— Ահա՛, ձեր պատահին, որ ձեր պահանջած բոլոր բառ կաւշինները, կը մարդուացնէ, և ձեզ ամէն կերպով դու կը ձգէ, և ամստիան ալ չի պահանջնէր:

Ազանը ինինիւն մասն կրնոյ ծառոյի:

## 121.— ԵՐԱՎԱՆԿԱՒԹԵԱՆ ՇԱՋԻԳԻ

Այսուրհակու թագուարքին մէջը իր բոլոր գոռագերուն հետ կրկին ինքոյնքը պահրիանիկ կը նկատէ: Իր բոլոր խորհրդականներուն կարդիքը առներէն յետայ, անոնք ամէնքը՝ կ'առաջարկնեն իրեն որ երջանիկ մարզու մը շաղիկը հազիի:

Թագաւորը տշխարէի ամէն կողմէ գործակալինի կը հանէ, և կը պատահիրէ որ երջանիկ մարզու մը շաղիկը գտնելով իրէ: Քը ընդունուի կարգականները շատ անզեր պատերէն յետայ, կը հարցուափառ ձեռ երջանիկ մարզ մը գտնելու, բայց չեն յաջողիք: Վերագուրծին կը հանգիստին անուանի մը մէջ գայտահամար մը, ու անոր կը հարցնեն: Բէ ինքը երջանիկ է: Մարզը իր շաղիկին տակ հեռաց կ'ըսէ և Արք՝ եռ երջանիկ եմք:

— Աւքենին շատ, շաղիկը մէջի տեսք:

Փայտահատց իր բանկմանից ըրինը ցոյց կու տայ անսիս որ միք շաղիկը չտենի:

Խկական երգանկորինը, իր ունեցուծոյի զոհ լրջալոն միօն է:

## 122.— ՆԱՐԱԶՈՒՍԻՒԹԻՒՆՆԵՐ ԶՈՆԵՆ:

Մարդ մը իր կենչը համար նոր զիխորդ մը զնելով ձեռքը առած կ'անուզարէ տուն հանելու: Բարեկամին մէջը ճամբան իրեն հանգիստով կը հարցնէ: « ինչո՞ւ կ'անուզարէն, ի՞նչ պատահ է: » Մարզը կը պատահիուն: պինդու համար զիխորդ մը զընեցի, և կ'ուզեմ շատ տան հասկնէլ, քանի զեռ նարանեռութիւնը չէ՝ անցած:

Պինդը ունի նորութիւնը ունի սիրահար ին, դժոխը պատրաստ իրենց ամսութիւնը:

Հայ ռափրիչ մը իր տեռածութենէն երկու շաբախ զերջ անեցացը տաևնը խնձոյքի կը հրաժրուի: Հան ինքողինքը մեծ մարդ ցուցնելու գոտիութով սու պէս խորամանկանիքն մը կը խորիի: Ամէն մէջուն հինգական գանձեկան նուեր խոստանալով երեք տարրեր ստորիանեներու հետ կը պայմանառուի: Բէ այս ինչ որը, ոյսինչ ժամանեն, այսինչ զառուը զարնելով՝ ռափրիչ ոյսինչը հարցնեն: Ճիշտ խնձոյքին իրիկունը, որինակ, ժամը ութին՝ ստորիան մը զառու զարցնելով կը հարցնէ: «Միքարիլ զարողեալ տունն է»: Եւ երբ «այս կ'ըսնի», Անքերին բար տառեք իրեն թէ կուսակալ փաշան կ'ուզէ, որ զայ զինքը ածիրէ: Հինգ զարյիկեան վերջ ուրիշ ստորիան մը զալով կ'ըսէ: Խառնեցք ստորիչ Միքայէլ զարպեալին որ զայ գատառ որը ածիրէ: Անկէ հինգ զարյիկեան յետոյ ուրիշ ստորիան մը կայ զայ և կը թախանէի: Թէ ըսնե Միքայէլ զարողեալին որ զայ հրամանաւար փաշան ածիրէ:

Մեր զարպեալ ստորիչը զուտայ մէկ անանկ մէկ անանկ շարժելով, եւս ինքզինքը զարյացած ձեւացնելով զուրու կ'ելլէ: Ա միւս փաղոցին անկիւնը իրեն սպառազ ստորիանեներուն քավը կ'երթոյ, և ամէն մէկուն հինգական գանձեկան նուեր տալով կը որդէ: և ինքն ոլ անօթի փարանց 10—12 փողոց շրջադաշելն վերջ աներանց ստունք կը զերպառնայ և արտանշ ընելով ներս կը մտնէ: Անխօպար այս ինչ անտանելի զինակ է, կուսակայը ևս ածիրիւն եմ, զատաւորը ևս ածիրիւն եմ, զինուորական հրամանաւարը ևս ածիրիւն եմ, այս հիշ քաշունեւ բա՛ն է, չեմ մեռնիր որ ազատաթիւ:

Ներկաները սպասած անոր թերանը կը նային: Ըստերթ փոքր ազայ մը (որ կանխառ իրեն հետեւած էր), մէկանզ կա զայ, և կ'ըսէ: «Չե՞ս ամ չեար, Միքայէլ ախպար, ոյզ ի՞նչ սուս է որ կը խոսիր: Չէ՞ որ ես տեսայ ստորիանեներուն հինգական գանձեկան նըւերը տալով, որ եկան քեզի համար սուս խռովածու: Չէ՞ որ ես քեզի հինգական մինչեւ այսինչ փաղոցը՝ զացած, և անկից ոլ շիտակ կա զարձած տանենք: Հիմայ եկիր ևս մէս մէս կը նարգեած: Ասոր զայ երեւակայէ ստորիչ Միքայէլին խայտանկութիւնը:»

Անոնց ու կ'ուզին իրենի զիւրեն և զանձեն աւելի, մէծ զա զնել: Կը խոյսառ ակտուի ու կը մնան մեզան:

մը պիտի երթան, եղանակը ամառ է : Հրեան կ'ունենայ քիչ մը ձաներ մ'ուշտակ մը, իրը անկազին այ զործածուելիք, մէկ ժամ-ուն համբայ երր կը քայլն հրեան ուսիրն որիւն քրախնքի մէջ կը մ'անէ, մուշտակն ալ շարինով մ'նէ ընէ որ իր ընկերով թիւր-քին շարին առյ մ'ուշտակը : Սատահաթիւն մը կը խորհի: Ըն-կերով թիւրքին ասիի մը պարտոց կ'ուզէ համբան ծափանցու, աերը համեյնք մէկ երթալիք քաղաքը քառորդ մէնիս մը շահ կուտաս, մայր ուսիրն զերագարնուցած առենան կ'ըսէ: Թիւրքը քառորդ մէնիս շահան համբար կը յաժարի մէկ պայմանու: որ ուզիրն փոխարքին զրու մը առյ Հրեան առար սովի արժող իր մ'ուշտակը թիւրքին կը յահնէնէ, որ նա քրանելով մէնին քաղաք կը շալիէ: Երբ քաղաք կը մ'ուշտան հարցիկ հրեան իր ուսած նոյն ուսիրն ետ կը զերագարնէ քառորդ մէնիսով մը՝ թիւրքը իրը թեռնակիր զործածելով :

Տղեկի կիաներ յիւնակրութիւն է, իոկ գիտնինը վայելի և նանայի կիւնուոյ:

### 125. — ԱԵՆԴԻՆ ԱԵՆԴԻՆ ԱԵԶՈՒԷՆ ԿԸ ՀԱՄԱԱՅ

Ցիկնազ մը զաւակներին մէկը մայրին անհանգ սուսաթիւն մը կ'ունենայ և զայն կը զինն հիւանդանց մը, անոր մ'այրը իր մէկ տարեկան զայրիւը զրկած՝ իր հիւանդ զաւակն տեսութեան կ'եր-թայ, հիւանդանցին զրուն քովը մ'արգու մը կը հանգիպի՛ ն-անոր կը հարցի՛ մէ օմզ անոնել կ'ուզէն: Ցիկննն ալ կը պատաս-խանէ թէ օհիւանդ դաւակու անոնել կ'ուզեմնու: ս՛նատ քառ տիկին, ուսիրն զբացուծ եզիր որ այս հիւանդանցը խնեզերու հիւանդանց է, և անօակ անսակ խնեզերու կան, լ՛ուսաւ որ փաքրիկ զանոնք տեսութեալ զախնայ, մէկու մը յահնէնէ այխոցու քառ հիւանդ զաւակց տեսունելու զախնայ, մէկու մը յահնէնէ այխոցու քառ յահնէնեմն կ'ու: Կենաց օհնէի յահնէնէ կ'ըսէ: Աեզն կիմը կը կարծէ թէ նա հիւ-անդաներուն զրայ հոկող սպասաւորներին մէկու է: Հ'երիք կը յահնէնէ իր փաքրիկ զաւակը իր խոսակիցին, այն ալ զայն զրկելով կը զազէ, չէնցքըն մէկուն երկրորդ յարկը կ'ելլէ և պատշաճն զրայ կը կենայ: Երբ կիմը կը հասկնայ որ զաւակը փաքրինով խենք մըն է, լեզարաւառ կը պառայ կը կանչի: Հիւանդանցին անօրեինը և ամ-բոզդ պաշտօնէնեթիւնը կը հաւաքաւին: Երբ զեր ելլէով փաքրիկ անոր հեռաքին պիտի ազատեն՝ խենքը կը սպանայ անոնց բժիշով թէ ուրը հիւանդանցին մարմարեայ ուսաջին սատիճանին ուսք կոխէք զեր զարս՝ փաքրիկը զար կը նետումն:

Ամենաքը կ'անձքէին կը թան, լեն կիմար զեր ելլել, լեն կրնար փաքրիկը ազատելու միջոց մը զանել: Անզին խենց մը

կը որուայ պատուհանէ մը՝ սին ոզաց մը բերէք և զիս ալ ազատ կացուցէք անենեակէն, կը մամ այս փոքրիկը ողջ առողջ անոր ձեռքէն ազատէ:

Ուրախատ նոյն պատցող խենցը կը բերեն, ձեռքն ալ ոզաց մը կուտան, և կը սպասն որ ինչ ողբարի ընէ: Մրկրորդ խենցը ուղացը ձեռքը վերի խենցին կը պառայ. կամ փոքրիկը վար կը բերեն կը յանձնեն մարզ, և կամ բոլոր մարմարեայ առաջնուները սանցուխին կը ոզացեմ, խերդ կ'անժնեմ, չենքը զլուխոդ կը փոշնեմ կը մեացնեմ քեզ կ'ըսէ:

Փոքրիկը զրկող խենցը վախճէն կ'ազաւէ որ առաջնուները և սպացէ, հիմայ վար կու զամ փոքրիկը մարզ կը յանձնեմ կ'ըսէ: Եւ փոքրիկը այսպիսով կ'ազատի:

Խենցը խենցին լիզուհն, և համր համրին լիզուհն լի նոսկութիւն:

### 126. — ԱԱՐԿԱԾԻԱԿԻՆ. ՎԻՃԻԾ

Կը ուստիմ աւի թէ բոզոքական սարկառող մը կիրակին առառ ինչպինքը անդրած առեն անզգուշութեամբ քիչ մը քթին հայրը կը վիրաւորէ ու կը ակսի արիւն հասրի: Նոյն առեն եկեղեց պանդակը կը հնչուի: Մարկարազը աչ մետրն կը յազուի, և քթին արիւնելք կարել առորդ միակ վարժանքը կը մասնէ փոքր կը-ասր մը մասամբան փակցնել, ուստի կ'նաջը կը հարցնէ սկսոր մը մաշամպան չկամյու: Կինն ալ չառ զբաղուած և լաւով՝ սկարի կողովին մէջ նայիր, կարենեմ կոսոր մը կոյս, կ'ըսէ: Մարզը մասպարտանքով կարի կողովին մէջէն կասր մը բան կը հանէ, և առանց առաջդրութեամբ նայելու թէ ի՞նչ է, քթին ձայրը կը փակցնէ, և այսպէս եկեղեցի կ'երթիւ:

Երբ պնակ պատցունելու ժամանակը կու զայ, կը առենէ՝ որ ամէն մարզ երեսը կը նայի և կը խենցայ: Ինչք կը զարժանայ խորհերով թէ ինչ հարկ կայ այսուտի խնդարու, շտանքուն կը պատահի ասանել բանեի: Բայց երբ կը առենէ որ մոզավորզը չափազանցութեան կ'երթայ խնդուքի մէջ, իր բարեկամներին մէկան կը ժամենայ, և կը հարցնէ թէ մոզավորզը ինչո՞ւ այսուտի կը խընդայ, արգեաց ապօքինակ քա՞ն մը կոյս իր զբան: Բարեկամը կ'ըսէ՝ սթթիզ զբայ կասր մը թուզի փակցուած էս: Նու կ'ըսէ ունիւ թուզի չէ մաշամպան է: ԱԲայց զբան երկու հարիւր եարտան գրաւածն: Մի ըսկը . . .

Դերձակի մաքարային զբայէն փրխան 200 եարտանոց կերպիկ թուզին է եզեր որ անապարտնաք քթին զբայ փակցուցած է, և առանցներուն այն զաղութարը կու տայ որ սարկառազին քթիւ երկու հարիւր եարտան է:

## 127. — ԵՐԱԿԱՆՔԸ ԿՈՒ ՊԿԱՅ

Մարդուն մէկը կը պետք թէ երկինքը կին չկայ : «Ի՞նչ ապա-  
տց անիսօն, կը հարցնեն ուրիշներ» : «Հէ՞ք կարգոցած Շայանու-  
թեան զբքին մէկ որ կ'ըսէ երկինքը կիս ժամ յռութիւն եղաւու :  
Ահա ասկէ յայտնի է որ երկինքը կին չկայ, որպէս ենա կին զբ-  
նուած տեղը ոչ թէ կիս ժամ, այլ կիս յռոգէ անզամ յռութիւն  
է ըստուր» :

Կիմիւր առ հասարակ տառախոս են:

## 128. — ԿՄԱՆ ՀԱՐԱԴՐԱԾ

Բարեղ ործական ցնկերութեան զարդիչ կին մը կը գիմէ կէծի  
հարուստի մը : և անկէ նպաստ կը խնդրէ : Կէտին նոյն օրը հազար  
ամիկի կարսնուացած ըլլալուն՝ վերջին ձայր բարկացած ըլլալով՝ ուժ-  
ու ապասկ մը կ'իջեցնէ կիսով, և կ'ըսէ ուն քեզի նպաստու : Կինը  
լրջաբէն կը պատասխանէ : ունյու ինձի առաբր իմ յատիւն է : Ժար-  
ճակայ եմ, Հայոս որբերուն բամինը, զիս ան չառաբրու :

Մարզը զ զացուելով կնոջ այս առարինակ պատասխանէն,  
խոշոր զ ուժաբ մը կը յանձնէն կիսով և զինքը յարդանաք համ բայ  
կը գնէ :

Արդաւ եղիւր վարձաւու ըխնկ ուստի կը սասկու:

## 129. — ԳԹԱԼԱԽԻՑ ԿՈՒ ԱՌԱԿԱՆԱԾ

Ազգանէ մը պատասխիքով զբամ կը պահանջանի իբր կառա-  
վարական առաբր : Անզն մարզը անկարոզ ըլլալով : իբ ունեցած  
հինգ զաւակները հաւաքելով կառակուցին կը առենի : Եւ զանաք  
մէկիկի, մէկիկի կառակուցին հերկայացնելով, կը խնդրէ որ ինքը  
պղտիկները ինձամէ, և ինյոն այ երթաբրով զբամ շահի և կառա-  
վարաթեան պարտքը վճարէ :

Կառակալը զ թարուզ կը վարձատրէ աղքատը, և զաւակները  
հորը յանձնելով կը վերաբարձրէ առան :

Անօսութեան առջիւ խիսդի կը յասու :

## 130. — ԱԹԱԼԵՅ ՓԱԽԱՀԻ ՎԱՄՊ

Փաքքիկ տղայ մը անզամ մը կ'ըսէ իբ հօրը, Շնայք գուն  
ըսիր որ տառնց փառչի վարդ ըլլալոր, բայց ևս կը անձնեմ որ մայ-  
րիկիս զիքարիկն վարգերը փառչ շանելուն :

— Տղան, կը պատասխանէ հայրը : եթէ այդ զ լիւրիկին զբամը  
գուն վճարած ըլլայիր, այն առեն պիտի հասկնայիր թէ՝ որ քան  
առար էին անոր փառչերը :

Առաջ վառ չի վարդ չկայ :

## 131. — ԱԽՑԱՄԸ ԽՈՍԹՈՒԾ ՉՈՒՑԱՄԸ ԿԸ ԼԱՅ

Այսու թեքնահասան և գիտացինը անմեղէ և յիշար կարծող՝ եռամբ և նիսթապաշտ հարուստներէն մէկը, երբ պարփելու, ու համեմատ զործաւորակի աղջիկ մը իր առանց կու զայ զործով, անոր նետ կատակարանելու մատքով կ'ըսէ, ունջիկ, հիմա ի՞նչ կ'ընեն, ան շառագունելով կ'ըսէ սկարի զործ կ'ընեմ:

Հարուստը այս պատասխանին զբայ կը յաւելու, ադարձէ, զարձէ, ու զբամ շատ շահէ որ քեզի էլ մը առնենք:

Աղջիկը զարժացած կը պատասխանէ, ուն էլը ի՞նչ ընեմ, իշտ պէտք չանցիմ:

— Եսի կ'առանձ թէ՛ քեզի էրիկ մը առնենք, կը բացառաբէ կատակամբ հարուստը:

Աղջիկը զզացածելով այս անախորդ կատակէն, աժիթէ զուն կիսչիք լո՛յն եսո, կ'ըսէ:

Կարծրելու կարզը այս անզամ յիշար հարուստին էր, որ իսկ իր արժանաւոր պատասխանը:

Բնի ու զանոն՝ նոյնի կը նուզես:

## 132. — ԳՈՐԻԱԴԻ ԾԱԲՈՅԻ:

Աարքերգի զբաղերէն միայն մէջ պատանիին մէկը պառ մը ըրած առեն փեսին հաճախթիւնը առնելին յետոյ՝ հարուստ ու հաճախթիւնը առնելի պէտք էր, և կը անան որ հարու չի պատասխանիր: Պատանիին արդ յառաջիւնը հարուստ ամսաթիւնաթեան վերադրելով կ'ըսէ, «Զաւակն եթի կ'ամշնա այս՝ բանը զբանք շարժէ, և ահա ասուն հաւանաթիւնը յարանան կ'ըլլասու: Պատանիին առնենելով որ այդ նշանն այ չի տար, կ'սկսի կասկածիլ թէ՛ մի զայէ աղջիկը շի սիրելը վեսան:

Պատանիին երբ այս բանը շարժիւներուն կը յայտնէ, հարուստ ու սրներէն մէկը կը պատասխանէ, ուն ինչ ամ զիտեայ, զրախոց շարժէ պարմած պաս, բայ իրեն, աղջիկ զբանքո օրիէ, ան՛ ինչ կ'ընէ: Պատանիին այս բացարարաթիւնն զանցան՝ գտանայով հարուստ կ'ըսէ, միլրգեակ եթի առ ամռանաթիւնն հաւանաթիւն անելու զբանք օրիէօ: Հարու այս որ կը լու, այնու կը ցնցէ ուժզին իր զբանքը՝ որ երեսին քողը վար կ'իյնայ: Այն առեն հարուստորները միաբերան կը վկային թէ պատկը բնցաւ:

Միւս հօրդ՝ մուրելի լեզուն խոս:

## 133. — ՏԱՅ. ԴԱՅԻԱԲ. ԴԵՎԱԴԻԲ:

Բժիշկ մը հիւանդի զեղաղիր մը առյու պահուն իր մաս զեզաղիրի թուզի շզուն առերան համար, հիւանդին առնելին կը պա-

հանջէ թուզթը: Հան այ չդ անոնեցան համար՝ բժիշկը կը պարագաւորի տանը զբան վրայ գրել հիւանդին տրամած գեղեցան անունները:

Տան տէրը հիւանդին համար սխալ գեղ մը շառներու համար կը հարփազրախ զռուը գեղարտան տանիլու Դեղադորձը երր կը տեսնէ այս բանը տպաշ կորած կ'ըսէ: Առյու որքան յիշարտաթիւն և մատութիւն, տակութիւն չուս հիւանդաթիւններ պիտի տեսնէք գուշը:

Տղեկին եւ տնօնիքին աներ ինչու ովտի նուին բացաւել աննշանի է:

### 134 — ԻՐԱԱՆՑԱՑԻՒՆ ԵՒԻ ՀՄԵԼԻՆ

Իրահասացին մէկը որ մը եկեղեցի կ'երթայ: Այդ որը տեսդ ուրբաթ ըլլալուն, զարողի պահանձ կը տեսնէ որ ամէնքն՝ այ կուրուն ու կ'ողբան: Իր մասը եզազներան կը հարցնէ՝ թէ ի՞նչ պատահած է: Անոնք կը բացատրեն թէ հրեաները մեր Քրիստոսը ձեր բարկարած և չար: արելով խաչած են: Իրահասացին զրդ ու անելով այս պատմաթիւննէն, կը ձզէ եկեղեցին ու վոնց կ'ելլիէ: Համ հան բառական շրջերէ յետոյ հրեայի մը կը հանդիպի, բանելով զայն բառ մը կը ձեծէ: Հրեան ոստիալի ձայնով պահաթիւն կը պառայ: Անց արգները այս պատզակին վրայ կը հասնին և կ'սիրին միլամայ: Առ երբոր կոխանն ու ծեծին պատճառը կը հարցնին, Իրահասացին կը պատմէ թէ հրեաները մեր Քրիստոսը ձերբակարած և չար: արելով մերգացած են: Հնահասրար ինքն ու անոր վրեմը կը լուծէ:

Հան զանուող բանզէաներէն մէկը կ'ըսէ որ 1900 տարի տառի անզի ունեցեր է այդ գեղքը: Իրահասացին կը պատասխանէ: Անց եւ այսոք բացին:

Տղյուրիներ ուս չարթիներ ակն է, աննին կը բխի անսխուր վարժութիւններ:

### 135 — ԹԱՐՅՈՒ ԾՎԱՐԻ

Այնթապի մէջ ժամանակին կծծի մարդ մը կայ եղեր, որ շատ կը նեղաւի երր հիւար մը տանեց նայի զայ: Եթէ պատահի որ շատ մը բնաքնակոչ հիւար մը զայ, այն ու կուչու կը մանէ, և անոմիի գուրու կ'ելլիէ տանին:

Թորոս Սզրաւին սովորաթիւնն է եղեր, որ երր սկզանի նասին քանի մը պատառ առնելու ետք առան առերք կը սկզանի ազաթը մը բարձր բարձր զինուով կ'ըսէ որհնեալ եւ Աստուած, զայշին եւ Աստուած, և այն է վայրիկան մը ետքը հիւարը ամէնեալով մեզ զանին կը ցաշուի: Արագետով մէկուն կաշա հաց չի կերցներ կծծի թորոսը:

Մին մէկը երր որհարտի մը մէջ խռոքը Թորոս Սզրիի վը-

բայ կը գտանայ, և երկաներէն մէկը կ'ըսէ — եւ զբա կը զնեմ որ կրնամ անօթի երթայ և կուշտ ելլիր Թորոս Սղիիի առանձն։ Նոյն իրիկունք մէկը բարեկամը ինցնակոչ հիւրը կ'ըլլայ Թորոս Սղիիին, որ քաջաքավարութեան համար կերպաւութիւն ժամանակաւութիւն հրամանէ մէ մը կ'ըսէ իր հիւրին։ Երբ կը սկսին ուստե՛՝ Թորոս իր առջարական ազսթքին կ'ակսի, բայց երբ կը տեսնէ որ հիւրը եւս չի քաջանահն, և եւոյնեաւ ազսթքները կը կրկնէ, և շարականի կ'ակսի, բայց մէկը հիւրը կը շարամանին ուստե՛՝ Բայց երբ կը տեսնէ որ ազսթքին վերջու չի զար, կ'ըսէ Թորոսին — կ'աւզես պատարաց ըրէ, եւ մինչեւ ազեմի մը շիշտանամ, ազանեն պիտի չքաջանահն։

Անկից վերջ Թորոս Սղիիւն կը ձգէ իր անքազավար բնաւորութիւնը, և հիւրառէր մէկը կը գտանայ։

Հիւրառէր ըլլայր մարզկային և ընկերացին ազնուութիւն ու առանձնութիւն մըն։

### 136. — ԿԵՐԱՔԻ ԱԳԱՀԱՎԱԳՐԱԴՐՈՒՅ, ՄՌ

Օրին մէկը կեանքքի ապահովաց բոզ մը կը ներկարան այ միւրանատէրի մը, և կ'առաջարկէ «որ չեորհք ընէ կեանքքը ապահովացքի ապահուած Միջխանատէրը կը պատասխանէ» ինքը արդէն քանի մը ընկերութիւններէ ապահովաց բուռած է, և պէտք չզգաց ուրիշ մը եւս տեղյնելու։ Անկիւնը կ'երթայ քանի մը որէն կու զայ նոյն առաջարկը կ'ըսէ, և նոյն պատասխանը կ'ընկունի։

Օր մըն ալ կ'երթայ, և կը տեսնէ որ միջինատէրը առաջանանքներէն վեր կ'ելլիէ, ինքն ալ կը նետեսի իրեն շարամանի կ'ըրկ։ Ներով թէ քանի հազար կ'առշէ զբանեւ։ Միջխանատէրը բարկանաւով կից մը կը զարդէն աճէնիթին որ կը զբանուի վար, առիշտակած աճին վրայ, և քիթէն կ'ակսի արիսն վազել։ Միթք բերանէլ ուրարագ, և ինքզինքը չտիկելով սանգուախն վեր կը մազլցի, և տակառէն մարզը ներս լմասն կը հասնի և կը հարցնէ «կուսակը մէկդիք թաղ, քանի» հազարի կ'առջես զբանիւ։

Միջխանատէրը տեսներազ որ այս մարզը հանձրանալ չի զիակը, կ'ըսէ ոյխան հազար։ և ներս կը մտնէ։

Կեանձիլ մեջ մի յուսնամտիր, յուսնաւ է կամոյն, և անուրանու պիտի յաջողյաւ։

### 137. — ԱԵԽԱԾԱԳՐՈՒԹԵԱՆ ԴԱՄԸ

Թիւրքիոյ մէջ՝ 1860 թաւականներան վարժապետին մէկը կ'առզէ աշխարհագրաթեան զարը մացնել իր զպորոց և այն տանեազնամատ չտա համաստ զատազ իրքերէն մէկ մէկ որինակ աշազնամատ կու առաջարան առնել կու առյ, և կը սկսի հառարակ ընթերցարանի կերպներան առնել կու առյ, և կը սկսի հառարակ ընթերցարանի

որէս միայն կարգացնել ողաքնեցուն՝ ուստի որին բացարձութիւն առարկ իրենց ։ Ժամանակ մը վերջ երբ քննութեան օրը կը հասնի ։ տեղայն մեծամեծները և անոնց հետ Ամերիկացի միսիոնար մը կու զան քննութեան հանդեսին ներկայ ըլլարու ։

Աշխարհականթեան զարդ ունող հինգ հատ յառաջազետ աշխարհաներ ուղիղի կ'ելլին և կը սկսին թաքիտի պէս կը կնել ինչ որ զրքին մէջ կայ ։ Միսիոնարը եզեղաթեան վերահսկու ըլլարու ։ վարժապետ ևս կը մզէ, և ինքը կը սկսի քննութիւնը շարունակի, և աղաց մէկան կը հարցնէ՝ Ամերիկա ի՞նչ ձեւ էս ։ Տպան կը պատասխանէ ։ Չորս անկիւնով մեծ տան մը ողէ բան մըն էս ։ Շնորհ աղեկ կ'ըսէ միսիոնարը, ևթէ մէկ անկիւնին ճամբայ ելլիք, աշխանիս ի՞նչ կու զայն ։ ՈՒ՞նչ պիտի զայ ։ կը պատասխանէ աղաց, անշաւշտ պատ մըս ։ ևթէ պատին վրայ ելլինք անզին ի՞նչ պիտի տեսնենք կը հարցէ միսիոնարը ։ Առ աղաց, և Պատը շատ բարձր է վրան լենք երեսոր ելլիք ։ Այսպատի մը կը գնենք ։ ակարն կու զայն ։ ևթիւն սանդուխ կը գնենք ։ Այսլուր կ'ըսէ շատարեալ աշխարհու ։

Վարժապետը ալ չկարենարզ գիտանալ, միսիոնարին ևս ևէն ձեւ քովը նշան կու տայ աշխարհանին, համկցներու համար թէ երկիրը զնդանեն է ։

Տպան անմիջապէս կը հասկնայ, և միսիոնարին ուղղելով խռովը կ'ըսէ ԱՊատաւելի, աշխարհը չորս անկիւն չէ այլ կոր էս ։ ԱՄԲԻՆԵՆ հիմա ի՞նչ ։ չէիր ըստը ։, կը հարցնէ միսիոնարը ։ Աշխարհու կը պատասխանէ ոՒ՞նչ ընեմ, վարժապետը հիմա ըստ ի՞նձին ։

Պատասխանի անվիտակից, և անսս զատախակիւրը կը յանիմանինին, և արտանի չեն անմի ուսուցչութեան պատախական պատօնին շրջայ ու վնասն մասադ նոզիւրու կրուրեան ։

### 138. — ԴՐԻՔ ԳԱՆՆԻՐ ԱԼ ԿՈՒ ՑԱՐ

Տարիւզ ձախոզ իւեզն գիւղացի մը՝ երբ քաղաքէն տանը կ'երթայ, ճամբան սաստիկ անձրեւի կը բանուի, և առաջին գրան աղջեւ կենարզ զաւոց ուժանին կը զարնէ ։ Ժամանակից ուշ ըլլարով, տանուտերը գայ ուստիւթեամբ անկազնէն կ'երթ, և վար իշներզ զաւոց կը բանայ, և բանու գիւղացի կը հարցնէ ճամբարդին թէ ի՞նչ կ'ազէ այս ուշ տանը ։ Անզն ճամբարդը կը սկսի պազատի թէ շնորհը ընէ բրնն, և իր իշնան տեղ մը տայ զիշերը անցնելու ։

Ճանուտերը կամայ ակամայ ախոսին զաւոց ցոյց կու տայ ըստը ։ — Մտիր հս զուն ոլ էցդ ալ պառկեցէք ։ Դիշ մը վերջ մեր վարպետ ճամբարդը փայտ մը կը զանէ ախոսին մէկ, և կը

սկսի համ մը խշուն և համ մը ին առաջազին զարդել մեծ աղմակ հաներքի: Համեստերը կ'արթինեայ: և վար կու զայ հարցնելու թէ թ'նչ կոյ: թեշտ: կը ձեմէ խորհ անառանեց: Տամբրորդը կ'ըսէ բարեկաթիւամբ: — Խ'նչորի շենծեմ: կուր մը հաց կոր տապարակին մէջ կերեր հացացեր է: և զիս անօթի թուղացեր: Ցանուտերը կ'ըսէ: — Մի ձեմեր, եղբայր, մէնք քեզի հաց կու առնը: — Գիտեմ զաք հացին հետ պատիք ալ կու առք: բայց եզը գէ: կը սորդի: կը պատասխանէ զիւզացին:

Մի՛ յուր, մի՛ յուր:

### 139. — ՆԱՅ ԱՅԴԻ ՏԵԿԵՑ

Կը կարգանք թէ՛ երր Նոյ Ցաղանէն ելաւ, արդի տեկեց և անոր զինին խռնեց: Աւանդութիւնը կ'ըսէ թէ Նոյին արքեցութիւնն առանձնան չատ ուրախացաւ: Խա անմիջապէս երեք զան մասուցյ և Առաջին անգամ ոչխար մը, թեշտ որ մարդ երր առաջին զամաթը բաժէ՛ կը ակաբ խանարհաբար միամիւ խառըեր խոսի գանձուկի պէս: Երկրորդ զանը առիւն մըն էր: Թեշտ որ երկրորդ զամաթը խռովը առիւն կը գանձայ, թեքզինքը ամէնին բանի տէրը կը կարծէ, չատ անզամ ալ մարգոց կը վկասէ:

Երրորդ զանը՝ կազիկ մըն էր: Երրորդ զամաթը խռովը կապիկ կը գանձայ, և կը սկսի կազիկին պէս կացանել ու թիթեանդիկ պարել:

Մի՛ յուր, մի՛ արքեւու, ու մարզպելու կառիկ զրոյու:

### 140. — Ա Ա Է Ե Բ Ա Ե

Ժամանակաւ քաղաքի մը մէջ, երր ռևունցիք առ կը տիրեր, բարեբախտաբար կը և անդխզին երխուսարգի մը՝ որ ռևունցիք պաշտօն կը վհասակ եղեր: Դորոցին վարչութիւնը կը հարցնէ իրեն: — Ժարժապեն, կ'ուզե՞ս մէր զարոցին ռևունցիք ըլլար: Այս կը պատասխանէ մէր ռևունցիքը: Ի՞նչ զիսեն, ի՞նչ բաներ կրիւս սորգեցնել մէր մահու կներտան: Առանցիքը կը պատասխանէ: — Ամէնին բան զիսեմ:

Երր այս քառամուլ պատասխանը: Կ'առնէ վարչութիւնը, իրեն կ'ըսնէ, մէզի չես յարժարիր, մէնք ամէնին բան զիսցազ ռևունցիք չենք ուզեր: Թեշտ որ անանի մէկուն ինչ որ զարթեք ժի՞ կու զայ, շենք կրնար յօժարցնել, առափ քեզի պէտք շանինք:

Անձն բան զիսցազն նեռացիր, ինընան ան է:

### 141. — ՊԱՅԻՆԵՐ ԿԸ ԿՅՑԻ

Քաղաքի մը մէջ որ մը բանի մը ընկերներով զաշամուին կերպախանի կ'երթան: Մինչեւ իրինուն կ'ուտեն կը խմէն, և

Խրախնակը ովք մը գեղի քաղաք վերապատճառու պահանձ ընկերներէն երկուքը իրարու մէջ զժուարութիւն մը կ'ունենան, իրարու խոսք չ'ասեցնարով, մէկ հասը աւելի շատ իմաստ բԱւլով՝ ինքզինքը բարձր հրամանատր մը կարծեյազ կը խորհի թէ ինչ որ հրամայէ և կամ որո՞ւ որ հրամայէ անմիջապէս պիտի զարծագրուի: Այս մարզը արևելասարք զերձակ ըլլալով՝ երբ քաղաքին զբան կը մատենան առաջիկան զինուորի մը կ'ըսէ: Կարէ առոր զրախը, և զարդ եկուոր քեզի բանթայն մը առաջ: Առարիկանը կը առանէ որ հրամայովը լոլիկ զարձած արբեցող մըն է, զբան կը խնդրայ կաշու ու կառ:

Մի՛ խմեր, մի՛ արքեաց, որ ձուրելի շրջան մարզիայի քիւրութեան միզ:

### 142. — ՀՅՈՒՇԿՆԵՐՈՒՒ ԽԵԱՆԱՑԻՆ

Հինաւորց բժիշկներէն մէկը հիւանդ մը զարմ անելու կը կանչուի: Նա հիւանդը զննելի յետոյ կ'ըսէ: Վարիեալու բան մը չկայ քիչ մը որիցու անհանգարան է կ'անցնի:

Հիւանդին քով զանուող կիները կը սկսին առանձին առանձին հարցութեանը ընելի Անոնցմէ մէկը կ'ըսէ: Հաւկիմ մը առաջ ի՞նչոցէ է:

— Այս՛, յատ կ'ըսւոյ, հաւկիմը սպեկանի է, ներու եթէ վերք անեի կը բժշկի:

— Տաքի՛. պատ, կ'ըսէ սերիչ մը, ոանկ քիչ մը անմար (առանց իւզի) մասի լուրը է՛տ խորհիր որ յատ է:

— Այս՛, մասի լուրը շատ օգտակար է, և ոյժ կու տայ:

— Բժիշկ պատ, բազիիքը կարծեմ շատ օգտակար կրնայ բԱւլ, կ'ըսէ երրորդ մը:

— Անշուշտ օգտակար է, բազիիքը մաքրութիւն է: Բուրը փառաթիւնները կը մաքրէ, կը պատասխանէ բժիշկը: Եւ այսպէս ամէն հարցութեանը ալ այս, յատ կ'ըսւոյ պատասխանեցով կը մեկնի:

Բժիշկը երկու որ վերջ երբ այցելութեան կու դայ: Կը հարցնէ հիւանդը:

Հիւանդը մեռաւ երեխ, կը պատասխանեն անոնք, և կ'ըսնի, գութէնչպէս բժիշկ եւ որ չկըցիր գարժանելի զինքը:

— Ես ի՞նչ կընայի ընելի հիւանդին, երբ զուք էիք ո՞ր թեյագրութիւնները կ'ընենք, անոր առողջութեան համար, կը պատասխանէ բժիշկը:

### 143. — ԽԱԽԱՑՄԱՆԱԳԱԼ ՄԱՐԴԸ

Մարդ մը իր բարեկամին կը հարցնէ: «Բանի՞ առցեկան եսո՞ւ Բարեկամը կը պատասխանէ» քառասուն առցեկան: Տարի

ԺԵ զերին նորէն կը հանգիպի իր տարեկամին, և միեւնայն հարցումը կը կրինէ իրեն։ Ան նորէն կը պատաժանէ՝ քառասուն տարեկան եւ:

— Ի՞նչպէս քառասուն տարեկան, տարի մը առաջ քառասուն տարեկան եւ կ'ըսէիք, և նորէն հիմայ իր կրինէք միեւնայն տարբեց։

— Այս՝ պէտք է պահեմ խոսում, քանի որ առաջ ալ լրաց էիր նոյն բան։ որովհետեւ մարդու պարագանը է, յարգել իր խոսումը։ կը պատաժանէ բարեկամը։

Խոսումը պահող ուրիշին վաշուն բներ կը տանի։

#### 144. — ԾՈՐԴՆԱԾՄ ՎԱՀԱՆԱԿԱՆԱՆՆԵՐԸ

Վահան ական մը իր տարեկան զարեւունութեան հաշուեկշխոր պատրաստելու համար, Դեկտ. ամառան ցուրու և անձրեւու որ մը ։ իրիկուսան, յազնան վիճակով առաջ վերաբարեւ պահուած, ճամրան խորինը կը զայ, և կ'որոշ որ ամէն բանէ առաջ, երբ տան համեր իր ննջառենեակը մանէ ու մահմակային վրայ անփազեայն մէջ երկնեայ ու հանգառանուայ։

Երբ տան կը համեր վախուսակի ինքը երկնեարա մահմակային վրայ, իր համանուց ևս երկայնքին կը պատիեցնէ, և ինքն այ հերթի գրան քայ հազանց և զիարեկ գնենիք անզը առքի վրայ կը կենայ, կարծեն որ հան կանգնաւած արձան մը ԸԼԱՎԱՐ։

Առեն մը զերդ երբ վահանականին տիկինը ներս ժամանենց, իր ամառինը կանգնաւ կը տեսնէ, կը հարցնէ թէ ինչ կ'ընէ ևս, նու մէկցենարար կ'ըսէ։ — Հու մահմակային վրայ հանգիս կ'ընէ։

Առեն մը զերդ միայն իր սիստը կը հասկեայ, ոթագերին վերդ։

Չուրայուր զբազումը՝ մանուանոյ մասին զբազումը մարմինը և միւնք կը պարզուիլ։ — Միւս չոխու ու կայր կեսանին մեզ։

#### 145. — ՎԱՀԱՆԱԿԱՆԱՆՆԵՐԸ ԵՒ ԲԵՌԵՆԱԿԻԹՅՈՒՆ

Ալուն վահանականին մէկը, առեւուորի համար քաջաք մը կ'երթայ, երբ չողեկառքն զար կ'ինէ։ իր զայքերը պահպակ մը վախուսագրելու համար, իրեն ներկայացող բժոհակիրակը մէկը կ'որոշ, և կ'ակախ սակարկապթեան։

Վահանականը .— Ի՞նչ վարդը կ'ուզեն, ուս զայքերու այսինքն տանելու։

Բժոհակիրը .— Ենզը հեռաւ է, մէկնիս մը տառի։

Վ. .— Եսաս ուզեցիք, ի՞նչ զայք ունիմ որ պայտանի մա-

յուստակ : Մրար - մրար : Հովանեց - մավանց : Ցուփ - մուփ : Բայթ - մալթա :

Բ . — Շատ յու պարո՞ն , պայտստակը գուն շարիկ մայրեստից եւս Մրարը գուն , մրարը եւս Հովանեցը գուն մավանցը եւս Բալթան գուն մալթան եւս Այն տան կես մէկնիտով զոյքերդ տանելու կը յօժարիմ կ'ըսէ :

Վաճառականը այս ճարովիկ և պատրաստարան յօհանակիրին խռաքերէն ոմօթապարտ , մէջնիտ մը տալով՝ իբ զոյքերը՝ երթալիք պանդոկը կը եղ կու տայ :

Պարոպային համեմատ առկարկա թիւնը ընկըտ . և . նաև տօխուառ մէկու մը հանուիկ երեխ կէջի մի ըլլոր : Աշխատուոր իւր ուրագ վարութիւն ողիսէ և ստանայ :

## 146 . — ԿԵՂԱՂԱՅԻՐԸ

Գեղաթեան ենթակայ հիւանդի մը որ մը կը կանչուի մահրավանաւ (Ա.Ա.Ար) բժիշկ մը : Նա գեղահաստեր շինելով կու տայ հիւանդին , պատուիրելով մամը հատ մը զործածել : Հետեւեալ որ ոթիւար բժիշկը հիւանդին տիրովը հանգիսկելով կը հարցնէ հիւանդին զինակը : Մարզը որամարէն կը պատասխանէ՝ «հիւանդը մէսաւուն» :

— Ի՞նչպէս , յածում չունեցա՞ւ :

— Այս , երեսանէ տեսլի :

— Կեցցեն գեղահաստերը , կը բացականէ բժիշկը : Կիէ մարզը չժեռնելիք , երեւ հարիւր յածում ևս պիտի ունենար :

Երբ բժիշկ մը չեւ բժիշկան պատուր մի ուր երեխ ուրիշներն :

## 147 . — ԱՐԿԻՐԱՄՈՒ, ՎԱՐԴԱՎՈՅՑԻ

Վարդապետին մէկը զիւզ մը այցելութեան կ'երիւայ : Գիւզապետը ի պատիւ վարդապետին՝ կը պատուիրէ ժամկուին որ քանի մը տանեներէ ուտելիք հուսաքէ և տանեակի մը զրայ թեսցին յով հոյր առարին հետ Ասէ Աղրիւր ծառի մը տակ տանի սրդիւ զի հետ հուսացուելով առնելով միասին հացիերոյի մը ընեն :

Ժամկուը անմիերի կը կատարէ իրեն որուած հրամանը , և նոյր առարին հետ համբայ կ'ելլեն : Յանապարհին վարդապետը իրուն մասնելով , անոր զրայ հզուած խուրձէն կուրց մը ուտելիք հանելով կը սկսի ախորժակավ ուտել : Հազիւ լինցուած ուրիշ կը առար մը կը հանէ այն ալ կ'ուտի : Տիշ զերչը երբորդ մը : Հորբորդ մը : և արագիւ զեռ անզը չհուսան՝ բարորը կը լինցնէ : և զեռ խուրծին անկիւսները կը խուզարիէ ուտելու բան մը զանելու համար :

մասկուլ տեսնելով որ վարդապետը բան մը չթագաց ու կերռա, անմիջապէս կը զազէ հայր ստերբին քաղ. և անոր փոթմականց կ'ըսէ: Առաջդ պատճեմ հայր ստերբ: Էլլը իմա չէ: ստրիչն հարած եմ, խնայէ անոր, և իմ իմա ըլլար բնուա հայս չերռ:

Հայր ստերբը զար նոցիմում կ'ըսէ:

— Խ'ել է պատճեմ:

— Հայր ստերբ, կէս ժամանամ մէկ խուրհին բարբ առակիքը լինցնելուզ այլքան զախցայ որ կարծեցի թէ եշն ու պիտի առան, կ'ըսէ ժամկոչը այլտպահ:

Այս ու ձեր եւլոյի վու: (Ժամանակակի առան):

Զգուցնիր առանիքութեալ:

#### 148.— ԿՈՐԴԱԼ ՉԳԻՏՅԱԴ ՑԵՄԱՅԻՆԻՆ

Վահառականին մէկը որ մը զործավ մը զիազ կ'երթայ: Կիրակի որ, բառ սովորաթեան եկեղեցի երթապայ ներկայ կը զանուի պատարագի արարագաթեան: Անգիտանէն անուն արբացուի մը հայնը խիստ հանելի կու զայ իրեն:

Յախարդ չարթու երբ քաղաք վերացառնութիւն եկեղեցի կ'երթայ, իրենց եկեղեցայն տիրապատին նույսա և անուխարժ ձայնը լավան, կը յիշէ տիրապատ Անգիտանէնին անուշ ձայնը ու կ'ըսէ մը տաղին սերանի թէ Յագիտանէնու հայ ըլլարին:

Եռարթը ակնարի մը նետառ պահան կը անոնէ Յագիտանէնու որ Ժամանակագին մէկ կեցած է: Վահառականին իմաց ալով կը հըրաբեն զինքը շապիկի հազնելու:

Վահառանին ի պատիք վահառականին և արբացուին, մասեաւարդ Յագիտանէնու կ'ըսէ որ ձաւու զիրքը նիցք կարգայ:

Տիրապատ կը խոզքէ քահանային թէ զինքը ազատ թողաւ: Կարգալ չգիտնութիւն հասկցներավ. ևս միայն քանի մը շարականանեմք և ժամանակաթիւններ քերանուցի առավան եմ կ'ըսէ: Վահառան խորհնեազ թէ առշնորդ կը մերժէ զիրք կարգութ: կը մահանեէ կրկին ու կրկին: Յագիտանէն զրուխը կախերավ կը ինձզը քահանային որ իրեն չսանցի կարգութ: Անկայն քահանան անզըրքաների մարդ կ'ըսէ սերբ կարգաւու առենքը զայ: ևս ցած ձայնով կ'ըսէն, և գուն բարձր ձայնով կը կրկնեա իմ ըստներու: Տզուն կը համաձայնի այս առաջարկին և երբ առենք կու զայ ընթերցման, կը քահանան զրակացին մաս կու զայ: և ցած ձայնով կ'ըսէ՝ սընթերցուանու մասյակ Մարդարկի: Յագիտանէն որդ մասը բառ զիսնաւով կ'երգէ:

Վահառան առաջին վարձէն չառ զու մարդ կ'ըսէ, ոլլիքիրիս Անգիտանէն, շատ ապրիս: Տիրապատ նոյն քանը կը կրկնէ: Վահա-

նաև չփսթուծ կ'ըսէ անզայ, անիմայ պիտի չե ըսկըն: Առջևանենք անվրեա կը կրկնէ: Թահանան օվայ՝ այս ի՞նչ խայտառելիքն է: կ'ըսէ: Յագնանեն նայք կը կրկնէ: Եւ քահանան ճարանս Տիրացուին թեւին քաշելով կը նույզնէ զայն, և զիբը ի՞ք կը կորդայ:

Բայ մը զպեզոյր ամեն լոնին լու և կ'ըսէ:

#### 149.— ՊԱՏՄԱԳԻՉԻ ՔԱՀԱՆԱՆ

Գյուղացի քահանայ մը ուրիշ զիւզ մը կ'երթոյ պատարա զելու: Կանինաւ եշտոր և մաս շինու ըլլալով հետզ կ'առնէ: Յու առլով որ զուտի մը զինի կրկնայ ճարեց զիւզէն:

Պատարացի առեն քահանան երր զինի կը ինզըրէ ժողովորդէն, ահանք զիւզին մէջ շամուսիլը կը յայտնեն: Թահանան ճարանս ոքի մը թան թերեցն կ'ըսէ և թանը զինիի անզ զործածերով միամարդէն պատարացը կը շարունակէ: Այսուելուն հետզ զինաէ կը սկսի մտահոգաւի իր ըրածին զրայ:

Պատահարաբ' որին մէկը իրենց զիւզը կ'այցելէ վարդարեա մը: Թահանան կը հարցընէ անոր աշայր ուորը, թանավ պատարաց կ'ըլլույթ:

— Զէ որինած, չէ՞ և կը պատախանէ հայր ուորը և ուպշան կը նայի քահանային ու կը կրկնէ թէ թանավ պատարաց լըլլար:

— Ըստ կը սխալիս հայր ուորը, ես ըրի ու եղաւ կը պատահանէ զեզչու և միամին քահանան:

Բայ սխալը լովին ոլու զուծելին և:

#### 150.— ԱՊԱՄԻԿ ԶՈՒՆԵՑՑԱՇ ԲԺԻՆԿԸ

Բժինկին մէկը որ իր առաս ապահիներուն համար չափազանց կը մտահոգ ուեց, կը հանգիստի իր ծանօթ թժիկներէն մէկան: Անոր զուարթ արամազրութեան զրայ հայան՝ կը հարցնէ՝ ոյրէն ոքին կը զանձես քու ապահիներուն: Ան՝ քմէինազով մը կը պատափանէ: Ան ապահին չանձին որ զանձերու զրայ մտահոգ:

— Այդ ի՞նչպէ՞ կ'ըլլույթ:

— Ըստ պարզ կերպով: Ես միայն կը զարժանեմ այնպիսի հիւանդներ, արևնք հարաւու զորանիներ ունին, այնպէս որ եթէ մէսներն անոնք՝ գետաները շաւառվ կը վհարեն պահանջն, յուկ եթէ առաջնան, ազդիները անմիջապէս վճարելու պատրաստնեն: Ան այսպիսով ապահին չեմ անձնուր:

Այսուան ինչը ունիլի լու և, նու վազուան շաբ:

#### 151.— ՔԻՐԻՑՅԻ ՄԸ ՔԱԶՈՒԹԻՒՆԸ

Տիրաբանակերտ քաղաքը քարացին անքականից պարհապնդ կառաջուածած՝ պատամիան մէն համբաւ ունի, ինչպէս նա-

եւ բազեիքներն այ, ըստ Շնորհայդերու։ Հռովմէական Կարպութեան մասն մացած են, և հաւաքարար Տիգրան Բ. ի սրով։

Երկար ապրիներէ ի վեր այդ բազեիքները, և անոնց ջանրեց քաղաքին մէկ զանառն ձիերուն ազրերովը կը առքցան։ Ասրբերզի Մէկ զիզի քիւրութեան մէնաշնորհը եղած է, կենացնեաց մացարզով քակոր, և աթար պատրաստելով բազեիքի ջուր եւացնելու, ուր անոնց կը նաևցաւին Արևինիկ անոնմը։

Այս քիւրանեցները երբ որին մէկը բազեիքին ամենից արեւուն զիմ նատան իրենց կեանքի պատմութիւնները կ'ընեն, Հասա անուամբ մէկը երանի կու ասայ այն որերուն որ զինուորութենէ զերպարձին 300 սոկի մէկըի զամբին (Քէմէկը) մէջ պահած իր ձիով առն կը գառնար, և առար մէջը և հրացանը ուսովն ինա ու ձոր պատերազ իր ուրախութեանց կը նայի եղեր։ Հասոյի ընկերները այս լսելով կ'ազցին կը մնան։ Անանցի մէկը երանարզ անոր պատմութեան՝ կ'ըսէ՛ Ե՛ ի՞նչ ըրիր այգքան գրամը։

Հասա առցուելով անցեալի լիւատակներէն, բարձր սղեւութեամբ կ'ըսէ՛։ Ես ըսկեմ զուց համբեցեց։ Ու ին բնինքը ձաւակը ու կունակը պատին առնած կը սկսի իր պատմութիւնը։

Ու գառնալով իր բնիկներուներուն կ'ըսէ՛, ես ըսկեմ զուց համբեցեց։

— Անկի մը առելի հրացան (Միւդէնի) մը առի։ (Բոլորը միասին) ասիկայ մէկի։

— Երկու սոկի առելի ձի մըն ու առի։

— Այս՛, այս եղան երեք։

— Երե՛ք։ Անկի մը առելի էշ մը առի։

— Այս՛, եղան չորս։

— Է՛, չորս։ Երկու սոկի առելի կնիկ մ'առի։

— Այդ եղան վեց։

— Կէս սոկիի կով մը առի։

— Է՛հ, երկու կէս ու սոկի առնեն մը և պարտեղ մը առի։

— Այս բոլորը եղան ինը։

— Բղան ինն։ Էշ բան չմնաց։

— Պու առնելը արդի Հասո, զիս առաջ սոկի չեղան, հայութեացած 200 սոկին ի՞նչ եղան, կ'ըսէ՛ հետոքոքիցներէն մէկը։

Է՛, պապօ՛, ինձի պէս կորքինի համար երկու հարիւր իննը առնելն այ առաջ քաշել չա՞մ է։

Սա խօսող եօր ուս իսո պատշաճութեան է՝ ու կարևոյ պարտելի զայի։

## 152. — ՄՆԱԺԱՅԻ ԿԽՆ.

Այսու նախահնձոս և մետքառ կին մը կը վատքաքի որ բար աշխարհի կիները մեսնին, որդուոյի թաղաւոր մը ստիպուի զինքը կնութեան առնել: Այդ ցանկաթիւնը և նախահնձը այնքան կը վեսանն իր ֆիզիգական կազմին՝ որ հայիր մը անզամ չի դիշանից ամուսնակալ իրեն հնա:

Դաշտանիք բայց մըն է ու կրակի պես կ'այցէ: Դա մասնացածնեց մըն է, ու առջաններ կը վեցցնի, և նորին կը սպանի:

## 153. — ԻՄԼԱՄՈՒՀԻՄՆ Թէ ՄԱԻՆԱՄՄՄԵՑ

Օոյն երիաստարգին մէկը թիւրք աղջկան մը սիրահարուած բլլայով, կ'ուզէ անոր նես ամուսնանաց: Ըստ օքինի՝ մինչև որ Բալամաթիւնը լընկունի՝ աղջկէն չի կրնար տանելան համար միուրը կը զնէ՝ երթալ զատառորին ներկայանթեան խրամ կրանքը ընդունիի:

Երբ զատառորին կը ներկայանայ կ'ըսէ անոր օՏԵՐ գոտուար, այս զիշեր Մահամմէտ Մարզարէն տեսոյ որ ինձի ըստ, ժինչի որ իսլամ չընեիս, արքայութիւն չես կրնար երթալ: Ես այ սրոշեցի զալ մեր ներկայանթեան՝ խրամ կրանքը ընկունիլու: Դաստանը որ կացութեան ձանայ եղած է, գոտեալով կ'ըսէ երթառարգին՝ պլատին, խարերայ, ևս որ այսքան տարիներէ ի վեր խրամ եմ, ու խրամ ձնած եմ, Մահամմէտ որ մը ինձի շերեցաւ, ի՞նչ զիս կ'ըլլայ որ զան Ասյի մը բլլայով զինքը կը տեսնեմ, զու տեսածք խրամ ունին է, ոչ թէ Մահամմէտը: Սանգիւմ անեւով զինքը քանին կը վանեէ:

Համարախոս մարդ չի սպառիր երին:

## 154. — ՕԴԸ ՅԱԻՐՏ է

Օքին մէկը հրեայ մը և իրլանտացի մը միաոյն կը նամարքեն: Օքը սաստիկ ցաւրտ ըլլայով հրեան ձեռքերը զրոպենը զբած կը քայէ, իսկ իրլանտացին յանախ կը խռոխ առանց չունչ առնելու: Երբ խռոխէ կը հանձրանայ, զառնայով կը հարցնէ հրեային թէ ինչո՞ւ չի խռոխի:

— Օքը չառ ցաւրտ է, կը պատահանէ հրեան:

— Օքին ցաւրտ ըլլայէ խռոխուն ի՞նչ վես անի կ'ըսէ իրլանտացին:

— Բայց ձեռքերը զրոպանէս զաւըս հանել պէտք է, ի՞նչ որ հրեաները առանց ձեռքի չարժամի չեն կրնար խռոխի:

Անին ոզզ իրեն խռոխու յառուի ձեռ մ'ունի:

## 155 — ՏԵՐՄԵՐՈՒՄԻ ՊՐԻ. ԹՐԱՑ

Լիրականի զիաղերեւ մէկուն քահանուն կը վախճանի . և զիաց աց, ները նոր քահանայացու մը կը սկսին վիտակեր Ասպին անգին զրուխ զարծեցէ զերջ, կ'երթուն կը զանեն զբացին հային Պաթրուր, և կը ոտագուն որ իրենց քահանոյ ըլլայ:

Աեզն հային կը զարժմանց մէ ի՞նչպէս զինք քահանայ ընել կ'ուզեն, թնդ որ ուխար ուրաներէն, որինց վէտելն զառ ուրիշ բան չի զիտէր, բայ կարգույ ու հային իր անունը զրեցա չափ: Բայց որուր պատճառապահնութիւնն ուզում մը չ'ընելը, և մէկը ինչդ Պաթրուր անզի կու տայ ժաղավուրզին վախճեներան առին: Առ կ'ըսէ, եզրայրիներ, քանի որ կ'ուզէլ զին անպատճառ քահանոյ ընել, զան քանի մը բաներ ուրցեցնուցք, որ երբ Մաթրանին անջի ելլեմ, կարենամ քննութիւնն անցնիր: Առ զիւզին սեւեւացնեները կ'ըսէն: ո՞վ սիրելի Պաթրուր մէն բան չէ: Մաթրանը քեզի երեւք հարցում պիտի, և՛, և մէ կարենամ հշգրիտ պատճառներ արգէն կ'ըրբան քահանոյ:

Նախ կը հարցնէ . . . Ի՞նչ է անունը . . . կ'ըսէն Պաթրուր: Բ . Քանի ապրեկան ես . . . կ'ըսէն Երեսուն: Գ. Կարգալ զրել զիւմնա: . . . կ'ըսէն քիչ մը: Ես արգէն քահանոյ ես:

Մէր Պաթրանին խելքին կը պատիի, անունելով որ պարզ բաներ են հարցումները:

Յաջորդ առաւտու համբոյ կ'իջնայ Ամսուանիստ զիւզը՝ ուր Մաթրանին պիտի ներկայանայ:

Եւ որդես զի ըստյաները չ'մուշոյ, համբան երիտար տառեն բառնիով կ'ըսէներով հարցում և պատասխանները կը համեմ անզը:

Մաթրանը բազմու ամբուին զրոյ, ինուս գեմբար, թառ պետքանի և մարտքան հակայ մարդ մը՝ անմիջապէս մէր ինչդ Պաթրանին զրայ սորուայ կ'ազգի, և սրան խելքը կը զանեյ ու կ'փոխի, ու կը սկսի զարայ:

Եւ կը սկսի հարցույնամբիւ ը շատ խիստ թևանի մը:

Հ. — Ի՞նչ է անունը . . .

Գ. — Երեսուն:

Հ. — Բանի՞ ապրեկան ես:

Գ. — . . . Առ, ուստ, Պաթրուր . . .

Հ. — Ի՞նչ, յիշմո՞ր ես զան:

Գ. — Տի, քիչ քիչ մը . . .

Դա սոյսքն պարեցաւածն զինակի մը մասնակելով կը զիրաց զանում զիւզ՝ անթերոց այս մարզինը որ պատճառ եղան իրեն խայտապահութեան: Այսպէս ուն յատ Երեսոյին մէկ խեզ Պաթրանը ամբուլյան:

բառին մաս՝ քիչ մը ամութքածութիւն և պատիւի զգացու՛ կոյ եղեր:

Դիւլոցին այս, իրեց ընտան Տիրեցուն այ տիւն է: Այս ձեռնի զիս զի՞ն այս համակ մոզոս մանակի կը բարա:

### 156. — ԽԵՂՈՎ: ԴԱՀԻՒԹԸ ԵՒ ԱԿՐՈՂԱՐԻՆ ԿՈՐՄԱՆԻ ԻՆԸ

Ձերուայի մէջ առից երիւա նորից առրինեց տասէ 17. Անշահ խռականութրան, խերոց Դաւիթ անուն ծերածի մը կը զանուի: Դիւլոցին ամենասիսլացին, անուածելի զմուռարին խնդիրներու չարութիւն երբ անորկին անոր կը զիմնեն եղեր զիւղացիք, խնդրոյն յարմար յուծում մ զանելու համար:

Կիրակիս որ մը, զիւղին կորու մը երիառարգները եր եկեղեցւոյ բակին մէջ հանգիստում մը կ'անենան, անուցմէ մէկը Աւրամիլը կորունցացած ըլլաւը, իր ընկերներուն կ'իմացնէ: Եարժանան որիքը մասնեցուն զրայ կը համրէ: Աւրամիլը վկայ՝ խօսա նուրբատինի որիս՝ որ իշու մը կը հենաէ, կը համրէ պակաս կը քերէ, կ'իշու կը համրէ չխօսէ կը քերէ: Հեծած էլք չամրից պակաս կը քերէ:

Ներկանութիւն ուրիշ մը: — Էս երեկ ներկէն տան զարդար որահուս: այսինչ մայրին քունեն զեզի լեռն ի վեր փոխիւնը անուայ Աւրամիլին կ'ըսէ: Աւրեւին թիւն ընենք զայն զանելու համար կ'ըսէ: ուրիշին մը:

Իրենցմէտ տակի հեղինակաւոր մէկը՝ մէր իսկուք Դաւիթին զիւղներ, ևս մէզի միջոց մը լիով ցացնէ: Հինգ տասը երիառարգներ կը զազեն իրենց իւստանանին քով որ այս մասն իրենց իւսիւք մը ուրպէցնէ:

Աւելաք Դաւիթ՝ Պատեք զիւղին Տէրուերը պահք ձեզ թող առաջնորդէ Աւրամիլը զանելու և քերելու կ'ըսէ:

Երիառարգները Տէրուեր, իրենց հետ տասն իւս ու ձոր կ'իշան աւրամիլը զանելու, զերիառակն իւստաներու մէկ ժայռի մը խռանաշն զազանի մը ձայնը կը բանի, ահա՛ ևս մտած ըլլարու և ըստ Տէրուերաջ մէկըքը չուան մը կը կուպեն և խռանին ի վար կ'իշեցնեն զայն Ներսը արջի մը որէն կ'ըլլայ: այս իր ձազերը շանանձներուն Տէրուերաջ զրայից իր կյափին մէջը կ'առնեն, զարի զազանին զառաւմ զուռամին, զերինեները՝ շուաներ ուժուց բռնած ուժի մը կը քաշին: որդին այ անոր զրայից թող չի տար: զերիառածի մը կը քաշին: որդին այ անոր զրայից թող չի տար: զերիառածի մը կը քաշին: 20 30 զիւղացիք առելի առաջ երնելով Տէրուերին մարմինը տառաց զիւտիչի վեր կը քաշին:

Այս անորամ ալ կ'ականի զիւնարանի իրարու մէջ թիւ Աւրամիլին յեւ բանի մնացաց Տէրուերաջ մարմինը հերթակ էր թիւ ան էր:

Խրենցմէ առևլիք խելացիին մէկը — Երթանք Երեցին հարցնենք  
ոյս խեղիքը, կ'ըսէ:

Երբ Երթանք Երեցին կը հարցնեն, այն ալ — Տէրտէրիս  
մարտքը ու ըմբառ էր, որովհետեւ երբ ևս ձւողեղ ոպարտառաէի  
որ ինքը շատ կը սիրէր, մածաւայ կերած առենք, իր ու ու-  
լիկ մարտքը միս միս մէկ առջին մէկ անդին Երբ շարժէր ինձ  
հաճոյք կը պատճառէր:

Ի վերջոյ ուրբաթի փետառութիւն առեն Տէրտէրիս ցուայի  
պարտգան Երեցին կը յայտնեն թէ՝ անոր զրաբոր ուրբաթը թը-  
ցացեր է։ Մեծ կ'ըլլայ լացը և որը Երեցին և իր պարագանե-  
րուն։

Նախարարաւումք և զիսորինը, ամենամեծ վարչութիւն և,  
համայնքի մը և ժողովութիւնը մը համար:

### 157. — ԽԵԼՈՒ ԴԱ ԴԱՀԻՆԹԻ ԵՒ ԿՈՐԵԿԻ ՀՈՒՆՁԻՇ

#### ՓԾԱԾՆՈՂ ԲԱՀԱՌԻՆԵՆԻՇ

Արծուզ յեւնային զիսզ մըն էր, առրի մը զիսզիք՝ իրենց  
զիսզին հանգիպակած կազմը իրենց արտերուն կորեկ կը ցանեն։  
Երբքը տատա կ'ըլլայ՝ բայց տեսակ մը ինչուներ («ԵՂԵՐԱԾՈՂ»),  
զազթական թռչուններ այն առրին երամեներով կու զան, այն կող-  
մէքը. և կ'ոկորն առտերով փեսցնել իրենց կորեկի ցանքը։ Դիս-  
զազիք ի մի հառաքանելով, այս փորձանցին ազատելու համար հար-  
մը զանել կը խորհին։ Իրենցէ մէկը. — Երթանք մեր խելաց  
Դասիթին հարցնենք ան մէր զիսզին փորձառու իմաստունն է,  
անշաւած մէր միինց մը կը յանձնարարէ այս փորձանցին ազատե-  
լու։ կ'ըսէ։

Խելօք Դասիթ. — Անկից զիսզին մնչ զայ, զացնէք համ-  
բան վրայ զիսզացի կողմը և անցնելիք տախտակիոյ կամ ուրիշ վա-  
սեցէք, թռչունները այս կերպով միաս կողմը չեն կրնար անցնիլ,  
և գուք ձեր բերքը ազատած տան կը բէրէք։

Մեր միամիտ զիսզացիները անձ իջապէս տախտակիայ կա-  
մարդիք կը վառեն, Սակայն կը տեսնեն որ թռչունները կըկին  
իրենց կորեկները կ'ուտեն։ Թռչուններին առելցած բերքը տան բե-  
րելու համար այ ուրիշ նեղաթիւն մը կ'ենթարկուին, կամ ուրի-  
շիոյ որ իրենց բերած ջորթները անցնին։

Դիսզազիք կը զիսզին խելաց Դասիթին՝ իրենց իմաս-  
տուննեն։ — Նո կը յանձնարարէ թէ՝ այսինչ բլուրին կոզը զիսզի  
ձորակ երկնցած հաստ շնձիք ծառ մը կայ, զայն արժանին հանե-

ցեք, բերեք առաջուան կամտցին ուզը երկնցոցէք՝ կ'ըլլայ կամուրջ՝ խորիներազ կրնաք ձեր բերքը տուն բերել:

Դուն որ այս պատուիրեցիք զբաղին մարգիկը մեծավ փաքրով կը վազեն այն ճառը արժատին հանելու:

Եկաբը անու որ ճառը հորիզոնական գիրքով գեղի ձորակ երկնցած է, տակին անցնող վտակին լուրջը մարենիներու խիստ պարագաներ մը շրջապատառ կ'ըլլայ: Եթէ մէկը իրանց անոր մէջ կուտ վտանքն է մարենիներու անհանգ որ պատի, և կուտ հան արգելափակուած անուազ ոչտք է մեռնի, անկարելի է պատառ:

Մեր միամին զիւզացիները կ'արուեն այս ճառը արժատին հանել, բայի որ իրենց բերքը Դաւիթը յանձնարարած էր:

Աւսուի ճառին վրային կը քայնն զեղի իր ձայրը՝ մէկը նյազէ մը ամուր բանած կը կախուի զեղի վար, միւսը անոր սոցէն բանած շարժակարար ԱՅ ՅՈ հոգիներ իրը զզմայ կը կախուին իրը թէ ամուր մը ցնցերազ հառը արժատին կարենան հանել:

Ամենապայի մարգը — Կեցեք ընկերներ կը պասայ, ամեյի ոյժ առնելու համար անզամ մը ձեռքերս թքուամ կ'ըսէ թէ չէ երր ձեռքերը կը թագու ՅՈ Հայի մէկին վշտա մարենիներու պարագին մէջ միարենած կը զանեն իրենք զիրենք: Ազտակը համար ամին մէկը իր զիւզուն նորը կը նայի, ձեռքերը երեսները զիրուարած ու արթանած մէկը չի մար հազար նեղաթիւներով շատ մէծ մարթնական վնասով զարու կ'ելլին: Իսկ զիւզացի մը մարենիներուն ամենախիստ հիւզերած մէջ միարենած ու կրդնոյ շարժիլ, և ոչ որ պահանջեան կրնան հանելի անոր:

Բնու ընկեն անհրկան կը մասն, խեզնը թէ վայրին և թէ կը բան վէրքերէն շառի մը ովէ՛ կը պասայ: Խորին կը վազեն իրենց բերքը Դաւիթին քոզ իրենց ձախուերութիւնը անոր պատմելու, և մարենիներու մէկ մասոց ընկերներն ազտակը միաց մը իրենքը: Նա կ'ըսէ — Անկից զիւրին ի՞նչ կայ զայէք կրտկ տառէք մարենիներու պարագին, այն կը վասի ձեր ընկերը բացը կը մէնայ կ'պատաի: Երբ կը երգեհենն մարենիները՝ մէկը միարենած իրեզն մարգը ճարակատ, ինքզինքը Հրկիզաներէն ազտակը համար, հազար շարշարունքներով կիրածեն զիրակազ մը, զիմազիւզ անհանաչելի, զիրքերով արթանայ, մույսէն ու ծույսէն ճշաւեզգ և աշակորոյ: Երես ձոզերու վրայ առանք կը բերուի: Շիզք երեք ամբու, խեզանզամ զինակազ մը հիւնազը կը տառազի շարաչար կը բազ: Այս ամենին չի բարձ խորեգատառ կ'ըլլայ խեցոք Դաւիթը:

Կոյր մը ուրիշ կոյր մը չի կրնու առաջնուզի, եւկուն ու ալ վար կ'իննուն կը վնասուին: Կոյլուս ու զուս մը՝ զուս մարտիւրոյի մը առաջնորդ չի կրնու բլլու:

## ՀԱՅ.—ՀՕՄՊԱԼՈՒ ՑԱՆՈՒՐԸ

Այսինչափ Գոյշմարդ Խասելի թաղին շահային մէջ Տամարը բաց հանձն Խակոր առու եւրուսակառ մէջ կար: Այս ժամանակ խանութը լիւերք զբացացիներ մահան, որոնք բազ եւային, ուստի կանչեց կը բերեին համար ապա համար Խակոր ազան միշտ անոնց հաշիւք տեսան առնեն: Հայիսէլիսէ, ուստի զանանք հայիւքի կը բերեի: Սր մը իր պարագին կ'օգուտական թիւրքիոյ Դիրենին առաջիւներէն Փրութ: Ազիքան անոր Հայկացնքներուն կը հանդիպացի, և կը յանցքին անէ զայն, մատու և անզայից և արսով հայկացիք հանչիւ անոնց պահանգու կ'ըսէ: Խակոր ազան որ անոր կ'ըսէ թէ մասնէք անուստներուն կը նմանին, եթէ զամանին զայն անունուածար, անոնք ուրի: բեզու չեն զիտիք միշտոյն հայիսը լիզուէն կը հասկան Բայց ուստացիւ բարեկամու քու սիրոյ համար կը բառաւանան շայշուիլի:

Սր մըն որ կրիին հայիւք անոնց առնեն թիւրքերէն լւզուով կը հայկացէ և Սրան զայն հետապնդութիւն, ինաւմ ազ խոնճ պարզութիւն զայզըր, և չամիլը . . . ըստ առներ զբայի: կը վերցնէ որ Փրութ: Ազիքանը զիշուան զբայ կեցեր է, կը գոյէ և լւզուն պիտի եւոզութիւն կ'ըսէ:

Թարգմանու թիւնը - անս թիւրք այս հայիւք այսուէն է, եթէ չեն հաւատար հօրդ զերեցմանը չամիլը: չամիլը . . . Վարդ անդադադ:

Փրութ: Ազիքան Յակոբին զամանուի այս շաբրու շաբրու զարգի անզայրան չեր նմանեն կ'ըսէ:

Խակոր: — Ի՞նչ յենք Ցիար սոսոցիչ, ասքրեր պիտի հայիւքի, և ոչ անձներուն զարդ անզայրացի քանի որ խոստացած էի լեզուս շատ մը փախեցի:

Մամուր թշունը և Խորուսիւր վարժութիւնը միւս զայէլի և, ամեն ուղի:

Եթի: — ԵՊԱԱԱ ԽՈԽՈԽ ՔՅՈՒՆ:

Ջեյթունի զբաղերէն մէկան Արեգին, հօր հետ կանց ունի զիշոյ ապրուանք ասքրան էինք ժամանեց: Գիւղին հայ կիները հաւաքուեցան մէր ապրանցին լութի զներու համար: Կին մը իր շամանացին հրամայեց որ առն երթայ անախին զբայի թան: Զայն ապրուին նայի, ըսլոյ որ առնից առնէ, աղջիկը՝ մօրը պիտ խոյս ապրուին նայի, անութիւն երազութանունք զանցազեցաւ մօրը ապրու ապրուն ընկարան անութիւն երազութանունք զանցազեցաւ մօրը հրամանը կատարեցաւ համար: Մայրը բարեկացած աս անորդ ական հրամանը կատարեցաւ համար: Պայս զայէ համեզ: լիզին: Խոսքը ապրեց աղջիկն հանցին: Պայս զայէ համեզ: լիզին:

ևս հետաքրքրություն հասկեալու թէ՞ ո՞վ էր Պարսի, և թէ ինչ ո՞ւ խանձեր խոսր խոշոր աղջկան քիմը՞։ Կի՞ մը պատմեց ինձ հետեւոյ միջազգեցը։

Նոյն զիազը կը դառնաք նինդ եղբայրներէ բազկացեալ բազմազամ հանուցեատկան ընտանիք մը, եղբայրներէն կրտսեարագոյն ժամանք քի՞ մը ցանցու կ'ըլլայ։ Մեծ եղբայրներէն մէկը իրեն կը ճրամացէ որ ընս մը ալիբարցու ցորեն առնիք խոզցը, ցորենիր ընսցացած էլլու երկու որ առաջ քառուակ մը ձեւած ըլլարն, զայն առանց պահել յորմար կը առանձնին, իսկ էլլը ձազը թազրով շատ գ'ուսարու կ'երթայ ջազցոց։ Այսիրցուն ազայ առաջի վերջի երբ առն զայն համբայ կ'ելլին, էլլը իր ձազին հասնելուն համար, շատ կ'անուզարէ, կարծեն ձի մը եղած ըլլար։ Ճամբան վրայ խորունի Եթերքամին զետք կար, զայն անցնիք պէտք էր։ Պարան իշուն եռեւնին կը պառաց չիւզ, չիւզ կեցներու, ւըլլոյ որ մինակը զետք անցած պահանձ ընուց ջուրին մէկ ձգէ։ Սակայն էլլը մտիկ չ'ըներ հապճնուով դեւք կ'անցնիք պիմացի զաշտին կը զազէ զեզի առն։ Պարան մինչին որ սուսամանը և շատկընեկերը հանէ զետք անցնիք ու կրկնին հազնիք էլլը կը թայի կ'երթայ, եռեւնին չիւզ, չիւզ հազար պառայ նու մտիկ չ'ընենք, բազիկ տառապակ և փուչերով լեցուն արտին մէջին իշուն եռեւնց զազելու կը սոխուսի ւըլլոյ որ էլլը իր ընուց ձգէ, տա անձին ընսցնել շատ զժուռար էր։ Պարան սոքին միուսոց փուչերը և տառապիները զետինը կը քոն կը զազէ բայց հազին կը մորմաքի, արգէն շատ զայցացած ինքնինքը կարծնացացած զինակիով մը, կը հանիք իշուն, տա ինեւ անցած՝ քիմէն կը խանձնէ այնպէս կը խանձնէ որ ձգեցիք չանիք, էլլը կը ցնցէ զրուխը, Պարան կը ցնցէ, վերջապէս իշուն քիմինն խանձն մտոց Պարային ականաներան մէկ կը մեռյ, իր զբան որին ըստ և իշուն քիմէն արիններ կաթիկիթելով տան կը հանձին։ Այս կը հարցնեն իշուն քթին վերքը, նու եղերաթիւնը կը պատմէ եղբայրներան։ Այս միջազգեցը այն զիազը տանձի կարգ կ'անցնիք։ Եթի կիմնը որինէ իր ական մեռ մը նորխուսել կ'ուզեն, իրենց յանկերդը՝ անձն քը անզայննեն հակոսակորզին վրայ։ Պարան վաղէ եռեւգ և նու խանձնէ քիմէգ։

Ցիրանեսութիւնը՝ առ մը վարահիներու զարտն պատճու կ'ըլլայ, եւր անմիտ ցիրանինը մը դրա ցոյնից անհինց։

#### 100) — ՅՐԱՌԱՋԱ ԵՐԿՐՈՎԱԾԽԹԻՒԹԻՒՆ. ԱԽԱՋԱՆՈՂԻ

Բիւրքիւնին ունեւոր հոյ մը իր զտատիք նրանամ՝ Փարփակ կը զրիէ որ երկրու ավութիւն ունանի։ Հաստ մէկ ձոխութէ վերջ կը վերպատճայ իր մայրէնի տանը։ Հայրը իր ուսումնառու

ազան յարգելու համար, ուրախութենէն հաշիքայթ կը ուրցէ, մասաւր աղդականերն ալ կը հրամարէ: Ըստ մը խռակցութենէն յետոյ, հայրը աղօնն կը հարցնէ: — Տզաւ երկրաշափութիւն կարգացիր, քո սուսմք մեջի հասկցուր թ'ոչ է երկրուտիւնիւնը: Տզան իր ուսանեական ըլլոյք ցւցագրելու համար, ու'խ հայրին ոս ուզանին զբայ եզազ եփած երկու հաւերռն երեք հաս ըլլոյք երկրաշափութիւն կրնամ վաստակէ: ՏԵ՛ ոս մէկ հաւը մէկ է, ոս երկրորդը՝ երկու, մէկ առանել երկու թ'ոչ կ'ընէ, հաւասար երեքի: Հայրը — Ես այս ֆաստարկութենէն բան մը չհասկցայ: Աս մէկ հաւը ես ուստի, ոս երկրորդն ալ մայրը թող ուստի, իսկ այն երրորդը որ զան ֆաստացիր այն ալ զան կ'ըսէ:

Դաւ յստազիւն թան և, յստապարհան զար և, յստապահիր բանիւն մարդիկ ուժին: Պետ և ուելի զար: Համկանին ըլլոյք:

### 161. — ԴԱՄԲՈՒՅՆԻ ԱՐ ԱՄ ՑԱՆԱԿԻ ԹԻՐԻՆԵՐ:

Մարգար մը ամեկինը կը մեռնի, ամռանինը անոր յիշատակը յաւերժացնելու համար, իր հոգակոյսին զբայ զամբարն մը չի-ներ կա տայ, և որմեազիրին կ'ապապէ որ զբան հետեւեալոյ ար-ձանազրէ:

— Այսինէ մարգառն ամեկինը երկինքի մէկ իր հանգիստ և երջանկութիւնը զատ... .

Արմագիրը որհանաց բռնթիւնն ալ լրացնելէ զերի՝ մարգառն կը ներկայանայ հայիւը անաներս և ամար:

Մարգը որմեազիրին զործգ լրացացը մը կարցնէ: այն այ առյօն կ'ըսէ: Նա՝ զործգ գետ լրացած չէ, զիս հետեւեալը ունեցուը արհանազրութեան զբայ, ոչու պատիոդ ամեկնոյ ամռանին ալ հայ երկրի զբայ իր հանգիստ և երջանկութիւնը զատած:

### 162. — ՓԱՐԻԶԻ ԱՐ ԱԽԱՆԱՑԻ:

Արերքիայէն զիւզացի հայ մը իր զուակը Փարիզ ուսանե-ցու կը զրիէ: Թանի մը առարի կը մնայ հան, աղօնն թափանձնացին ինեղբանքներուն զբայ: հայրը անշարժ կարուածները, արտ, ոյցի, պարանչ մէկին մէկին եախելով աղօնն կը զրիէ: յաւալով որ որ-զան յառաջիկային ուսանեական մը ըլլոյք կրկնապատիկը կը չտ-էի: Սակայն ազան իր միացը և ժամանեալը ունեմոն աւարտ, որ-զիւզներուն և Փարիզի զեղուհիներուն հաս ոս ալիսակարդ կեանք մը կ'ըմբցաշնենէ:

Հայրը ազ քառա զիմանիր մը հենթարկուեալով անոր ուսանմը և հերիք սեպելով զայն իր առանելը կը կանչէ: Հայրը իր ոզուն որ-զանեները հասկնալու համար կը կարցնէ: — Գիւղին ֆրանկ-ընէլ թ'ոչ է: Նա կը պատասխանէ — զիւզսիոն: Աւխարինը — Ախարասիոն: — Հայրինը — Հայրանիոն:

Հայրը չափէն առելի բարկացած և յուստիտուք, անոր զը-  
րախը կը պառայ — շատ վազը առաւտու արտասինը առ, զոյդ մը  
եղասիսները առջեւգ ձգուծ արտասինը զնո՞ւ զետինը հերկախոն ը-  
րէ, հացատինը շահէ գուն քեզի կառավարախոն ըրէ: Անուակ որդի  
գուն զիս մեանկասին ըրիր, հերիք է, շատ աշխատասինին զի ըստ:

### 163. — ՑԵՐՑԵՐԸՆԻ ՎԱՐԺԻՄԱԳՈՅՑԸ

Սրբ հարցին թէ՛ թիւքքից քաղաքներէն որո՞ւ ժողովուր-  
գը ամենաշատ և կանուխ ուսնեցաւութեան ելեր է, քեզ կը պա-  
տասիսնաւի թէ Խարքերցցինները, որս զնուան ամենաշատ Խարքերդ  
կառավարւութեան հայ թիւքք համայնքը կանուխին իրը պանդուխու  
ազգութափ առառ միջոց մը զանելու համար Ամերիկայ դադիմ-  
կան երած են:

Խարքերգի եկեղեցիններէն մէկուն աէրաները կը վախճանի,  
նոյն եկեղեցին կ'անենայ աբրացու վարժապետ մը որ թէ ժողո-  
վուրգը և թէ թաղականութիւնը յարժար կը անոնն զինք քան-  
նացագործները համար: Կամ ո՞ւստիկեն իրեն "որ ընդունի քահանա-  
ցագործութեան իրենց առաջարին":

Նա . . . նո կոչում չանիմ աէրանէ ըլլալու, չզային եմ, շատ  
բարձր ուսում չանիմ, թէ հայնաւոր վարժապետ եմ, ուկայի  
այս միայն անքառարար է կը պատրուակի:

Բայց թաղականութիւնը և ժողովուրգը իր առարկութիւն-  
ները չեն ընդունիր, կը պնազն թէ ուսանց այլեւալի իրենց առա-  
ջարկը ընդունիր: Վարժապետը հարահատ: — Եթէ ուսյժանները ըն-  
դունիր, ես այ ձեր առաջարկը կ'ընդունիր կ'ըսէ: Թաղականու-  
թիւնը: — Ի՞նչ են պայմանները, եթէ անոնք ընդունելի են,  
անմիջապէս կ'ընդունենից: Վարժապետը: — Տանիք որ անդ-  
այս այրերուն մէծամասնութիւնը պանցիսաւութեան մէջ են, և  
ժողովուրգին մէծամասնութիւնը նույնան ունաէ են, իրաւունքով  
ազգութիւններելի է: Պայմաններու են, եթէ երիտասարդ մը 22  
տարեկան ըլլայ ուզէ ամսունակու կամ ոչ, ևս պահի արարողու-  
թեան վարձքս կը պահանջիմ, նոյնու ողջիկ մը 18 տարեկան ըլ-  
լայ և շամասնանայ: Եթէ երիտասարդ մը ամսունակու, տարի  
մը անցնելին վերը՝ ուզէ զաւակ ունենայ կամ ոչ մէկրասովին ան-  
վարձքս կը պահանջիմ: Եթէ մէկը այր թէ կին 60 տարեկան ըլ-  
լայ, ուզն մէտանին կամ ոչ թաղականի արարողութեան վարձքս կը  
պահանջիմ: Եթէ զերբիշեալ պայմաններու ընդունիր ես այ ձեր  
առաջարկած քահանացագործութեան պայմանը կ'ընդունիր, եթէ  
ոչ ուժիք թաղացէք ձեզ յարժար տերտերցու մը զանք կ'ըսէ:

Ասուս միւս անկարգութեան առջիւ նաև անջուրու նիւն բիւնը  
ունենայու է:

## 164 — ՆԱԽՈՂՀԱՅ ԾԿԵՄՈՒՐԸ

Որբ և այրի կին մը, մէկ հոտմէ զառակ կ'ունենայ, Զամանակաթեան տարիքին կը համեմ և կ'ուզէ ամսանանոյ: Բայց իր ժայրը միւս յետակգել կու տայ առարկելով թէ՛ ուրբ ուրիշին աղջիկը մէր տունը մտնէ, ուի մը ովէս կը թաշնուարէ մէր տունը և մէր հանգիստը կը փախցնէ:

Երիասաարզը տասնց մարի ըները իր մարը կ'ում ունենայ և երկու ամսիները երջանիկ ընտանեկան բայն մը կը կազմեն: աւր և արիդին ուրախ և երջանիկ կ'ըլլան:

Մակայն պառակ մարը տրամացնեցը պակառ լեն ըլլար իր ազան թէ՛: — Առաջ զիս շատ կը ուրիշիր, հիմա բնամէ անելի կը սիրեա արիցնաց, թէ արիցնաց առ նա թերաթիւնները անի, թէ նա անկ շարժեցաւ նաև նասաւ և այդի: Հազար ու մէկ անպէս ցաւ փռուածքներ:

Տզան պառակ մօր այս տեսակ զառ մայնութիւնը հասկնարզի կ'ըսէ անայրիկ թացաւարին հրամանալը պէտք են պատճենը ալ ամսանանոյ՝ մէկ պայմանուած՝ իրենց տասը ընկայդ ոյխայ արարի, եթէ զանանք կոտրեան կոտրել անմիջապէս ոյխայ ամսանան: Եթէ ոչ զիսին չիրենան:

Տզան իւր տայ տասը ընկայդներ իր պառակ մարը որ զանանք բերեազը կոտրել: և ա կ'առնէ բերեազը մէկը, արգէն ակունենք չունի, ասզին անցին զայն կը գարձնէ, կը յուրի՛, ոզան չունի չի կրնար զանէ մէկը կոտրել լինաներովը:

Երբ ազան կը հարցնէ մօրը թէ քանի՞ հասր կորազացար կոտրել:

Պառակը: — Մէկը բերան է, եթէ կոտրեմ, ինը հաս կը մայ...:

Տզան: — Լաւ մայրիկ ամէնն ալ կոտրերս աշխատէ քեզի ոյխայ ամսանացնեմ, բնամէ նար հայրիկ մը ոյխայ բերեմ որ զան ալ երջանիկ ըլլան, ինչպէս որ նա ամսանանոյով իմ կինակինս հետ երջանիկ եմ:

Չես կրնար խոր բախուցիլ ու հոսկնոյ թէ ձեւ կիմերը, ինչ չո՞ւ: Կը նախանձին իրենց նուռեւուն, չնի կրնար իրենց զամակներ բնախառական տառակեան իրենց նուռեւուն յանձնիլ, միւս իրենց զամակներ առելի պատսալի կ'ուզին նաև իրենց կիմեր:

## ԱՅՆ: — ԱՅՆ ՐԱՅՐԵ ԽՈՍՀԱԿ ԽԱՄԲԱՐԴՅԱՆԻ:

Խարբերզցին մէկը առարիներ առաջ Ամերիկայ զացոն է, ինքը՝ Խարբերզի Ամերիկան զայէնի ըրջանաւարաներէն՝ իր ուստաթեան շնորհին կոտրել զարեարանի մը երկրորդ անօրէնը

ԿՇԱԽՈՅ՝ լեզու շղթացոց և Ամերիկայ նոր հերա հայրենակիցները իրեն կը գրի են և նու ամէն մէկը զ սրծարանին մէկ կը տեղուարէ ու զորդ կու առայ:

Այս զ սրծարանին մէկ աշխատաց հայրենակից զ սրծառարին-թէն մէկը և անորինին կը հայցնէ մէկ երբեմ և. անորինը քամու կու զ այ կարգ մը Հրահանցներ կ'ընէ, ո՞վն ըստից ևս ու պատա- խանին, ուն այ ամէն խռովուն առ բայթն ըստ (շատ յաւ): Ենոք զ սրծառարը իր առան զասին համեմատ և. անորինին ամէն խռո- վին առ բայթն մը կը խռով: Որ մըն այ և. անորինը ոս պէս մի ընելք կ'ընէ, կրկին զ սրծառարը առ բայթն մը կը խռով առանց հաս- կնարու թէ ևս ի՞նչ կը հրահանցէ: Այս անզամ և. անորինը կը պատայ կը կունէ: խօսու կը զայրանայ, այս զ սրծառարը զիս կը ձագրէ ըստից: Երբ և. անորինին միջոցու կը լուսորածուք թէ ան յեզւ չի զիսէր բառեց առանց հասկնարաւ առ բայթն կ'ընէ ևս կը հանգարատի, բայ հայրենակիցն ալ կը հասկնէ թէ ամէն առան- ց բայթն ըստի յայրաւոր չէ: Երբ մենց պատինը Ամերիկացինն էնու քոֆդ զ անք, և ևս քեզ առ ընեմ, ոյն առան առ բայթն առանց կ'ապացը:

Որ մը Ա. և Բ. անորինները միասին զ սրծարանին մէկ կը պատին և ամէն մէկ զ սրծառարին հրահանցներ կ'առզին, մէկը հանգի զ սրծառարին քանի մը քայլ անզին գոտն վայրիկնան կը խռ- ակցին՝ ևսին պահան ձանցի զ սրծաւ: որը ու բայթն խռուրու կը պատարաստանէ, կ'ապասէ որ իրեն մաս զան և թէ Բ. անորինը իրեն ու բայտ որ փառաւոր առ բայթն մը կոխէ: Ընդհանրապէս ես կը գոտնան քանի մը քայլ նետան թէ ո՞ւ այն պահան նար- բերգցի զ սրծառարը կ'ակսի բարձր ձայնավ մը պառայ առ բայթ: ոյ բայթն, անզամ մըն այ առ: բայթն: Այս անորինինին պահանարին անորինները ևս կը գոտնան ու կը հարցնեն թէ ի՞նչնէ: այսպէս առ բայթն կը պատայ: Նու իր կարգին եզրաքայլինը կը բացառարէ մահրակրիխ, զիս պիտի պայթեցնիիք: փարիս մէկ առ բայթները զիզանեցան մինչ կոխորդու: Ե. անորինը թնձ նշան պիտի տար որ փառաւոր առ բայթն մը կոխու, ոպանեցի որ թնձ մաս զայիք, չժառանցաք գործաք երթայս: Անսայ: փարիս մէկ հաւաքառան առ բայթները կոխորդու և մեռներէ ոպատուեցայ:

Այս բայթով խնդրաւու կարգը անորիններուն կու զ այ, որ մա- րելու առանձնան, խեղճ մարզան ակարութաթիւնն պայ կը խնդրան:

Այս սիթենոր՝ անհետան զ վայիսութիւնն և. մուզոնն:

## 166.—ԱՅՆԹԱՊԱՏԻ ՆԱՇԱՐԸ:

Այսինքն Վարդառեանց կը թուրատի իմ առներէն նազար Խո-  
թամբ պայման Ամերիկա կ'է թթայ, իր հղուարձներուն քով 1911  
թւուականներուն, անդքերին չի պիտիր: Հան առանց հիմն որ հերար կը  
մաս: Դանակի մը պէտք կ'առնենան ուսւեց, եղացարը նախոր տուրար  
մը կու տայ իրեն, և կը բացատրէ անոր ննջողի գանեակ մը զնել՝  
ովերելակազմ վար կ'իրեն: զեզիր անց հարիւր յիսուն մեթիր երթա-  
րէն զերդ աներիւազարձ մը կու զայ, կրկին զեզիր անց հարիւր  
մեթիր այ համբաց շարաւանակերուց, բանութիր մը կը համեմի, ներս  
մարի երկու որիտոցներ խանութուան են, պրամը տայր, ասկար-  
կութիւն ովետք չէ, միայն ըստ ունի զնել է նայֆու սեռ գանեակ մը  
կ'ուզեմն գանեակ մը կ'առնեն կու զամ:

Պր. Նազար վերելակազմ վար կ'իրեն, հարիւր յիսուն մեթիր  
զեզիր աջ՝ համբաց կը շարաւանակէ՝ ունի զանթ է նայֆու նախազաւու-  
թիւնը միւս կրկենյով ոյք շմանեայ, աներիւր գանեակու զանեան,  
Այնթապացի հայրենակայի մը կը հանգիւրի ուն, յարի ևս եկեկ նա-  
զար, բնչուուն ես, երբ եկար, Այնթապաց բնչուուն է, մեր ազգական-  
ները, բարեկամները բնչուուն ենն եւսցին: կըս տամ մը կը իսուսկ-  
ցին ուրախ, զամարթ, իրենց զանեզուախի կարսար տաներով: Այն-  
թապացի բարեկամնը կը խաստածայ նազարին, ուրիշ առիւր զարով  
զինք պատցնել և կը զատաքին սիրով:

Եկար անո՞ւ որ նազար կը մասնայ գանեակ զնելու անցիւրէն  
նախազաւութիւնը, շատ մը խորհեցն զերդ կը մասրերէ: Այ-  
դանթ է վայֆու ևս կին մը կ'ուզեմ: Եկ մանե ծանօթ խանութիւն:  
Հան երկու որիտոցներ կը զանեան մէկը կուպուաչախի, խարսնու,  
ներփ ներթակ մարթով՝ իսկ միանց սենաչունի, թաւի, ուս մազերով  
երկուցն ու սիրուն չքնաց արտրաներ: Մեր նազարը ներ-  
մանեցն յարեակողական գիրքով ու թանով մը ձեռքը երկնցնե-  
րով ներթակ ազդիան վրայ կը պատոյ Այ զանթ է վայֆու: աղջիկը  
յոզ ներթակ ազդիան վրայ կը պատոյ Այ զանթ է վայֆու: աղջիկը  
թիւրքը Երբ եկեկ է Ամերիկա որ զինքը կնութեան կ'ուզե: Այսու կազմին թաւի ազդիկը իր ընկերուակին վրայ կը խնդոյ  
ալիսով, անո՞ւ այս վայրենին քեզի հանեեր է, կնութեան կ'ուզե:  
քեզ, իրեն զնու: Քեզի ըստ զամ մը կու տայֆ:

Երբ մէր նազարը թաւի ազդիան խասիր կը լու, այս անզամ  
անջի ազդիկը կը թուզու որ ես ևս երթարով զեզիր զատը կրթներ  
եմ, և թաւի ազդիան վրայ կը յարեակի ուն զանթ է վայֆու  
եմ: Այս անզամ իր ընկերուակին վրայ խնդոյու կարցը խար-  
բակով: Այս անզամ իր ընկերուակին վրայ խնդոյու վայֆու: Այնէն,  
անայ ազդիան եկամ էր: Այս այ մէկազին վրայ կը խնդոյու: Այնէն,  
վայրենին զիս չհաւնեցու, զեզի իրեն կնութեան տանել կ'ուզե:

իր մաղերն ու աչքերն այ սեւ հի քուելինից պէս, իբրաւու յար-  
մար էք զնու իրեն, կ'առարիք ողուուր կեանեք մը և կ'ըսէ:

ՎԵՐԴՈՒԹՅՈՒՆ՝ Նազար զնելիքը գանձակը գարակի մը մէջ տես-  
նելով թուշխաղի անիքն անիքն այ թուզ կու տայ և մասուց գանձակը  
սոցց առաջ կը հասկցնէ որ (Եայդի) գանձակ կ'ուզէ, ոչ թէ (վայդի) կին:

Անոր ըեզն չպահանջան արխորդները կը իւնգուն, նոյնինքն  
նազարն այ ինքնենիք վրայ կը ճնկույ: Երբ տան զարով եզրայրին-  
քան կը պատմէ եզերաթիւնը՝ անոնք այ նազարին վրայ կը իրե-  
զան, և միւնչեւ Այնիթաղ՝ այս կատակարանութիւնը իրենց ազգա-  
կաներուն կը զբեն:

### 177 — ԱՆԴԻ ԲՈՅՆ ԶԳԻ ՏՅԱՌ ԱՆԴԻ ԱՌՈՍ

1835 թառի առնելու Ամերիկայի նիխառելիքին քաղաքին  
մէջ միժիւյն առաջ հայեր կը զանունին: Ամէնքն այ հայրենակից-  
ներ, անմասէ մէկը շատ կանունիչն ևս հաստատում՝ Ամառուից  
Ամերիկան Պոյքնեն չըլան առարտ, յեզն զիանուրէն առն մը  
զրացրածիւնուր, ի զիրէն անձնուկն առեւորական զոր մը ընկ-  
լույն, հասպարաւիք վրայ շատ անոն և զարկ կը չունի, իսկ  
միւս հայրենակիցները՝ աղետ և թրամատ մարդիկ, միայն զոր-  
հարուսի մէջ բանաւորներ են: Անկայն այս զանուական հայք որ-  
շագի այ հարուստ, և բարեկեցիկ՝ իր հայրենակիցները չի մա-  
հար, շատ անզամ իր առեւ կը հրաւիրէ հաշի զանուար, հայրե-  
նակիցներն յարաբերութիւններ մշակերպ կը յարդէ զանուար:

Օր մը նիխառելիքին անզացի զանուականները թէյառեզզանի  
մէծ երեկոյթ մը կը ուսրին՝ մէր ծանօթ զանուականն այ նոյն  
թէյառեզզանին կը հրաւիրեն բնուանեաց, և կ'առաջորդին իրեն՝ որ  
իր հայրենակիցներն այ որչացի որ կան հետր քերէ, խնդիր չէ թէ  
անոնք զանուական էլլուսն, քանի որ ստարականներ են թուզ մէր  
հետ յարաբերուելոց շրմանին, և ստարականին ժամանց մ'ունե-  
նան: Հայ զանուականը իր հայրենակիցներան կ'իմացնէ թէ ոյ-  
թնէ իրիկուն պատրաստ ըլլուն թէյառեզզանի մը ներկայ ըլլուն իրենց  
ամենայտ զգեստները հազ ան:

Արշէալ արշ՝ այս առաջ հայերը խմբացին կը ներկայանան  
թէյառեզզանի հաւաքոյթին: Ներկաներան ամէնք անզացի՝ միայն  
մէր աղզակից՝ տառը հազ թները ստարական են: Հանդէսին՝ մէջ  
ընդ մէջ հաւազ, առնեախոստթիւններ, մհեռքներ, անանեալ  
խոզեր, կառակախոսութիւններ, պարեր, անդիր կ'առնենան:

Նախադանը՝ կ'առաջարիք որ հայ հերերըն այ առնեախոսուզ  
մը ըլլուն: Հայերը իրարաւ երես կը նային, ոչ մէկը իւզու չի  
զիանը թիւրքերէն զատ, բացի հայ զանուականն այն թէն

քեզու պիտի : բայց սուրբի հյունեալ , երկու բառ չի կրնուր խռովի : Կը շառարի , խռովու ձիրք մը և որ տակն մարդ չ'ունենար : Հնոց վայրենան բառթիւն կը տիրու որոնին մէջ . հայերը իրարու երկու կը նոյնին , անսուզէ մէկը չոտ կոտակարան ու հարսինկ' կ'ըսէ՞ Ամերիկացիներուն աշքին փայտ մը կը գիտէ , եթէ զոււր զի՞ւ չը խայտառածէք , և շինօպաց , խնոցեմ գուց ձեզի զավեցէ քու

Կատակախոս հոյլ ընէ կը բարերանց զբախուց պայտի նախ , փորը գեղի առաջ , ձախ թիւնին բժամատը բանկանին թիւնին անցուցած : այ ձեռքը ձակութիւն զբոյ . կարծես շատ կորեար բան մը կը խորի խանցու համար , այս գեղի աջ գեղի ձախ ունինացիրենքուն անհարկ մը նկատեցավ վայրենան մը՝ ոյս զիրքով ամենան ուրազութիւնն իր զբայ կեզրուացներէ զիրդ կ'ուսի բանախոսի երրեն բարձր երրեն ոչ ցան հայնաց , արագ և մեզմ շարժումներով անէցէ , անիւն թէնակի՞չէ ... անիւն , անցէ թէնակի՞չէ ... զաւր զաւր զաւր , զաւրազ զաւր ... զաւրազնու ... զաւրթ անիւն , զաւր անիւն , զաւրթ անիւն ... օթ եկամուն , այ եկամուն , այ եկամուն ... զարնու չիւն՞ ... զարնու չիւն՞ ... զարնու չիւն՞ : Բայց ըստածը սուզունն ականջը թուզ սրգնուսի և խոռ սուզունն թուզ փորը առին :

Վերոյիշեալը յրջառիկամբ և պատկասանքով հասախոսէք զիրդ խոնարհութիւն ընկերու կը նայի : Ամերիկացիք այս բանակառութիւնն ըստ մը չեն հասնար , բայց անոր կեցուածքէն շարժուածերէն , խոռնակիրողէն , ձայներուն երեսէին՝ այնոյն մը բառ կը ապառուռնի՝ որ ձափառարկուու սրանը կը թնդացնի : Դարձ կը ապառուռնի՝ որ ձափառարկուու սրանը այ թնդացքն կը մարին որ իրենց չհայրենակիցներուն՝ անոնք ոչ թնդացքն կը մարին որ իրենց չհայրենակից բանախոսաթիւն մը ըբու :

Անեն պրազոյի անի զաւրանառարինը , և նորովիւ թիւնը զավիի յաւկու թիւններ և՛ն , նորովի նոյն զաւրանառիւններուն մը զավիլու և պարիսի նոյնիւ նույնաց :

### 108.— ՀԱՅԱՀԵՐ ԱՄԵՐԻ ՀԱՅԸ

Անզիրէն չզխցոց հայ մը Ամերիկա կ'երթայ , իր հայրենակիցներուն մինորդութեամբ զը զարարան մը կը մանէ , սուրին հոն կը զործէ , անզայն լիզուն ուրգիւն առիմը չ'անենար : Սըին մէկը հաւակիմը պէտք կ'անենար , որուն անզիրէնը չի զիսիր , կը մասենայ խանութ շանի , մը՝ կ'սկսի սկսո՞ւ : կա՞զ , կա՞զ , կա՞զ կը մասենայ խանութ շանի , մը՝ կ'սկսի սկսո՞ւ : կա՞զ , կա՞զ , կա՞զ ձեռք սրբանու առաներու : իբր թէ հաւակիմը անոն է թիւն ... կ'ըմենքը բանախոսաթանին կ'երկարէ : Ամերիկացին անոր հաւանէ , ձեռք քավը բանախոսաթանին կ'երկարէ : Ամերիկացին անոր հաւանէ , պէտք հաւակիմ անելով ցուցակէն բան մը չի հասկար : Վերդադէ :

Համաշուար հայ մը կ'անցենի անկից, խոնավութեան կը կուէչ զայն  
թուգիբը հառակարգին զերէ ուզած հառկիթը կու տայ լեզու շղիոցոց  
հայուն :

Նպարավաճառը իր գրացի ամերիկացիները իր քով կը կան-  
չէ : Անկից կը խեղքը որ թաց կրկնէ իր հառկիթ անելը, և նու կը  
ուսիս . . կա՞զ, կա՞զ, կա՞զ . . . և ապա ձեռքը յետոյքը տանելով  
հառկիթը թըս . . . հանած կը ցաւցնէ նորկաներուն: Հանգիստականնե-  
րը կուշա ու կուռ կը խնդուն ար հառկիթ անող հայուն շաբառ-  
մեներուն զյայ, միանդամայն կը ցաւքն անոր լեզու շպիտարուն:

### 169.—ՄԵՅԻ ԳԵՂԻՇ ՀԱՅ ՑԵԿԻԵՆ:

ԱՆԲԻԼԻԱ ՄԻԼԻՖԻ ԱՄԵՐ. մանշերու որրանցին մէջ 1922  
— 28 ապրիներուն ուսուցիչ էի, մեր պաշտօնակիցներէն մէկան  
որիկինը մեզը զներու համար Անթիլիասի շական կ'իջնէ: Արար  
Նպարավաճառի մը կը հերկաւածոյ, արարերէն խոսի շղիուարուն  
պատճառու, մեզը ուզելը նշանեներով: Խայտառը շաբառմենով  
հասկցնելու կ'աշխատի սոցկ. . . ալ՞զ, ար՞զ, ար՞զ: Իրը թէ մե-  
զան կը թաշի, ապա ոչ ցաւցամաոց ձախ ձեռքին վրան կը ցուց-  
նէ, իբր թէ մեզուն հան նոտած է և խայթած զերիլ: այս ձեռքը  
կը թօթուէ թերանով մէֆ, մէֆ, մէֆ ցաւցնելով՝ իբր թէ շատ  
կը ցաւի: Անոյ ոչ ցաւցամաոց ձախ սոցին մէջ քամենով թերանը  
կը տանի, փէն, փէն, փէն ըսերով լըթուանքները կը շարժէ,  
անուշ մեզը հաշակած: Հինգ զեց սուզամ կը կրկնէ զերոյիշեալ  
շաբառմենով: Իի կրիայ նոտառ կը նպարավաճառին հասկցնել: Նոյն  
պահուն անկից անցնող հայ հասկարկատին միջոցու թանութեանը  
որիկնով մեզը ուզելը կը հասկնոյ և փափարին զնացում կուտայ:  
Առածը կ'ըսէ: «Մարդ խնի լեզու ու զիմանի արյանի մարդ է:»

### 170.—ԽՈՒՆԿ ԳԵՂԻՇ ՀԱՅ ԿԻԵՆ:

Վերեւ յիշուան մեզը զնող տիկինը: որ մըն ալ արար խո-  
նավուանէն խունկ պիսար զնէ, բայց նորէն արարերէն չի զիտեր: Կը  
սկսի շաբառմենով և բացականչաւթիւններով հասկցնել անոր:

Այ ձեռքը զեղի առաջ ու ես կը շարժէ իբր թէ հեկզեցոյ  
մէջ բարգառ կը նետէ, ապա բա՞մի, բա՞մի, բա՞մի ձայներով:  
ձեռքը զեղի վեր շաբառելով խունկի ծաւին բարձրացուածը հաս-  
կըցնել կ'ուզէ: յետոյ կը խաւանինք իբր թէ հասկցնել կ'ուզէ որ  
կըցնել կ'ուզէ: յետոյ կը խաւանինք վերիւ մինչուրախն մասից ձեռ-  
եկեղեցայ մէջ կը ծխեն խունկը: Վերիւ մինչուրախն մասից ձեռ-  
եկեղեցայ մէջ պիթը կը տանի, ու կը հասուցաւայ: Հինգ զեց  
սուզամ նոյն շաբառմենով քիթը կը տանի բա՞մի բա՞մի կը կրկնէ: Խանութ-  
պանը բան մը չի հասկնար: Վերիւապէ շուկային մէջ հայ մը կը

զանեւ . Կը հասկցուի որ չեղաւ շղիոցոց որու ովկինքը լուսնի կ'առգէ , պահանջմբն դժուացում կը արագի :

### 171. — ԱՐԴԱՌԵԱՆԻՒՅԻ, ԱՐԴԱՌԵԱՆԻՒՅԻ ԱՐԴԱՌԵԱՆԻՒՅԻ

1910 թւռականին Այնթապէս Ամերիկան կեզրանական թիգր-քիոյ Գորէնին մէջ՝ նախապարասատական գուարաններուն երբամ-ասք ուսուցիչներին մէկը : Պեկա, ամուսն շաբաթ որ մը՝ երե-կոյեան քաղաք կ'իջին , բարեկամներին մէկան այցերութիւն առ- լու : Մինչեւ ժամը առոր կ'աւ: անոյ վերագանեաւ զոյէն՝ որ քաղ- ցէն քայլուն էր : այն որ մասզբան է եղեր որ լողանք մ'առնէ ու- զպանիի : Եթի կը վերագանեայ , մինչ այն զիշերովին առանցքնե- րը պատկած կ'ըլլան : Խոհանոց կը մ'առնէ , մ'ոթին՝ կաթսային մէջ , առք յուր կը վնասէ , կը տեսնէ որ կաթսան տաք յուրագ յիշուն- է . կ'անապարէ վեր եւիւր , տանց ձայն հանելու , մ'առներուն վլ- րայ կոխելով կը քայէ , փախուելիք զզեառները կ'առնէ կ'իջին խոհանոց՝ լոյրը էի զառիք : Իրը թէ զազտազազի կը լոցնայ , խո- չըր չերեփով տաք չուրը կը թափէ զլիմն վար որոց , արտօ , ան- ուներու ժամանակ յի մեջը ցաւրտին թափուած որդանուկի ճար- պը կը սառի , մ'եր խելացի ուսուցիչը կատարեաւ ճարպէ մ'ոթի մը որիս անշարժութեան կը գատապարտաւի , իր մ'արմինը որարարուն- ինկ թափուած արգ անակին նորոյց խառամքեր ցուրտէն անմ'իշա- պէն սառելով կատարեաւ նեփ ներթակ արձան կը կորի : Գորէնին խոհարարը հեռանեալ որ կեսարուան ճաշի համար մ'իսով ըրբնէն եղինձ շինելու համար , մ'իսը բարգած եւսացւած է եղեր որ հե- տեւեալ օրուան պատրաստ ըլլայ . կաթսային տաքան յուրը՝ որ- զանցին էր :

Ուսուցիւր Աթեմպրկաւած զինակին շււարուն , իր սրբիչներուն պլլուելով վերը ննջանենեակը կը վազէ . իր պաշտանակից բարե- կամներին մէջ քանին կ'արթնցնէ , անոնք իրենց պաշտանակին որ- զանանելի վիճակը անոնելով թէ կը ցաւին , և թէ կը թնդան : Իրեն զգեսաց նոյն զինակի մէջ հաղցնել կաւ տան , չըրբայ որ պազ առնէ և թագատապ ըլլայ : Իրենք հապճեռով յուր կը տաքցնեն զինք մնանով յուր մը չփերով կը լոցցնեն : Գորէրաւան ուզ առնէ յուտ եւրազական ժամացոցին՝ ժամը 2-ին հազիւ քան կ'երթան :

Անձ ձեռնուրի մը մասին տար խորհրդ և միկ զունիք- ի : Անյառնուր և նախնարան զուն մի ժամնեւ : Թիւթեան առանձ- իկը : « Ազրուրը զախարեն տարու չենք զախմերին » , « Անյալը՝ զր- կին ներութիւնը ունի կը տան : Կա հաս նոն կը վազի իւ կատար- մել ձախաւեռարիւնը ունիքը : Ախարը տէկի դժուար է , ուստար- մել շախաւեռ աժամանքուն է :

Թաղացացի մը՝ զործազ գիւղ մը՝ կ'երթայ: կը հիւրասիրուի զիւզապեաբն կողմէ: Նա որոյ զազան՝ երկու նապատակներ որոշուած է, իրիկաւան անոնց կակառ մասքը առաւր մը՝ կը պատրաստէ, իր հիւրը կը հիւրասիրէ, քազքեցին չառ զոհ կը մնայ իր մարդումայքը յարգուաելին, և կը զովէ պատրաստած առաւրին համեղութիւնը և առնաբիւնով անարար ձեռնհասութիւնը:

Ամէին մը կ'անցնի, որին մէկը զիւզապեաը քազաք կ'ինչէ, և հիւրը կ'ըլլայ ձանութ քազուքացի բարեկամին՝ այն այ ամենասիրով զայն կը մէծարէ կը պատառէ: և կը զրկէ: Ծարաթ մը չ'անցնիր, նոյն զիւզէն՝ զիւզապեաին մասի աղջականներէն մէկն ալ կու զայ, նոյն քազքեցին տունը հիւր ըլլարու: Մարզը կը հարցընէ անոր ոչուն մ' եռու: Ձիս չե՞ս հանչնար, ուս յիշեմ ոք' զան երբ մէկը զիւզը զործազ մը եկած էիր, իմ հօրեղբայրը քեզ հիւրասիրէց՝ և նապատակով ապուր կիրցուց, քեզի Շատ ես այ անզանկից եղայ. նոյն ապուրին առնելու: սնատ յու բարեկամ: քեզ հիւր կ'ընդունեիմ՝ քանի ոք' եթէ նապատակը զիւզապեաը ուսպինք: զան ալ անոր ապուրին խուրը կ'ըլլառը կ'ըսէ: Քազքացին այս հիւրն ալ կը հիւրցնկարէ: կը չ'առուէ կը զրկէ: Սակայն համեմուու ոք' կը առնենին ոք' ամբողջ իրենց անկազինները: վերցակինքը սիրառէ են, ազատ զիւզացին և պմզալով մասնաւոր բառցը ընելի կու տան ոք' ոչիշներու պատճառելիք անհանցսութիւններն իւսու ազատին:

Ծարաթ մը չանցած՝ նոյն զիւզէն արիչ զիւզացի մը կը ներկայանայ քազքեցին և կը վագութի ոք' զինքը զիւներուան մը համար հիւր ընդունեիք: Ա՞ռու մ' եռու հարցուամին: օճու արքին զիւզէն եմ զան ոք' երկու ամբու տառչ, ևս եկած էին զործով: մէր զիւզապեանէն հիւրասիրուեցար նապատակի ապուր կիրար, երբ կը ճաշիք, ևս առքի զյայ կեցած կը զիւսէի հեզ: Արագնետն երբ առնենիք նոյն հիւր մը մէկը զիւզին մէկն, կը նետաքրքրուենք հասկեարու թէ մ' է այն, ի՞նչ զործազ եկած է, որդա՞փ պիտի մնայ հաս եւային:

Արքենք կ'ըսէ առնենիք: ևս մէր զիւզը եկայ, հիւրասիրուանց զիւզապեանէն՝ նապատակին ապուրը կիրայ զիւներուէն անոր ևս զիւզապեար հիւրասիրուցիք: Երկրորդ անոր հօրեղբայրուցին Դանայինցն նապատակին ապուրին ֆարըն այ հիւրասիրուցիք: Դանայինցն ես նապատակին ապուրին ֆարին: Զարդն եմ՝ զայն հիւր կ'ըսէն: ևս նապատակին ապուրին ֆարին: զարդն եմ՝ զայն հիւրասիրուանք, նորառակ չանեիմ, զնո՞ւ զործոյ բարեկամ, որին զուռ մը ափ ու, ևս թօ՞ւ առնեն պանդուէ չէ, քեզի տեղ չեմ կիրար տալ ու կիրին ոչիշներով նեզուի և կը վահուէ զայն:

Անել մատղ՝ ամեն պարագայի ովել և խռիւ շարդի:

### 173 — ՀՐԱՄԱՆԱՐԴ ՀՐԳԴԱԲԱՐՁՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Այսթուառ Առաջնորդ պահանձ բազին մէկը՝ հայքից աշարժագետներ Ազգ՝ Նախակրթաբանեց անուն զօրոց մը կառացած էին: Այս թաղը, և զօրոցը՝ ևս բնակչութեամբ հայքական թաղերն և մշակամայն հայ եկեղեցին ենու էր: 1912 թաւականեւրուն Ազգային Խշանութիւնը զերոյիշար զորոցին հայուարձութեան մարմին մը կազմել է ազգէ: Անոնք կը խորհին որ նոյն հայ պարագանեթեան անզամները փախանակ եկեղեցւոյ թաղէն՝ ուսեալ և զորոցական անձեռի կազմենու: որ չառ հեռու ըցարուն կորիկի է շատերը զժկամային նոյն տեսակ զուազութեան մը, թաղեցիներէն ոչ ուսեալ, զորոցական կեռաքէ բան մը չհասկցալ՝ բայց բարեկեցի ազգայիններին կազմէն:

Եկուաց ուսու որ ոյս հայ պարագանեթիւնը՝ զորոցական պիտանեն կէ զնեն՝ և կը հառապարագանեն: Անկայն չեն հասկար կրթական կենուքի, և զօրոցայիշարաւթենէ, և ո՛չ մէկ բանէ: Քաքի մը ամբո իրենց սահմանած պաշտանը շարուանակիրէ զերի՝ կաներին կը մը նան, և կը անուննեն որ իրենց զորէը չեն, իրենց մասյին կորոզութենէն զեր զորէ մը և որոցականնեթիւն մը սահմանած են: Անուայի բացարիկ մոզով մը կը սորգեն, և կ'որոշեն կրամարի:

Իրենք չնորդքան զրել չեն զիտեր, կը զիմեն թաթուց թիւ գիւղեանին՝ որ իրենց կրամարայիր համարէ մը խմբադրէ: թաթուց վարզանակ կրթարաններ յառաջազի անձեռին՝ սահմանական անձ միշտ մը լին ար կատակարան: կը հարցեն անձնը՝ կրամարայիրը մը: քիչ մըն ար կատակարան: Անոնք՝ կարն զրէ կը ընեն, և նա հետեւայ զարանականիւնը հրամարացիր մը կը զրէ:

Անուայի բացարաւաճ Առանձնապետ և անզամներ Ազգ՝ թաղական խորհուրդին՝ Աս:

Անուայ որ մէկի հայքական նախակրթաբաններ հայուարձաները կարդան էին, այս քանի մէ ամբուներուն փորձով տեսանք՝ որ այս մէր սահմանիք տալուրը չէ, մէնք այս ջազացքին զրասանները չենք, չենք կրնար ջազացքին քարձնել, կը հըստարինք, արթիներ կարգեցէ ք մէր անզը:

Այս զունին արմանուու մատղ զնիւու և, ոչ թէ մարզան զուն՝ որ կարուր թիւնն ուր ըլլարով չի խայտանիս չարուա:

### 174 — ԱՑԱԽՈՍ ԴԵՐ ՑԱԽՈՏ

Կահար զերձակ մը իր բարեկամներէն մէկուն ազիկան հայուարձան պահանի կերպ զառ մէ: կը համեն, զինք ապահովենելով՝ ինչ այս կեր-

प्राप्ति रुद्राम् १६५ प्रमुखा विद्युतेष्व विभिन्न विभिन्न विभिन्न

Ասեն մը յետոյ զիբանկը փողոցը կը հանգիստի արդ նոյն բարեկամին, որ իր ազգին՝ ևս անգ մը կ'երթաբ:

Տեսնելով որ իր ծախտակ կերպումը այն առաջնան քաշումն էր որ աղջիկը չէր կրնար ինչեւը անզատ շարժիլ, բեռ զարծր շարժելով կ'ըսէ.

— Ըստ, անուշից աղջկեր, ոյքած ժեցկը ու զիցկը եւ...  
կայսեր անուան պատճ պատճի կամ զայ...?

### 175. — *Gullifera* *gullifera*

Հարբարակ մը իր ինքնաշխարհը սրբնիոց քառած տանե՞ն համ-  
բանե՞ն զբայ խոզ մէ կը դափնախէ: Ազարակապանը բարկացած կը  
սկսի նախառակը չուրբ-վարդը այն տառինան, որ այս վերջնինը հեղ-  
հանացած մը կ'ըսէ:

*— That's right; I'm a good man, but I'm not perfect.*

— ԱՅ Ք կրնաց, կէ՛ զ ուսոյ այս ուղի ամ ազ այս կապանց,

176 — *BPP W2 R2 4C 248b 24Pb12F...*

Մարգիկ ապրօբմեակ հեռոյ կը պարանի երբ մինչ են Այս պարագան զիտեցյ երբ պատճե էի, Խանուա անուանվ Անց լին- ցի մասնաւորի մը կրկեսի մը ամայի և մաք միջանցքը անցներու պահուա, Հայեցիք մը առ չե զիտեցյ ամեց, և լորեցեց իր գետ- յու: Իստե զիր քամարաբի մը պայ նառած էի, զիր շանուա:

*Slovoj* նույն նոյն պետք զարդիկ Անոնք Չեխացը՝ որ իր պար-  
ուելիքին մէկ կը զարդէց առաջն յաջողութեան զիտուրիկազը արժեքի  
հասաց այլ մը բանեց ։ Ասիսողութիւնը կատակեցաւ զինք, և սկսա-  
ց զիտուրիկ ։ Համեմիք զարդնել, յիշոյ խօսքոյն զբարձր զբու, և մէկ կողմէ  
պատճ, բայց իւ անհայտ :

Եղան թագուհին, որ մը այսպէս ըստա քարի մը վրայ պատկան արեւի առել առաջաց մակեղի մը ութիւնիկ եռ գունին, և շաբաթը կատարեաւ նայութեաւ մը պատացնելին ետք յարեց մեռ . . . ու զարդ

177.— *Ильинский монастырь* в Пскове.

Երեսելի հայ զիրմանկ մը իր յահանգուղնիքուն ընթառ զգեստ-  
ցու կերպարանիքին առելցող կաորդինը իրենց տիրոջ չի զիրապար-  
հին իր, անհոգ առելցոր չան մըն է ըստիզ կ'իրացնել:

Պատահարար այս զերծակը թոքառապարի մը կը հիւանդանայ . իր վերժութեան առափանցը չառ կը բարձրանայ՝ մահուան հազեւորքի մէջ կը տառապարի չորտաշը : Արթինական խօսա բարձր վերժութեան մէջ կը զարանցէ : իր աշքին առջեւ կը պարզուի իր զազցած կերպաներու կտորներէն շինուած զայլզգոյն զրոշոկ մը : Այս անսարքանը իր մաքին վրայ չառ զէ ապահովութիւն մը կը հզէ : Երբ իր հիւանդանութեան ձանք նազաները կ'անցնին , և ինքը կամաց , կամաց կը կազմուրանի , անսած զրոշակը չի մանաբ :

Երբ առարձայ զրազումին կը զերծուի , կ'արոյէ որ ա՛յ յաճախորդեալին առեցած կերպառոյ կտորները չիւրացնէ : Իր զար- ծակիցներուն կ'ապառքէ որ երբ փորձուի բրեն յիշել տան պար- պես՝ զրաչակը ըստեագ :

Ենթայիւնալ զերծակը տանեն մը յանախորդիկրան տանցած կտորները բրենց աէքերուն կը զերպարձնէ : Բայց որ մը այխոյի- սի կերպասի մը կտօր կ'առենայ , որ թէ չտիզգ մէս է , և թէ արձէ յաւուրտ Արշամմը չի կրնար պահել՝ զայն կ'խրացնէ : Դոր- եակիցները երբ ավարցնու զրաչակը յսկաք իր պրոյամը կը վեր- իշեն , իս կը պատահանան սիւճանդագութեան իւն անսած կտորնե- րով զրաչակին մէջ այս կերպառի կտորէն չկարգ :

Ենի պահանջով այ ըլլայ զայն բխն կոյսու պախառակիլի առար- ձնի և աննու պարտապարի զպուանուր և զայն զահապւրիլ:

### 178 — ԱՆԱՄԲՐԻ Ի՞ՆՉ ԿԵՐԱՒ

Մայրացայն տասինուով զարգացուա մը՝ քարողի բնարան կ'ընարէ մէր նախանցը Ազամին կերան պառազը , և անոր անհը- նազուազութեամբ յանցա զարու զանուիլը : Եւ կը մկնի քարզել հարցուածք մը , թէ՝ Ազամիը թ'ու կերան :

— Միթէ անոր կերանը տանձ էր :

— Ա՛ : Երբեք ...

— Միթէ գէ՞զ էր :

— Ա՛ : Երբեք :

— Միթէ նորի՞նջ էր :

— Ա՛ : Երբեք ...

— Միթէ թա՞նգ էր :

— Ա՛ : Երբեք ...

— Հազա՞ր թ'ու էր :

Ամէն անզամուա ձեւցի զարգացեանկան զառաց անին ձայ- րը պէտի զեր կը բարձրացնէլը , ամէն անզամ որ կը բացական էր անչ Երբեք բարձրացնէլ :

Ամենէն զերէ ինցը կու ուայ պատասխանը իր գաւագնը բարկութեածք մը առելի զեր բարձրացնելով .— Ազամին կերտել ինձն ու եր ինձն՝ , կարմրանկ , անուշիկ որդիրեալ ինձնար . . . Այս անկատ ձեռքի գոտապանը այնչափ չուտ բարձրացւցեր եր որ անոր ծայրը խառիս ից բախին զբախին զբայ կտիռառն կանթեզին , զայն կը փշէ և ջրախռան ձեթը՝ զեզարին միաւոյ ամ բազի վրան կ'որդէ և նեղան զարգապեաց . ոյս խայտառոկ վհճակէն ամ օթազարս մ իւնից ամայն ուստի բարկացած՝ իր մարքին հաւատաբակը շուռաթիթին ալ կորանցացած՝ երկու ձեռքերով զյուխը սեզման՝ ից բացականչէ ռջընորմ առան Ազամ , բնչ չուր թափեցիր զընուռ , զընընը առան՝ զընընը ուստի՞ս :

### 179. — ՊԱՏՌԻԵԼԻԻ ՄՌ ՄԵԴՐ. ԱԽՏԵԼ.

Կիրիկիոյ Մարտա քազաքը , այդեռասանեներով , և ջրառաս պարտէզներով շրջապատճեած հիմնալի անուարանեներով քազաք մին եր : Թէ թիւրք և մէ նոյ ազգայինէն ութիւնը իրենց արդիներու և պատճառ պարտէզներուն բարիքները վայելելու համար , ընտանեաց հայոցի կ'երկին չորս հինգ ամ իր ամառան եղանակին , և նոյն պահանձն իրենց ձերան անուշեզնեներն ալ կը պատճառելին :

Այսոր յերան հարաւային կոզերան վրայ Սուլու Թարլա կոչաւաց արքանուան հայոցը կոր : Մարտին հայ Առետարանական համայնքին քարոզիչը՝ մէր . Անարան Շիրեննան՝ 1813 թւա ականենքուն ընտանեաց նոյն ամ արքանուց հանդսանարա կ'երկի : Իր զրացիներէն մէկն ալ իր այս իին մէկ յերան կ'ըրայ 25 մեզաներու գիտակները , հոն առելի զազ և ապկառէա ըլլարուն ոշեան յամ մեզրի յերգ մը սասնարա մագրաւթեամբ :

Ոյ մը պատճենին կը խորհի որ ժամանցի համար երթայ : Նոյն մեզուներու գիտակներէն քիչ մը մեզր առնէ և ուստի : Այս ալ բարձրական բարձրացած և մեզուներուն մարմինները բաւական տաքցած՝ անսնք կամաց , կամաց կ'երկին գիտակներէն զարու և անքան զանարթ իրենց քննակարաններուն չ'արջ ազազարմ մաս կառա և , հարթերներով , հազարներով : Պատճենին կամաց , կամաց գիտակներուն կը մասնաւոյ : Մեզուներու յրենց գիտակներուն մատցաց սատարական մարզուն զբանն չ'արջ : Համարմ բաւերով կը սկսին ոգագոյ , քանի մասնաւոյ . անույ յարձակումը և խմբաւորմը կը կընկազանին : Պատճենին հարաւան իր երգու ձեռքերով զանեաց քիչքու , և իրը թէ վանակոյն կ'աշխատի , ձեռքերով զեզի ամսնիներու կոզմէնն ես շաբակում .— զայէք : զայէք յ մեզուներ ի՞նչ կ'ուզէք յնձմէն , ոչ մեղրերիք կ'երայ : և ո՛չ ալ

ոշաբանից խմեցի, զայէք . զայէք . ինձմէ զազ անցէք . . . Անգամները անելի անպար՝ անացմէ ումաք կը խայլեն զինք, և ինքը սահպուած մեզը առելու զազափարէն եւ կը ինչու:

Այս միջագեղին մեր զպրոցի ընկերներին զրացի պատահի մը ականառես կ'ըլլայ, և նա եկաւ իր զպրացի ընկերներուն պատմեց: Մարտի Այսաւմի Բարձր, Կրթաբանին ոցիցւու ու առցին էր այն պատմեցին և մենք առանցոնքը: Երբ Պատ. Անարժու, զպրոց եկաւ, զետ ուսման պահը սկսած չէր, և ամրոզվ ուսմանը թիւնը բակն էր զրասանցին: Մէջ մըն այ անունք որ՝ պատմեցին ունենող ուսմանըները մեզուներ եղան, և բակը ուզգ, ազգ, ազգ մեզուներու հայեց յեցուեցաւ և չարանքի ուսմանը մըն ալ, իբր թէ պատմեցին եզա ըլլար, կտամրեալ միմուսթեամբ մը, անոր շարժ ու ձեւերով բարդ կերպով կը վ'ընկերը մեզուները՝ զզացէք զայէք, ի՞նչ կ'ուզէք ինձմէ, մեր շէ մեզորը կերպայ, և ո՛չ ալ ոշաբակը խմեցի, զայէք մեկոյի զայէք . . . :

Ինչ Պատ. Անարժու խմեցիրը համեմուազ և վերյիւլով իր ըրածը՝ ուսմանըներուն բզզիւնի հայեց յուրօնի: և անոնց երեսը նայելով կը մասէր ու կը խնդար իր մեզը ուսմանը հախուաւրութեաման պայա:

Ծնցնանքապէս մեծ մատարական մարդիկ վերցաւիան զազափարներազ առզպուած անհամանի կ'ըլլան: Այս պատմեցին չէր կրցեր խորհիլ թէ մեզուները իրենց բնազգութէ թէքնարաւուաւուանթեան կը գիտէն, և չեն թաղար որ սամրները կողոզանեցին պաշարները:

### 130).— ՊԱՏՄՈՒՅԻՆԻՆ

Ան. Յարանի Ամեր. Պորենի յրջանաւորաներէն՝ իմ զպրոցի ընկերու էր: Մարտի Առաւածարանական նեմ արածին ու ըլլաւարու, և ոյն քայզը Պ. Անեսարանական Եկեղեցաւ քուղովին էր: Նահաւակառեցաւ Ա. Համախմարհային պատերազմին Տէր Զորի հայրական ուղանքին:

Լուսանոցին լուս թիւք բառովին մըն էր, ասկոյն թիւքութիւն մը ունէր, ինչպէս կ'ըստի սկելերին մէկ զամը թայլ էր: Իր կրթեան մաքին հաւասարակառաթիւնը կը կորսնցնէր, արտասաց արտայայտաթիւններ կ'ունինար: Այս սրբնուկ ինքը հրաւիրուած կ'ըլլայ քարազերս: Մարտի Առաւածարանական Ա. Եկեղեցինեն, իր Ա. յահանկան զպրոցի զամակերներուն կ'ըստ — Այս Կիբունի ու իւնի քարազում Ա. Եկեղեցաւ թիւէն, հայն յարձր և նյութա ու այս քարազում Ա. Եկեղեցաւ թիւէն, հայն յարձր և նյութա ու այս քարազում Ա. Եկեղեցաւ թիւէն, Այս Եկեղեցաւ Գալճա ու իրիսցիներուն մէլլէ:

պիտի կոստրեմ, այսինքն բարձր քարոզ մը պիտի խօսիմ բոլոր որբորդները պիտի է իմանան:

Աւրիչ առեն մը, երբ զեռ ուսանող, ամռանահարս ալ նը-ուստակ առնի, անշատ և նպջիկ. Պոյենի յրինակարսուն հիներին մէ-կուն հետ՝ յիշամիքին չառ անգամ. իր տան առջեւ կ'եւլէ ու կը սպասէ որ՝ քաղաք իրենց առները դացազ ցերեկաթիկ ազդիանց խռմքին հետ հանգիստ մ'առնենայ, և անոնք չարանձի ազդիկ-ներ՝ մէս ու փոքր հասկապավ անոր պարզ, սակայն անոնկ մը բացիկ բնուորութիւնը, անոր հետ խօսակցելով իր զբան կը խցն-գան:

Ոյ մը իր տան զբան առջի կեցած անցնող օրիորդներուն հետ կրկին հանգիստ մը ունենայ կ'ուզէ: Հեռուէն ազդիկները զինք կը անենեն, անսկցէ մէկը՝ մես այսոր պատուելիին դիմուն խազ մը պիտի խօսամ, զուաք ալ թու միացէ՛ և իր վրան կուշա-ու կուս խնդանը: կ'ըսէ: Երբ կը մ'առենան, ուզորական բարեւեն-րէ վերդ, այս ազդիկը կ'ըսէ՝ սրացաւ մասէն ազդիկի մը հասր կ'առնեն, մ'աք բառած է այս ձագիկը, վա՞րդ է թէ մ'անուշտկ, չեմ կընար զանազնեն, անսկցէ ալ առելի յաւ կը հասի, բայց մ'առ ձագկանց մը չկայ, առելից կը բարէ այս հասը, չուարսած մասկը եմ, տեղը չեմ կրնար զանեյու: Միւս ազդիկները առենքն ալ մ'նուք առ առնեք առնոյ ձագիկնեն հասը կ'ըսնեն: Մինչ այս պատուելիին պետքերը ցացնելով՝ մին հասը հաւ է հաս... և կը բա-ցականիկ: Արիորդները իրենց նպաստակին հասած էին, անոնք բառ զ բառին որ նա իր որեյները որոր պահերա համար, անոնկ մը հա-տաւեն կոյ մորիկ իւզ կը քարէ: Ա՛յ զուաք կրնաք երեւակայի որբորդներուն բարձրացու խնդուաց անոր զբայ, ինքն ալ անոնց հետ կը խնդար, մ'են յազմիանակ մը չահանձի պիտ:

Անզամ մըն ալ պատուելին սապէս կ'արտայայտուի, «Մա-րաշի ամբողջ հայ Անեւարանական համայնքին զբայ ազգեցաւթիւն անելիմ», Ա. Եկեղեցւոյ վեհան եմ, ամիկին այս Եկեղեցւոյ ժայռ-գորգին է: Բ. Եկեղեցւոյ Եկեղեցական անզամն եմ: Եւ Գ. Եկե-ղեցւոյ արժանաւոր քարոզին եմ»:

Անզամ մըն ալ իր տիֆնաշ կ'ըսէ, Անիկին՝ երբ ես Ա. Եկե զեցայ թեմէն կը քարոզէի զառ Աղջիկ. Պոյենի օրիորդներուն մէջ նատան զիս մտիկ բառ առենց զբայ կը խնդայիր, ես ուշազիր կը հետաձի քառ Անիմոց քիզ: քիզ ինձ կին առներով քեզ յազմիե-ցի: բառանդ բայր:

Լահանազին այս անոնկ անհաւասարակին արայայտու-թիւներով միասին՝ թեմ բառաց, լեկերական, քազբարարոյ զբառելունքի բազուկ, հանելի անհնաւորութիւն մըն մըն էր:

## 181 — ԽՐԿԱՐՔԻ ՄՌՈՒԹ ԱԾԵՐԻ ՀԱՄԱՍՏ ԼԱՅ

Թրքակայտանի մէջ՝ վարդուղեա մը իր վարդին համար պողի հաւաքերու իր տարեկան շրջադաշտինը կառարած պահանձն կը հանգիսցի զիւզ մը՝ ուր այլուրը զաշուը զրազած կիները եկեղեցի կը հաւաքութն անոր հայեցածի քարոզը բարեւ:

Աւելինգիներու մէջ կին մը աղխազորմ կոկինավ մը տրամադրեար կը թափէ . կուրաչ . վարդուղեա անոր բացու անձնելով՝ կը կործէ որ շատ ողջեցի քարոզ մը կու առյ , անելի ևս անզով մը հայեց կը բարձրացնէ և կ'երկարէ քարոզը:

Պաշտամաններն իրջ՝ վարդուղեա բացու կինը բակին մէջ բանելով կը հարցնէ անոր յարուն պատճառը:

Կինը . . . Հայր ուսարյ , եկը քարոզէն քան մը չհասկցոյ , ես կուրաչի անոր համար որ կաթնառու այն մը սննի , մօրուքը նիշտ քու մօրուքին պէս երկար և պատճառապడու էր , մեր հասնելու մինչու ապրուասի միջնոցն էր այն , զարդարաւար , ոյցիրը բգիսեցին զայն , և մենք զրկուեցանք անոր անոյչ կաթնի:

Աշույց ուսարյ , երբ գուշը կը քարոզէիր ու կը չարժեիր եկրկար պատճառն էին մօրուքը , Ֆազի անձնելով , այծին երկար մօրուքը մտարեկեցին սրբացած պահուն այն ոյ իր երկար մօրուքն առապին . անգին իլլ շարժէյ , միւս քառակինից պէս ԱՇի . այծին կը անձնելու այնու մտարեկեցին լով ասի արցունքներ թափեցի ի անո երաւ մօրուքին : Այժմակին մօրուքն ոյ նիշտ քուկինից պէս ո՛վ ու էր զարուխտի ողէն , ինչպէս չայի . քեզ անձնելուս , այժմէն մխոր թնկառն :

Վարդուղեա իր շակինայած պատճառները ստանալով յուսախար եղած էր : Բայց իրականաթիւննոց այն էր թէ վերացական խրառականութիւն , շատափեցի զարհնական ձառայքնիւնը՝ մողութիւններին համար անելի պատճառի առաջանաւութիւն :

## 181. — ԿՆԵՐԵԼՆ, ԿՐ ՎԱԼԵԾՈՒԻՒ :

Արեւելյի թագաւարներէն մէկը՝ որ մը երխասարդ մը վարդաւորի կ'ազդ : որ քաղաքաբանութիւնն մըն էր ըրած :

Իր ներկայութեան կը կանչէ զայն և զավեսոյ և զահանգիւթեան կարող մը խառըքըն վերջ կը հարցնէ անոր :

— Անգրէ յնձնէ ինչ որ կ'ազդ :

— Անզգութիւնն արքուն , կը պատճառանէ երխասարդը :

Այս առանգամիան հորդ պատճառանէն երեք անզամ կրկնուելու վերը , երխասարդը իր խուրանքը կը բանաձեռէ :

— Տէ՛յ որքու , կ'ըսէ երխասարդը , երաժան բբէք որ կ'իւ զավացազ ամէն մարդ : վարդուղեա ինձ :

Թագաւորը այս միանիս խնդրանքին զբայ կը սկսի քանի, քանի խնդրու ու կ'ըսէ:

— Ամենավաճառ չէ արքաներան ուրբային շնորհքին անձանանալ զիացլիք այդ շնորհքին բարդու: անոնկ բան մը խնդրե որ ոմք զի զերպատառնից երջանելութիւնը ապահովեա մինչեւ մաս .... յիշուոյ բան է պահանջանք: աշխարհին մէջ կը պահանջի արդիոց մարդ մը: որ իր կնորմէն զախույ: . . . ոչի՞: ուրիշ բան ուղի՞ . . . :

— Եերշ համարձակութեանս, ամէք արքայ: կը յարէ երիշ տառապքը, այս շնորհքը միայն կ'ուզեմ ձեզ զէ:

Թագաւորը, ի անս այս յամառքեան, հրաման կ'ընէ: որ ովկոր մը առն իրեն, որուն համամայն կարենայ ան ն փարտ տարք զանձել բոլոր կնիքին զախույ մարգնուն:

Ասիլ տարիներ կ'անցնին:

Որ մը կուզան թագաւորին իմաց տարա՛ թէ մեծաւորանս համբորդ մը եկան է քազաք, այնցան հարաւա՛ որուն զորքը մի ուզակ կայրաւանով մը հասան էն: թէշ որ մինչեւ այս առնե առևտուած չեր եկող զացազներուն մէ՞:

Թագաւորը հետաքրքրութեան կը հրամայէ որ ուսանա բնութեն այն անձը:

Օրուան արրողաւթիւններուն համահայն, զիհարդաբն ներկայաւթեան կը հանեն համբորդը:

Թագաւորը ի անս համբորդին զարմանք մը կ'անձեւայ: Իրեն այնպէս կը թուաբ թէ այդ զէմքը անձանոթ չէ իրեն, ի զուր կը պրատէ իր յիշատակներուն մէջ: բայց չի յիշեց: . . .

— Ազա՛: կ'ըսէ համբորդին, զէմքը թնձի ձանոթ կ'երեւայ: բայց չեր յիշեց թէ՞ ուշը անձան են քեզ?

— Իրաւունք անիլը, ամէք արքայ: ուրիշ անզամ այ ունան էք զիս, ճիշտ հաս, այս որոնին մէջ, ասիլ եօթի տարի տասդ.

— Ի՞նչ . . . եօթի տարի տասդ? . . .

— Այո՛, ես այս ձառանիզ եմ որուն պէրաթ մը շնորհեցիք: Գնիքին զախույ մարգնէն ն փարա տարքը մը զանձելու համար:

— Ե՛, ըստ, թնշ ըրիք նայինք այդ պէրաթինց: . . .

— Ամբողջ հարաւանթիւնն, որուն մէկ մար Ա՛ ուզուով հետ յերի և միան Ա՛ ուզակ զբայ բերած զետ հայքուն է: այդ պէրաթին շնորհիք շանեցայ:

Թագաւորը պէտքարկ ժպիս մը կ'անձեւայ, և ծագրակը ժպիսարով մը կը հարցնէ:

— Բանի որ իմ պէրաթին շնորհիք այդքան հարաւանթիւն պիզեցիք, անձեւնք թնշ նուիր ընծիր թնձի:

համբարձը որ մինչև այն առեն յարդարից ու մեզմ ձայնով  
տռած էր իր պատասխանելերը ձայնին առախճաներ բարձրացնելով  
կ'ըսէ:

— ՏԵ՛Ր արքու, անանի . . . անանի էքնազ . . . անանի սի-  
րուն աղջիկ մը թերի ձեզի ո՞ր . . .

— Կամաց խռով, կ'ըսէ թագաւորը, ձայնը մեզմացնելով ու  
զող երած, հիմա հարէմէն կ'իրաւուն . . .

— Արքա՛ս, կ'ըսէ մարզը, իր սովորական խռուունքը առ-  
ելլով ու ձեռքը երկնցնելով, 5 վարս ոչ զո՞ւր տռէք . . .

### 183. — ԿՈՐԱԴԻ ԳՈՂՅՈՒՆ ՎԱՐԴԱԿԱՑԻ

Էլմիանայ Ամենայն Հարց Մկրտիչ երիմեն Հայրիկին  
Կաթողիկոսաթեան ըրջանին մասաւոյն վարդապետ մը, միշտ  
ամէն որ մառանը զացած՝ բանացին վեհափառին յանձնելով իր  
նեխառնեակ խռոցը քաշուած պահուն՝ մաս մը կարաղ զաղարակ՝  
իր զիխուն զգակին տակ կը զանէ եւեր:

Նայի վարդապետին նախանձութաներին սորիւաւոց մը ոյ-  
ւեհափառին կը անզեկացնէ, Եեկանմ թեր ամոռն ցուրտ իրիկու-  
մը՝ երբ կրկին նա վեհափառին ձեռքը համբարելով՝ իր նեխա-  
ռնեակը քաշուելու կ'ըլլայ: Նա կը հրամայէ անոր որ առեն մը  
մայ իր քով և տաքայ բացակա թերմոցին մօս: Վարդապետը  
ո՛չ չի կրնար քուէ իր մեծաւորին հրամանին, կը նոտի տար վա-  
ռարանին մասին, զիխուն կարաղը կը սկսի հայի, քունքիրէն  
վայ վազել և սպազել երեսները ու կաթկթի մօրուքէն վար, Կա-  
թաշկինակազմը միշտ կը սրբէ զայն շարունակ:

Վեհակ. — Վարդապետ ինչո՞ւ արյախի շատ կը քրտնիս:

Վարդ. — Վեհափառ ու՞ր, զառարանը շատ տաք ըլլարուն  
շատ կը քրտնիս:

Վեհակ. — Անքենն միւս կողմը խռամացը զնո՞ւ պատ յարով  
բաւ մը բաւացուիր որ զովանատ, և հանգստանատ:

Վարդապետը երբ պազ ջուրով երեսն ու մօրուքը կը լուսոյ  
իւզզ կը ստաի, երեսն ու մօրուքը նէփ ներմակ կ'ըլլան: Երբ  
վեհափառին քով կը վերազանայ, նա զայն տեսնելուն՝ վարդա-  
պետ, ինչպէս մէկ վայրկեանի մէկ, ու երեսոց ու մօրուքոց նէփ  
ներմակ եղեր են, կը հարցէն: Վարդապետը վերբին ծայր ամօթա-  
պարա և նկան՝ սկսեհափառն, քրտնիսը վերբիցու, զավացայ,  
կրթա՞մ նեղնելու երթալու խնդրանքին վեհակ՝ քրտնիսը չվերբիցու  
այլ զգակիոց տակի խռով վերբացայ, կրթառ նեղնելու երթալ, բայց  
ինչ սրտով կը որառախանէ:

ՋԵՂԱՆԱՅԻ ազնուական հայ իշխաներին մէկը՝ իր իշխանական տռանը իրը հիւր ներկայացագները, սատր թէ հայ, հետեւելու մէ ձեծեւազ կը նեռացնէ: Առող այս ամարդի և վայրող վարժանքը, ամբողջ ՋԵՂԱՆԱԿԱՆ ընկերությանը և չրիտույ և զավարդության կը պահպանէ ու թի:

Ընդհանուր մէկ բարյիշեալ իշխանը՝ շափէն աւելի ազնիւ, վայրի անդաս, հայկական հիւրասիրութիւնը յարզող մէկը կ'ըւայ, ազնուականին թէ սամիկին, մատուրականին թէ տղիտին, հարաւային թէ ազգատին: սատրին թէ ազգակիցին:

Բայց ներկայացազ հիւրերը՝ ուրիշ մէկու մը քավ չական հիւրամետարութիւնը և յարդ ու պատիւը կը աւունեն այս իշխանին առաջ՝ և առաջ իրենք զիրենք ուր յարդանքներուն և պատասիրութեան արժանին անուննէ: ամէն, մէկն ձեծայինքին թի՞ չայցերին յուայ արտաի, ո՞չ ո՞չ չեմ ազգեր կ'ըստն, մինչդեռ այս իշխանական առաջ մէկը, կի՞ հայկական աստորութեամբ, հորեկ հիւրերն, ո՞վ որ այ բլլայ նա, սպասուարներու կազմին առքերը կը բացառէր: Տայի զրայ, տանակը իշխանը իր հիւրը աւելի մէծարելու համար, յարդանքի համար մասս պատասիներ և միրդեր վերցնելով հիւրին կը հրացցէ, միրցցեռ անոնք ո՞չ, ո՞չ այսուափ յարդանք անելորդ է չենց անզեր կ'ըստն, այս և սար նման յարդանքներու հանգիս ո՞չ, ո՞չ չենց ուղեր ըստ, և իր հիւրասիրութիւնը առ ոչինչ ուսպող հիւրերու հանգիս զայրացած հետեւեալ որ այն հիւրերը ձեծեւազ համարոյ կը հանէ, և միրդայն ձեծ առաջ անիւնք հիւրերան արտացայտութենին սիստ զատազամենութ կը պատարակեն զայն:

Որ մը ազգաւայ հայ գիւղացի մը ձեծայիլը ոչը առնելով վերայիշեալ իշխանին տռանը հիւր կ'ըլլայ: Սարդարից վերաբեր մանք, և հիւրասիրութիւնը անուննուն, ամէն անզամնեն: Եւր իշխան շատ զան և շնորհակայ և՛ ձեր ասպեկտականութիւննն, ո՞զի եղիր, իշխան, շատ ազգին Առաւան պատիւզ և հարաւաթիւնը աւելի շատցեն, հազար ազգին շատ զան և շնորհակայ ե՛մ, ազգաւ զիւզացի մը բլլայ: Իշխանավայել յարդանք և պատիւ տեսայ, ո՞չ թէ զիս պատահցիք, այս զիս մէծարելով զաման շեզ մէծարելոիր, հայտաւարքիրուզ իշխանավայել հիւրասիրութեան առաջնութեան արժանին ենարք... և կ'ըստ:

ՋԵՂԱՆԱԿԱՆ իշխանը շատ փաստարուելով աչէս գիւղացին խելացի և անկեղծ արտայայտութենին, իր կարմիր կի՞ այ ազգաւ զիւզացին նուեր կու առյ և կը ձամքէ փախան ձեծի և անար-

դանքի : Ենթաւոց հիմքերը իրենք են , իրենց ձեռնույն առնեալովները :

Անգամով սկզբ և պիտի յարգախի աղին նողին և բարի վերաբերանելիք :

### 185.—ՄԱՆԻՇԱԽԱԳՈՅՑ ՆԵՐԱՌԵՐԴ ՎԱՐՄԻԱԳԵՏԸ

Արժաշու վանքին մէջ Ազիշ եղիս . Դուրեւանի վանահար-  
բաթեան ըրբանին չաշտակ վարգապետ Արտէն Կիրակոսան՝ տեսի  
փորձառու և զարթառնեայ մէկը՝ վահանուր կողմէ Հիւրցեկայ կը  
կարդուի վանքին մէջ . Պողէն և ըրբականերէն Արժաշ ունիտի  
եկաց բարեպաշտ ընտանիքները՝ արամագրելի հիւրցանեակեն-  
րուն մէջ տեղաւորելու :

Արտէն վարգաքառ , ամէն որ առառ և իրինուն պազ ջարի  
րազանք առնելու ամբուռաթիւնը կ'առնենայ . որ առանց յապազումի  
նշառապահօքէն կը կատարէ զայն Ար Աստածածնույ տեսր մօտ  
ըրբառն՝ չարաթ մը տառէ ախտառորները խռմք ու խռմք կու-  
զան և նու զանանք կը տեղաւորէ իրենց արժանեաց համեմատ  
յարգաբազոյն ռենեակեներու մէջ . . .

Օր մը բազան պահանջ վահանօք հրահանգին համեմատ նո-  
րեկ ախտառորները անձ իշխուտ տեղաւորելու յուր կը արտք  
իրեն : Նու բազեիքին մէջ , զայտացուն , զառաց . կանչելով , և նայ-  
նակ հայրացերով չեմ կրեար զալ , զարս չեմ կրեար ելլեւ : Բոզ  
այսոր ալ վահանայրը ինքը ենու տեղաւորէ ախտառորները . . . կ'ըսէ :

Երբ վանահայրը , զարմացած՝ խույն վարգապետնին ենթար-  
կուած վիճակը կը հասկնայ , իրաւանք կաւաց անոր բարկանա-  
րուն , և ոյն անքայել արարքը կատարացն ալ կը պատճէ , վանքին  
ներքին կանոնազրին արամագրութեան համեմատ :

Եղելութիւնը ար էր , Արտէն վարգ ճին նախահանորդ սորեա-  
սոզ մը անոր բազանքի կաթուոյին մէջ մաներշակազոյն մերան թա-  
գած էր . զայն ներկնու և խոյտառակերն համար : Բոյր մարմ-  
ուով ներկուած՝ Արտէն՝ վրագ . մարգաւ առջի ելլերս ի վիճակի  
չէր , ու այ մես անձանեթ ախտառորներուն ներկայանայ , զանոնք  
տեղաւորելու :

Անպարհեա վարժանիր միւս այսպիսի է :

### 186.—ԱՐԱՀ ՀԵՒՄԱՆԱԱԾ

Արահ մարգ մը երբ ազգականները կամ ուսէ մէկը , իր  
առնեց ճաշերու համար հիւր զայ հետեւաց յանկերդու կը կրինէ  
հիւրերուն առջի ոլլին , ուսույնէն , ուսույնէն , կոզ եղանք , վասաք  
Աստածած , զանանամ , քեզ Աստածած բակրով քանի մը պատա

առանձին վերջ սեղանին համ կը քաշուի : Խարհճայի՛ թէ հիւրերն այ առջնարդ իրեն հետ ևս կը քաշուին : Առ համեմ կերպակարները նայուաթեամբ կը մնան , հետեւայ հային զանոնք կ: Կին առցցեւրդ իրենց ընտանիքի սեղաններոց ըմբացիներու համ որ գոխանակի համ հիւրերն կերպնելու :

Որին մէկը պետքերւ հիւր մը առնելիրոջ երեսին կու առյ օպարուն հիւրընկար , գ: ան գետ չնորենազ կերպակուր չկերած՝ կը առացայ , ուստիքին կու եղայ ըսկընզ ես կը քաշուիս , մինչդեռ ես , քեզմէ շատ ուսերզ գետ նոր չեղայ , չկշացած սեղանին պիտի էքաշուիր , կը պատառիսնէ պատշաճորին :

Առ ուրի՝ սպասիր սրամուղին ես:

### 187. — ԽԵՂԻ ԱԳԻՆ. ԱՐԱՐԴԻՆ.

ՔԵՂՄԱՆԻ զիւղերին Արեգ ինցի հայ նարագարժ համ բակ որուարդ մը , իր վարժ սրամրդ զիւղացիներուն քով միքնդինքը զուրգ մէք , մէն կը չարգէ՛ թէ ինքը վարացներ , վայրի այծեր , այծեամբեր , և վայրի բազեր որուացեր է : Աթիւզեռ նարագարժ մը ըլլալով կեռն իրեն մէկ նարագարժ մը ինչ որուացն չէ : Արուրդ ները իրեն կ'ըսնե թէ վազը նարագարժ մը սրայ և թէր որ մէնք տեսնելով համազանիք որ գանձ չիսուն կը խռոխ :

Մեր համբակ սրամրզը ՔԵՂՄԱՆ կ'երթայ ոզի նարագարժ մը կը զնէ : Կը թերէ իրենց զիւղը : զայն ծառի մը բանին կը կայտ է զնէ : Քանի մը տանեւակ կանգուն հեռանէն նշան կ'անձէ լաւանով մը : Քանի մը տանեւակ կանգուն հեռանէն նշան զնէնէ զնզամփանարերու : այնոքս մը կը պատահի՝ որ զիւղակի նարագարժ զնզամփանարերու : այնոքս մը կը հանգիստ կարագարակին կապաւած չառնին կը հանգիստ դայն կը կարէ նարագարակին ինքինքը ազատ զնզելով : լեռն ի զեր կը վախչի , մէրթ ընդ մէրթ նաև զնզամփանարերու :

Այս միջագիտով լուսերով իր ընկեր սրամրզներուն կազմէն միքնդինք սրամրզը կը խայտապահի և ամսթապարտ կը մնայ մնանց քով :

Մարդու բաւանանարիւնը ինըր չէ . այլ ուրիշներ զնանակըն : Ան:

### 188. — ԱԲԻՍԻՆ ԶԻՆԱՒԻՆԻ ԸՆԿԵՐՆԵՐ

Տարրեր քաղաքներին երես երեսասարզներ կը զինուարացրուարժն և քանի մը առաջիներ նայն զումարատակին մէկի եղրոր բազրուարժն և քանի մը առաջիներ նայն զումարատակին ամէն մէկի պիտի կ'ըսնեի երես : Զինուարացին չը կ'անց լրաներուն ամէն մէկի իր քաղաքու կը վերագանեայ , անոնցմէ մէկը հոյլ և մակարոյն իրեւան մը կ'ըսնա : ինչ միւսը աշխատատակր և միւսզամայն բարեւան մը կ'ըսնա : Մոյս ասրի մը վերի իր աշխատատակր ընկերուիք քով անկեցիք :

առաջնորդ կուզայի : Նու իր բարեկամից կը հիւրասիրէ՝ անոր ամէն ծայրոց նոյզորով հանգստաւաև առաջնորդականութիւն մը ցայտ կու առայ : Մայլը կը մեռաց վերաբ ամբունքը , շայտ ոպատց ձախորդ գուռ կը բանայ իր բարեկամին : և մ'իսին այն առեն կը հետահայ որ հետ մասը անառաջից կը գուանայ : կը զգուեցնէ իր հանձրացընէ իր հերթնեկարը :

Կանչնցին եղի ութ ուստիրինք , ուժաւատութիւն զինուարը որ մը իր վերինայտրիի պատչամէն կը անոնէ որ իր ծայլ ընկերը իր տիկնութիւն և քանի մը զաւակներան հետ նարին կուչայ : Նու իր տիկնութիւն կը պատահիրէ որ զանոնք ներս չանանէ :

Մակարոյ մ'արգը կը զարնէ իր բարեկամին զուուը : Տան տիկնութիւն — Ո՞գ է այն՝ առենտերը հու չէ , կ'ըսէ :

Հերը — Ես զինքը պատչամին վրայ տեսայ անուած մը իրեն հետ առենացիլ կ'ուզեմ : Խեցը ո՞վ եղաւ . Առառան եղաւ որ իր հետ առենացիլ չ'ու զեր : Խստահան յուի Մազմէն մ'արդարին հետ Սինա յերան վրայ առենացիլ ցաւաւ . . . :

Տանելիրաք համը բրամթիւնը հուաների զբախը պատահանէն զար հանան . մ'արդէնո՞մ , շատ յիստի բասեցար : Առառան Մազմէնին հետ խանցաւ , յոյց մինակը խանցաւ , ոչ թէ ամբողջ նարայիլի մազմէնը հանեւ ծագած . . . Եեր հետ քանի մը առբ տառչ մինակը վեց ամբո խանցանց , մեր քիմը ինիւա , ձանձրացանք , քա հետեւորդերագ . ամբոխ զ մը : զայրիկնեն մը շենք կրեար խափի , բարեկանեցէ՛ք ուրիշ զաւ մը զարենիք :

Մակարոյ իւ զաւարկապուր մարզոց նիւրուիւրին անսնելի կացուրին մը և . անոնց եւեկ կուտի սկս կ'ըրտոյ . ամօր իւ խորնի չեն զիսեր :

### 180. — ԳԱՐԱՀԱՆՈՒԹՈՒՅՆ. ԱՀԱՅԱՄԲՈՒՇԻՒՅԻՆՆԵՐԸ.

Գաղանենք ժողով մը կ'ունենան իրենց թաղաւորին նախագահութեան տակ , և ազգին խորեգածաթիւնն եղանակացաթիւնը : Կ'ըլլայ թէ մ'արգ էսկզ պէտք չէ իշխն զազանենքան վրայ : Եւ իրենց թաղաւորին առի ձին իշխանաթիւնն իրաւան որ ո՞ւր որ մ'արգ մը զանէ զայի յաշոտ և ապահնիք :

Ասիսձը իր առաքեյաւթիւնը կատարեցաւ համար ուստան պահուն : Գուսաց շաց խանենքի մը մէկը տասպհաց որէ մը զաւազնով մը խանենքով սասին հայեցնելու վրայ կը շանէ , նու իր զանով մը խանենքով սասին հայեցնելու վրայ կը շանէ , նու իր զանով մը խանենքով սասին հայեցնելու վրայ զարած փշրեւով զարգաւուր մաթերը պատահանի մը երկաթիւն վրայ զարած փշրեւով զարգաւուր մաթերը վրայ բարեկելու չ'մ ար . առազնազարդը , ճարներու մարզուր վրայ բարեկելու առաջ սասին հառ զաւազանիք ուսիւնագութիւն ուրբա-

իւ կը խոթէ . և վախէն սպասափառոր՝ Խմանը չլուսու ճիշտ մը՝  
սպասինք գրազանց քեզ կը պատժեմ կը պառայ :

Առիւձը որբանին ցաւին մինչեւ անուստ կը փախէի , իր հը-  
պատափները կը նուարէ և զանոնք կը յարգորէ ատացնաց ործէն  
զրէժ լուսնէ : Եթի մարդկա աչ կը յու զազաններուն զինք և տա-  
պընքելը , այն ոչ անուստ կը փախէի , եթի կը անուն զազանները ,  
բարձրացրելը առիւ մը վրայ կ'եղի : Վազանները կ'որոշեն իրարու-  
վրայ ելլին և բարդ մը կազմելով առաջնազորներ վար տանիւ ու-  
րզքանց ուսելի : Անոնք առիւձին կոնակին վրայ կը բարձրանան ,  
կը մասնեան մարդուն : Նա՝ վախէն խօնակորայ՝ սթեզ սպասինք  
զաւազանց կը պատժեմ ու կը պառայ , առիւձը այն զաւազանին  
ազգեցութիւնը համաւեած ըմբարուն սպասափառ կը փախէի , այն-  
տափ արագ որչափ որ կրնայ : Վազանները մեծ ու փոքր վար զըւ-  
տորուելու , առանց արաւնքը կը կոսորի և անոնց աչքը կ'ելիէ , այս  
թուն ու բանին , կ'ինուն առիւձին եւսենին , հասկնայու համար թէ  
ինչո՞ւ այս հախուտերութիւնը կատարեց ու փախու առույնին զա-  
ւազանին և այնը յանուն որին : Նա հետարզ անոնց իր սրբաւը կը  
ցուցնէ : Յեւէ՛ք զայն , ի՞նչպէս զիյունարուան՝ արիւն կը հասի : Ա-  
սիկայ ընացը՝ առք սպասինքին թաթիւսուն զաւազանը եզաւ : զայն  
բրգուը չի զիսեր այս առաջը .<sup>1+1</sup>

Խմացականութեան ու մարդ Խոջի խայրելու և զետարու-  
թիւններու տագի յառանաւելու և ընկերելու չէ : Միս խօնի զա-  
ծածելու վանելները յականաւելու և անուստուած կ'առաջը կը հասի :

### 190. — ՄԱՐԴՈՒՆ ՆԱՐԵԿ ՋԵԾԲՐՈՒՆՑԻՆ

Ջեյլունիցի մը սպազին անզամ Մարտ կու զայ : Ան իր  
կեանքին մէջ իրենց զիւզաքազարէն զատ անզ մը անուած չէ :  
Եթի կը պատի Մարտացի մեծ չափանիները և վանառանցները , ժա-  
մերով անոնց առջեւը կը կիսայ զիսենիզ կը կիսայ : Վատարկա-  
զուրու Մարտացի հայ մը կը մասնեայ անոր — սթարի եկար , քե-  
ռի , հազար բարի , առաջին անզամ ինչո՞ւ մեր տունը չեկար մայրու  
քեզ կարսուզ կը սպասէր , ես ոչ չառ կորսոցայ քեզը :

Ջեյլունիցին . . . ես յու քեռիք չեմ , քեզ չեմ անենար :

Մարտացին . . . Դուն ի՞նչպէս իր քեռիս չես . քու անունը և  
մականունը այսինչը չեմ : Քո՞ւն Ջեյլունի արիւնի թազը չեմ ըն-  
կիր , այսինչ զարծով չեմ զրազիր , և այսինչ նարատիւա եկան  
չեմ . Հաս :

Մարտացի զատարկազորուը այս բարոր տեղեկաթիւնները անոր  
Ջեյլունիցի ընկերութիւն քազամ էր : Նա՝ անոր կ'առաջարիէ որ թող  
էրամուէ իրեն խորոված մը կերցնէ կեսորին : Ջեյլունիցին խոր-

զատին ձայնը յանլուն պէս կը յարաբի անոր հրատերին, ու ականայ անոր քենին կ'ըլլոյ:

Մարացի խորագանին խոնավթները երկու յարկանի կ'ըլլոյն: Վարի յարկին մէջ խոնավթպանը խորագանը կը պատրաստէ, վէրի յարկը կը տանի, ևս յանախարգները ուղանենքուն չուրդ հումակը բռած՝ կ'ըլլուշինն զայն, ձիւնախան պազորոկ թանով, և ժիրզերով:

Մարացին երկու հասկի խորագան կ'ապօռքէ, հեալ թանով, երկու հասի կ'ուսեն կը խմեն և կը կշատենի: Հիւրասոյրողը իր քեսին կ'ըսէ, զո՞ւն հս կեցիր, ևս երթամ խողող ու քերեմ՝ խորագանին զրայ ուսենիքը: Ան զերեայարկին զրայ կ'ինչն և խանութպանին կ'ըսէ— ուներ կերած խորագանին փախարէէքը զերի ընկերու պիտի զնարէ: ու կ'անցնի կ'երթայ: Զեյթունցին ժամերազ կը ոպասէ եկող զայող շրբոր: Խանութպանը կը մասենայ Զեյթունցին: — Ի՞նչ համեր ես զես հս, զնորէ ձեր կերած խորագանին փախարէէքը և զնա՞ զործիզ: Զեյթունցին: — Մարացի ընկերու հրատիրեց զիս այս խորագանը աւանդու, կը ոպասիմ որ խոզող ու քերէ: . . . :

Խանութպանը: — Հասու ցնծու զբաժը, ընկերզ չի զար: ապսոյրեց որ գուն պիտի զնարեն եւր կերած խորագանին փախարէէքը:

Խեզն Զեյթունցին թաշկիեակը կը հանէ, որուն ձոյրը ձրարան էր իր արծոթէ զբաժը: ակայոյզը անոր հանդոյզը քակերու կ'աշխատի՛ քիթին տակի՞ն կը մըթէրթայ ահս գու քեսիզ չեմ բախ ու ինքը պետք թէ: չէ զո՞ւն իւն քեսիս ես զուտ:

Խորեայուրինը՝ պախառ ակիլի աւան մըն է:

### 191. — Գէ՛տ ԱԲՎՈՐՈՒԹԻՒՆՆԵԼԻՐ

Ասրբերդցի երիտասարգ մը՝ կը հշանայի եզերէկցի որիորդի մը հետ: Փեռացուն որ մը ճամփերոյթի կը հրատիրուի աներհոյ կողմէին: Ճախ սեղանի մը շարքի՛ իրենց մասից ազգականներավ կ'առանեն, կը խմեն, կ'արտխանան:

Ասրէն զերք գետացուն անդ խանկցարաց առջեւի ահենուցը ձայլերով սեղանին զրայ կը զնէ: Մինչզեռ ըստ եզերէկցիներան ուղարաթեան, ոյս զարմունքը ամենամեծ անպատճեաթին է եղեր, բայցով թէ: կերա՞նը խմեցինք եւր ող ու հացը, եւր ըրտը բարզանցը ու պատիւը առ ոչինչ է, ահս՝ այս ծայրուան անձեռու ցի՛: մէջ զահանք երարելով ձեզ ես կը զերտպարձնեմ, և կը զենք սեղանին զրայ:

Տահարիով և աղջականներուն ուրախ և զուարթ որամազ-

բարի խնձելը կը փախուին իրենց վերացութիւն ոյս զարժունքին համար, իրենց ապագին կենուարախ զէմ քերը՝ մեռնողի մը յուղարկաւորներան թախմայից զիմազիծերան կը փախուի զայրկենացիւն Ներկաները առին ուելի յուզուած՝ խռակցութիւնները կը զազրին՝ հանգիստականներան մինչ, մէկ զայրկեանէն միւսը կայսեր և արքմանց մը զինու մը կը տիրէ, մինչեւ բնկ արշակի նախատիւնը անհանգույնեց սկսուելով նշանաւ՝ օրիուրզը իր նշանածքն եւս ըներա փափուացներ առզի կ'ունենան, խորհեց մէ մէր ընտանիքին նիստ ու հացը չորբոզ, համակացն մէր կենացը նախատող մէր վերացուն, մէր ազջկան հետ կենակցելով զայն պատի շիրայ; Երշանկացնել:

Փեացուն խելացի երիտասարդ մը՝ կուանելով այս զայրկենացիւն ուազ մթնոլոցի մը ստեղծումը, իր նշանածը քաջի կը կանչէ, և այս զինակին պատճառը կը հարցնէ: Երբ խնդրին իրազեկ կ'ըլլայ. հանգիստականները մէկ առզ հաւաքելով անոնց առջեւ իր ծայրած անենուոցը կը բանայ. և զրաշակի պէս զայն ոգին Շէջ երեցնելով կ'ըսէ. — առջէն քան ձեր այս ծարքուած անենուոցին մէջէն առ զուրո կը թափեմ, ձեր զերաքերումները ինձի հանգեց թազ շականն, նշանաւ եւ շատ կը սիրեմ, ապազային զինք պիտի երշանկացներ կենակցելով, և իր ընտանիքի անզաններան և ոզգականներան հանգէ չ յարդանցներ ունիմ:

Գեւ ոսկոր բիւններ, և սիսու հասկացողութիւններ ունիւ կը նունին և համայնքներ կը կաշանին:

## 192. — ԿԵՐՈՍ ԴԻԱՄՈՒ

Կիրիկիոյ Մարտ Դրազաքին մաս 400 տեսուր զուտ հայարակ քենացնազցի զիւզացիք թրքախուն զաւառաբարբառ քեզու մը կը իրակին: Անականէ մէկը Մարտ առազ կը քերէ ու կը զայտէ, առանձին պէտքերը հազարով զիւզ զերազարձած պահուն, կեզ զեց զահեկաննաց մը կ'ունենայ. զայն թիւք խանութազնի մը կու տայ որ հրուշակ զնէ: Խանութազնը առանց զրամին նաւու իր զզրացնի մէջ կը նետէ: Դիւզացին հրաշամիք առանձիւով, իր զիւզացի ընկերներան կը զանայ, և կ'ըսէ ռԱյնիւթեան հայրած հայրացը ըրբու: Նախազառաթեան միայն լովի բայլը հայելին ըսպալան: Խանութազնը զայն կը զիւզացի կեզ զեհենցը և ուրիշ ըսպալանէ, զայն բնի շիրցար կ'ըսէ առաջ կ'ըսէ:

Անզիւ խոսենք, և կեզ զումը միւս իրենց աւելանի և կը զումնուին:

## 193. — ԵՐԻՑԻ ՕՂԵՄՈՒ, ԲԵՐԵԱԿԻՐՆԵՐԻ.

Կը զանուի երկու ողեմոյ բեռնակիրներ՝ սրուք իրարու հետ սերու յարաբերութիւն կ'ունենան եզրոյ ողես, ամէն պարագայոցի իրարու կ'ոգնեն, երբ մէկը զրած ունենայ, խոկ միւսը չունենայ, կուտայ անոր, մինչև խոկ յաձախորդներուն բեռները իրարու ոցնելով փոխներիսիս կը կրեն:

Օրին մէկը մարզ մը հարամակեան խնեմոյք մը պիտի անենայ, իր տառեց թիթիեղ մը ոզի պիտի զրէն, այս երկու բեռնակիրներն մէկուն կ'ունազարդէ՝ որ զայն իր տառը տաճի, միւս ընկերն այ կը ներկայանայ անոր և կը խնդրէ որ իր ընկերութը հետ միասն տաճին փոխներիսիս շարիերաց: Ազգանոքին տէրք: — Ան համար տառբերութիւն մը շը շը մէկեց, մէկեցից ապրած էք՝ թէ երկուց նիս; Ժայն թէ տաճ առաջ այս թիթեղը մէր տաճի տարեք:

Համբան ողեմոյ բեռնակիրները չեն կրնար զիմանալ ողինն ներկայանթեան զամեզի կը հրապարէ զիրենք, իրենցմէ մէկը զամեկան մը կ'ունենայ, և միւսին կ'ըսէ՛ ունինէ՛ր. կանխիմէ զամանի, այս թիթեղին ողինն ընչ ուժոյ մը կը խմանեն, անո՞ կանխիմէ զրամըն կ'ըսէ և մէկ զամեկանը կուտայ: Մաս մը կը խմէ անկից: Այս անզամ ուղամ թիթեղը ։ արիեւա կարզը միւսինն էր: Այս անզամ զրամը տաճողը՝ կանխիմէ զամրումով ուժոյ մը կը խմէ: Փախն ի գոյս կանխիմէ զրամով կը խմէն՝ միւսին որ ողինն ափրութը տաճուն համենին ողինն կը հատցնեն: Դաստարկ թիթեղը ափրութը կը յանձնեն, համբան կանխիմէ զրամով զայն յահախորդներուն ձախեցինք ըստ-ըսոյ: Անոր մէր է փախարժէք զրամները հարցումին: ողեմոյները կ'ըսէն: — Անո՞ փախարժէքը ողինն և մէկ զամեկանը անոր կը ներկայացնեն:

Դաստարկութա, մակարոյն, և: Աղիւնոյ մարզոց ունի զան մը մի՛ զնամին, ունուի նոր կը սկսակացնին:

## 194. — ՀՐՈԱԾ ՎԱՀԱՆԱՎԵԼՆԵՐԸ ԵՒ: ԲԵՐԵԱԿԻՐՆԵՐԻ.

Հըւայ զամառեան մը, Պազեստին, Աէլ-Ազիյի մէջ բերակիրի մը, ազակեզին ամաներավ յեցուն անուսի մը կը յանձնէ, իր զամառեացը տաճերու, երեք պազեստինուն զանեկան զարձաց: Հըւայն բեռնակիրը հաշիմի բերերու, և իր ապրանքը ձրի կրնեց տաճու համար, անոր կ'ըսէ: Հու քեզի երեք խրառներ որիս, առաջ, երբ զամառեք կասարես կրնու Երբանիկ ըստալ: միւնչի խոկ բեռնակիրութիւնը կը թիթեցնայ ու շտա շեռ յոդնիր: Միայն թէ առջն մէկ խրառու մէկ զանեկանի զարձաց: և կը յաւա՞րիուն բեռնակիրը խրառեցաց թէ իր շղիացուն, ոչտաւէիք խրառներ են իր անդիյները կը յաւա՞րին:

Հյուսն ... Ա. խրատու այն է թէ շքառարակի հարցում՝  
թենի՞ ազէկ է ըստն մի հաւատուր : Բ. խրատու ձերութիւնը երի-  
տառագութիւնին հնչու է ըստն ո՞ւ որ այ մի հաւատուր : Մինչ այն  
վահառածուց համեր անոր վերջապարփշ տանիք պէտք եր ծանր ովհ-  
առուկ : Որ սատիճաններին վեր բարձրացնել շատ գրաւարքն և սա-  
ժամնելի էր : Հյուսն կը շարունակեր խոսք : Գ. խրատու այն է թէ  
զառ իրեց եղան հաւատուր անդ մը քարեյին բառ և ըստն անոր  
այ մի հաւատուր ցույրան ովէն թեմանկիրք ։ Ազէնն անելի յաղնամ-  
քառամատիւսի հայն ցերանց եկան սատիճաններս զիլին կանո-  
նի անուանի : Կը թագու որ պատուի պէտք զար , և զանուանիններն  
զառ նարմ : Վարդ պատրուսոց մնաւիքին մէջի ապակեալ ուստինե-  
րան ովզ առ զի մնացուն ոչ յեզ խոսնի անոր ազ զան մի հա-  
ւատուր , կը պատուականէ :

ինչ որ ցանկացի կը մէն: Այսինքն լաւուն փուրուր կ'էմբ կ'իմաս մեր:

106.—*Phalaenopsis*

Ուստի մաք մատ բայ զեղպեղոց զեղձանիկ մ'ը կը տահի՞ լուս  
կա՞ ծառինու, ո մի կ'ուղէ տառնը հինգ ասիի՞ն

Անձնաց մըն այ խոչը առաջ մը զգիկած կը տառի շունկան ծախ-  
իսը րու։ Եթից յահանուրգները այս առաջին պինը կը հարցինեն՝ ևս պա-  
զարթանով յիսուն տակի կ'առցէ։ Եթից յահանուրգները այս պինը յատ-  
կը տեսնեն կ'առարկեն թի՛ առ խօսող և զայլուցազ գեղ ճամփիկը եթէն  
տառներ հինգ տակի կ'առցէ այ խօսող թաշուն մըն է յիշեացէ։ Ճա-  
ռայք մասցւ է արդյունի շաբաթը։ Եթիկացը — Եթէն զեղուանիկը  
խօսոց թաշուն մըն է իտթիւ այ մասիկ ընազ է։ Կը պատասխանէ։

↳ [Learn more about the project](#)

— ԱՐԿԱՐԱ ՓԻԼԻՇԻՆԻՑԻ ԿԲԱ

Անկրատ վիճակում համբեքառար մարզ մընէ եղեր, ընդ-  
հակառակ իր կինը չուցնու և զայրացկատ Որ մը կինը անոնքան  
սե պիտիք բան մը կ'առաջը Անկրատին, Նու վիճակում մարզ  
իր զարծով և աշակերտներով զբաղուած կը մունայ ապօպանաքը բա-  
նը առան կույաց էթեր նման, զու մասան բառանցիներով և նա-  
խառարին քննուով կայտի կը սկսի Անքովից կը ձեռէ, կը պատայ Եր-  
կանչի, ամուսինը կ'անինէ, ամբա՞ գրացիները իր շրաբից կը  
հառացէ, անմաք կը անանեն այս կնոջ անոնցից Զայրառատիթիւնը, ո-  
ւ կը ցաւին իր ամսանոյն զինանինն է եղան Անկրատ պատրի առա-  
ն կը ցաւին իր ամսանոյն զինանինն է եղան Անկրատ պատրի առա-

կը հասեի որ ալ համբերել անկարելի կ'ըլլայ: Նա վերեայարիէն վար կ'իջնէ, կ'ուզուի գետք շաւկայ: Կինը իր ամռամբնին շառառախանելին առելի՝ զայրացած շուրջը կը նայի որ իր խերսկուրոյ նո: այն անոր զբայ առ արկայ ժը նետէ որ բարեկաթիւնց իշեցնէ: Ծուառվ ընցան զոյլ մը կը տեսնէ անոր պարունակաթիւնը Անկրատին զբայ կը թափէ: զայն ջուրին ելուն կառաւի մը որև կը Մըջէ: Անկրատ այս վիճակին մէջ, իր խորքը ամիկնացը ուզզերով, հանգարտ և պազորիւն կերպով՝ Անցուափ սրատամին, այս անձրեւ քիչ էրու կ'ըսէ ու կը նեսանոյ:

Անզամ մըն ալ Անկրատ վիճառափան իր առաջ բարեկամ մը նետէ կը բերէ, կերտիւնքները սեղանին զբայ շարուած՝ հաշոն առենին, Անկրատին զգայնաս տիկինը շնչին պատճառ ով մը բարեկայով, իրենց կերտակարենքնով սեղանին յախճապակիները. Հարզ ու գշուք կոտրենով զաւտիւները սուրայառակին զբայ կը շարուէ կը կատէ, յիշարի մը որէս կը պառայ. կը հանչէ կ'ազդէի:

Անկրատ պատարիւնոց իր բարեկամին. — «Ես ազմկարարացնան, և կերտակարենքնով իրարս խառնեաեցան կարեւորաթիւնն մի տար, ընական բաներ են: Կը յիշե՝ անզամ մը ձեր տան բակը կը ձաշէինք, մէջ մըն այ տեսանք որ հու մը թաշերք սեղանին զբայ թնկու, կերտակարենքնով իրարս խառնեց, ապամիզին առանձնենքը կոտրաց իր թեւերը բախելով, և առա վախաւ զբայ, և մէնք քա հետք այս պատճառքին զբայ թնդացինք, և երբեւ իւեզմ կենացնին շնորհագեցինք, որովհեան անդիտակից էր, իր ըրածը չեր զիսեր:

Անզրեմ սիրելի բարեկամ, իմ արկնոյն այս ազմկարարաթիւնն և կատարած ձախուներաթիւնն երան երբեք կարեւորաթիւնն մի տար: Ձիւա այն անքան հասան ովէս անզիւսակից է, խառնիցը և ընկերիցը չի զիսեր: Անսոյ ներոզամբան եղիք, միաժամանակ այս նպաններուն զբայ, զո՞ւն և ես խոնդանքս, կ'ըսէ:

Համբերութիւնը և լուսնու բիւնը բա կորհան վերտանին են:

### 187. — ՊԱՏԱԿԱՆԻ ՀՈՎԱՍ ԳԱԼՅԱՆ

1830 թառիկաներուն Այնթազգի՝ «ողու Պալթան» սերունդներ կրթիւնով շատ մեծ ձառ այսթիւն մասացեր է ազզին՝ կրթուկան մարդի մէջ: Եւրիշը բարոյական յարանուանաթիւնն յարելով, բարողի պատճենի կ'ըսէ ոյ համբերերար մարդ մըն է եւ զարողի պատճենի կ'ըսէ ոյ համբերերար մարդ մըն է եւ զեր, իսկ կինը ընդիւնկառակիր զպայնա և կուսազն մէկը: Երբ անձ անձան ապարանք մը սենենայ իր ամսութիւնն, և նա մասեւ անձան ապարանք մը սենենայ իր ամսութիւնն, կը ակսի կոխ: մը առն մէջ, պատճենին

իր թերացութիւն համար խաւը հանելիք մէկը կ'ըլլայ: Եթէք այն պիտի գործորիկ կը հանէ ասև մէջ՝ որ բարոր թազեցիք մեծով պըտաբիկավ իրեւոց զբախը կը հաւաքուին, անոնք կը աենանն որ Պօղոս պատռելին ամսթէն ինչ ընելիքը ով բանարով սենեափին մէկ անկիւնը ամ քամ՝ անխօս ովխորի մը պէս նստած է աթափ մը գրայ: Կնազ ընելիքը ձախուերութիւնները գիտել կ'ազէ, իսկ զայրացիու կինը բարիստիւնին ինքիրժէ երած՝ զարտկին բարոր յախնապակիւնըը, մինչեւ իսկ կազի բամբարը՝ զբան ամսին մարմարին զբայ կը նետէ, զանենը ջարդ ու գիւղը կ'ընէ: Օրուան ուսկամ չորս առանքի վեասի ենթարկելով իր համբերատար ամուսնը:

Ամբողջ կեանքին մէջ ար զայրացիս կինը պատռելին երեսը ինկացաւած չէ: Տարին քանի մը անզամ զերոյիշեայ առափեզին առ արկաներան զարգանելուն քանչոյ ործութիւնը կը կատարէ այս կինը մնասի ենթարկելով իր ամսու սինը, և պատռելին իրը Հոգեւոր հայրի շխոյտաւելուն համար սպազմարգին մէջ, իր բերենին մէջ հասացած թուաքը կը կլլէ, կը համբերէ, ուրիշ նկայ: Ականինը խասի ենթարկացի տիկինն և պարտներան, որին չինին պատճառավ մը իրարժէ զատանելու համար ամուսնաց կը պահանջնին:

Պօղոս պատռելին ջարիստ համբարզութիւն չի կրնար ընել: Շնորհակառակից նու ամէն տարի Կիլիկեան Բողոքական ժազավարան կրօնական մատթեան և ազավերուն ներկոյ դանուելու Հորությանը ամուսնութիւն տակ կը զանափի: Տարի մը Միաթիւնը Մարտի մէջ անզոյ կ'անենայ, և ինքն ոչ ջորիս հան երբայրու է. շահեայ կ'իշենէ զբանը մը վարձելով հան զայտոյ ջորեպանի մը հետ կը պարմանառութիւն: Ոջորից պիտի վարձեմ, անառի մ'ունիթ, մէջը զիւրարիկ ապագեղին ամուսներով լիցուն, զայն ջորիիդ համեսթին զբայ զներու ես, և առանց քավին հեռանարա: զայն միշտ բանելու ես: Հըլլայ որ հակը իյնայ գիրաք, չորիզ հանգարատարայ բերացու է. խրոշու կամ ոսքուց միշտ ծառեկի զբայ իյնոց մէկը չեմ ուզեր, ոյս պայմաններով ինչ վարձք կ'ուզեն հարցում ինչ ջորեպանի կրկնացառեկ վարձք կը պահանջէ, ընկացեայ անկը մէկ ու կը մէկնայ է: ինքը երեք մէկնայ կը պահանջէ: Անուակին պահանջաթիւնը աղի առաջ անզը հացանելու պայմանով, պատռելին կը յանարի:

Հետաեւու որ ջորեպանը իր հանգարատարայ ջորիներին մէկը քաշերով՝ պահեայ անսակը բերացներա: համար պատռելին տանի, իր ներկայաւույ: Պատռելինը հետ քը համբարզի վարչութանի մը զատիր կ'ելլի առանձին: Աորեւունը կը պատէ որ բնակացութանիւնը ապագանուուի:

յնելիք ապահովենի մասունք իրեն ցացունեն։ Մեծ կ'ըստու չորեսանին զարդարեցը երբ պատռաւինն է՛լու։ Ամորելիք, ապահովեն մասունքն ըստունափառթթանը եւս եւս ևս խորին զյու շեմ կրեար գենեա, զան միշտ իմ քաջ կեցան՝ տարածակիս մաս, որունք բաներու ես, երբ ծովու, ոյանուրու ես որ պիտի խյում, որունք բաշերու ես, ընա պիտի չե քայլու նուանու, միշտ բաներու ես։

Անզի ջորեազնը մինչեւ որ Եպրու հասնին, հոգար զուտ արաթիաներով, զայն բաներով աղջ առաջի իր տեղը կը հասցեի։ Պատռաւինն ալ չառ զան մասունք ջորեազնին զանութիւննեւ։ բայս յի կերպով մէնիս մըն ալ նույն կրառայ հաւատարիմ ջորեազնին իր կրիեակի զարձքը վճարելին զարու։

### 103.— ԱԽԵՆԻՄ ԲԱՅՑ ԱՆՑՐԱՄՄԱՆ ԱՒԱԽԱՄԱՐ

Բայզանը մը իր մէւ հասիկ զատակը կրիմել կուտայ մահկառքի ու մատասցեա ուսուցչի մը ։ Պանի մը ուսարի զերի նո կ'ուզէ հասկեալ իր զատկին զարդացման տասինանը։ Անոր ներկայաւիւնան իր ուսուցչի կը քննէ ուզուն առ յախու կը ու տնօքի կրաքարան, պատճերան և զրելուն մէկ։ Բայզանը չառ զան կ, մայ, մինչեւ բայ բացառ իկ զրածական նույնուն մը կը զարձաւորէ ուսուցիւը։

Բայզանը զերին հարցում մըն այ կ'ընէ ուսուցչին։ Զատկիո հասկացողաթթանը և արթիւումատիթթանը ինչպի՞ս է։

Առաւցիւը։— Յէ՛ր որքայ, զաւակը մատայի և յասուզիյի անք է։ բայց ոսուկացաւուրին և ըլլունուն, ուսուրինու, տկոր է։ կը պատառանի։ Նու վարձենց կ'ընէ։— Անին մէկ իր մատասցեն սեղմած իր աշակերարին կը հարցնէ։— Անին մէկ, բնակ զահան և ո ինցիր։ Նու։— Անին մէկ, կըր և ծակուն հիւն խաղացքի երկանացարի մը ողիս առարկոյ մը պահած ես, կը պատառանի։

Առաւցիւը այս պարզ սրինակոյդ արքայուղունենին արամաւ բաներու կարգառ և անու տիրացաթթիւնու կը վասառէ, երկանացքիրին պէս խոշոր առարկոյ մը ափին մէկ չի սեղմանիր։

Նու մը համարստունական ուսումնականիւր պատցուիրն կ'ըլլան, զածնական կեանին բան մը չեն հասկնու։

### 104.— ԿԻՆԵՐՈՒՆ, ՀԱԿԱՎԵՇՈՒՐԻՒԹԻՒՆՆԵՐ

Առաւոյք կիրիկիոյ զեւագառ Մկրտիչ Ա. Կոթողիկոսոյ Մարտիր Ա. Պատռաստն Մանեանց եկեղեցայ մէկ քարոզաւ պահում, զարդի Ա. Պատռաստն Մանեանց եկեղեցայ մէկ քարոզաւ պահում, զեւագառանոր զանուառ կիրիկը ազմէկեւով կը խանութիւն իր քարզը՝ խոսուցելով աղջին, կը ուշանեն, աղոյ կը կարգեն, և կամ զբացինիրը կը բամբառեն։

Վեհափառը քանի մը անդամ կը յանգիտանէ վերջառան  
կիները՝ որ լուս մասն, իր քարոզը մարկ ընեն, և բան մը հաս-  
կաւրազ պատռին: Անսնը հինգ վայրինան կը լուին, վերջը կրկին  
կը խոսին, կ'ազմ կեն:

Ուն. զայշացած անսնց զիսին կը պառայ. — Շնոմեռա-  
փայլ տիկիններ, լուս մասնը ք: Խոսքերը մարկ ըրեք, ձեր քա-  
ռասաննեն զրախը բազնիքի մը զմբեթը թող փոչի պիսի ըստօք,  
յեզաւ չի բաներ ձեր ամէն մէկն ազ ընտանիքի մը ոդեագ է' ք. . . .

Տղէտ կիներուն շատակառաթիւնը անտանելի է: Կը պատ-  
մուի որ պիւզացի երկու կիներ իրենց կազերը, պիւզին գուրու նա-  
խիրը հասազին կը յանձնեն, և իրենք ճամփ մը տակ չուք անց  
մը խոսակցութեան կը բանաբն, հեռորին առան չեն զանար,  
անօթի փարանց մինչև յետինը իրենց խոսակցութիւնը կը չարձ-  
նակին, կը առնան որ իրենց պիւզին նախիրը արածերէն վերա-  
գործուն է, ամէն մէկը իր կոյլը առջեւը կը քշեն առան կը բե-  
րեն: Իրարժէ զատակիր առեն կարճ եկատ մեր խոսակցութիւնը,  
զազը կը չարձնակինը և կ'ամբազդացնենք ըստով իրարժէ կը  
պատռին:

Կինը ալեկու ձավ է,  
Կում թէ փոխարկու հավ.  
Ան որ կ'ազէ իր կետնըը առահովել  
Պէտք է փախչի ձովէն հովէն  
Եսմ մանաւանդ կնոյ քովէն . . . .

Կինը գիրք է:  
Կերտաւած կիրք է:  
Ան որ կ'ազէ ինցողինք փրկէ  
Գրքին էլեկը թող պրկէ  
Աւ զանարիւքի: Հիսուկ պրկէ . . . .

Կինն է տանջանք:  
Զոր կը տենչանք:  
Մասենալու չթափենք ջանք:  
Զի կ'իշանը մեկը միշտ անոր նանի,  
Կը արած ջանք:

Բար երբ զարձակ չըլլոյ կիմք, զիւր կ'ըլլոյ կրամինոյ զիմք...:

200 — ՏԱՐԱՒԹՅԻՆ ՀԱՅԻ ՄԱՍԻ (ՄԱՒԾԵԼ) ԱԴԱՆ

Հաճի Մանդ ազան բնիկ նարրերզը՝ սորբինը առաջ կի-  
լիկինց Տարածն քազոքը հաստատան: յայտնի հայ վահանական:

ներին էր : Իր առևտուրական գործին զատ ուներ անշարժ կարգահանություն : Հայեակա 150 արտավագ այդեստան, որ ամեն առքի գործառնությունը կը վարչեր այդեմքամբ քին : Տա բանի Ամերիկան պոլեմի աշխանքաներին երիտասարդ մը երեք առքի արդեկություն : Իր քավը աշխատուցած էր : Այս իր գլուխաթիւնը կը յայնէր հանի Մանզ ազգային քետարութեանը մասին : Նո ձեր էր : Դզային և բարիցաւ, հայնոյոց, գառապան, զարծաւարը շարաւար աշխատցնաց, պայմանագրութիւնը չյարդող դործաւորին ամսականին պեղաց, անիրաւուզ մըն էր :

Կարսոցի վազանցին այսպեսում քիչ ժամանակ՝ որ մը անոնք որ համեմատած 1900 թվականին զարդն եկաւ իր առջի զորացաւոր երիտասարդց կրկին վարձելու ըայց նա զգաւած այս մարդին մէքեց այն տարի իրեն նետ պայմանաւորուիլ: Մէր ըստ կերպին եկաւ Նիկոլայ անուն երիտասարդը յաճարեցաւ այն տարին աշխատավոր երիտասարդին աղջիկն մէջ:

Ազգական իր պայմանակարգը առաջնորդեց 1. Առաջնահամար է մշկաբան վարչության 2. Խնդրը զգացվելու է, իր բարեկաթեան մեջ նաև ազգային գործառքային նեղանեացազ զարդը զինաւա թագուա է 3. Գործառքը կանչեցած պէս, կրտսէ զարդ ոչ անձնայ ձևու թագուա վայեցա էր իր քաջ: 4. Խնդրը հայնաց է, զարդառոցը իր լուսանեցներուն առաջանա: Է:

Նիմուն — Ակրայիշեաց պայմանները կեռ ուն կը կուտարեմ : Իմ պայմանները այ հետեւեալիքնեւն են : անոնք այ գույքը՝ զունեցու է : 10 մէջիս ամսաթուակ կը պահանջեմ, եթէք ամժոց 30 մէջիս : 2. 30 մէջիսց արահովելու համար, զբանը մարտակով մը, պատառաւր զանա ակած մը երաշխաւր մը ապրելու, պրանեան զան ջզայտու մարդ՝ բարեկաթեւնոց մէկ նորոյին էլլէ պատահեց զարու վանաս, ամսականները ս' թէ պիտի պահանջեմ :

Հանի Մակար ազգան է մէջնիւս ամսութեական կը քննուածի եթէ ու պատին պայմանական է առաւար մարդկանան մը Անյօն վահանա ափան մը երաշխառոր կը ցացնէ : Նիկոլա զարդի կը սկսի , այն մասով բարեամբ թէ յառաջնակային քայլանու հերթակին քիթին մայ անցուց զան աշխարհ զարան զզնու պիտի առայ , քիմիւն քիթին թերթիւն թերթիւն , անցեալին իր գործոցական ընկերութէ պատճառահ նեղան Աթանասիան գիտաբան գրութեական թիւնուր:

Ա. Դրանք — Նիկոլայ իր ազգային հայ առաջին անգամ իր այդին կերպով՝ որ քաղքին մեկնել էր և առ և է, ձաւան էլլը կատարել է առաջին անգամ կազմակերպությունը՝ կը թողարկած քայլ կը քայլ և զայտ խառապելու անդ մը կազմերազ. կը թողարկած քայլ կը քայլ և զայտ խառապելու անդ մը կազմերազ.

քի: մյ հանգուստներ և զնութեայ: Ազան տառը վայրիկեան շանցան՝ Նիկոլաս . . . կը կանչէ, ոչ ձայն տառպ կայ, և ո՛չ ոյ Ներկոյաց ցող և Նիկոլոս կը բա՛ անոր կանչելը, բայց կարեւորութեան անզ չի պնդր, կը սուսան որ իր ազան բը հայնոյերա: մարիթեթը ցոյց տար: Հանի Մանզը ձայնը բարձնացնելով . . . Նիկոլոս . . . Նիկոլաս և ուր կոյսուեցարու բանքի, հայնուանը և բառանքելոյ կը ամսացնէ անոր հասցեին: Նա առքերը զետինը կը զարին, մէկ ձեռքը ցառացրար աշքին զբայ զբայ հեռան Նիկոլոսին զարուն կը նայի, ո՞չ եկոց կայ ո՞չ զացազ: Նա պատարէն հայնոյելքն լոցնամ ձառի մը բանին յենով քթին առեկին կը մրթմբթոյ օփործանքը զանիք, այս զարհաւորը քիթս մազ անցաց, պայմանադրաբեամբ մը ձեռքը ստրո կոտից՝ այս սամաշին որն է քիթիւ բերնեւ կը բերէ: Եթէ Երեւք ունիս ուսուցիս շարունակի, որ մը չէ որ մը զիս պիտի համեցնէ, զիս զերեցման պիտի թի՛ցնէ ժամանակին առողի, զան հէ հրամանակու պատրաստել առա: Մեր ձեռքամը վիճակու միջնորդ զարկացնելու մը զիյան, այս վարձանքին առա զիտի կրնամմ զարձի առլ, ևս այ չեմ զիտեր, շան բակութին առաջին անդամ որ հանգիցեցայ համակցոյ: համամ զարած յական մը երեցու աշքիս: Բնի առեկիյը ունի ի՞նձմէ, այսպէս երթայ հիմունք զինք կը վանելո՞ զիտերամ . . . \*

Կէս ժամ զերի Նիկոլոս կուզայ կը անկուսի Հանի Մակոյին առին: — Ազան քնացած մացեր եմ, զիս կանչելուզ անմիջապէս չերցոյ զայ: Թեզ շատ բարկացած կը առեւնեմ, եթէ չեմ ազքիք որ մաս, անմիջապէս կը մազամ զարձի կ'երթամ, և իմ երեւք ամ, առեւնիս վախարժէքը 27 մէնիուը կը զանենմ երաշխաւորեց արի: անզ նոր զարձի մը կը նայնու:

Հանի Մանզ: — Ո՛չ, ո՞չ էրտիկացայ, մ'երթար զարձի շարունակի ամփայն այնպէս կը առեւնեմ որ զիզս պախուրց մը անցուցեր ևս զիս մինի մինի պիտի խաղցնես, Առաւած բարին ընէ, անսենիք զիմաստ ինչ բայր պիտի թափես:

Տ. Դրան ազ: — Հետեւեալ որ խազազ քազերու համար կանուխէն այզի կը մանեն: Նիկոլոս կէս մզնն հեռու այդինին մէկ ձայրը քաշւած իբր թէ խազազ կը քաղէ, ազան մէկ երկու կը ապասէ եկոզ շիայ, արեւոր կը բարձրանայ սկսակիները պարապ մն: Հանի կը զանայ: — Նիկոլաս և Նիկոլոս . . . ո՞չ եկոզ կայ և ո՞չ զացազ, կ'անցնի կէս ժամ մէյ մըն այ Նիկոլոս, խաղողի մասփերը կախիսանելով կիզերը առքին առեւնը: կազիկով կուզայ կը անկուսի ազային առջեւը: — Կրոմմէ ազա, անու եկոյ ի՞նչ է հրահանզները . . . — «Դժոխաքին անզիի հայրը երթառ ու չզառ, մինչև հիմա մը ուր էիր, այսափ պատարի, մուգու բերնիս մէկ խոցաւ, մոր կորուսեիր,

շար — Ազատ այսինքն մէկակ ձայրը զացեր էի, խաղաղ քաղերը, երբ ձայնի բանցի անմիջապէս վագեցի եկայ, վայրինուն մը իսկ չկորսնցելով . . .

— Մէկ ժորդանքը զամեց, զիս ովչ ովչ պիտի ոպանենու պիտի ճամփեցնես. թէ կ'ուզես թէ ամէ, Առառած վկայ քու ձեռքեզ պիտի չկրտամ ոճից աշատեր . . . — Ազատ եթէ չես ազեր կը թողում կ'երթամ . . . — Մէ ո՛չ մ'երթար զարձգ չարանակէ. հեռանձն մ'երթար, մ'օտին խաղաղ կորէ, Քառորդ ժամ վերջ մէկ մըն ար ազային խելքը կը փէտ — Նիկողոս, կը պառայ, Նա արգէն իր ժառին է, Ֆերուարին այցելը արգէն ակար են չորս կողմը կը նույն, Նիկողոս մ'օտիկը կեցած՝ ձեռքերը և ոտքերը կը չարժին, իրը թէ ճամբայ կը քայէ, բայց կեցած անզը քամուած կը մնայ, Համբ Մանզ ազատ կը նշմարէ որ այն զարու զբայ է, բայց ինչո՞ւ չուտ չի համեր: Անբրդապէս կէս ժամ վերջ կուզայ, ազան չափեն աւելի զայրացած՝ կը հրամայէ անոր որ իրեն օգնէ խաղաղի ովետակները կառ քին մէկ անզաւորելու, զայն կը լծեն իրան և երկուքը նասած կառ քին զբայ կը քշեն զանոնք եամինը. բազացին

Դ. Փրաւայ. — Համբ Մանզ ազան ուզորութիւն մը ուներ, քովը զբամ չէր պահեր, զայն առն մէկ զանուաց զբամարկորդը զըներս. Համբայ Նիկողոսին կը հրամայէ. — Դուն կառ քը գեղի կոյարան քէտ, ես գրամը տանեց զիեմ կուզայ, թնքը երբ տան կ'երթայ Նիկողոս գոխանակ կայտարանին քայ կենայու Նա կառ քը կը քէտ ուզզակի այզի, երբ հան կը համեր եցը կը քայի զայն արոտազ զայր մը կը կազտ, թնքը ծառի մը չաքին ատկ կը պանկի կը ցնանայ: Մերուակը երբ կայտարան կը համեր, կը նայի չորս կողմը, ոչ չ Նիկողոսը կայ և ո՛չ ալ կառ քը: Անենք կէսորուած մ'օտ, այն աօթին, բարիկաթենէնէն և բրանիքին նոզին րերանը եկած, այքերը արբարած՝ քայերազ այզի կը համեր. — Նիկողոս. Նիկողոսը կը պարսկաց այզի զբայ կը համեր. Նիկողոսը կը պառական այն, ձայն ձայն չկայ, մինչքեռ առջի պառայուն Նիկողոս բնիքուած եր, բայց անզէն չէր չարժին: Մերուակը հան կը վազէ կը զազմուաէ զայն զանելու չի յախոզիր: Հազար հայկանք ու զիւնածնը գործաւորին հասցեին, բայց այն չկայ ու չկայ: Եկու ժամ վերջ կը ներկայանայ Ֆերուակին. — Միթէ Նեզացա՞ր ազա՞ւ, կ'ըսէ. — Խէկապէս չնեզանամ, ան ու ուս վիճակի արին քբամիքներու մէկ թաթախուած: Հային եկած է, ու Ֆեր վիճակով ճամբայ քայէ ու տաքին, զայն խիզն շանին, ես քեզի ըստն էի որ կայտարան կետաքին, զայն խիզն շանին, ես քանամ, թնչո՞ւ մինչեւ այզի քշեցիր կառ քը . . . թէ նա, ես կազամ, թնչո՞ւ այզի քշեցիր կառ քը . . . թէ նա, ես ձեռքեզ ազատաւոր: Համբայ ովիս ոպանենէլ կ'ուզես, զըցնելու եմ ձեռքեզ ազատաւոր: Համբայ ովիս ոպանենէլ կ'ուզես, զըցնելու եմ ձեռքեզ պիտի զայր զայր զարծաւոր: — Համ լու ազա մըն:

հույց բարելու և նու կ'ուզգութի պէտքի այս հառանձը՝ իր զպեռուի ծրաբը առանձիւթ եւ եւ նայու:

Համբի Մակը կը ունենէ որ զորդաւորը յիրուախ Երթալ կ'ուզէ ամիջինը և ինքը կը վագեն եւսեւը կը համարնի համարնի համար զայն որ իր զործը չարածածի, և կը յանձնաբարելու անոր թէ առային բարեկամին նապային կարեւորութիւն չայ ունոյ հայրացն ցիւներուն և սիսոյ հրամանելուն և նու իրր թէ կը համարնի մերով իր աշխատաթիւնը չարածածիւն:

Դ Երանոց — Այս հառանձը յիրնոր մը ունի վաթուան կանոնան խորածի, ամէն որ Նիկոլաս պէտք եղած ջուրը թէ խմելու և թէ զործածելու այս յիրնորն քաշելու է, չուահը նախարարի մը վրայ պլիելով:

Օր մը Նիկոլաս խոր կը քոչէ, Չուարին գոյրի զուա զարու չորս կանոնան մնացած է: Ազան՝ Նիկոլայու կը ուսուայ. Նու ձեռքի զործը անմիջապէս կը թողաւ, ազոյին առ վեցը վայրիկնեալիւ կը զայդէ կը տնկաւի. Հրամայէ ազա՞ կ'ըսէ: Շահրով յիցաւն զոյրը սրազ կ'եւր յայ հայրարակին վրային չառանք քակուելով զէպի յիրնորին խորը ուսաւերուն զարնաւերով, զոյրին կազերը կը նմանին, տակի տախտակիւ կը փրթի, անորդու վիճակով մը նունի յուրին մէջ կ'իջնայ:

Ազան՝ Խնչ ըրիր Նիկոլաս, ինչո՞ւ յուրին զոյրը թողուցիր որ կատարի, և զիս վկասի ենթարկեցիր — Խնչ յիւմ ազա՞ խոստամու յարու եղաւ. համար ձեռքին զործը անմիջապէս թողոյով ըստ գուա հրամանին յառագած քեզիկներկայցայ. կը պատասխանէ:

— Խնչ մէհ փորձանքը զտանք. այսպէս երթայ զուն զիս պիտի անակացնեն, վնասներու ենթարկելով:

— Ազա՞, և մէ չես ոզեք թագամը զործը անմիջապէս:

— Իօ բերուն այ ազտանեա քեզ չեմ կրնար թագալ. քեզ չայքացացան ինչպէս 27 մէհիս զումար մը մէկին կարենամ զինորի, այն ըլլատիք բան չէ, փառս վաստիւը գիւրին զործ չէ, ձեռք եղած հարաւաթիւնն ի՞նչ նեղութիւններով չահան էմ, զիս կը խոսցնեն կը բարեկացնեն որ քեզ ընկնամ առանց աշխատերու, առանցանեներու զանձնու են անուն, զիս այ բարեկամնենեն հաթեցնեն, մէհաներու այ ըլլատ քեզ չեմ կրնար թողոյ, մնարի՞ր որ զիս ունենամ իօ զրախու ի՞նչ խոզեր պիտի խոզան:

Ե Երանոց — Ոյ. Ասուածածաննոյ անոնին Համբի Մոկ ազա իր մօսիկ ազգականները իր արդեսանը խնմոյքի երաւիրած է, առանձը երկու յարկանի է հերերը վերեաւարկին ընդարձակ սրանին մէջ նառեր են, խոսնով կատակելով առանձակ կ'անցնեն:

Կէսարանն հայի պատրաստաթիւնը կը առենամի, վերը հա-

շառեցածը շահուած է : Գդալինը պատաստքաղներ . անձնուցեմ պատրաստ շարուած են , Նիկոլոս վարչի բանանցքն զիր կը կը կրէ կերտիւարով յեցուած պատիները ; արգին մաս մը տարած տեղաւորած է հայուսնեղին վրայ , և ահա՝ անոր ձեռքը խոչը յախնազաքեայ ամսին մը մէջ ջրաւ մանցին կերտիւար խախանցեն գեպի վերթայարի աւղուած պահան Հանի Ման վերթայարին պատզամը երած — Ա՛ . Նիկոլոս , կը պառայ : Նիկոլոս ձեռքի լրայից մանցին կերտիւարին ամսին վայրինեալիս ձեն ցէն վար կը ձգէ՝ որ վշուր վշուր կը քըտայ , կերտիւարը չորս կ-զմ շայտանով ամբողջ սալոյասակը կազմասի : Առ անձուախներին վեր արտադ ելլերով կը ունիսի ազային գիմը — Հրամայէ ազա՝ ահա՝ եկայ , պատրաստ եմ կատարելու հրահանցները :

Ազան այս աբարքին չափէն առելի վշտացած՝ իր որհեայ թերածը բանալով՝ անոր զյիռաւ բռաւանք և հայեայանքներու անզատարափ մը կը անզացնէ , և կը վանաս զայն իր տանին որ կարուսի հետահայ , և անզամ մըն ալ աւքին չերեաւյէ Նիկոլոս անս միջնապէս զգեստի ժարքը տաներով հետանորա . կը որարատառայի Հանի Ման կը անսին որ իր զործառորը շատ վշտացած իր կոշտ ու կոսին հայեայանքներէն , յիշաբի պիտի թուզ երթայ , զեռ զորեի սկսերած տանը հինգ որ չեղած , 27 մէջին վառեցաւ մը զաւանելը զինք կը գրտէ որ զայն չզրին . ամէն պարող արով իր զործն ալ չիշաբայ և աշխատացնէ : Անսին իր հրեր ողջ ակնենիքը միջնարդ կը բանէ որ Նիկոլոսը համազեն որ չերթայ : Առ չոտ զժռարատ կը յաժարի . և ամբողջ երեք ամիս միջնէն իրենց պայժամագրաթեան յըթանը լրանարուն : Այս վարպետորովի զործառորը՝ հազար անսակ խոզեր խազարավ , այս ազան , հոյեռայ , լուայնուտ , անքարեկիրթ ազային քիթէն բերենէն կը բերէ և անոր աշխարհ զարոն զզիստ կուտայ . . . .

Նիկոլոս՝ մեր զորբացական ընկերը ինքը անձամբ պատմեց վերոյիշեալ զբուազները որ զիտակցարար կատարմէ է , անձնցին մի քանին է որ հաս արհանազգեցինք :

## 201. — ՔԱՐԲՈՂԻ ՎԱՐԴԱՎԵՏ

1902 թաւականին Առաքաեան Աահակ Բ . Կաթաղիկոսին ոճման առթիւ Հարէուս . Առ աղնորդական Ցեղական Մայրագոյն առաջնահայ վարզապետ մը Առանե կուզայ : անզացի քահանայ հայրէր անզ վարզապետ մը Առանե կուզայ : անզացի քահանայ վահանան վախար կը անզակացնեն որ Հարուսի հայ եկեղեցւոյ քահանան վախար բլլազուն՝ մազավուրզը անձնցին թացուն է , եթէ կարելի է , հանաս բլլազուն՝ մազավուրզը անձնցին թացուն է , եթէ կարելի է , անզակիլ մը ոյցելէ հայ , զատարագէ , քարզէ և միջիմարէ անզային հայ հանուացնեալ բարեկայս մողովարոց :

Որ մը բացիքնք որ Ցարաւոյ ևոյ եկեղեցին ևոր վարդապետ մը եկած է, պիտի պատարազէ, ու պիտի քրոջէ։ Անելքինեւն Ահեմ Փարզ զոյէնին բարդ ևոյ աշակերտաւթիւնը՝ մեծագ փարուց, Բողոքական թէ ևսուա որչական։ Հետաքրքրուեցանք Խորեկ վարդապետին քարոզը մարի ընելու։ Կիրակի առառան զոյէնի մասրած մէկ ազօթ քի ուշատամանքն զիրջ, խումբ խռամք, ևոյ եկեղեցի զայթնք ներկոյ ըլլալու։ Ա. Պատարազի արարուութեան, և առա յսերու, վարդապետին առջից հազեւոյ պատզամը քարեպաշտ ևոյ ժազավարդին։ Եկեղեցին յեփ ըցուան էր ևոյ բարեզաշտ մազպարզ, նուն զայթն երիտասարդ աշակերտեան ևս բազմութիւնը բացաւարար ուշագրութիւն էր զրաւէր։

Նախազիս վարդապետին հանկցաւցեր են որ Ցարաւոյ ևոյ ժազավարդը մէծամանաւթեամք թիւցախու է, ուստի ևոյ լեզուի բարեմանեւթեան վրայօք քարոզ մը առյ։

Վարդապետը (55-56) առեւկան կորհանաւառէ, ուր մարմնեղ, ուսոյց և հանեգու, զարւաւոր ձայնով ան մըն էր։ Պատարազի ժէջանդ, աշայր մերտի առեն, ան մասաւրապիս առջիս քարոզեց։

ԱՅՐԱՍԻՆԻ պրենուոյ ևոյ ժազավարդը, լացի որ զո՞ւք հայերէն չէր զիտեր, թիւցախու էր, բարքով վարդով այ թիւցիք զիրուք էր և այնու հայերէն սորիիք, հայերէն խասիք, ձեր զաւակներան հայերէն ըեզան լուս սորվեցնէր որ զանէ անույց ևոյ ապրին ևնորան ևոյ ըեզուան է։ Լոյ ըեզուան ազնիք ըեզու մըն է։ Զքնազ ըեզու մըն է, զին ըեզու մըն է, սուրբ ըեզու մըն է, Առանեածային ըեզու մըն է, գրախառային ըեզու մըն է, մինչ ինչ մէր նախահայրը։ Ազամ հայերէն ըեզանզ խասեցաւ։ մանուկ մը երբ աշխարհ զայ, առաջին անզամ կուզոյ հայերէն խոսերով։ Խերայ, ինձոյ, այս մեզաւոյ աշխարհը մնելոյ . . . այ.

Ամէն անզամուն որ նոր բառ մը և նախապառաթիւն մը որ խոսէր՝ հայերի թանը էր բարձրացնէր՝ և պարտա ձեռքովը փարը կը չփէր, էսէն, էսէն, էսէն հազարի, և խոսէլիքը խորնէլու։

Ա՞ն՛ուք որբնեալ ժազավարդ։ ոգէս մացեր էր, այսորէն չըրւար, ձեր ազգային վարժարանը աւելի բարձրացնելու էր, շատ զրած ապաւ էր, կարոզ վարժապետաներ վարձելու էր։ Դ՞ն՛ուք թիւցախան ըլլալով թիւցիք մեծցեր էր, զոնէ ձեր զաւակները թիւցիք մէնձնան, հայերէն խասին, ևոյ մասն։ Ա՞զ թիւցիս ևոյ ժազուանուն, հայերէն խասին, էսէն մացաւուան մէնձնան, էսէն, էսէն, էսէն, էսէն, էսէն, էսէն . . . Ա՞նէ ընելու ենք ձեր ձեռքն, մինչ ևրբ թիւցիքը բարի խոսիք, թիւցիք զոյս թիւցիք պիտի ըլլալը, պուրան սիւմիլիս, որոյնուան զուրան ժազով։ Երդ էսէն, էսէն, էսէն . . . Ա՞նէ կերպ խասին և բնելուն խոսին որ էսէն, էսէն . . .

գույք հասկեաց , կարծրացլուի նայ ժողովաւարդ . . . . Պէտք է հայ-  
յերին սորզից ու խռովը , կը պարապարին ձեզ , հայերին պահապա-  
ներին սորզեցեք , խռապներին համկշեք , ոչխորի ուզեղ անեկող  
ամսիկ ժողովուարդ , էսէկ'ս , էսէկ'ս , էսէկ'ս . . . . Ի՞նչ ըստմ որ ,  
ի՞նչ հասկեաց , ոչխորիներու որիս աչքին մէջ կը հայեք , մարդ  
եզէք , մարդ , նայ եզէք նայ , թրքութիւնը բառ բառ մը չէ , կը  
անձնենք անհաց կետեցք , Միերք կատամարաթիւնը անարգար է ,  
պաշտանեաները կաշառակեցք , ժողովուարդը անբարոյ . ինչու կը հե-  
տեւք այս ազգին : Անք նայ ժողովուարդը նորայեցի ժողովուարդին  
որիս օրենուած ժողովուարդ մըն է , միշտ բարեկարաւ , նայ եկեղեցին  
որիցոց և հայուն Աստուածը պաշտառ + Դ'այ Տարուացիներ , ի՞նչու  
ճշգրիտ նայ պիտի չըլլուք , թիւնու հայերին չիսոփի , էսէկ'ս ,  
էսէկ'ս , էսէկ'ս : Օրնենալ էք և օրենեալ եցիցուքու :

Վարդապէտին այս քարագազը՝ ունինդիր բարեպաշտ նայ ժո-  
ղովուարդը և զայէիր ուսումնառուն ուսումնաթիւնը , իր նորիւ-  
տայից արտայատութեանց , և անկազմակիր նախազառութիւննե-  
րուն և խռոցերուն զբոյ և ի մասնաւորի հապալու անելը՝ վարդ  
շինուածն և խռովի նեղուանով բանագրուիկ նոյնուածն՝ կը խնդոյին :  
և միանցամայն կ'արդահատին : Հազեշանչ քարոզ մը բակու  
համար համախմբուն էին : Շառախորդ աղէս զարգացեար մը  
ցափառուածները և նախատինքները մաթի ընելով եկեղեցինը բաժ-  
նուեցան :

## 202 — ԵՐԵՎԱՆ ԱԽՈՍԽՈՎՆԵՐԻ ԱԼԻՆ ԱԽՈՎՆԻ

1898 թռականին Տարուանի Ամերիկեան Աէնք Փարզ Գոյէնի  
նորէշէն կարդի ուսանոց մ'էի , հաստառութիւնը ընկարծեակ ուսու-  
ութիւնուոր բան մը սնէիր . որուն մէջ կարելի է , հարիւրի շափ-  
ուելնիի ծառեր կային , ամբան անհաց հաստառուու անենինը ու-  
սանութիւնուն համար փարձաքոր մըն էր , հակոսակ անորէնին  
իւստի արգելցին բակը պատիր , չուսէլ , ոկուայի զիւրաբեկ  
աղուարիկ նուշերը , անկարելի փարձութիւն մըն էր :

Ասանացի երեք ուսանոցներ կը մատզրին զիւմիր մը նուշ  
զազնալ , միայն իրեներ զառակ՝ այլ ամբողջ ուսանուննին  
Տ. ուսանուղեւուն ալ կ'երցնել : Առանց լուսնիկայ զիւմիր մը , իրենց  
բարձի երեսները առզբակ ընելով , բակին անզիրի նոյրը . թիւքա-  
ռաւու համար մը զբայ իրենցմէ մէկը կ'ելլէ : Նուշեր , քայելու վար  
կը ձգէ , միւսները զանաք հաւաքերով երես տազրուի կը լցնեն  
միայն չպահած : Ուսանի լուսով կը սնանեն որ անորէնը զէսիր իրենց  
կուզայ , ծառին զբայ դանաւու իրենց ընկերով կ'իմացնեն որ զար  
իինէ անմիջապէս : Եցուած տազրակները իրենց շուքին , երեքը

մէկն բարձրագիր կը նկազքեն, իրենցմէ մէկը կը սկսի ներմեռանգործն աղօմին, բայ միաները ամէն բարձր և նախապատմեան վերջաւորաթեան՝ ամէն, ամէն ըստը կը հաստատեն իրենց ընկերոց ազամքը:

Անը թվառամ վասք կուտանք քու ուսչը անուանը՝ որ մէզ երեց ևս ևս ուրաք արթեցուցիր, և աւոյք մարդիկ ըրբիր (Անըն, ամէն): Վեզմէ մասնաւորաբար կը խոցընը որ ամէն անոնք որ մեղքի քանին մէջ կը յնուան, անոնք որ արթեցուցիր (Անըն, ամէն): Անը անորէնին վանքերը որին (Անըն, ամէն) որ այսափ շատ կ'աշխատի մեր այս զայլացին մէջ ևսկեւը արթեանթին յառաջացներա (Անըն, ամէն): . . . 31

Տարթ - Թիստին իրենց մասկան կ'ըլլայ. վերջին նախազառթթանը կը լու, և ազամոցները շխանդարեւու համար, կը վեսապահանայ կ'երթա:

Մեր զոգ ուստանցները երբ կը անոնն որ անորէնը ևս կը վերացանայ, շափէն անէի կը հրճանին և իրուրե կ'ըսնեալիքը լու և խարժեցնեք իր ազամ եղանակին նաևայերոյ մէր նառագարանը . . . 32

— Ում՞ո՞ւ, նորոգեատ, կրկին ծառին զբոյ ել, երբարդ առարկին որ յեցնենք, այս պիեց մէր ունիերենոց աւայսութիւնն մը ընենք:

Կէս պիւերը անց մէջ մըն այ ուստանք որ քանին մէջ մէզ մշաուց մը եղաւա առանց հայն տարու, ընդամ երանք նասանք մէր մշահակայեներուն մէջ: Անը բորբ նաւերը բաժանեցնան ՅՇ ուստանահակայեներուն, մէջ մըն այ սկսաւ հրճանց մը նախանդենեակին մէջ ակնացներուն, մէջ մըն այ սկսաւ զերք անոնց կինուներուն ուներոց պիւրուրէ նաւերուն: Ինս ամէ զերք անոնց կինուներուն ու հուայսանեցնան, հայն երեք առանցնենուրու կողմէն, չընտափակին զաւրու նեսուաներու համար:

Հետեւեալ որ ազամքի պահան Տարթ - Թիստին ուստանցներուն առջն կը զամեր, մէր նոյեւարապէն վերազուարթինայ երեք զոգ ուստանցները, եղեգութիւնը անոնց առջն պարզեցու:

Մինչզեւ խեզն ծերու կը խարսան եր, ուստանորդի զակըն, սրանց զականին մէնց այ մասնակից եղանք:

ԱՅՆ - Խմինը կինունուն բային ՓԱԿԱԾԻԱՐ ՀԱՅԻՒՄ:

Հայրանի Ամէրիկեան Անը Փորդ Գորենը ազքաս ուստանցներ և ներու համար շատ նախառար որ պայտաներ կը ներկայացնիր: և նորու համար շատ նախառար ուստանցները իրու վիճակուր վիճառում սեռէ զարդ նորասարդներ յանձնի կ'առնենի: իրենց ուստամ, կ'առարելուզուրն ըստ համար:

1903 և մասնիկանին ուրի հաստատութեան հայուսկրթութեան բառնին հայերէն ըեզրաք ուսուցիչն էր։ Իմ հակոգութեան յահնուած գասարանին մէջ Ազատաբն Գուշտապ նեան անոնք աշտկերտ մը կար, հետազգիախ ըսլութի իրեն զիւրին պար մը տրուած էր։ հաշեցի հաւերռան հազ տափի, անոնց թար հայթայիններ, կուտ նետոյ, առեցած կերակրաբերք առջ 2000-2500 պակաս չէր ըլլար անոնց թիւք, որովհետո ունենար ուստանազներու սեղանին համար օրուին նու հաւեր կը մարթանին։ Ազատաբն կատարաւուր և զբարձրախոս պատանի մըն էր։ Ան բայրը հաւերռան կանոնից թիւքը կը փակցնէ, անուններ կառայ, յանցուուրերուն զերս կը նետ։ Ենդ զերս ունենալը անենին առաջ մարթանիւն է, ևթէ խար զբարձրաւուն է, հաւան մէկը սուցին մէկը մէկը զնելով խոր խմէ յանցուար է, զերս մը կը սասանայ երր կուտ նետաբն նու նու կանչուին, ևթէ մէկը աշացներ է, աշզապահ զտենած է զերս կը սասանայ, հաւերը կանչուին, ևթէ մէկը մատիկ չընէց, փարակրուն ներքի մատեր պահուածներ է, կը սասանայ զերս, ևայդ։

Գոյք նմին հաշատաւը իրեք աստիճանի զրայ իրարժե քի՛ հեռաւ մէկ սրանի մը մէջ ընտանիեկան հաշարանկղին մը կը նըմանին, Ա-սեղանը անօրէնին ընտանիքին և Ամերիկացի ուսուցիւներուն կը պատկանին, անոնք նայն սեղանին չուրի կը բարուուին թ., սեղանը՝ ունենար ուստանազներուն սեղանը՝ որ անկից սաստիճան մը զարն է. Գ. սեղանը նորատարդիկալ աշտկերաներուն սեղանն է։

Ամբուռութիւն էր որ բայրը հաշատանաներուն հաշողները յրահերթին զերջ սրանը թազրու զանդը կը տրուէր. այն սեղանները որ շուտ հաշերավ իրենց զործերը լրացնացներ էին մինչև զերջ պետք էին սպասել։

Իմ գասարանին ոգաքը շատ հայտն էին, կառակախոս Ծառաբն — Շարուն, ևթէ երածան առա իմ հակողութեան յահնուած հաւերռան մէկ հաշանեցուացակը կարգում կամացուն մը ըսու։ Աւ ես միամին զանակիւն արտանեցի։ Ազատաբն զրայնին փոքր տեսրակ մը հանած սկսու կարգալ։ Թիւ 1. Պայտա հաւ, սասանը է Յ զերս։ Թիւ 2. Կոյր աքտուազ, ստացուն է Յ զերս, զազը պէտք է մարթանի։ Թիւ 3. Քաքուս աքտուազ, ստացուն է Ա զերս։ Երբ Օզուսին անմոռնի անուններով հաւերռան անունները կը կարգար, իր ընկերները կը խնկոյին ազմուկ մըն է բարձրացաւ։ Տեսրէն Քրիստի սուցի երած — «Բարեկամունք ազմուկ մի հաները, այսոր հայր ունինց յայտարութէց։ Նոյն պահուն զորէնին զործակատարը Առաւար ազան իր ամբողջ մարմինովը Օզուսինին զործակատարը Առաւար ազան իր ամբողջ մարմինովը Օզուսինին կունուկին կո թիւն անոր տեսրակին արձանազբութեան կը նայէր։ Օզուսին շատ նեղուած՝ կանոնին զրայ երկրաց ուն մը հեծեր է Օզուսին շատ նեղուած՝ կանոնին զրայ երկրաց ուն մը հեծեր է

զիս կը մնաչ , չեմ կրթաց առոր տախալ , եթէ զբանամ որ զոյշնը  
յարձանքի մը չպիտի երթայ , երթայ առ զանակով կանակիս զոնզը  
կը պայմինցնէք յաւառ . Առ կատամին ուղարտակիցները տաելի բարձր  
քահ , քահ էոյ ինձ խնացացին . . .

Տեսքինը մեր անզամը ժամանեցելով առանց և ազդուելին  
եղած ակցը յայտնի եղաւ ըստ : Նոյն պահան, Ծղագին՝ երկու  
հետքերավի՛ պատին վրոյ քարոզելու գիրքով կեցաց Պազմ առաջ-  
եալին պատկերը ցուցելով — «Տաքի՛ Պրիստ մենք չենք սրահը<sup>1</sup>  
աղմկացը . այլ Պազմ առաջեալին է, ամ' ու երկու ձեռքերը վեր  
վերցացած, կը պառայ կը կանչէ . . .» : Այս անզամ ուսանողները  
իրենց խեցաւ ու զժամանաւ կը զարդին :

Եթէ այս զանգը որպես ցանք և սրանը վայրկելուակտու որպես ցանք է:

201 — ՀԵՂԻՋԱԼԻ ԳՐԱՅՈՒ ԽՎԱԼԵՐԻՑ

Միացեալ Նախարարությունը մասնավորպես ամէնք առաջի և սկզբան  
ամառաւակ մէջ որ մը ՀՀ Նորոգակայությանը Ազգային տօնիք՝ ամե-  
նադաշտ ընտանիքն անողան Ազգահայտ կ'ունեն ; և իրենց դահ-  
անուն Միացեալ հոգ բայց անուննեն Ազգահայտ :

Հայրան զալէնի ահարէնը Տաքթ. Մբիտի երկու Ծագկանա  
զներ կուտայ որ նոյն որք մարթաւի: Երեք Առանցքի դիմերութիւն  
ուստիպներ, այն զագախարը կը լցանան թէ ինչու Ամերիկացի-  
ները ուստին այս Ծաղկաւոք, զազնանեց զայն: առանցք քաղաք մերը  
ազգականին առաջ, և փել առեք մենք ահան: ահան: ճաշակենք:

Այս երեք տնօտեակ ռառածողները կես զիսերին կ արթնեն,  
մէկը հաւացը կը մտնէ Նովկանսկը բաներ։ Երիբորդը համա-  
ցին պրահ առ չեւ կը ինեայ, բանուած Նովկանսկ ընդունելու։ Խակ-  
երուսակ իրենցին քիչ մը հեռու տակ, կը պատի հոգինի զերով  
և մէկ եարեք տնօտեակներու ըլլան՝ իր ընկերներուն լուր տարու։

Աեր անօրէնը շատ անզամ զիշէթենը կ'ելլէց նեխանենակ-  
ները, բայց կը պատէք քանի մը անզամ։ Նոյն զիշէր հոգի ա-  
ստաղը կը անոնի որ անօրէնը գլուխ իրենց դ անռանձ անզը կուզայ։  
առանց իր ընկերներան լուր առըր։ կը փախչի կ'երթայ և այլք  
կորանցին լու, համեցին զռուր կեցոցն ոչ զայն անոնինքն ոչև այն  
այ կը փախչի։ Ճամանակ չունենայի համեցին մէջ եղողին լուր-  
տայի։ Անօրէնը լուր և անձայի կուզայ կը դեռևս համեցին զրած-  
ման, ներսի ազան ՀԱՅ հաս հաներան մէլլին, ոքազազ Ծագի-  
ստը զժուարան կը լուծ մաթին, կը բերէ կը լուծնէն իրը թէ իր  
ընկերութիւն։ Տասը Մանուկը լուծէն, ոս Քրիստին չա-  
րուց ոչ միս ունին։ իր անտառանկիցին ոչև զեր և չփախցնեա, լու-

բանէ, ահանձնելի նույ Միստ Քրիստի թիշպէ պիտի կրծմո՞ ըցա-  
նել, կը յանձնէ քնիկերդ որ զայն բանէ Ներսի առանցքը՝ երկրորդ  
հայրականը մասին էրեւոր բանել, ոչո՞յ Անհոգի Միստ Քրի-  
ստի շեմ կրծուր բանել, ճամբ է ճամբ, ճամբո՞ն է, մասին ո՞ր  
պահարած է, եթէ ձեռքու անցնի. վիզը պիտի պարհէ, և պիտի  
սպանել զի՞նք, զիս շատ յողնեցուց են, Անհոգի այն ոչ բը-  
նեցի զարծերնին յախու կ'երթոյ, վայը այս երկու Քրիստինորու-  
թառը գնացոյ Եփէկ առաջ երկ ո որ կը ճաշակնեց, առար այդ այ-  
պիսոյ է, Անհոգի շմանառ յակին, կ'ապրաբարձ:

Արք Երիբար; Հնդկանում այ կը թերաք հաւելցվին գուսը՝  
անօրէնչ և առաջի Հնդկանում թաղորով Ներիշ ուստամբուու ուսուու  
զին զառապահէն կը բանէ. զայն գուրա կը քաշէ; կը խռոտավանցնէ  
փախչաց ուսունականութեան անունները և զայն այ թաղորով կ'առապրէ  
անոր ոյ խռոտի յը ընկերներուն երեքը մ'կըն հրատիրեալ են ձայնին  
իրենց ուսկանակից ըստաւ իրենց զադեալից Հնդկանութեաւ ուսուցու-

Հետեւայ որ կեռողութեան հայցին անորդնելը բարս գիշեցիքին առաջնորդնեցած առ թե, այս երեք զայ առանցնեցած գիշեցաւն յահանապեսի թափակալիքին պատմեց, և երկու հոգին համար առ ի տիեզ տառապահ էր, այս երեքը իրենց ականամերից ըլլաւան հայց բարակեցցաւ Անդրաց անուք իրենց առ պիտի, իրենց զ անառ ուղիղ վերջան այսին:

Начиная с конца 1920-х гг.— вплоть до конца 1930-х гг.— всплывали различные версии о том, что в 1920-х гг. в СССР существовала некая «тайная армия», подчиненная лично Сталину, и состоявшая из политических беспартийных, а также из тех, кто не имел партийной принадлежности, но был связан с партией по роду занятий, профессии, социальной группе и т. п.

1893 թարմանմանը հայրական գործերին հայոց ապրության վերաբերյալ աշխատավոր էքի ռազմագործության մեջ խմբեցած և թի բարացրին համար։ Մասնաւոր մարդ էր զարգացած էք Եթովոս կետեն իւղա կառացած մը ջայր կրցնու։ Հասուն բարձր տափառաներու մէջ կը հուսութիւր թաքր իւ պահանջիր էաքինին զորիան առեցար համար։

Նոյն տարրանման Առաջին ամսաման զերպատորաթիւնն հարցանեց զիշեց ցերեկ շատ առաջ կ'ընէ : Այդ տարրանմանը առանձագներին Արքակ թուրքական անունն մէկը տառապատճեն մէկ կունեսէն կ'երբեք : զերպատորաթ շատը առաջանանելիքն մէկուած մէկ զբ մտնէ : Եթե ուզուի համեմութիւն ունի զբախութիւն մէկուած մէկ զբ մտնէ : Համեմութիւն ունի զբախութիւն մէկուած մէկ զբ մտնէ : Առաջին Արքակ թուրքական անունն մէկ խորապես պետք է Արքակ թուրքական անունն մէկ կունեսէն կ'երբեք : Առաջին Արքակ թուրքական անունն մէկ կունեսէն կ'երբեք :

որինազանցութիւնը ըլլաւէ : Արամ : Անցի՞ր անցի՞ր Մելիտոն իմ զործին մի մի խոսնաւթիր, ինձ առարկելու իրաւունք չանիս զի՞ս զործինը բանդավ գայն կը վահանէ :

Մելիտոնը՝ պաշտօնելին բերում այ խնդիրը անորէնութեան իւմաց կուտայ : Հետաձևաւ որը ազգիթի որակուն, անորէնը, ամբողջ զորկնի ուսանողութեան առջեւ, յանցաւար ուսանողը առանց տարիքի և յարթաւաւորս ըլլայու, պարագան նկատի առներու առքի վրայ կայինից առաւ և հետաձևալ կերպով որուայսաւելով զայն հրապարակու պատճեց, անումում, Արամը ամբ է մեր վեր . Սարգիս բարեկամին տղամ՝ Արամը : առքի թող ելլէ, քեզ կը վայելէ՞ր հուշի պէս յաւացըի ջարին մէջ բունոյ և ամբողջ տակառին պարուակութիւնը տղամանի : Այս տարուան չըթանաւարու ըլլաւով : որուոք է իր զիւաւու առաջապահանին կանաները և թէ պատշաճութեան որէնքնելոր, հիմայ նախիւն Արամը փաքրիկ աղու պէս հրապարակու պատճաւելով անզը նոստ :

Եսա մը մարզոց (Հայուսոն առու) համերայտքանի պայտագործութեան պայտ կ'ըրբոյ բարձոր անքանաւորու բարու և համար չի համեմու, կ'անմի մը կ'անցին, ուստի ինչպիս անզինի իննի ալ չի պիտեր:

### 206.— ՊԱՇԱՔԻՆ՝ ԽԱԲԻԿ ՔԻՒՐՏՏԻ

Ինանքին մէջ առաջին տնօտի քիւրտ մը Յիզրակակներու քաղաքը կուզոյ, շահկան պատահ առեն վահանաւուներու և իւսաւիներու առջեւ չունաւուան բաները առնեներուն՝ բերանը բոց առաջանակ կը թույր : Այս մարզուն այս վիճակը գումանաւ ընկերութեան մը մէկ տնօտի կը առնեն, ևս զայն հրապարակներով կը բերէ :

Իր ընկերուներուն հետ խորհրդածութիւնն մը սենենայով՝ առաջ կ'սրունն որ այս տղիս քիւրտը իրենց առաջակարգութեան ձեռնորդին բըր միւնց զործածեն :

Անզի քիւրտը ներկեալարկ մը կ'իբեցնեն, ամէն մէկը իր ձեռ քը զաւագան մը՝ մէկը կը զարին միւսին կը չզէ : իսկ միւսը ուրիշին մը՝ անոր կը սորգեցնեն թիւրքերէն (պէտի, պէտի, էզէտի, էզէթի) որ սայո՛, այս ըստի է : Երբ զինք ձեսեցու համար ձեռ էզէթին զերցնեն : Խեզն մարզը (էզէթ, էզէթ, պէտի, պէտի) առաջերանին զերցնեն : Խեզն բառը իւսեան, անշուշտ չզանական առ հասու, մէկը՝ կը խառի, իրարու եսեան, անշուշտ չզանական առ հասու :

Բառեկնասուները զայն բազնիք կը տանին, մազերը և երկար մարտաքը սորգերին մը՝ միջոցավ ձեռի կը բերեն, ձեռք մը նոր զարդար կը հազցնեն անոր, կողազարաւած զէս մը, նոր կօշիկ և զզենա կը հազցնեն անոր, կողազարաւած զէս մը, անոր կօշիկ և զզենա զերայով ժամացայտով մը կը զարդարեն զայն, անորով կ'ըլլայ, ոչիրէթազեւու քիւրտ պէտ մը :

Անոնք քանի մը ջորիներով քիչը բրենց առջեւը ձգուն կառաւեցնի թիւրք խոշոր վաճառահոյ մը կ'երթուն։ Բառկահասութեան մէկ երկարը նախ վաճառահոյ զայն վաճառականն անդ ու անդը խօսուց կառան թէ այսինչ աշխատեալու ողէյ քանի մը հազար ոսկինց առեառուր պիտի ընէն, մէկն զայն ուրիշ անդ շատանուրգեցնի ։ Խեցի կը բերենք, ինչ զին որ ըստ ապրանքներու մէջը կ'ընդունի չու արին, ինչը երթուրին վերջ՝ մէկ արգուր իրաւունքը մէկ միջնորդչէքը կը պահանջնենք, վաճառականը զան կը կը մանել կ'ընդունի ։

Թիւրք պէլլի իր հետեւորքներով մէկ յարակ մը կը մանել վաճառականներու, վաճառականներ յարգանքով զայն կը պիտուրք ։ Կակազ թիւրթունի մը զրայ կը նաև անդնեն զայն, առան և կրկակ կը հրամցնէն, մինչ այս հետեւորգները բարձր ձայնով վաճառականների քայլ։ Հասու որէյ, եթէ հրամայեն տամանակ շահերու ևսմար, ցուցուի համեմատ, մէկն մէկն կողմէն ապրանքները դատելով առանձնա տանինիք, զուաք անցաւած փախարժէքը կանխիկ կը վճարէք յարգոյ վաճառականնեն կ'ըսնեն։ Այս վերջինը ապէլի որէիք, եզէ Ե էջէ Մ կ'ըսէն վաճառականն այ կը կարծէ թէ որէլք իր հաւառաթիւնը կը յայտնի։

Պատրիառտ առաջականները քանի մը հաղորդ ուկինոց առաջ ապրանքներին կ'առնեն լորիներուն բացացած կ'երթուն, ուկինի կը բերին կ'յանցնեն որ յօրենք կ'երթան, ինքը ապրանքներուն փախարժէքը նոր զնորդ։ Պէլլ — ուկինի, պէլլի ևզէմ ևզէմ կ'ըսէն։

Ժամենք կ'անցեի քիւրք պէլլ, տեղին չէ չայցուիք, վաճառականն առար — ։ Պէլլ, պիտի չվճարէն ոպրացերք և սորցունակութեան պահանջներու ուկինի ուկինի, ևզէմ ևզէմ ։

Եվրիացին վաճառականնը կառավարութեան կ'յանցնեն իւղիք, քիւրտ ոյն զիւերք, կը բահասարկուի Հետեւեալ ոյ գոտութրանին։ Ժամանակ իւղիքը կ'երթէն թէ այս իւղիք քիւրտ անձնեց մէկ էն, վաճառականը, կողապատաճ է ակն յարտիք, քառեահաս առաջականների մը կազմէն։

Են ու կ'ապրի ար աշխատնին մէջ, միւս արքուն զմաներու և շատեն ու շարարթեն շնորհուիր համար։ Ես անկան մարդիկ ուսուցի զիւնակին զայ անուրացոյ հակիւր կ'ըրլան, անոնցն նիւրուն և բարապիւր բանակիւր զայ անուրաց և միւս։

## 207. ՊԱՏՇԵՐԱՌԱՋՈՒՐ

Ժամենք Յին արգէն պատերազմը հաջակուած էր. և ամէն մէկ պէտք պէտք կանաչառադէւ յարտաճ էր պատերազմի հերձաւ զայութիւն վրային ։

Տաղմաները որոնք կարծես Մառավինին ու շապիկաւորներն  
ըլլային, իրենց համազգետները կը ցացազբէին իրենց թշնամի-  
ներուն՝ կարմիր և կանաչ հազար լուսիկի և պղպղեղի օտարմաշնե-  
րուն:

Բացի այներին և ազանզերներին, մմէն մարդ սաստիկ՝  
առցցած էր, և փորչ գուրու ցցած: Ամանց այնքան ցցած էին  
իրենց փորչ որ առաջին մէջ յիշառած զորուն որևէ իրենց փորչ  
պայթած էր:

Ամէն մարդ պատրաստ էր:

Պատերազմը միասն: Դպայները, պատառքազները իրար  
անցան:

Կէս ժամ զերջ սարժառ ցեզը բնավեհանեցաւ:

Անզան գաշար ու արխանավ ներկուեցաւ:

Ժամը է մ.թ.ին զինոզազար կնքանեցաւ:

Դաշտը մաքրուերին յետոյ, յառաջ եկած ներմակ պնամինե-  
րուն մէջ չարուած անուշներուն բանակը: Ամէն մարզու-  
թիրներ հաստած էր: Կ'ուզէր վայրիկեան առաջ մկորդ պատերազմը:

Ամանց թնենց լորձաներները կը սրբէին, բայ անուշներն ու  
աչքի հշանաներով իրարուս կը հարցնէին: Բէ ի՞նչ պիտի ըլլար իրենց  
հակառազիրը, և թէ ինչո՞ւ համար մարզիկ զիրենք: Իրենց ցաւ-  
ցափեղիերին առնելով հան թերած էին:

Մեկը կ'երազէր այն հին օրերը, երբ ինց ցաւցազիւղին մէջ  
պատսկան կը զիստէր զեկոցիկ որխորզներն և արիբներները սրնոք  
երկու թիզ կը սանձնեներուց կը ճնշէին սիզարար: Կամ խեղճ բնակու-  
կիրները, սրնոք ահաց ին ծանրութեանց առկ կը առ կ'աշխատէին  
իրենց որազանիկը հանել:

Միւզը կ'երազէր այն զեղեցիկ, փորչ ընկոյլ ժեցուած անու-  
շը, զար ինց իր երազներուն թաղումնին ըլլած էր . . . :

Բայց երազելու ժամանակ չկար: զիրուկ ներուեին իր ուսոր  
պատառաքառը միաւ մէկը ոքք: Երազուին կազը, առանց պատե-  
րու անոր ազանանքներուն և զայն կոկորդն ի վար զրուուց:

Պատերազմը նորին սկսած էր: Բայց այն անզամ երկար  
չունեցաւ: Դանք որ արզին մէկը բարեկամները — ոքք: Հաղմաները  
լեցացած էին երազելուն սասամ սքաները:

Մի քանի վայրիկեան զերջ մի քանի հաշ հանգամ կարկան-  
դակներ խռնանց կը սարուեին, սրնոք ազանան մարդկային  
սասամ սքաներէն, կը սրանչային իրենց ու բախտին զէմ:

Անզանը մաքրուեցաւ:

Անզազութիւն ամենեցաւ:

## 208. — ԱՌԴՄԱՆԱՅԻՆ ԱՎԱՐԱՐԻ ՄԸ ԱԽԱՋԱԼՈՒԹԻՒՆԻՆ

Առաջին համայնքաբայցին պատերազմին երբ զերծութերը կը դրանեն նույնական երկաթուղիի մը մէջ՝ զիւեր մը կը համբարգեն շերժ ու և ուժանացը երկու ուղաներ, չափանու կին մը և եւ չքննող որբարդ մը նոյն վահանին մէջ:

Առթին համբարդի մը զիւեր չառաջին ապառիկի մը հայիր կը լուսի:

Չափանու կինը նոյն միջամբէպի մասին կը խորհի որ քոզը կեցող որբարդը, պատառաւոր աղջիկ մը ըլլարու է, որ համբարդ մը առանալի զիւեր արժանի ու զաւակը առանա զինք համբարդող որբարդի:

Որբարդը կը խորհի թէ գոփանակ զիս համբարդիրու. չառայնու կինը համբարդեցին, և իրենց արժանի պատահու սառցան:

Գերը ան սպան որ կը խորհի որ չէնու որբարդը ու ուժան այս սպան համբարդեց, բայց չառաջին ապառիկը իր անքին զբայ թիգը սառցան:

Առաջանացը սպան՝ երբ առանձն կը անձնէ զերժան ապային աշխին մէկու արժանաբարթակի զինակիը, և արտառանութին շուրջի կառուցը. Ենթա իրեն կ ըստ, ապառիկը անշը թղթառացեր և մ ձեռ զիս երեցը համբարդելին զիւեր և երանի թէ մեր երկիրը դրաւոց զերժաններու աշխինը. Երեկին և սպանին անմի թղթառը:

(209) — Հիւի՞ ԱԿԱԴ. ԳԱԶ. ԱԾ.

Հայու մը առան զող մը կը մանէ, տառանքը զբայ կը հասնի, և զող թիգը պի. կը հարցնէ. — Ի՞նչ զործ ունին այս անի և ինչո՞ւ եկած են հաս:

Գազը. — Ձեր առանը հիւր եկոյ:

Հանունքը. — Ձեզ զիս անսպասիլի եիւր մը, որժանի և կառապելու և կառապարթեն յանձնաւելու կ'ըսէ, և կ'երթոյ չուսն մը բրերու:

Գազը այս անսպասիլի կ'ձեկը կը զիւ. կը սկսի առանին պարս գոմաչի, առան անը երբ զիւբարութին կը անձնէ որ չող; կը գոմաչի անոր ենեւին կը պառաց. — Բարեկամ, ուս երկու յան շանքենքը հանդիցիք և այսպէս գոմաչիք նախ զան պատառար եիւր մը շեն, զող մը ես, երկիրոց խորեայ մըն ես և մեր եիւրին ես ըսկոզ աշխառանցար զիս խորեի:

(210) — ԳԱՀԱՐՔԻՒՆ. ԱՆԳԻՒԱՅԻՆ.

Ուսար երկրի մը մէջ Անդրացի մը յացեկառքով կը համբարգել. Գոյցերու քննիլ պատառան կը անձնէ որ Անդրացի համբարգութին քով յանչոր պայտառակ մը կոյ: Ան համբարգին կը յայտաբարութիւն գով յանչոր պայտառակ մը կոյ:

բարե թէ այս պայտառակը զերցնէ այն տեղին, և յորմար տեղը  
տեղաւորի, եթէ երկրորդ տեղաւոր գործու համ տեսնեմ զայն քուրա  
կը նետեմ և կ'ըսէ: Անզյխացին անորառախանիի կը մնայ իր տեղը  
հանգուրու: Երկրորդ, երրորդ անգամուն նոյն քննիլին պիտուղու-  
թեան, պայտառակը կը մնայ նոյն տեղը: Պարբորդ անգամուն քըն-  
նիլի պայտառակն չառ ջապահացած՝ պայտառակը վահանի պատահա-  
նին պարս կը չպատէ: Այն առեն միայն պայտառին Անզ-  
յխացին կը պատահանի՝ թէ այն պայտառակը իրենը չէր:

### 211 — ԱՆՀԱՆԴԱԱՅԻ ՑՐԿԻՆԸ:

Ֆրանտայի մէջ չողեկառ յազ համ բարդութեան մը պահուն  
ու աջին կորդի վահանի մը մէջ կը զմնային միմ բայն երկու համ-  
բարձունքը Անզյխացի մը որ միշտ կը ենիտ, իր ձխամորճը յըթուն-  
քէն կուրուտու, և ֆրանտայի փափկառու արիջին մը, իր փոքրիկ  
փինիք չնիժեացի, որ հարազատ զանկին պէտ կը ոիրէ և համբոր-  
դութեան պահանձ իր մասին խռանիին է:

Եղանակը հմեն ըլլալուն քուրու խբու է ցուրտը ։ Վահանին  
զուռ ու պատահանները զոյ են, Անզյխացին չառանակ կը ձեռէ,  
վակունին մինորդու նառնէն կ'առանինի, փափկառու արիջինը  
խեզզունից առանձնին՝ չափացած անհանդիսու կ'ըլլայ:

Այնպէս մը կը պատահի որ կոյարանի մը մէջ Անզյխացին  
վակունին զոյ կ'իջին, իր ձխամորճը նառանկոյին յազ մուցած՝  
ֆրանտայի արիջինը զայն անհաննորդ կ'առանէ վահանին պատահաննէն  
զուրու կը նետէ:

Անզյխացին վերագարելին կը տեսնէ որ իր ձխամորճը տեղը  
չէ, կը կուսնի որ ֆրանտայի արիջինը զայն առած զուրու նետան  
ըլլալու է, այն ձոյն էի հանդիր: Երկրորդ կոյարանին ֆրանտայի  
արիջինը վահանին զոյ կ'իջին չուր խռելու, բայց իր չնիժին կը  
ստուտ որ իրեն չետառնի վահանին մէջ մնայ: Այս անզում հերթը  
Անզյխացին ըլլալուն չնիժը բանելուն պէտ վահանի պատահաննէն  
զուրու կը նետէ:

Ֆրանտայի արիջինը վերագարելին իր սիրուռու չնիժիր կը  
վենասէ: Պարարան Անզյխացին հանգարու կերպով մը կը պատահ-  
աննէ: Անիժին մի զնառեց չնիժը, ուն ոս պատահաննէն զուրու-  
թիւն նետառու ձխամորճը յերեւան զնաց: Այ զուշը կը բառը երեւա-  
նոյունը ֆրանտայի արիջինը պատահացերը, և հազար տեսակ յու-  
ռանուր և անձ քնները Անզյխացին զիթուն անզացացած:

### 212 . Ժ Գ Բ Տ

Պազարիկ աղա Անի անձնն չառածոց մուցած՝ անհնէ մը ի վեր  
կուրու քին տակ անհանու ուսութիւնն մը կը զզար: Իր առողջութիւնն

քեախնգիր շխտոկ շռեց կ'առնէ թազբն ծանօթ բժիշկներին Տոքի .  
վեցմասինանի ժամ :

Տոքի պրատող նայուածք մը նեռնիք յետոյ — ի՞նչ ունիս  
նոյիմ , բարեկամ է , կը հարցնէ իր նոր յանինորդին :

— Եթէնախ , ուս կուրծ քիո տակը բաներ մը կ'իմանամ ;  
անգամ մը քենացէ ք դէ լըլլոր :

Տոքի պրատող նորկ եղած քննաքիթինդ կը կատարէ և — բան մը  
շռնիւ կ'ըսէ մզաւազին ձեռքերը շփելով՝ որուն իմաստը յաւ կը  
հասկան չափայինները :

— Ազէ՛կ զբոցոր Տոքի . կը փախազարձէ Պաղամիկ ազա  
հեղինական , զբանիս մէջն ոչ բան մը լսենին :

Տեղատարափ կ'անձրեւէ : Դործառեզին մը մէջ երկու բա-  
րեկամները կը խռանկին :

— Այս անձրեւին վախնամ կինո փողոց ողեաց է երած ըլլոր :

— Վախնայու ի՞նչ հարկ՝ հարկաւ առան մը ապահանամ է :

— Իմ մտահոգութիւնն ոչ այդ է արգելն :

Դեռատի Օրիորդ մը Զատկի օրերան ոսթիւ հազարզահ-  
րէ առաջ մօրց իրուհութավ կ'երթայ քահանային մօս խռանգա-  
նելու :

— Եւրիք նայիմ աղջիկո , ի՞նչ մեղք զործած եւ կը հարցնէ  
քահանան :

— Եւրիք մեղք չե՛մ զործած Տէր Լոյր :

— Աւրիթն ի՞նչո՞ւ եկար , զնո՞ւ մեղք մը զործէ այնոցն եկուր  
խռանգանելու կ'ըսէ Տէրաները :

### ՀԱՅՈՒՄԱԳՅԻ ՊԱՀԱՐԱԿՈՒՅԻ

Մէսապցի պատառելին մը շատ բժախնգիր , ֆլայնու , հառիխ-  
իրէ մէջ մազ վնասող ազատառաթինէ զդուշոցոզ . ապամիսինի  
հաւանգառթիններէ և մանքններէ վախցող անձնառութիւնն մը  
կ'ըլլոյ :

Ամէջն կիրակի չափանառ մոզմուրդին զեռ է քարոզած՝ մա-  
նակներան և պատաններան վաքրիկ բարյական պատմութիւնն  
մը պատմերու բարի սովորութիւնը կ'անձնենոյ , մանակներու հաս-  
կընայի յեղուսազ մը անձնոց բարի նկարացիրը կիրառերէ :

Իր զիյան անցած հետեւեալ գեղոքը կը պատմէ : « Աիրելի  
մանակներ , զործաց մեր զիւզէն Անախոր զացեր էք , զիան՝ ք այս  
քազարը ոչ առմակոն քառար մըն է : Մեր Փրկիլ Ախուս Տրիո-  
քազարը ոչ առմակոն քառար մըն է :

առաջին հետեւողները, առաջին անգամ՝ քրիստոնեայ անունը այս քաղաքին մէջ ստացածը:

Ակնօր եղաւ, հիւրասիրուան առան նեղութիւն չտայլու հաւ և ար, խորեցայ որ կիւսրուան նաշա ևս պատրաստեմ, նաշորան երթար չաղեցի, հու աթուները ազտաս, ուկանը ազտաս, ուրա սեւնիներուն ձեռքերը ազտաս, կիւրանուրները անտակ, անտակ մանրներուց բեցուն, անացմէկ կը դժգամ, զդունով կը զդունով ու

ամագանեանի մը քավ զացի, կորէ այս անզէն միւ ըսի, տաւիոց պատրաստան ներթակ թաւզիթի մը զբայ զինի տայի, փը. ուսպանի մը քավ զացի ապազրեցի որ միսը անմիջապէս փառին մէջ ներտէ որ զբակն մանրէ և ազտակաթիւն մը չտանէ, երկու բարտկ հաց փառին մէջ կարծրցնել տայի, ռազմակի ներթակ թաւ կինակին մէջ տաի, միուն ոլ եփելին վերի տայ, տաք հացերու մէջ զների տայի:

Անորէնեցայ թէ մաք ունեմ, այս ժաքուր, մանրներէ զերծ ազաւարիկ հայը: Ըսի Անախոցի մէջին անցնող Որոնքն զեմին կամ մարդէն անցնեմ, պարտեզի մը մէջ ճառերան չուցին անդր մարդ զազ հանին զբայ նաշեն:

Անուշի թաշինակիւն ծրաբը բացի, բոի թէ ոզոթեմ և զեր թի նախեմ, ոչքեր զացելով, կորն աղոթք մը ըլլին, աչք բացի որ ներթակ թաշինակիւն զատ բան մնացած չէ, երեք թիւբը ազոց զիս կը հետապնդեն եղեք, աղօթերս պահուս ասիթը զաեր են խորզած միու հացերովը միսախն թացուցեր են, իրենց մէջ բաժնաւած, ծրաբուած հացի պատանիրը զէմս կրծէլով զիս կը ծազրեն, այն որը կիսորին ստիպուած ներթնիալին սուներ զացի և հան նաշեցին:

Անիրեցի մանուկներ, գուշը այս զոզ անքարու թիւբը մանակներուն պէս մի ըլլաք, այլ սեղզամիտ, բարի և աղնիս եղէ յու:

## 214. — ՊԱՌԵԿԻ ԱՐՄՆՈՂՈՂԻՒԹԻՒՆԸ.

Այնթապի Միոյանաբներէն Մը. Անեսորո Անէտիոյ Կիթիոս զիւցին մէջ, զիւզացիի մը պատկի արտուութիւննը կատարած սունեն, երբ հարազակ սրբորդին կը հարցնէ: — Անոքին բանած երիտասարդին ամբողջ կեսնը տեսակաթիւննը, հնազանգ զիսոր ըլլամս, զինը զիսոր սիրենս, եւային, որինոցը զիսորու ձակուզ ըլլամս, զինը զիսոր սիրենս, եւային: Կարող երիտասարդին ամբողջ կը չէն, իր հաւասաթիւնը կը յայտնէ: Կարող երիտասարդին զարուն նա անոր ոլ կը հարցնէ: — Անոքին բանած սրբորդը իրը ամսաւինք բնուածներով կենացգ բայոր անշաղութեան զայն պիտի սիրենս: զիւզացի երիտասարդը փոխանակ զրւախզը, իր յաժարութիւնը յարտնելու բերնավը: երիտր կը սույնը . . . չառ

Երկար շանէնով մը , ըսկեւ ուզելով թէ զայն պիտի ոյրեմ , չստ պիտի սիրեմ , իբր թէ հոգիյու մէկ հազը և զան ըլլար . կամ կազը կախուած պաշարիս պայտադիզ:

Նու յիզու ելլող մանակինքր ուուր ու նեւերոյ իշեմ միուր նու սրբնելու ի'ուշխափին . իու ովլու զի ուսցիմինքր եւկու Հայութելու թիումի:

### 215 — ՀԱՐՄ ՊԱՅՈՒ ԱՐԻՍՏՐԴԸ

Հայ զիւզապետի մը ազջիկը հորս կ'ըլլայ , իբր վեռախն կազմէ հարսնեւորենիքը քուզան զայն տանելոյ հեկուցի տանելուն հանոյ . պատկի խորհաւրդը կատարել տալու , զզ հաստաւրուած պահած հարսնեցու օրիորդը կուզոյ ոզի արցանաքայ , այս տեսնելոյ հորս սիրաց էի զիմանար , իբր զէնքերուան կը ժարի , ռազմիկու եթէ հարս եթայ չես ոզիկը քեզ չեմ տար , եկողնեւրուն ինքըրենին կ'անիւնեմն կ'ըսէ , ու զէնքը ձեռքին կը ձնրագրէ : Հարսնեւորենիքը կը բանեն զայն , հումուկու կ'աշխատին թէ՝ զռան ոչ ազջիանգ մոյքը ուրիշներէն առիր , այս ընկերական որէ՞ք մը է և . հորսնցու ազջիկ մը , իբր կենակից ուրիշները պէտք է տանեն :

Հանգարուէ , յուրզի խորնէ . զզ ացուածէզ մի՛ տարուիր , խելոց գործածէ , մարզոց մէկ խոյաստակու ելիք մեւ է տրարքէ մը զզ աշացիր : Անգում մը լազար ազջիանգ հորսուր կորելիի է , հորս ըլլարու յաժարութիւն աւելի :

Եբր նու ազջիան կը հորցին , Ահ .— մի՛ կուրամ , և թէ հորս կ'եթթամն կ'ըսէ : Այն տանեն զիւզապետին յիշերը կը թույնուն , զէնքը իբր ձեռքէն վոր կ'իշնայ , ոզի չուզի կը յաժարի ազջիկը հարս տար , նկան իշխացով հարսնեւորենիքը առջի իբր անհորդի վարժանեցին համար :

Իմու ամիելովի օրհիսիւր ուսնից տովիտ . մարզ ուզի շուզի վիզ ծուիլու է :

### 216 — ԿԱՐ ՓԵԼՄԻՆ ՀԲՈՒՇԵԱԿ ՆԱԽԵՐԸ

Զէյթանի Արեգին զիւզացի հայ երիտասարդ մը նոր ամառն եացած բազմաեզրտ նահայետափան ընտանիքի մը մէկ զաւակը : անի եղբայրներ եղբօրհարուեր , և անմաց զաւակները :

Յուրու ձմեռու օր մը նարապակի երիտասարդը զարձով Մարաչ քաղաք կուզայ , կը իրահի որ վերապարձին իբր նոր հարսն անուշ բան մը նուշի տանիք , իբր ընտանիքի անզամներէն զազտիւ : Գիւզացիները հրաշակը շատ կը սիրեն , ոզզա մը հրաշակ կը զին , շոզէր իբր պաշտի ձբարին մէջ զիւել զայն , կարելի է մունայ հան , և եբր տան երթայ . կընայ ըլլաւ իբր ձբարը . որբազանց մեն :

ընառնիքի անգամներին մէկուն ձևուը անցնի: Առասի զայն իր դիբարկին մէջ՝ կը պահէ:

Դարձերը կարտագրելն զիրջ, իր զիւզացի ընկերներաց կ'ազգական գեղարի իրենց զիւզը երթու, ճամբան զից ժամանակ տևազամփան ունի: Սզը փախորհու է հիւնուացին առանալուն քամին կը փէտ, մարզու ուզն ու ծառը սոս եցները չափ ցարտ, հիւնուացան անձրեւ մը կը անցայ, փախորիկը ճամբրոցներան կը սպանայ, ըլլու ու ըլլալու վայրինաներ կ'ապրին: Վերջապէ ու զմինակ պարագաներու տակ մազապար մէր նորապատկ երիտասարց իրենց տանը կը հասնի:

Նար գետան հրաշակը կը մասնայ իր զիւզարկին մէջ: Երբ ան առան կը հասնի, եղբայրները և եղբարեարանը բացազատ կրակ մը կը պատրաստն իրենց մասին մէջ մայաբ կանգեր զիզերով: Ժաման ճամբրոց երիտասարը, կը տաքեայ, արգին յայտն յան կ'երթայ, առաբն հրաշակը հարից կը ուսուի զիւզարկին մէջ: Ի կը ուկի երկու քանձքերէն վար հասի, մարզը որ ոյս կը առանէ, կը կուտն խնդիրը կ'երթայ իր առան առնեալին պատրաստէ կուտայ զայրինան առաջ պահեցու երթայ, և իր մաս յան նուերը՝ հայան հրաշակը՝ հարօն առայ:

Այսուհետեւ նար գետան՝ իր հայան հրաշակ նուերը՝ զիշերը իր հայրանի կուտայ, և ան մասինին զայն զազանէ առանլով իր առան ամենին իրեն հանգիս անեցան սիրոյ և հոգածութեանը համար զահանգրաթիւնը կը յայտնէ:

Գիւզայնիկոն անկերդ սիրոյ բաներուն առարյանքիններն են, ոյս ձևակի միջազգակիւր:

## 217. — ԳԱՐԻՒՅ. ՀԱՅԵԼԻՑԻՒՄ ԿԱՅՐԱԲՈՅ. ՏԱԿ.

Հանձնցի պատանին մը՝ առանը չար առքեկանին ուստանց եղան մէկ ժամանակ մօրը կողմէ բարակ հաց եփերու վարեւուան եղան կիլիկիոյ շատ մը քաղաքներան մէջ, բարակ հաց եփերու սուեր կիլիկիոյ շատ մը քաղաքներան երկու կիներ մէկը տախտակի մը զրայ դանուց մը հոցը կը բանոր իսկ միւսը, երկար բարակ տախտակեայ, զործիքով մը նայ երկոմիւնյ բարակ (ուշիք) սկա առանին մը զրայ զայն կ'եփեր, բացազատ կրակավ մը և համ անապատի մը զրայ զայն կ'եփեր, իրացն հոցերը նրացու ոչներով զինին ի վախ կը շինելին:

Եարաբի որ մը տախտակին մը խմարը կը չազէ բաներուն շատ, իր զրացի կիներան կը զիմէ իրեն ոզնելու համար, բայց պարագ կին մը շիկինոր զանձի, սրբանեան որը բարակ ըլլալուն բարագ կին մը շիկինոր զանձի:

լր կինըքը բառցը ընելով դրազւած կ'ըլլայ։ Մոխազած ան իր տպան կը հրամայէ որ այն որ իրեն հացը եղէ։

Մինչքև ան նոյն չարաթ որուած համար իր զպրոցի հինգ ընկերներով ժամապրուած կ'ըլլայ քաղքէն զուրու պաղորակ ապրացներին մէկուն զրայ հինգ զպրոցական ընկերները կերպախումով ուրախութեամբ զուսահանար համար։ Խրենցէ երկաւը հոց պիտի թերեխն, երկաւը իւզ և պաղեղէն։ Խոկ ասիկա տանձ Ծինց հաւկիթ տանիք խոստացած եր, քանի որ չուս հաւեր աշետին։ Ա նուն քաղաքակ ացրիարին զրախը նուազեղ պիտի շինէին, պատզ-ները վրան աւանդով պազ լուրին ոչ խմելով պիտի երկեխն, խո-զային ամբազ որը ուրախ զուսարի ժամանակ պիտի անցնեին։

Չորս զպրոցական տպարը իրենց ընկերոջ տան մօսիկ եկած էին, և իրենց ընկերոջ լուրը տաւած էին, որ իր կորցին ինքն ու անազարէ իրենց միանալու պազ պարխարը երթար։ Հոմար։ Յառ-նը հինգ հաւկիթները իր երկար՝ այն ատենաւոն ապրութեամբ (զանելիի) զլիսարկին մէկ կը տեղապարէ կը պատրաստուի զւռենին զուրու ելլերով իր ընկերներուն միանալու։

Նոյն պահած ժայրը իրեն կը հրամայէ որ իր բացան հա-ցերը նուսի եցէ։ Ցզան կը զմկամակի, եփեր Շատզեր հազար ու մէկ պատճառարանաթիթանինով։ Մայրը կը թափանակ ազակ ։ Շնօւա, ամէն ատենաւոն պէս հաց եփոզ մը, զրացիներին կին մը չկրցայ զանել, որը շարաթ ըլլալուն, կիները զրազւած են, իւր-մորը չազեր եմ, տաշուշնէ զստու ըլլայի որ եփոզ մը պիտի չկարենայի զանել չեի չազեր։ պէտք է այսոր եփեր մեր տան հացը։

Մորը առիօրումին զրայ նոյն կը նուսի հաց եփերու, տակայն անոր բոլոր ուշագրութիւննց զոխանակ հացի և հաց եփելու զրայ ըլլալու, և իրենց սարքելիք դուռքնացի ժամանցին զրայ կ'ըլլայ։ Հաց եփոչ տանենք՝ հացին մէկ մասը կ'այրէ, խոկ ժիստ մասը խմոր կը թազու։ Մայրը կը կայախանայ ։ Անշագրու-թիւնոց հացին զրայ թազ ըլլայ, թաշուա կ'այրենու ըսկերաց զրանիկ մը կը փակցնէ իր ազան կրնակին։ ազան նոյն ան ուշագրից զինուկը անոի, անզան մըն ալ հացը գարեներու կը մանայ, այն սիփ ուն չուտաւելու տասինանին կ'այրի։ մայրը չափեն տերի կայախանայ զոր ռար հարուած մը կ'իջեցնէ, անոր կրնակը նա հարուածին զինու-կը պամին համար մէկ կազմ ծռած պահանձ՝ ան կ'իջնէ անոր զինու-կը զանելիի զլիսարկը տան առիօր կ'ըլլայ։ և կոտրանց հաւկիթնե-ն (զանելիի) զլիսարկը տան առիօր կ'ըլլայ։ անոր կրնակը կ'իջնէ անոր քունքներին, երկուն զեզին և ճերտակ կ'ողուն կ'իջնէ անոր քունքներին, երկուն ի կրնակն ի զար ամբողջ ժարդինը ուղազերու համար։ Մայրը իր ազան այս զինակը տեսներով տերի բարկացած քանի մը հար-

ուստիներ ալ կ'իջնցնէ իր աղոտն կախակին— ուստի ըրտեզ լին է և ըստցով:

Բայց աղան կծիկը կը գնէ; մարզ մեռքն պրծելով առանին գուշը կը փախչի կը միանայ իր ընկերներուն հաւիրիթներին աղատառն խայտառակ վիճակով: Իր հաստիակից և աղջ ական ընկերներին մէկան տառը կը բռացուի; վրան կը փախէ կրկին հաւիրիթներ հարցելով: անոնք իրենց պատահեկան կննուացախ զաւրենիթները կը կատարեն, ու անց յազգապատի իրենց ձբացրին:

Յանաբինները շատ զատ պատարաթեամբ կին մը զանելով իր հուցը եզինք կուտայ: Բայց աղան իրիկուելը իր հորժին լու ափոց մը պատելով իր անհնազանութեան պատիճը կը քառէ:

### 218. — Դիմ ՄԱՐԴԻՆԻ ԱՌ ԽԱՆՐԱԴՐԱԿՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՒՅՆ:

Աղջիք մը մէջ զիրուկ մարզ մը, չուկոյի մէջ քարած պահան՝ Նիհար մարզ մը կը նախանձի անոր հաստակացմ մարմիննին վրայ, կը հանձի և նեռ քով: անոր մանրակին վրայ զորացը հարաւած մը կ'իջնցնէ: Դիմ մարզը զառնալով՝ կը անձնէ որ զինք հարուածազը տեսոր և նզնիք մէջն է: Եթէ փախազարդարար տաշտիք զայն կը զայտայ որ մէսներ թւանի զատ կը բռնայ նիհար մարզուն զիմ, զատաւորին հարցումն ին վրայ թէ սինչո՞ւ հարուածան է: նու կը պատասխանէ: — օՏէր զատաւոր իր զիրութեան հայտակեցայ, ինչո՞ւ ինքը զէր ըլլարու է, և հո ալ ակար՝ կաչին սակոր ըՀՀորու եմ:

Դատաւորը զայն իր բռնցանքին համար հինգ ամին տուշուարի և զատազարտթեան ճախցը վճարելու համար կը զատազարտէ: Նիհար մարզը քովը զրամ չունենարուն զատաւորը կ'արտանէ զայն որ Երթայ վիճակին զրամը տերէ:

Դիմ մարզը առեն մը կը աղան՝ եկալ զայտ ԵՀՀոր՝ զատաւորին ալ տաքին զատարանին մէջ կը սկսի մրտափել: Երբ զէր մարզուն ազգակին համբերութիւնն կը հանձի ևս մրտափ զատաւորին մանրակին վրայ շնորհցով հարցումն մը կ'իջնցնէ զատաւորը ընդուռ կ'արթիւնայ հարուածն և անակնկայի եկան կը հարցնէ թէ սինչո՞ւ և ըրտեցը, ան պազարեամբ կը պատասխանէ: — օՏէր ամենի շեմ կրեար պատեր զարդու պիտի երթամ, երբ նիհար մարզը հինգ սակին բերէ քեզի թազ վճարէն կ'ըսէ ու կը քայէ:

### 219. — ԽԵՆՐԱԴՐԱ ԱՌՆԵՒԱԲԻ ՄԱՐԴԻՆ:

Հայ բռնակիր մը աւ գով ակար հացիք իր համբան կրծայ սրուշի: Ասկայն աղանը էշ մ'անի, անոր շատ հող կը անձի, որ իր բռնակը կը կրէ անոր միջոցով իր ապրաւոց ապահովելու համար:

Օր մը իր եղբ ահզ մը կը կապէ որ յւս առնէ և զործերը կարգադրէ : վերջը կազմոյ կը առնէն որ էլք իր կապան տեղը չկայ : Մոյս կապան ըլլարուն բականան մէկ կողմ զայտն հեռացեր է :

Մարզը ջղաբնացան թնդն իրմէ երած՝ խշոն հասցեին հազար անէծ քնիք անզացներով ևս նու կը զազէ խորիստիկով զայտն կը վնասէ : Հարուստ մարզուն մէկը հովիճներուն փառը կապերու համար, առքին մէկից զբան մը աստիճաններին մէկան զբան զըրուն զբազուան կ'ըրրայ : Աղջերը ակար յեսնակիրը զայտն իր էլք կարծելով մարզուն կանաչը բանիք մը զառապան կ'իրիցնէ . կազման տեղին փառիչերով թնդուն ևս նու եկար ըստերով : Մարզը — ան քառ էզր չեմ, ի՞նչ կ'ազգես թնդուն, թնդուն պատ կը ձեռից ու ի՞նչ, ևս յեզ իմ էց կարծեցի . եթէ Բառաւամի իշտոն որւս չխռտիք՝ քանիք մը հարուստներ առելի պիտի առելիք, բայ որ խռովցու, ներկցու յս և կ'ըստ :

Անձնաբ մարզը կը առնան որ զինք ձեռնոցը թէ ազքատ մէկին է, և թէ աչքերը ակար յեսնակիրը մը՝ կը խզնայ ակար զբայ, զայտանակ անոր հանդիս զառապան գրան բանարա, անոր հնու կ'աշխատի իր եղբ զաներս և անոր յուն ձներա :

Անձնաբ առանձին բնակի՝ յատան ներմէ . և անկրութեան ազին է :

### 220.— ԴԻՔ ՂԱՂԱՔԻ ՏՂԱՂ

Գիշօյի մը զբազալեաց շտոն յարցուան և ուրուան անձ մը կ'ըլլայ : Օր մը նոյն զիւզին զիւզացներին առանց, իրենց զիւզին ժամ մը նոյն անսաւը կ'երթան՝ իրենց տան փայտերը նոյնթայթեւու : Գիշօյազեաց իր քանի ուսրեկան չտիրանան ուզան անսաւը կը յանձնէն իրենց յորինքը՝ որ տին որ իրենց տանը փայտը ընթէ : Անձայն զբազալեան ուզան իր ձնուցոց մէկ հատիք զառակիք՝ շտոն երես առան շփացուն պառպիկի պէտ մէծցուն տան մէկ ձնաքը տաք ջուրին ուզայն չեր յաբան՝ նուրաթեան զարժառան էր, և բառական այ ամ բարտառան մէծցուն էր :

Գիշօյազիները երբ անսաւ կը համեյն տանըն մէկը իրենց կենապաններուն բնակերը կը պատրաստան, իսկ զիւզազեանին արզան կողների փայտին պէտ ինցան իրենց կը նայի : Գիշօյազիք .— մարթեամ ի՞նչ կեցեր ես, տապարագիք փայտ կորէ, յուն նորիիդ բնար պատրաստան : Երբ կ'ըստն, և այլու զիր ձեզի յանձնեց . կ'ըստ ըստն կ'ազէ թէ իմ ջորին բնար գուտք որիու էք պատրաստան : Անձնաբ առանձին անոր ջորիին փայտն ոյ կը պատրաստան : Արբ ամէնը մէկը իրենց յորիններուն բնակերը կը բնացնեն՝ անոր կ'ըստն որ իրենց փայտ տայ որ իր ջորիին բնան ոյ բնացնեն : Ես կրկին փայտի պէտ կեցան . . . Հայրու զիս մեզ յանձնեց կը յանձերուն :

Դիւզացիները իրենց բեռութանձնութեազ գեղի իրենց զիւզը կ'ուզզուին, անոնց հետ զիւզապետին ջորին աշ միայն քչելով։ Եթու ժամ քայլելն վերջ՝ զիւզապետին ազան՝ համբաւ վրայ կը կենայ չ'երթար։ Երբ անոնք անոր կը հարցնեն կենարւն պատճառը՝ նա կը պատասխանէ. — : այս զիս ձեզ յանձնեց զիս առարեց։

Անոնք բարիացած կը քամ իրենց խորիները զիւզ կուզան, և զիւզապետին ազան՝ կ'ըստն անայրը քեզ մինչեւ հաս յանձնեց, անիբց վերջ քայլելով զիւզ ուզեն զնա՛ ուզեն հաս մացիր, մենք պատճառահամառաւ չենք հարց առջն։

Երբ զիւզապետը կը հարցնէ իր ազան վրայոք՝ իր խորին ընտափը ընկառնելին վերջ, անոնք եզեւութիւնը կը պատճեն։

Նաև մը ճնուոյ իրենց զաւուիներ ուխոցիւոյ անոնց կեանիր կը խորսակին։ Անոյ զաւուիներ այնպէս մնացնելու. և, որ անոնց ուժանականութեան զզուու անենան, իրենի իրենց և ուժիներուն ճառ այելու պատճառականութիւն անենան։ Վերջապէս նկարուի մեր անձներ ըլլան։

### 221. — Գ. Ի. Ի. Չ. Ա. Ծ Ի Ն

Թիւրք զիւզացին մէկը՝ ձմբան իրիկուն մը իր կեսի կ'ըստ. — Ենիքի, եթէ վազը ոզը պայծառ և նպատակոր ըլլայ, արտ կ'երթամ և զայն կը հերկեմ, իսկ եթէ անձրեւու և փաթորիստ ըլլայ առանք կը մնամ, արօր կը չմնամ կը զրազարժու։

Եթեղ. — Ո՞վ մարդ սինչայրահն ըսէ, անստառած եթէ ուզէ։

Դիւզացին. — Անոր սինչայրահը, մաշալլահը կայ, եթէ ոզը բաց ըլլայ արտն եմ, կը զարծեմ, իսկ անիբեւ զայ առանք կը մընամ, հաս կը զրազարժու։ Այս կերոյ զինելով կը պատկին։

Առառանց կանուսի իրենց առն զուսը կը զարծանի, զրաչն թիւրք հեծեալ զինուորական մը խռովան հայուով մը կը հրամայէ. — Անանեւը զարութազ զայ ուզէ։ Դիւզացին անկողին ընկառու ուզքի կ'ելլէ, զիւզանացով զուսը կը բանայ։ Զինուորականը կը Հրամայէ անար. — Ճնուոյ վրաց հայ իր զիս առաջնորդէ արինչ զիւզը, որ հինգ ժամ հեռաւորութիւն մը ունի. ան ուզէ չուզէ հետիւնն առ հինգ ժամ հեռաւորութիւն մը ունի. ան ուզէ չուզէ հետիւնն առ հինգ ժամ հեռաւորութիւնին՝ անոր համբաւ ցայց կուտայ, երեկոյին մինչամ ուշ առնեն կը վերտպանայ իրենց զիւզը անօթիք և յոցեած և իրենց առն զուսը կը զարնէ։ Ներաէն իր տիկինը մո՞զ է այն հարցուածին, զիւզացին՝ ամօթապարտ և նր. կուն զիւզարժ մը, սինչայրահ ևս եմ կ'իմին, կ'ըսէ, և բացուած զունեն ներս կը մտնէ։

Խնչ զուն որ այ թիւնի, միւս ունի և, ըսին, չըրկ Անուան կունի։

## 222. — ԱՐԴԻՇԱԽՈՎԻ. ՏԵՂՄՑԵՂՄՑ.

Կիլիկիոյ գիւղերէն՝ Հաստիովէլի հայաբնակ զիւղին մէջ, Մարացի շատակեր տէրուէր մը, և հայ բողոքական պատուէլի մը՝ Կիրարի որ մը՝ բարեկեցիկ ընտանիքի մը՝ կազմէն հաւի կը հրա-այրաբն :

Տանօնէրը միջադ կըսր (քէջիլէ) կը պատարառուէ ամէն մէկը միջակ նարթեղի մը մէհաւթեամբ, հիւրերը պատառելու համար կուքի մը մէջ յեցացած սեղան կը բերէ. որցակ մը բարտկ հա-ցով, հան սովորակիթնեն էր որ առաջ հիւրերի պետք էին ճաշել և այս ընտանիքին անզամները։ Պատառելին առաջուց զիստը տէր-աիրով որկրամուռաթիւնը, ուստի ան համփնաց կ'ուզէ թէ՝ նու քանի՛ կըսր պիտի առան, և կը համբէ՛ Տէրտէրը՝ չորս բարտկ հացով քանից երեք կըսր կ'առան, երր քանից չորրորդին իր ձեռքը կ'եր. կընցինէ՝ պատառելին առար թեւեն կը բանէ. — «Տէր հայր քանից երեք կըսր կիրար յկատացր, կոնքին մէջ մացածներն ոյ այս բազմանդամ ընտանիքին մարգիկը թող առան ներից և կիրածզու կ'ըսէ. Տէրտէրը՝ ստորոտն ուստելին ևս կը քաշախ. Այս սահիկ պէտ թող ըլլայս ըսելով։

\* \* \*

Կրիմ նոյն Տէրտէրը ուրիշ Կիրամի մը նոյն զիւղին մէջ, զեց տան կ'այցերէ. զեցին մէջ այ կուշտ ու կուռ կը ճաշէ, երր եօթներորդ տան մըն ոլ կ'այցելէ. ճաշոն կ'ըլլան, կորզը անու-շեզէնին կուզայ, սեղանը ըրակրաված թերուած կ'ըլլայ, զայն Այն-թաղին բարեկամ մը տափի մը մէջ նուէր զրկուծ էր առեսիրով։ Տէրտէրով կը հրամցնեն այս ազաւորիկ անուշեզէնին առան, անից ոյ ուստեր համար տէրտէրը կ'եւ կոտորէ և յժամն իրաւացի ըլլա-լու պայմանա հետաւեաց առանց կը բառի:

«Եթէ առան մը հիւրեր ուն, ոսր որինակ զից հիւր, և տան-աէրը նոտարանէ մը զատ անզ չանենայ և անոնք հան նոտին և նուսերու ունց չինայ, երր եօթներորդ պատառաւոր հիւր մը զայ, թնի կ'ընեն հին հիւրերը հարցումին ունենցիրեն կ'ըսնեն. — Նոտարանին զրայ նոտովները կը սեղմային նորեկին ունզ կուտանու։

Անիշտ այն զինակը ունի իր սառմոքս, զից ունզ հաշուն իւն, կուշտ եւն, սակայն կիրակուութերուն թազաւորին՝ բակրավո-յին ինչ բանեց, այն ոյ անպատճեալու չինք. անոր այ ունզ աբր-աւու, և կ'ըսնէ, և ուստեր կ'ակսի, ներկաներուն ու; ազգութիւնը իր զրայ հիւսափեցու սաստիւնին։

Արկամուր իրին՝ եւրը մանուց, Աղյիւրին մեկին և:

Ազգաւոր մարզ եւնիր ստիլու տարրու խոսուածով մը վաշ-  
խառու ունեարէ մը պարաւոց զբաժ կ'առնէ ; ինքը բազմանդամ  
ընատեիրի ամբ ստացած զբաժը ոչ թէ շահագործելու կամ որ-  
պիսնորեր զործուենութեամբ հասայի մը ձևոց ձգելու համար  
կ'առնէ այլ պարզապիշ ունելու և ունեալոց չժեռներւ :

Ասեն մը վերջ երր այս շրաւարը չի կրնար վերտափաթենի  
իր խոսուածու շահագի՝ պարաւաերը զատարան կը գիտէ . պահան-  
ջերով իր զբաժը կամ անոր բանարկութիւնը :

Այս խոզըին ֆաստարան մը անզետկ կ'ըլլայ : խզնալով ազ-  
գատին զբայ, և քիչ մըն այ թնքը սկառելի ուզելով՝ ազգատը  
զովը կանչել կատայ և անոր կը թելագրէ . . ևս քեզի միջոց  
մը պիտի ուրօնեցնեմ, և ինչ ովնաբէն շարժիս պարտափառիդ պարտ-  
քէն կ'ազատիս, բայց ևս քեզ պարտացէ ազանիլին վերջ թիւ ու-  
խառութեան վործըը մատ մը զամար վճարելու ևս կ'ըսէ :

Ազգաւոր մարզը այս առաջարին առջն խակ անխօս կը մնայ, սրացեածն ֆաստարանին այ վճարելիք լումայ չուներ, չափեն  
տեսիք շրաւար եր :

Ֆաստարանը՝ անոր անպատճանի սինք մարդ ընելէն՝ այն  
համոզամի կ'առնենայ թէ իր խոչքերուն և թելագրութեան կը  
յամարի :

Առուի ֆաստարանը — անզ մարզ երր գաստավարութեան  
համար գատարան կանչուին, գատաւորը և պարաւաերը ի՞նչ որ  
այ խոսին գուն մէկ պատախան առար — յօր, յօր, յօր :

Երր գատարան կը կանչուի ազգաւոր՝ գատաւորը բայ օրինի  
երր կը հարցնէն անունը, մականունը, արևետը, որինին մարզին  
զբաժ առած ըլլալը, թնջուկ չճարելը և այլն : Դատաւորին ամէն  
հարցումին ան կը պատախանէ յօր, յօր :

Դատաւորը շատարած այս անխմաս պատախանին զբայ,  
զեռ վճիռ չործական՝ զինք պատախանող ֆաստարանը մէջանեղ  
զարով — անչիք գատաւոր ի՞նչ կ'առզես այս թեկն ազգաւոր մարզէն,  
նու խենցին մէկն է, երր այս ունեալոր գաշխառաւին զիմներ է, նու  
ազանաթենէն ձևոր սամերազ զբաժ տակեր է անոր ; կարծելով թէ  
շարացանութեամբ զբաժ գատակի, մինչդիւն այս ազգաւոր շատ յօս-  
ար, առած զբաժը կերած է, անոր թնջը պիտի կրնար տանելը  
պիտումին վրայ :

Դատաւորը համոզամած ֆաստարանին որում պատախանին խո-  
ցերէն գունալոյի ազգաւորի . . . Դամ՝ զործից երրոր զբաժ ունե-  
նաս պարտգոյ վճարէ կ'ըսէ : Խակ ազգաւոր օրուու յօր, յօր, յօր զո-  
տարանին զարբու կ'իլլէ : Դատաւորը հարուստին այ գունալով . . .

անհան այ պործից զնո՞ւ, անզամ մըն այ այս տեսակ լինարձներուն, և չբառարիներուն չնուռ համար պրամ մը տար կ'ուստին զայն վրան այ զանաթ մը պազ լուր կը իմմենս:

Երբ գառարածին գուրու կ'ելլին գառարածը իր որաշաղանեացին մոռենարով, կը անհնդատ զարձքը կը որահունին: Ազգաւոր նարանատ անոր այ սրբու, բուռ կը կարգոյ: Մրտվեած պրամ չունի որ անոր գառարածնութեան վարձքու տայ:

Հիմա այս միջազիպին պարագան ու ամի կարդ անցան է: Այս իրաւոցի պահանջիքին այ բուռ կը կարգան ըստելով:

### 224. — ՅԻՒՅ ՎԱՐԴԻԱ ԽԱՅԻ ԴԱՄԲԱՌԱՋԱԼՈՒՆ:

Մրեն մէկը երբառարգ մը կը մէռնիր նոյն ննջեցեալին զրայ զամբանական մը թազ խոսի ըստելով: անոր հօրեղբարորպին ազիս վարգասպան մը կը հրամիրուիր: Նու իր շատ սերտ ընկերուից և հասակակից հորեղբարորպին մահանան ու ոյւը ըստելու շագին առելու կ'ազգաւի և ցաման սոսակութեան շիշ մը ողի կը կանչէ: և կ'չառայէ մեսելը անոնիր և զամբանական մը խոսերս իրը վերջին յարդանիք անոր:

Երբ կը համեր ննջեցեալին անորը՝ որպէս ուսքի կենացիք պիհանց շունենար՝ ինքը ազէս, և ցաման սոսակութեան ինքզինքն երած՝ կ'ակաս ափեղցիքը ցափրտաքներով անկապակից, և անյորժար զամբանական մը խոսիր:

— Յէկիտի էմմազու աէ՛, զո՞ւն մեսար հա՛, զուն թիշո՞ւ մեսար, զո՞ւն մեսենիիր մա՞րդ էիր: Այս էմմազու քու մէզզ հազոր... սատկեց առջի լու շի՞ր:

— Այս էմմազու թիշո՞ւ մեսար, զո՞ւն թուստի ողին կը արարին մըն էիր: առկան ոսպամարդ մըն էիր: մանը քե՞զ զատա, ո՞յն ոյն մահանան ձեռքին թի՞ն մայրեր յացեր են, մեզ այ ցածաց:

— Յէկիտի էմմազու աէ՛, մեսար հի՛: զու հետո թի՞ն ուրախութիւններ ըրած ենք, թի՞ն առյամանիր և քեսիթիւններ կերած ենք, հասո՞ւ շիչ քեպացրցին թի՞ն ըստելո, հիմու այ էրեր մեսեր ե՞ս, այս շուլուրիք բան է, ինչըքիս ի՞ն զառ հիր այս պիհանիք:

— Յէկիտի էմմազու աէ՛: զու հետո թի՞ն ողիններ կուսեն շի՞նք տազեր, թի՞նք շի՞նք, շարդիններ և զագեցներ երդ եցինք, հիմու այ անիս ու կը պատեիր, մեսար հի՛, մեսար ո՞ր: ո՞յն քերած յեմ հառաւոր քեն մեռան առենիր շի՞մ ազիքի:

— Անչ մէ մեսար էմմազու: Հայրոք հորառաւ էր, որդիներ, արտեր, զեզին սովորնեց շատ ունելո՞ւ թի՞ն բունի կարսու էիր: ոյս շամի հորառաւթիւնը թողրով թի՞ն ու մեսար:

— Այս թի՞ն մեսար, զուստանը շի՞մ կը հետոր հասկեալ:

եթէ մէկու մը նեղացած էիր, ինժի խռովիր ես քու զյօնէգ, որտեղ եղածէն տեղի կը ըստէի : Խշո՞ւ քու ցաւերգ ինձ չխռացար, յսու թշուածիրդ, քեզի ծառա նայալին խորը կ'անհնէի, ինչի խռովի վարդայտ կ'ըսնի, իմ այր մարդ և կորին մարդ ըւլու կը ցաւցնէի անոյ:

— Ամի՞ էմմազու զա՞խ թիշո՞ւ անխոս պառկած ես, խռու զո՞նի բառ մը խռու որ քիչ մը սիրու պացակի, ա՞խ էմմազու մհամը՝ թիշո՞ւ մեռոր: Այս խնդիրը որսին ու մարդին հաշու է բար չեմ կրնար հաւատույ ինչ ցեզ որս կորին մը մեռած ըլլոյ:

— Եւ զերցացէք էմմազու, չեմ կրնար անոր մահուան տակալ, սիրու րզին, բային կ'ըլլոյ: Կարամ կ'ողբամ զինքը, չառ զերցացէք ու թաղեցիք: ամենակարգ Առաւան հոզին թող չը կորսնցնի, և բայս արքայութեան արժանի ընէ զայն որհնեալ էք, որ ներայ եզէք:

Տպիսուրին և ովկուարին ամենամեծ չափին և որ առաջ անձից վարակուան են:

### 225. ՑԱՆՑՄԱՍՏԵԼԻՇ:

Միարք մը իրենց կրանաց ախճ (Միադիմին) կը գիտէ: — Ո՞վ յիմաստն կրանացեա զա՞ւն ինձ որոշնադիր մը տար՝ ոյտ բանակատթեամբ մը թէ մարդ արտրածը ձանձրացածէն կրնայ հանձրանալ, կրանացեալ կը թուրնի որ մարդու առժանիքէ, և զէն բաները շափէն տեսիր կրնայ ձանձրանալ: Առամի այս մարզան առ զան որոշնադիր (Ֆիլիպո) կուտայ: Երբ այս թիւրքը արուած զիրը ծոցը կը անդառորէ, կրանացեամբ կ'արքայարտաբ թէ ակա զիրը ծոցը կը անդառորէ, կրանացեամբ կ'արքայարտաբ թէ ակա զիրը ծոցը աղոթելն (Խամազ) ձանձրացան եմ ու կրտեա զիրը: Առա անկրու (Քերաֆիր) մարդ աղոթելէ կը ձանձրացամբ: Թիւրքը ու կ'արքաց առաջն աղոթել կ'ըսէ:

\*\*\*

Թիւրք մը իր մասին պարագաներուն զկայութեամբ, առանց առնելիքին երեսը տեսնոնի և աղեղ աղիկոն մը հետ կ'ամ առանեան: առազատ մասելք զիրք հետահետոյ սրբ նոր հարու իր երանին ցողը նետելով առ առնունի կը մասենայ անկից արտա նար թիւն իրոգրելու: թէ յանանիքը անօրամեներէն սրծն երենայ և որո՞ւն չերեանոյ, առ առնինը կը տեսնէ որ իր առած կինը, աղեղ և պրզայի արարած մընէ է: ամազանց զայնացան՝ երեսը ինձ մը ցաւցաներ սրբիչ որո՞ւն որ կ'աղիս, անոր ցաւցաբ կորուէ առ զետես հեռացիր. կ'ըսէ:

Կազմ մը մարդոց հոկտեմբերի վրայ զիս մի սխեր գրաւած է, առ մը դի նազինալ և վարելով պեղալի անձնել և սպասութիւններ կան ու մարդոց անձնացին պեղալով կը պեղայ:

## 226. — ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՀ ԶԲՈ ԱԳՐԻՔԻ

Կէջի առենոք մարդ մը հաշտառն մը կը մտնէ, ըստ ուստի անձնին հաշտառն առաջիկ է, աչքն կ'առցնէն, կը ուսենէ որ բարյոց կ'երարիւթեարան զինէրը հոն որացած են, միայն ապաւրը ձրի է և նւասի նու սպասեակին կը հրամայի պետք մը ապաւր բնարել նու կը խորհի որ յահամարդը նախ ապաւրը պիտի ուսէն, և ետքը ուզած կ'երարիւթը պիտի ապաւրը: Ան Երկրորդ անգամ ըստ սպասեակի կը հանչէ կրկին պետք մը ապաւր կ'ապաւրէ: մայ չուրացի եժանած արտուր ապաւրէ, դրայից մնագարուր համեզ ապաւր Երկրորդ անգամ կրկին ապաւր կ'ապաւրէ: կ'առանք կը կըսանայ և կ'երթայ իր զորին՝ առանց յառաջ մը զինորելու: Ապասեակի հայն չի հանեմ, պատասխանառու լըլլարու համար: յահամարդին այս զարդանձը հաշտառնատիրու կ'իմացնէ: Ան որ սպասեակին կը հրահանցէ՝ որ Երբ նայն յահամարդը այսպէս զարուի, ամէն անզամ անձնացին մէջ զայտ մը սնացիական այ ներու և այնուու հրամցնէ անուր:

Հետեւեալոյ որը կ'եռորին կրկին կռազայ նայն ազան հարուստը կը նայի հայեցաւ, և նայն սպասեակին կը հրամայի՝ որ ապաւր բնարել իրեն առաջը, երբ մնագամ նայն ապաւրեն կ'ապաւրը՝ սպասեակին այ ամէն անզամ անձնացի պետքին կը խոռնէ զզալ մը յառաջական այ:

Մայրը կըսանայի զինէ, երբ քիչ մը հանց սպասեալու համար նասան կը մնայ, վարու կրկուու կը սիսի, չսառ կը նեղութի, մարզը քիչ մը համբերեն կ'ըսէ, սակայն հայր չկայ ողբերենը պայտիկը սպասեանին կը նեղութի, քաղեր կ'առց չի կրնար, զերթառէն շատ նեղութի մինչեւ հաշտառն զառաւ կը հասնի, չի կրնար զիմանալ ներքեալ կ'ըսէ, կը սիսի քարեն: բայց զարշանու կզկզամքը բայց յուրի պէս, սափառի առէն չսանի պէս քահաներազ զեստինը կը հասի, քանի մը հարիւր քայլ զայտած չզայտած՝ զէմը սպասեակին մը կ'երթէ: ԱՇարքեկամ հաշտառն մը զիւնէն, բայց հանենցէր բնակ յացնեն: կ'ըսէ: Ազայնուցած ազանը անուր կ'ըսէ: Անը մնանաս աս կզկզամքին կ'երթէ: անուր ար ձայրին սրեւրու համար շարժանակի զերթանուուն հաշտառն մը կը զանեն հոն սպասը ձրի է, սակայն ապաւր մի առանք, մորդանձը կը զանեն ինչպէս եւ զայտ, սարից ինչ որ առանք կ'ըսէ:

## 227 — ՀԱՅՀԱՅՈՒՆԻ ԹԻՒՐԲՈՒ

Մոյի հայեալոց թիւրք մը՝ ուրի; թիւրքի մը անվայել վարժակին հանգիւոց չկարդենալով հանգարծել, զայն հախատելով կը հայնայ. հախատառողջ պատեսյ գառ կը բանայ, զատարան կը զիմէ: Դատավարութեան պահուն՝ զետ զատաւարը իր զնիւոց շարժական՝ ուրի երիտասարդ թիւրք մը ներկայակայ զատարան, և իր խոռ ցա զատաւարին աղդեցավ — աՅէ՛ր զատաւար, հայր մեռաւ. խորդ մայրու երիտասարգունէի է, զինք չուս կը սիրեմ, կրծամ տեսոր հետ ամսանամայք հարցու մին, զետ զատաւարը այն երիտասարգին չպատասխանած՝ հայեկին հայեալոց մարզը՝ երիտասարգին նոյն անաւոցի հարցու մէկն չզայնատած՝ որհնեալ քերանը կը բանայ, կը սկսի հայեալոյ այս երիտասարգին զէմ. հայեալն ընե՞ր ... զետ չպատած՝ չզայրենի (յետիիր ոզրու քետիիր) անկրօն մարզ, ինչպէ՞ս մարզ հետ ամսանամայ կ'ուզես, ևս զետ զահորդ կ'ինը կը սեղուի քանի ամսանարածուած չէ՛, ըստ մեր որենքին անոր հետ չե՞ս կընար ամսանամայ: ...

Դատաւարը՝ հայեալոց մարզուն զատարանին մէկ խոկ անպատճառ արէն հայեալիքն զայրացած՝ կ'ըսէ սկրիետիի յանցաւար ևս զատարանին մէկ խոկ հայեալոց ըլլարուց համար: 10

Ենթապատրը — ԱՅէ՛ր զատաւար, ևս հրամանակիր անիմ, ոյէնք և կրօնք լհանչցողներու զէմ հայեալու: 11

Դատաւարը — ԱՅ՞ու է քու հրամագիրզոց հարցումին:

Ենթապատրը — ԱՅհա՞ այս անորակին մէկ էն ըսելով զայն զատաւարին կ'երկարէ: Երբ ևս կը բանայ անորակը, 10, 25, 30, 130 նոց թղթաւորամ սոկիները իր զիրդին մէկ կը կուտակուին:

Դատաւարը — ԱՅ՞ մարզ քանի որ այս անուակ հրամանակիր մ'աւելիս, համարձակութիւն կ'անենաս. զատարանին մէկ խոկ ուզած կը բրուզդը հայեալիք կ'ըսէ:

Կատար եր ամեն ճամանակ սուսը իրաւի ևս հօմարիսը՝ սուսի փոխու սուսն և, միւս ամեն եւկրի, ևս ամեն ազգի մեջ:

## 228 — ՀԱՅՀԱՅՈՒՆԻ ՏԵՐՏԵՐԸ

Տէրտէր մը հայեալիքու ունակութիւնը կ'անենայ՝ ժողովարզը անորակիրով այս լեզուազարութիւնը իրեն անվայել կը սկսէն, և զայն կը յազաքին ըրբանին Առաջնորդ եղիսկապահին՝ այն այ իր կորդին զայն կը յանենէ խելացի վարզապետի մը հակացութեան որ կոսամարտէ և կարդի քերէ զայն կարելի միջոցներավ: Առեն մը անորակիրը՝ սուսն և ընտանիքը թողրավ իր մեծասորին հնացանցած՝ վարդապետին հետ կ'ապրի և միասին կը պատին:

Գարենան սկզբաները, անձնաւու որ մը՝ վարդապետը և ան-

տերը ցազաքին մէջ, անդ մը դաշտ պահում առանձ մը երիտաս-  
սարգանի կին մը առևաց ձայն կռասայ, առանց կը ժամենած ունոց  
առև գուաց նա ռազմացեց քի մը կ'ըստ գուաց կը դացէ կերթաց :  
վարդապետն ու ակրատը անզատաբաժ անձրեաթն առկ թրջ-անբայ  
կ'առասեն, խօսմէ կ'ըլլան՝ մէյ մըն ալ կինը գուաց կը բանայ,  
հիմայ կրնաք երթայն կ'ըստ, երբ վարդապետը յատ հետաքրքր-  
ուած — «Ցիկին ինչո՞ւ մէկ նու ցառորդ տամ անձրեաթն առկ ուսա-  
սել առանց թրջակցանքը կ'ըստ : Ցիկինը՝ պազարիանով —  
ռշոյր սուրբ, քառակոցի մայրու կ'ըստը թէ՛ երբ հուսուց  
զինէց, երբ առանձ ակրատը մը կամ վարդապետ մը զանոնք կի-  
ցացէց՝ այն առևած հուսկիթները հուսուն առկ գրեց որ ելլոց վար-  
եակիներուն բրանձները նոխուն ըրբան ակրատիոն զիլարդին  
որի՞ ևս ալ հիմայ հառ թուախոյ պատկեցացի ձեզի կեցնելով ո  
կ'ըստ :

Եոյն պահում ակրատը շափէնք առելի պատճեազն : — «Ցիկին  
մայրու մզ է թէ մեռած է, երբ կը հուսկինոյ որ մեռած է, ըստու  
զայելով պարագայթն ինչ թոյ առեր, ու երիտասարդ կնոյ հուս-  
կացնին հայնային կռացու ու կռու, որովհետեւ արտահի է, թէ՛ է  
մէր այս պիճակը անձրեաթն առկ թրջակցին խիստէ եղանք, այս-  
ովհանի յիշարժենուն հայնային ազգութիւն առել կ'անցնի : կ'ըստ : Ցիկինը՝  
իր յիշարժ վարժանելով և ակրատիոն անզատաւորեց  
հայնայնքներուն շիորենարով առկ գուաց կը դացէ կը  
քաշուի, առկ վարդապետն ու ակրատը կ'անձագրեն իրենց ընտ-  
կառեցին հուսունու զգեստնին մարտեր, թուախանով մը յառա-  
ուեցաւ հուսուր:

Տոյն և նոխուաբաւակայ մասոր՝ կոյր մըն 1., առ անզան  
ինունի ուղիղ առխոնի ժողովով պահանձի և վասնութեան զանու-  
թեան վար կը պահանի :

### ՀԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Թիւրք հնակարկաւ մը մզկիթի մը զրան առջի հուսուն՝  
կին կոչիներ կոտըկանուած՝ իր ընապաներքին պատան հոցը կը ձորկը-  
տէր : Օր մը այս մզկիթին Մեծ Մոյզային ռազարբաթիւնը կը զը-  
րաւ այս հնակարկաւուց որ սրաւան կինու անզամուան ազգութեան-  
ուուն չի ժամանակցիր : Նու անոր կը նարցնէ թէ ինչ առ ազգութեան-  
ուուն չի ժամանակցիր : Նու յօր կարգին կը պատասխանէ : — սիսուք  
Աստուածոյ ռազզամար Մահմետական մըն և՛ առկայն չատ ազգաւո-  
րութեան, ամէն ազգութիւն տալիքի պահաւա առանձան մը կարկան-  
ցագ : Ա վարց զրամ մը կը չահիր, զայն ազգութիւն պատճեաւա  
կորսեցնէ յեւ ազգեր : Լուս կ'ըստ Մոյզայն ամէն ազգութիւն տակեն  
զան մեզի հնաւեւէ ամէն անզամուան ազգութիւն զի բայ երիտաս վա-

բա եւ քեզ կը վճարեմ : Ասեն մը հնակորդաց աղօթքին կը հետեւի և կը զանձէ երեսուն վարտն և այս բացարիկ շահուն համար հա շատ զո՞ւ կը մնայ :

Օր մըն ալ Մայլան մզկիմ մտած առեն կը տեսնէ որ հնակարդաց առանց բաւացւերաւ նուած տեղին կը ցատկէ կ'ելլիտ և իր հունելին ազօթքին կը կենայ, Մոյրան այս տեսներուն պէս մարզը կը կեցնէ : Ձինչ առ ազօթքին առաջ չես բաւացւեիր, առաջ բաւացւերու (Ազումանի) ազօթք է ԵՐԱՐ : Այս յանցիմանութեան վրայ հնակորդաց ամուսնու (առյու համազ) բաւացւած ազօթք կ'անգեն, վճարէ ամէն ազօթքին (ԸՆ) վախուն վարտ այն ալ կատարեմ կ'ըստ :

Մոյրան ամէն ազօթքին ՅՈ վարտ ցնծարէն ձանձրացած, այն ալ չվճարելու համար պատրաստ մը կը վիճառէր : Հնակարդաւին զառնարագ — ս'Ի՞նչ ի քեաֆիր պղու քեաֆիր՝ անկրտնին անկրտնի, եղած եւ, զի՞ն կարուէ առ ինչեւ աշքին մ'երեւոր՝ ալ քեզի զրամ վճարել մեզք է զ'ըսէ ու կը վանտ զայ :

### 230. — ԴԻՇԱՌՄԱՐՄԻՆ. ԾԱՌԱՋԱՆԱՅԱՆԻ:

Կեռաբացի Գունենիկ ձերհըրեան անուն հայ մը Պոյխ կառավարական համարապան գեղագ արծութիւն կ'ուստինի, զերազառ նարագ հարբենիք հն զեզարոն մը կը բանոյ՝ ս'Ինզարան Կառնիկ ձըրհըրեանին, զերտութեամբ երեք զեզուով թիւրքերէն հայերին և փրանելունին ցացատախտակ մը կը կախէ խանութիւն առ ինը :

Կեռաբացի մէջ բանութիր մը առէն արաբինի ցացատախտակ մը կախէր առաջին անցում տեսնեած ըլլալուն, ամէն անցորդին ուշացրաւթիւնը կը զրամէ այն, չառերը կը կենան կը կարգան կ'անցնին, երբեմն փոքրիներն ալ մեր առ ինը խնդուած կը զիստնի :

Օր մը խոշոր վաթթուցաւոր տորիքու Մոյրա մը, երկար առեն զայն կը զիսէ իրը թէ կը կարգայ և զրաւածը համենալ կ'ուզէ : Ծրջակայ հայ խանութպատճերէն քանի մը երիտասարդներուն ուշացրաւթիւնը կը զրամէ, հանոյն զայն կարգալը : Անոնցմէ մէկը բայ կը կառնէ որ այս վաթթուցաւորը կարգու չի զիսեր և չի հասկընար զրաւած քին պարունակութիւնը : Երկար վիճարանաւթիւններէ զերը երիտասարդները զրամէ կը մտնեն :

Հայ երիտասարդ մը կը մտնենայ Մոյրային և կը հարցնէ : Ա Հանու է փ. այս տախատակին պարունակութիւնը թ'ին է, ևս կ'ըսէ ուշերախտանի պիտի պարզնըն մէզգիւնին, հայր կ'ըսէ հօնու էփ զուշը սխալ կը կարգու այն զրաւած է սէնզախտանի Պառնիկ ձըրհըրեանըն : Հայի ողախտան Մայլանի յի ազ խառնթիւնը պարտիւն համար,

բարեկաթենքն կրակ ու բաց կոտրած կը բացականչէ — «էշու զառակ հջեր», ինչպես այ սխալ դրամ են, «ուր է անոր էսթրէն», «ուր է շնոտեն», «ուր է խոսթիւն» և «ուր շնոտիւն»:

Տղիսուրիւնը մուրին մեջ խուժափին լուս է, լորո՛ մասուն լոյն և միայն յառաջիմուրին ունիլիւն:

### 231. — ԵՐԿՈՒ ԱԿՆԱԾԱՐԳԻՄԻ ԵՐԻՑԱՍԱՐԴԻՆԻՐԸ.

Ճաշարած մը կը մանեն երկու ավելացաւոր բառ հայուած երիստառարգենք՝ մաւզին, հաւզին, ուս կ կերպաւութենքն կ'ուսնեն, և զբան պաղեղին, որուն փոխարժեքը զնարելու համար իրարու մէջ կը պիտին, զան և եռ կը զնարել բանով անձնոցէ մէկը և թէ կերպաւութիւն փոխարժեքը եռ զնարել սպասեակին այ մէկիո մը նուելու պիտի տամա միրու օճռ երկու մէկնան կուտառու առաջ առանց առանց երեք մէկնան պիտի նույիրեն կ'ըսէ. սպասեակը այս նուելքին առաջարկը բանով կ'ուրախանու, ամէն պարագայով պիտի սպասեակ խորինը: Անոնցմէ մէկը կ'առաջարիէ որ անձնուցով մը սպասեակին աչքը կապին, զիրենք վեռակելով մէկը բանէ այն զնարել կերպաւութիւն փոխարժեքը և սպասեակին երեք մէկիո նըստերը: Ապասեակը առաջ կը յաւարին, կը կուպուի աչքը, այն թեաւը երկինցացան մարզ վեռառած պահուն, երիստառարգենքը կը նեռ ամառն նաշարանին, երբ հաշարանակը սպասեակին աչքերը կուպաս գունեալը կը տեսնէ, պինչ է այս աշքիարտեկին գրգռապատնաւը ըստեղի բանուց անձնուն կը մասնեայ, սպասեակը զայն կը բանէ. և կը բացականչէ, զի ան պիտի զնարել ին նուելու, երբ աչքը կը բանայ իր տէքը կը զանէ առջենը, և ի՞նչ բազի ննկան ըստու կը հասկեայ բայց շատ ուշ . . . :

«Եսմին» պրոած թուզի մը կը գանուի ույիրելի սպասեակ, մէկնք ակնցաւոր իրբանառարգենքը՝ առաջեակարդ բառականամաներ ենք, այս հաշարանը այցելեցինք: Աեր յանտիւորդինքն անձնուր մէկը պիտի կողապատեինք: զուան անզիստակցարար իրը պարաւանանալու սպասառը մը՝ արդեւ հանգիստացար մէզի, փոխագարարութիւնը պատերու համար, այս փոքրիկ աշքիարտեկի խաղը խառնչիւք քառ զիստագ, ուրիշ առթիւ մը քեզի կը զարձարենք առելից անհայ եղիր, երեք մէկնան նուելը ուշ թէ կանուի կը զանենս, առնելիքք թուզ ըլլայ»<sup>1)</sup>

Ամեն մարդ արբան ըլլայու և, խոկանանեան նարայիւն, թիւն զնի երազու չի:

### 232. — ԱՑԱՅԻՆ ՀԻՒԱՆՆԻՐԸ.

Թոքային բորբոքում (եւելիկ) անձնուող մարզ մը զործով մը քաղաք մը կ'երթայ, և զանզակ մը կ'իջեւանի, շատ զատու հաննեց: անձնուող զաց անձնակի մը մէջ անդուինքն մը կ'ուզէ: փոքր

պատառնան մը ունեցող երկաւ անկողինեաց սենեակ մը կ'առաջնորդուի, ուս կը յօժարի և այս գիշեր հանգիստ պիտի քննեամ ըստ-րով կը պատկի:

Դիշերը ոչ տան ուրիշ յանախորդ մը կու զայ նոյն պահ, զակը, և անկողին մը կ'ազգէ, բոլոր անկողինեարը վարձուած բայրուած իրեն կը յացենին միայն պարապ այն անկողինը որ առաջ-սեան հրամագիստ մարզուած պատկան սենեակին մէջ կը զանակի:

Նորեկին ոյ պատենքութիւն ա.նեցազ քզայնու հրամագ մը կ'ըլլայ, չառ պատուհաններով պատէտ սենեակին մը մէջ պատկի կ'ազգէ: Բայց այն զիշերառու ոչ տաննը եկած կ'առխորդ այն պա-րապ անկողին մէջ պատկի:

Հին առենեները պանզակներուն մէջ հրեկարականական բայ չկայ լումբար կը վասէին, նորեկը յոյու կը մարէ, պատկերս պա-հան պատուհանը բանայ կ'ազգէ, միւս հրամագը չի յօժարիր պա-տուհանին բացուելուն ցուրու ոգէն վախճառուն՝ մաքթին մէջ, եր-կու զային և մատյին հրամագները կը կուռին. զերբարկու նորեկ չզայնուած իր կաչիկը կը նեռէ որ պատուհանին ապակիննը կը կ'արէ մաքթու ոգին եկրու խռութեմին համար, կաշիկին սաստիկ հար-րուածէն ապակիները՝ կը փշրուին զետինը կը թոփին:

Հզայնու հրամագը մինչև տառաս մաքռու ոգ կը ներ ուրախ և զաւարի հանգիստ քանն կը քաշեմ ըստելով առառան կազ-գուրուած ու առազացած կ'արթնեայ կ'ելլէ, իսկ թոքերու բոր-րուում ունեցող հրամագը, ապազ ոգը զիս չառ կը նեզին բուրով մինչև տառաս մաքռով զիշերը կը հազայ ու կը հազայ անզագոր պազին մարմինը անկողինին մէջ կ'ծիկ մը գարնած և թոքերու-բորրուում մէն երակիներէն մէկը պայթած առառան մեռած կը զը-նեախ անկողին մէջ:

Մինչդեռ զիշերը պատուհանին ապակիները կոտրելու նե-ստած կաշիկը պատին հայեցիին ապակիները կոտրած և վար թա-փած էր:

Մասին նիւանդութիւնը նաշառ ող մարգան խոկ Ֆիլյիխարանը կը խանգարէ: «Առողջ միտք առողջ մարմինի մեջ կը զննուի»:

### 233. — ՄԱԿԱԿԱԱՐԻՉ Յ. ԱԹՎԱԶՄԱԿԻ

Ընդհաներապէս ամէն գառափարը հայ մատարականները՝ յառար ապրեր են, և չքառու ոյ մեռած: Արտահատապէաններ, Ֆր-կարիչներ, զրագէտ բանաստեղծներ, ռասացիներ, քահագու-գործներ եւալին:

Դրաւագներ ձովանեկարիչ Յ. Այզուզակինն:

1. — Յ. Այզուզակի երիտասարդութեանը Փարիզ կ'երթայ

իր նկարչական տաղանգը մշակելու ու կը ներկայանայ Արքաներ համարաբանի զեղարուսաւական նրազին նկարիչ ուսուցչապետին . և կը խնդրէ անկից որ զի՞ն թրբ ու առաջ ընդունի թրենց նկարչական հաստատութեան մէջ : Նու թրեն կուտ մը կատայ , կը հրամայէ որ զայն հաստատութեան պարտէզին մէջ զանուզ ցայտողիւրի աւազանին թցնէ , վերազարձին կը խաստանայ թրեն պատասխանի՝ թէ զի՞նք պիտի ընդունի՞ թէ ոչ թրենց հաստատութեան մէջ : Այզազանին կուտը կ'առնէ . երբ պարտէզը մաներով կը մասնայ ցայտազբիւրին աւազանին , բնակ ուսնէն . . . նոյն հաստատութեան պարտէզին ճիշտ կեզրանը՝ հիմնայի խոշոր աւազանով մը ցայտազբիւր պատիմը մը նկարուած է , ընդունակութաւոյ մարմարինենից վրայ : Բարձրացող ցայտազբիւրին խորի կրորակ մեծ ու փաքը կաթինարը զի՞րէն վար հիմնայի տեսքով մը կը մազմբազին , ամրոջ ցայտազբիւրի զանուածը կը չորսի բաւկան ջուրի փրփրազից հոսանք մը ներկայացնենցիք : և աւազանին ջուրի ոչ կ'այնեկանի փոքրից որոզզան կայլակեներով : Նու առեն մը զայն պիտելով կը հիմնայ , և ապա իր պարտէզականութիւնը և ուսուցչապետին յանձնաբարութիւնը կը մատրեյտ : թէ թրեն յանձնեած կամ ոչ պիտաք է թցնէն նոյն աւազանին : Առեն մը մատզրազ կը խորի այս անելին որբեւու միլոցի մը մատբեւ—զամային կ'ըսէ ինքներին : Աւազանին մէկ ամին մաս՝ խույնը մէկ՝ սատկած չափ բակումի մը պատիմերը կը զծէ՝ ամենքն ընտկան պինակով մը՝ փորք ուսուծ , մարմինը փառած՝ կողմայածաւելիք պինակին հասած ու ներխած : Վերջը ձեռքը պարտազ կուտով նկարչապետին կը ներկայանայ . . . Աջէ թ նկարչապետ կուտը ցուցացած ցայտազբիւրի ուսուզանին ջուրազք մերցայ թցնենք , որովհեան անոր մէջը նեխած չափ բակումի մը զիտիկը կը կենարը կ'ըսէ : Աւուցչապետը անմիջապես անդին ելլերով պարտէզը կ'ինիէ : Երբ կը անուն Արքազակեինին զբանական նոյն չափ պատիմերը՝ կը հիմնայ , և զայն անմիջապետը իր հաստատութեան մէջ թրբ ուստանաց կ'ընդունի : Եւ կ'ըսէ անոր , չափարը իրը ուստանաց երբ զիմած են՝ թրենց յանձնեած կամ ոչ թցնելու համար փորձու տաեննին զայն բախէրով մարմարեայ աւազանին փրանք :

2 — Այզազանիի Փարբիդի մէջ և ակուռ նկարչի մը մասին կը բա՛ , անոր ոչցերերով անոր զամայ որեւցները տեսնեն կ'ուզէ , կը ներկայանայ նոյն նկարչին , երբ ոյն կը հասկեայ որ իր խասակիցն ոչ համբաւաւոր նկարիչ մընէ է : անոր կ'առ ամարիկէ՝ որ երկաւը մէյժէկ նկարներ զննէն՝ որ անուք միրոյ արտայարութիւնը պատկերացնեն : Նոյն նկարները մէծ որակի մը մէջ ցուցացրեն . Փարբիդի նրբանաշակ և զեղարուսաւազէն մատուցանեալու մատուցանեալու

զառակարգ և մասով բարեւոն, պաշտօնական հրաժարակի բիթերով հան հաւաքուած, և առաջ զնահամական մէկը ցաւցաքերու պահեկերն բռն արժէքը՝ այսինքն մէկը տապանա և արտեստին արժէքը:

Վերոբիշեալ երկու նկարիները կը պատրաստեն իրենց նոյն նկարիները, և կը հրաժարեն Փարփախ և այլայիշ Դրասեացակ մասովարդը՝ որ զանաք ցաւցնեն ունեցաւ Եղագակակ որանի մը մէկ հայուառու հանգիստականեներուն ունեցաւ երկու նկարիները իրենց զառական նկարիները բնեմ կը քերեն. պիտակ նետելով առաջ Փարփախը իր համար կը բանայ ցաւցներու հանգիստականեներուն:

Անեմիայ մէս զառականաթեամբ մը՝ թէ չառ պիտի զնահամար իր նկարը՝ և առաջնաթիւնը ննջը պիտի չանի, քայլը իր նըկարին զրային վերցնելուն պէս հիանայի պատկեր մը մէջակ կ'ելլիք: — Մայր մը իր չձեկեր մանկան կամ կուսայ, և ինջը ձռեր է, իր սիրառուն հազեւեառոր զամկին եցեսոր կը պիտէ, ևսուակ մայրուն զարգարանը և զարգալով մը, մայրական սիրոյ նըմարիս պատկերացամ մը, մանուկը որ իր մար չինջը կը չձէ, անոյ երանեներուն մէջն կոմիլին կենառներմին ևսու միասին մայրուն սիրոյ նետրաբը կ'ըմբռոյն: Մայրը և իր ձձեկեր մանուկը՝ բակապէս հիանայի և որոնելոյի պատկեր մը: Հանգիստականեները կը հիանան այս ներկայացան կենառնեամկերոց նկարը գիտելով: կը նախակարեն և կը զնահամական զայի:

Կարզը կուզայ Այլազակիին՝ նու երբ իր նկարը ցաւցներու համար քողը կը վերցնէ անոյ վրային ասամիկ ձափակարութիւնն առյնին որանին չինջը կը թնդայ: Յափակարութիւնը նիշու ասոյ վայրկինեան կը տեսէ՝ նկարը կը ներկայացնէք, երկու էլեմոնն սիրառունթիւնը իրենց տեսաներովէ իրարու միու քերելով:

Հայ նկարին Այլազակին առաջնաթիւնը չառած էր: Այսպես ուրաքար արտայացանաթիւնը մըն է ընտափն էտիկեներու արտայացանաթիւնն մէջ, զայի անոնց վրայ անոնել ակնեկարիի է և ընտափն, իսկ զայի անոնց անոնենեներուն արտայացանաթիւնն մէջ մէջ անոնել, զերբուական և խիստ զավելիք յոյզ մըն է:

Հ: — Նկարին Այլազակին ճաշորան մը կը մանէ, կը ճաշէ, զրոտ չանի զրայանը՝ կերած կերակառութիւն միաբարժէք զնարելիք: Կերած կերակառութիւն պէսակին մէջ իրարու միու զրոտ երեք Անգլիական: ունի իր զձէ, կ'ելլիք կերթայ, սպասակին ինացնելով թէ պէսակին մէջ զրոտ է կերած կերակառութիւն միաբարժէք: սպասակ կը երբ զրոտը պէսակին մէջն անոնց կուզէ չի երեսոր, բարեկայան եզենիք նայաբանապետին կ'իմացնէ, այն ու զայրացած պընակիք զետինը նայանուով կատրել կ'ուզէ: Նայն զահուն յանախորդին ընէ մարդ մը չի թուզուր՝ որ այն պէս իր կատրուի նայե ովհակին:

զինը զնարելով զայն կը զնէ, և նկարիչին կերտած կերտակուրին ժամանակագրեթեքն այ կը վնարէ: Խեղարուեառաստիք ննացէա մըն եր այն պնակը զետզը, և այն պնակը մերջը 300 Անդ: ունիիի Յախուանէ է:

4.—Այլվազանիի պահպանէ մը կը սիւծրէ, պահպակասիրոշ վնարելիք գրամբ չունի, երբ առառան կ'արթինեայ, իր անկողնին վրայ զուտան բարդէ ներմանէ Յամկոցին վրայ կը զնէ՝ կղկղանդի կոյս մը զեւ նոր՝ տաց շաղին վրային կը բարձրանայ, քայլ մէզը կը հոսի ոյրուազոյոյ Յամկոցին վրայիներան մէջ բնանարազ և զեզին սկիմերու վուցրիկ կոյս մը անոնց առցիմիեր, և ինքը երբ պահպակին հնամանայ կ'ազքէ: ոպանանիքը անոր օձիքէն կը յոնէ վնարուամը չըրած յի թողուր, ևս ոգրամմենիք թողուացած և՛մ անիրունին Յամկոցին վրայ: կ'ըսէ: Ապաստանիը զայն առնելու երբ անեանէ կը մանե զնաւան պահպակը տեսնելով պայտագով անկից զաւրս կ'ելլէ, նկարիչը նախատելով կը պառայ կը կունչէ: Հոն ներկայ յանհանրացներին մէկը սպասեակին, ամի՞ն կը պառայ, այն Յամկոցը ես կը գնեն և այս նկարչին պահպակի Ճախու այ առնելով կը զուցեմ կ'ըսէ և յարգենի նկարիչը այն անոյ կացութենէն կ'ազատէ: Նոյն Յամկոցը զնող յանհանրացը զեղարուեառացէա — ննացէա մը կ'ըլլուոր միւս հաշակառու նկարչին հետքերան կը հւատեւէր: Նոյն Յամկոցը յետոյ կը Յախուար 300 անդիքանն անիիի:

5.—Անենուոր մը իր ոպգանին և բորբեամեներան հանդերոյթ մը կը սորքը, իր հիւրերու շարքին նկարիչէ Այլվազուկին այ կը զամուի, խնայոյքը զիւերուան մինչեւ ոչ առան կը տեսէ, նուազ, պար, երդ անսինեալ կատակներ բաժականաներ և այլն: Այլվազուկի հիւրերու զամուան պահին մնանուանին հանձրանարազ անոնց զբանարկ և վերաբենեներան պահուան անեանէ կ'երթայ, ևս ներմանէ պատին վրայ, իր զբանարկ և վերաբենեներին յոյը և նըմանը կը զնէ, այնուայ բնական իրենց զոյներավը և առյօներավը ոյ առենելուազ կը հիւնաւ: Երբ առառան մաս բարս հիւրերը կը մէկինին իրենց առեները և բթալ յորեկին իրենց խոնդենք և անդիւթենէն կազզուարանեյու քնանարազ: Անանց կարգին Այլվազուկին այ իր սունը կ'երթայ: Տանտէրը կը առնեն որ Այլվազուկին իր վերաբենեն և զիւարկը, իր առան մէկ մուցած է: Իր սպասառաներին մէկուն կը հրամայէ որ նոյն առարկաները Այլվազուկին սունը տանի: Ապաստառը շուարու կը տեսնէ որ պատին վրայի անսնուազ անոր իրական վերաբենեն և զիւարկը չէ, այս անոնց նմանոց մէկմէկ պատկերներ են: Երբ արինով յուր կուտայ եղայուանիւնը: Բայոր շետանիքին անդամները պիտարազ նոյն նկարները, կը հիւնաւ: այնքան ցնական, այնքան զանազեզ որ զայն առնենորը իրական սպարկաներ են բայցով կը խարսի:

Եւ պատմութիւնը Այզգացակի այն հարուստին էին քառասիրութեան զան մեացան՝ վախագարձարար զայն պատմելու համար, ան իր վերաբերեն և զինարկին ուստիերդ անոր տան պատմի մրց զծած է: Խակացին այ այն անձնութիւն առաջը ութառաւեղի մէ կ'ըլլայ, հնաց աներան այցելութեամբը, հաչակաւոր նկարչին այս ըստ քանչելի նկարիները գիտելու համար:

Առաստից ճավանիկարիչ Օ. Այզգազուկի իր ժամանակաւոյ համբաւ առար նկարիչներէն մէկը կ'ըլլայ: Իր ստեղծագործ զրոյի դրանցները Եւրոպայի երեսերի հաջ բարեկան թանգարաններուն պատմերը կը զարգացմէն, և իր նկարչական ամերցելի տապահուորը՝ նո հայ ժամանական հոյրին մէկ, բազմուշարժար հայ ազգին պատիւ, և պարծանքին առարկան կը հանգիստար:

### 234. — ԿԸՆՈՒԹՅՈՒՆԾՐ.

Օր մը Դամասկոսի մէջ Առանցքի երկու հայեր՝ առեւտրակին խնդրոյ մը պատմուա՛ իրարու հետ կը կռուին կենարացին կը նախառէ Առանցքին զայն օյիմար և զնամն կոչեցի, իսկ Առանցքին միանց կը նախառէ զայն աէլ ներկարար կոչեցի մէջտեղ խռորով զիբուր նախառէն կռու: Կոյ և ձեմ զիբուրութիւն չկայ: Կեսարացին իրեն եղած նախառինքին շկորենարով հանգութենի իրենց մաս եզու աստիճանական պահականոցը կը զանգտատ Առանցքին: Առարկանապետը երկու կռուաց հայերը մտիկ կ'ընէ, կը անունէ որ անպիտ խռութառութ մը անցած է այս երկու մարդոց մէջ մասնաւոր յանցանքով մը մէկը կռու միանց բանտարկելու և պատերու խնդիրը մը չկայ: Բայց ոստի կանաչապետը չառ կը հետաքրքրութիւն այն նախառացինց խռոցի մասնին թէ՝ անեսարացիք էլ ներկազ կ'ըլլանու շկրտար հասկնալ այս խռոցին բան նշանակաթիւնը: Առարի այս երկու կռուաց հայերը պահականոց զանուած պահանձ իրեն ծանօթ տարիքու հետարացի պատմաւոր խռութագան հայ մը կանչել կռուայ ստիճանապետը, և անոր կեսարացիներուն էլ ներկելու խնդիրը՝ կը հարցնէ: Նա իր կարգին զայտ խնդիրը ձեզ կը հանկցեն ու բ ստիճանապետ, բայց ոչ հաս, այս խնդիրը կարգագրեցէք, որը խռութա զարտ ըմաց սիրով այս խնդիրը կը բացատրեմ: կ'ընէ:

Առարկանապետը այս երկու հայերը հարացնելով իրենց զորակուն կը զրիէ: և այս խռութագան կեսարացինց այլ երթագով անենց էլ ներկելու: Ներկարարութեան խնդիրը հասկնար կ'ողէ:

Առանցքան կեսարացին առ պէս կը պատմէ: — ԱՄեր քաղաքներ, մէջ թիւրք կարգացող ԱՄրա մը իր հորսութեան համար, ազէտ, բնաւորութեամբ զայնու, զարուելակերպով զայն պատմաւոր:

զիս անհանգույթերի կնոջ մը հետ կ'ամռածանայ , մէկ երկու զաւակներու տէր կ'ըլլոյ : բայց միւս ինքը կը կառապարտ այս կինը , միշտ այ զինքը նախառելով էրին զաւ մորդ չեւ էշն ես , իս էլուա : առայնուեր կանցնին : հինգ մեց չտփակու զաւակներու տէր կ'ըլլոյն . իրենք՝ նազները կը ձերբանան : Մյ մը այս նէր Մոլլան , զայնուած մէկ պահան իր էշ յայբարբառ էրինը կը մազա , ունկից կ'ամռածարածուի : Այս նէրսակ Մոլլան կրկին — ամռածանայ կ'ուզէ բայց ինքը զայնուածեց երբասաւրզունի քառն առքելին ազնիան մը նևս ամռածանայ կ'ուզէ : շատ առեղեր կը պիտի ուշ առաջ առաջ Մոլլան իր մասցրութեան մէջ անզրգութեյի կը մայ , իր վնասուառը իր շարումանի : Կը լու որ այս ինչ թողք , երբասաւրզունի էրին մը կը զանուի : Երբասաւրզունի Հյ առքելին զիմապինով և մարմարին կազմավի իր առաջնան կնոջ յայր և նման , միայն թէ այս կինը երբասաւրզունի բայց պարապաներուն զրամանած հասուցած մը պէտք է ընել կ'ըստուի : Մոլլան այս առաջնորդը կ'ընդունի : և այն կնոյն նևս կ'ամռածանայ : Առեն մը մեղրարանի որեւուն սիրով և իրարա հանգիստ զաքրանուարուի կ'ուզընի : քանի մաս անակը կ'անցնի : կինը իր անհանգույթերի բնաւարութիւնը ցաւցնելու կը ական : մազերուն և յօնքրան ներկերն ալ կ'անցնին : Մոլլային էրին նէրսակ կինը մէկնան կ'էլլոյ , իր բոլոր մարմարին այլանդաւուն միւններով և քառարութեան կուսամթիւն և կոչտամթիւններով : Անզն Մոլլան իր տիկինով նևս կ'առած պահան , զառ զըրացիներուն առջեւ կը պառա նզեր — սջենէք ու մէր էշ կը ներկը , ներկերով ինչի զրաման զաքրանուին , և ես այ խորուած հայտ խզի պէս զայն կը եցի : այս այս էշ ներկողները . . . . .

Ենացացիք այս իրական պատմութեանն թոյ չափուին , վաշտանաւ , առէն երկրի մէջ և առէն քողքի մէջ և ազգի մէջ , երկուանի իշու նկարացիրաք մարդիկ շատ կան , անչոք մարդակերպ — անսուածներ են :

### 235 — Հիմլը Եի Կիօնին

Երկրարդ համայնքարհային պատերազմին Գերմանիկը Յիշանաւ զրամելին զերիք՝ որ մը Հիմլը և նէսթինկ սուսանակով , Արանայի մայրաքաղաքը : Պարբոյ մը այսույր մը ըրած առեննենին հէսթինկ՝ Հիմլէրին : ունիթ այս առանակին զաք Պարիզցիներուն 200000 սիկարէթ նեաներու ըլլոյ , երեսուն հազար մարդիկ զաքիներուն սիրտերը շահան կ'ըստած կ'ըստ :

Համար առաջին համարը կազմութեալ է 30000 դրամից գոյացած է և պատճեան է 30000 հազար Փարփառ հիմքուն սիրտերը չահած կ'ըլլամ կ'ըլլամ:

Այլ կուռքը մէկին սաւառեակը քչող սպային կը հարցեեն, զո՞ւ մէկը խօսակցութիւնը լսեցիր, զո՞ւ ի՞նչ կը փափռքէիր նետել վար այս գոյրիեանին:

Մահանարգ սպան. — ունի եռ այլ ձեր զարտոթքները  
էքսայ զար նետեմ, ամբողջ Թրակոսացիներուն, և աշխարհի մոր-  
գոց ոյրտերը չահած կ'ըլլայի, որովհետեւ պատերազմը զերէ կը դը-  
նէր և խոզապաթիւնը կը տերէր աշխարհին։ Անոնք կատակի  
տարագ սպային այս սրտայտայտիւնը անոր հանգիւոց ներոզամբա-  
կը զանուին։

236 — *ЗАРЯ С НОВЫХ ПЛАНЕТ*

Աղքատ մարզ մը կոնց մը ցարեն իր զիթունն զբայ ջակացք  
կ'երթայ, համբառն միշտ կրկներս թէ կոնցին ուարուժակամթխանը  
Աստանան ունիի փոխի, այս հարիսց անզամ կը խնդրե Աստանմէ,  
ամէն անզամուն ցորենը կը շաշտի թէ ունիի փոխուեցաւ: Ապա  
յաւառահատան — սՏէր Աստանան քանի որ ցարենը ունիին չփախե-  
ցիր՝ այնպէս մը ըրե որ ուրի ցարի մը զգի, զիթուս ցորենները  
ասրագզի, ևս և զաւակներս անօթի մատոց մեռնենք, ինչ է այ-  
ցածո՞ աւրիշները կուշու ու կուս կ'աւտեն ևս երկու ճայրը իրա-  
րաւ չեմ կրնար ընթիւ՝ զաւակներս անօթի ենք: Մարգան վերջին  
թնդանութին զբայ, առջը քարի մը կը զպի, ինչը զետինը կը զը-  
տարի, ցորենն ալ կը ասրագնի նողերուն և քարերուն մէջ:

Մարդը յուսունա, և զափին առելիք վշտացած՝ իր կեանքը  
անբենիւր կ'ակախ, և Աստածոյ հանգեց ար կը արտանշայ՝ ըսկերով  
թէ՝ հարցիւր անզամ թափանցեցի զարենին ուկիի փախուելուն հա-  
մար, խնդրանքու կատարեցիր, բայց մէկ անզամ սրտին ցաւէն  
անզեցի որ ցորենը թափի՞ անմիջապէս վերջին խնդրանքու կատա-  
րեցիր, քայ գործերուն խնդրու իի հաւաիրու մըթմըթամ տանըը՝  
գէմը կազզ, խնդանզամ. մէկ աշքը կոյր, մէկ ատքը կազ անհա-  
նի տեսազգ ակարտկազմ մարդ մը կ'ելլէ. և զայն կը յանդիմանէ  
ըսելազ թէ՝ — սլով մարդ քանի որ առաջ եւ ինչո՞ւ կը վհատին,  
ոշխատե և կեր. ինչո՞ւ քայ զգարի խնդրովդ Աստածոյ զարծերուն  
կը խառնուին, և զրինդ վեր բաներ կ'ազեն անկէ, և երբ անիկայ  
քայ անենզի խնդրանքիներդ իի հաստարեր կը արտանշա, կ'անիմեն  
կեանքը և անոր հանգեց ար կը մէկանձեռ ըստ չըստ՝ խաղացք  
զայոզ մարդը մատը զանեոզ ամփրիչի մը խանութը կը մանէ,  
հայելի մը խնդրազ զայն կազզ և խնդանզամ մարզուն գէմ քին առ-

թերը կը բանէ: — ԱՅՆու սա վիճակը և այնպէս խռու, Աստուած քեզի ինչ վիճակի է զեր է, և զես անկից զան ես, և կը պաշտպանեմ անոր կատարում գարեկը:

Կազզ: — Ուստի Աստուածոյ կորդ ապրութիւններից զան եմ, այս վիճակիու մէկն բան կ'աշխատաբիմ, և յօն բազմանդաւ բնամարդիք կ'աղքաղնեմ, որուանց ամենամարդաց Աստուածոյն թիւ չնորդական թիւները կը բարձեմն է կ'ըսէ:

Անզուրանառ թիւնը, աժամանակու թիւնը և զան նույն թիւնը ամենամեծ ու ամենա թիւնիւն են, անոնք ու ուր առաջին թիւններուն պիտի են ամենահզարներից մարդիքն են: Եսու ծայրերը, բարձուրդները, ճակարայնները ուր աշխատելիս վրայ տպերու խռու ու նույնի:

### 237. — ԱՂԴԱՏ եւ ՏԳՒՏ ՄԱՐԴԻ.

Աղջատ և աղջա մարդ մը բազենիք երթար կ'ուզէ: Այս վարս բազներին զարդը վիճակը առանձ չանեց: Նա ամէն պարագ այսէ, ևսն մանեմ Աստուած պարման է բան մը կ'ընենք կ'ըսէ: Եթ մը տնէ, կը բազնայ, երբ պիտի ելլէ: պրամ չանեն որ բազներազնին վնարէ: իբ զգեաները հազնենքն զերէ ինքն իրեն կը մը թիւմը թարաւ: — ԱՄՔ Աստուած կոմ նոն ԱՅ վարս տուր որ բազներազնին տառ պատառիք ու անելո կացութիւնն և չիսարաս ակարիք և կոմ թէ բազներին մէկ պատը փրցաւք որ վախչիք պատառիք և Պատահմամբ մարդուն երկրորդ բազնանքը կը կատարուի այսինքն մէն պարզամագ մը բազներին մէկ պատը կը փրչի: և այս թիւ ու բանին մարդը կը վախչիք կ'ազատի:

Ես իբ համբան շարութեական պահան առազի և երբասաւորք մարդու: մը կը հանուիպի որ համբան մէշտողզ կեցան: Աստուածէ ԱՅ անի կ'ուզէ գիրանեան այխանեյա, իբր թէ Աստուած առի պահան է եղեր իրեն հարթեր անի տալ որ հանու բան հանու ուստի բանէ: և չայշատաբի:

Հախարդ մարդը այս մարդուն ենեւը կեցան մայի կ'ընէ զայն, և ապա մշտելով անոր — մարդուն, պարագ անոր Աստուած մի համեմացներ, ևս երեսան մարդ ազեցյի շառաւ, և բազներին պատը փրցաւք, չըսպայ որ հայինը անի ազեցյուզ համար բարեկացան ամ թոշն բազտաք կարն անէ:

Եկուր երկաւց խռուք մէկն բաննը աշխատիք: զատան եմ որ Աստուած անեմենով մէր ջանքերը, ոյխար արնեն մէր նույնին քրտիքը, մէնք ևս երկրի վրայ արտի և երջանիք կ'ընաւք վայերելով մէր հակայն քրտիքն ըստ պատը, և Աստուած ար տեսնելով մէր աշխատասիրութիւնը կ'արքախայ և մէր կը զարձատը անելի բարիքներով:

Խառնի և աշխատավորութիւնը ամեն դժուարի աներ է կայութիւնի կամքայ կը բանայ բազովութեան:

### 238. — ՄԱՆԱԿՈՒՏԾԸ

Եկապացի ոչեմու մարգ մը որբեցած մէկ պահանձն իր կի-  
նը և մէկ հասիդ մանչ զաւակը գրանիկով կը միրուորէ, զինք  
բանեցավ իրը ուրուորն մը բանտ կը նետեն, զաւակը կը մեռնի  
բայց կինը կ'ուսպանեալ: Երբ մարգը կ'սփափի, իր արտրքինվը-  
րոյ չառ կը զգչայ: Բանահն մէկ ուրիշ բանաւորիկեալ հայ մը կը  
մասնեալ անոր՝ կարեկցեալ անոր, ազատակյան համար միջոց  
մը ցոյց տարա կ'աշխատիք: բայց յանցաւոր մարգը ակարա՞ին  
և թաթառ մէկը բերանը քար առած չի խօսիր իր խիստ ցաւեն: Վերջապէս իր հայրենակից հայը կը համոզէ զայն: ինքինները ինձն-  
դի տեղ գինը և գուտաւորի ամէն հարցում ին մի ամասաւորու բառ բառից:

Դաստիարակթեան պահանձն գաւառարք անոր կը հարցնէ ա-  
նանդը ի՞նչ է, նու կը պատասխանէ: — «Մանաւորը»: մականանց  
— «Մանաւորը»: ինչ ու հու բերանը են: — «Մանաւորը»: ինչ ու  
կինը և զաւակը վիրաւորեցիր: — «Մանաւորը»: ինչ ու շինուած շեռ  
պատասխաները: — «Մանաւորը»:

Դաստիարք: — Ասինայ խենդ մըն և զայն կառավարակոն քը-  
միշին ասքիք կը հրաժայէ: — «Մանաւորը»:

Դաստիարական բժիշկը անոր չարտ ու ձեւերէն ազաւորուե-  
լով՝ որպաշտագիր մը կուտայ որ իրեն ներկայացնած բան-  
աւորիկեարը խենդ մըն է: Դաստիարք զայն անպարտ կ'արդարէ: Նո-  
ւ կ'ելլէ բանուն, ինքը բերանակիր մը բլուարէն, շահայի մէջ զինք  
հանչ ցողները զբան խնօսարո: Համար անոր չարգը կը հաւայում: զայն  
խօսիր կուտան թէ՝ ի՞նչ խօսու է և ինչպէս ազաւուած: Ինքն  
այ թաթառներով՝ ամէն հարցում ին միայն «Մանաւորը» բառը խօ-  
սիրը, ինքինները խենդիր տեղ գնուէլ անձն պարձենաւով կը պատ-  
մէ: Նայն պահուն իրեն խորհուրդ տառո մարգը առաջ անցներով  
— հարցուցեր Մանակին թէ սրբէն խորհուրդ առած է, անպարտ  
արձակակեւուն: կ'ըսէ: Մանակ այն խօսու մարգը մատենալ մերոց  
կը բարաւորաբար եւ, իրու որ այս մարգան խորհուրդին կը պար-  
ուիր ազաւութիւնս:

Առաջը կ'ըսէ: «Մարդ մարդու սուսանոյ, մարդ մարդու նախ-  
նուրը:

### 239. — ԳՈՒՅԼ ՏԵՐՑԵՒՊ ԵՍ

ԶԵՐԱՆՆԻ ՀՐԵՄԱԿԱյ.ՔԸ Արեգին զիւզախուարէն Մալխատանց  
զիւզին աէրաւարը կը վախճանի 1810 թուականին: Նայն զիւզըն

Հինգ հազի միջու թրքական բանապետեաթեան գիշ պայքարող Ռեյթունցի հրասանախումբին մէջ կը զանան : Այս հրասանակիւրը միջու լիռներուն մէջ կը թափառն : Կիբեռները կը լուսնն , կոսավարական պաշտօնեաները և թուրք նամբրուգները կը կողապենն : Օր մըն ալ Սու Պաթը կիբեռ բանած՝ Մարտչն կեսարիս նամբրուգուշ կարաւանը կը կողապենն : ճամբրուգներու մէջ . Տէյթունցի տէրուերներու ասաբազմ երկայնականակ , ուն կապոյ և երկոր գերարիու հազար զբախուց սկ զբախորկ սկ փամթացով և մէջքը ըսնորի շալ զատիւմ մարզ մը կը զանաբ : Մայբառանեց զիւզին եղող հրասանակիւրը անոր կը հարցնեն թէ — պատն տէրուեր եսու այն կը պատասխանէ թէ բնագը ասեալրական մըն է , զործակ նեսուրիս կ'երթայ :

Անոնք կը պիզեն թէ — զան տէրուեր ես , ուն կ'ըստ մէջ մէրդապէս հրասանակիւրը զայն կը խոյանազնեն կը զանակիսնն , կ'ասիսիսն որ ան' ես տէրուեր եմ ըստ : Նու ծեծի ասկ — սես տէրուեր եմ ը ըսնոր կ'ասիսիսի : Ենու հիմա թնչողն ո խելուցայր , զան մէր Մայբառանեց զիւզին տէրուերը պիտի ըստու կ'ըստն : Հետու եսու որ զայն իրենց զիւզը կը տանին , զիւզացիք մէծով փարբուզ եկեղեցն կը յեցան ասաբազմութ անյեր բանու :

Այժ մարդը տէրուեր բայցու բացարձուկայիւ կուտամ չանցուց մէկը կ'ըստայ , ոչ հայեառութիւնն և ոչ եկեղեցաղիտութիւնն կ'անձենայ : Մայբառանեց հինգ կարին հրասանակիւրը իր զըլիունու զրայ կեցած կ'ասիսին զայն որ զանէ Անեսարան մը կարգոյ :

Նու բարիք հայում թնչուպէս Անեսարան կը կարգուն նոյն թռնուզ հնակեալ կերպուտ կը կարգոյ . — սՄբկնեայ ժապավարք . ես անեսարանն մըն եմ , հետուրիս զայն պատու ձեր մարզիկը զիս բանեցին , զան տէրուեր ես լոյն , ես ոչ լոյն չհուսառացին , զիս ձեծեցին , ոչ զան տէրուեր ես ըստ : Ենձի ասկ ալր տէրուեր ընկանեցին : Չեր մարզերուն խոսք հանկացներ թագաց զայն որ զործիս երթառ ես տէրուեր յետու : Գիւզացիք կը համազանին զայն աղասա կ'արձակեն :

#### 240. — ԱՆՄԻՏ ՀԻՒԱՆԵՐԸ

Վատայութ և նինար մարդուն մէկը կը ներկայանոյ բայիսկի մը : և իր ակորաթեան համար զարժուն կը խեզքը : Բայիսկը հիւանդը քննելի գերի , կը պատուիրէ անոր որական մէկ զաւար զինի խուել հաշելի գերի : Մարզը բայիսկն թերագրութիւնն երը քանի մը որ փարձելի գերի կ'ըստ նեցնիրն : Շինուածուկ մէկին բաւացուն է քանի մը զաւար տէրուեր խուել :

Առար զրայ հիւանդը տէրի կը տէրարանայ , և հերքերը կը ակուն զոզզուու :

իրեն այցելողները, երբ հիւանդաւթեան պատճառը կը հարցնեն՝ կ'ըսէ անմեծ՝ և թիւն բարձր սխալ գեղ տուած է ըլլար, ինքը հիւանդ պիտի չըլլար»:

Անիշն և անարդ պատճառը կամի:

### 241. — ՍԻՐԵ ԿՈԹԹԻՒ

Մերուկ ուսա կայր մահմետական մը նուած մզկիթի մը զրան չեմ քին, աղոթքի եկազ մահմետական հուսատացեալներին ոզորմանիրան կը խնօսքի ։ Առաջ որ մը այ կը խնօսքի որ հուսատայն մը իրեն առաջ առաջը մը կերցնէ, իր մեռած ձեզաց ոյացին համար։ Կը զանուի հուսատացեալ մուտք մը որ քաղցին զարյան հուսարցութիւն մը պիտի կատարէ, բարօւթիւն մը բնելով Աստուածէ իր համարցութիւնն յախողութիւնը հայցելու համար, կոյց ձերուկը իր տունը կը տանի, և իր տիկինն կ'ապառուի որ տաք տառուր մը թող եփէ և այս ձերուկին կերցնէ, ինքը շահույ կ'երթայ մինչեւ որ վերագուսանայ անկից։

Մերուկը կը նուած ուսա բազմոցի մը մէկ անկիւնը և կ'առան տաքուկ առաջուկ առաջըին եփելուն որ ուսուի ։ Նոյն զանուած ուսա գույնը կը զարնուի։ Տան տիկինն մէկ համանեն՝ երիսաւարդ թարքը մը խոչը մէ ամերուկով մը ներս կը մտնի ։ Եթեր զայն ետ կը պիտի ժամապրութեամբ մը և ձմերուկը կը պահն, անկողնոյ զարտկին ետին։ Տառը վայրեկան շանցնիր կրկին գուռու կը բախի, ուրիշ երիսաւարդ մը և բար մը անուշի երշմիննը կը բերե կինը զայն որ կը զրի, ժամապրութեամբ մը երշմիննը որոր կը զայն որ պահն, անկողնունից տակը։ Քիչ վերջ երրորդ անզամ զաւաց կը զարնուի։ Երրորդ երիսաւարդը ձեռքը սկսաւառի մը ուրով որուն մէջ որոր ոզլուած և կուտակուած է ուրը։ Նոյն զանուած զուած կը կրկին կը զարնուի, այս անզամ եկողը տանաւերը կ'ըլլայ։ Կ'ինչ ուը կրկին կը զարնուի, այս անզամ եկողը տանաւերը կ'ըլլայ։ Կ'ինչ շատարած՝ յասյաւասկուերս համար սկսին սկսաւառի խոհանոցին զարտկին մէջ կը պահն, իսկ երիսաւարդը խոշոր մտաւած կը տեսնի բիրու մը մէջ։ Այս անբաղձարի երիշ հարգերան զայն և իրենց բիրու տարրին պահանձնուած անզերը ձերուկը կը տեսնի իր տուք տառուրը կերտած միջոցին։

Տանուերը երբ առաջ կույտոյ ազգատ ձերուկին որովանութիւնը կը հարցնէ։ Մերուկը . պարո՞ն, յու հաւատարիմ կ'ոչզ ինձ համար պատրաստած առաջ տառուրը ունելին վերի՛ կ'ցած անզ բազմոցին վրայ մթափեր եմ, և երազ մը անուայ, երացիս մէջ երկու մէթ երկու համար ու մը կախաւած էր ձեր առաջ քիչին զար, ևս զայն սպանելերս համար, ձեր անկողիններս զարտկին ետեւը որանուած և մերուկին շափ քար մը զրկեցի անոր նետելու, ուին

հաստամթիւնը կը նմանէր, անկողինենքուզ ուսկ պահանձն անուշի երրիկներուն երեքին հաստամթիւնը։ Մէջ մըն ալ անույ՝ որ կոխուց ուր գետին թիկու զարդարեցի կոյր մը եւսու, խանձուցի զարացին մէջ զանուան՝ սփառարակին մէջի պարուն սերին պետ, նոյն պահան զարարաւոց անձն սպառագանը վախցայ, լըլլայ որ վրա յարձակի ըսերով։ Նոյն պահան արթիւցայ, ահ ու զազի մէջ, ինչպէս կը զարդարի լեմ երեսը նկարաշրել ու մասնին մէջ պահաւող երբառասրպին պէս։

Տաճակիւը իր կնոջ անհաւատարմ ութեան պարագան զարդարանակիւ հաստատեցի, առ ուստայուն ութեամբ զայն իր ուստածին զարու կը վարէ։ Առ ոդքաս ներուից իրր ոզզամբաս և բրեն պատիւը վետաւոց հաւատարին մարդ մը հանձնարով, իրեն հոյր կ'ընդունի, և մինչեւ կեսն քիչ վերը զայն կը խնամէ։

Անեւ ոզզի մեջ անձուատարմ կիոչ մը կենցուրը՝ անհաւատարմ ենի և անձնեցացից փառանել մըն և, իւ անմասնոյն զիտան։

## 212. — ՄԱՍԳԱՐՄ ԱՌԵՒՏԻՌԱԽԱՆՆԵԸ

Առենոք թիւրք կառագարաւթեան հարկանւառյանիրը նոյնարարանանի մը կ'երթան ու կը հարցնեն իր առքեկան շահը, անոր համեմատ որոշելու իր շահաւառքին քանակից։

Նոյնարագանառ կը պատասխանէ անոնց — Հայեցի ևս զահաւառամբին անինք, և երգրումի հետ ալ առեւտրական զարձերով կապաւած եմ։

Հարդիաւառյները անոր խանամին առքանցիներին զանելով բոլորամբին անհաւատարմ կը զանեն անոր պատասխանը, և հետո հետէ առեկի հետարրարաւելով կը հասկնան՝ որ մէջ վահան ականը Հայից այժ մ'ունի նզեր որ կիսուի տառած է։ յսկ երգրումի մէջ եսթը զանեկան պահանի մը, որ ապրին անզամ մը երթար զարդ կրիմ, իի յախազիր զանելու։

Դուքն եւեան կը բնու մազուն արձանիր, ի զուր ուզր մը զուիր յինդինի։

## 213. — ԵՐԵՍՈՒԽՆ ԴԱՀԵԿԱՆԻ ԱՇԱԱ (ՄԱԼԱՐՄ)

Երկու զատաւացիները Պարսոյ մէջ նաշարան մը կ'երթան նեռնց հաշացուցակի նոյերու կուշու ու կուս ուսել բամելէ զերից կ'երթան զբամբը զեսրերու։

— Ի՞նչ պիտի զնարենք կը հարցնէ անոնցի մէկը հայարաւառքին։

— Երկու հարիւր զանեկան։

— Ի՞նչ այցքան, ի՞նչ կ'երանք, կը հարցնէ մարդը աղաւած։

Ամաբանագետը կը ոկսի իր քով և շահակուռած ցուցակին թռել իրենց կերպներուն արժէքը:

— Երեսուն զանեկան աղջան...?

— Այ բաւական է՝ կ'ըսէ յաճախորդը: Եւ երկու ափինեւաւ լով կ'ըսէ՝ այդ հաջուսվ երկու ափին ալ քիչ պիտի զարւ: Եւ ընկերութ զարս կ'ելլեն հաջարանին:

Առաջ առկրութեան տես մը անգամ մի զներ, ոս չ' թէ ոշտափ բարեկամ ո ըլլայ վաճառողը:

### 244. — ԿՐՈՒԹԻ ՄԸ ՊԼՅՈՒՄԿ

Կէմք մարդ մը կը մերժէ նպաստեց անէ բարենպատակ ձեռնարկի մը, միւս առարկերաց զանազան և անյօդի պատճառներ: Օրի՛ մէկը մազովուրդին կողմէ սրուամ կը արուի զերեզմանաւեց երկաթեանզամ չըխափանէլ, առոր համար սրուամ յանձնախնամքը հանգանակութեան համար զիմում կ'ըսէ կծէք մարզուն, յառաջաց որ այս անցամ անէ առարկերաց պատճառ պիտի չանձնեայ:

Անգիբը երբ կը պարզաբ իրեն, կծէքն կը պատճառանիտէ անեց պրոլուցին տակուրդէ, և անձարեաւը ձեռնարկ մըն է այդ սրուամ պիտի էլ զարք: Ի՞նչ անցի կայ զերեզմաննոցը չըխափակել երկաթեանզամը, քանի որ հան և զանձները չեն կրնար զարք զայ անելից, և զարու եղանձները չեն փափաքիր հան երթաբ:

Սանձնաբառամքը այս առարկեռնիքնը լսելով պատճեանեան են կը զանձնոյ:

Առաջ կ'ըսէ միար իւ անհյանք չի կրնու տես:

### 245. — ՓՐՈՒԹԵԱԲ — ՓՐՈՒԹԵԱՑԱՆՔ

Այնինպիսի թիւրք վանասական մը ուրիշ թիւրքի մը զրոյ հազար գանեկան պահանջը մը կ'անձնեայ: Գանձնելու համար երբ իր բարոր միջոցները կը ոպարին խնդրանքով մը անզական կառավարիչնեն կը զիմէ: Գաևասապեալ խնդրազիրը կը կարգոյ որ հետեւեալ իմաստով զրուած էք: Սաման ազային վրոյ հազար գանեկան պահանջը մ'ունիմ, որւան ժամանակը անցած է, չի կը բար զնաբերեան վրաթեամ կ'ըսէմ (կը բազոքիմ): Ճառաւատքալ ազերազրին միւս մասերը այլեւ չի կարգար և զանձնով վանասականին բարկութեամբ կ'ըսէ ռինորին, զուան ի՞նչ անուն Մահմետական և որ հազար զանեկանի համար փարթասակը կ'ըսը բարակ պահանականը զարտար վանասով կը ջանայ զաւատապետին հասկցնեն թիւ ինը իր պահանջըին կը բազոքը: Գաևասապեալ չի համազուիր և կը զանձն զային իր առնենքն:

վահառականեց հարսնաու կուտայտաւ մեռն կեզբանը՝ Հարիո  
կը բազուքէ, ուր անզայի գառարանը բառերուն թշուաց յաւ զա-  
նազանելով՝ եսին գրամբ կը դաձէ և իր ամիբաջ կը յահճէ ։ Ես  
ամենու ու աղիս պաշտանեան ու պաշտանեան կ'ընէ ։  
Ամեար իւ առ եր կը տուզէ, և անմիտ ուսարին կը ծոս ոյէ ։

### 216. — ԿՐԱՄ ՀԱՅԵԱՆ ՊԱՀԱՒԵԼԻՒՆ.

Ասենաց հայր մը իր երկու փոքրիկներուն մէյժմէի մերայի՛ (մրգական տառը փարանց զբում) կուտայ շաքարեղին զնէրս և  
կամ պահելու իրենց զանձաւակին մէյժ բորերարութիւն մը բնի-  
րու համար ։

Կրամակը հարցիկնեթեմար մը մեթալիքը հեռ չկ'ենց քե-  
րանց կը նետէ և կը կըէ ։ Մեծ եկրոյը ոյս անսեներով մայրը կը  
դանչէ և կ'ունէ անքառուց մեթայիք կը յեց ու մայրը զարիսաբան ու-  
ժուացնին կը պառայ և կ'ըսէ՛ սնուառ բժիշկ հաղուսք ։

Հինգ առքենան փոքրիկը կ'ըսէ՛ ո՞չ հայրիկ բժիշկ հարկո-  
ւար չէ ։ պատահելին կ'անչէ ։ անիկա մարգարմէ զբում հանիրա-  
կերոց շատ բա զիսէ ։ այս մասին վարցեան է ։

Մանուկիւն ու շին աշխատիւն կ'ենան ույ իւնից մնութեան ։

### 217. — ԶՈՒԵՐ ԳՆԵԱՆ ՄԱՐԴԻ.

Մորը մը շահան ձկնավաճառի մը կը ներկայացնայ ձեկ  
զներու համար ։ Մէկիկ մէկիկ ձուկերուն անսակները ձեռքն կ'ան-  
ցնին, և զերբազնու խոշոր հանէ մը զերբազնով անոր պայը կը հոս-  
աւառայ ։

Զինավաճառը ։ Բարեկամ ինչո՞ւ ձուկին պայը կը հատուք-  
առա ։ ան իր զիսէն կը նոտի, խրիեները բա՞ց քնիչէ և հասար-  
առայ որ հասկեան անունը ւոր կամ միեկ ըլլոյը, սրազիւնան ան  
պայնին յայտնի ըլլոյար ։

Յաճաբարոցը ։ Բարեկամ ձուկիդ պատիսը որդին հոսան է և  
ես օրուց կը հասուցան որ նեխուամը մինչեւ հան հասան է թէ ո՞չ, ան զիսնայ կ'առզեմ կ'ըսէ՛ ։

Այս առ ամբ միզի կը սուրեցիկ ք. մարդկայի բնիքու թեմն  
մէջ կ'ան բնիքանան կ'առ մայիւրու բնիքներ և հասանան բնիքներ՝  
ինչպէս կ'առնակն, կ'առ ամսակն, կ'առ ամսաւարն և այլն ։ Այս  
կ'առ մայիւրու բնիքներն անզատներ երբ անքանու անհապահաւու-  
նու անյառայ կ'առնի մը ցուցարեւնն մի զարմանան, անձու կ'առ ամս-  
ակն, և առ ամսակն առքեիլի կ'առն ու ենի, ո՞ւր մինչ այս կ'առ մայ-  
իւրու բնիքներն անհապահաւն կ'առնար ։

Չոլոյ զիսէն նասան է, և նեյսու մը նասան և միջին իւ պայը ։

## 248. — ԱՐԵՎԱՆԻ. ՏԻՐԱԽԱՐՀԻ

Մասնակած որէնքավ զբաժի մը տակած հարխարին զեցէն աւելի ըլլարու չէ:

Բարբիին մէկը երր կ'իմաւայ որ իր մազմռագէն վահա-  
ռական մը, իր զբաժի հարխարին ներ տակառի: ահաղ ործելու աշ-  
ռած է, զինքը դանելով կայն կը յանդիմանէ, և կ'ըսէ որ հրեա-  
կան որէնքը կը պղծեն: և կը խրանէ որ հարխարին զեցէն աւե-  
լի շատակայ չուն:

Հրեան խոնացիարար կը որատասիանէ: Այս, ուզիող եռ  
բայց այն տակն Անտուան ջիսակ պիտի չտեսնէ: Հիմա որ երր  
Անտուան զերէն վար կը նայի: Օ թիւը իրեն զեցէն կ'երեայ, ուս-  
տի չիսակ կ'ըլլայ:

## 249. — ԼՈՒՇԿԸ ԵՒ ԵԲՌԱԱՅՈՒՆ ԱԲՌՈՒՆ

188 ին Ա. Նահանջներ՝ Աւարտ քաջաբին մէջ հազիւ քա-  
ռասան հազիւ հայեր կան եղեք, որոնց մէջ մխայն մէջ հազիւ բնա-  
նիքով: Օր մը այս զերջինին տանի կռադայ, իր ողջ ականեներէն  
մէկը: Յան ամիկինը նույ որատրատանէր զրազած ըլլարով՝ որարի  
հեղաքն ըստիւ զերէն սեզոնի մը շարքը գտնաւած աթաները ցոյց  
տարով անբաժանեցէք նաևնէց ք: և ինքը կ'երթայ խաւանց կերտ-  
կութեն բան նայելու:

Նորեկը Երախային փոքրիկ աթանը տանելով շտա զժուա-  
րութեամբ ինքինիքը կը սեզմէ ոյք աթանին զբայ նաևնէով: Հիմքը  
չափազ անց անհանջիբառ ըլլարով՝ կը սրտեզի: Տիկինը երր կը  
տեսնէ, նայեկին այդ փոքրիկ աթանին զբայ նատիւը կը հարցնէ  
անոր՝ օճիչու: մեծ աթանեներէն մէկը տասիք ու այգուն կը նեղ-  
ուաբաց այս փոքրիկ աթանին զբայ:

Նորեկը երր կ'աշխատի աթանը փոխելու, աթան ու իր հե-  
տու աս քի կ'երթէ, յիսոյքը տեսր մէջը սեզմուած: Տիկինը անորի-  
ջապէն կը համեմ, և ոզներով մարզուն հազիւ կը յախոյին աթանը  
մարզին ազտակի:

Դմիւ մուզ իւ խոսիր և, իւ անզ նաևնէուր և, չնաևնցուր իր  
անձի:

## 250. — ԳՐԱՑԱՐԻ. ԱԽԵԼԻ. ԿԱՄԺԵ ԴԱՆ ԷՐԱԿԱՐ

Հետոքրբիր անձ զործի մը զերակացուին կը հարցնէ  
զորմէն ի՞նչ կ'ընես որ այդքան մէծ սարեթուածի կը տառնասա:

— Ինձի կը զհարեն իմ զիսցածին համար ոչ թէ բրածին  
կը պատասխանէ:

Զինոցի հարաւաս մը նկարիչի մը քաղ երթուրով աքողակի

նկար մը կ'ապոպի՛ Արտեւառապէսը 100 տարար և 10 որ պարմա-  
նաժամէ կը պահանջէ :

Արտօնութ թաւականին երբ հարուսաց է կը ներկայացնոյ  
իր առաջրած աքաղաղին նկարը առնելու։ Նկարիչը կը ուստա-  
նանձէ :

— ու աշխար աքաղաղը կ'ապէիքու։ Անժիշխափէ զրձինը առնե-  
րդ պատուի մը վիճայ, թէկ պայմանականէն հիմնայի աքաղաղի նը-  
կար մը կը գծէ :

Հարուսաց գայլացուն կը պատայ —

— ուն այս մէկ վայրէնի զարդին համար է որ 10 տարա-  
ր և 10 տրաման պայմանական պահանջեցիք :

— Անշատու և ոչ մէկ գանձկան խնկ պահան։ կը ուստանիս-  
նէ նկարիչը կը կարէ եք թէ բարձր տեղը 10 որ համեցը աքա-  
ղաղ գիտեցիք :

Անձն աշխատուու իւ աշխատութան վարձին առնանի և։ Աշ-  
խատին վրայ նրի բան չկայ վարձիր առնանուոին և, և պիտո-  
րին ունի և։

### 251. — ԱՍՏԱԽՈՎԸ ԵՒ ՄԱՐԴԱՐԱՅՆ

Արգարանէր թիւրք սուզիւն մը կ'ազէ զիտնուր թէ մի-  
շաց աշխատ տեղը մարզին յիմ արտնոց կը գրաբին Այս պատ-  
ճառու որ մը կ'այցելէ յիմ արտնոց մը, և խնձորու շարքի մը  
մանենալով կը հարցագննէ զանձնէ :

Անշինին երբ կը հարցնէ՝ պինչաւ թերան են յեզ հոսու,  
ուն կը պատասխանէ արտարային մեխրան տեղը։ Ես թես յանցանք  
չանցով, այլ յանկ յանցանք ու այս էր որ, ևս ըստ որ տառին  
և զերշին մարդարէն ես մեծու։ Թագաւորը մտքացի կը զնու ուսենէ  
և տեղզու։ Երկրորդին երբ նայն հարցուածը կ'ընէ, ուն կը պատա-  
ճառուն ինչ որ տառինը ըստու եր։ Թագաւորը ունինցից կը նայի  
առանց պատասխանելու։ Անեղը շարանակերով կ'ընէ, ունի մարզը  
ևս ըստցի որ՝ տառին և զերշին մարդարէն եմ բառ, ույնուն չե։  
Անբիշ ուսու է, եթէ ևս Առառան եմ, այնպիսի մարդուն մը  
չեմ ուսեղծածու։

Թագաւորը առար այ զնիուր տարով կ'ըսէ օտեղզ աղեկ էս-  
իր նետեւորչներան նետ զարտ կ'եղիւ։

Անձն մար իւ բառի տեղը ունի։ Վա՞ անու ու սիսու կ'ա-  
ռաջնուուրուի։

### 252. — ԵԾԸ ԳԻՆԵԱՅԻ ԴԱՍԱՆՈՐ ԿԸԼԼԱՅ

Կեսորիսոյ կենաքանի վաճառուզ թիւրքերը (համարաց) աշխար-  
հան ամենավարպէս և անդարսը մարզիկը կ'ընան։ Անեղ որ մը,  
և մը անուրզի կը հանեն տիրով հայւայն մախուրու, և կը սկսին

զովել զայն ստոր ինչ է . և մասն չկայ , թէ կենցուի ամոց զարծածէ . և թէ զամկի մը շտփ յարգի է . ինչ որ հրամայն մարգու մը որու կը կուտարէ , թէ զամկի պաշտօն և թէ կենցուի պարտականութիւն կը կուտարէ :

Անկից կ'անցեի ազան և նորուս զանառիքն թիւրք մը որ զամկի այ չունենար , զարձակատարները զայն կը բանեն համազերս կ'աշխատին որ այս էլք գեն , մինչքեւ մարգը՝ երբեք մասպրատթիւն չունենար էլ զնելու . վերջապես զարձակատարները հազար անուն համազեր երգութեարով զայն կը համացին . երեք ամ . ամիբ շարժող այն էլք անունը երեք ամիբի անոր կը ձախճի :

Ազան զանառականը իշուն զբայ հեծան , առն կ'երթայ , և իր կնոյ զնան իշուն արժեքը և բարեմաննեթիւննը կը ակախ թունել՝ կինը ամսանայն համգետու չի կրնար առարկեր թէ էլ մը զամկի կամ մարդ մը չի կրնար բրատ . և թէ էլք էլ և ամ էն պարզ պայտ՝ քեզ խորած են :

Հետեւալ որ մարգը շահայէն զնուելիք առն որի քերքը թազիքի մը զբայ կը շաշականը և թեման զանելան այ թագ թիւն հետ ձրարած իշուն համեստն զբայ կը հասկ , և երազ անոր ականիքն . զնու առն այ պատքերը զնէ շահայէն եկուր կ'ըստ էլք ականիննը կը շարժէ , մարգը կը կարծէ թէ այն իր համանաթիւննը յարգը : Մարգը իշուն յետայքը ապառի մը կը զարեւ և կը զրկէ , մինչ էրիւ զեռ ան պատի վերապատճայ :

Ազան մարգը քննի մը ճամ ապառի վերէ երբ կը տեսնէ որ էլք չի վերապատճայ , կը զայէ զարձակատարներուն քոյ և խնդիրը կը պարզէ անոնց , անոնք արդիւն խնդրին անզետնէ անոր կ'ըստն . պինենք խացներ որ էլք թիւն յանձնան զրամացիք բարդ զնելու է , թիւն Առ զայէր է քեզ առելի շան թիւրքը : Համար և Առ անունը թիւն Առ կը հետ ազրեն թիւնն արձեստակիցներուն թէ եկը կորմիրը է : մը վենասոց մարդ մը պիտի զայ , պատրաստիք : մը զայն զեզոյ ներյու զրկեցէ : Ազան մարգը իր էլք վենաելու համար հետքանն ներյու կ'երթայ , և ան ձամբան զբայ ապառազ որ անկանար մը զայն անձնելուն որին որպիսութիւնը կը հարցնէ և ինչ նորանակա յօթեաց բացաւք զայն կը հարցնէ : և երբ պիտի հետայ որ իր սպառած մարգն է և ան կ'ըսէ .

— Էլք թիւն Առյին ոչի բեզան հունիսա զայն շատ բա շահուն մը ճամբան ասիբն ընկույտ և չոր թունի զնեց՝ ճամբելու զնոց . Պանիսայի երեյի քաղաքը : Մարգը կ'երէ . երեյի կ'երթայ , և առ կը հետ այրուն որ իր էլք վենասոց մարդ մը պիտի զայ : Ճեր կոյ մերը զայն պատրաստիք : մը զրկեցէ : Պանիսայի կ'երթայ և առ կը հերք կ'երթայ վենասոց մարգը երբ էրեյի կը համեր հան : իրենի հան :

զիսող զօրծականութը կ'ըսէ՛ սրբությամաս : Եւզ հաս եկաւ քանի մը քազաքներուն մէջ աշխատ գրաւէն լրացած և ազահացած, և առելի շատ գրաւ չաներու համար, իր մէջ քերպուն ապաշխատերերից՝ իշխաննեն փախակերպուած մարդ եղաւ Գունու զնաց : Կը բանեց որ հան զատարանին մէջ զատաւոր մը եղած է, հան կրեաւ զանեն զինքը :

Ազատ զանագիտակներ այս տեսրու օրին Գունու կ'երթայ, և արդ ու գործով կառավարչուասնոց կը զանէ, պատաժանեին կը տեսնէ որ զատարանին մէջ առանձին մարդ մը նաևն է ու մարուցով զիրուկ զատաւոր մը, ևս իր չունեցի կը զիսէ ապաշխատեն զինքնու մը մարզը իր հետ թերած իր բանն առպրանի պատաժանեն զատաւորին կը ցացնէ, իրը թէ հանչցած ըլլայ իր առպրանի զըրտին կը չարժէ, իրը թէ բանն ըլլայ զայն ներս թերտ :

Դաստիարը զատի մը համար զայն քի կը պատի եզեր՝ թէ ամբողութեանցին և թէ ամբողութեանցին կողմէն, ո՞վ որ առպրանի մը մէջ գրաւ թերէ, զիսու անոր համեմատ պիտի ուսու եզեր :

Մարզը առպրանի ձեռքին զատարանին ներս կը մանէ, չիւզ, չիւզ ձայն առզով, տապրանի բացած զատաւորին կը մասնեայ, և տապրանին պարանը անոր վեզը կ'անցնէ և ինքն այ անոր քամուկը կը հեծնէ, չչո էլու, թնջու զատաւոր եղած եւ, զուն իս էլու ևս զիս խարեցիք, մինչեւ այս անզերը հասար զիս շատ յազնեցացիք՝ այ ձեռք անցար քեզ չեմ թագուար բանեց նու տապրանին յասնը կը քոշէ : զատաւորին խոչը զլուխը ինչն նեզ տապրանին մէջ սկզմուած քիւ կը մեռ որ մարզը ինկզաքի : Ան շնչանատ կը զաւցաւոյ, զիս ազատեցեք պիտի խեղզաւիք սղնութիւն սղնութիւն :

Դատարանին մէջ կը համախուն բանին ըբանայ սկզնակն սկզնակներուն մէջ աշխատաց պարտանեանցը՝ գուտուան կրեան ազատել զատաւորը անոր կոնսկիր հեծնուոց մարզուն ձեռքին : Էս շարունակ կը սկզբ թէ այս զատաւորը իս էլու է, իրը իր տապրանի ցուցուցի հանչցաւ զայն, և թէ զայն զներու համար տաներ երեք ուն : անկի վնարուն եմ, իրեն գրաւ յանձնեցի ոյ տան պիտիքից զին, ազաւաթենեն քաղքէ քաղաք ապրանքներ զներ հայեցաց շատ գրաւուն շաներ է, և զերդի մարզու կերպարանը առնելով հան եկած զատաւոր եղած է, այս իս էլու է, չեմ թագուար, զիս շատ յազնեցաց կ'ըսէ :

Կառավարական պաշտանեաները զայն տարհամոզելու համար շատ կը ջանան, բայց ան չի համազարի, կը ովնզէ շարունակ՝ թէ այս զատաւորը իս էլու է, անկից զայ չեմ անցնիք :

Ուերթապէտ իր իշխան համար զարտուն առանք երեք անին անոր կուտան և շատ զատաւոր, զատաւորին գրաւակն զայն կ'իշնչեն ու կ'ազատեն :

Ազգականի բխություն է և հայուսապատճեմությունը է և հային կրոնների է և կրոնացիների է և Այս երկու մասու քենակ ազգականի համար համար համարական բխությունը է և գիտութեան լաւագությունը է ամենի լաւագություն է:

### 253. — ՄՈՒԽԻ ԽՆՁ ՑԵՍԱԿ ԽԵՆԴԵՐԻ ԵՐ

Հայ պատմակայի մը Ամերիկայի մէջ իր մէջ պաշտօնեացին ենա կ'երթան յիմուանցի մը մէջ գանձաւ երկու հայ խենդէրներ այցելութեան է Հայ համական իրենց պատմառութիւններ նայն համառապատճեան անորդներին կը յայցածեն, այս զիրենք կ'առաջնորդի անձեռներ մը ուր կը զանաբին խենդէրը:

Խերացանչիւրը զանապատճեան յենից ու խերացանչիւրը խանչի զերջ հինգերորդը կը յարէ՝ ամեզմէ իրացանչիւրը մասկանը յենից յենիցութիւն մը անձեռնուու համար հայ ըերեսուն ենք, զույք բնի անձակ խենդէր էք որ ձեզ հայ ըերեր են ու

Խենդէր ու մասկանը իւնից պիտ կը կրածնի:

### 254. — ՄՈՒԽԻ ԳԻՆԵՐԻՒՆ, ԹԻՒՄԻՄԻՒՄԻՆ, ԶԻ ԽԵՆԴԵՐԻ

Ահմէս անձանով քիւրու մը զինուարութիւնն զերազարձին, իր զիւզացիներան կը պարձենար թէ մնայ յատ թիւրքերէն ասրագու էր: Եւ յատ անզամ իր զինուարական կեանցէն անձագ երկար պատմութիւններ կը պատմէր չմասնալով յանախ կրկնելու այն էսկիզի եռափորին ան զինուարութիւն լրի առցէն փետու ազգրամբէ: Մը քըրու ան ասի կը մաներէիր և զիւզացիք իր խոսածները չհաս կը նարուցի կը հասառացին թէ Ահմէս սքանչերի թիւրքերէն զիստ:

Օր մը թիւրք յիսնապետ մը նայն զիւզացի զիւզապատճեան տառ նայ կազայ, և հայ զիւզերնա համար աշխանալիքներ կ'ընեն թէ զիւզապետին և թէ զիւզացիներան: Գիւզապետը լիւլուզ որ Ահմէս յատ թիւրքերէն զիտէ զզիրը կը պրէտ որ զայն կանչեր տայ, յիսնապետին ըստածները իրեն թարգմաներաւ: Համար:

Ահմէսն ընացած ըլլարով կ'արթնեայ, երբ զզիրը եղերամիւնը կը պատմէ Ահմէսին, ևս երկար յարանցնեայ կ'ընէ որ՝ այս պիտ զիւզերը մասի տառն թիւրքերէն շի խոսեար, ու համար կը պիտ զզիրը:

Օհարին միւսը յար զիսորդ կը նամբանի կրու:

### 255. — Կ Ե Բ Ա Հ Ա Շ Ի

Գիւզացի հայ կին մը իր աղոթ կ'առանացնեէ ուրիշ զիւզէ մը իր ձանաթիւներէն մէկը իրը կերպանոյր կը Հրամիրէ: Եւ Ա. Պատկին իր կնքանայրաթեան զայտանը կառարելէն զերջ, պատք էր որ յարամթ մը զերջ իր զիւզը երթուրի: Ընդպատճեանց յամիւ-

ներով կը մայ ևս : Տեղիք շափազանց կը ձանձրանան այս պըն-  
գերեւ կերպահացրէն : Տանօքը իր այս խնդիրը պիտին տէրաբրո՞  
կը յայտնէ , և կը թափանձէ որ ճար մը միջոց մը խորհի զոյն  
հետացներու : Տէրտէրը յանձնառու կ'ըլլայ այս մասին միջոց մը  
խորհիւրու :

Օր մը տէրտէրը եկեղեցիի բեմէն ծանացում մը կ'ընէ թէ՝  
սթագաւորը ամէն ազգէ երկու մեմբր երկարութիւն անեցոց երի-  
տասարքները հաւաքեր ապագ զինուարազրեր կ'ուզեց իր անձնա-  
պաշտպանութեան զայտ մը կազմենու : Համար ու անիրեցի ժապանուրոց  
էնք մէջն երկայնահասակները շզինուարազրուեց համար ու չազ-  
րութիւն թող ընեն . չըլլայ որ զինուարազրուելու իրենց ընանի-  
քն և զաւակներէն զատառու պառար կացութեան մը ենթար-  
կութիւն ևայցի ։

Այս ծանացումը որ կը յս մեր երկայնահասակ կերպահայր  
երիտասարքը , մողովարքին մէջ իր հասնելի կը կարգնենէ , կը ծամ-  
րի զիւսարու եկեղեցիին ելլիւով երկարութեան առանց կը հանիւ :  
Երբ առանձէրը խնդիրը կը հասկեայ աքեզ հակի մը մէջ զինէ ,  
երկայնիցից իշուն զբայ թեսացնեմ զիւզէն զուրու հանեմ , փախիր  
զնու մեր զիւզը և պահաւորուի կ'ըստ :

Տանօքը՝ կերպահայր հակին մէջ , իշուն թեսացնեմ , զիւզէն  
հանած զրահնեն անձնոց զիւզացի մը սթնան իշուզ թեսը ինչ է  
հարցուցած պահնեն , ան կ'ըսէ սիսան թեսացներ եմ ազուար սի-  
սենուն , և հակին հարուածներ կ'իջնենէ : Այսից զիւզացի մը իշուն  
այս որոշուոց թեսը տեսնեցուն ան այ հասարքքիր կը հարցնէ  
սթնան ազուար ինչ է թեսք հարցուածնեն , ան սրաբեկամ , առ է ,  
ուս եփուն առ էն կ'ըսէ ու զաւազանով կը հարուածէ իր թեսը  
շարուածնեկ և անինոյ , մինչեւ որ զիւզէն զուրու կ'ելլին բանիսին  
մը այն պահերեւ կերպահայրը կը ձեմէ : Մյր զիւզէն զուրու կուզան  
զայն հակին կը հանէ և ապաս կը թազա . և կ'ապազրէ անոր .  
անոն զորեց թող յախայի անզում մը ընտար կերպահայր թիւսաւ հարու-  
ածներները մը ձանձրացներ , ամբուներով թոց կարպենի պէտ հու  
հանելով կերած ձեմզ քեզի զայ թոց ըլլայ :

Իսկ մարդիկ ու լրատիւնութիւն չունին երեխ իր մարդուց  
միս ու բժիշկուն վրայ տարիի կ'ուզեն՝ զուսանալու և անմուշի :

### 256. — Դիմ ջննին . Աւանեթը

Դիմանիր մը ուշակերպ շատ անուշոյ և չփացան մէկը  
կ'ըլլայ : Խանութիւն մէջ ստանիքի վերաբերեայ ամէն բան կ'ուստ  
եղիք , ան ուզէ վարպետներ ուզէ հու աշխատավերուն պատկանի :  
առըրեւութեան շ'թիւք ւերիք և որ ստանիք մը ըստոյ :

Օր մը զարգեաց տաճը ընտանիքին գրկեցւ համար, աղուոր պնդակ մը սկը կը բերէ խանութը, և աշտաներտին կ'ապօպէ որ այս պնդակին չգողջի թունեառ է չըլլոյ որ ռետեզը մեռնիու:

Եկատրին գերեակ զարգեաց և աշխատառուները խռովութիւն կը բացակային: Վարդպեաց կրկին աշխակերտին կ'ապօպէ որ ռեզա գիր ըլլայ: խանութիւն բան մը զողցնեց չառյ, նաև սերին զողին որ չթունեառուած:

Երբ աշտակերտը ինքողինքը աղատ կը զանէ խանութիւն մէկ, մէկրատին մէկից առան զնով մը կը չ-արէ, հաց և չաքար կը զնէ: պնդակ մը սերը առաջ փառոց կը նայէ: Երբ վարդպեաց և զործուուրները խանութ կուպան, և զործերու համար մէկրատ կը փնտանէ, խառըրայ աշտակերտը կ'ըսէ՝ զարգեաց, խանութը կեցած պահան ժրապիեր են: այն պահան ձեր փնտառն մէկրատը զողցներ է: Աս շատ ժառանիշուեցայ, վարդպեաբու ինչ պիտի պատասխանն մը ըստ լուզ, այս անուշագրութեան համար, մինչեւ ինչ մեռնիու ուզեցեցի: Վերջապէս նորը զ առյ: փախանակ ամսթիւ զետինը մոնեցու: ոս թունեառը սերը առան և մեռնիու ըսի: ուրը ոմքայ լոմինին կերպայ: բայց զեռ չմեռայ, անշաշտ վերջը ոդիսի մեռնիուն:

Խորեանիւր իրեւ յանցանիները պատելիու և դիմացինը նուանցնիլու նամար միայ համոզիւր պատճառաբանութիւնների:

### 257. — ԵՐԵՎԱՆԻ ԿՈՍՏԻ ՄՈՒՐԱՅԻՆԻԱՆՆԵՐԸ

Կոյր մուրացկան մը իր զբաժը ծակի մը մէկ կը պահէ և զեր, առկային որ մը կրկին զբաժ պահած պահանն զեզոցցի անառակ ուղեկ մը սեռնի, և անոր ևռացած պահանն խեղինին բոլոր զբաժները անհից կը վերցնէ:

Այս մուրացկանը իր կորուսոր իր ընկերոջ կոյր մուրաց կանի մը զբաժէ: Այն. — «Դուն խենք ևս եղեր որ զբաժը ձակի, մը մէջ պահած ևս ու կորուսոցած, ևս իմ բոլոր հարաւորի մէջ պահած եմ, ան թիւն սեկեզբաժի վերածած և զաւազանին մէջ պահած եմ, ան միշտ ձեռք եւ, միշտ առանցքու երկու կոյրերան այս խառնի թիւնը զատարկապորտ անկուտի մը մտիկ կ'ըսէ եղեր: ևս ան միջապէս յիշեալ զաւազանը կը խել կը փախիւ:

Կոյրը կը պառոյ, կը կանչէ. այսաւզան կ'ազեմ, ո՛վ որ առ ուստ թուզ առյ, իմ վիճակին թող խանայ, այն զաւազանը, իմ առաջ բառ ցանցնազ առավելութու էր, առանց սեռը քայլ մը չեմ կոր նայր առնելի, առնէ ք զաւազան...» Մարգիկ կը հաւաքաբին կը նայրը ինչ կոյրերան կոյրին, զաւազանները կը նորդանին կուտան որ կորենան խոզան կոյրին, զաւազանները կը նորդանին կուտան որ կորենան միշտի վերէ զայն: բայց անիկայ անեցամէ ոչ մէկը կ'ընդունի, ևս բան իմ զաւազան կ'ազեմ կ'ըսէ կը կենայ:

Օր մըն ող քանի մը կոյր մաքրացկանենք իրարութ քոյ ե-  
կած, իրենց զյսէն անցած փարանձները իրարու պատմած տառեն-  
նին՝ մէկը պահած տեղէն իր պրամենքուն կողոպտաժիր, խնդ մի-  
աւ իր գուազանին խոռոչը՝ սրան մէկ պահած եր իր բարոր հա-  
րցուաթիւնը կը լիշէն, երբորդ մաքրացկան մը զուտ խնդնդ եր  
եղեր ևս ամբիներ, ահա առ վերաբնախ մէկը ընդ գուարիապորտ մը կը  
ուժ այս վերջնինն արաւոյառաթիւնը և միշտ զայն կը նետապնդէ,  
որ կորենայ անոր ամիսով ձանքարեւնուած վերաբեռն խոցնել:

Տմբան ցաւրու որ մը այս մաքրացկան կոյրը շնչքի մը պա-  
տմի տակը նոտած կ'ըլլոյ արեւէն տաքիւուր: Դաստիքապորուց  
պատմեն առ իմ զան ըլլարով, փուռն մը առաջ մախիր կը ըերէ  
շնչքին աներիքին զայն մաքրացկանին զրոյ կը թափի, ան չայրիմ  
բակայ վերաբեռն կը հանէ մէկ կազմ կը զետ, և իր զրան կը  
թաթառէ առաջ մախիրէն՝ ունի ի՞նչ փարանձնը և ներ Առանած որ  
խմ զրաւու բերիր բակայ արանձնած ունանի գուարիապորտը մա-  
քրացկանին վերաբեռն առ առ կը նեռ անոյ՝ որոյ գունչնակաթիւն-  
նով մը թէ ճախուելու առան զրան ովհանի ունենոյ:

Անզն կոյր մաքրացկանը հու, ևս ձես քերազը կը զիստ է իր  
վերաբեռն՝ իր բարոր հարտուաթենած զանձորունը՝ զայն չի կրիար  
գուներ, որովհետեւ կոզուպուած էր:

Դազնապահութիւնը ևս լուս բնին զիստ առանձնութիւններ  
ին, անհն անմն որ խուցուած չին այս առանձնութիւնները միստ  
կը վնասն իրենց կեանինին մնչ:

## 258.— ԽՈՐԾ ՄՈՒ ԱԿԲԸ

Նայու մը կ'ինը կը մեռնի, առանց հինգ տարեկան մէկ հա-  
տիկ մանչը մարմէ որբ կը մնոյ: Մորցը կրիին կ'ամ ունենայ, և  
իր կնոջ կ'ազպուրէ որ իր մանչուն հոզ առնի:

Կ'ինը իր խորթ զաւակը զս թայլու հումոր ամէն անուն  
կ'զ և պատիր քաղաքավարութեան մէկ թերի չի զանախիր,  
մինչեւ խնդ երը մանչը հիւանդանայ ևս կ'ըսէ՝ Ախ սիրելի զաւակն  
երանի թէ փախանակ զան հիւանդանայու ևս հիւանդանայի, մին-  
չեւ խնդ զու անզը ևս մեռնէիր: ևս այսպեսով հազ ար տեսակ ինզ-  
եաւորութիւններով կը փաշաքէր զայն:

Տզուն իր մօրուին այս շուայրած կեզչիրը երեան հանելու,  
և զայն առաթապարտ թայլու համար փորեկէ կ'ոզքէ: Անոր բազ-  
ենիք զայրած որ մը թնդիրից հիւանդ ձեռացներով անկազինը կը  
զաւակի, երբ այն տառնին կ'երթայ: թնդի: կ'ենին, յունց մէկ աբո-  
զազին փետառիները ոչչ կը փետակ, և զայն մերկ տաշտի մը տակ

կը պահեւ ևրը իսրայէլ մայրք բազնիքէն կը վերապահանայ ։ Առ իր յանձներդը կը կրինէ թէ սփոխառնակ աղան հիւանդանուրա թնդը հիւանդանուր և թ պահանջնել հորդին անոր տեղ թնդը մեռնելու յօմութ է և ամիսը ։

Հղան. — Մայրիկ քու բացակայութեանդ հոգիսու կը լատակը եկաւ, հոգիս պիտի առնէք, իրեն հետ կռաւեցանք, ևս յազիւական երաւ, զի՞նք ուս առաջին տակ բահասարկեցի կ'ըսէ:

Մայրը խիստ հետաքրքիր առաջը զերցնելով հոգէառ Հրեշտական առաջը տանձնել կ'ուզէ . Նոյն պահումն խեղճ տքապազճ վատինն էակ' : Ապօնիկուսի երբ փախչելու կ'ուսի՞ կինը կը կարծէ որ նո իր հոգին առնելով կենաքին զերջ տալ կ'ուզէ , ան ու ուրաքանչու նո՞ Շիքանցը հոն կը պատկին առ կը բացահանչէ :

Formal über dieses Verhältnis kann nichts gesagt werden.

250.— *ИРКУТСК. ИЗЛЯТИЕ БЫТЬ*

Աղեմալ էին Այնիւազցի հարեր Հայելով մէջ, միւս իրենց կանունուն կը յանխին, կը խմեն լոլիկ կը գտանաւունեցը զինուան կը յանխին, կը բանեն պահպանութերու Ամէջ զիւշը սասարիանեցը զանուք կը բանեն պահպանութերու մէջ կը բանուարին, մինչեւ որ սթափին, և առաջ կը թողուն որ զարձերինուն երթաւուն:

Օյ մը ոյս հինգ ողբերգությունը կը բանտարքությանց ուղիւնք մարդաբանության մէջ, ցարքու ձերքուն ամբողջ զիշերը պառ պահպանության վրայ պահպան կը մնան, առառանձ մօտ ամենին առաջարկին ։ Պահպանության մէջ կը դնենքին պահպանով չերս սուսնեան և սատիրանապետ մը ։

Առաջանք մաս ողեմ ոչենք հարցիկ մէկը կը ժամանայ առ-  
ովելանաբարեմին, բարե մը կու առյ և կ'ըսէ — «Ե՞ր ստովածա-  
պես, զո՞ւ զիան» շագեկանքը ինչպէս կը կառարէ իր զեացքը ։  
Ան հետաքրքիր կը հարցնէ — սինչպէ՞ս . . . ։ Հարցիկ ողեմ ուրի  
շորս ընկերները իրարու եան կը չարէ ռատոնք վականեր են, և  
շորս ընկերները իրարու եան կը չարէ ռատոնք վականեր են, և  
կը հրամայէ անոնց որ իրենց մայդերէ (եմէնի) կարիքները իրենց  
անոնքին տակ առնեն, և կենան պատրաստ՝ ևս վայրաշարժն եմ  
այս վակաները պիտի քաշնմ առնեմ։ Կը սկսէ իր թաւերը ու-  
սեցնել, և բերնուք, մէկ կողմ, և մէկայ կողմը ուսեցնով, վայ-  
րաշնմին առնեմին ձայնները ևանի, ան քանի մը անզամ իր  
բարձրացնուքը պահապահուցին մէջ զառայէն զերչ, զարս խռանե-  
գականներով պահապահուցին մէջ զառայէն զերչ, զարս խռանե-

համեմատն կը պառայ — և կաշիքնից թերեւ . ոյն ոյ ոռէք ոյխովն զացէքս : Վայրաշարժը կը պատասխանէ : — « Ան' բ ռասիկան զայն զետքնեն վերցուցէք և ետեւ, վարձութն մէջ նաևցէք : » Այս ոգեմաները առանձն առաջ մը վերջ ազատ պիտի արձականին իրենց զործերան երթայտ :

Եղիշենու ըլինը, խոպանու ըլինը, և ձորու ըլինը վարդապատկի անունու ըլինին ին :

### 260. — ՄԱՆՈՒԿԻՒ. ՄԻ. ՀԱՐՄԱՆՏՈՒ. ԲՐԵ. Դ.Ը.

Մայր մը բառն էք իր դաշինն թէ ի՞նչ չոր բան որ զորչէ Առանցն կը տեսնէ : Այս մը մանուկը իր մօր բացակայաթենան տան մէջ շաքարեզէնով յեցան տափ մը կը տեսնէ , և կը փափաքի անկից ուստից իսկոյն մօրը խրառը կը մասրեցէ թէ . ինչ որ անհնագանգայթենամբ ընեւ Առանցն կը տեսնէ , չես կրնոր խոսափիլ Անոր տեսազաթենէն , և կը սկսի հնորդ մը մասնել անմիջապէս ճառնի զարպ ոռ պէս կ'ազօթէ :

Անզ երիշեւուր Հայր, կը հանի՞ս քի մը այս սեհեակին զորք ելլեւ , և հոն զարոք սպասել : Երբ որ ես քեզի կանչեմ , ոյն առեն միայն ներս եկարձու :

Այս ազաթքը յետէ վերջ , կը սկսի սպասրտակով մը ուստի հան զանուան շաքարեզէնը :

Պատմեին , և ներակի մը խելիք նոյնի և , եւրանի ոլ , սրամարտներու կարուգարեան մեջ ակու կ'ըստու . մէկը զեւ նու զարգանայու վրայ բարյան , խոկ միսոր ուղեղով և մարտինով մասն որրուոն նամաւ :

### 261. — ԱՅՆ ԲՈՂԱԲՌ ԽԱՐՄԱՆԱՆԴԻՆ ԶԱՒՄԵՐՈՒԽ. ԵՐԵ. Դ.Ը.

Ամերիկայի մէջ չըլիք պրածուի մը կառավարական բարձր պաշտօնեայի մը կը մասնենոյ Ար . Գիրք մը ձախէյու նպատակու : Պաշտօնեան գիրքին զինը կը հարցնէ : Գրածախը կը պատասխանէ թէ ունիկ առյար է : Ա

Պաշտօնեան գիրքը կ'առնէ ոռ կը բանայ , և բարեբախտաբար այն տեղը կը բացուի ուր կ'ըսէ ունի ծարաւեներ ջաւրերուն եկէք , և կենաց խորին ձրիտար խուցէք որ յութանան չծառ բռաքիք :

Պաշտօնեան գրածախին զատնարով կ'ըսէ : զարուն ի՞նչ իրաւունքով պրատ կը պահանջնա , քանի որ այս գիրքին մէջը եզակը լուս է և այն որ ձրի է :

Սրամիս զրածախը խելոյն կը յարէ անէր , և յարին չէ որ զրամի կը պահանջնէ այլ սափարին համար : Հազ լիւնան կը նաց չարքին սափարին ահա այս Ար . Գիրքն է :

Այս թժառառուն պատառիանին համար պաշտօնեան Սր-  
դիրք մը կը զնէ:

Դրավանառը իր զարծառեռթեան մէջ յախած էր:

Խոն կայ մարդ նամբն զուր իր հանի, խուլու կերպ մքի  
ու կայ, նամբն զուր ձևագործ ուղիղ նամբն կ'առաջնորդէ: Պա-  
տառարդանուրինը մասին յա յաշկարին մքի և:

### 262. — ՏԱՅԵՒ, ԵՒ ԹՃԵՒ

Ամէւրիկոյի մէջ պատառի մը, որ մը իրեն քարոզի մաս-  
րակ կ'ընարք՝ մէս երբ երկոյնք համբառեամ, ձեզ վեր պիտի քո-  
չեմ ։ Եւ կը ոկտի երկոյ քարոզ մը խոսի: Ժողովուրդը մոտիկ  
ըներին կը հանձրանայ: Երբ քարոզիւը կը կրկնէ միշտ անդ զեր  
պիտի քաշեմ: պատառի մըն ու չափէն առելի հանձրացած, և  
ինքինքը մանեալով յանձնարձ կը պատայ քաշէ՝ պատառի քա-  
շէ: Եւ թարազիւը խոսի ընթացքին կը յարէ ու ամբարիւանքը  
զար ողիտի քշեմ: ։

Հզան նառած անդէն կրկնէ կը պատայ՝ «ԹՃԵՒ պատառի ՔՇ-  
ԵԼԻ»:

Պարույիլլ ուստանիի: ոյս ինքնարք քարար քայականչութիւնն-  
ենիքն սիւտիւով, իր երկարած քարոզին հանձրացացի: ՌԱՄԵ  
հառակալով զոյն կը վերիցացնէ:

Ամէն անհնագիր իրեն խոսուած խոսքերուն իմաստը, լիուլի  
էկրնար ընդունել և հասկնոյ:

### 263. — ԿԸՆԴԴԱՆԻՆԻՐՈՒԻՆ ՆՄԱՆԱԴ, ՄԱՐՄԵԼԻ

Առանց Այնիմազի երեսելի թիւրցէրը, պէյծը, աղաներ, և  
հանձներ կը հաւաքայի թահիր որէյն հրաբունցը՝ անսնը խնդալ  
և զառորմանց կ'ուզն: Տանակըրը կը հրամայէ իր ձառներին  
մէկուն որ հայ խիճար Ազրազան իրեն կանչէ: Երբ նա կը ներկա-  
յանայ, պէյլ կը հրամայէ անոր որ հրաբունցը զահուազները և  
զինքը բանի մը նմանցնէ և զիրենք զառարձացնէ:

Ազրազան — օՄիրելի, և պաշտելի ոչիյո, և անդ չտա յա-  
րաներու կրնամ նմանցնէ: Այս յարմարութիւնները կը ուղար-  
ւով, սակայն կը վշարեալոր, և զին ձեր ներկայաւութիւններն կը զանուիք,  
և կամ զին կը ձենէլք որ հրաբունցնուզ անկարոզ կ'ուլում զա-  
ռաբներու ապրանուոց նորելի:

Թահիր որէյ զինք կ'ապահովեցնէ թէ պիտի չվշառան իրեն, և  
ի թէ զրամական նուելիներ որ պիտի սահեայ եթէ զիրենք յա-  
րաներու նմանցնէ:

Ազրազ կը սկսի ներկայ ժողովականները ամէն մէկը կեն-

գոտնիք մը նմանցնել, ահանց շատ նույսուացացին քեզունկութիւնն է յատկանիւնները թուելով քսուա աղաւեսն սկսեալ արդին. և ապիկին, կառաւին, խրարզին, մուկին, ոչիրին, ամին, կարինին, մշակին, և անձին եւային: Այսպիսի ահականներ և յատկանիւններ գահանց կ'որոգին որ խնդարին կը մարեցնէ նմրկաները: Մակայն իրենց մէջին մուխուազ և ժամանաբարոյ հանահերը կը ջզայնան, ար կեազուրին զիրենց չափազանց նախառեցան համար, բայց ձայներնին չեն կրնար հանել իրենք զիրենք կը զազեն ակնածելով թահիր պէյէն:

Թահիր պէյ — Ազազան զիւ բանի մը և նմանցներ միմէ մացաւք . . .

Ազազան — Պէյս քեզ շատ կը յարցեմ միանց ամայն քեզմէն կը վարժամ, երբ ամէ ահանց իրական նմանութեանց, կ'ելլիս զիւ կը նեծեն, կամ պրախու կը բախջախին:

Թահիր պէյ կը ողնոց որ Ազազան զինքն ալ բանի մը նըմանցնէ:

Ազազան սախորուած քո՛ւն ալ Ազապուցին հաշան չան կը նմանին, կը հայեն բայց չե՛ւ կրնար իսահենի կ'ընէ:

Նմրկանները կը խնդառ կաչու ու կռու և Ազազային թզայնացովերան լիզիրը մ' քիշ կը թաքնայ, անեներով որ իրեցմէ մե՛ր և ազգեցիկ թահիր պէյն անշամ հաւազ չան նմանցներին չը բաշտացաւ այս կեազուրը:

Անամուր զուուր մընկուր մը միջան կը բնեն, բայց կեու ընուր մըն ու ունի:

### 261. — ԵՐԵՒԱՆԻ ԱԽԱԶԱԿԱՆՆԵՐԸ

Երեւանցի Տէր Մարդուր քահանած առանց քանիք մը ուշ խորհուած հայերու հետ հետարիոյ Ար. Կարապետ զանցքը ուխուի կ'երթոյ: Ժամքան երկու զինեաց Աւայր առազակներ անզէն ճամբարքներուն զբայ կը յարհանին: Եաբ Երեւանի լին զազիր, այսամբահանները մէկին, մէկին կը կապեն, և ունեցաններն կը կոզպանեն, մէրկ կապաւած կը թողուած զանցք մէկ կոզ: Կորզը Եկրանիրով զարտն կը հրամային որ ուն այ մէկանայ: Ուն իր զբայի զգեստները կը հանէ, առանց առարիելու կը յանձնին անշան: Առազակները կը հրամային անոր որ չաղինիը և չաղիկնիերն ալ հանէ և մէրկանայ: Պարզանիս Եկրանիրը կ'աղուէ, և կը պատպանի որ, այս ամաթ բանը շընուն, ինչը կրանքան մըն է, երբ մէրկանայ միայն իր ընկերներին մարդոցմէն չէ: այս Առանց մէն որ հ'ամըւնայ: Առազակները կը մասհան անոր չաղինիը յաշերով կը պատպանէն, երբ կորզը շաղինիերին կառայոյ, ու' ո՛վ Տէ՛ր Եիրանու երես

միւս կողմէ գարձուք այս անորդները զիս ամ չցնել կ'ուզեն։ Կ'ըսէ ։ Երկու տառականերուն կուրք՝ քերը երկու ձեռքով ամաք մը պարկեցի, առասկաղոյն զայրոյիմ մը անոնց զբախները իբարու կը զարծէ՝ որ երկուքն այ խելակորոյս մարտ զետքնց կը փռուին ։ Կ'երթոյ շնկերներուն կողերը կը քակէ ։ Հազէք ձեր զգեստները, կարգը մէկի եկաւ, կառեցէք առ անորդներուն սոցերը և ձեռքերը, զգեստներուն մը գողիք, իրենց զետքերը և գրանինը տաէր, զիրենք համբէն հետու ձարսկ մը նետեցէք, մինչեւ որ սիւզին թու մասն հան երբ անձք արթնեան թոզ հասկնան թէ Շերտուք մը ։ կրտեսորի զբախով՝ թնջոր ու ամսին կը թուզն իր Առուսառն առջի ։ Այս անորդները, ամսի բառեց թիւն ըստ է եղեր, չեն հասկած, հիմայ թոզ լուս հասկնան։

Հիմ մարդի առ անձնութեան մեջ իսկ Առուսառ սույն մերկանու տօք կը սեպեն եղեւ։ Հիմայ ժամանակիները ուս վախուան են; Կիմեր, սորչիմերը մերկ հասպարաւկա, կը պարեն տօք չեն մայիր, ուստի ոչ մարդացի. և ոչ ոչ Առուսառ. կ'ամսին։

### 26.5 — ԱԽԾԱԲՐԱՆՆ. ՄԳԱԼՈՒԹ. ՄԱՐԴԸ.

Առ եւ արական մը Վեյրութի մէջ նոխ ճաշարան մը կը մ'անէ, զեզ եւթի սորտականեր հազք կրնան հասնի յանախորդինքն իրեն կերակութի պահանձքին ։ Մարդոց նոսուն սեղանի մը քայ առեն մը կը սպառէ որ սպասակ մը զայ, որ իր կերակութի սպասարանքները ընէ, ճարանաւ սեղանին զբայի զաւամին զարթեցի իմաց կրտայ որ ինքը կը սպառէ ։ Հետառէն ձայն մը կուտայ սկսագամ կոր։ Մանի մը վայրին ես կը սպառէ ։ ոչ ենազ կայ, և ոչ ար զայոց ։ Սահախորդը կրկն զաւամին իմ զարին ։ կը սպատախռանեի ։ կրտայ կոր։ բանի մը վայրին վերջ կրկն զաւամին ձայնով կ'իմացն իմ։ կը սպառէ, պատախանը ։ պատրաստ էս, բայց ի՞նչը պատրաստ է յանախորդը անկից բան մը չի հասկնար, յիրաւի անուան, անուան կերակութներ պատրաստ են ճաշարանին վատարանին զայ, եվան համեղ կերակութներ սպառեց արժանի, բայց անուան, իրավունքին առջեւը բան մը չկայ որ ախորժակով ճաշակէ և յազ ենայ։

Յանախորդին համերեռամինը հասուն կ'երէ զրոն մօս նուաց հայտակոցին կը ներկայանայ որ իր պարտքը զոյէ։ Ան կը հարցնէ ։ ի՞նչ կերտու։ Յանախորդը կը սպատախռանէ ։ զգու մը սկսագամ կորու կերտու։ Ասքից զգու մը սկսագամ կորու, ասքից մը պատրաստ է։ ի վերջոյ ճաշարանին կերակութներուն անուշարոյր զգը յնչեցի, ինչ որ սեղեց վախուարէնքը առելիով պիտի զնործ կ'ըսէ։

Հաշուակալը խնդիրը կը հասկեայ, անմիջապէս հաշարակութեամբ կ'իմացնէ, ան իր կարգին ներազանթիւն խնդրելով, ժարգը կը նաևցնէն, մեծարեւով իրեն զանցում կռւառն:

Ամեն զուծի մէջ արքանութիւնն և վատիկանիառարիւն ովել է, ի մասնաւորի յախախուղիւրու ին զուծ ունեցողիւրու նամաւ:

## 216. — ՏԱՐԱԴՐԻ ՀԱՅԸ

Իրական գրուազ մը. — 1917 թարին ձմբան տարագրութեամ այն ու որեցուն Համա կը զանցանինք, ոզոքիւն, անդ ործութիւն, և զինուարացրաթիւնց տարագիր հայրան համար մաս կը ուղար- եար: Եթեք անչափահան մանցեցու հայր արքանուաւոր հայ մը՝ զինուարացրաթիւնն զանցու այս մէկ անկիւնը ծուարած' անհ- ցուն չանձցածը ծախած' ռհայրին կռւար մը հաց և զար մը տոք ապաց առաջ առաջ անձուն մեանցուն ազյուզորն մրգունքնե- րուն չկարինացն զիմունով, մարարու կ'ելլի Արքաներու առան- ցը, ուր որ կը զիմէ կը զանցանի: Վերջացնէն տան մը կը մանէ, ևս երիտասարգ կին մը բարակ հաց կ'եփէ զանցուք որցանկ ուրց- ցուկ չարեր է, անոնց անուշաբայր հուաց կը հրազարէ անօթի և անկար հայր, անկիւ ոյ հաց կը խնդրէ բայց կը մերժուի: Հունեն գորու կ'ելլէ բայց չի կրնու հետահայ անկիւց: Քրիստու է կինը իր զորցը լրացուցած զուրու կ'ելլի թազառէլէր՝ հայր իր պահանձ տե- զնն ներս կը խոյանայ հացերան զբայ, երկու որցանկ հաց կը ծալլէ իր ծացերը կը տեզուարէ, անօթի և հաց մըն ոյ ուսուեր չի մնար կը զանցայ՝ որ կինը ներս բակը եկած է, զախէնի չի կրնու, ելլէ կինը պատոյ զոտ կոյ համէք քն: կը պատճեննեն զինք, պահուերու անզ մը կը զինանի: Նոյն սենենակին մէկ հացէ ամբար մը (զէլլէլը) կը զանցայ, կը անձուն որ պարագ է անմիջապէս մէջը կը մանէ, կը կային:

Կինը երբ ներս իռազոյ բան մը չի հստենար, զուրտին զը- նած լուրիկ, զարուած և ուրիշ կանաչեզներին ազցան մը կը պատրաստէ: չին մը ոչի բերած է: ուս անին զբայ կը զինէ: Նոյն- ուն եփաւած հաւ մը: Նոյն պահան զուուր կը զարնուի: Եկողը կինը համանին կ'ըլլոյ, կը նույնին կ'առանի, կը խունն Արքաներին առզեր կ'երդեն: Դիս ժամ շանցած զուուր կրկին կը զարնուի, ոյս անզամ եկողը կնոյ ամսանինը կ'ըլլոյ:

Ան ֆազացք ընս մը ալիքացու տարած է ազալ տարու, և իր կինոյ ըստ է որ սեթէ կարցը լուս պիտի ուշանայ: անպարիկնա կինը խորեցն թէ իր ամսանինը պիտի ուշանայ նաև իր համանին բայր առան է որ իրիկունը ամսէ զոյ և ուրախութիւնն մը ընեն:

Եթե առաները զուուր կը զարնէ, երիտասարգը կը չուարի:

կը նայ, ողբայի խոյառառակարի։ Կիմը տեսր կը ըստ հազ մի ըներ քեզ ու հազէ ամբարին մէջ կը պահեմ, ամռասին գուրու ողբարին զնելու կը զդիկն նոյն պահանձն քեզ կը վախցնեմ։ և զայն հազէ ամբարին մէջ կ'իջեցնէ, ամբարը նոր մանողը կը տեսնէ, որ ուրի՛ մըն ալ իրմէ առաջ հան պահուած է, ներսիները զէմ զի՞մաց առաջ հայն հանելու կը կենան։

Նախակը այլիսըն առաջակիները ներս կը բերէ, առանի մը վրայ կը գուեն այլիսըն որ պազի, իրենք տէր և ամբիկն պատրաստ սեղանին քրայ կը նասին որ կերպակարինին ուսեն և ազա մորզը այլիսըն ամբարը չեցնել կ'ուզէ, կիմը կ'արդիքէ առարկելով թէ լու զազի ինքը զայն իր աեզը կը տեղանորէ։ Մարզը անգրգուելին կը մեռյ իր սրաշամին մէջ։ Նո այլիսըն կմնանք մը ամբարը կը լիցնէ, քանի մը կանք զնելուն զերչ կը տեսնէ որ ան վար է իջներ։ Կը զիդուի, հասա վայոյ մը զանելով անով այլիսըն ամբարին մէջ թխամելու։ Կը ջանայ ծանը հարռառներ իջեցնելով։ Ներսիները իրենց զուռեմները ջախչախնել շտարու համար, մէկէ մէկ կազմ, ինչ միւսոց հակառակ կողմը բոլոր մարմինք կը ծանին, մարզը անոնց կաւընքերուն և սոսմուրին զրայ այլիսըն թխամելուն համար հարռառն հարռառնի զրայ կ'իջեցնէ։

Մէյ մըն ալ մեծ զուռեմով մը ամբարը կը պայթի, ներսիները այլիսընթաթախ նեփներմակ զեռերու պէս կը վախչին զուրու, առանուելը ամբարին զեռեր ելան ըսելով լիզին կը փրթի, զանակին զրայ կ'իջնայ կը մարի, ինչ կանչ զարմանեքը տեսի մեծ կ'ուզայ —— ուս մէկ մարզ պահած էի ամբարին մէջ, ոս միւս մարզը սոսմուրին ելան ըսելով ձեռքը հեռան կը զարին։

Հայը առանը կ'երթոյ ազցը երկու արցակ հացով, իր անօթի կին, և մանուկները կ'արթիցնէ, սոխով մը ցարենի հացը անոնց կը կերցնէ, անոնք կը տաշած մինչեւ առաստ հանդիսաւ մշիկ մշիկ կը քաշնէ։

Հետեւեալ որ առաւառ հետաքրքիր արքաց իր հայը հատկը նոյն կ'ուզէ թէ զետոնը վայուող ու մարտ առնախիրով զինակը թնջ նոյն կ'ուզէ թէ զետոնը վայուող ու մարտ առնախիրով զինակը թնջ նոյն կ'ուզէ թէ զետոնը վայուող ու մարտ առնախիրով զինակը թնջ նոյն կ'ուզէ թէ զետոնը վայուող ու մարտ առնախիրով զինակը թնջ համար։

Այն իրիկուան միջազգուին վախցած յիշմարտած էր, երկու առափառները անոր թեժերը կը կոսկին՝ զայն յիշմարտած մը տանը համար։

Անգարակին կիմներ յիշեց սոխարպալոյի կիմցաղին համար, յիշեց ամսութիւններն ոգրախռութեանց համար չին խղնանաւույր երիւ։

Թաղաք մը երթաղու համար երկու ճամփարաններ կ'ընկերածանաւ։ Մէկը միասին կ'ըստ մէկը միասին կ'ըստ մէկը յուղութիւնը մասն այս համար յօր պատ հանձնակենք առցիւնք։ Առաջ են խռովներ, եթիւ մէկնեն զայր, եւ քեզի ասկի մը կատամ յակ եթիւ չկարենաւ զայրայ, զայր կը զնարեն ասկին։ Իր բնելուրը ո՞ւ կ'ըստ, եւ ազգաւու եւ ասկի մը չեմ կրնար զնարել, ոյլ միայն կը ասկի կրնամ զնարել, եթիւ յահար աշխանց հանձնակենք խռովներ, ոյն պարզ անոնց որ առաջ են պատ խռովներ։ Վերաբերեայ պարզ անոնց երանց կը համարանին։

Ըսկերը հանելումի խնդիրը հանողին կը հարցնէ . . . Այլու և  
այն կենածնին որ չորս աշխեր, առջը ոսքեր և վեց թեսեր անօթու-  
թասկիցը շերնար զբանաց և հասկնաց տնոր հշտակութիւններ . . Հա-  
նելուկը խռովզը . . . Անքամն ցնծաւ սպին, շերցոր մեկնելի հանե-  
լուկիս նշտակութիւնը . . Ան իր իրաւունքը եղաց սպին զրայանելք  
վերը ունին վասազը հանելուկը խռովզին կը հարցնէ . . Անքամն  
գուշակառքի հանելուկը նշտակութիւններ . .

Це відмінна земля для вирощування цукрової тростини та кукурудзи.

— զիւյեմն առաք կը ու ամփուս, յահպահ ես կը առաջ կը ու լին, և կ'ուշ անոք ռայս խորոշ գուշն հանեցիք, ոյ պահանջ մը ։ ու անձնա թուն է ոչ ։

Կէս ասկի զիւռացը ։ ։ Հապա իմ կէս ունիս պարագա տեղ  
իմ համար և առ իր ։ Եշանակութիւն յա նկացող հանելունի մը իւսունագի ։  
զաւեցի իւս իսպիւդի իր ։

Հայ կը յարեւ ու օլմածէ քեզ խրատ : յնաև չցած մարդուն հետո  
ուշ զարձակցածի խան . ուշ բնիկ բռաթի սեւ եւ ուշ յարաբի բռաթի բռի  
ըրէ : Անդ գիտակին բռն պէտ պատարի եւ անհայտարկի ից եղիր .  
զաւացելոյ մարդի ու անեց խորեւաթի խաննեւ պէտ :

Առաջնահամար թույլատ պահեալիքն մէկը սպեսայ զնաբակ մը շինէ կատարայ: Առաջնափեկներագի կը յայտաբարագի ու անունածառաց մը խոսի, և ես համապատիմ որ յակացիւ ունենաւ առաջնա զնաբակ ու առաջնա ունենաւ նաև իրական այս սպեսայ զնաբակի ու

Известно же въ рѣчахъ, — о Св. пр. апостолѣ, какъ въ землѣ  
имѣли иконыъ святыхъ, въ которыхъ предстоятъ на гробѣніиъ Спасителя.

ամուսնուն հեռաւորաբիկումը է, և բոլոր աշխարհին ովարները ժէ-  
ջը կրնայ օպարփառելու:

Թաղաւարը — Կարելի է, գուրու Ելիք:

Աւրիչ մը կը ներկարանայ — և այս մը շինել տուի այն-  
քան երկար որ ծայրը լոթով մը լուսնին երեսի փոշիները կը  
սրբեմ ու կը մաքրեմ:

Թաղաւարը — Կարելի է, գուրու Ելիք:

Աւրիչ ասախոս մը — Տէ՛ր թաղաւար ևս այնպիսի երկար  
տառինուն մը շինել տուի որ կարենամ Հրատ մազրակին մարզոցը  
ևնու յարաբերութիւն:

Թաղաւարը — Կարելի է, գուրու Ելիք:

Աւրիչ ասախոս մը — Մէկ որուան շառաւիզով ընկարեակ  
լին մը կայր, ևս անոր վրայ պղծեեայ խոսի մը շինել տուի, վայր-  
կենապիս ուզում առենու զայն այն լինին վրայ կրնամ զայել ու  
բանագ, մինի յայն երկարանան կանակի մը գորչելով:

Թաղաւարը — Կրնայ ըլլայ, գուրու Ելիք:

Վերջապէս ամէն գուապիտարութ, ծայլ, մակարոյն, խաղա-  
մոյ, ողեամիները որը հազար տեսակ տուս ու փուս խորեայու-  
մի խնձերով իրենց կանակերը քաշիս ապզները, հազար տեսակ տու-  
սերով չեն կրնար թաղաւարին հետ քէն խատացուած ու սկսայ զըն-  
դակը առնել:

Որ մը հինգ-տասը հայի ողեմպնիք, զինեան մը մէկ ան-  
դանի մը շարք բարուում ոյի կրնեան առենին անենց միայները  
զազաւած կ'ըլլայ թաղաւարին սկիւայ զնզակին խնդրով, անենցին  
մէկը ընդառ սարի կ'ելլէ, և իր ընկերներան կ'ընէ, տու մը  
զայ որ թաղաւարը պիսի ստիպուի լուրջն սկիւայ զնզակը ինձի  
տարու, ահա՝ կ'երթամ իրեն ներկայացնարու:

Ան իրենց առնձ զ տնօւազ խաշոր կարսո մը շարկած թաղա-  
ւարին կը ներկարանայ — Տէ՛ր թաղաւար տուենայ Ցեր Մեհափառ  
թաղաւար հայրը բանակ մը զինուարներով մէր քաղաքը կու զոյ,  
իու հայրու այն ժամանական ամենահարուստ մարզը կ'լլայ՝ քու  
Ծզուստագաւու հայրու առ կարսուզ երեք անզում ըցուած  
սկիք պայտաց կ'առնէ իր նետը եղող բանակի զինուարներան հա-  
մար ծախսելու, ողեաք է վճարեց գուշը Ցեր հօր պարագը, եթէ  
տու է յանձ սկիւայ զնզակին այլու Եք, եթէ իրաւ եմ, կարսու  
իրեք անցում սկիւուի յեշներով մեր հօր պարագը վնարերը Եք:  
Թաղաւարը երկընարանը մէկ կը մնայ, երկար խորհեցէ  
վերջ, սկիւայ զնզակը անոր տարու կը ստիպուի:

Անն գրաւուր թիւն կը նաւրուի խորենուու ևս կը ապօպանու: Անցյանը տուած կ'առ, ուներ կամի կոյ, նու նամբայ մը կոյ:

200. — ՄԻԱԲՈՒՇՆԵՐԻ ՄՀ ՀԱԴԱՐՄԱՆԻ ԲՈՂԵՄ ԻՐ ԿՆԱՐ

Ամերիկացին Մխմանար մը իր ձաւային հետ Բաղէջն Մոռանեալութիւնը առեն նաև բան քիւրու առազակներէն կը պաշտոնին:

Մխմանարը մխմարէն կը հարցնէ: իր ձաւային՝ մԱյս մարտի կիրկութիւնը կռագան, ո՞ւր կ'երթան:

— Աւրիէ զայ ուր Երթարին չեմ դիմեր, բայց ինձի ոյն կը թռափ թէ՛ մեզ կողազանը, կռագան, կը պատասխանի: Ամենի:

Միքրուերը երբ հայեցյալով պատասխային միան առն մը բանեն ու կը կեցնեն, պատասխային կրտկնն կը հանցնէ՛: Ամենի, այս եղբայրները մեզէ բան կ'ուզենու:

— Թո ձին կ'ուզեն, ի նշ պիտի ուզեն, կ'ըսէ Ամենի:

— Հայու ես ի՞նչպէս պիտի համբարգեմ:

— Անոնք առազակներ են, յեզ յեն մասներ:

— Ամենի այս եղբայրները Անեառան չե՞ն կարգար, ինչ ո՞ւ զուաթիւն կ'ընեն, մեզը ըլլալը չե՞ն դիմուր:

— Պատասխիյ, առանք առազակներ են ոչ Աւետարան կը կարգան և ոչ զուաթիւն ընելը մեզը կը սեղեն, այլ ուրիշին առնեցածը բարացներ բանաթեամբ, մինչեւ խոյ զանոնք սպանելով՝ չե՞ն կը սեղեն:

Երբ առազակները կը սկսին Մխմանարին վերաբերեան, կոչին կը, պիտարկը եւային, քաշել ու առնել, բնագը նորին կը հարցնէ՛ Ամենի, այս եղբայրները ինչո՞ւ իմ զգեստներու կ'առնեն:

— Ետանեն որ իրենք հազնին:

— Հաստ ոզէի, բայց չէ՞ որ ևս առանց զգեստի կը մեռմ, և որպէս առանց իմ հիւանդանու, և հիւանդ եղան առանց արինու որդո՞ւ որ զիտի հեզարի:

— Ոհո՛, զան կը խորհի՞ս որ առազակները քայ արինո՞վ նեղաթիւնը պիտի խորին, բնակնեռամիտ մենայք իրենց արինո՞ւնը առախութիւնը կը մտածեն: Այս խորհին վրայ առազակները, զանանք կողազանը կը ազնեն նոն, և անոնց բարու ունեցան կը նեռ անոն: Ամենի կը յաջողի կերպով մը իր շառան, ները քակել: Անայս Մխմանարին շառանենք ալ ինքը քակելով՝ Բաղէ՛ կը վերապանան:

Կառավարութիւնը բազայնից սպառականի ապրունք ըլլարանի կոտագարութիւնը խօսու կը հետապնդէ առազակները: Անոնք կը յաջողին ամբազզ կողազանը ես առնել:

Հանիր նես բաւեկան եպուր՝ լիսոյր միտս նես լի պատշաճ ըրս ներս, և:

## 270.— ԿԱՐՄԱՆԻ ԵՇԱԽ ՀՐԱՄԱՆ

Արականացի մէջ հրեային մէկը քրիստոնեայ զիազ մը երթացիք կերպառակինի խանութի մը կը բանոյ: Բանի մը շաբաթ սպասելէ յետոյ, կը տեսէ որ ոչ իրմէ առեւտուր կ'ընէ:

Անյատարաւթյաններ, ձանացումներ բներէ զերի զիները կ'առանցնէ, բայց նորին չ'ազառիք: Հրեան զիշեր ցերեկ մտասանդիւններուց բոլոր հանգնապահութեան կը հարցնէ՝ թէ ի՞նչ է, որունուր որ իրեն հետ առեւտուր չեն ընենք: Դիզացիներէն մէկը վերիւա զէն կ'ըսէ: Անեւք միայն առեւտուր կ'ընենք անոնց հետ, սրանց կաթողիկ են, և երբ քահանան կ'արտօնէ մեզի: Առան եթէ կ'ուզէք որ ձեզի հետ առեւտուր ընենք, պէտք է կաթողիկ ըլլուսու:

Հրեան զազանիքը իմանալով անմիջապէս կ'ըսէ՝ մես պատրաստ եմ կաթողիկ ըլլուս: Բայց պարմաները չեմ զբակեր: Անուն կ'ըսէր կ'յուն ունաբիւայ չափ զիշերին է: յիշ քահանային կը տանիք, և առ կաթողիկ կը չ'ընէ քեզ:

Անըթանը ուրբաթն: Առ հրեան հետը առան կը տանիք քահանային: Առ կը պահանձնի հինգ առիք, հրեան յաժարութեամբ կը վհարի: Պահանան կը պատուիք հրեային ձաւնենի զայ, և հետ ըս անոր զրաւխին զրայ զնելով, երեւ մեզ առ կը խաչակինք: և կ'ըսէ միարեայ երբ և կաթողիկ եղարք: Առ կը պատուիքիւմ ժաղավորիքի որ այսահետան ցեզի հետ առեւտուր ընենք:

Հրեան առ ցի եկեղեցի յահանային հետ քը կը համբարէ, և ցեցան յայերով խանութի կը մենինի: Առ կը տեսէ որ յահանբարոց նորը զրան առ ցեզը խանուան իրեն կը պատենի: Հրեան իր ըրած նոր առ առ առ ցեզի կը հարատանայ կայտ ժամանակի մը մէջ:

Երբ հրեան կը մատոքէ ուրիշ զիազ մը մէնինի, ի պատիք քահանային կ'ուզէ իշենյը մը ասրցի, և մէջ պատրաստության նոր առ առ ցեզի քահանան կը կրաքիրէ իր մարզոցմով:

Անզանին զրայ բայց համազամ կերպառաքերուն հետ՝ յա խարսխան զայ մը կը ըրիէ: Պահանան խանուելով կ'ըսէ՝ մես կը կարծէի որ զայ յա կաթողիկ մը եղարք: Անբաթ որ փոխանակ հանի առաներու զայ կը խորավեն:

Հրեան կը չփոթի, և որէնքին անազեակ ըլլարով ներազանիքն իրեն կը խեղբէ քահանային և կ'ըսէ՝ որիւա մի նեզուիր, ևս հիւմա անիքն մէկ բազէի մը մէջ ձանէ կը չինութիւ: Հրեան ձան ըս վեր առնելով զային խարսխանը կը խաչակինք: և կ'ըսէ՝ ոզուն տասէ զայ երբ, և հիւմա ձանէ եղարք: Առ երբ մեզ առ կրիստոնէ կը զանեայ քահանային, և կ'ըսէ՝ ուկրամմեցէ ք ձանէ կերպէ, Յերշաբը:

թահանձն այս բանին համար նեղանաբազ կ'ըսէ՞ ոի նշուն ,  
երեք անգամ խաչակինքից զատ էիր համե եղար , ըստից զատը  
համե կ'ըլլա՞յն : անհուն չէ , Եւր Հայր , կը պատասխանէ էրեմն ,  
երեք անգամ կրեա ես , կաթողիկ եղար՝ ըստից էրեմն ի՞նչորով  
կաթողիկ կ'ըլլայ : այնպէս ոչ զարք համե կ'ըլլայ :

Նշուն համար զրաբը ամեն ինչ է :

### 271. — ԱՅԻ ՅԱԾԱԿԱՆՆԵՐԸ (ՆԵԽԱՌ ԴՐԱՋ)

1850 թուականներուն Յիշ բանակերտի մէջ եղագրոսի կեր-  
պարանքով Ասդհաննէն անուանով խներ ու խերու մարդ մը կը  
զանախի , որուն Քիարտերը նևոն Գանչ կ'անուանեն : Իր ապրուառը  
հարելու համար Երրենն առեւարտ կը զրացի : Ասդիստրուր բան-  
իարելզին և պատզ կը ծախի : Պարհան՝ թիւրք պարտիզանի մը  
զիմելեցի հազար (մարտի) կը զնէ , և յազաքին մեծ պեղարան-  
ներին մէկնած առ ին կը ծախի : (Թիւրքերը իրենց զարանին հա-  
մաձայն խներերը ուսերը կը սկսեն) : Պարտիզանի Գանչը ուսերի  
առաջ զիմելով հազարերուն յատկոյնը կատայ : Նոյն թուա-  
կաններուն Խոային ապառաժ բանին համ բառաւար յեզափոխական  
առաջնորդներին ըսիչի Գանչիլու : Իր թիւրքիներուն ձեռ քիչ զերծ  
հետու համար Տիզդանիներու ապառաժնան էր , և յազամանարդ  
ըսիւրմին կ'ըսէի : Գանչիլու հանցուած էր առաջին հորդաւր ըսիչի  
մը : Եսա անգամ ոչ թիւրքիները խներ կը հեռացնէր , զատան ըր-  
բանով որ թիւրքերը չեն կասակ խներերուն :

Յարդուած այս ըսիչին քայլացին կեզրունի բացած էր , իր  
զեզարանը , որուն առ ին նևոն Գանչ իր հազարերը զրած , և ինքն  
ոչ ծախարանիկ նուած մասը յանախարդի կը սպառէր :

Ծայրի Գանչիլու , անուելով այս այրաներկ մարդ և զեզեցիկ  
և թարմ հազարները կ'առզէ քանի մը հաս զնել : Մասենացի կը  
էացնեէ՝ սքանիի՞ կը ծախւա հազարերըն նևոն Գանչ իր խոսքու  
հայնով , և գէմ քը համաձաւելով պատը տառը փարայիք : Բայցիշ  
չորս հաս զատելով , կը համե բառաւած փարս կառաջ , նևոն  
Գանչ զրամբն նայելով՝ «Չըլլար կ'ըսէ գառանեարէն , անզը զիր» :

Գիտուն ըսիչին նկատելով անոր խներին ոչ այլանգամկու-  
թիւրնը , իր մարմանին անշնորհնեմեան հետ , կը բարեկամ անոր  
անոր հետու , և անոր տարօրինուկ ընտորտ թիւրնը այնքան ոիրելի  
կը զառնոյ իրեն , որ յանուս զայն իր մաս պահնիով կառանինիք ,  
և խռանկցութիւններ կ'առնենայ անոր հետ :

Երբ կուսականիները և բարդարատիննեն պաշտանեաները ան-  
կարու կ'ըլլան ըսիչի Գանչիլուն զիշէիր ասեն անկազնին հանելու ,  
նևոն Գանչ իր հրամայուղանի կոչութ կարու կ'ըլլայ՝ զայն ուզու-  
մեցը առանիլ :

Ամեն դժու բանի պահանջման ամսանք համարվելի կ'ընէ:

272. — ՀՐԵՎԱՅ ՀՀՊԻՏՏ

Դերմանիոյ միջներմ Շ. Կայսրը, հասցեամբ կ'առնենայ, որուն զառարձախառութենին չառ կ'ախործի ուն: Հրեան կը խորհի որ կոյանի հարատակներուն մեծամասնաթիւնը կաթողիկ են, եթէ թեքն ոյ ուրանայ Հրեական կրոնը: և կաթողիկ զառնայ աւելի ոցիսի սիրու ի հայունը կազմէն: որին մէկը կաթողիկ կ'ըստայ: Ընդհանականից կայորը աւելի պազ կը զերարերունք իր հասցեամբ հետ Հրեան ասկից չառ կ'ազգութիւն ախտան բայց կ'ըմբռնէ:

Հրեան կրկնին կը խորհի որ կայորը բազարական քրիստոնեայէ, եթէ կաթոլիկութեանը թեզում բազարական ըլլամ, կայսեր համակրութիւնը աւելի չառ պատի վայրէն կ'ըսէ: կ'ըլլէ բազարականն կ'ըլլայ: Ընդհանրաւորը Կայորը աւելի կը պացի իր հասցեամբ վերջապէս չառ պիտօն վիճակի մը կ'ենթարկութիւն կրեան: և Կառողութիւն իր զենուֆիա կայուեց կը հարցնէ անոր պազ զերարերունքի մասն: Կայորն ոյ իր կարողին կը հարցնէ իր հասցեամբ կրոնախառնեան պատճառը:

Հրեան իր այս աւելի կացութենին պրծելու համար, հետեւայ պատասխանը առաջ կայորը համազերս կը ճզնի: — Ավելացնայ վաս Տէ՛ր, ևս Հրեական կրօնեցին մէջ եղած աւելն ամենակայ Աստուած զիս կը անսնիք, և ևս զինք չէի անսներ: Կաթողիկ եղայ, այս քրիստոնեայ եկեղեցւոյ մէջ այ պիտուած ևս կը անսնեմ, թեքը զիս չի անսնեք: ի վերջոյ բազուգական քրիստոնեայ եղայ, այս եկեղեցւոյ մէջ այ և Աստուած զիս կը անսնէ և ո՛չ այ ևս Զինքը: Եկեղեցւոյ մէջ այ և Աստուած զիս կը անսնէ և ո՛չ այ ևս Զինքը:

Հրեայ հազիւոյ զերարեւորոցի զարհուածքով մը կայսեր հասկնել կ'առցէր որ Հրեական կրօնքը ուզզափառ է, ևս Աստուածուն կը անսնիք անսները կը անսնիք, բայ կաթոլիկ եկեղեցին որ: ուստի իր երկրաց անսնը կը անսնիք, բայ կաթոլիկ եկեղեցին որ: զրեական պատկերներով ըլլուած է, ևս մասյան մարդու Աստուածոյ պատկերը կը անսնիք բայ բազուգական եկեղեցւոյ մէջ այ պատկեր չեղայ և ևս Աստուածոյ եկեղեցյանթեան վենութիւնը չեղայ: Հաստրակ տան պիտօն է, ևս մարդու Աստուածոյ եկեղեցյանթիւնը չ'զգար ոչ այ մարդիկը Աստուած կը անսնեն: թէն կայորը այս պատճառ այս առաջանաթիւններով չի համազարի բայց իր խիմարին պատճառ առաջանաթիւնն կը համայ:

Պատճառարան նայեա և խիմարներ ամեն խոսապահածոց նայութեան մեջն, միւս որպահուարանը թանգ մը կը նոյսութիւն:

273. — ՀՊԱՐՏ ԵՒ ՄՊՈՒԹԱՆԴ ՀՕՐԱՆ

Ասեաց կեռարիոյ մէջ հազարեց չառ հայուրու և մայրուանէ հանու մը կը զանտիք: Ահա բազուցին մաս բնագարդակ ևոյ մը կ'ուն-

նենայ, ազգատ հայերէն ումանք նոյն հոգածասին պրայ ունակինք կը շինան և տարած տարբ հոգամիրոջ վարդք մը կը վճռեն:

Մայսն թէ հայուսնաց մոյնանդ մը և թէ հոգորա ըլլորուն, հայերան հետ նրանք հոգորդակցութիւն չ'ունենար, իբ լուսն համար իբ զործակատարին միջացա իբ հոգին վարժքերը կը զանձէ: Այն մարդակայններուն մէջ կը զանձի կոտակառութ հայ մը՝ որ կ'աղջ ար մոյեւանգ թիւրքին մասնեարգ խոսիր անոր հետ: Առելիք նիշտը զայն նկուն ձղել իբ հոգորուսին և կրոնամուսեանը համար:

Հայր զայն փաղաքշելով, և կեղծ ու պատիր մեծարանք, և մեծակերպութիւններով զայն կը հրապարէ, կը մասնայ իրեն: Ես զմուարա կ'ընդունի զայն իբ ներկայութեան, բայց ինքն այ էի զբանք թէ ինչպէս ընդունեց այս (քեափիր) անկրօն հայք իբ քավ:

Հօնան հոգառակ հոյսուեաց մոյես մեզաթեան, այս հայուն կեղծ մեծարանք, և պատուախուսաթեանէն կ'ախորուի: Հայն ու Հայմարդականթիւն ունենով անոր թոյլառութեանէն՝ զայն առելի նկուն հզելու, շիստիր միջացա մը զայն նեզնելու համար՝ անոր երազ մը կը պատմէ:

Ինչպէս առանց կ'ըսէ՝ սորտին համար ումենակն ու ուղաքը նեղանեցն է: Հ:

Հայր — անրազիւ մէջ հրեշտակները երկինքը տարած էին, ևս երիդային հանելու մը անզի զ'անենար, ամէն աղջէ կրօնացնաներ, մարզարիներ, զիստական հօնաներ հաւաքառած էին: ևս և Առհամմէկո մարզարին չուրջը խորան չելքեր, հօնաներ, զիստականներ ներմակներ հազ ան հոտած էին բաւանդն զանեցան պրայ, շատ փառաւոր և պատուաց կերպով: Առանք անսնելուս անմիշացիւ զուռքու եկաց, անչուշու անմիշ շարքին մէր զրացին այսինչ հօնան այ զանաւոն ըլլոյթ է: Մեզ շատ միտուցի անոնց շարքին բայց չկրցայ զանեւ, զիերթացէ քեզ տեսայ անոնց եանեւը կը մատի անդին մը կծկուած նոտած էիր: Մեզ շատ մեզաքայ անմիշացիւ բազգ եկայ, ու հարցուցի սրբելի հօնան հանիւն մինակը նոտած ես, այն (խալեւաներուն) զիստականներուն շարքին մէջ զանաւկը արժանի ես, ևս պարար ամսուներ շատ կան, ձեր ևս յունացին ամսուներու պրայ բազմիզ կ'առջենք մէնք, մինչզետ զուռք ևս պրայ զրախոր ազտառ, զիստարիզ և փաթթացդ շեխսու, նութին մէջ անփառաւնուի զիբազով նոտած մեցեր ես: Հ:

Դուն պատուախուսացիր թիւն — ալիբերի հայ պրացիս ես իւ զազունիրս սրմէ կրնամ ըսել: միջայն քեզի խոսիմ մէկու մը մի պատմենք, երխուասարդաթեան զոյ և առազակին մէկն էի, և շատ պատմենք, յատերուն իրաւունքը կերած եմ, ևոյերը (քեամուան ու զառադ, յատերուն իրաւունքը կերած եմ, ևոյերը (քեա-

Քիր) անկրան են ցաւոցի մինչեւ հյումայ նախառած եմ, և հպարտաթենէս ամէն մարզու հետ չեմ զի՞մ զի՞շանիր խռովի մինչեւ բակ բարեւ առաջ Պատու ո նիշու հու նըստ և խղճացի զինակով մը ոմք ցած անշարժ նատած եմ ցեղ բացաւութեամ մեր տան մօտիկ բանջարանցին կազամք դոզցած էի, ոյն մեզ քիւ համար, ուրբ մարզաքնիրը հաւայուելով զիւ զատապուր տեցին, պատելու համար ալ որչեցին որ զոզցած կոզոմի բիս տերեները գետանելով, հաստ կոթը ինչ կուել տաշին, ոյն վայուի պէս՝ խաչափողին, առամսուու մինչեւ աշիքներս միուեցաւ, և այս անկրանը նատեցացին, ոչ չարեցաւ, և ոչ ալ խռուե զինակ ունին, ցաւայի եմ ։ ցաւայի . . . ։ Երազիս մէջ ար որ պատմեցիր, յուզումէն ընկուտ արթինցայ ։ Երա կազամքի դոզութիւն մը բարձ ես առենօք, որ հրեատիները քա պատմաիր ինձ ցաւցուցին ։

Հանան յազուամ քիւ մըն ալ հայուն քոյ նկուն ինկան, կը խռատպանի իր մէղքը զոր հոյը այս պատմութիւնը լաւ է եղիք և այս չի բարկանուր տեսնեամ երազին համար, այս կը ինչպէս երազաւանին թէ, ան ուրիշնե չպատմէ, ինքը ամէն առեն իր հիմքանցը թազ կրամմէ որ խռատիցին, իբր թէ զի՞քը շատ սիրա կ'ըլլայէ Հանային հետ հայու մը այս սերտ յարաքերութիւնը և բարեկամութիւնը տեսնելով կը զարմանան ուրիշները և զայտ անակընկոյ հրաւաք մը կը ուրցեն։ Արագիւան նոյն թիւքքը ուրիշ բարեկամուն հետ անհաղորդակից եր, և զանաք կը նախառէր (Քետթիր) անկրան են ըստու։

Ամէն զատականու մասկոց նիւ յաւորեան եր, և խռատկելու լուս զնին՝ մէն նորովիկուրին մըն է, ու ամէն մասկու տուած չէ։

## 274. — ՀՐԱՑԱՆԻ ՆԱՄԱԿԱՍՅՈՒԹԻՒՆ

Ամէրիկա նորեկ մը առջարակին ինքնանահանթեամք քային ։ որ կը ունին, ամէն բան զիսեւ, ցոյց տալու համար այս մէր երկիրը կարս կ'ըսէ։ Ես որ մը Ամէրիկայի մէջ նամակառափ մը կը տեսնէ, հրացմամբ կ'ըսէ ընկերով հահա սքանչելիք բան մը կը ունեայ հու, այս բանն է որ ինչքիւ յի որուկիրը ինչըսկա կ'ըսէ որ հու ձգուած նամակը զեմանիւնուին համ բարդիւնք զիւրջ է ։ վերէայ հարրիդք կ'ելլէ։

Վիճական ան ին իմաստի մատուք իմելի լինը ամենուրե կը նուցնայ։

## 275. — ԱՄԲՈՅԻ ՀԱՄԲՈՅԻ ԴՐ

Մարզում մէկը առջարաթիւն ուներ առանձին համբոյք ։ ուս ՕՌ մը կը հարցնեն իրեն թէ լիՌ վախնար մինչու նամբարքել։

Մարգը կը պատռավանէ հանգարաւորէն՝ ովհի՞ւ ովհանի՞ւ միւս  
նուն, երբ անունը թէ անուղոյի կուշայ. անու խջապես հազարա-  
ներուա հանգուա ուկ կրամը կը հանդի՛ւ ուր ցնցաւինքներէ չժեռա ուկ մո-  
հ. համբ բաւծ զբայ կը զենաւ, երբ անուղոյինքները զան ինձ ինձաւութիւ-  
նիրնցըէ պարմաթիւն կը մռարամ, և անուր խցնացաց իւն զի-  
հանգու իրենք կ'ազնին թիծից առ անու պատռաւու պատռաւ ուկ անու ուկ անու

նուն մը մարդիկ թիծաւիածի (լամելին) ուկ զպի մկանիսինիւն  
ոչ թէ ովհու միսին, ովու զպաւու և իրարաւու ուկ անու ուկ անու

ա անուն միւն 276. — ԽՈՒՍԻՄ ԹԷ ԱՑԱՆԾՈՒՆԻԲ Հայու կուս ան անու գոյ-  
քանիւն առ անու ուկ ան անու պատռաւու ուկ անու ուկ անու  
Պարուիւ թէ Կիրակի որ թէ կը ծանուցանէ մասութիւնին  
թէ յախորդ Կիրակի, ուսախառապեմն զբայ պիտի քարազէ ւնա մը  
պատռափէ որ քարոզն ուսուի խարաբան թիւը իր տան մէջ. Մար-  
կոսի Առեւարանին միւ զբախը մէկ մէկ անցում կարգան:

Կիրակի որ երբ քարոզիւ թիւ կ'ելլէ իր տան մէկ անցում կարցամը  
Կ'ըլլայ՝ թէ առ որ Առեւանի միւ զբախը կուրզացան է, թող ուսքի  
կենացը, Արդ միջոցներ մասութիւնին մէկ մար ուսքի կ'ելլէ մա-  
րզիւն խերոյն կ'ըսէ անունը՝ զպուաք քարոզ ար սատանանիր է, և  
հրայ հանգայ թէ զաք զիս կը խորեք բնչուար. Մարկոսի Առե-  
ւարանը միայն մէջ զբախ ունին:

մասութիւն կը փակէ, և կը պատռախոյ որ անցում մըն ոչ առան  
շխառնին, ուսաց բորոք մէկ գերան մայրն է:

Առածք կ'ըսէ զաք, խոսոյին ուսկը, կըսկզ իմկուն ևս կու ոչ ու-  
նուածային:

ա անուն միւն 277. — ԱՌԵՑԱԾԻՄ ԹՅՈՒՐԱՑԻԿ գուստ անուն միւն

Անզամ մը մարուցիւն. մէկը անցորդէ մը սառը փայտոյ կը  
խնօքք ըսերոյ թէ սերեք որէ ի վեր հայ կերան չեմ և Անցորդէ  
կը պատռախանէ ևս ու կերան չեմ ու Անցորդէ քան փայտ տառէք ։  
և երթանց միանքն հաշենք, կը յարէ մէկ քարոզինը ւնա մէջ

կոս, խունն, և սպի զաքն:

ա անուն միւն 278. — ԱՆԱԼԻ ԻՆ ԱՆԱԼԻՄ Չիւմ ԳիՏիԲ շնուռա ու

Իր գովը կորանցնեա Հայ կիւնչ մէկը Հանապարհն միւրքի-  
մը հանցիսիքնազ կը հարցնէ անուր՝ ևնէ կար պարմն միսպնատ, պիտ-  
իսզ կէւաի ցանկընան տեսութիւն:

միւրքը կ'ըսէ սինչ բարու:

Կինչ նարէն կը կրինէ, և երբ կը անունէ որ թիւրքը իր  
ըսածը չի համփնաց, կինչ կը յաւելու, ովուր զիթուզ. տանին  
եւ հասկերթն չեւ հասկաւու ևս իր համբան կը շարուանակի:

ա անուն միւն ինը իմկուն իմաստու կը կրածի, մէջ զպան ու շնուռա ու

279.—ԱՐԵՎԻ ԲՐԱՅԻ ՄԵԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎԻՆ. Կազմուն

ժամանակաւ ֆրանսերէնին և անգլիաներէնին մէջ ոչ ուշ երիտասարդ մը Ամերիկայ կ'եցրէլ այ։ Պորտի մը համար կ'ործարքական-տէրի մը կը պիտի։ Վերասահմազը կը ահանէ որ հայ երթանուարդը կայտառ և աշխարհ մէկն է, իբ զարդաւորներն առմարին ովէջ արձանագրելու համար երբ անուանի անոր կը ներկայացնէ, երիտասարդը հետեւայ կերպով կը զրէ իբ ահանը (M. Garabet) Մ. Կարապետ։ Տեսակը անոր անունին հայելով կ'ըսէ անընթեղ կարպատաւ է, մէք և այս անունին (ՀԱՆ)ը (Ժանը)։

— Այս երկար ըրբագիտ համար կրթուացքի կը ըստ այս երի-

..... Տանիք որ քու անունը առաջին անգամ ուղարկեցիք և  
ես ապահով եմ՝ թէ իմ զարժարակիութէ մէջ, պիտի չկրնաւ համա-  
տարբի՛ ծառայութիւն անձնաց կը յայտ անուշը եւ նամայ ըլը-  
պիէ երթանաբարը ։

Անգլիաց գումար՝ Եվրոպի և ԽՍՀՄ անհատի:

Ասենաց կիրակինոյ Տարբան (թա: ուսու) քաղցին մէջ՝ առելի  
հիշող (Պառագուց Օվու) պաշտային կիրակինոյ մէջ՝ ուսուիկը անդ մը  
կը տիրու, զիթուացիք լեռների կ'ապօտանին զարտացն չեն կիրակը-  
րենել՝ Եղի զատով առայի անհամար զիթուացիներով. Հանուաց առաջա-  
ռան պատճառաւ առաջ հայուած ու առաջ ու առաջ ու առաջ ու առաջ

Հայեա ասքին երեք կը բառուի և անմը թիւրք օ պլա արք է այս  
Տերութք մը և բը եայ Մարրի մը կ'ը կը բառաւու զիւզի զիւզ երթաւ  
լով ապրուան մը ճարելու և և ապրուան ըլլիւրու համար ։ Պիզ  
մը կը հաւաքի և զիւզ ապրուան առեց կ'ինքանինիւ ։

Գիշազարեալը իր յարդեմի պարագան պատճեն է ու առ այս բարձրացնելու համար կը խնդրե, և այս համար յանաւորի հաջուք մը զիրքնելք է ի իրավաբերութեան ու ուրախութեան վեհական ի ին:

Տեսակ կ'երթած Ապահով առքից բազում չէ ու գոյացած է առաջ Տերակը՝ շատ անօթի ըլլալուն ի կրծոք քննամայ, զերիալի և ասպահաւ, յատ աջիկային ինչ ըլլայ թող ըլլայ աժեն զատկոց յանձնի

առնելով մութին պնակին աւրը տառք փառուք կը նաշակէ :

Առառն կառաւի թիւրք Ասցրան կ'արթնեայ և կ'արթնցնէն նաեւ իր ընկերները և կը սկսի իր աւտած երազը պատճեն :

— Երազին Առնամմէն չարդարէն իրիյնյէն երկիր իլան եր ։ զիս առնելով երկինք գրախար տարաւ . հրեշտակիները չարք ։ չարք մեղի բարեկի կեցած էին, ևս բառաւան կոյս աղջիկներ (հիւրիներ, փերիներ) զիս լրջագառացին, զիս գրախարին պազարք պարտիզները պատացացին, ևս ցաւազրիւրի մը քով համեղ կերպար և պառազներով ձանրարեննամմ ուզանի մը չարք զիս նաև կերպարով համապատ կերպարուները հանչած պահուս ձևանու համար ուսպառքեցին, նայէ պահուս արթնեայ . ուրախ և յատ երջանիկ որաժողութեամբ ։

Շարբին կը սկսի պատճեն . — ՈՄ ովակն մեր մեծ մարդարէն այ զիս երկինք տարաւ որքուրանինաւ հրաշալիքները ինձ չուցուց, մեր աւանդ երկու հանուցնաները ներմանին եր հաղած յաւելին զաներու զրայ նստած անուայ, գրախարին պարտիզները անուայ անութիւնն հասկնարով համապատ կերպարուներով և հասական պառազներով կերպարեցին զիս, շատ զու և շնորհապարա մասցին ։

Վերջը երկու կրոնապատճերը կը համբանն Տերաթիրով զրայ : ուսիզեցի զայն որ չուտ թուզ պատճէ իր անսամ երազը : Նու իր կարգին հանգարան և պազարիւնով կ'ըսէ թէ — ոչի իշերը մեր Պրիուսուր երկինքներին երկիրը իջած էր, քնացած պահուս կողին մշտաց մը եղաւ մեղին լինզաւ արթնեցայ՝ ո՞վ իս անօթի և թշուառ զաւակի, ի՞նչ պատիեր հնացեր ես, և անօթութիւնէ կը տառազին, քու ընկերներով իրենց մարդարէներուն միլոցով երկինոյին գրախար տարածեցան և անուք հան գրախարային ուզանին համապատ կերպարներ և պառազներով կը կերպարունենի . ել չուտ ել պիսակ մը սերը քեզի հնաց այ զուսէ կեր, և կ'առցիր, հրամաց, ևս այ երայ առաջ փառուք զայն նոշակեցին ըսկրա լի մար . Բիւրք Առլան յառաւառապան ճիչ մը կ'արձակէ օվայ յի աջ իր ոզրու քեափիր քէշիչ . զայ անկրանին զառակը անկրանին Տերութօ գր' ևն մեզմէ հարզիկ փրթար բացազնէ եցով :

Առածք կ'ըսէ ո՞վ որ խորունի նոր կը փռէ իր բնիւուր, ինը մեղր կ'իյնայ բառապար:

### ՀՅԱ . — ԳԼՈՒԽԻ ԱՄԷՐԻԿԱՆԻ ՀՄՆ.

75 առբեկան Ամէրիկացի այրի աթիշն մը կը զիմէ բժիշկին կը զային շատ զէ վիճակ մ'անիմ, զիշերը երը երկիր չեմ կը բնար քեանայ կ'ըսէ :

երբ բարիչը կը հարցնէ պատճառը՝ ևս կը պատճառանէ:

— Յսքթո՞ր, զիշերները քունու մէջ երիտարգ մը զիս  
կը հետապնդէ, վաստ եմ որ զէլ մատզրաթիւն մ'ունի, զրեթէ  
ամէն զիշեր այս կը պատահի, խնդրեմ հար մը շաբի անոր, զեզ  
մը առար որ հանգիստ քննենամ:

— Հոդ մի ընէք արկին, ես քեզ զեզ մը կռառամ, և զուաք  
բորբագին կը բժշկածիք:

Ցիցինը գեղազիրը կ'առնէ, և յանձնարարաւած զեզը շարաբ  
մը զործածենէ վերջ կրկին կը գիտէ նոյն բժիշկին:

— Ի՞նչ է այս տիզի՞ն. միթէ տուած զեզէն չօգտակցա՞ք . . .

— Տսքթոր թուազէն թէ չօգտակցայ, չուտ բա կը քենամ,  
բայց . . . բայց . . . բազի, երազիւ մէջ անուած երիտարգու կոր-  
պնդուցիք, ու չեմ տեսներ:

### 282. — ԱՐԱՑԱՒՄԸ. ԵՐԻՑԱՍԱՄԴԻԸ

Բահանայ մը ոզեմու երիտարգ մը կը խրանէ. — Ցզա՞ն  
այս ալցուը մի զործածեր, սրովնետն ան թէ մեր մարմինին և  
թէ մեր հազին թշնամինէ է, կը վաստանիք անկից:

— Բայց Տէ՛ր Հայր, զուաք անցեալ կրտակի քարոզեցիք թէ  
սիրեցիք և հեր թշնամիներն, ևս այ ձեր այն խցառին կը հնա-  
զանգիմ մեր թշնամին եղազ ոզին կը սիրեմ:

— Բայց ազա՞ն, ես ձեր թշնամիները սիրել յանձնարեցի,  
բայց զայն կլլեցէ քէլսի, զուան ու սրչափ սիրեն ոզին, իրը քո-  
թշնամիք սիրէ, բայց միայն զիշին մէջ գիտերով նորէն կ'ը-  
սեմ մի կլլեր զայն, ևթէ կլլեն թէ մարմինիք և թէ հազին կը  
վաստէ ան . . .

Ցանցուոր աշակի ու իր անմեզութիւնը վաստելու նզնի, զու-  
անուոր իր համկանմին համեմու իր վեհուր կ'առանձի:

### 283. — ԱՐԵՐԹԻԱՅԾԻ ԶԻՆՈՒՄԻԸ

Վերջին համաշխարհային պատերազմին, երիտարգ Ամեր-  
իկացիք զինուար մը իր հրամանատարին ներկայանարգ:

— Տէ՛ր հրամանատար թիւի արտանէ որ քննանիք անոնելու  
երթամ, Ամերիկայ վերագառնամ:

— Խնձու Ամերիկայ վերանիքին զառնալ կ'ուզեմ . . .

— Տէ՛ր հրամանատար ամերին աշխարհ նոր էսկ մը սիրոյ  
քերէ, անոր համար Ամերիկոյ զառնալ կ'ուզեմ:

Հրամանատարը արտանոզիրը անոր տուած անոնց անոր կը  
հարցնէ:

— Տիշինք Ե՞րբ մանակ մը ովհայի քերէ աշխարհ:

384. — ՅԵՐԱՎԻ ԱՆԱԿՈՆԴԱ, ԵՐԱՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՐԱՎԻ ՎԻՃԱԿԻ  
ՀԵ ԱՐԱՎՈՐԻ ԽԱՆԻ ՎԻՃԱԿԻ:

Եթէ իր արարքը չէ՞ եղացնելու համար՝ յԵՐԱՎԻ ԱՆԱԿՈՆԴԱ  
ԱՐԱՎՈՐԻ ԽԱՆԻ ՄԵ ՊԵՏք էր, այս այլ հԵՐԵՔ է:

## 284. — ՅԵՐԱՎԻ ՎԻՃԱԿԻ:

Առթան ապրեկան ձերուկ մը՝ շաղեկառքի համ բրգա-  
թեան մը պահուն, զեզանի արինան մը ՇԱԿԱՆԱՐՈՎ, կը հարցնէ  
անոր թէ կինա՞յ իր քաջի նատարանին զբայ նասից:

Պարոն շաղեկառքը համ բայ ելլիյան ժամ մը կ'ընէ,   
Ժիշէ հիմա առքի վրա՞յ Անցեր ես, կ'երեւայ շատ յաղներ ես:  
Մէտ արինան թէ ուրիշ արինան մը քաջ նամեր էն, կար-  
ծես անոր երեւանիքն անոնի Չուր կը հասեր՝ այնչափ անհանեխ,  
այնչափ ողեղ որ մարզ անոր երեւը անհան շաղեր, գեղ ան-  
հելուս՝ անկից ազատելու համար վաշեցի քայլ Եկայ որ նասին և  
ազատորին երեւոց անհան կ'ընէ:

Այսիթաղցի 75 ապրեկան Մինչ Շակոր ժերանիը միշտ կ'ընէր  
— Աչք սիրեմ զեղեցյանին զեղանին ցիսնի, աչքին պայծա-  
ռաթիւն պարթաթիւն և Հազին հրաւանդը կը պարզ են:

## 285. — ՄԱՆՏԻՍԻ ԱՎԱՋԻ

Անենոց Անէտիոյ Գիրիւու հայկան ու զիւղին մէջ քանի  
մը ընտանիք բազոքական կ'ըլլոն՝ անոնց մէջ կը զանուին Ման-  
տիսի Շակորը և Մանտիսի Կարապետի պէս զիւղին երեւելիներէն  
երեւու արձներ եւս:

Մանտիսի Շակոր կարապանուիր ու զրամանուիր և միանցա-  
մայի զրայառու մէկը կ'ըլլոյ, ևս հարիւրին 12—20 անկան խոնդի  
աղ բատ զրազացիներան անկառագ զրամ կու առյ. և անուն տեսակ  
հայիւներով զանոնք անիզնարուր կը հազորաւէ, և անոնք շատ զրա-  
զան կը մնան անկից:

Բնորդաբականութիւնը ընկաւուոց այն քանի մը ընտանիքներուն  
մարգիկը չորսից երկու անզամ մազգաբան կը հանացուին աղո-  
թերու, անոնց մէջ ենթիւ կ'ըլլու Մանտիսի Շակոր և Մանտիսի  
Կարապետ:

Առկար ազան եւս կ'ազաթէ, բայց յօրեն յատակ ազաթիքի մէ-  
թու մը ընտառան է, միշտ առքի երեւոց նախը կ'ազաթէ՝ 385 թ  
Առտան գուն ուսորը, և արգար ես, մենք մարգիկն մեզառը և  
կապերայ ենք և քեզ պէս արգար Առտան մը՝ մէկ պէս մեզա-  
ռաթիւնը, զարնելու, ապանելու և մէկ արինի, թափելու իրա-  
ւանքը ունի, զարի մէզի, մէկ զբախուց կորեւ, մէկ արինի թա-

զիւկ ար ար ընկառ, յուս ձեռքոց եթենէն հետուղի կը լլում, ուժեւ մըն զայ բնի կորեւ մեր վեպը եւայլեն:

Մահմետի Յակով ազգային պահանձնաբարութափան եղան Երիտասարդ մը՝ ազգին լրաց առևել աշխարհական բարեկամութեամբ մը՝ անձայն թեւք ազին մէջ կը շարժէ՝ մէկ կողմ և միւս կողմ, զանակաց մը՝ մարդու մը վիզոց կարեւութեաց ։ Եղան պահանձն Մահմետի Կարպաքան ար աշխարհական կ'ըլլայ Ներիտասարդին եղի շարժաւմները կը առևել :

Ազգային պատմության վերը, Ահանգեսք կարգավոր բակին մէջ այս  
ելքատառարգին կը հարցակ թէ՛ ազգայի առանձին ինչո՞ւ թեսէ Հար-  
ժառանձնը կը բնէը, ան ոյ կը պատճենանել պահանջան

Առաջնայի կարողեալ թագիբար եւ համարայ, անոնց ու առաջնայի կարողեալ թագիբար և անիբառով թագի հարթեցը՝ պահպատ եւ առաջնայի կարողեալ թագի համարայ է իւ համարդեալ զանոնցը՝

Մահմետի Ասկորբ իր վայելու մէկ թիւ բարձրական  
ըլլալով ևս եղաղցին կը փախ բայց իր ընտառապի խնդր չի կը նար  
մասնաւ միաւ եւ մասն:

286 - *Phasellidae* - *Phasellidae*

Фасонъгътъ нѣкакъ неизвѣстенъ, но въсѧко възможнѣи  
предъ огнѣнѣи съмъ, чѣмъ въсѧко възможнѣи  
настѣнѣніе и въспомѣніе погибшаго възлюбленаго.

1. *Любовь к родине* — *Слово о любви к родине* — *Слово о любви к родине*

Մարզը երկու ձեռքովը պետից ամսաբ բախած՝ իր կեռլ կը հարցնէ:

— Կերի՞զ, կուղո՞մ թէ կ'երթամ . . . :

— Պետքին ուսող յեցուցե՞ր ես:

— Ալ:

— Արքեմն գեռ կ'երթամ:

Վերի հարցումը մարզը քանի մը անզամ հարցնելով, նոյն պատասխանը կ'առանայ, մինչև որ համեմ ուսողի կարսովն քով։ Մարզ, հունականութեան երբ կը լեցեմ պետից ուսողով, կրկին կը պատասխան կը հարցեմ։ — Անիկ կուղո՞մ թէ կ'երթամ։

— Պետք ուսողի յեցուցե՞ր ես:

— Այսու պատասխանելուն:

— Արքեմն կուղամ կ'ըսէ կնիկը։

Վահի մը անզամ այս հարցումը կրկնելին և պատասխանը ուսումնալին վերը։ Նու յեցուն ուսողի պետից վը կը քաջը կուղամ։

Նու . . . Տեսա՞ր քեռօրդ զինակը զինքը ես կը կուտափարեմ . . . :

Մեծ քոյրը — Միրելի՞ս . . որ մը երբ մեր զիւզը զառ . . իմ ամուսնոյ զինակին ալ գուն կը տեսնեմ, ան քանիքինէզ ամելի, յիմար և անքանին մէկն է, ինչե՞ր կը քաշեմ իր հեռքն, մէկ ես զիւնու զայն մէկուն ալ Առառածեմ զիսէ։

Վահի մը զիրէ փոքր յոյրը՝ մեծ քրոջ զիւզը կ'երթայ անսաթեամ։ Ան այս իր ամուսնոյն ի՞նչ տեսակ արարած մը Ըլլալը իր քրոջ հասկնելու համար, անոր ձեռքը կուժ մը կուտայ ջողով լեցուն։ Ե կը հրահանի որ կուժին մէկի այինքան ջողովը տանի ազալու։ Մարզը տանին նայելու կուժին պարունակաթեամ զայն շարիսած զիւզին ջողովը կը տանի և ջազացանին — Ո գ մարզ սա այինքան ազակնիկն զիրէց զայն կ'ըսէ։ Ջազացանիը երբ կը տեսնէ կուժին պարունակաթիւնը զայն թերազին անքանաթիւնը, ե կ'ըսէ անոր — բարեկամ հունատէ հերթից պատասխան, երբ այնքանու ազամ քեզ կ'իմացնեմ։

Մեր այս մարդուկը յոզնամ, հասած ուսող կը քնախայ։ Ջազացանը զարած անոր մ'օրսքը, պետքը կ'անիրէ, իր քով նըստած իրեն պէտ յիմար Առյօնի մը զզեստովը անորինը կը փախէ, և ազակ թաքրքը արթնեցնելով անոր քերած կուժը պարունակաթեամը շարիսի տանին՝ սոյինքան ոզցաւեցած ընկույզ զայն իր տանի կը զրէ։

Օիմար թաքրք զիւզային այլափոխանձ՝ կուժը շարիս երբ տանի կուզայ ու զարոք կը զարէն որ բացուի, կինը զրոն նեղքին իր երկուն այլափոխանձ այս զինակը անունիւզ զառուր չի բանոր։

Երիկ, զբան շատ յազեած եմ բայց գուռը պեղելուն :

Ներսին կինը, զբ' մա իմ Երիկ չես ձայն անորինին կը նմանի, բայց ձեզ, հազար տարագգ անորինէ չէ, կապայ և ապա հազար չեմ, մօրտք և որեւ չունին, տափառ և վերաբիւ հազար ես, սահամանոց ալ փոստի տեղ մռամակի փոխուած է, փոխուած լու դժուար և փաթթոցից ուս վեշոյրազգ երբէք իմ Երիկն չեմ նմանից կ'ըսէ :

Մարգը պրախն իր կնոջ պիտուն հազար տեսակ հայեցածքներ տեղացնելով զուռը բանալ կրասոյ :

Եր ներա կը մանէ մարզուիլ՝ իր կինը զայն իրենց մեծ հայելիին առջեւը կը առնի և անոր կը ցուցնէ իր կերպարանափառութիւնը :

Մարգը ինքոյնքը հայելիին մէջ այլովոխուած տեսնելով կը չուարի կը ամ քի կը մեայ և ապա կնոյլը գունաւով :

— Այ կնիկ, յանցաւոց ես չեմ ջազացպանն է, երբ ես մեր այլուրցան ազատ տալու համար ներթի կ'առանէի, հատած ուկու քնացեր եմ, մեր այլուրցան ազատն վերի փախանակ զիս արթընց հներու, քովո ինձի պէս Սոյն Երկին արթեցուցեր է, և իրը քո Երիկը հաս զրիեր է, ներսութիւն արդին երթամ ջազացպանն ինցոցեմ որ քո Երիկը արթեցնելով քեզ զրիէ կ'ըսէ :

Կինը կը անունէ որ իր անրան Երիկը երթալով Երկինի իրենց առանց պիտի քերէ, ոչ մ'երթար նուն տունզ և տոկից զուրս մ'ելլեր, մ'ինչ որ մօրտք և պիտինը բանանին, Հըմայ որ զիս պին մէջ խոյաստակութիւնը :

Մեծ քոյրը իր քրոջ զունալով, տեսա՛ր իմ յիշոր Երկանս կերած ազուրը . . . . մոռ ամսութիւն խերացի է թէ իմ կ'ըսէ : Երկու անրախտ քայլեր իրենց ընտանեկան ցաւերազը տապ կունցով իրարու ցաւեկից կ'ըսման :

Օր մը աղուանին ձագերը իրենց Տօրը հարցուցեր են — ԱՄ այրիկ, ո՞ր մէկի ինուս երեալ մերմակ է, խնդրենք մ'եղ խռու և մ'այրիկ, ո՞ր մէկի ինուս երեալ մերմակ է, կիսորինք մ'եղ խռու և մ'այրիկ, մ'այրիկ մ'այրիկ անդերս ո՞ր մէկուդ մ'եղ մ'այրիկ, անդերս ո՞ր մէկուդ մ'եղ մ'այրիկ, և առաջ խռուած ըսած է :

### 287. — ԱՐԴԱՐԹԱՎԱԾԱԽԻԹԻՒՆՆԵՐ

Մըդառան պարտէզներու մէջ սանցան կերպով տարտղած պարտէզներով զիւզացազաքի մը մէջ, Մըդառան բաւցարարուէի արտաներով զիւզացազաքի մը մէջ, Մըդառան բաւցարարուէի արտաներով զիւզացազաքի մը մէջ, Կիսորինք մ'եղ կիսորինք կը կիս մը մ'այրիկ 0 զուսան ամսուն տաք որ մը մէջ միշտ կիսորինք կը կիսորինք մ'այրիկ ապառնի մը և կը հարցեն անոր, և Պարսկ հանգիստի մ'այրիկ ապառնի մը և կը հարցեն անոր, Մարգը պիտի արտէլի ինչներով զիւզացազաքի բայց եղին քանի ո՞ր մէջ պարտէզներու առաջ մ'այրիկ արտէլի ինչներով զիւզացազաքի մը և կը ցուցնէ պահանջանած տառ մէջը, առջեւը ինչներով այն ժեր կնոյլ կը ցուցնէ պահանջանած տառ մէջը :

Նը քահիմը պարուեզնիքէ և նեղ ձամբանիքէ անցությոց։  
Եթեր՝ ունարուն, սկսիած թեզի եթախտ ամեմ զառարա  
պարման, պարուն ներեցէք թէն թեզ խայտառեցին կը ըստ  
առաջ Մարգար աՅիկին որէն թեզի ոլժառութ կիթ իշխն բարի կը գ-  
րին աՅիկին եռ խայտառեցին եցայ, զնո՞ւ զարձգ թող յալուզի-  
կը պատասխանէն իրը թէ թիւրքերէն բարակ և բարձր սես յա-  
մերոց ըստի կազմէն թեզի ոլժառութ կիթ իշխն բարի կը գ-

Թեյրաքի և որ Մարտը Խաղթն զարդարու հայ մը Դաստիարա  
աշխարհից է՝ ի՞ր թիւյ ի ի կ՞ազ պատ զրկած պահանձ թիւր յի թիւն  
յեզարք կ'առաջը որ պազգալուն ալլը վերի էմայիլն վազըի  
խորե թիւն եյլն անպայտանեն տաեւար ըրած պահենց խու-  
յառ թեած ք համարէ:

Հիմք նպարտվածութեա առէն առեւուր ըրած առեն առանքը (իստորէ) զուած հան կ'ըրթիայ օր ցերեկով ։ Նպարտվածութեա քարտքը բարեկամ է երբ իր հանգին ճարդով խանութ զարմանալու ամ ։ Ա մէջիան կը առանած ին հնագանքի բար համար ։ (զուած իստորէյով կուղամ) իր պատասխանի ։ Տանիք բորդ պարան զանի մը զաւակներու տէք հայ կին մը ։ այս առաջինն անհարակ պէտք է ինչ առեւելի ։ յիշակը զարդ անք իր պատճառէ մարզու։

**Задесни рѣки, подъясни рѣки! да, бытъ рѣкъ! да, бытъ рѣкъ!**

— Կարծես թէ յաւանին բայց կոյք կը գտըհմէ մարզը։  
— Տիկին իրաւունք ունին առ լիանի որսույարանցոր,  
յանդիք յաւանին զիշեր մըն էր։ Կը ես ցու ձեւք խնդրեցի քեզ  
մին ենթակա առաջարար։ Համարի յայր գտըհմէ էի։

Աւելացնեցի մէջ, Սրբութիւն կերպու մը կը համաժի,  
եթիւնապարզ մանուշին անուր կանոնակին զինք կը հարցուի:

— Օրին բգ., այս կերպութիւն առէնք մէկ կանուանը մէկ համ-  
բայրի է կը պատահանձէ : այս ժամ որոնք որդի մէջամբն

<sup>1</sup> See, e.g., *U.S. v. Sandoval*, 100 F.3d 1250, 1255 (10th Cir. 1996) (“[T]he term ‘substantial’ is not defined in the statute.”).

Կինը մեռած և օթականութ տարեկան Ամերիկայի մարզ մը ,  
իր քաղաք հիմոց տարեկան երբասանդր տղանել կ'ըսէ ու  
ուժէ ք , ոյ առ ուստանայու տարբաժին մէջ եւ . Մրգարդ մը  
տեսաց ես . քննքը այնչափ ո եղանի հիմարութիւ շքեաց մըն է , ոչ  
քերք կապայ , յանքերք կիմարութիւ , ո ազերք խարսխան ; զբանը  
ները կեռասի պէս կարմիր , թաւուրը խենորի պէս կարմրակ , ըն-  
դանը կիմարաց պիտակի ուն , քիթը մանրակ նույն պէս , հասա-  
կը սասիրի պէս , մարմինը ձիւնի պէս ձերմակ , միան զիրուկ , ոյ-  
քաւն , սիրուն այնչափ հրապութիւ ոյ հրաւառակի կը նուռես : ունք  
իմէ պուն շառանու զոյն պատուոյ զոյս կ'երգնամ , ես կը փոր-  
հաշամ : առներ զայն :

Առաջ կ'եղի՛ ավերից պատճեն կհույսի բազ է մուռ ամսությունը այս բարեկարգի բարեկարգ պես, պարի ելքը՝

### 288.—USUAL PRACTICE.

Առաջին հաւաքարտիկուում թիւնը կորուցելով յիշմաք: Թէս  
զարնոց գիշեց խնձոր մը ՀՀ ՀԱՍՏԻՔ: բայց իր անդրածուելու պարունակութեան նշան  
մը ընտառեիքին մէկ անհնակ ուստիթիւն կը պատճեան: Եւ այս անհնակութեան մը պատճեանուց— բայց  
այս խորհութեան որ միջացուք մը պատճեանին յիշմաքունց— բայց  
մարդու մը զարմանածութեան ամուրութեան իրենց աղջ ականակործեան: մէկը  
պայմանագրայի առանձին պատճեանուկուած է իրանդաւնց մը կը մացնի:

Հիւանցը կը պատճեան: որ աղջ ականց պինը ևս է իրանդաւնց  
պատճեանուած: Անունուերը հիւանդաւնցին անորդն գրիչին իրենց  
ցագ կուղայ ու ականց: Եւս ականդեցը ու հիւանցը իր աղջ ականձն  
առաջ բառիք: կը պահանջի Տէ՛ք բարիչուաց ուստինասուաց այս մարդու մը-  
տային անհնակ առանձիւն մը առանձնաւուած է բարիչուի որպայն միեր  
բառարանը ընդունեից ենային առ այս ականց ով պատճեանը:

Տարբիութեանցը եւ ի՞նչ մէն այց այս երիտասարդու կու ան-  
դանք շնորհացացած ինքը խոսի միասնակարգութեան պահուած ու այս  
Այս արք: Տարբիութեանցը եւ շնորհինքն էսպիշին կը պահին, այժ-  
մագի պազարին և այնուագի հանդարու որպային ացիցն կը դայ համաց-  
ուայի որ խոր ինքը երանեց (Ե՞ս ինչ զինք հին արդուու աղջ ականց,  
այս խորզաթիւրումէն զայտացած զայրացիւս թնօն մը կը խոսի  
ու խորին Եւս, և նու զայրացիւս բայց առաջ մարդը: իրու երանեց

Հիւանդանց կ'ասել խոհ իմնով կը թողար ոք զործին երմայ:

Երեկոյին երր խենցը տռն կը վերապառնայ, անեցիք կը զարժանան թէ ինչ-ու հիմանդրանց չթաց .— աերք պատճառը կը հարցնեն անոր ան կ'սուշ:

— Իրը հետեւ մեր ազգականը հիշանդառանց պրի որ առելի խելօքնայ առանց իր զինակին նայելու զիս հան տարած էր որ զիս հան թագու կ'ըսէ :

Դաստի և ազգականելոր կը խռովհրդակցին, և առանձիւ ոք խռովհրդակցին հետապնդող կրթին այն հրանգանոցին տեսարինութիւնն կը գիտին, և խնդիրը բա մը Հայոց-աշակե խելօք մարզը կ'այտանի և պատուի համ կը զնուի ոք զարժանի:

Հայրացիքսը թիւնը նիւ ամպութիւն մրէ է, ան ու բարեցա-  
րտնու մրէ կ'առաջայտուի, բայց զիսցը ու այն ձևով մրէ խենի է,  
խենի ու դրա՞ւ ծանրացար մարդիկ զան խենից են կը դնէն:

289 — MELISSA HANLEY

Օր մը Ապագան կը կանչաք Այնիւողի թաքրք երեսեցնեցած մէկ համախմբավան՝ իր սրարանութիւն և զատրանիւսութիւններով զանուց խեղացնելու և զրոյեցնելու։ Թէրուոքի խռափկցութեան շրջանին, Ներկաներին զիտակած նօն մը կ'առաջարիէ որ Ապագան թազ հայացէ յիստն որ պահեցազաթիւն բնագետուուն հասցէն։

Ներկաները իրաւունք կուտան Ազգայիշին՝ արմարացոյն պատասխանին, և պահանջան հօնան՝ իր անողոքի առաջարկին համար ամսապատճեալ եր մաս ներկաներուն առնեա:

Անյիկ խոսք եւ կիզաք զբարձր եւ կը պարզածի յի թիգ տեսան, ամենի պահանջութեան պահի մէջ զի առաջ գալու պիտի:

## 290.—ՄԱՐԴԱՅԱՆԱՆԻ ՄՀ ԱՆԵԼՄԻՇ

Դամակոսի մէջ, ժահեմատիան խեղանգամ և հիւանդիան ազգաւու մը՝ լրիւով պարմաթիւն կը խնդրէ բարեգարծ անձերէ որ կարենայ ինքոնիցը ապրեցնելու կը բախէ մահետական հարաւայի մը գուռուց, և կ'ազերտէ պարմաթիւն մը։ Տան աէրը երրորդ յարկին պաշտպամը կ'ելլէ, և կը պատոյ բարձր ձայնամ՝ ամսամաժէտ, ըստ Անժելային; այս ալ թող ըստ Ալեքսին, Ալին ոլ թող խասի գունապան Վելիին, այս ալ մուրացկանին՝ Անտոնան թող առյ քեզու և զրկեցէք զինքը։

Անզն մուրացկանը որ զայտ կը լսէ, զեզի զեր նայերաց և երկու թեևերը տարածելով մէծահարուսաց կ'անիժէ<sup>1</sup> ուն զ հազրեթի նուռ, խանէ հազրեթի Մահային; այն ալ թող խասի մէր մորդարին հազրեթի Մահամմէտին, ան ալ թող խնդրէ Աստամմէտէ որ հազէաւ Գարրիէլ հրեշտակը շատով զայ, հազին առնէ առ անզութ հորուստին որ ինձ զես խեղձերուն կը զլանայ իր ուզանեն թափթիւնք փշրանքները։

Քառասունուն ողին մարդու ամենանույրական պատճեռ նորին է։

## 291.—ԱՂԹԱՑ ՄՀ ԱՂԹԱՑԻ ՄՀ ԱԿԴԵՅՈՅՅ ԿԸՆԱՅ

Մերուկ ազգաւու մը, զորեելու անկարու զինքը հոգացող զաւանի մը, և պաշտպան մըն ալ շահենեարաց կ'ուսիսափ չըիւլով մուրարէ բարեւորիւն անձերը տառած ոզորմաթիւներով ուզրից։

Օր մը տօմրոջ թազ մը կը պատի բառապար ազնաթիւնուն մը չկրնար զանուց ։ Շազմանզամ ընտանիքի տէր ազգատի, մը առանց կը մոնէ, սրուն զաւակերը կը մը կուշտ կէս մը անութի կ'ըլլան։ Երբ պորմաթիւն մը կը խնդրէ ։ Ծասափիցին հայրը, կը խզնու ձերակին, անոր պահելու միջոց մը շահենեարան լսու կը ցաւի, և կ'ըսէ անոր ։ Աշաւուսացէք արիւցի թերուկ կը խզնամ պիճակից ։ Կ'ըսէ անոր ։ Աշաւուսացէք ի օրինակի չէմ, կ'առաջնարգուր զին զայանելոց վեց պահելու ի օրինակի չէմ, կ'առաջնարգուր զին զայանելոց հարաւաս պարցիւս զառու, կորելի է անուցմէ ոզնութիւն մը կը զամեւքի։

Ենքուկը երբ հարաւային զառու կը բախէ, ի՞նչ առանէ . . . ընզարձակ բակ մը, ծազկանցներով պանոզարցաւու, շուրջը նոխ սենակներով սրուն առնելու բաց սրահի մը մէջ, մուշտակներու պայտած ծերուկ մը իր տասը տարեկան թառնիքին կերպելու կը կերցնէ։ Անզն գուցքիկը հազ, խեղանգամ, ալքերը չի և անձնահի գիշ մըուն զբախուր բայց անզն զայանելու ի օրինակի չէմ, կ'առաջնարգուր զին զայանելոց հարաւաս պարցիւս զառու, կորելի է անուցմէ ոզնութիւն մը կը զամեւքի պապուկին պիճակուած կը։

Առաջարկի մերժմանը կը մասնաւո՞ւնաց և կը խոզրէ առեւ-  
աշխան որբնազնութեալքը առաջապնդուն գույք մը իրեն չարհէ :  
Հարաւան մերժմայ՝ չափեն առելքի զայրացիուն թանը մը ...  
աֆան զործից այսկերպահութեալքը թառօթիքին համար զատաքառար-  
ւած են : Առաջանամ թագ առաջ քեզի , առաջիր ոզորմաթիւն չանիւն  
կը բարձր առաջ առաջ :

Digitized by Google 2021-11-09 07 02 51

Մարզու մը զործերը անյաջոց կ'երթուն ի՞նչ զործի որ ձեռ-  
նորդիք Տէղին անյաջոց կ'ելլիք ։ Խեցը շատ միամբ ուստի մէկը, իրենց  
առն առնիքը կ'ելլիք, ևս ձեռքերը տարածելով կ'աղօմէն ։ և Առ-  
տառամէն յիսուն անկի կը խնդրեմ, խնդրանքը հինգ ատար - մինչեւ  
մէկ անկիի կը զեղզէ, եթր ան աղ ձեռքը շահցնիք յաւառհաս վար-  
իշած առնեն, զիչոց սպասիկ հոգին քանի մը մէկի անցին կը քը-  
ռել և երեսի վրայ դեռինը կը փռաւի ։ Դրանիւր կը պատախ, ըի-  
թէնարիսն կը - զազէ, մարմինին անկորինը կը ցավի յախութին ։  
Մարզը այս պիճակով նույն թեևերը տարածելով, առ առ առ ու ու

Առաջնար Մարտարա Գոզան Աղյուս անձնագիր հարաբեկում մը կ'էց-  
ի Արք, Վահկայ, Հանք և շրջակայ, քաղաքերան Ժրայ. 1750  
թուականներան Արքական Առաջապահութէնը ունար քայլուա-  
և քերին մէջ Արարականները իրենց արքականին մէջ բանապետը  
ամէն ինչ կ'Էլլուն:

Այս թուականներան Հանք հայրը ընդհանրապէս արդաւա-  
րայի, այս և աշխարհաբար հազիւներ կ'ըլլան: ամէն ընաւանիք քանի  
մը հարթար ու այս և աշխար և կազիք պահանան և պահան ի իրենց  
պահանազաքին շարքը վեճութքուն: Անարականայրութքուն մէջ կ'ը-  
րութանանեն:

Գոզան ազգուն, այս Հանքեցի ընաւանիքներան իրենց հարթա-  
րայի թուականներ առարկան մէնարեցի թազի տարը մը կ'արարէ:  
և անունը կը զնարեն զայն: Տարի Տարերը հարթականաց պահանա-  
նեն: ոյ կը զյուկույ ոյուն տարըց զանձնուք Հանքեցիք այս  
տարքը շատ առանձներով առանձին մաս մը շազեւ տար առարեցի:  
անենք պայտին պատրի պահանաց մէկ թազի տարքի մասն ըստը-  
զայտանան: ձեռ նաև այս կը զարեն: Առ պարապան Հայրեան  
այս կ'ընաւածքն կ'երթայ Գոզան ուղիւն կ'իմացնէ յիշ հայրէր  
կ'ըմբառանան, որաշատն յուղի անտրքը զնարեց շապեցին: այս էն

Պէտք չափեն առելի զայրացուն: կ'որոշ անուց կ'եմ անզ ամի  
զայրացի երբ անոնք կը լսեն էնիդ տանց հազի անոր կը ներիս-  
յանան: անունը զետ իրենց թուականներ անուր չափարեան: Գոզան  
Ոզգուն զանձն առանձնան: բարեկաթենէն մնայիւրուտ Արքուն: կը ան-  
ու բաց կարուն: նասան բազացին զայտ ճանիք էկան ակիւ-  
զայրացի զ'աւք Անզի մ'նէ կը կարծէն: մնայտ որոշառած թազի  
տարքը չզնարեցի ք: կ'աւզէ ոյ բանիք մը հարթար հիմառըն-  
բազի անը հասերը թայրի նաման ու էնզի շոր հոգի պարագանեցնեմ:  
ձեզ կը զարպեմ: կ'աշխացնեմ: բանուած պի: անձ առաջ անուց անուց:

Անուց ամէնը մէկնեն: — Աւայ ձեռքերք անժբարենց չ յիշ:  
զիւմբույ հասկցուցեր էն և մնաք մ'է թէ առանքը անոյ շենք անզի,  
այս մ'է թէ եւ անուք հարցներան թէ մէկ զնարեցիք թազը կարուն  
զնարեցիք թէ հայան: ու Այս ոյ կը յուն պէտք լարիսթնուն ի իշան:  
— ան թէ ան զայտ կարառը հարցացն ք: մէարքը ն'չ զայտը ք: ու այս ան-  
այտուքը ընթէք կ'ընէ ու ան այս ան ան:

Անուց անուց: — Գոզան պէտքի պատճեն և եղբարտ կը պէտքանան:  
բանեց անզը և իրարա հետու կը պէտքի թէ անուն անքաններան:  
թիւն ըրբինք փափառան մէն բանապարտի թազը զնողի եր անոր ու հարա-  
զը հայան իւղի զնարանի անտրքը ի կ'ան մեզին կ'ըսնի: անուց

## 294 — ՄԻԶԱՎ. ԿՈՐԻ. (ԹԵՇՅԱԲԻ) ԱՆԴԻՔԸ.

Դամակասի մէջ բարեկեցի անեւոր հայ ընտանիք մը կը զանաբի, որուն արկինց Պոյտեցի, իսկ ինքը նիշինեցի է։ Պոյտեցիք ձաւորով կերակութենք պատրաստեց մէջ զբուծե և մէջ ալ կը դորժածեն զնդիակառակը Կիլիկեցի հոյքին ու ընդհանրագետ բրինձավ կերակութ քիչ կը պատրաստեն, միշտ ձաւորով կերակութենք ու ամեր կը սիրեն։ Նաև միշտով կորոց Կիլիկեցիներուն չուս սիրու կերակութին է։

Կիլիկեցի այս ունեւոր հայր վերցիշեալ կերակութիք շատ սիրելուն և ամորդակազ ունելուն՝ իր Պոյտեցի արկինց զայն պատրաստել կը ուրվեցնե։ և զրեթէ ամէն կերակի նոյն կերակութին պատրաստաթիւնը անկից կը պահանջնէ։ Կիլիկեցի հայ արկինները երբ միաց, հաւարը, համեմը և հասանչեզնից զնուի, սիրոյած ար զայն պատրաստել հանայք կ'զգան իրենց բնաւոնիքին անզամներուն ախորժելի կերակութ մը կերցներու համար։

Մինչզեռ վերցիշեալ Պոյտեցի արկինց և ըր ամսաբնը միա չոփ կը ուզէ։ զայն պատրաստելու նեղութենէն քաշանիք կը ամսաբնին կ'առապիկ ։ Պոյտեցի, երբ մինչզ կը ուզ պատրաստեմ կը յազնիմ, կը ակարանամ, ոյտ կը պակսի, մինչզեռ զայն ուստից կ'առապիկ, ինձմէ ոյտ կ'ելլէ քեզի կ'անցնի։ Առաջի խնայք զիս, զայն պատրաստելու ձանձրայթը ինձմէ մի ուստից կը զայն։

Ընտանիքն բարեկարանն և հոնկուս քանի նախար ամսաբնին եւ կերպար եւ կերպար գունոց և անձնութ ըլլուր և ի խռուս հոնկուս խրկան շիստ թիստինի մը առնելի այս կը պահանջնէ, ոյտ անձնութ ըլլուր։

## 295. — ՄԱՐՄԱ. ԶՈՒԱԶԵԴ. ԿԱՅՐԱԱՅՏՈՒՅ.

Առանոց Հայուսաններ զանքերին մէկուն զանահայր եօյիկաց պայք զանեւցաւ մէտի մատին զանքին ներս մէտրանութենն համար ինստապահանի կը զանահայր։

Հայ զանքին մէջ կը զանահայր քիչ մը աշխարհիկ զարգացեալ մը որ ողուհացի եաթի շարաթիներուն զանեցողութիւնը ներս էի զաներ, նա զազտազոզի մատակայ հայ զբազին միս, հակիմ թաղ զներայ զանենք իր բուցին մէջ առանձնին կ'եփէ ու կ'ուտէ։ Խազին և խրազան միաբն հասը զանքին մթեղորդաց լիցինաւան մէտաքանակիցները անոր այս պիտակին անզենէ, իմաց կատան զանահայր, և ան զայն իր ներկայաթենն քերել ասոյավ կը խրատէ որ պահէ պահէ և քոր զայթակաթիւն ըլլուր իր միարանակիցներան։

Յանցաւոր վարդապետը կը խռատենայ յիշ ույսէ այն անսակ փորձութեան մէջ չի յնալ։ Կ'անցնի երկու շորաբ, վարդապետը վարժուեր է, խւզու, մոտ կերակութեներ ուտել, չի կը ար հանցութել։

Օք մը ան իր անտակին վրայ տառը, տառնը հինգ մամեր անկերազ կը զաւէ և անոնց վրայ, հաւկիթներազ ձևազեզ մը պարաւանելով անուշ կ'ընէ։ Միարանակիցներէ այս որ կը տեսնեն կը դին կը անզեկացնեն վանահօր։

Յանցաւոր վարդապետը վանահօր առջեւ ամօթագարտ մը նարազ — սըրբազ հայր, խռամնազանցութեան համար յանցաւորը եւ չեմ, ստանեան զիս փորձութեան մէջ ձգեցն կ'ըսէ։

Նոյն պահուն ստանեան մարմին տառէ կը խօսի — Անիքն իի վանահօր՝ վարդապետը զիս կը զրպարտէ, թէեւ ես ամէն անսկ խարերայութիւններազ մարգիկը փորձութեան մէջ կը ձգեմ, բայց մինչեւ հիմա պահքը ուտելու համար, սեճ մէկը փորձած չեմ մամերու ջերմութիւնով ձևազեզ պատրաստել տարու, այդ գույն միարանակից վարդապետը ինձմէ այ անչի վարդակուրդի փըրթու, այս կերպ ստանեկաթիւն խորհնովո կ'ըսէ։

Վանահօրը՝ շորաբ մը իր խռացին մէջ վակուելով սազմու քաղելու և արայիքարելու պատրիք կուտայ ու կը զրկի։

### ՀՅՈՒ — ՀԵՑԱՊՆԴԱԽՈՅ. ԳԱՅԻԸ.

Զմբան, զայլերը խռացին կը չը լազարիին և աւելի կտազուն ուժուով կ'ըլլան, բայց տամակին զայլ մը համարեակութիւն չանեար մարգու վրայ յարձակելու։

Գիշեր մը, զիւզի մը հօսքին վրայ զայլ մը կը յարձակի և քանի մը սէխարենքը կը յաշտէ անխօնայ, Հօսքն աներերը, երկու քանի մը սէխարենքը կը յաշտէ անխօնայ, Հօսքն այ զինուած ըն ու ձոր վնտառուքի կ'եղին, անոր որդի զանկը, և տեղն ու տեղը զայլ սպանենէլ։

Անոներու մէջ խռովով մը կը տեսնեն, և կենզանիին հետքերէն կ'նիմիազըն թէ այն տեղն է անոր որդիը քանի մը հեռաց զէնք պարզելէ զերջ, իրենցմէ մէկը ներս կը մոնէ։

Նոյն պահուն զայլը վերազարձած կ'ըլլայ իր որդի, զրոք մարգը մայոի մը ետեւ կը պահուըսի, տեղոր խռովովնեն ներս մը լուտած պահուն պոչէն ամուսը մը բանած զեռիս ես կը քաշէ իր բուտած որժանիքը, կենդանին փոխանակ ես զանալու, չորս սաքերուիք լոր ոյժանիքը, կենդանին փոխանակ ես զանալու, չորս սաքերուիք լոր ոյժանիքը, զեռիս մէջի մարգը ներսէն եղբարը կը պատայ — «Եղբարը նէ»։ Առանցին մէջի մարգը ներսէն եղբարը կը պատայ — «Եղբարը նէ»։ Ենչանեզի կը մէկանիք ներսը։ Դաքրին եղբարյանցի մի հաներ, չնչանեզի կը մէկանիք ներսը։ Դաքրին եղբարյանցի մի հաներ, չնչանեզի կը մէկանիք ներսը։ Եթէ ներս մտնող զայլին պոքը — «Ենչան գույն ել, անապարէ»։ Եթէ ներս մտնող զայլին պոքը — «Ենչան գույն ել, անապարէ»։

Եւ թողում, յականին գուշին այն առօնն պրատի ելլին . . . , ի՞րա՞ :

Դրաբ մարդը շատամ առարձնանկար էր պարզ և ուշին ո՛վ այլ, և կը սպանեմ զայն անզին և երես եղաւայրենի է՛ւ զա այն և մշտանի պատմ պրատիւամբ տառեւրու և, ունից անվան պրատիւան նորմ նորին ենքին և, ըստիրու չի եր ռասայն կուռուած կ'ըրա:

### 207. — ԱՆԱԿԱՆԱ. ԳՈՐԾՈՒՅԻՒԽԻՆՆԵՐ

Պատմայի Աալիքաներին Ապուսաշխա իր նմային պրայ բազ բազմած իր պարատական շքախումբով քաջաքին մեջ կը չը լուզայի : Իր բարձրատիւան գուշաներին մէկնած ապրանքին ուստիւն անցած պահանձ երբ նու կը անզեկանայ զահակային զ առաջաք անցըք, իրեն երախատացիսկան պարագանելութիւն իր մեջ է՛տ, իր ապրանքին գրան տանիւը բարեւի կենայ և զահակային չեսրէքին արժանանայ:

Օրեւար գուշան՝ զիմազիւազ անձանի, մարմինազ զէր, կեցուած քայլ ազեզ, պրատաց էնկ մը կ'ըւսոյ :

Երբ նու զուուր մէկներ բանարազ, կը անկայ բայց չի կենայ, զահակային ձին զինք անձանքուն կը իրաւի : Քի: կը մեայ որ արքան վար իշեայ, բայց անուր պատմած քանիւու թ'ազը զիլուն զար իշեարի, կը զբարի, կ'երթեայ ցեխաւ քարի յնկին մը մեջ կը միցնի :

Նախապայտընու զահակայի գուշային բարեւի կենարազ, իր ձին խրաչեցները և թագին զիլուն իշեարը պատմ առ իմ մը (ուղարքու) չուպերազ, կը հրամայի որ գուշան անուիլապէ զիլուուանի առանց այլեւայի :

Մահուան պատապարանած գուշան՝ նորի ուսնան որաբ մուրմացմազ մը զահակային կը պատապանէ — անէր արքայ, այս առաւու մէ թէ իս բարձեւի իշեարու անզանան (ուղարքու) և եզեր, այլ բայ չը լիպապայիրը՝ որ ինձի որևս պետապնեան պատակար պաշանեայի մը զիլուուանմազ՝ մէկն վես պիտի կը է ան, և ին բազմանձար ընտանեիքու ալ իրեն պաշապան եոր կորաւառազը, որբ և զժքիւա պիտի մնան, . . . :

Գուշային այս որամարտենական առարկութեան պրայ՝ զահակայը անդրագաւանազ իր հապնեաց տառած զիլուուան և բամանին անունզի և սխալ բըլարան՝ յետ կաշամ կ'ընէ և ներում կը չեսրէ անորտ :

Անհանձնուա, բնամիններու և ազգերու մէջ, զիլուուան պատմուա նախապատուամբ անմեր, և պիտարիններ խոզում և, որովութիւնը պուսայի այս կը փառէ :

## 298. — ԱՆԳԼԻԱՆ ՊԼՅՈՒՆԻԺԻՇԻ

Եղերեկցիք ընտանիք մը հարմագու աղջիկ մը կ'առնենայ: Ամբան ցաւրտ պիչեր մը հայ երիտասարդ մը իր ծնողաց հետ, վերացիւնոյ ընտանիքին առնեց: աղջիկնեսի համար նիշը կուզան:

Սրիւրդին ձնող քը անոր կ'ապօպքեն որ միւս սենեակը կրակարանին մասը նախ որ երեսները կարմրի, երբ իրենք խոցնեն անոր՝ լուր, ուստի և կամ ունետ քան մը կրամցնելոց հիւրերուն կարմրած երեսով անոնց առջեց ներկայանայ: որ շնորհարի, և համակրեկի երեսնոյ: թէ երիտասարդին, և թէ անոր ձնողներուն:

Հիւրերուն նոտիլը և որբարիք իստակցութիւնը կ'երկարի, նոյն պահուն օրիսրգին ձնող քը իրենց աղջիկն, ունէ կրաման և առջարկ մը չեն բերեր հիւրերը մեծարելու համար:

Տղիս օրիսրգը իր զանուած սենեակը առանձնութենէ կը ձաւելանայ, և թէ իր ձեռքը ինձրող երիտասարդը և անոր ձնողը անունելու մասինքին տարուած՝ անսկնիկարուին իր զանուած սենեակին՝ կազու ու կոպիտ ձայնով մը՝ օմայրիկ երեսներու կարմրեցն, ևս ոչ ձեր քաջը գործ կարու կը պատայ բարձր ձայնով մը:

Հիւրերը իրենց անուններք որբարգին՝ ինչ անուակ բարի հասպի մը ըլլուրը համբնուով իրեւ այս ընտանիքը այցելած կ'ըլլուրն ու առաջ աղջիկների իրաւու բանալու անկից կը բամենուին կ'երեւան յարդան քոյ մաք բարով ըսկըզ:

Առանք կ'ըսէ օլլուր մը կրիել ընտանիք մը կրիել և, յուկ սովոր մը կրիել ապա մը կրիել բանի և: Կուտան սենեին կրու բիւ ունիւրունէ և:

## 299. — ԱԽՎԵԴԻՇ ՋԱՐԱԿԱՇ ԱԶԿԱՄԻՇ:

Առանք հայ թագաւորներին մէկը՝ ժառանած իր իշխանութեան լինաւշխարիը շրջադայած պահուն, յիրան մը կողին հայ պիւրի մը մասը մայրիկ մը շատքին առկ սրինոց նուազող հովիրի մը կը հանգիստի:

Արքային հովիրին հետ խասակցաւթեան նիշը՝ կենդանիներուն ուզեղին շարք կը գտանայ: Մենք դիմենք որ կենդանիները մարգերած որևէ բանականաթիւն չունին, բայց ուզեղ ունին, և բնազգավ կը կառավարուին: Եթէ կենդանիի մը ուզեղը հանուի իր պիւրին, ան անշարժութեան կը գտանակարառուի, չի մեռիր, բայց չի կրնար շարժի և գտանայ: Բնուած անզը կը մեայ:

Վերոյիշեալ նիշիթի մասին սրբային և հովիրին միջն զիւնաւութիւնը բռնուն հանգանանք մը կը ստանայ, և Հովիրը կը պիւր որ իր օրինոցը նուազելով, ոչխարժերը ուզած ուզղութեամբ կրնայ շարժիւ տաւ անոնց ուզեղին բնադրավը:

Արքան կը խնդրէ անկից «որ իր ըստեց փաստէ գործնականապէս» Հազիւը սրինջը իր լրիներուն մասեցացած երբ կը նշագէ, յսեցը մակազած ովաբրները յարժման կ'ոկոյն գեղի մատկայ զետակը ջուր խմելու, երբ անոնք զետեղը կը մասնան, հաջիւն ուրիշ մէկ եղանակավը անոնք առաջ ջուր խմելու կը զերագառնան իրենց անզերը: Երբ արքան կ'առարկէ թէ ոչխարիներին մէկը չնազանզեցած իր «բինդի» ձայնին և յամանելով մաս հնու ջուր խմելով: Հազիւը — Տէ՛ր արքայ անշաւը այն ոչխարը ողիու չունի, եթէ ունենար պէտք էր միաներուն ոչ ոչերագառնար:

Երբ այն ոչխարը կը մորթուի, կը անսեռուի «որ ուզեցը ախտավարած է, և չորցած» երբ միւս ոչխարները կ'երթան անոնցէ քրաելով դաշած է, բայց ուզեղ չանձնայուն մնացան է հու:

Աշխարհին մէջ ուշադի օսա մարդի կրոն ոռնից ուղիղները ո՛չ թէ միայն չորցած են, այլ իրենց բանականութիւնը նաևացած է, անոնք կենդանիներն այ վար դասակարգ մքն են, ոռնին ո՛չ նաևառարիւն, ո՛չ արգարութիւն են. ո՛չ այ իրաւուն կը նաևնան, անոնց ուղիղները չորցած են:

### 300 — ԽԵԼԱԴԱՐԱՄ ՀԱՅ ԶԻՆՈՒՈՒԾ

Յորանական կառավարութիւնը իր պետութեան քաղաքամական և զինուուրական գմանարին խնդիրները կարգադրելու պարագային անոնք առաջ քչելու, համար լէմէնենէր անոնչնով զաւս օսարագաններէ կազմուած բանակ մը կը պահէր:

Խոյն բանակին զինուուրիները կը բազկանային ամէն ոզգի ուցեղէ անուսած՝ զատարկապրաններէ, արկածախնդիրներէ, ծոյլուրէ, անզգաններէ, արբեցողներէ և խազամուզ անոսակներէ, մէկ խռոքով աննկարազիր անզութէ երիսասարգներէ:

Հայ երխասարգ մըն այ Խոյն բանակին մէկ ծառայելու համար կը զինուուրագրայի: Երկրորդ համաշխարհային պատերազմին, Հիմիւրական զերժան բանակներուն ներանայի վրայ ներխուժելուն, առաջին անդամ այս լէմէնենէր ստարներէ կազմուած բանակը կը քւայի ճակատամարտի անենախտակառուր մէկ վայրը որուն մէկ կը զանուբ մէր հայ զինուուրը, նա չորաչար կերպով զինուն կը զիրաւորածի, ոչ թէ պարզ կը զիրաւորուի, այլ զանկահըրը կը չափացաւուի քառասուն կառու եղած՝ զործագութեան ենթարկութին՝ թէեւ չի մեռնիր, բայց կը իներազարի:

Երբ իրեն այս անքազմալի վիճակի մասին կը խոսուի, այս իրացած մարզը շատ խելացի կերպով կ'արտաքայաւուի:

— ուստ նոր չինուուրացայ, այլ լէմէնենէրի բանակին կամաւոր զինուուրազբառած առենու, արդէն խենց էի՛ «որ ուրիշներ չանուն:

համար աշխատելու և մինչեւ իսկ կեանքու զաներու համար ծախ-  
ռեցայ, այն առեն եռ յիմարանց ապրունելիք խելազար մը լն էիլ:

### 301. — ԶԵՅԹՈՒԻՆՅԻՆԵՐՈՒԻՆԸ ՎԱՀԱՌԱԼՆՈՒԹԻՒՆԸ

Իսկ մը ջորելպան ԶԵՅԹՈՒԱՆԵՐՈՒԻՆՔ՝ իրենց յեսերուն ար-  
տագրութը՝ տախտակինք՝ բերացացած իրենց ջորիներուն՝ կը առնին  
ծախուլու Մարտի: Մախոնի չենիմարկանելու համար, իրենց ջորի-  
ներովը իջեւանելու անդ մը կը խորհին, իրենց համբան չար-  
եական միջոցին թիր ու գետ՝ վիճաբանութենէ մը վերի անոնցմէ  
մէկը կ'առաջարկէ իջեւանիլ, Մարտի երեսելի թիւրքերէն Գաոր  
Զատէ Ահմէտ ողէյին հիւրանցը:

Այս առաջարկը ամենառն կողմէ նպատակայարժար կը անս-  
նուի, անոնք իրենց առիւտակները ծախունէ վերի, վերայիշեալ  
թիւրքին հիւրանցը կ'իջեւանին, հան կ'ուտեն կը խօնին, իրենց  
ջորիներուն զարի և յարդ ու կը առնի, այս կերպ հիւրերը հիւ-  
րասիրել՝ նին արեւելեան ազգերուն հայ թէ թիւրք մհծանցուաս-  
ներուն և իշխանեներուն բարի առզորութիւնն էր:

Ահմէտ ողէյ հետեւեալ որ առառն իր հիւրերը բարեւերէ  
վերի անոնց սրբիւանեթիւնը կը հարցնի: ԶԵՅԹՈՒԱՆԵՐՈՒԻՆՔՆ մէկը  
անոր պատասխանելով հանձնի երեսեալու համար — «Պէյ է փէնոյի  
այս զինէր երազ մը անսոյ ձեր վրայն: — Ախէր ըլլայ, յաւամ  
թէ յաւ բան մըն է անսածգ, եթէ յաւ բան մըն է, իս կողմէն  
նուէր այ կը ստանացն:

— Պէյ է փէնոյի երազին մէկ անսոյ որ զո՞ւք Մէքքէ սիխ-  
ար ողբար երթաք եզեր քեզի ներժակ ձիւնի ողէս նեսոյ ձի մը  
ներկայացուցին և զո՞ւք անոր վրայ առօք փառաք հեծներու հա-  
մար սոքերնիդ առանցահին անցուցած զեռ վրան չեծած՝ ար-  
թիւցայ երազին շարաւակութիւնը չկրցայ անսելով կ'ըսէ:

Ահմէտ ողէյ այս որ կը լսէ, կը հրանտի — Անյաշափն այ  
յաւ է, ինչպայտ Մէքքէ սիխոյի կ'երթամ ձի հեծածն կ'ըսէ, ուրա-  
խութիւնէն ԶԵՅԹՈՒԱՆԵՐՈՒԻՆՔՆ վերակութիւն վերի ուստի կը հրամցնէ,  
և անոնց մէյժմէկ հաս վեց գահեկանոց արծաթ զրամ նուէրներ  
կու առյ և նամբայ կը զինէ:

ԶԵՅԹՈՒԱՆԵՐՈՒԻՆՔՆ իրենց հայրենիքը վերացարկին ամբողջ  
համբան անեւողաւթեան իրենց երազուած ընկերունը զառնիը կ'ար-  
գակին ըսկորդ թէ — սինչուն զո՞ւն երազիդ մէկ Ահմէտ ողէյին  
ներկայացուած ձիւն առաջանցակին անցուած թիւզուցիր անոր սոքը  
փոխանոնի զայն ձիւն յամակին առօք փառաք նասեցնելու, ու  
մէկին արթիւցայք, առնիի յաւ չէ՞ր ըլլայ ձիւն վրայ հեծցնելիր,  
և զէպի Մէքքէ երթալու համբան զնէիր զայն. կիմա ամէն մէկ-

կերպիս գոյացնեակ զեց զանեկան նուէր ընդունելու քռակ զանեկան արքինքն մէջ մէկ մէկաւ արտօնի պրած նուէր կը սահմայինք:

Անդն երազատես իրենց ընկերու անոնց հետքն զայտարա կը պրժի առարկելով թէ նեքը շատարեցաւ, կիսաս թողուց երազը ձախուերութիւնը ուշ հասկցաւ, բայց առիթը գոյաց՝ էք:

Ծանօթայր իրենը որդիուակի և՛ Խարու վիճուի բայրու և, իր գուռն ամեն նունու սահմանալու չկ:

### 302. — ԹԻՒՐԻՒՐ. ՄՇ. ՀԱՄԲՈՅԻՆԻՌ:

Թիւրի մը հայու մը կը հարցնէ թէ ո՞ր ազգին զաւակները արքայութեան արժանի են: Նու անձրես, ես չեմ զիսէր մէր կրտսապետին հարցնեմ, քեզի պատասխան մը կը բերեմ, կ'ըսէ: Արովնեան եթէ ըսէ, հայերը արժանի են արքայութեան մուկանանգ թիւրիքն կազմէ պիտի անարգուի և մինչեւ խոյ չարտար պիտի խուսանզուի: Թիւրիքը արժանի են արքայութեան ըսէ ու ինքը չ'ազեր: Դիմէ, և բայ համազուած է որ թիւրիքը ո՞չ թէ արքայութեան արժանի են ոյլ իրենց արիւնենեղ և զայտարարայ նկարագրին ու արարյներուն համար գույխքին ու արտա նի չեն:

Պահի մը չարաբի կ'անցնի. Խոյն թիւրիքը իր պրացի հայուն սկիցը չի մազուր — «ի՞նչ ըրիք, հարցուցի՞ր ձեր կրտսապետին»:

— Այս, հարցուցի, նու թիւ ըստ թէ ասը մը երնշատկներու միջնորդ երազիւ մէջ երկինք առաւեցայ, ևս պատահ միջնորդի համարի զարգարուած խոշոր սրանի մը հանգիսկեցայ, երբ զիս պատացնոց հրեշտակին հարցուցի թէ ո՞ր ազգին կը պատկանի ոյս սրանի նու թիւ բացարեց թէ առյու սրանը թիւրիքը յատկացաւած սրանենքը, հինգան և մաշան էին, որովհետեւ անձեռ մէ շատերը արքայութեան սրհնամիթիւներուն արժանի ազգեր եղան են: Նու հայերուն նախահայրերը պատրասին մէջ տեսայ, Աստածոյ սիրելի իրենց եւտեղող հաւատացեալ զաւակներով բանուն՝ այս երազին եղբակացութիւնը բազ թիւրիքը խիստ կը զայրանայ, բաւանքներ կը անզացնէ նորուն զիստան և կը զանակնե զայտ: Հայը զայտացն իրեն արևած նախասինքն և զանակնեամբ կույինէն, ովհա՞ որ բնենականորպէս գանակեցիր ոյս զայտ և քեզի պէս զայրագ և բարբարաց կենցազ անձնող թիւրիքը պարզ ազգի զայտաբին սրհնամիթիւնը և մատքը զայտիւիք արարունենեց և կը զայտ էնդ էնդ իշխան ինձնէ անդուիդ և անդուիդ մարզ: Թէ ո իմ ուիքը

անիմեալ ըլլուս գումա, և քո՞ւ ազգայ կ'ըստ խեղճ հայր:

Անձնի կրօնին ևս ուզբէ՝ ունիանուիր արծունի ևն նախկինուայ կիւնունի առնուարքան լուսափաց հաւասարի կեանմին ևս վայերումին, ունձնի ու ուսուի բարի, նուզու խանուն, յիզուայ մանու ևս Արդարացիւսի անբարուիր ևս պարակիւն ևն:

### ԱՅՆ ՄԵԴ ԱԽԱԳԱ ԱԽԱ-ՐՃ ԽԵՂԱՐԱ

Միրիւյ մաս Միշարա Խազը յըջանիք քիւրտուրէն մէկէ՛ իրենց զանուանած զբուզին, և չըջանիք յէնոներէն զառ աւրիչ աւել մը: Հանունաց ոյր մարզը առաջին անցում Հարէոյ քառ արք կ'երիւ: Նա այս մէկն ցազքին չուկաները յըջագայուն պահանձն յափառելուած բերանը բաց կը մնա: յորդաներները անկից վար հաներազ, երբ կը պիտէ, խայտարգէտ ապրանքներով յեցուն վահառանցները, անուշիկ ուստառեսկեներով յեցուն խանութերը ևս հազուած մարզիկը:

Ժամերով յըջերէն յազնած որհարան մը կը մտնէ: կը նուոր ամեսուի մը վրայ, սեղանի մը առջեւը: Արձարանառեալ երբ իրեն սուրի մը կը հրամցնէ: Նա՛ անոր կը հարցէ: — օԱնոր ամէն մէկ (Ֆըրթը) ամազը քահեկանի էս: Արձարանառեալ մը: — «Մէկ պահեկան էս կ'ըսէ:»

Անզն քիւրտը կը հարծէ որ ամէն մէկ ամազին, ուշրճ խմած առան նորը ձայն մը հաներան: Նա զահեկան մը պիտի պահանցնէ անէիք, առասի կը խորհի որ եթէ ամէպ, ամէպ խմէ: տաս ար ֆըրթ ձայն հանէ, առաս զահեկան պիտի զնորի որ մէկն զամար մը կ'ըսէ բրեն համար, կ'սրաչ մէկ ամազով խմէլ տաք տարենք: Խորապէս նա մէկ ամազով զայն կը խմէ: բայց անոր յերանը, խոշափողը և սոսմոքը կ'այրի կը մըկի, անմիջապէս սորի ելլիրով կը վայէ մասակայ ազրէւրին հարակին կու տայ ըերանը, ուոզ յարէ ալ խմէլուն, սուրէնի զամանուած այրացքին շկարենաց տոկար, անձի իջապէս համբայ կ'ըսէ իրենց զբուզը երթարու, երբ կը համուի նոն, հետեւեալ որ Ալյունց տան առջեւի ժամին շաքին՝ զաւ պրացի, կը հաւայութին և հորցանիներու տարափ մը կ'իջեցնեն անոր զիխուան, կը խնդրեն որ առանձները իրենց պատմէ մակրաման:

Այսու խանուգավառ՝ ձահեկի վրայ բարձրանարով, իր տեսածները մէկիկ մէկիկ պատմերէ զիրէ, անձնց կը թերաւըէ՛ թէ երբ Հարէոյ երթաւն, որհարան չնուածն: մէկ ամազով (Ֆըրթ) սուրճ յիսէն, եթէ խմէլու փարձուանին իրեն ուն կ'ըրրան: Շնու՛յ ըըրթանցներու, յեզու՛ս: փորս ալ կրակի ուն կ'այրի կը մըկի, կ'արձեն սոսմանած մաս ըրբոյ անոր մէկ: ՀԵՐՄԱ որ մէկ ամազով սուրճ խմէր համուի նոն . . . Ու կանենարարէ իր շաքիւ հաւայուած զինը սանինդրով երթառարգ և հետաքրքիրներուն:

Ամեն եւերի և ամեն ազգի մէջ անկողայքարինը և այլու-  
րինը ամենավայրու վիճակ մըն է՝ ու ամեն շատել փորձացիներ  
կը ըստ ենթակային զիտուն: Ամեն ամեն հօգարաքանի յարու յա-  
ռատուակայի է, և իւ չու բացինի, ու այ ինիք յառաւ ուերի և

### 304.—ANSWERING QUESTIONS

Ֆրանսուայի բանառակներ Խոհեմարդ մէջ մէջ մազուուրը սատեաւոր մըջ  
կը զրէ, զայն իր պալատականներին մէկուն կը կարգայ, չ'ըսեր թէ  
ինքը զրած է, անկից կ'ուզէ որ իր սպասարաթիւնը խօսի պա-  
րագականը, — «Տէ՛ր արքայ այս սատեաւուրը չափ զէլ, անկատի, և  
նազազ սատեաւոր մըջն էն ըստյան, թազուուրը չափ կը զայրանայ:

Պարատականներ հաւելուով իր սիստը, — «Տէ՛ր արքայ զուտք ձեր  
սպագածը կատարելու մէջ, կամքի տէր մէկն էք, կ'երեւայ որ այս  
անզամ այս կերպ սատեաւոր մըջ զրել մասզբած էք և չափ բա-  
լ յաջողած էք, կը շնորհաւուրեմ ձեզ, ըստ է:

Հարաւառի մը ազան իր հորժէն մեծ հարաւառթին մը կը տառանդի : Դաստիքագրութիւն մէկը անոր ներկայանալով, ան գու երաշտա եմ, ուշաբ է հարաւառթեանց ինչոր ինձ առան ըստելու:

— Տա՞ւ մի ժամանակ եղաքայլու հ'ըստու, ես եղաքայլ յանձիւ։

— *Церковь* *Христа* *Искупителя* *и* *Спасителя*, *на* *которой* *отмечается* *весь* *жизнь* *Христова*.

— Առ քեզի մէկ անկ, ունես ձայնեղ կարեւ ու զնո՞ւ եթէ ոչ  
եղբ ժեր ժիշտ եղաստիները լուծ՝ այս վայրից ձեռքդ կ'ըստ նաև

Ազգայի ժամանակը իր ազգականություն մէկուն տանը հաշված պահանջ առնելոց անոր— անզինձը համայ կերպարը մը բարարի մէք սկզբանը ինչպէս ամենին ուշ կը բերաբն հարցամին, առ այ օճեր առնելոց ամենին առաջ կը բերաբն կը ըստ— սկզբանը ինչ կը բերաբն բարելուն:— օճերին ինչ կը պատասխանի:

Հարուսացին մէկը ազգային տարածով բազեից մը կ'եթիոյ :  
բազենորանենքը կը անհանու որ նու ազգային մըն է , ևին անձեռաց հ  
պատճառ սրբինենք կուսան անոք , մարզը բազեայէն վերջ երբ  
բազեիցի վարչը անին մը կը վճարէք : բազենորանենքը անին կ'առ-  
նեն և առ օֆապարան կը մասն զայն շաբադ ենթան համար :

Երկրորդ անգամ Խայջ մարզը բաղկիք գալուն մետաքսայ հիւստածքավ անձնացներ թառշապաս խոժարակներով կը մեծաց ցային, ևս այս անգամ բաղկիքի վարձը մինի խայջ տար գալուն կը միարէ: ԵՐՐ բանեցանց խոճու զիշքով մը մեր կը

նայի, հարուստը կը պատաժանէ: — Այս տառը գահեկանը, առաջ-  
առան լուսցուելու վարձքն է, իսկ առաջուան վճարած ուկիս ոչ  
որ անդամուան համար է: Կ'ըսէ:

Ազահ մարզ մը իրենց սեղանէն առելցած հացի կտորուան-  
քը ողքասի մը կուտայ, ոև ոյ սեղանին վրայ պրուած յրադ իրը  
կ'առնէ որ սասցած հացի փշբանքները անոր մէջ զնէ: Տանեկ-  
քը — ալ՛նէ կ'ընեն յարեկամ, ևս զեռ ոյք թերթը կարգացած  
չեմ և ըսկրան՝ ողքատը: — «Պարսն, ի՞նչ մաս ունի, արգէն քու՝  
աղքատի մը ողորմաթիւն տարդ» Հրաշքի պէս բան մըն է, յրա-  
զիրներան մէջ զրաելիք: Կը պատաժանէ:

Անգիբոյ Հէնրի Բ. Կայորը: Իր անառ ոյցելած է, վերագար-  
ձին զիւզի մը պանդոկը կ'իջեւանէ, զիշերը հան անցենքաւ համար:  
Առառնէ, նորանայի համար պանդոկապետէն երկաւ հաւերիթ բերել  
կու տայ և կ'ուտէ: Գացած պահուան պանդոկապետին: «ի՞նչ պիտի  
վճարեթ մէջ հի բանիրը լուց համար հարցում ին: — Նու հարիւր  
ոթերին կը պահաննէ: — ալ՛նէ, միթէ մեր զիւզը հաւերիթ հաղուա-  
զիւս, և պանդոկին վարձքը սուզ է: հարցում ին: Պանդոկապետը  
— ալ՛յ Ցէր արքայ, մեր զիւզին մէջ հաւերիթը սուզ է: և  
պանդոկին վարձքը սուզ է, բայց հաս հազուազիւս եղաղը մեր Ցէր  
կայսրն է: Կը պատաժանէ:

Երկու զողեր իրենց զոցցած զովոնը տեսնց զանառ քան ու-  
սեն արժեզինը հաւասար բաժնուելու: Համար հասկացողութիւնն  
կու զան: Օրին մէկը անոնցմէ մէկը առարկայ մը կը զովնայ:   
միւս ընկերոջը կու տայ որ զայն ծախէ որ փոխարժեքը իրարու-  
մէջ բաժնուին: Ծնկերը նոյն առարկան չուկան ծախած պահուն:   
քանիահաս մը զայն անոր քավին կը թացնէ: Նու երբ արտում ար-  
իւսոր ընկերոջը քավը կը վերագանայ անոր հարցում ին թէ: —  
սթանիթ ծախեցիր այն առարկանն: Նու: — օթաւկոն առաւառոք  
չտա կայուն ըլլալուն, զայն բան իրական արժեքին ծախեցիր: Ան-  
քէ հանցի ընկերը կը պատաժանէ:

Բիւրք աղքատ մահմետական մը, իբ կրօնակից հարուստ  
թիւրքի մը կը գիտէ, և Աէքքէ ուխտի երթայս զրամ կը պա-  
հանին: Հարաւացը: — ալ՛վ մարզ քանի որ աղքատ ես, բայ մեր  
կրօնակի, քեզի պարտ (Պարզ) չ'իյար Մէքքէ ուխտի երթայլ ո-  
կ'ըսէ:

Աղքատ թիւրքը շատ սրանեկած: — ի՞նչ մարդ ես չեղմէ:

պրամ կ'ուզեմ, ոչ թէ խելք, կոմ զնիս, իմ ուխտի երթաղու պարտականութիւն է թէ ոչ կը պատասխանէ:

Աղքատ մը, պարտիզի մը մէջ, նուազածուներով և էլքունումով ուրբախութիւնն ընաց կարդ մը մարգաց հացենբոյթին բաժնեկից ըլլայու համար անոնց քայլ կ'ուրթաւու:

Ժաղավագաններէն մէկը կատակի համար անոր — Բարեկամ մ., այս պարտիզի մէջ շարաթ մը մաս և զրազուիլ կ'ուզե՞սոյ հարցումին, ուրիշ մէկը — Քեզի համար յաւ կ'ըստոյ ո՞վ աղքամ ժարգու կ'ըստէ: Առքիչ մը — Շարբիւնն մը առանցիքի ծախոց ևս կը զնարեմ: Մէկայը — Արդիին ծախուն այ ևս կ'ուսաննենմ: Կ'ըստէ: Ժաղավագաններէն մէկը այցաբն — Պիոռն ի՞նչ բանը կը ուսաննենս նորցումին: Աղքատը կ'երի կը զոյի է, իմ զնառածու այ ձեր այս առաջարկաններց էր, շարաթ մը եթէ առից ուրիշ տեղ մը երթաց փարձուիմ, Աստուծոյ բոլոր անձնեները թող իմ վրան զայլ կ'ըստէ:

Աշքերը չի մէկը ակնայուժի մը կը զիսմէ: Ան զրեմ սիրելի բարչի առաջերան գեղ, գար ճան մը զախիր, մէկը երկու կը տեսնեմ, այս պատճառու զիսակա զինակի չէ ո քական, Բարիշիը — Աշուակինիք այ այս հիւանդատիւնմը կը տառապիր հարցումին: Մարգը — Ալո՞ւ յօթիչի մը զիսման ենք, ևս մէկը երկու կը տեսնեմ: Իսկ ան չորս կը տեսնեն կ'ըստէ:

Մարգուն մէկը յիմ որանց մը զացած՝ չպիա, ակաս յիմ արներուն յարկարաւնեն պատճաննեններէն մէկուն առջեւը զանոնք զիսերով, զրաններու: Համար յեղուն զաքրա հանեմ է:

Օթարներէն մէկը այս տեսներուն: — Տէ՛ք Աստուծուն իմ առաջարկեանք խելքը չի համեյիր, շղթայակաց և տանց շղթայիր, ի՞նչ յիշարթենք անին այս այլարկին մէջ, տեսնենուր, և զարդանան զան: Բառէ:

Փաքըին տղայ մը հացազարէն մը հաց կը զնէ, հացաղ ործը հացը պահան կը կըսէ, որթան փաքըին երբ հացին պակաս որդրանքն կ'առարկէ, ևս — Տզա՞ս առելի յաւ չէ, որ հացը շարկան տանենք չես յոզենիքս կ'ըստէ: Տզան այ հացին զիսէն պակաս զրամ կը զնարէ:

Հացաղ ործը — Անձո՞ւ այս զրամը պակաս կը զնարեն: — Անորուն, առելի յաւ չէ: որ թէ ձանցաթիւնն ըլլայու առելի զրամը քեզ, և թէ համար առենց չես յոզենիքս կը պատասխանէ:

Առաջան ուշ ելլող տպան հայրը — «Տպա», անկազնիք շատ ելլիք, կանաչի ելլող ազայ մը քառակ մը գրամ դաեր էս — ԱՄԵՐԻԿԱՆ հայրիկ, այս քառակը կործնինոց մարդը, զայն զանող տպային առելի կանուխ ելուծ ըլլայութ է»:

ՄԵՃԻ Պետրոս Սարք, իր մարգար Հետ պրի կ'ելլէ, ինքը վերագարձին շքախուժ բէն զատ կ'իյնայ: Աս իր հետեւորդներուն հասնելու պահանձ, իրենց պարտէ զին գրան առջն կեցազ մահանձի մը: — ԱՄԵՃԻ հոս կեցեր եսո կը հարցնէ: — Աս զայող կառագարկան մարգար մէջ, մէր կայսեր մը մէկը ԷԼԼՈՒՑ համեմարտ համար կը պատասխանէ: — ԱՄԵՐԻԿԱՆ եկուս քեզ և եցնեմ ձիւս քամակից և ցացնեմ քեզ կայսրը կ'ըսէ ձիւսորը: Երբ անանց կը հասնին շքախուժ բէն, ամէնը մէկէն իրենց զլիսարկները հանելով պատկառանձնով կը բարեւեն կայսրը: — Տպա, հիմա հասկցա՞ր ո՞ր մէկն է. կայսրը հարցում ին: — ԱՄԵՐ երկուոքը բարեւեցին կամ քուշը էք այն, և կամ ևս մէր երկուոքն մէկը պատասխանէց ապան: Կայսրը անոր արթեամտաթիւնը անոնեցով իր քաջը կ'առնէ, կրթեց տարով յառաջիկային մեծ զարագարներին մէկը կը լինի ան:

Մարտ մը սափրիչի մը կ'աճիլուի, նա անոր զյօնուն և մարտքին քանի մը անզերը, գէշ կերպով կը կարէ, արխանը մարգարին կզակէն վար կաթիլ, կաթիլ կը կաթիթի: Անհախորդը երթարա առեն կրկնածի վարչք կը վճարէ:

Մափրիչը անոր երեսոց կը նոյնի զարժացած օխէչ'ա այսլափ շատ գրամ կը վհարեաց բաեցուն պէս, յանախորդը՝ առա մէկը ածիլւելու վարչքն է, իսկ առ երկրութքը վանդուզի (անմէկի) վարչքն է, որ թնձեւ այսլափ արթն առիրս կ'ըսէ:

Աղուն և անձնասէր մարդ մը քաղաքի մը մէջ նոր տաշ մը կը զնէ, նայն թաղին առ քառեները միշտ իրենց գուսը բախեւ ըսդ պարմաթիւն կը խնազրէն: Յանայիկինց չափէն առելի հաներուցան՝ իր ամռափինին: — ԱՊարո՞ն, այս տաշնը ծափեննը ուրիշ թաղէ մը տաշն ունենք, հոս մուրացկանեներ շատ կանց բաեցուն: Մարդը — կնիք տեղոց հանդիսան նատ, անոց կարեւորութիւն միւսոր, եթէ հոս մարտցիսներ շատ կան, իսկ քաջը ար աԱսուշան ազարմի ձեզին շատ կայ, անոնց այսպէս իսուն, զանոնց զրկեն կ'ըսէ:

Մաւրացկանին մէկը , շատ ազգաւոր քնառանիքի մը գուսոց կը բախէ ողորմութիւն ինազմելու : Տանտիրոջ ազան բակը կը զանուի ու գուսոց կը բանայ :

Մաւրացկանը .— Հայրք , մայրդ մւր են :

Հզան .— Ի՞նչ պիտի ընեն :

Մաւրացկան .— Փորս շատ անօթի է , քիչ մը ուսելիք ովհաբ ուզեմ :

Հզան .— Եթէ չերտ մը հաց տառ ինձ , այն տառն հօրս մարդու ու ար զանուած ըլլալը քեզ կը խօսիմ : Կ'ըսէ :

Մէծ անգաւոսի մը հաշվերայիմի հանգիստին և զանակից մարդ մը , հիւրերը զուարձացնելու և տանտիրոջ ալ հանոյք ուստանակու : Համար զուարձացիք մը կը պատմէ , ան տանտիրոջ կողմէ զնաւառակերպ : Ներկաներուն տաֆեա այն մարդուն , և թիւս հազար զանեզան պարզեւ մը շնորհէ կը խոստանայ :

Հետեւեալ որ խոստացուած պարզեց սառարարս համարյ , ան մարդը մէծանարաւուն կը գիմէ : Լա .— Անարդ նուռածոյ , ինձմէ ի՞նչ կ'ուզեն , թող իմ անիքս , իրիկանը արքեցուն այն տեսակ սիսայ և ձախաւեր խոստում մը կարգացիւ բայցուն :

Ան սխալ ձախաւերաւթիւնը իրիկանը չէ խոստանազանց զանուածուն հյուս կը կատարէք ըստան է :

\*\*\*

Մարդուն մէկան՝ արկինը , թաղին մէկ զբացիներուն տուները գիշեր , ցերեկ չըջազայելով , կը նստի ժամերով կնոյնական անողեան զբոյցներով և բաժանանելներով կը ձանձրացէ զանմաք :

Օր մը զբացիներէն մէկը վերայիշեալ կիսէ ամսաւինը բըննելով անոր կ'ըսէ .— «Պարան , կնոյն խոսէ , թաղին բուրք զբացիները իրմէ ձանձրացեր են , զիշեր , ցերեկ է ըստեր , պատեն , անզատեն ժամանակ է չ'ըստեր , տառ տառ մանելով շատաթօսութիւնուրը կը ձանձրացնէ թաղեցիները , հերի՛ յ է թող զագրեցնէ իր այս զարմանելը , իրաւագութիւնը նստի ընտանեիքին հողերով թող զբացալիու :

Մարդը .— «Եսուս լուս զբացիւ յանձնարարութիւնը դիմում գրայ , եթէ մեր տանը մէկ իրեն հանգիստիմ , տուազին զործա պիտի ըստայ . ձեր յանձնարարութիւնը իրենը կը զատասպանի ան :

Հարբանացին մէկը , իրիկան մը Փող անոն երեսերի նկարին մը այցելութեան կ'երթաւ : Անկից յարմարացոյն մէծարանը ներսով հիւրասիրուելու զիրը , երբ կը վերապանայ իր տանը ,

Նկարիչը սպասում է լունենարան բարձրեր մը ձեռք առած , իր  
հրեց կ'առաջնորդէ մինչեւ իր տաճեն զարու :

Կարտինայը .— «Ի՞շ ցաւիմ որ սպասում մը լունիքօ կ'ըսէ :

Նկարիչը .— «Ես ոլ քեզ կը ցաւիմ , իմ կարտինալու , որ  
շատ սպասութիւնը ունիքօ կը պատասխանէ :

Առենաք կայոր մը կը մ'ենի , իր աեզզ աեսր զաւակը կը  
յալսրգէ , ան իր հարց գերձակին վերարկու մը կարել կու տայ ,  
երբ նա զայն կարելազ կայսեր կը ներկայացնէ : Ան .— Շետրողէ է ք  
ինչ կը պահանջէց : կը հարցնէ գերձակը .— «Տէ՛ր աբքու լուսահա-  
զի հայրգ երբ վերարկու մը կարել տար , իրր զարձք ինձ վերար-  
կու մը հազցնելով ձի մըն ոլ նուելու կուսարը կ'ըսէ :

Կայորը .— Արքենն պարսն գերձակ հարած վերարկուազ հազիր  
զնա՛ , կարզը ձիւն թող զայն կ'ըսէ :

Մարգ մը գերձակի մը վերարկու մը կարել կու տայ , փա-  
խարժէ քըզ պահանջուած տանի մարգը .— ԱՊարսն գերձակ ինձ զեզէ  
մը ըրէն կ'ըսէ :

— Քեզի գերձակին զինը կը նուիրեմ կ'ըսէ :

— Գարո՞ն , քիշ մըն ոլ զեզլէ :

— Լաւ վերարկուին զինին քառորդը կը զեզէ եմ , առեւր մը-  
նացածը կ'ըսէ :

— Խնդրեմ քիշ մըն ոլ զեզլէ :

— Հասա յառ , կէսը վեհարէ :

— Քիշ մըն ոլ զեզլէ , թախանմանըն :

— Արքենն առ վերարկուն զնա՛ , բարզ հազիրս , մեզի հա-  
մար աղօթէ կ'ըսէ գերձակը :

Մարգը վերարկուն առած՝ երթարու պահուն ես զաւարով .  
— ԱՄիբեկի գերձակ երբ վերարկուս քակուի , կամ նորողութիւնն  
ոգնոք ըլլու , երբ բերեմ կը բարեհանձի՞ք զայն նորողելու կ'ըսէ :

Երեւելի նկարիչ մը . Խշանաւոր Զարավորի մը մ'էկ նկարը  
զձելով , իր աբուեատագէուի տաղանգը մոլավարգին ցուցնելու  
համար զայն հրազարակի մը մ'էկ , ցուցացրելու կը զիէ : Անցորդ-  
ները զայն զիսելով կը հիւնան :

Մարգուն մ'էկը յիշեալ նկարը զիսելով : Եռիկեներու մասին  
զիսազաթիւն կ'ըսէ : Նկարիչը անմիջապէս վրհինավը նոյն սիսարը  
կը շտկէ : Մարգը . իր զիսազաթիւնն նկարի տանուելուն շփացած՝  
իր զիսազաթիւնները կը շատցնէ նկարին տարբեր մասերւն վը-  
լումու ոլ :

Նկարիչը ջղոցինցած . . . թարեկամ քու արհեստոց ի՞նչ է ու ի՞ւ նարդնէ :

Անոր ո՞ւմ արհեստու կոչեակառավիճան է ու պատասխանը առանայրան ռարեմն գուշն այս նկարին կոչեկն զիր մ'ի հրլը կ'ըսէ :

### ՑՈՅ — ՆԱԽԱԳԱԼԾԱՐԻՒՄՆԵՐԻ

Դարեր շարանակ ռամիկ ժապառուրդը և աղջերը՝ մասցածին՝ երեսակայտկան և անհանինի հրեշեր և մեռեցներու ուրառու կանչներու երեսայիները սակածած են, զոր որինակ (Արտօքենինի), խորթիւխի, փերի, հետարք պատու : Այս և այն, սրանցմազ թէ փոքրինիները, և թէ չափանաս մարզիկը վախցներու և ապաստի մասներու աշխատած են անուն անուն առարթներկ պատմութեան բանի ակորանինեամբ և ը անհանգարս զինուկ մը ցուցաբերուն կամ մարդ փափաքին համեմատ անուածածամ բնանառ ուղած չէ, անոնց անունները յիշելով վախցուցած են զայտ : Անողք անցիանկայարար, իրենց զնարակած խայերայ ող խութեամբը ունենց անուն, անուն հիւանդանինոց ենթարկածներուն և մինչ իսկ ապաստամ մանաւան պատմաւ կ'ըստու : Առաջ աշխաղինի խորթնապատիր բաներ են, որոնք զորանիքն յանձնեարէ զատ անոնց օրոյ խաստած պատմութեաններն ալ խօսու ոյցանորակ և անուրանարեան ու ուստի են :

\* \* \*

Ռարեկեցիկ ընտանիքի մը պատուեին իրիկունիք ու անհանձնացին մէջ, վաստրանին զրայ չամփառներավ խորսուն կը պատրաստէ, առեստիրով շոյս ռարեկան մանշակը անոր քով անհամբեր կուզայ, պատուեին բարտած կ'ուզէ որ առեկ : Նոյն զատնեան այն փաքիկը վախցենու : Համար — օ Անյեզ կորիկ, այս խորթածը սեղանին զրայ ոյխով առեն, եթէ ոչ, այս խորովածները Արագիւնիւլին կու առա, կ'ըսէ և հինգ վեց չամփառ և ված խորթածը մաթին բանահեցի պատուանեն զուրու երկեցներով — ան Արագիւնիւլի զուան կեր, այս խորովածը քիզ անուշ բլլոյ, այս մանշակը չի համբերերը կ'ըսէ :

\* \* \*

Նոյն պատման պատուանի տակի համբեն գատարկատուրու երբառասարդ մը կ'անցնի, ան երկեցառած խորովածի չամփառները խորելով առաջակ մասները կ'ուտէ :

Թէն առեստինավ կոզմէ այս յիմար պատուեին կը պատմու բայց խորովածները զայտն կ'ըւլուն :

\* \* \*

Առենայ կորդ մը աղջամարզոց մէջ վիճաբանաթեան նիսի կ'ըլլայ, մեռենիներուն իրը ուրուակուն (խորթիւխ) չըլող ոյիլը և

անոնց կարգ մ., վիճակը պատճենահան գրեթե բարձր է Այս ժամանին անհանդ թեր ու գետ ով արածութեանց պահանձ կը զանախի իրենց մէջ մէկը որ այս պատճենի բարձրած ուստ և յերբեքածոյ ըլլալը կը պահպէ և թէ անոնց հետ զրութի կը մասէ . կէս զիշերին երթայ զերեզմաննոց առանց վախի, որոշեալ ունի մը ցից մը զամել, և զերպառնոց :

Մարթին՝ ան զերեզմաննոց կ'երթայ, որոշեալ ունցը ցիցը կը զամել, զժրախտաբար տնօպարած պահանձ զետինը պառած իր կազմայի փէշին զբայթն արց կը զամել, երբ պիտի զերպարանայ, կը անանձ որ իր փէշին բաշազ մը կայ, կը կարծէ որ իր փէշը բաշազը (բարթիսխ) մէսենի տերաւարան մը ինչ, զախէն յեղին կը պայմի, և զայրեանին կը մեռնի: Անոր ուշանայածն զինը ըստ պատճենը երբ լապակընեցաց զերեզմաննոց կ'երթան, զայն կը զամենի մեռնած, ցիցը իր փէշին զբայթամած, մնմիջապէս եւ զերպարան զերախտառաւ կ'ըցըն:

“ ”

Եղիսկաստի մէջ, անեւոր մարգար մը մէկ հատիկ ։ ամփահաս աղջիկը կը հիմնագանց ճանք նույնանոր կ'անձնայ, որ մը ու կը փայտանայ կը մարի, մեռա կարծեցայ բժիշկի մը քննաւթեան կը յանձնեն, բժիշկը մեռած է կ'ըսէ:

Հայրանուին մէկ հատիկ զաւակը ըլլալուն ամենալաւ զզեստ և զբայթի զտրգեզգներավը կը թաղուի: Պազ մը կը մտագրէ որ նոյն մէսենը այն զբէշը բայ կազմակ: Երբ անոր զերեզմանը կը բանոյ, անոր զզեստները չամած մտանեին մտակէն հանես բայ չեամբիրերը, գանձնակ զայն հարեցն համար զիբաւարած պահանձ աղջիկը կը սիամի, կամաց պատկան անզին ըլլալուն կանելու կը սկսի, որ անձնոց աղջին և նախապաշտեալ զազը մէսենը աղջիցաւ, (Յարթիսխ) եղաւ, երմա վիզը պայտաերազ զինը պիտի խեղպէ կարծեցայ զախէն մէսենը բարթիսխ եղաւ, պատազ կանչեցայ կը փախչի: Նոյն պահանձ չընակոյ առաներին մարգիկ պահուած կը զապէն:

Յիբուի առջի որ թագուած հարաւատին աղջիկը ողֆեցած կը զամեն, առաներով զայն իր հօրը առանը կը բերեն: Ան Սրբացը զերթը ամստանեալով ընտանիք կը կազմէ և քանի մը զաւակներու տէր կ'ըւլոյ ու երկար կ'ապրի:

Տիկիան թե նախապաշտաման առանց կը նաևուին, բնակիչներ նիւթազեն և բարպարաւ կը սկսնակնան, և աղջիւ պահութեան մասընարաւ ճայտն մեջ խեղպահան կ'պահանան իւսպատ:

## 306 — ԱՆՆԻ ԿԱՐՄՈՒԽԻՇ, ԵՐԲԵՑԱՍԱՐԴԻՇ.

Մարտիինոյ մէկ քեսից պարզում իսու երիտասարդը մը . վաս-  
փաքը կ'անձնենայ իրենց երկրին մայրաքաղաքը՝ Փարիզը անձնել ,  
որ աշխարհին զբոյ գտնուած մէս ազգերու մայրաքաղաքներուն  
մէջ թագուակի մայրաքաղաքի հռչակը ունի , իր գորացներով , զե-  
զարուեասով , նորաձեւութեամբ , քազաքակրթութեամբ և յառաջ-  
դիմաթեամբը :

Բայց այս երիտասարդը որը որին ապրող մէկը , բացուիկ  
ծախուերա . ենթարկուեանով իր վաֆաքը կատարելու անկարոզ . իր  
հարուստ բարեկամներին մէկն կը խնդրէ որ իր Փարիզ երթեւե-  
կի ծախուց հոգայ : Բարեկամը կը ճառապահոյ վճարել զայն . երբ որ  
մըն այ նա կը վերցիշէ անոր խոսուամը . նա երիտասարդին —  
նա երթեւեկի առմասի բաժնեազ անայ , երբ զայ անոր ականջին  
ծակով մէս , թէյ , մի , ֆա , ուլ , լու , սի , առ ըստո քեզի առմ-  
ասի մը պիտի առյ . կ'երթառ Փարիզ . կ'ըսէ :

Սիշեալ երիտասարդը նոյն երանչութեան խազերը առմ-  
ասկաքաշին խոսելուն նա Փարիզ երթալու առմասի կը կործ : ա-  
ռանց զրամ պահանջելու անոր կառայ , և նա զուարի Փարիզ կը  
համեմի : Ծափշականուած անոր զեզեցութեան էն , երեսէլի անզերը  
կը շրջապայի , մէս հիացուազ երբ վերապահուալ կ'ոզէ : Մարտիլ .  
և կարծելով թէ երկաթուզին առմասկաքաշին երբ երկին խոսի  
մէս , թէյ , մի , ֆա , ուլ , լու , սի , առ առ պիտի առյ , իր վեր-

գարծի առմասը . կը ծայ անոր ականջին կամացակի մը կը վագ առյ  
մէս , թէյ , մի , ֆա , ուլ , լու , սի առան :

Մարգը պիէ որին անոր երեսը կը նայի , երկաթուզին բը-  
ժիշիք պահանձամբ հնէ կը զանուարի , անոր զանուարով . — Անոքիոր  
հն ինչոքին հաւասարակցութիւնը կարնցաւայած յահախորդ մը  
կայ , մէզք և թող բաժանարի , ձեր հիանցանուցը առաջնորդէ զայն  
ըսերւն , բժիշկը բնուառապէնուով : Նոյն երիտասարդը : իրենց յիմա-  
րանց — հիանցանուցը առնելու համար . երկու սատկանեներուն  
հսկուաթեան կը յանձնէն զայն . անոնք ոլ հիանցանուց կը առնեն :

Երիտասարդը . — Անս յիմար չէմ , համբորգ մըն եմ , Մար-  
տիլին եկայ Փարիզը չը խոզայիրու և առնենքա , հիմա պիտի վե-  
րազանձամ , զարտ առնեն բարեկամներէն մէկը վճարեց առմասի :  
հնէ առմասկաքաշին առ , թէյ , մի , ֆա , ուլ , լու , սի , առ ըսէ :  
առանց զրամ վճարերու համբորգերու առմասի առի , հիմա այ վե-  
րազանձարու համբոր նոյնը կրկնեցի : որ վերազարդի առմասի  
առնենմ , ան բառաւ , եւային : Պատմութիւնը բաշխարելուց յուրաքանչ  
այս անկազմակից խօսքերուն և յիմարաբանութիւններուն համար  
զայն առանցքներու որ հնէ կը պահէ , և վերը անոր հանգորտարա-

բայ վիճակը ունենալով զայթ Մարտէլի իր բարեկառեցին կը գրի՛ և աղաս արձակել կու տայ:

Երիտասարդոց երթ իր հարուստ բարեկամին կը ներկայանա իր զլխէն անցած փորձանքը մակրակրին կը պատմէ՛, և անկէ վշտացած ըլլուլը կը յայտնէ՛:

Բարեկամը իր կատակարևութիւնը շարունակելով: — ԱՄի բերքի բարեկամո, շատ սխալ վարժութեած մը կամ ձախաւորութիւն մը ունեցած եւս: Երիտարու տանեւ սառ, բէյ, մի, ֆա, սօլ, բա, սի, տօն ըստի տամակց ստացար, վերագարելից, նոյնը խռովու չէիր, այլ անոր հակառակը պէտք էիր խռոիլ, որ կարենայիր վերագարելի տամակց այ առենի, այսինքն պէտք էիր ըսել սառ, սի, բա, սօլ, ֆա, մի, բէյ տօն կ'ըսէ:

Առածը կ'ըսէ: — Էլեյտան նաև մըն և, խելիր՝ անոր տաւզար, դատովութիւնը և՛ կամեմ՝ անոր զեկը, տասնեւ նեղ, զանան իմաստութիւնն անվտանգին նաւանդինաս նասցուր:

### 307. — ԱՐՀԵՍՏԱԽԱԲՐԸ ԶԻ ԱՄԲՈՒԽԻ ԵՐԻՒԵՔ

1785—1914 թուականներուն Այնթապ քաղաքը Կիրիկիոյ ամենածաղկեալ քաղաքներէն մէկը եղած է. ի մասնաւորի հայ ժողովութիւնն համար, որոնց թէ կրթուան և թէ արհեստագիտու կան տեսակիւով ակնյայտնի յառաջդիմութիւն և զարգացում ունեցեր են, բազգամամբ յետպէմ թիւրք ժողովութիւն: Խառուտիկ (մանուսա) պատրաստելու արեւուր հայերուն մասնացիւութիւնն էր, այս քաղաքին մէկ, նաև նոյն ազգանքին վաճառուականութիւնը հայերը սեղմականացուցեր էին: Մանուսա պատրաստոց հայ արհեստաւորը և զարգեալը, և թէ վաճառականը առքենին չառ մէծ չառ մը կ'ապահովէին այս քաղաքին՝ ի մասնաւորի հայ ժողովութիւն:

1900 Մանկաններուն Այնթազցի հայ մանուսայազարք վարպետ մը Հայէոցի քրիստոնեայ վաճառականի մը հետ պայմանագրաթեան կը մտնէ, առարևան մը համար պատրաստել առած մանուսայի ազգանքը իրեն ծախելու որոշ պիտի մը, ամուշ ամիս քանի մը հազար խառուտիկի (մանուսա) ծրար յանձնենելու իրեն: (Մանուսային ամէն մէկ ծրարը տառին տառիլ հինգուն կ'ըլլուց):

Վաճառականը ամէն ամիս իրեն զրկուն խառուտիկ ծրարներուն զինէն կանգունի վրայ երկառ վարա կը զեզէ՛, և փախարձէցը այնպէս կը զնարէ՛, ձախող վարպետը ձայն չի հաներ, ինչն ամէն ամէն յանձնելիք խառուտիկներուն առէցին երկու մա-

համեմ թէլ կը պակստցեսէ վեսս չընելու համար Տարուան վերջին ամսութեան կը տեսնուի որ խառաւամբիներուն լոյնքը որու չափով կը պահպահէ Հայէնցի վահանականը երբ կ'առարիէ այս մասին՝ մահանայց պահ հայ վարդեալ կը ծոռանայ անոր զի՞ն և բացարձագութեան անոր համարնել կ'աղէ թէ՝ ողուաք և երբ պարմանագրութեան մէջ հաստատ և ազդամիա չզանանեցաք, որաշատն զինէն կուն զանի վրայ երկու վարու զեղչելով մեզ խարեցով պատճի ենթարկեցիք։ Մենք ոլ չվասելու համար ուրիշ ճար չունինք, մահանայցին լոյնքին պահպահենաւ համար, երկայնքին երկու թէլ մահանա բաշեցիք։ Խնչագիւ որ գուաք մեզ հաշիւի կը բերեիք ունէն ամիս, այնպէս ոլ մենք ձեզի հայէնի կը բերեիք, չվասելու համար կը պատասխանէ։

Այսթուզի մէջ այսու և կնծի թիւրք հարուստ մէլ, հայ զերծակ վարդեալի մը, քանի մը հարու երկարութեամբ կերպաս մը կը բերէ, և կը խեցրէ անկից որ իրեն զզեստ մը չինէ։

Թիւրքը — Վարդեալու որ կերպասէն երկու ձեռք (թաղըմ) զզեստ կ'երիէ։

Դերձակիը — Ճա՞յ, հա՞յ, թուման չելլէ, երկու ոլ կ'երիէ, երիւք ալ։

— Վարդեալ, չորս ձեռք զզեստ կրնա՞ն չինէլ այս կերպաս մէն։

— Ինչո՞ւ չէ, եթէ աղէք հինգ ձեռք զզեստ ոլ կրնա՞ն համել անկից։

— Վարդեալ, եթէ վեց ձեռք զզեստ ձեռնու ու կարեն այս կերպասէն շատ չնորդակալ կ'ըլլամ, վարդքդ անելիով կը զհարկան կ'ըսէ թիւրքը և կ'երիւոյ։

Մեր հայ վարդեալը՝ կ'իւրէ թիւրքին ապացրանքին համեմատ, այս քանի մը ենրու կերպասէն ամէն ինչը անզուածուր վեց ձեռք զզեստ կը ձեռէ ու կը կարէ զանուց։ Երբ թիւրքը իր ապացրան զզեստերը առնելու կու զայ, զորքին մէկին այն զուրու կու զայ որ պատրաստած վարդքին զզեստերը իրենց զերպիւ, բանկու և տափառազգը։ ո՞չ թէ մէկ տարեկան մանուկի մը հազարեւ զզեստ կը լլամ, ոյլ պատրաստիներուն ոլ հազարերքը չեն կրնար ըլլամ։

Թիւրքը երբ կ'առարկէ թէ մինչև ուրագն իւմ կերպաս կարտիգի անօրէս զզեստեր չինան եսս, զերծակը՝ «զուաք վեց ձեռք զզեստ ազեցիք կերպասէց, և ես ձեր վարդեալն ընդունալիով ձեր աղամին ող։» Եսի Առարկելու իրաւունք չունիս, մենքը մեր հացը այս հայու և անախորդին վարդաւու։

քին համեմատ կը շարժինք։ Բարեհանեցէք չինած զգեստներուն  
փոխարժէքը վճարել։ Կը պատասխանէ։

Առածք կ'ըսէ։ — ուշը իր տիրող բան տեղի կտոր, բոլ զայ-  
լեր բղնին զայն։

### 303. — ՀԻՒԱՆԴ ԲԱՐԵԿԱՄՄԸ ԱՅՏԵԼՈՒ ԽՈՒԼԾ

Առաջ մարդ մը իր հիւանդ մէկ բարեկամը այցելել կ'ուզէ։  
Ինքը խռով ըլլալուն, հիւանդին հետ հարց—պատասխանին բանա-  
ձեռը սառչու կը զառաւարէ։

Առաջը. — Ի՞նչպէս ես, աղեղի ես։

Հիւանդը. — Աղեղի եմ, պիտի ըսէ։

Առաջը. — Ասուած առյ աղեղ ըլլաւ։

Առաջը. — Ի՞նչ կ'ուսեն։

Հիւանդը. — Արդանակի վրայ բրինձ ապուր, պիտի ըսէ։

Առաջը. — Անուշներ ըլլայ, ինք որ կազզութուին, շատ կեր  
որ կարծուցած ոյժք վերապահեն, կ'ըսէ։

Առաջը. — Ո՞ր բժիշկը կը նոյի քեզի, զարժանամիք համար։

Հիւանդը. — Այսինչ նարսար բժիշկը, պիտի ըսէ։

Առաջը. — Էաւ զանը ես բժիշկը, անոր անիքը մի թողռը,  
ան վերջնականապէս քեզ կը հանգստացնէ, կ'ըսէ։

Առաջը. — Երբ աղեկաս ի՞նչ պիտի ընեն, զործք պիտի շա-  
րադաշիք։

Հիւանդը. — Ի հարկէ զործու և արհեստու պիտի չարտահա-  
կեմ, պիտի ըսէ։

Առաջը. — Շուա աղեկայիր, զործք շարտահակի որ ընտանիքից  
ապրուատք կարենաս ապահովին որ խեղճ և ուրիշներուն կարս-  
չնաս, եւայն։

Եկուր առն որ երբ խռով մարդը իր հիւանդ բարեկամին  
կ'այցել։ իր բանաձեռած հարցումները բրած պահուն՝ հիւանդ բա-  
րեկամը իր մարմանկան ցաւ և տանջանքներուն մէկ զպայնուած։  
իր խռով բարեկամին հարցումներուն բուրովին արտասոց և ան-  
տեղի պատասխաններ կաւ առյ։ Բնի խռով այցելուն, իր առաջնոց  
բանաձեռած հաստատեկան խռովերը կը խռոյ։

Առաջը. — Բարեկամու, ի՞նչպէս ես, աղեղի ես։

Հիւանդը. — Կը մեռնիմ։

Առաջը. — Ասուած առյ, մէկին կ'աղեկաս։

Առաջը. — Ի՞նչ կ'ուսեն։

Հիւանդը. — Ո՞քիտ զանամիք և էսփերէլին կոյլը, ոյ-  
ովնիք աղեկ բաներ կ'ուսեմ։

Առաջը .— Անուշեմբ ըլլայ , կե՞ր որ կազգաւրուխ , շատ կեր  
որ քեզ այժ թող ըլլայ :

Առաջը .— Ա՞ր թժիչիս կը նայի քեզի :

Հիւանդը .— Եղանիլը , հողիառ Պարրիել հրեւտակը :

Առաջը .— Լա զտեր ես թժիչիդ , անոր ոհիքը մի թողուր ,  
քեզ մէկին կ'աղեկցնէ :

Առաջը .— Երբ աղեկնաս զործք պիտի չարունակե՞մ :

Հիւանդը .— Արգին զործու կը չարունակեմ այս ցաւերով՝  
զժոյեցին մէջ աստանանեցնուն թժրկահարութիւնն կ'ընեմ և զա-  
նոնք կը խաղցնեմ , հերիք զրուխս աւանցուցիր , թո՛ղ զիս որ ցաւ-  
երովն ասովիրուիմ . . . .

Առաջը .— Եսա լու մտազրած ես , երբ աղեկնաս զտոծ  
զործք չարունակէ , անզզ լաւ է կ'ըստեն , այխանէ զնանառուելու ,  
յուսած թէ լաւ կը վարձաւրուիս , այն առեն այս քաշած ցաւերք  
կը մոռնաս , այս զործիդ լու փարէ : բարի յաջողութիւնն , քեզի  
առողջութիւնն կը բարեմազիւմ , կ'ըսէ և ան կը բաժնուի իր հի-  
անդ բարեկառին քովին :

Ընտանիեան և խաղանակն ամեն կոպ ու կրիճներ զիրու  
չնասկնային առաջ կուզան : Խնչուս թիւրենեն առածայ կ'րան սոխ-  
րի պայտամ նամբասը այս , օրսիւրի զալըր բախսասը անլար : Պարի  
սկրի զալըր այս , օրսիւրի պահապ պաւազըր անլար : «Ուկր Զատի  
ասրաբն է կ'րաէ , միւսը զազադի տախսակ կը նասկնայ : Մեկը սազ է  
կ'րաէ , միւսը կումի մը փողը կը նասկնայ :

Այս այն անհասկացազաւթիւնը՝ պատերազմերուն մայրն է :

## 209.—ԱՆԳԻՒԵՐԻՆ ՍՈՂՎՈՅԱՅԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ

ՕՐ ՖԸ Մարդկարու ըստա իր մէկի բարեկառմին .

— Եղրայիր , շատ աղեցի սորվիի Անդրիերէնը , բայց ջիւկ-  
բռն գալու պէ՞ , այդ ալ լեզո՞ւ է :

— Ինչո՞ւ հարցուց բարեկառմը :

Մարդկարու պատասխանեց :

— Եղրայիր , երբ արագ չարժիս՝ ռինութն կ'ըլլաս , երբ ո-  
մուր կապուած ես բանի մը՝ զարնեալ ռինութն ես , երբ չամի-  
սրէն կը ծախուս նորին ռինութն ես : Իրոպէս զարժանուի լեզու :  
զարժանալի մարդիկ են առ Անդրիացիք և Ամերիկացիք , զարժ-  
նին կ'ըստեն ասիրինին , զեր զեր ցատքելուն՝ ռափրինին կ'ըստեն ,  
աղջառումէն մը ուսուելուն ռափրինին կ'ըստեն , զայշանակին՝ ռափ-  
րինին կ'ըստեն , ջուրի սկին ռափրինին կ'ըստեն . . . զեր թիւ զիստում  
. . . Այս բարորը , ակային զիս տինքան վհանեցուցած չիին , և կը  
չարունակէի սորվիի : բայց երբ հանդիպեցայ նախագառաւթեան մը՝

որ վիճերու թաւնք հանեց, ա՛լ վազ անցայ Անգլիերէն սորվելէն։  
— Ի՞նչ էր այդ նախապատմթիւնը, հետաքրքրութեամբ  
հարցուց բարեկամու։

— Անտառիկ ըստն, Մարկարիս։

— «Ֆըրոթ ուան, ուան, ուան, ուան տալէր փրայզ» ։  
«Առաջինը շահեցաւ մէկ հաս, մէկ տալէրնց մըցանակ»։

(Կարծեմ ես ալ չուարեցայ, գուն ալ պիտի շուարիս ան-  
շուար)։

Ուսի լիզուի մը խորին սները և ասացուածները խռացնելու  
համար յառաւելուն գուուր կրկնելուն ընկը ընկը ընկը է։

### 310. — ՄԳԱՀԻՈՒ ՀԱՅՈՒՀԻՆ

Առաջին Համալիճարկային պատերազմին 1915 թռնականնե-  
րուն՝ արիւնուալու Խթթիւնատական կառավարութեան կողմէն կե-  
սարիս մատ Բաւմանիկին հայարեակ զիւղացիներուն էրիկ մարզիկն  
ալ հաւարուելով զիւղէն գուրու կը հանուին՝ խօսու և վայրոգ  
մեթաներով կը խորուին։ Անեց մէջ կը զանուեր Սուպարեան  
նազար երիտասարց կորին հայը՝ զեռ նոր ամռանացած։ Արզու-  
հայիննեան Դրիդորին՝ լքնազ սասի հասակով՝ Սերպինազ աղինան  
հետ։ Նազար իր զեց կորին եղբայրելերով զեռ չէ նահատակուած՝  
ուժրազ ործները նախ զայն զարչարելու համար։ անոր աչքերը կը  
փորեն զանակով՝ ամրակի մը մէջը փորելու պէս։

Սգակիր զեզանի Սէրպինազ իր երիտասարց ամռանից նա-  
զարին, ապարներուն և իր ազգականներուն՝ սուզը ոզարու հա-  
մար սեւեր հազած ոզը ու կուրի մէջ Բաթիւուած պահուան՝ կառա-  
վարութիւնը նոյն գիւղէն կարդ մը նայ աղինիներուն հետ Ցիկին  
Սէրպինազն ալ թարամի Ամերիկեան հիւանդանոցը կը տանի, թիւրց  
հիւանդ զինուարներուն ծառայել առաւ իրր հիւանդապահաւահիներ։  
Ամերիկեան այս հիւանդանոցը պատերազմի շրջանին կա-  
ռավարութիւնն կողմէ զբառուած՝ զինուարական հիւանդանոցի զե-  
րահանուն էր։

Նոյն հասաւառութեան քժշկառելոց Տոքթ. Ֆիքրի Տիկին  
Սէրպինազին խելօքանթիւնը, զործուանէռութիւնը և հաւարտարմու-  
թիւնը զնանաւելով, զայն անուշակի և զզեաններու մասակա-  
րարութեան զերակացու կարգած էր, և անոր թերազրութիւննե-  
րը, և ցուցանները զոյրիկանին կը կոտարուեին առանց այլ  
եւ այլի։

Քանի երեսուն թիւրք հիւանդ զինուարներ ևս զարման-  
ուելով, քանի մը որ զերէ պիտի ելլէին հիւանդանոցին, իրենց  
բանակներուն միանալու։ Անկային այս զաւայրու և լողիրը արա-

բաժները՝ հիւանդանոցին մէջ զործող ևս ևս վազող զեղեցիկ և շնորհայի Տիկին Աէրզինապը, թիւ 8 հիւանդանահռենին եթք ուսունեին, անոնք իրենց ահասնուկան կիրքին առարւած՝ անոր գէմը իրենց երկար պետքերը կ ուրբին, և իրենց խենէլ նայուածեներով իրը թէ խեղն սպառոր ափենինը ոչի, ոչի պիտի ուստին . . .

Իդական անոնք առ ջեւ պիտի ուրբերը անուպարկելասպին՝ ի՞նչ ըստ է, արեւելքցի 7(3) առավորքները յստ կը հասկնան: Այսու պաշիք կարելի է անոր Խշոնակութիւնը չեն հասկեար:

Աէրզինապ իրենց ձանք Հիւանդանաթենն պահուած այս զինուասրներուն պիտի եղած հազարութիւնը բաւարած չէր. բայց այս անոնք առաջպատճեած՝ և իրենց անքարոյ կիրքին առարւած՝ այն աղերախաները զինք նախառներու համար, անոր գէմը անցած պետքերն կ սրբին անոնք օթաքար:

Աէրզինապ թէ վեպեան միջբի պէտին անզեկազիբ, մը կուսայ թէ՝ «իրենց հիւանդանաթենն առաջնուազ զինուասրներուն պետքերուն մէջ փակազ ողիններ (կիւն—առ պիթի) ինձեր է, անոնք ձեւքերը իրենց պետքերէն վար չ'իմներ, կարելին պիտի է ընել»:

Բժշկապեաց սպիրիտ մը բերել կու տայ, այս զինուասրներուն երեսունին ու պետքերը՝ (փայտ պըլլոց) անիւն կու տայ, Անոնք թէեւ իրենց պետքերէն որդիսպի չեն ուզեր. շատ կը զժկամակին, սպիտի հրամանը վերեն կուշար՝ թէ վեպեանէն՝ ուզեն չուզեն կը համարըներոցին:

Զինուասրները վերիւը կը հասկնան որ իրենց պետքերուն առ երեսուն քարը թիւ 8 հիւանդանաթենն կուշար: Զայն իրենց զինուասրներն հրամանաւար Վեազիր պէտին կը բազուքն: Նա թիւ 8 հիւանդանահռենին իր ներկայաւելեն կանչել կու տայ, և կը հարցնէ անոր թէ՝ «ինչո՞ւ զինուասրներուն պետքերը տնիւն տուած է՞»:

Ան կը պատասխանէ. — «Տէ՛ր հրամանաւար, անոնք պետքերը ուրբառած էք, ամէն առանք իրենց ձեռքերը անսեց մրցոյ ԸՄՄ-րան՝ թէ վեպեաց անիւն տուած զանանք:»

Հրամանաւարն ու բներդ արւած բացատրութիւնը կը խնդոյ, և առանքերով չընազ և շնորհայի Աէրզինապը՝ իրը արեւելքի կը հասկնայ խնդիրը՝ սզնու զործիզ աղջիկու, թէ վեպեաց տա կարգագրութիւն մը ըստ է, մինչեւ որ այն որիկ աներուն պետքերը բառնին, այնուու իրենց մասներով իրենց պետքերը չեն կրեար ոյորել, և չեն քերարտիր անսեքն կ'ըսէ:

Այս երեսան զինուասրները իրենց բոլորներուն մէջ չըսդուզերով ներան բներած՝ քանի մը որ վերի հիւանդանոցներ եղած առենին կարոց մը զշեսանզին առարկաներ զովեարզ Աէրզինապ հայունին յանցագարու ձգել՝ զայն պաշտօնանի ընել առ կ'սրուշն:

Արդուս որ վերջ հրաման կը արաւի վերոյիշեալ զինուորներուն, որ իրենց հրամագանցի զգեստուները չ ոխնեն, և հազնին բանակային զգեստները, անոնք իրենց այս նոր զգեստներուն տակ, կը պահեն հրամագանցի զայքերեն մէջ մէկ կառը։ Այսու անոնք ամեաց բարով ըստեալ պիտի բաժնութիւն։ քաջորթուն Մերդինաց, զինուորի մը վերարկուին ներքեւէն հրամագանցի անկողնոյ սահմանի մը ծոյցին կախուած ըլլալը կը տեսէ է, անմիջապէս եզրացնեաց բաշխութիւնների կ'իմացնէ։ Նա այ վայրիկեանին կը հրամայէ, հրամագանցին հետուացից զինուորներուն զբայի քննութիւնը, և երեսաւ կ'ելլէ որ ամէն մէկ զինուոր կառը մը առարկայ չ պացեր, և նոր հազար զգեստներուն տակ պահած էր, սաւան, շապիկ, զարտիք, զայրայ, հազարթափ եւային։

Աժշկորհեալ անձուն բ զալով, այն ապերտուր, որպ առաջակ բայիրը զինուորները չարել կու տայ, իրենց յանցանքները երեւուն տարով կը յանցիմանէ զահանք, և կը թքնէ անձուն անիուուած զեխուրուն զբայ, ևս չզբանելիք հայնայնքներու տարափ մը կ'իմացնեալ։

Սպասուր և պատուաւոր հայ անին՝ Մերդինաց իր արգար վը-քիւթը յաւան էր՝ այն ազատու սրիկաներուն արարքին հանգէալ։

### 311. — ՊԵՂՈՒՅԻՆ

Տղէս բայց անման զեղեցիկ երխուարզուէի մը՝ կուզ, սրանցները բարակ, փարը սեռած, զրուխը խոչը, զիզը կարճ և հաստ, քեթը խոշը, չըթաւն քները հաստ և կոխուած՝ ականները անեւ, յօնցերը մազու, աչքերը խոչը և զուրու ցուռուն՝ կզակին ներքեւը կախուած, ձայնը խոպան՝ բայց մասաւրտին զինուորունի մը զբաց զբացական, բահանակով ծական ու փրկուափայնիան արաւակարզ կորուզութեան ու զբառութեանը զբայ կը համեայ և կը սիրահարի անուր ու կ'ասացարիէ որ ան ամւանաւայ իրեն հետ, պատիտարանեցի թէ՝ իրենց ունուացը բնախօսական և ժամանակական անհամար անձուն անձուն անձուն անձուն մը զիտի ըլլայ՝ մօր զեղեցի իրեւնը և շնորհացիութիւնը հօրը մատուրական կարառութիւնուն միախառնութայ։

Բայց այս զիտունը զեղուանիին առաջարկը կը մէկուտէ առարկելով թէ՝ այս անձան ամւանութիւնն մը հրէշ արարածներ կը այ առաջ անձուն ընթերի։ Արագինաւա ընդհանրուակը, իմ ազեզ և անձուններ փրկիցականին միանալով քու անքանի ազէւս ազին, յիմարինի բու սերունդ մը կ'արտազրուի։ Աւսուի կը մէկուտէն ձեր հետ ամւանուններ, նախամէնաւր կը սեպեմ, զիտութեամ բա մարգեստեամ և անձունի քան թէ սերնդուզ ործել, կը պատուախանէ։

Աւրենդագութութիւնը առաւածային պատճեմ մըն է, բայց երես պատճաններ ըլլան ու նիզինապէս և մասուրապէս այսակեած յիմարներու սերունդ մը պիտի արտադրուի, աւելի յաւ և հաճախի անկից:

### 312.—ՏԱՐՈՒՌՆԱԿ ՀՐԱՄԱՆ ՄՇ

Սամանեան թագաւորքներէն մէկը իր վարչապետին կը հրաժարէ որ զառնուկ մը զնէ, և զոյն մնացանէ զեց եօթը ամիսն մինչեւ որ ոչխար մը ըլլայ՝ ամենամասնագարար կերածիւրներով և ուշագիր հազարութեամբը և շղանայ ունէ ծախու Բայց մէկ պայմանական թէ եօթը ամիս վերջի այս զառնուկը ոչխար եղած՝ երբ կը ունի ծախութիւնը նոյնը մնայ զնուած օրուան ծանրութեան հաւասարութ:

Վարչապետը ոյս տարօրինակ հրաժարներն առջեւ անհրկած շուարած կը մնայ Արագւեան ցնութեան անյեզզի որէնքն է որ երբ կենդանական արարածներ ապրին այն անուակ միջավայրի մը մէկ՝ որ մարմինք զարգանալու համար ամէն միջոց տեղզին ըլլայ, մաքար ու ջուր, ձեռնոր, բնականարար եթէ որու տիս մը շահենեայ, ունէ արարածի մը մարմինը կը զարգանայ, կը զիրնայ և ծախրութիւնը կ'առելինայ:

Օր մը վարչապետին ողէս սպասառորդ՝ մատուց՝ խորհրդագութեան մը մէկ տեսնելով զայն պատճառը կը հարցեէ, երբ կը հասկեայ եղելութիւնը, ինքը նախկին համբա մը ըլլայով Եւր վարչապետ, մէր թագաւորքն հրաժանը գործադրուելիք զիւրին խնդիր մըն է. մնացանելիք զանոնեկը զնած որդ, հրաժարէ զիւրացիր մը, քեզի թող զանե դայի ձազ մը, զայն երկաթեայ ձազերով զանդակի մը մէջ պահ. ճիշտ անուր գիտացը զանոնեկը կերակրել առուր. քանի ան անունէ իր թիւնամին՝ զայլը՝ վախէն իր կերածը զիւրքը կ'ունատ, մարմինը չի զարգանար, նոյնը կը մնայ:

Վարչապետը այս ողէս նախկին հաջութին ուռած խորհրդագիր անսարքով, իր զնուած զանոնեկին նետ զայլի ձազ մըն ու ձեռք կը ձգէ, զանոնը գէտ զիւրաց պահելով կը մնացանէ:

Աւթի ամիս վերջը, երբ զանոնեկը ոչխար մը եղած թագաւորքն առջեւ քերակելով կը կըսուի, կը անունի որ իրը զանոնակ զնուած օրուան ծախրութիւնը ունի ոչ անելի, և ոչ պահանու Գայլին ներկայութիւնը՝ զանոնեկին սուսցած նոյն մնանողը անուր մարմինն զարցացման ունէ պղուած մը անեցած չէր:

Փորձազ անունուած է որ աշխարհին վրայ արգարութիւնը ուշ թէ կանուխ իր տեղը զամա է. Արեւել էրժա թիւները զարեցրով հայ ազգու լորգեց, ինչ յելլը զարաց, հայրենիքը՝ հազարամուր բանապահը Անձ պետութիւնները իրենց չափին համար արգարութիւնը պահանու:

Նը սահմակով ընթերվ թիւքքը պաշտպանեցին հայը անքառնեցին։  
Հիմա Ա. Նահանգները յետութեաց բարբարոս թիւքքը կը  
պաշտպանէ, կ'ազնէ անոր որ իր խորտիչուկ կանգուն մնայ, կը  
անուշանէ դայն որ առ անունուայ, ո իրնեայ, ո արդ անուայ։

Բայց զիսցած ըլլայ յետմնոց, Զաւեխ զար զայր՝ թէ հանի խոշոր ներմակ առցը իոր զիմքը իր մօտիկն է, իր վայրանաշորթի մնելեր զարդ մը չափակի անհնան: Արցափ առ զիմնարու և ամենինարու համար օգնության առանայ, վայսկն պիտի չկրնայ զիմնայ, նոյն չկրնայ և բայս բիւրը պիտի մնայ:

313.—*Topper* *quadrifasciatus*

11

Անկրտու չառ ազգաստ վիլյամսիայ մը կ'ըլլայ, իր ազգական-ները երբեմն նիւթապէս անոր զինել կ'աւզեն, բայց ինք չ'ընկա-նիր, անոր համար իր ամբինը մը իշտ գտնուաթիւն կը յայտնէ անոր:

Օր մը իր հայուսատ ազգականներէն Անբեղոն, իրեն արուած հուշերները չընդունելին գտնուի ըստա. — ԱՄՆԿՐԱՄ, կերած կերպակութերք այնափ հասարակ են որ իր ազատացրներու անզամ զանոնք չեն կրնար ունեն, այնափ ազքառ են որ բայցիկ կը ողբարսի, ձմբան ոչեատք ամառն ալ կը հազնիան:

Սակրատ — անթէ գուռ երջանկութիւնը հարստաթիւնն մէջ  
կը վիճակն, սխալ է այդ ժամանեմք, ամենին անելցածքը բանե-  
րէն գուռս՝ միւսները երջանկութիւնն հակառակ են, այսինքն՝ պէտ-  
քը քանի շատեայ, երջանկութիւնը նոյն համեմատաթիւնը կը  
նոյն առ ի լի:

Ազգային պահպանական հարաբերությունները և ազգային պահպանական հարաբերությունները եղանակակից են զարգացմանը:

Գոհունակութիւնը վեճ առաջինուրիւն մըն է,

2

1792 թռւականին ֆրանսական յեղափոխութեան չըդանին,  
երիտասարդ մը պատերազմական առեանի կողմէն մ'ահւածե կը  
գուտապարագանէ<sup>1</sup>

Երբ կը բանապիտի իր եօթանառն տարեկան հոյքը միշտ լացավ մը՝ իր զատկէն բաժնուիլ չ'ուզեր, անոր հետ բանու կը մըտնէ: Երբ զիխառուելիք յանցաւարենքուն անունները կը կարգացնին՝ անոնց կը շարուին բանուին բակը, ծերուակին զատկը նոյն պահուն քեացուն կ'ըլլայ, զատկին անոնց կարգացուած առեն, ես եմ այն մարզը ըսելով, մահապարտներուն շարքին ինքն այ կը շարուի: Երբ զիխառուելիք կը տարուին ծերուակը բանուին մէկը

աշխատիս զամանք է ապրիս, ես քու տեղը մեռնիքը յանձնի առիս, ևս բանով մնացող մարդոց կը կատակե, և կը խնդրէ անհացմէ որ իր գաւառից մխիթարեն, ցաւ չպայա իր հորը համար, անհաջական լըլլայ, այս ապրի երթա՞իկ և յիշէ իր անձնազն և պրագեակը հայրը:

## Գ.

Հասվայեցի մայր մը քաղաքական յանցանքի մը համար մահանան կը գուստագրուածի: Բայց գուստագրը անոր ձերաթիւնը նկատի առնելով զիստաման պատճեց կը թեթեացէ, բայտ արն մէջ առնթի թողուերով մեռնեց: Այս կիրը ամսանաշան աղջիկ մը կ'առնենայ, ևս իր մայրը չուս սիրեցան, գուստառւ էն կը խրեգըրէ ոյ օքք անդամ մը իր մայրը բանտին մէջ ուցեցերու արածուածի: Ան կ'արածուածի օքք անդամ մը մայրը անհոնեց: անկային կ'արդիրուի կերակուր թերել և բանով մասն պահ ան պահակրիս քննուենու պայմանաւ:

Երկար առեն այս աղջիկը, ամեն որ անզամ մը կ'այցելէ իր մայր, նոյն պահան առնթի թողուերով մեռնեց: գուստագրուած պատճեն ոյ չի մեռների: Այս զագանեխը հասկաւուա համար գուստագրը յրանենեց կ'արուշէ, և կը հասկցամի որ այս աղջիկը մարը այցելած պահան առեր կոթ կու ասայ: Իրը իր մահկիցը: Ազդիան այս ձնողութիւնը՝ զատաւորին դումիք կը շարժէ: ևս բանտարկեալ յանցաւոր կինը: իր ձնոցակը աղջիան կը շնորհէ և ապրուամի ու հնիկ մըն ոյ օրոշելով զանոնք. երջանիկ կ'ապրեցնէ:

Վերը նոյն բանով կարծանեալով յննոցակը զաւելի առնարի առնանաւ, հայտապ առեար կը մը կառաւցաւի առեր առեր:

## Դ.

Տիրանասոյի լուի մ՛թ: թաղաւորին բանակին մէջ, Յօրա անուն ոպայ մը կը զանուաբ: Ան իր քութիւնն և զանուաթիւններովը մեն հռչակ և անուն յիւնծ կ'ըլլայ բանակին մէջ, թէեւ աղյուս զինզացին մը զաւակն էր, բայց զինք հանչցողնիքը զայն աղյուսակը մնանակիք կը նկատիին:

Օր մը այս ոպային հայրը՝ զինզացին աղյուսա զզեսաով, ուաքք արենանց իր զաւակը անունեաւ, պատերազմի զաշտը կու զայ: Այս ոպան իր հայրը նոյն տարագոնի: իր հրամ անուաորին ներկայցներու չի քաշուիր, և յօրեն անուաուութիւն չի սեղիր:

Երբ լուսի մ՛թ: թաղաւորը կը բնէ այս պարագան, իր ներկայութեան կը կանչէ զայն նուերենով զորհաւորեցէն վերջ, կ'արտունէ թողուէ բանակը, և երթաւ իրենց զինզը հորը հնա, զինհանակով այս ոպային ձնողութիւննը, առեական սուճիկ մը կ'արուշէ, որ ան ամռանեալով ընտանիք կազմէ իրեն պէս հերոս և

միանցամային ձնողառեր սերունդը բերել աշխարհն օֆիտանս այնպիսի զաւակներուն շատ պէտք անին կ'ըսէ:

3.

Իսավիոյ մերանու քաղաքին մէջ վաճառական մը վաթուռն սակի պարունակող քառկ մը կը կարտեցնէ և կը յայտաբարէ՝ որ զայն զանողին տառը սակի նուէր մը պիտի տայ: Դիւզացի մը կը զանէ զայն, կը բերել տիրավը կու տայ և իրեն խառացուած նուէրը կը պահանջէ: Մորգը խառաչմը չի յարգեր, ունիունած դիւզացին պատարան կը գիտէ:

Դատարանին մէջ վաճառականը կը յայտաբարէ՝ որ զիւզացին արգէն իր առնելիք տառը սակին այս զուժարէն առած է, ուրագնեաւը քառկիս պարունակութիւնը եօթանառն սակի է ր:

Դատաւորը. — ՁԱյս որ կը խօսիս, անոյ պարունակութիւնը վաթառն սակի է ըսելով յայտաբարութենէն առաջ՝ եօթանառն սակիի քառկից պարունակութեանը մասին յուր սանեցող մը կա՞յ, վկանեթը կը ո՞ւ բերել անոյու հարցումին, ան ո՞յլ յսելուն, ուրագնեաւն եւ այ ըստ ձեր ներկայ յայտաբարութեան արգար որոշումն կու տամած՝ որ այս վաթառն սակինց քառկից չէ զիա՞ զու քառկից զտիրու:

Դատաւորը նոյն քառկը պարունակութեամբը զիւզացինը կու տայ կը զրկէ: Եւ անոր կ'առցոպրէ որ վաճառականը եթէ սեւէ պահանջէ: մը սեւենայ իրմէ իրկին թող գիմէ զատաւորին:

2.

Հարցուութին մէկը չմեռած իր հարցու աթեամն հինգ հարցուր սակին իրմէ զժզու, եղազ հօրեզրոյորդին իրը մաս անդ թագում՝ մեացած բարոր ինչքերը իր մասերիներէն մէկան կը նուշիրէ: և իր այս կտակոց իրը իր մասերիմ բարեկամին կը յանձնէ:

Եւ ապա այս հարցուուը, առաջաւումը և էտակին ձեւը փոխելով, երկրորդ կտակ մը կը զրկէ: որուն մէջ 500 սակի կը կտակէ մասերիմին և մեացած ինչքերը կը թողար իր հօրեզրոր որդիին, և այս կտակը կը զնէ իր տան սեզանին զզրոցը:

Մարգը կը մէկանի, երբ իր մասերի ազգականը՝ իր հորեղաբարորդին, անոր զզրոցին մէջի թուզթերը կը պրազէ: ևսն կը զանէ մարգուն երկրորդ անզամ զրուծ կտակացիրը որ 500 սակի կը կտակէր իր մասերիմ բարեկամին իրկ մեացած ինչքերը իրեն վն ստարի մը հինգ հարցուր սակի տարու զբանալով այս կտակացիրին հետքը ոչնչացնելու համար կրակարանը կը նետէ կը զանէ: Բայց իր մասերիմը մէկանոզին առջի զրած կտակոցիրը իր հօրեղաբարորդին ներկայացնելով որէնք այս պարունակութիւնը զործագրել կու տայ:

Ե.

Աթէնքի երեսէլիներէն Դեմիսակիշու, երբ իր Հայրենակից-ներու կողմէն կը վտարուի Աթէնքիչն, ևս Պարսկաստանի Արտաշէր Ծահին քով կ'ապահանեի: Առեն մը վերջ երբ Արտաշիր պատերազմ՝ կը յայտարարէ Յունաստանի գէմ, ևս Դեմիսակիշուը պարսկական բանակին ընդհանուր հրամանաւար կարգել կ'ուզէ:

Բայց ևս փոխանակ իր հայրենիքին հանդէս գաւառնանելու, մեռնիլը նախամեծար սեպելով, ինչպինքը կը թուժաւորէ և իր բարեկամներէն կը խնդրէ՝ որ իր մարմինը հայրենիք փոխազրել տան՝ զգանէ իմ զիանը հայրենիքին մէջ թոզ ամփոփուիր ըսելով:

Ը.

Օր մը եփաթուին ըսեր են — զջեր մասին շատ զէշ խռայեր կը խռաբնու: Նա — օթող խռաբն, ևս այնպիսի վարք ու բարք մը պիտի ցուցնեմ: որ իմ մասին զէշ խռազները պիտի ամշնան, և զանանց լազներն ալ այն ուստ զբողարտութիւններուն պիտի չհաւասանն:

Անզամ մըն ալ կրկին բամբառաւած ըլլալը լոելով՝ ակրեայ ըլլալ որ զիս բամբառող մարզը իմ վրաս բամբառաւելու բան մը տեսած է: կ'ըսէ:

Ը.

Ազգաւոր կին մը ազերազի իրավ մը Մակեգուացի Ֆիլիփի կայսեր կը զիմէն որ իր զատց տեսնէ: Երբ նա — օթամանակ չունիմ քու զատց տեսնելուով կ'ըսէ կինը որպանը զան համարձակութիւնը կ'անհնայ անոր ըսելու: — օձէ՛ր արքայ երէ ժամանակ չունիմ զատց տեսնելու, ուրիշն թուզ զանակարութիւնոց: Կայսրը փոխանակ զայրանարու այս նախատալից յանդիմ տեսնթենէն, աղքամ կը-նոյ զատց կը տեսնէ:

Ուրիշ որ մը Ֆիլիփի Կայսեր պարագանենները — օձէ՛ր արքայ, և ազերախատ Յայները քեզ երբեք չեն յարգեր զանոնիք պատճէն կ'ըսնէն: Նա կը պատասխանէ անոնց — չեն անոնց ազերիթիւնն ըստած տանիս իմ յարգս չեն հանչնար, եթէ անոնց զէմ գէլութիւն զարծեմ ինչնո՞ր պիտի չընեն:

Անզամ մըն ալ նորէն իր մասին զէշ խռաբի մը համար շաբաորէ զայի, քու ներկայութենէն հեռու կը մեայ, զէշ էի կրծութիւնի առաջարկին՝ օրարեկում ի՞նչ կ'ըսէք զաւք՝ այս մարդուն համ իմ մասին զէշ խռառածները չին բաներ, որ ուրիշ տեղ երացով համ ալ զիս բամբառէն ըստած է:

Ժ.

Յորանացի Տուրքինա զօրավարը համբորգ-էթեան մը պահուն զի զերէն կը կողապառնի, ունեցած բոլոր առարկաները կ'առնեն:

սրանց մէջ կը գտնեալ առկեայ ժամացուցը իր մէկանոց եզրոք նուէրը:

Զօրավարը գողերէն կը խնդրէ որ իր ժամացուցը վերապարհենեն, իր եղբարձէն նուիրուած թանկարժէք յիշտառի մը ըւլալուն համար, և կը խոստանայ անոր փոխարէն յառաջիկային զբանքի հարիւր ուկի: Պազերը հաւատալով անոր այս խոստուժին իրեն կը վերապարհենեն ժամացուցը: Առեն մը վերջ զողերը կը գրիմն գորավարին որ խոստուժը յարդէ: Նա կը զնարէ անոնց հարիւր ուկին: Իր բարեկամներէն ումանը գորավարին կը թերագրին որ հարիւր ուկին չվճարելէ զատ զողերը հերթակալել տայ բայց նա կը պատասխանէ անոնց — զարուհանոր մարդ մը ինչ որ ու ըլլայ, որու որ ալ ըլլայ: խոստուժը յարգելով զայն կատարելու է:

### 314.— ԽԵՂԱՅԻ ԴՎՐՈՅՍԿԱԿԱՆԸ:

Մայթան Մահմատ ծառեալ՝ որ մը Պոլոյ թազերը որ ցերեկով պատաժ պահուած, յետինքին գորոցէն իրենց տուները վերապարհած ուսանելուրա խուժը մը կը հանդիպի, անոնց մէջ տանը երկու տարեկան քաջարթուած մանեակ մը՝ իր նոյն որը ստացած զիսական գաղց խանգավառ կերպով մը կը բացատրէ իրմէ զար գառարանի մը ուսանելուրան:

Ցղան արթնամտաթի նը, եռանզը և խելքը՝ զահակալին ուշագրութիւնը կը գրաւէ: Երբ ընկերները իրմէ կը բաժնուին, թակուուրը ոյս խելացի ուսանողին, երկու սոկի նուէր տալ կ'ուզէ:

Ուսանողը — Դուն ո՞վ ես որ այս նուէրը ինձ կուտաս, կը հարցնէ:

— Մո՛ւս մէկու մի՛ ըսէր, ես Առաջնան Մահմատան եմ:

— Տէ՛ր աբքայ, եթէ զան խակապէն մեր սիրելի թազաւարն ես, ուն միայն երկու սոկի նուէր չի տար, այլ ափ մը սոկի կուտայ:

— Լո՛ւ ազաս, քանի որ այս ափ խելոք ուսանող մըն ես, առ քեզ ափ մը սոկի պարզեւ:

Տզան ափ մը սոկին իր կապային պէտին մէկ մեռքովը ամուր բանած իրենց տունը կը վազէ: Հան կը զանէ մայրը, քոյրերը, ազգականները բաց ու կոտի մէկ, և իրենց տունն ալ պաշարաւած հետաքրքիր մարգկային ամբոխով մը: Երբ նա եղելութեան իրազեկ կ'ըլլայ՝ որ իր զոկեմու հայրը, խազամուլութեամբ երբ իր սէնեցած զրամը կը կարմզնէ, բարկաթեան նորայի մը մէկ, իր հակառակորդը գանձելով մը ուսանեած է և բանտարկաւած երեք որ վերջը ինքն ալ զբանառներա համար:

Ուսանողը ոյս որ կը լու սոտքին մուշիովը ետ կը վերագրանայ, կը վազէ թազաւորական պայտա Տօրմա Պազչէ: Դժուարաց

կը ներկայանայ թաղաւորին և իրեն առանձ նուերը կը վերագործ չընէ անոր, և կը խնդրէ անկէ՛ որ իր հօրը կեանքը չնորհէ իրեն՝ ներելով անոր յանցանքը:

Երբ թաղաւորը կը անզեկանայ անոյ հօրը արարքին մասին առ կ'ըսէ:

— Ֆղա՛ռ գուն խելացի և կրթեալ մակ մըն ես, բայց քա հայրգ, արքեցոց, խաղամու և սպասարա անկիրթ մըն է եղեր այս ոճիրը զործոն է:

— Տէ՛ր արքայ, անկիրթը իմ շոյր էէ, այս իմ մեծ հայրու եզան է, որ զայն կրթեր առանձ չէ: Պայով իմ հօրու ան էթէ իւն կապէս անկիրթին մէկը եզան ըլլոր, զիս զարոց չեր զրիեր: առամ և ուսումնականները չեր յարցեր: Անոար կը խնդրեմ, կ'աղայի՞ ցեզի, հօրս կեանքը չնորհէ ինձի՞ որ սրբ չմաս, և առամ չարունակելով կրթեալ մէկը ըլլու հայութ: հօրս ովհ չըլլութ:

Թաղաւորը կրտպութան՝ որ խելացի մահչառ արամարտանակն խռոքիրէն, իր առանձ նուերը ես կու այս և իր հօրը կը ների՛ և անոր կեանքը մահչակին կը չնորհէ:

Կերորինի և ուսումնական վայրու յոյու՝ ու կ'առաջնորդի մարդկութինի զիսի բարի, նախաւիր, և վեղեցիկի: Անոնց միմի և նողին լաւառուելով նիւթներ, և քնկունակութինները կը զարգացնի:

### 315. — ՄԱԿԱՅԻՆ ՃԱՄԲՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ՄՌ

Մազային ճամբորժեան մը պահանձ ճամբորզներու մէջ, եղարս և ինքնանաւան յախորս, յեզուադէս և զիտան մէկը կը զանուարի: Ան կը մասենայ ուրիշ նամբորդի մը՝ անոքով աղէտ, և զգուերակերպում կուզ՞ զիւզացի մարդու մը՝ կը սկսու հարցացնելու կայի: «Ծ ըլլաւով աղէտ և անզրոց էտ մէկը, իրենց զիւզին մէջ բնաւթեան ծոցը ազրան քազաք մը առանձ չէ, և ոչ այ քազակիրթեալ երկիրենիրու մարզոց հետ շփում ունեցան կանաչաւոր խռոիր ոչ չի զիտեց: կուտ և կոպիս զիւզացի մը:»

Գիտականը զայն ճամբորժու: Համար, կը հարցնէ: — «Ի՞նչ զիւզաներ զիտեն, ընտց բառաւթիւն, քիմիաբառաւթիւն, աստղադ բառաւթիւն, ու ազգաւթիւն, հազերաւթիւն, երկրաբառաւթիւն, արեւագիրսաւթիւն, ութիւն, ութիւն... և ուր զիտու՞ն:»

Խեզն զիւզացին կը պապանիր կը մեայ: իրեն ի՞նչ բաներու մարդուից անզում չի զիտեց, ու որ մեայ այն զիտութիւններու մասին անզեկանթիւններ ունենաց:

— Ո՞վ զիւզացի, ահասոյ և ազէտ մարդ այստի կուրութիւնը, և աղիսութիւնը, քեզի համար չտա է, աշխարհիս վրայ

իր չորս կողմէ՝ չուեանց՝ ազ էս և խարխափող կուրտ մէկն եւ զան վերջապէս ազխռութեան ծովոն կոյրդկուցան պիտի ընկղմիս և խօսու պիտի կորուցան:

Ե՛տեցնին քանի մը օրեր այս խռուկցութենէն վերջ նաւը իր ծովային զետցը կը շարունակէ, որ մը համրորդները կ'արթընան որ փամորիկ մը փրթեր է, ծովը կ'այելուի, և իրենց նաւար ժայռաբար տուշեղի մը պէս անզամ մը բարձրաբերձ այիցներու զայ ամֆին վրայ, անզամ մըն այ երկու այիցներու միջն խարխռուաշի մը մէկ մարհանան կը տռայախի: Նաւայեաց տուին ծանրութիւնը ծովը նետուի կու տայ: Համբարցիները — սկսուած է, Աստանան ազամէ մեզ սույր մահէնու կը պռանի: Նաւապեար ամենամօսիկ նաւահանգիստ մը կ'առաջնորդէ իր նուր, բայց ան չի կթնար մասենալ նավեղը կարծանումէ մը ազամելու համար: Փամիսրիդը կը սպանիանայ, ծովեղը խռախնուի յեցուն են, նաւը այիցներան սպանութենէն կը տարութերի, խռախի մը բազիւնով, վայրինեասպէն ջախճախուիրը անխռուսպէջի է:

Նաւապեաց նարահասու, հրաման մը կ'արծանի նաւացներուն և համբարցներուն թիւ սցամարը մաս է, ան որ բազու զ/ան իր գլխուն նորը նորի, ուրիշ ժիջաց չմենց միր նաւը ջուր կ'առնէ, ծուկը է, պիտի բարտուցանի:

Նոյն պահուն ազ էս զիւզացին զ խանկանին՝ զինքը իր աղջառաթեան համար նախառազ մարզուն կը մասենայ:

— Բարեկամ յոզաք զ խունու, կը նարցնէ:

— Ա չ, կը պատասխանայի իրեն:

— Աւքնն բարեկամո, այս սպանիաշունչ զ ովորդին զուանը կոտուած ծովուն գործերան մէջ պիտի ընկղմին . . . Բայց ես թէեւ եկոմէն նախառազ ազէս զիւզացի մըն եմ, բայց խիզն ունիմ և ամենակարս Առանձոյ մը կը հաւասար: Ես չառ բայզաք զիւնամ կրեամ բազարով ոս երեւցող ցամաքը համեմի և բառոյ մահէն ազամի բայց միստին քեզ այ պիտի ազամում, պահի ոս զերանին վրայ քեզ բառ մը կապեմ անոր վրայ, չուանով մը միստին քաշելով պիտի բազամ, անապայի նուր խարխռուազները զբայ է:

Անոնք սպանիկ զիսմարկին զ երթանկան հրաշքով մը երկու ժամ զիւրի ծովեղը ցամաք երած էին, և խարխռուազուոց նուրուն միստին զերանի և անապայի մաշցորդները այիցներու միջոցով ցամաք կը քշուէին: Նուր իր պարունակաթեամբ անենացան էր:

Ուսի անիս և սպառած իր անոյն եսկին անձնուելու և նոյնառաւելու չկ: Անորին մէջ բզեզն անզամ իր ձեզը և իր զամանի, առելիք զուրի չկ, ուր մնաց մար եսկի:

## 316.—ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՄԻՔ

Թիւրք երկու զազեր, շաբաթ մը ամէն կազմ զըստի կը դարնեն, ամէն տեսակ միջոցներու կը զիտէն, կազմուած մը հեռա չեն կյանք ձգել:

Ամրաժամ զաշտավայրէ մը անցած պահան, կը անսնեն որ թիւրքեան զամակ խանակը ծերուկ մը զայդ մը եղներազ արտ մը կը հերկէ: Գոզերը ծերուկին այս եղները զողնալ կ'սրոշնեն, մէկը միւս ընկերուց կ'ըսէ: — ԱՄԵՆԸ մարդ ուզանելու նայտանի լուսնիք, եթէ ծերուկին հեռացէն բանի տանելու ըլլանց եղները, ևս պահի պառայ, կանչէ մեր զբախը մարդ պիտի հաւաքէ չըլակայքէն և մենց զինքի զիտելու պիտի սարպութիւնը:

Միւս ընկերը: — Հազ մի՞ ըներ ես եղները կողապահելու զիւրին միջոց մը խորեցայ: Դուքն առ մասակայ բրուրը կ'ելլեն, անգամար կը պատու: — Անսուսած իմ կը չուարի՛մ կ'ապշէ՛մ այս բանին, կը չուարի՛մ . . . ա:

Այն առեն մշակ ծերուկը ոյխայ հետաքրքրուի սի՞նչ է այս մարգան չուարումը ըստի քաջոր ոյխայ զայտ Մինչեւ այն առեն ես եղներէն մէկը իր լուծէն քակելով, կը քիչեմ մասակայ անտառ ու կը առենիմ: Երբ հարցեն թէ՛ սի՞նչ բանի համար է քու շատարածը զո՞ւն կը պատասխանեն ծերուկին՝ թէ: — Այս չուարում իր շարժառախիլը իրեն մէկ եղով հաջո հերկեցէ էս: Մերուկը պիտի առենի որ եղան մէկը չկայ, զիւսաւրու պիտի ելլէ, երբ անտառ մանէ, միւս եղն ալ զան կը քիչու մէկ կազմ կը տանին, զերից մենք զիրար կը զանենք, և մեր նայտանին հասած կ'ըլլանց առաջ լիւախն կ'ըսէ:

Այս նարապիկ զազերը զերոյիշեալ սասանայական մէկթուալ խեղն ծերուկ երկրագործին զոյդ մը եղները կը կազմուեն:

Ինունի միջ առեն մեղներ ներելի են, երե մեղաւոր խովանական ապահովան, և զդասյ իր մեղներան:

## 317.—ՏԻՒՅԱՆԻԹԵԱՆ ԴՐԱՄԻՑՆԵՐ

Առենց իրենց զիւրին չըխազին գուրու չաենազ թիւրք զիւրացի մը՝ խորական նարապարուսնա ցորենի ցողունէն հիւսուած փեզայր մը կը զանէ նամբան զբայ, զայն բանի մը չկարենայի նմանցնել, իրենց զիւրին խելքացին և կարգացովը Մոլլային կը առենի անոր մասին անցենաւարու թէ՛ սի՞նչ է այն առարկան:

Աս ձեռաքին քրայ անգին անգին գործներէ զերը: — Ամէ զիւրացնա այս խոյար թուշունի մը բոյնը ըլլալու է, ամէ՞ թնչողն ուր հիւսուած է այն, ահա՞ այս անզը համարի անելով թիւներու և թուշունիները մէկցներու տեղն է, աս անզը թուշուներուն թուս-

ժեք անզը եւալլին։ Դիւղացին այս բացատրութեան չի համազռէիր, մէջ մըն ալ զայն կը ցացնէ իրենց ձերաւի և զորդառու ջաղացառենին։ — Ան այ օայս առարկան ուզաներուն սահմանանին կազապարին էն բացատրութիւնը կու տայ։ Դիւղացին այս բացատրութեան համազռելով զայն տուն կը բերէ։ Իրո՞ յիշառակ տան առաստազնին կը կախէ։ Ականջը խանի միմայական թիւրքերուն իրենց նոր սիրիակը գիւղոյցներով։

Տիւրք մը կեանքին մէջ ժամանոյց տեսած չէ, ո՞չ ալ անոր մասին բառ է։ Նա օր մը ձիռն վրայ զայտ պահուն զետային վրայ փոքր կըոր փայլող տուփ մը կը տեսնէ, ձիէն վար կ'իջնէ, զետանին զայն կը զերցնէ, երբ ձեռքը կ'առնէ, էլթ, էլթ, էլթ հայն մը կը լսէ անոր մէջին։ Ասոր մէջ զեւ կայ ըսելով անմիջապէս զայն կրկին զետինը կը նետէ։

Եւ վերջը եւս քաշուելով այն տուփը նշան կ'առնէ հրացանովը մէջին զանազան գեւը զարնելու համար։ Երբ հրացանին բըւթակը կը քաշէ, ժամացոյցին կափարիչները փշուելով կը բացուի և դորժիքներովը ժամացոյցին միջակը զարու կ'ելլէ։ Լաւ զարկին տակայն գեւը գեւ կը չարժի ըսելով, կրկին զայն ձեռքը կ'առնէ, ականջը անենելու տանին, պլուսած զապահակը կը քահուի և անոր ծայրը Փըր Փըր հայն մը հանելով քանքը կը միտոի։ Խեղճաղէտ քերաբը զիս հարուածեց ըսելով, լեզին կը փրթի վայրկինապէս կը մեռնի։

### 318.—ՄԱՅԱ. ՄԱՄԴ. ԱՐԹԵՅԱՆԻՑԱՎ ԵՆ

Հրեայ մը Հարուային Նահանջերաւն մէջ քաղաք մը կ'երթայ, և զիշերը ուշ ժամանեակ կայարանին մօս պանզոկ մը երթալով, կը խնդրէ որ իրեն սենեակ մը տան, պայմանով որ դինք առաւառան ժամը հինգին արթնցնեն, որուն զի չողեկառ քին համարին։

— Սակայն սենեակ չունինք — կ'ըսէ պանզոկին զրտղիրը։

Հրեան — Ուսէ սենեակ, կը պազատիմ, սենեակի նմանոց տեղ մը, որ քանի մը ժամ զրտիս գնեմ և հանգստանամ։

Գրադիրը — Կը կրկինեմ սենեակ չունինք, սակայն եթէ կը համաձայնիս, կրնաս մէր սեռամոյթ ոպասաւարին անկողինը որտուկին։

Հրեան — Բէկեռ կ'առեմ սեռամոյթի անկողնայն մէջ քեանալ, բայց քանի որ այս կրնաս արամագրել, յանձն կ'առեմ մի քանի ժամուան համար, հող չէ, մխայն կը խնդրէմ ժամը հինգին սենոյայն ան արթնցնեց զիս։

Գրադիրը — Եաւ լսա։

Հրեան կը վհարէ, առէն ինչ կը պատրաստէ որպէս զի առաւառան ժամանեակ չկործեցնէ, և կ'երթայ քնանալու։

Առաջանակ գետ, երբ մեռամորթ պատառարու զարձը լրտցուցած զնաց քնաց քնառնալու, առաստ իր անկազնին մէջ պատկած հրեան և բառ թիցնիրենը, «քանի որ այս սպիտակամորթը մեռամորթին անկողին է պատկած, ոդաց է մեռամորթին հմանի»: Առ զնաց ձեռքերը թաթխեց մուրին մէջ, ու առանց հրեան արթիցներու մեր երեսը մեցացաւ:

Ժամը հինգին երբ հրեան արթիցնեցին, ան առանց լրտցուցած զնացնց կայարան, և մասնեարով առմուկի պատառահանին, Գիրմինկթըն երթարա առմուկ մը ուզեց:

Տամակավաճառը — Այս պատառահանը մեռամորթիցներուն առմուկ չէ ժայռեր, առամորթիցներուն պատառահանը զնա՞ւ:

Հրեան — Խնչ բանք կ'ազեն, մեռամորթը զո՞ւմ ես:

Տամակավաճառը — Հը՞ հոյեցին մէջ նայիր, և կը հասկընու թէ ո՞գ է մեռամորթը:

Սիրառի, հրեան զնաց հոյեցին մէջ իր գէմքը զիտեց, և բառ թիցնիրենը — «Այդ պատշաճին մարզիկը փոխանակ զիս արթիցներու, սխարժամք մեռամորթը արթիցնեցած են»:

Մ. Նահանջներ նախարիս ռատկավարական երկիր մը բլլուրի շատ նկատ և՛ նանի ու ցեզարակարիներ և՛ պատմակարիներ կը պիտի նոն: Պատմակարին պարբեր նոն առենիւր կը զանձի, նուռ պատմակարին զանձի զարծաւարին արինը՝ կիմանինը բը ցամունքն, պարզապես կ'ապանեն զայն ժամանակն և՛ անխնայ:

### 319. — ՊԱՐՏԱԿԱՆԱՆԴԱՐԾ

Առզամիս և պարկելու առեւորական մը՝ խոսարարոյ և շահամիք զայխառու ունեւորէ մը տակառք պարտքի զրամ կ'առնէ, քանի մը տարուան մէջ առեւորական իր զործաւանիթիւնն առերգ կ'երթայ. մարզը կը մեռնիսանայ:

Առ շատ պատառախնդիք մէկը ըլլալուն՝ որ մը պատի մը տակ նուռած զրեխոց երկու ձեռքերուն մէջ արտամ սխար խորհած մէկ պահան։ անեկց անցնազ մէկ բարեկամը կը ունենէ զայն ընկնաւած այս զիտեակով, երբ պատճառը կը հասկնայ, ան հետակայը կը խռով անար:

Ա. Յայրինիամ. ի՞նչ կը մառանէն ուժու զանցառոր չե՞ս, ժամանականինը և պարզազ աները քեզ մասնիցացեր են, մի խորին պարտի լինուելու մասին զաշխառու և ամենինի պարանակոր բայ խորին թէ իր պահանջը ինչպէս պիտի զանձի . . .

Վասյառու մին պատրիս բնանիւր պատրիս և՛ ազգեր խարար. կը նզեն պիտու յաջմուկ կը նոն, և՛ անզ անմօց ուրիշուն և՛ զարդարականինը նիւ իր նամակն:

## 320.—ՀՈՒՅԿ ԲԱՆՔ

Արքմեան Հայրիկին Պոլոս Պատրիարքութեան շրջանին, Երբ ան քանի մը եպիսկոպոս և վարգուպեաներազ Արքույթ պողոտայէ մը կ'անցնի՝ կը անոնէ որ Հինդ-վեց Վանեցիք երիտասարդներ արիւն քրտինքներուն մէջ թաթախուած եւրոպական առցանքներուն ձանդ ասկէր կը անոնին։ Երբ անոնց կը անոննեն Հայոց Հայրիկը, իրենց անց թեաները գետինք կը զենէն, և համբան մէջ կոչմը մայթին վրայ կը շարուայն յարգելու այս մէծ կովերական հայր և անոնց բարեւը և կրօնական օրհնութիւնը ընդունելու համար։

Երբ Հայոց Հայրիկը իր կրօնական չքախումբազ կը մ'առենայ անոնց, ան իր որհնութիւնը բերանը բանալով կը հարցնէ՝ «Դաւակիներս նիշպէ՞ն եք, ի՞նչ կ'ընէքն։»

— Մրազան Հայրիկ թեանակրութիւն կ'ընենք. Հոր Հացի մը համար Պոլոս համ բաներուն սույացատվները մեր քրտինքներով կը թրժնեք, նորին ալ չնորհքամ չենք կրնար ապրիր։

— Պատակներու Պոլոս սարցայտակիները որչափ ալ թրէք ձեր քրտինքներով, անոնց արցիւնաւոր չեն ըլլար։ Պացէ ք երկիր, երբ հան ձեր պապերուն հայրենիքին հակուզ հազին վարիք և անոր մէջ խառնեք, ձեր քրտինքները այն առեն արզիւնաւոր իր լինի ձեր աշխատան քները։ Պատակներու վոխանակ ստարութեան մէջ իրը պանդուխու, ձեր գոյութիւնը քաշչեիր։ զանէ ք ձեր հայրիները, և չեցացէք ձեր սնամիւները ձեր քրտինքներով։ Կ'որհնեմ ձեզ, Տէրը ձեր հետը ըլլայ։

Այս գիրքը ընթերցաց սիրելի հայրենակիցնե՛ր, գո՞ւք ինչ պատահանքի և կռւսուկցութեան ալ պատիսնի՞ք, ի՞նչ զաղափարի և մասյանթեան ոլ ճառացէք, Հայ Ազգին Հայրիկը։ Մկրտիչ Արքմեան Վեհագուսին՝ Հայրենակը և ազգասէր պատամի թէ ։ Երկիր վերաբարձէք իրականաթիւն և մարզարէնութիւն մըն է առըներ առաջ խօսւած և իր Դրախարի Ընտանիք, Սիրաք ու Ամառել, և Մարգարիտ Արկնից Արքայութեան թանկազին երկերովն ալ հույրոց ործուած է ան։

Միիւնքի վասրանցի պանդուխու հայութեան ներդադիքի ազգահանացան աշետարեր չեփարը հնչած է ամէն հայ, այն որ Հայի ազեան արիւնը կը կրէ, պէտք է լուս կուը հայրենիքին։ և վերապահանց իր պապերուն սնախը։ Մայր Հայուսան։

Մի հայ եղբայր՝ եթէ զործարանատէր ունեւոր մըն եւ մընաւ, որտեսն մը՝ պարենապառու մը՝ բանուոր մը՝ կայուածոտեր մը՝ կուտ բարձրապատճեան, պատամեայ մը ։ ի՞նչ ցառակարգիք և պերքի ալ աէր, մէկն ես, յու և խորին և կը լազարտ որ ստուրը մըն ստոր է օ քա սկրանցոց ու հարսաւթիւնց ստորութեան մէջ պիտի կորսուի այլասիրելով և ճույներով ու ըիչ ազգերուն հետ

Հայուն ազգ ու թիւնը, լեզուն, մշտիոյթը, պատմութիւնը,

Հարստութիւնը և զոյտթիւնը միմյայն հայրենիքին մէջ կը հա-  
պահուի անկից գուրս կարստեան զատապարտուած է:

Մենք զիստեղ թէ անհամի մը և ազդի մը վերելքը, և  
երշանկոթիւնը՝ ծանր ճիզերու, զոհողութիւններու, մինչեւ խոչ  
զբկանքներու զեռվ միայն կարելի կ'ըլլայ ապահովել: Եւ այս կեան-  
քի իմաստութիւնը լրիւ բժրանած է հայ տոպազուրզը, իբ անհա-  
տական և հաւաքական ապրանքներուն մէջ:

Հայոց Հայրեկին պազար՝ օձեր պապենական հոգը մեր  
քրտինքներով թրջնցէք, և մեր օնախը չենցուցէքս, ներկայ հայ-  
րենիքին մէջ կ'իրազործաւի: Եթէկի առերակներուն անդ այսոք  
կը բարձրանան, նոր և հոյակայ քազաքներ, ու բնակավայրեր,  
անազառներն ու ճանիները կը փախակերպուին մշտիւի, և ծոզ-  
կան գաշտերու և պարտէղներու: Եթէկիրը կը բարզաւաճի նոյ միք-  
նին, բազուկին, և վնասկան կամին միացեալ ճիզերով, և հայրե-  
նիքը կը վերտանազնի, ու կը վերանայի անորբնակ կոսոյթազ:

Անմ այժմու մեր հայրենիքին երբանկութեան ազդակները ։  
Մեր իմացական օճումը և սիստեմը աշխատանին պատամանիր,  
և մեր հայրերուն ու եղբայրներուն արիւնուն ու քրտինքով պա-  
րարտացած հայրենի նոյր այս ուուր երրորդը իւնն և որուն մէջ  
միայն պէտք է վիճուկը մեր հրաշալի ապազայի երաշխառութիւնը:

Արտասահմանի տարտրեան մէջ զբո՞ւ և խօսե՞լ կարելի չէ  
հայրենի կերտել: Պէտք է բժրանել թէ նոր Հայաստանը ընդուրմակ  
աշխատանոց մըն է, զործի բաժանուամով՝ ևամտարած զործարան  
մը, ուզ հնառթեան կոնզէն վերընձիւզած նոր հայ ազդին երբան-  
կաթեան չենքին ատազները կը պատրաստուին Եւ հայրենազարձ  
հայր իրեն նիկած բաժինն է որ պիտի կատարէ նոն իւնն, և իր  
հայրենինին նամաւ:

Երթանք հայրենիք, համբուրենք անոր նուրբական հոգը՝  
որ ձնունզ տաւաւ մեր ժողովարքին, և անոր զոթորիալից պատ-  
ճաթիւնը զիմեցաց իբ զբկին մէջ, և որուն արիւնուն ու քրտին-  
քովն է թրջուած:

Երթանք հայրենիք, լծուինք հայրենաշնի զործին, և բար-  
րազնելի հայրենինի երջանկուրեան և բարզաւաճան անսուր, մեր  
հան զանուազ եղբայրներուն հետ, որուք արգէն թրենց զերազոյն  
ճիզերով ամբակւաւ, հիմերը գրած՝ վերելքներու: Կը հասնին:

Հայրենիք մը կը բարզաւաճին և կը վերտանան նի միայնույն  
իբ զատակներուն զնոն և անձնուաց խնդերուն չնորդին, և այս  
հան ապրող ազդը և ժողովարքը յատիսնեան կ'երջանկանայ:

Առաջ ներզադին մեր հայրենիք՝ վերականգնելի զայի և  
նոն մեր այս մէջ թըբախունի երջանիկ կեանի մը:

Տ Ա Ի Ե Լ Ո Ւ Ա Ծ

Բնիկ Այնիւապցի Առեւիս Նազգաշեան 1889 թուին, նոյն քու-  
զաքին Կեդրանական Թիւրքիոյ Ամերիկեան Գոլէճն ըրջանաւարու-  
կը հետեւի բժշկաթեան Պէյրաթի Ամերիկեան համարացին՝ իրը  
կարող բժիշկ 1894ին կը վկայուի անկից։ Թիւրքիոյ Աւրֆա, Ասո-  
նա, Պոլիս և ուրիշ շատ մը քաղաքներուն մէջ, իրը քաջակմատ  
վիրարոյժ և ակնարոյժ, յայող կերպով աշխատելէ վերի մեծ համ-  
րաւ շահած է։ Իր կեանքին վերինն առըիները անցուց Մ. Նա-  
հանգները Ամերիկու, կրկին իր արուեստը զարծագցելով։ Բառ-  
կանէ քանի մը տարիններ առաջ հան մեռաւ իւր ճերաթեան մէջ։

Ինչը արուեստով բժիշկ, բայց զաւարթախոն, զաւելատակի  
խորաթափանց զրոյ մըն էր։ Ինչը երգիծ ական ներհունե և կռու  
յազուածներ զրոն է ԱՌահնիւման ռԱւետարերն և ԱՀայաստանի  
Կոչնակն ազգագուտ պարբերաթերթերուն մէջ։ Իր գրութիւնները  
ընթերցողներու կողմէն հանոյքով կը գետուակին և կը կարգացուեին։

Իրը յաւերուած մէր այս Զուարնալիքներու զիրքին, իր  
ոջաւարթ Պատուաթիւններու երկին նայնաթեամբ կատ և մաս-  
տաղբաւած քանի մը զրուազներ կ'արդառազրկինց հաս։

## I. — ԱՅԻ ԶԲՈՅ ԳՐԱՎԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Առանձազական կետնքին հրաժեղաւ տևած էր: Անգերազարձ բաժնուած էր թնձմէ այն կետնքը սրբած մէկ օրը՝ զործի և պատասխանառնութեան օրերուն հազար հատը կ'արժէր:

Առանձազական կետնքը տեսակ մը զամմիւնիզմ է: Ամէն մէկը իր ընկերներուն ունեցա՞լ կը բաժնէ: Առաջի բարութիւնները տեղ չ'անին գոյրացական կետնքին մէջ: Պարաճիւթիւնները առաջիւնութեան տեղը կը բաժնէ: Անգամատիւնի կետնք մը կ'աղջի ուստացը:

Ազ որ տանէն ստակ կամ ուստիք ուստար, միւնքը անոր չարքը կը գուշանին: Ազ որ յատ տեսակի սիկարիթ մը անենար իր հետ քը, ան իշխան կ'ըլլար, ամէնք այ անոր չարքը կը գուշանինք, անոր աղնուականութեան, զերգաւանենին մեծութեան շարք դպինաներ կը կարգայինք: Անոր առ աստանինութեան մասին վիայութիւններ կ'ընէինք:

Մայր գոյշէնը մէկ կը վայգայինք: Վրաֆիւսոյները ինքույթնենին չ'են կրնար զարդ մէր յանցանքներուն զիմ, երես կուտային մէկը:

Այդպէս չէ դորձի կետնքը . . .

180.ին բաշխութեան զկայականը առի, Պային զաղեցի, հանար նորին ծայրէ ծայր քիւնութիւններ անցնելով զկայական մը ու անիկ հետ անցուցի: Այսու բարիկ էիր:

Առաջին մասն ամս եղաւ, այնպիսի տեղ մը երթար որ ապա համարձակ կարենայի զործի և փոյժառանթիւն նեռ յ թիրի: տեղի զարգացած տեղ մը երթարու համար: Այս նպաստակին համար Ռուրդան ընտրեցի իրեն յարժարացոյն առաջակադ:

Հայիւս սիսաց չէր . . . ևս զրեթէ բժիշկ չ'կար, ամէն օր առառաջնէ մինչեւ բրիկուն ուզածիս չափ զործ կը զանէի, որնց մէջին ամենայալու և ամենափայլունները ընտրելով զործազութիւններ կը կատարէի: Յաջողութիւններ կ'անենայի և ուրախաթիւններ կը ցատկարէի: Երբեմն այ հակառակը կը պատահէր, որեւէլքեան հոգերանութեամբ կը միերթարանէի: Անուսածոյ կամ յն էն կ'ըսէի, և յանախարզներու այ նոյն փելախայլութիւնը կ'ընդունէին, որպէսնեւ մէկ մասը թիւրքեր: և քիւրտեր էին:

Խոհ առօքքինակ բաներու կը հանգիստի: Օր մը պէտէցի կին մը եկաւ, զիրկը նարածին երախայ մը բանած էր: Պինեցի որ երախային բնական պէտքը բնելիք տեղը զաց էր: Այսու զաց ըլլարով մնած էր: Դինը բերած էր որ բանած:

— օթանի՞ օր ասած ծնած էրս հարցացի:

— անընք օրս զաստախանեց կինը:

— անվ է ժայրը, վրայ թերի:

— սեւ եմ ըստ երկայնահասակ յազմանքամ պէտէ զի կիւլը, իրաշոր ալքերը բանալով:

— ալրէս փ և եռաւէն կուզար կորո հարցուցի:

— միեր դիւզը թեր ժամուան համբայ է, քորելով եկայն պատասխանեցի:

Ահա՝ պարագայ մը, որ թժկութիւնը և զիտութիւնը մէկ կողմ նետել պէտը էր: Երեք որ տառի ձննզարեցութիւն անեցած կիւլ մը թեր ժամ կը քարէր: Ինձի այնոք թուեցու թէ զործածիւնը կամ կոզիւրու ևսու էր:

Աւրիչ մէկու մը տասը պրաւան համբար զեզ տուած էր, որը երեք գգալ իմշելու համբար: Հետանցութիւնը կին ջերմ ըլլալով գեղը կը պարաւածել էր չորս կրամ զինին և շատ մըն ալ արունիք: Հետանցաւ որը ժարգը եկաւ և ըստ թէ զեզէն պառաւ մը չէր տեսած: Երիշ նայեցու քիչիկ մը պակասած էր:

ԱԲՇՆ օգուտ պիտի աւելանիք, զեզ նոր սկսեց եռ: զեզը ԱՐ- մընցուք անկէ յետոյ եկուք նայինց: ըստ և զորնովս զրազեցոյ:

Ժամ մը վերջը սենեածէն զուրու ելոյ որ միեւնոյն ժարցը նուած էր, և քովը չիւշը նայէն էր:

ԱԼՀԱ՝ իմշեցի նկու որ նայէ ըստ հիւանդու:

Կրամք երեւակայել թէ իմշեր քաշեցի ստամոքուը պարուեց: և ժարգը պատաւեցու համբար:

Աւրիչ հիւանդի մը զեզ տուած էր: Հետանցաւ որը եզրոյը եկաւ: օգեզը խմաց: ցի՞քն նարցուցի:

ԱԼՀԱ, խմցաւցինք, բայց չկրցաւ պահել զուրու հանեց, զուրու եկանքը ամանի մը մէջ մազկեցինք: Նորին խմցաւցինք: բայց չեղաւ վարպետ, չկրցանք ներու պահելու, եղաւ պատասխանը:

Աւրիչ հիւանդ տղու մը զեզ տուած էր: Հետանցաւ որը զա- ցի հարցուցի ոգեզը իմշուցիք:

ԱՄՀՅ պատասխանեցի հայրը: Երիշ նայեցու որ պարուպ էր, ժարգուն երեցը նայեցոյ: հայրը զարմանքու հասկեալով ոճիքը չկրցաւ իմշել, ևս իմշեցի որ պարուպ վասնուած չըլլալ: պա- տասխանեց:

Դանիք անզամենք պատահեցաւ որ զեզին անզը գեղագիրը թրչիք լուրը իմշեր էին:

ԿԱԿԱՆ մէկը օֆիսին մէջ փաշի մը տեսնելով զազած և այ- սին լրցաւցած էր: Հետանցաւ որը ալքը ուսած սաստիկ ըսրու- ցումազ մը քովու եկաւ: և խառապանեցաւ թէ զեզը զազած էր: Դազանք մազիկի բազազը թիւն մըն էր: (քորոսիզ ողոզիմ էլլի):

Այս կողմէնքը հիւանդանց չկար, հետեւարուր զործուութեան

և աթորիւսած հրանեգները իրենց տառելքուն մէջ ևամ ևթէ զիւզիւսի ըլլային պահաներու մէջ կը պառկեին։ Երբեմն հրանեգները զետինը վուսած քուրիի մը վրայ պառկած կը զանէի։ Աթիշու անկաղինը ւը լերիք։ Կը պառայի բարկացած։ Անոսր անկաղինը առ էն կը պառախանէին։ Հրաները կետներն մէջ առոր վրայ պառկեր է, ուրիշ ակասկի մէջ չկրնար քնանալու։

Իրաւունք ունեին մարգիկը։ Այն ոգան կամ մարզը կուրեցը բաց միայն չապիկով կը պառկեր, պազ առնելու կամ թոքաւազք բանակը զանեզէն զերծ էր։ Կրնամ ըսեց թէ հազարաւորելերու մէջ մէկ հաս յոկ թոքաւազի շնանդիպեցայ։ Արեան թունեառում այ զրեթէ անկարեցի էր։ Արդ տեսակ մոզովուրոց մը մեռցնել անզում զբարին չէր։ Բնութեան մէկ, և ընութեան հետր մենցեր էին։ Հայու էին ամէն ուեսակ փոփախութիւններու հետ։

Մը մը չարս հաս ձիաւոր քիւրտեր եկան նազեցին որ Սաւրան ըստած ունող Նազի պէտ անունով հարաւառ քիւրտ մը գարմաներու համար իրենց հետը երթամ։

Արիներու հարցներով հասկայայ թէ Նազի պէտ ըստածը։ Ժեմ առասապես մըն էր, Անցյան Համբան իրեն Համբայիդ զայտազամութեան առանձնանոր ձնորհեր էր։ Երեք հարիւր զիւզեր, հարիւր հազար ոչխար. շեմ զիսեր քանի հաս կերկ ունի եզեր, իր հրամանէն առի, հարիւրաւոր ձիաւորներ կան եզեր, զարկածը զարկած, կախածը կախած է եզեր։

Եիստկը զախցայ։ «Չեմ երթարը ըսի։» Մարգիկը սկիները հանեցին, ոինչ կ'ուզես, կու առնյու ըսին։ Նորէն մերժեցի։ Այն զայրենիներուն մէջը ինչոք՞ս պիտի երթայի, ինչոք՞ս պիտի զարժանէի։ Մանաւանց համ երթալին զերը, եթէ մարզը հրաման չ'առոր որ զերպառնայի։ «Դ, «Ռ ոյժը զիս այդ աեզէն պիտի պատառէր։ Ամէն մեզքին զբայ Համբայի ոչ սիրեցի մարզը է եզեր, սուսի եթէ բարկանոր կամ խելքը փչէր, բանտարկեցէ՛ք, կախեցէ՛ք կամ մենցուցէ՛ք ըսկը, «Ռ իշխան սկինեան կամ զատարանի ոյտայ զիսէի։»

Աւստի կորուկ կերպազ մերժեցի, քիւրտերը երան զացին։ Ժամ մը զերից Աւրֆայի կառավարին կոզմէ պաշտանեայ մը եկաս, փաշայի հրամանը հազարեց, թէ Նազի պէտը Բազարին հաւատարիմ հասած էր, որէաք է երթամ։

1895 թամին հմենու էր։ կոսավարիչը Հասան փայտ ահաւնաց կազ մըն էր, որ իր զայրազութիւններով և անզիւթեաններով համերաւ, հանած էր։

Իր պատմէին թէ իր պաշտանառնեցին նասած առեն միշտ կը հայնայէր, և երբեմն այ ներաց սկսեակը կը քուշուէր կաշու ու կուս հայնայէրն և սիրոց պաղեցնելու համար։

Այս հորին Հաստան վաշտան էր, որ 1805ի Առքայի ահաելի ջարդին հրամանները տուժե, և անհման վայրակ ութիւնով Արքայի հայութիւնը փակցվեց:

Ժար չ'կոյ երթարու էն, իրիկուսն մաս ձիու մը զբայ հինգացին զիս, երկու քիւրու ձիւուր ուս չեւէս կ'երթային. Երկու քիւր ալ համեմէն կու զային: Մութը կոխեց, անձրեւը սկսաւ, մէկ ժամ առջեւս կամ հիսուս զյուժից չեյ երթար տուժեց: Միայն կը հասկընայի թէ պեղի զիր կ'երթէնք կամ կ'իջնէնք: Առջեւէն և ետք էն ձիւրուն ութերու առյօնէ կը բախի, հարցուցած էի թէ որշամի համբայ էր, մէր երթացիք տեղը + ուժից ժամուռն ձամբայ էր ըստն էին:

Մինչեւ կես զիշեր այս կերպով համբարգեցինք: Մինչեւ հիմա զազափար չանիմ թէ զեզի հիւ ովո՞ր զայինք: թէ հարու, միայն աս չափ զիտեմ որ խորտ ու բարտ և յանես տեղ մըն էր: Կես զիշերին զիս ձիքն վար իջեցացին և լնզարձակ սննեակի կամ զոյլուսի մը մէջ մացացին:

Մենակին վերի եայրը չորս հինգ համբ զբայ զբայի պրաւ առ անկողնի մը մէջ իրարու զբայ զիզուռն բարձեցու կըսթնունք մէկը տեսայ: Չեմ զիտեր թէ մա՞րդ էր: թէ հրէ: որ կամ ուրիշ զմուխային արարած մը: Դրանիր քուրէ լուսն մը կար ուրան զբայ չեմ զիտեր քանի հաս չզուրցներ փաթթուռն էին և նույն սեղուրդ ձմերուկի պէս բուս մը եղան էր: Շերժակ, բայն, երկայն մարսքը առջեւի զերժակին զբայ զուռած, և խոչոր անեսիր աշքերը բայն յանքերու տակէն կը փայլէին:

Ասրամանին զիմք մըն էր: զես մըն էր զոր ուկուք և զարմանիք իմ սորգուն մենթուներազու և զեզերոզու: և պէտք էր որ բաշիքի, ազա թէ ո՛: փրկարթիւն չ'կար:

Շուրջու նայեցայ, անեսակին չորս կողմը զերէն վար քիւրուն սոքի զիտերը պարտ զիտի զբայ չորսամ էին ամենամ ալ զուբանիքը այս սորտագերի զանգերը զրուած էր, և զուախն մինչեւ սոքը զինուած էին: Բուրդը եղիւս ձեռքերներն կարծ քերնուած զբայ զրու, բարեւի կեցած էին, և եթէ ուշիյն բերնեն խոր մը ելլիր: միա բերուն ամենքը (ուշիյն) այս կը մարտային:

Պատին զբայ հազի լոմբար մը կախուած էր, անոր տկար բոյսով այս անսարսը զիտերից: այս զայրեկանին մատնեցիր թէ շատերուն կեանքը, ինչոքն ոյ խմա ալ, այս խոչոր երկայն ունենաւ, և մարտիքի մինչանց շարժու չըթնաքերին կախուած էր:

Հասպա՞ եթէ չ'կարենայի մարզուն զահացում այս կամ թէ ձախոպաթիւն մը պատահէր— Ասք բարո՞վ, բաշիւթիւն, զորոց, զիայրականներ, աշխատանքներ, յոյսեր, ապազ այս . . .

Այս աղետ, զայրենիք; արիւարբու, կոչու ուրարտան էր այն շրջանակներու, կառագութիւնը, զամարանը, օրէնքը, թակառը, առառածեց . . .

Պէտքն քազը մատեցայ, քաղաքինեան հովեր առի; Իւզ բալոր մարդին կը դուզար պի՞նչ անիք պէջ, հարցացին

ոյնունի՞ կը հարցնեա, զւան նէքին պաշի չե՞ն, նաևս նայէ զիացիբու եղաւ պատասխանի:

Առ քեզի տէրս մը. այս քուրզերու, անկողիներու մէջ թազուած էրէշին, բազկերակը պիտի բանէի, և ցաւը պիտի հասկընայի: Այստաճանականթեան այս հեռը, է՛տ սարգած գորոցին մէջ:

Նոկ հնագահուած ըլլարու հոմար բանեցի իր բազկերակը, և զուխու շարժեցի, խորին բան մը մատծերու ձեռափ:

Այդ միջոցին ներս մատա քիւրտ մը, որ մէկ ձեռաքը պղընձէ որհաման մը, միւս ձեռաքին մէջ ար խոչոր հաստ ուսումնի զաւածի մը բանած էր, որուն մէջը պատ մը ուս հնզուկ կը հնակցուներ և կը հրամցներ: Առնոզ մէկ ումզով կը խմէր և քովինին գուտար, նոյն նիմինանու բարորը կը խմէին:

Ինեի այ տառաւ: Իրու ուորճ էր, բայց սիւխարի ուեւ քեզի բան մը է էր:

Անձրիւն թրիտ, և համբամ մասն ըլլարուի, մարզին պահանջեցի որ զաւաթը լիցնէ, և քիչ մըն այ շաբար բերէ:

Նազոյ պէյշին սկսեալ բարոր քիւրտերը ինձի այնպիսի անախուած մն նեանցին, կարծես իրենց կրօնքին հայնուած էի: Պէյշ չ'կրցաւ համբերէի, այս ուեռակ ուորճ խմէլը իրենց համար ամենէն անքազառագար վարժուածք մըն է եղեր:

Ավարգեան ըստա պէյշ ուներ ամէն զարծը լիստ է կ'ըստի, բայց ուորճ խմէլնիդ ի՞նչ կոչս է:

ԱՄանցայ պէյշ, շատ ցուրտ էր, տաքնաւ կ'ուզէին պատասխանեցի:

Սուրբն խմէցինք, կ'աշխատէի որ թերնէն խորյ մը տանեամ, զանէ ցաւին ի՞նչ, և ո՞ւր ըլլարուն զբայ զազափար մը անենեամ:

Ո՞ւշ այն ուահուն հրանգութիւնը պշատեան հասաւ: Նազոյ պէյշ սկսուար բար ձախ կողմը բանելով: Հանկցայ թէ ձախ երիկամ անքին առաջ կամ քար կ'անցներ: Անիկայ յաջողաթիւն մըն էր, բազկերակը բաներազ հրանգութիւնը հանչնարա միջոցը զանձ էի, ասիկա առաջին յազբանեկու էր, բայց ինչպէս պիտի բժշկեի:

Իրբու գեղ հնու բերան էի քիչ մը մարդին, և տապրակ մըն այ անզիլիսկան ազ: Եթէ չ'կարենայի առանցմով բան մէլ այս անձին երբաւ կարիելի էր, և ո՞գ զիտէ ի՞նչ բարա կ'ասպատէր ինձի:

Հիւանցութիւնը ի՞նչ որ ըլլուր պէտք էր բառակը մորթինով և ազգի ուրիշ մշակումի:

Եթէ չ'յաջողին և հակառակ զեզը մը պատճեր կամ զեզը առաջն զերջը հիւանցութիւնը սպասեածար, կոմ արկած մը պատճեր . . . այն առեն զիս ուզդակի անդին աշխարհն կը դրկելին, և մեռելու անզամ առենող չ'պիտի ըլլար:

Մարֆինէ մասնիկ մը հանելով թուզթի զրայ զրի, «որ ներարկին և Մարզը առեխ մը որէ ի զեր չեր քնացած, անզամ մը քեացնեմ», և Կրաչը մը զորձնեմ կը մասնեի:

Նոպի պէջը զլուխը զարձնելով, երբ ուսում մանանելիի համարի շափ զեզը պառաց:

Ահա, ի՞նչ կ'ընեն կոր, այդ յշիկ մը զեզով զիս պիտի բաժեկու:

Պէջը իրաւունք աներ: Այդչափ խոշոր մարզ մը քիիկ մը զեզով բաժեկ խելքի մաս չ'եր, չ'եր այ զայերէր իր մհեռաթեանը: Իր շափը չորին շափը պէտք էր ըլլար:

Միայն հասկցայ և անմիջապէ քերել տախ պայտանկու, «բաժէ երկու ափ անզինկան աղ առելով, մէկ օխու ֆուրի մէկ խանեցի և պէջին մասուցի:

Հիւանցը զանանկաթեան հայն մը հանելով մէկ ձեռքով պղնենէ խոշոր առանց բանեց միւս ձեռքովը ուժիքը և մարտքը մէկ կողմէ հարկով մինչեւ զերջին կոթիլը խուց:

Ասուում յամ ի՞նչ բաժեկ . . . կարծես որ ունիրակիս կամ յեւօնարա էր խմածը, զոյշին ոչ ջուր, ոչ չաքար՝ ուզեց որ զեզին ազգեցութիւնը չ'կորուսի: Թեսովը ուժիք և մարտքը որբեց ուշան, առեկ, աւրամ ըստագ այզպէս կ'ըլլայն մորտաց:

Հային ըստագ այզպէս կ'ըլլայ, կը մասնեի ինքնիրեն:

Մարֆինն զրայ էր միեւակ յոյս, որեւէ կերոց մը զտելով պէտք էր թմրեցնէի ցաւը: Զեռքիս մէջի առեզը ցուցելով ըսի- ռնոտ պիտի զանեմ հեր ցաւազար երակը: Համազաւեցա քիչ մը մարդին ներարկեցի: Հիմա պիտի հանգուանաքը, մարդ որկանացի:

Քիչ զերջը պղնենէ յուացքի հմերի մը մէջ եփառած ոչիսար մը րերին: «Հրամմեցի՞ք որուաց քիարը մը, և ամէնքը ոչիսարին չուրիցը բոլորու եցան: Վայրիկեան մը զերջը ամէն մարզ զայրե- նի զազաններու որէս հինգ մասներովը ոչիսարին մարդինը կը հանկառէին, մէն կասր մը կը փրցնէր, բիրանց կը տանէր: Բա- թերուն շառա, շառա երթալ զայթն հասկցայ թէ չ'եին ձամերը: Աս միայն կը հայէի ոչ զամա կար, ոչ զանոնի:

Չինչո՞ւ չ'ես առեկ յա . . . Հարցաւցին:

Ոեարեւի չ'եր որ ինձի պղակի աման մը բիրեկը, մէջ կը- տար մը զետիք որ կամաց, կամաց ուստին բախ:

Ամսանը բերին : քիւրտաերէն մէկը խոշոր ափ մը միս պատ-  
սեց ամսանին մէկը զբառ , ետ քաշուեցայ , և սկսոյ ծամել :

Առաջ թիցաւ . . . օՅօխթօր աղային անկողինը չինցեւք ,  
եկաւ հրամանը : Նոսդի պէջը հանդիսաւ էր . ցաւը երկրորդ ներար-  
կումնեւն վերջը գազրած էր , զու էր , եթէ ո՛չ ինձի քանի չկար ,  
կարելի է ինանց ալ չ'կար այլեւա :

Աւրիչ սենեակ մը զացինք , խոշոր ախոռի պէս անդ մըն  
էր , որ անկուն մը 4—5 անկողին վրայ վրայի գրուած էր : Համուի  
պակին կ'աւգէի . բայց չուրիշ 15—20 քիւրտեր կային , ոմանք  
նաստի կը խռուին , մանց նոյն հազարատով , նոյն գլուխնացով և  
նոյն անազին զատիներով զետինը պատկած էին : Այս մարզիկը  
ամսուներով ոչ հազարատնեն կը փոխեն , ոչ ալ զոնէ զիշերները կը  
հանեն : Խընեց անկողինը , վերջուկը ամէն բան վրանին էր : Աժանք  
կը խռուին , ոմանց կը խռկային :

Ալուեցէ ք որ քեանամ ը ըսի , շատ մը սպաներէն ետքը :

ԱՄԵՆՔ մէկի կը խռունք , քեզի թնի , զան քեացիր , պա-  
տառիւնեցին : ԱՄԵՆՔ մէկին ըստինին ուրիշ բան չ'էր , ձայներ-  
նին երկու մզն անզինն ըստելու շափ բարձր էր : Անընին նար չը-  
կար . վերմակը զբախու քաշեցի , շատ մը տանշուներէն ետք՝ առա-  
ւասեած գէմ քանի տարած էր :

Արշափ քեացայ չ'եմ զիտեր , մէկ մըն ալ արթնցայ որ Ալ-  
յան կ'ըսկէր ձայն մը կար սենեակին մէջ : Այսու բացի 20ի շափ  
քիւրտեր շարուած տառաստեան ազօթ քը կ'ըներին : Առ ջեւնին նուն  
մը որ պէկին չընանկին մասեւոր նունու է եզեր :

Հոգուներու սկսայ 20—30 նուն մէկապատիւ . հանգիստականներու  
առջեւը հանուիր , հազարիւշ զորդառաւութիւն մըն է՝ որ մարգ պէտք  
է անցամ մը սենեայ : Վասառան դորդ վայրենի այլքեր ձեր վը-  
րայ տնկուածն հանուեցէք , հոգունեցէք , և կը հասկնաք թէ ինչ  
տեսակ զգացում մըն է :

Ասաւասուն նորին մօրքին , մէս ոման մըն ալ անկրխական  
ազ հասցուցի հրամագիր : Կը վախճայի որ ցուր բանէ , օնուու ներ-  
քու պիտի երթամ որ ձեզի գրուման հասցունեմն ըսի :

ԱՌԵՇ : ԷՌԵՐ զան մէկը հրաբ ես , ոչխաթ պիտի ուսենաց  
պատասխանեց առաստացեաց :

Ի՞նչ կրտոյի ընել , մինչեւ բան եթէ մարզը հրաման տար :  
Բնշոյիւս կրտայի երթամ , ո՛չ ձի ունեի , ո՛չ ճամբան զիտեի , և ոչ  
ալ մինչակ այն ճամբաները անցնելու կարելիւթիւն էսն կար :

Արկու ժամ չ'անցած բորբ չընակայ զիտերէն ակսոն հի-  
ւանդինը զալ չարան : շաբան , ինչպէս պիտի լուենին մէր ուսենաց  
եզրայիւսիւս : կոյր , կոյզ , ինու , անզոմ ոլոյն , վերքուտ , ջերմուտ ,

ազիքի, մարթի, թուցելու, ուղարկներու հյամնգներ... և Առաջ քարտանեն, հրամայեց պէլը...<sup>1</sup>

Դաեւի մը հնաց քննեցի և սկսայ զեզազրեց զյել... և Ա՛յ, ո՛չն ըսբն հիւանդները վիւազի մաւզի չ'ենք ուզեր, այն ասեզը կ'ուզենք, որով նասի պէյի երակը զատը և ազեկցուցիր, այն կ'ուզենք:

Մերժեցի... առարկեցի, համայելու աշխատեցայ որ անեցը ամենամաս համար չեր: Իրենց համար զեկ, զարումն պէտք էր... Արդան հասկցենա:

Պէկին քոզը պատառբարսկ մը զնաց ինձի գէմ դանգառելու: Պէկը զիս կանչեց, հրամայեց որ ամենամաս ալ լիզը զանելով այն առեղջ զարեւու:

Ենատ յաւ որեկ, ըսի և սկսայ զազ խռազ, ասեզ առու և որ առեղերնի՞ն որ ցացնելին հնձ խօթել խօզն ասեզը...<sup>2</sup>

Նասի պէյը ինձ հրաման առած առեն ցած էր, աՅսիմոր ուշացը ութիւն ըսիէ, մեր քիւրուերան մորթը առանփի մորթին պիս հասու է, ասեզը չ'կառըւ:

Այն որը մինչեւ կէսորէն եաբը ասեզ խօթերով զրազեցայ, իրենք ինձ աւոզունին կուսացին, ցաւած անզերնին կը ցաւցինին, ես այ հաւ կը խօթէի: Կազերու սաքերուն, կայրէրու աչքին քուէն, զիրու սանեցողներուն ալ թերէն, սամանքու համար զիրէն: Ասուն մասի առաջ առայ որ մեռելիները չ'թերեն առեզզով յարացանելու: Համար:

Բարերախտարար ջարը առաւ էր, և կը յանուն թէ մաքուր էր, այնչափ մանրամանեթինները հասկեալու զինամի մէջին: Ա՛յ զիսէ այն հաւատքով քանի հաւերին ալ առաջնութիւն զատնա:

Աչեար մըն ալ եկաւ, աչեար մըն ալ հիւանդներուն եամար էր եփած, զրաւոյ վրան, առքերը անկած սախարաներ: Շանկը պատեցին յափշտակեցին յափեցին, քանի վայրիկնեն եաբը ոչիւրի կ'ամախըը միայն կը մնար:

Աւատապետին ազաւեցի, համայեցի որ քաղաքը հիւանդներ անիմ, որ կարած պատկեցացած եմ, և եթէ չ'երթամ ամենըը կը մեռնին, մեզք կ'ըւլաւ... թէ իրեն ազամին համար պէտք է քազաք երթամ, զարման զրկեմ որ բայրութիւն բաշխեմ:

Հրաման երաւ, չըստ հաստ հիւարը զինուած քիւրուերով, այն կիւրուը Աւրֆու վերագարեայ ազահու:

## 2.— ԱՐԱՋԱԿԱԳԵՏԸ

Ամէն անզ բժիշկի մը կեանքը հետաքրքրական գեղքերով և պաշտեփանով լիցան կ'ըւսայ: Առկայի Յանկառասի մէջ առարինակութիւններու մէջ կ'առցրին:

Թող չ'կարծուի որ մասնաւոր վառակ կայ քիւրտ կամ թուրք ժայռաւորի նեա զորք առնենարան մէջ: Բնդ ակառակը միւս բույր ժայռաւորդներին տակի պիտին է առաջ նեա վարութիւ: Պիտի առ կամ թուրքը աղէս է: բայց վառակ և պարզամտն է: նախախառնութեան կը հաւատայ: առակ մը երախառն խանկան ըշազում անենք: Բառական է որ զանձնք զրգանց չ'ըլլայ: Կը վառակ և անառական համակերպութիւն մը ցոյց կուտայ:

Դեռ Աւրֆան էի, Անոցեամանի կողմէն քիւրտ մը եկաւ, որ միզամանին մէջ քար անենք, խոչսր քիւրտ մըն էր, սամկ ուզեցի որ պարասաթիւն կատարեն: Քիւրտը լոցաւ: Ալ, և և կը մեռնիմ սամկ չ'եմ կիրնար առեն կ'ըւնէ:

Քիւրտը վանեցըի, բայց նաև մարդ մարդ զրիեցի հասկնորս համար թէ զորու իշնչ կ'ընէք և ինչոք ու կ'առցրիք: Ժամ մը վերջը լուր ըերին որ քոյի պատահի աղան յանկան նայ մարտացերէր, և անկիւն մը հասեցավ կերեր են: Նորին ըերել տաքի, զործագութիւնը կատարեցի: մէր առանին վարի սենեակին մէջ զառ կեցացի: Օրսին քիչ մը հաց և կաթ կուտայինք: այնորին որ մէծ գունդութիւն մը չեր բրածա: վերջապէս թժկունցաւ զեաց:

Երկու ամբու զերչը հաւանդի մը այցելութեանեն վերագործաց որ սամեց 11 տարեկան քիւրտ աղջիկ մը կար: Մայրու անմիջական համացաց ոյ այս աղջիկը այն քիւրտին աղջիկն է: որմէ քար համա էի, աղջիկը նաև յեր ըերեր է: Ֆուկը դաշեր էր:

«Ի՞նչ ու ընդունեցիր ըսի չզայնառնուազ!»

«Պառացինք, կանչեցինք չ'եզաւ: աղջիկը հզեց զնոցն ըստ մայրին!»

Անզին անզին քիւրտը վառակ սալազ զանձնք, համազեցինք որ աղջիկը առնէ ևս երթայ: Երեք օրուան համբույ էր եկած անզը: Ալ, և սամկ չ'առնիմ: բան մը չանիմ: իմ կետացը վերկեցիք: քեզի այս աղջիկը զարզան ըլլայ: կը ունգեր այդ կիսագոյնի մարզը:

Եսրէն Աւրֆան զանեանք ժամանակ: Եր ինձի Անջեռապէն պէտ առնենով քիւրտ մը ըերած էին, որուն կուրծ քիւրտ մէկ կողմը թարախ ըցուած էր: Ինըը համբայիք վառակին հազարապէտի աստիճան առնիր: Պազ, առազակ, մարզապարան մըն է եղեր, որ լուրին կարդ մը ձիւռորներով համբաներ կը կորէ: կարաւաններ կը կազապէտ, այն լորիակներուն ահ ու սարսափն է եղեր:

Մենք այդ բաներուն հետ սեւ զարդ չ'ունինք . մեր պարագաներն է միայն զարդ անել , բացիք ո՛վ որ բայց ենթական : Գէաք եղած զործազաթիւնը ըստի , ողնոսկրէն կոոր մը կը տրեցի : Թարախը պարագացի , ամէն որ վերքը կը գ սխէինք :

Եսա անզամ ալ վերքը փոխած առեն կես կատակի ձեռալ՝ անյիւս զարդաթիւն պիտի ընեն . . . մարդ պիտի մեացնեն . . . յ կը հարցնէի : Ալէ զարդարի չ'եմ ըներց ըսելով երգում կ'էնէր : Վերապէս բժշկուեցաւ զեա :

1895ի զարուն էր : Այն առեն հայկական բարենարազումներու խնդիր մը կար : Անզիւս , նորանուս , նուռախ բոր թէ Արեւադեան եաթէ նաև հանածն ենքու : Համար Յանդիր մը զարդարանամբ էին , և Սույնուն Համբարի սուրազ բնէ առաջ կ'աշխատին : Հոն զանուազ Ամերիկանի միջնորդ Եւրոպական թերթերէն կաորներ կ'առանալի , կը կարգայի , ամէն մէկ խօսքէն , ամէն մէկ լուրերէն նոր յոյսիր կ'առնենք :

Խնդիրը երկնեցաւ զարունը եկաւ , զես արգիւնք մը չ'կար : Ես կասկածելու մկանյ . հաշիւ ըրի որ եթէ այս երեք հզոր պետականթիւնները , իրենց մէկ համաձայնած ըլլային , մէկ օրուան մէջ սուրազը եւ կուտային կը բննիւնէին . . . Արուեցի ծագեցերեայ քաշաք մը երթալ , և իրիկուն մը առան , զարծու հզելով մամբայ ելայ :

Խնդիր յատակ ձիռաւ մը զրայ , կարուանի մը ընկերանարզ գեղի Անթառ կը ճամբարգէինք : Առաւատան Պարտելիք ըսուած ինը ժամ հեռու անզ մը հասայ : Եւ կարուանին բաժնուած էի : Դիւզին 20 զայրիւն հեռու հին խանի մը ողէս առերակի մը մաս իւայ : Հաս սեւ մարդ չ'կար : Մին կապեցի , քիւ մը կերտկուր ուստինի ետքը պատկեցայ : Բորբ զիշերը ձիռաւ զրայ ճամբարդէլն յոզնած ըլլալով քանու տարեր էր , և չ'եմ զիտեր թէ որչափ քրնացած էի :

Այս բացի , որ երեսին զրայ քիւրու մը կար , վերէն զար զինուած , խուրը զրախով , ուսրամիելի զեմքով քիւրու մըն էր : Պատացի . . . զախէւս պատացի . . . իս անզու զոււքը ալ ըլլայիք պիտի պատացի . . . կամ . . . :

Տիւրու կը խնդար , ձեւ յս բանելով , ամէն զախնար լո : . . . ես եմ , մի զախնարը կ'ըսէր :

Այն Աելիթառին ողէյն էր . զոր շորու ամիս առաջ բժշկեր էի : Վարդ նայեցաւ զեց հաս ձիւռուր քիւրունք կեցիր էին , իս ձիս ալ քակուած էր , և անեղամէ մէկը անհեծն բանած էր :

Ուշնէ է այս Աելիթառին ողէյ : Բնակ կ'ընելքած հարցուցի ինքնին զանելով :

Ամէկդ կը կազմակեցի ըստ քիւրալ խնդարով , չմին առ ինք :

վեր եկայ որ քեզ ալ կողոպտեմ, նաևցայ. համբաւը եւ կ'աշխատեի, արթնցարի:

«Զարագործն ըսի. Ազան երգում ըրիր որ այլեւս զոզաւի են չ'ոյխաի ընէիիր»:

«Զգէ՛ այդ խոսքերը էֆէնաի, ըսէ ինձի այս ի՞նչ է, առակի՞ց կուզաս, մ'ոք կ'երթաս, այս ի՞նչ համբաւակութիւնն է, մ'իս մ'ինակ այս համբաւները ինձեր ենց հարցուց»:

«Ինչին պիտի զարմանմ, ամենին զէւը զան եւ ահա, ինձի ի՞նչ ըրիրս պատասխանեցի»:

Աւոզակապեաը զ լուխը աջ ու ձախ կը զարժէր:

«Անոն, Ալլան... լո, ես էլլայի ուրիշի մը հանդիպէիր, ի՞նչ պիտի ըլլոր վիճակցը կ'ըսէր»:

Զին ունզը կապեցին. աւազակապեաը հրաման ըրաւ, մ'արդուցէ երկաւը զինզը զացին, հաւ, կարազ, հաւկիթ եւսային, բերին, եփեցին, պատրաստեցին, մ'ինչեւ իրիկան ինձ խնճոյք մը ասրցեցին: Մարգը խնդարէն ինքզինքը չ'էր կրնար զապել:

Իրիկուսան մ'ոտ ձիերը հեծանից, և այս աւազակները մ'ինչեւ Պէրէնիկի մ'ասերը ինձի ընկեցացան:

Ինձէ բաժնուացան օրսրի ճանապարհ ըսելով ես ալ սուրուներ ըյրայն մ'ազթեցի առանց խարհներու թէ առանց ուրուր ո զ զիսէ քանիներու խնդառաթեաներ կամ մ'ինչեւ իսկ սպանեթեաներ համապահանգուած պիտի ըլլար:

Բժիշկին հանգէսյ անուակ մը յարգանք ունին այս ոնբազործները, և մ'արդուասպանեները, այդ պատմասար գեշեր, ցերեկ ազատ համարձակ կ'երթայինք կը վազէինք զանոնք զարժանելու համար և լու ալ կը վարէին:

Հան յաշկութիւնը զաւելատկան կողմ ալ ունի: Ի նշ ազէտաներ կուզան կը խոսին զիմացք, և ի՞նչ զազանիքներ կը վախրացիներ իրենց ըերենն: Եթէ քժիշկը առանց խօսուածքին զարժ չ'է, եթէ չ'զիսեր թէ առանք այսինչ բառով կամ նախագաւութիւնով ի՞նչ ըսել կ'ուզեն, բոլորովին սիսայ հետեւութիւններ կը հանի:

Ըստեր կան, որ օվերմ ունին, կամ չ'ունիս ի չ'են կրնար պատասխանել: Իրիկուսները ձեռքերու կ'ոյցին, ջուր շատ կը խըմեն կ'լսէ: պէտք է հասկան թէ ի՞նչ ըսել կ'ուզէ: Ընդհանրապէս հարցուածները քանիք մը ձեռով պէտք է կրկնեն, մ'ինչեւ որ անոր հասկցաւ ձեռին հասին, և ամէն անզատ ունելիք բաց խօսքերով երբեմն ալ համեստաթենէ մերկացան բառերով պէտք է հարցնեն, այն առեն, մ'իսյն այն առեն, ոհան կ'ըսէ մ'արդը, առաջին առ զամ հասկնարզ թէ ի՞նչ ըսել կ'ուզեն:

Ամանք կուրծքը քննելիք զարժիքէն կը վախնային, կը վախ-

շերն, այնպիսին բառն չուն անզամ կատակի համար ձեռքը ուսուցերը բաներ կատարի, և չըլլայ որ չորսին, ասիկայ կը պայթի: ընթելով ականջներու անցուած գործիքն այրը կը ցացնէի:

Արդուի որ զառչոցներ մատէ չ'անցած բաները կ'ուսուն: Պատկիյա անզը կ'ելլին կը քային. բայց այս առավուազը մէկ ցեղ գիտքին բան չ'եր: Վասի չ'կայ թէ պազ կ'առնեն, առաժաքութին կ'առնախ: Բոյսը կեանքերնին արգէն պազ տառած են: Թոքաւազի հետ զարդ չ'առնիս: Միքքրապերը՝ կարծես թէ հասա ժարդերէն. կոչտ կարծը պրութեան մէջ մտնեց: Համարդակութիւն կամ ոյժ չ'առնէին:

Կառապատ մը կը յիշեմ: իրեն գեղ պահ էի, որը երեր անզամ պիսի խմէր: Երեւ անզամ զիս կանչեց հարցելով թէ թիւ-պէս պիսի խմէր: Այս տաղօվարքն զիւցոցիւն թիւն կը նայ ապահովութիւն ու առջիւն առջիւն առջիւն առջիւն առջիւն առջիւն առջիւն առջիւն:

Ճին ասվոյաւթիւնները, Կաթուարարութիւնները, յաղթեց բժիշկներ ամենամեծ զժաւարութիւնը և պարագանեանթիւնն է: Եղարկին է ձննգարերութիւն անեցած կոկան մը բայր խմցնել: կամ զոյեան կը արցիւն որ նորածիւնին կռանկէ, աներին քառասուն առջիւն առջիւն չի հանէ, պատախ մը խոսքը տառը բժիշկն առջիւն առջիւն առջիւն:

Ահասոյնի մէջ հաւատացողներ կան թէ ժարդ մը քննցուն անեն կակարքն եւերս ոճ կ: Ժարդ և հան կ'առորի: Ինձի կը թիւթիւն այնպիսինները: ի զուոր կը պնդէի թէ սխոտ է: ոճը այնուամբ առաջ չ'է որ այս ընթարժակ աշխարհը ձգէ, և ժարդուն փորին մէջ մըտնէ: կամ եթէ ժանի, ոճը կամ ժարդը կը մեռնի: կը չարժի: Կ'զգամթու կ'ըսէր հիւանդը:

Ճերը արքանորի մէջ օճեր պահեցի և այզպիսիններուն ոճը զացելով գեղ մը հասուանը կռանուի: և ոճը կը հանէի: կը ցուցնէի: ափառ Աստուածոյ ընելով ժարդը առան կ'երթար: Բայց պատահեցած որ բանի մը չարժի եւարը նարէն եկան և ոճին ձազը ներս մնացեր էս ըստա:

Ահա թակիր մը: որ չ'կրցայ յուծել, սրացն առ չ'էի զիսեր թէ օճը բանի: Համ հակ անեցներ էր:

«Դրան:» մէջ նմի մը կայ: ականջիս ժարդ է, Յայն կը յուսէն: կը պիսկը կին մը: Այսին մէջը բաց մը ժարդ էն: Կ'ընէր ուրիշ մը և զիշեր ցերեկ կը առնենաւի: Աժանից հանելուն ձեւեր կ'յուէի: բաներ մը կը ցացնէի: բայց ժիշաւ այ կռազային: ուրիշ թէ Յազը կամ կարծը ներս մնացեր էր:»

Միքքր զայ մը ամէն առանկ հիւանդութիւններ երեւ ակա-յեց և զարժանեցի: կարծեցի թէ այնեւ յինչաւ, հիւանդութիւն չ'մարց և ապամունակ եւի:

Օք մը եկառ առաջարկել ամելի խեղճ և յուսահատ :  
Խ՞ել կայ, ի՞նչ պատահեցաւ հորդուցի :

Օ՛մոթա հասցեր է, չ'է ք տեսներ ըստ, և ես քը երկնցնելով :  
Ահա՝ հիւսնորսին մը ոք չ'եմ զբար թէ ինչպէս կրնա-  
յի գարուանել :

### Յ. — ԽՀՂԲԴ. ԳՈՏԵԱԽԵՑՈՅ

1915 թարին երեք ամիս Այսոյի բանտին մէջ առաջարկելու  
վերից Թարեալի հրամանով Պալիս վերաբարեալ : Բանտին երած ա-  
մանն 71 շնկերներէն նէ ը մասցած էին, միւսները տարածեր սպան-  
նուելու էին :

Պալիս հասնելին քանի մը ոք վերից սպանեցազմական նա-  
խարարութենէն կանչաւեցայ : Հոն ինձի հրաման ըրբն ոք հարիւ-  
րացեաւ ըլլամ : Այն վայրեկեանին եւ այ հարիւրապես եղայ :

Անժիշտակը չուկային խորի հազարա մը ճախուա ամիս զը-  
րմին ոչխարի մորթէ զինուրկ մը մէջցո երկայն ուուր մը անցուցի :

Ըստով մը առաջ ամէն վայրեկան մահաման սպանուզ մարզը  
սպայ մը զարձած էր : Այն առեն փողոցներու մէջ երեք մարզան  
մէջը զինուր էր, բայց առաջն թեմեր կը կատրուէին : Ապանե-  
րան մէջ ո՞վ ինձմէ բարձր առայնան անէր, ո՞վ սուրացաւ էր  
չ'էի զբարի : Կեանցին մէջ այս զինուրական նշաններով կամ ա-  
տիհաններով հետաքրքրաւած չ'էր, երբեմ սխալներ կ'ընեի :

Օր մը բարձրաստիհան սպայ մը զիս բանեց, և յանդիմա-  
նեց : «Ձե՞ս անոներ ոք ես միրիիդիւ եմ ո ըստ (զնզապեանի վեր) :

«Ձեմ տեսներ էֆէնուի, մէկ օրուան մէջ հարիւրապես ե-  
զան մարդ մը ամէտ ազեկ չ'ըւլարն, պատասխանեցի, և զարձը ա-  
նուշի կոտրեցինք :

Հասու ա՞ւքը... երկայն ծուռ բան մըն էր, քայլած ժամա-  
նեկու սրունքներուն կոմ ազգին անցին կը զարնաէր : Հանքակառ  
ելուն առեն տեղ մը կը բանուէր զիս վոր կը քաշէր : Ինչ'ը կը  
քաշէր անոր ձեռքին... :

Հաստ անզամ առանց կը ձգէի, և առանց ուուրի փազաց կ'եւ-  
լիք : Պաշտամական համազգեանը առանց ուուրի ծիծազելի բան մը  
կ'ըլլար : Զինուրական սատիրան չափուներ զիս կը բանէին : այս  
չափուները բրաւունք ունին ամենաբարեկ սպանները հերքակացե-  
րու, ևթէ սիամ բան մը տեսնեն անոր զբար : Բայի անզամներ այս  
չափուներուն ձեռքին ազատաւեցայ, բայց ոք մը յամ առ մէկն մը  
հանգիստ զայրած, զիս առարած մինչեւ հրամանաւորներն սպան-  
նուածնեց : Երբ այս զինուրով հրամանաւորը բարեւեցի, մարզը  
չ'կըցաւ իր խնդրանքը զայրի :

անո թժիչի եմ, կռիւ պիտի ընեմ, ոյս առարջ ի՞նչ էս, բայց  
Մարզը բարի գտնուեցաւ, ոնչո ձեր պաշտօնական հազուառն  
է, մահաւանդ համ զերժանեց կան, պէտք է առաջրաւթիւն ընելք ո  
ըստա. նորին անուշի կարեցինք:

Օր մը Բերա, փաղացէն հարիսրի չափ զերժան պինուորներ  
կ'անցէին: Այնպէս մը կարգով կանոնով կռադային որ բերանս բաց  
զիրինք կը զիտէի: Երբ թժ առջևս մատեցան, իրենց սովոն հրա-  
ման մը պատաց, ամ էնքը մէկոնեզ զրախնինք գեղի ինձի գարձու-  
ցին, առանց մարժինենին զարիներու, ոտքեցնին մէկոնեայի պէտ-  
ուառնկ մը վերցնելով զներով քարուածքի սկսան: Էս զես ապաչ  
առաջ կը գիտէի: Վերցն հասկայ թէ այս բոլոր լարժուանները  
զիս բարեւելու համար են եղեր:

Ինձի պաշտօն մը առանց հրանդանացի մը մէկ, որ միայն  
արտաքին հրանդանութիւններու և զիրարուժական դործողութիւն-  
ներու յառկացուած էր, և անօրէնը Ապարէլ Համբիսի ժամանա-  
կին մասցած հրամանաւարի աստիճանով ենք փաշս մըն էր: Փա-  
շսն 15 տարի իրբեւ թժիչի Համբիսի պատկան սենեակին դիմոցը  
կ'ապրի և պատկի եղեր: Ինձի անոր կեռածքն չառ մը պրուազ-  
ներ կը պատմէր, որոնց ժամանակին զրի առած էր: Ինձի կը  
պատմէր թէ ինչպիսի կատկածու մարզ էր Համբիս, հասարակ  
ժամանակի մը վեց կը պատկի եղեր: և մինչեւ որ քննեայ,  
մէկը իրեն զէպեր կը կարգայ եղեր:

Օր մը վէպի մը մէկ պատմութիւն մը կարգացեր են, իրր  
թէ թազաւորի մը անկողնին մէկ տեսակ մը թոյն զբուեր և ըս-  
ուառնուաեր է:

Այս թօյնին ի՞նչ ըլլալը: ո՞ր անզէն ելլերը կը հարցնէ մէր  
փաշչյին, որ էկինոր պատասխանել և ամբուներով կատկածի տակ  
կ'ապրին այդ վէպին երեսէն:

Ինձի կը պատմէր թէ հայկական ամենապազտիկ շարժուաննե-  
րը՝ Համբիսի ինչպիս ան ու սարսափ կ'ազգէին, և զգուց, կ'ըսէր,  
զրոյն ըլլալու տեղ, այս լզայնու մարզը խնեթացուցիք պատմո-  
ւերու: յեղափոխութիւններով: Պէտք է զիսնայից թէ այս անուած  
մարզու մը հնա կատակ չ ըլլալը:

Պատերազմը քանի շարանակուանցաւ, վասելիք, հազուանիք,  
ուստեւիք լ'մաց: Մեր հրանդանացը Բերայի մէկ ֆրանսական մէծ  
զորքոց մըն էր: Ահազին բայց օրկան մը կար, զինուորները զայն  
կը քակէին կը զատէին: Օր մը անսայ որ իս սենեակիս զառարա-  
նին մէկ այդ զեղեցիկ չենքի առախտակիները կառելով կը վուեր  
զինուորու: Հայր տեղ ախզմի պէտ կարծր, ուստ, անհամ բան մը  
կ'առանէին զինուորները, անսակ մը ապաւրավ կամ ողած ձևակով  
կ'ապրէին:

Հայոց առանձիւթերը որ հաստ կառակ չինուած՝ շաղիկ և վարտիք կը բազիանային, հինգան ու մաշեցան, շատերուն ալ չ'էր բարեկ միայն յապիկով կը մնային, ու վերժակի տակ իրենց զիրենք կը պատապարէին:

Թիֆուսը միւսաւ, ծառայ զառաւ, զինուարիներուն մէկ ո՞իլը շատցաւ: Մեր փաշան սիլիլ և թիֆուսի վախէն, ոննեակին զուրս չ'էր ելլեր: Զիս կը յանդիմանէր թէ ինչու զինուարիները չ'եմ ձեւներ որ իրենց սիլիները մաքրեն. ես ալ ոչ զինուար ձենելը զիւտի, ոչ ալ ոչիլները մաքրել ձեռացի կուզար: Հոգաւաս ըսուած ցիցուաթերը չոդիի մէկ մանելով, ելլերը մաշեցան, լիցան, բայց չ'կրցանք սիլիներու առաջքը տանել, և փաշան կը կատպէր:

Այսպէս սիլիներուն, և փաշային մէկանքը չուարած մնացած էր. երբ թերի յուր տուին թէ Արյանացիները սիլի բնիերա. մասնաց էաներ են: Զինուարիներու մէկին հինգ զիս հաս Արյանացուաներ ցիարեցի. և իրենց զառաւ քերած ամէն մէկ սիլի համար 20 փարու խոստացոյ: Պարմանզ որ այն զինուարին անունը տան թերի և ամէն մէկ սիլի սիլիի համար ապատէ մը զարինեա: Այս մէթսուց բաւական յաջապաթիւն զառաւ, զանէ փաշան զուն էր:

Օր մը հիւանդանց քննիլ մը եկած էր: Այսպիսի պարագաներուն մէր փաշան չ'էր երեւար, չ'էր զիլիանէր այս երիտու սորդ թիւրք սպաներուն առնեւ ելլեր, որովհետեւ թիւրք Համբարի ժամանակին անոնց գեզի վար նայելու վարժուած էր, առայի ես կ'ելլեր, և հաշիւ կուսայի անոնց տանեւ: Շննիլին քով զազեցի որ հրամանաւորի տատիճանով ուզայ մըն էր, նոր զզեաս, նոր զըլիանց հայտ, նոր տատիճանի բարձրացում ունեցած էր, իր զուոզաթիւնը մէր վրայ փարձերու եկած էր:

Երբ այս նոր փաշան բարեւեցի, առաջին խօսքը եղաւ. «Քը անելլ չորս ժամ բահամբիւած էք էֆէնարիս:

Խուսն, ո՞ւր չ'էր կրեար հարցնել. ձեռքս հակասու տարի անկունցոյ:

Միտ վերջը վերի յարկը կ'ելլէինք. ամբազչ համբարձուարիւն հաւաքերով սներեցէք ուստիկութեան համար չ'է, ոսրվեն բու համար կը հարցնեմ, կրեար յ յանցանք բնելն, հարցուարի:

ԱՇիւասրիներուն զինուարական կրթութիւն չ'էք սորվեցներ. ևս եկայ ոտքի վրայ չ'երան պատասխանեց:

Հաւոցայ թէ շանս և շաղուկրտաս անսակին մէկին էր, և զորքը զաւելուի զորւնել պէտք էր, որովհետեւ զինուարական տիսիրուինի համար բժիշկ մը պատճել ձիթոզելի էր:

Արգէն վերի յարկը հասեր էինք, հիւանդներու ոտուկած անեւնակը մասնք, հան ալ ո՛: ոք տեղէն շարժեցաւ:

գալուն բարեցած երես նայեցաւ վասահ և՛մ թէ պատիւս  
պիսի կրկնապատկիւր, զինքը կանխելով ըսի:

ալևոնց առջերը կարուած են:

«Ա.Ժ.» ալ կարուած ենց հարցուց:

«Ա.Ժ.» ըսի ձեռքը ճակատ առնելով:

Աւրիչ զազաւ մը ժանեք ուր զինուսորներուն մէկ մասը ա-  
ռանց վարտիկի անկողին մէ յ պատապարուած եր: Աւրիչ վրայ  
ծառայոց զինուսը մը ձեռքը ճակախին զբաժ մէր զէմը փայտի  
պէտ կեցած եր, բայց վարտիկին մէկ կողմը պատառած ծանկերէն  
վար բաց եր:

«Ա.Խ. ի՞նչ էս, հարցուց յներիչ գալուն թղայնուած:

«Պատուած է, բարձրապատիւ վաշուն պատասխանեցի:

«Ի՞նչո՞ւ պատուած կը թողուած, որուաց:

«Եառեր կան որ առանց վարտիկի ենս, պատասխանեցի:

«Ի՞նչպէս առանց վարտիկի, ալ են պատաց յանս գալուն:

Դրախուս ուր կողմ վարձացի, աշխանորներ ում էնց ուր առքի  
ելէքս հրամանը տաքի կարուէ ճայնով:

Այդ բազեին ամէնքը ուրիշ կայնեցան, ձեռքերին ճակախին  
զբայ զբին: յասենին առելին կէս մէջքէն վար ազամային մէրկու-  
թեան մէջ էին: Ասիկա անկողին անսարան մըն եր, «ո՞ր քառակ  
չորս որ բանասրկուի և անսենի կարելի:

Վաշուն առջին անկողին նայեցաւ, «Ա.Խ. ի՞նչ զինակ է, ի՞նչո՞ւ  
այսպէս թողուացիք ըստ:

«Զիայ վաշա, չ'մացք մայստրի:

«Գոնին ոս պատուածները կարել առջիքն ըստ, խիստ ձայ-  
նով՝ ուրիշ պատճառ մը չ'զանելով:

«Կանչեցէք ք, ոս հիւնազապատճեն հիներէն մէկը» կրամարեցի  
շավաշըն: «ո՞ր աշխանութիւն մէկը քերաւ, որ ում ենեն լատախունն եր:

Երբ յանցիմանեցի թէ թեւոււ այս պատուածները չ'կարեցին:

«Ենթան չ'կայ, մազարա չ'կայ, ուզեցի չ'են տար՝ ձեռ-  
քո՞ւ կարելիս, ըստ մէրքենայի որու խառնով:

Տներիչ գալուն առանց բառ մը պատասխերու կարուէցաւ:

Մէր կրամանատարին քովը մտայ, պատմեցի եղանակները, և  
ըսի թէ 24 ժամ անեսի գալուապարուած եմ:

Մէր գալուն առանցիւթիւնի ամենացնեալի հայհայանքներէն ահ-  
պարուց եկացին ալ, անոս կրաման տառապին ալ, անիկա զբկոցին  
ալ: բայրոր այս անսակ երբասասրդ որիկայ ուզաներուն ալ: առա-  
ռ առաւ, այնպիսի խօսքեր էին որ այս էֆերան մէկ չ'են մաներ:

Այդ գիշեր, գալուն և նախարարաթենէ քանի մը ուտչու-  
նաներ թառպու առքի... և արշագի եղան պատիւս:

## 4. — ԱՅԵՐ ՊԱՅՄԱՆԱԿՐՈ

1914—18ի պատերազմի օրերուն երրութեանցին բակալավր հայութիւնը կառաջարկուի Պարսոյ վրայ շրջաններ կ'ընէին։ Միայն մը տակածաւութարաժիւն մը կ'ակտէր բազաքին մէջ։ Ա թէն կազմէն մնացածին կը նետառակին, և զարգացնողը և զինուորաները զեանայարկերը կը վախչէին։ Ես հանցիսա . անհոգ կը զբակի և սենեակի կը պատկի։ սինչու չ'ես վախչիրու . կը պատային քաջա սպաները զարդացած։

Անձնոյ զինուն որ ես համ եմ, ևս պատաս չ'են նետերս կը պատասխանէի . Արովհետեւ զինուի թէ Անդրյացիները հիւանդանոցներու վրայ . մինչեւ խոյ մազաւորազին վրայ պատաս նետոց անսամբլն չ'են, բայց թիւրքը շ'կրնար երեւակայել թէ մարդ մը կը բրնար թշնամի ըլլալ, նոյն խոյ պատերազմի մէջ ըլլալ նորին քաղաքակրթութեամ մարդ ըլլալ։

Մարդարայի մէջ անզինական ընկծավետներ կային որ Պուտոյ առջեւը կը չը բարայ այէին։ Ընկենաւերը Ասիստեն ներապահան կողմէ գեղջի Տարտանէլ տասը հազարներով զինու որ կը չ'ըմազրէին, բայց ոչ մի անզամ անոնց չ'գալու . որովհետեւ նոյն չափեաներու մէջ անցէն մազաւորազ, իբրևու, ազաք ոչ կը զանուին, և պատերազմի իկ մը իրաւանաք չ'ունի զանոնք զարձելու ոն է պարագայի տակ։ Անա՛ այս եր զինուուր զի՞ն։ Դերմանիսոյ հետ, և այս եր պատերազմ որ ամբազի աշխարհը Դերմանիսոյ զի՞մ զարձեց։ Անզին ժադայութ զարնել, ճավու և ցամացի վրայ։

Կարենին է Անդրյացիները զինուուրը թոյը կ'առային որ թիւրք զինուուրը այնպեզէն անցնեմք, որովհետեւ ևս ո՛չ թէ Տարտանէրը բանացու կամ Պալիսը զրաւելով ուսովին յանձնելու համար կը կըսուին, այլ նզինաւորի և Պազտամի նախառան թիւրք բանակը քաշեազ իրենց ծովային թիւգանեթներուն տակը բերելու համար պատերազմական թուրքիք մըն եր որ ի զործ կը զնէին։

Ամենապարզ խորհրդառաթիւն մը կը բաւէ եզրակացնելու համար թէ Տարտանէրին անցնիլը և Պալիսը զրաւելը ամէն կերպով հակառակ էր Մեծն թրիտանիոյ շահերուն։ 1915 ին Առաջի սույնութեան տակ, Անդրյացիները իրաք տառեր են, նեղացները բանուր, և Պալիսը աւարին յանձնելու, բայց կրնաք Երեւակայել թէ թէն պիտի, լլոր արգիւնքը եթէ իրենց խոսուուրը ։ ատարած ըլլային։ Պատերազմը թէն անէին շատ կը լրանար . բայց մէջ և յաղթական Խոսուր մը մէջտեղ պիտի ելլէր։ Թէն Դերմանիսոյ պիտի ընկնաւեր, բայց անէին շատ անէլի զանոնքաւր Խոսուր մը պիտի անհաւեր իրենց առջեւը, որուն մէջ ոսքը Փեթերուուրի, միւսը Պալիս և Անտառու պիտի ըլլալ։ Հիւսուսային նովերէն միւ-

շեւ Միջնորդական ցամաքային և ծովային տհագին ուժով կայս-  
թառիքն մը պիտի պատճեաբ աշխարհի խազակաթեան , մաս-  
անդ Անդրբյ շաներան :

Անդրբյ այդ նեղ պարագային չէր կրթոր ուռուց մերժել և  
պատերազմի ելքը վատնել , ուստի մէկ բան կրթոր բնել . խո-  
րեւ եւ խորեց Անդրբյ , միամբ աշխատ ուռուց ուռուն ալ , աշխարհն ալ :  
հայերն ալ , թիւրքն ալ որ խնելոք պէս հարիւր հազարաւոր զի՞-  
աւարենք հասցաւց անդրիական առքմիոդի թեզան օթներան տակը . և  
Արքային զարեց զիւրացաւց . որ ձեռքերը ճաներաց գիւրին գիւ-  
րին մը . Երկիրը և Ասութիւն զրաւեց :

Այժ պրերը երբեմն յիսուն համ զիրաւորներ մէկն ճարտա-  
նեցն կուզային , և զարժանուամբ համար կարդի կ'ապաէին :

Օր մը մէծ ասամենանվ ապայ մըն ալ եկաւ պատկեցաւ իւլ  
զանուան հիւանդանոցին մէկ իրեւն հիւանց : Ինքը Գերմանիան ու-  
ստած և ապայակայութն անդամեներէն էր : Գիւրեները սենեակը կ'եր-  
թայի կը խառակցիներ : Մէր մտերտ աթիւնը այն ասսինանին հա-  
ստա որ որ մը համարենակոթիւն անեցայ հարցներու :

Կը կարծէ՞ք թէ Անդրբյանները Յայրանները անցներու ձեռ-  
նարկին մէջ անկիզն ենն :

Անչ ու պատասխանեց սպան երես նայելով նշանակալից  
կերպով :

Այ ոչ եւ ուրիշ հարցում ըրի : ո՛ւ ոլ թեքը ուրիշ խոսք մը  
խռացաւ : Այս թիւրքը Անզանափէն տակի խելոցի էր . որ ոյն  
տակն Պոլոյ պարբուզներան առնել կը հասեր :

Օր մը իրինուան մաս անսերի պայմթում մը անզի անեցաւ  
որ Ծերայի ամբազի չենքը ասրանց : Ոզանանին նետուան պատպա-  
մը կարեւեցի , զիր նայելու : Թեաց՝ Երկրորդ , երրորդ պայմթումի  
ձայներ եկան , և այսպէս շարանակցից : Երկինք , Երկիր կ'որսաւր  
Անսերի ձայներ իրարու կը յախորդէին :

Քիչ զիրջը հասկցանք թէ Հայուոր Փաշայի կայսրանին մէջ  
զիզուած ուզմամթիւրքը ամխներէ ի զիր Գերմանիոյէն կը բեր-  
ուէր Պաղեստինի և Միջազգեացի բանակներուն համար կը պատրա-  
տաւէր թեզաւոթի զանգերը պամպաննը կը պայմթին , և իրենց  
զարդը ման և տակը կը պատէին : Փամ փաւաննը ըստացիները հազարներով ու-  
զին մէջ կը թակին :

Համ չանցաւ Հեռանայից Ծերց , զազեցի : Անձնու հորցուց  
հայն մը : Երբ պատասխանեցի թէ եռ մէ :

ալլում իշապէս զիրաւորներ զարժանուայն համար բոլոր պէտք  
եղան բաները տակը և 15 զինուորներով պատրաստ եղեց : և զ  
պիտի ուսնին , եկաւ կարուել կը ուռուն մը :

ԱՌԵՐ, ինչո՞ւ . չ'էի կրնար հարցնել, արդեն հեռահայիլը զազ-  
ուած էր:

Քանի վայրկեան վերիլ մեծ օթևաղի մը եկաւ մեզ Միք-  
քենի տարու:

Ձեմ կրնար նկառացրել այն տեսարանը որ աչքին առջեւը  
ուսարգուեցաւ նու: Դիմացը Հոյտար Փաշայի կողմը ամբազի հարի-  
զուը կրտսեցաւ մէջ էր, որուանձեւրու ձայնը երկինք և երկիր  
կը գողացնէր: Բայերը գեղի երկինք կը ժայխթէին: Դժոխքի տե-  
սարանը տակէ տարբեր բան մը չ'էր կրնար ըստու:

Կը գիտի այս ահաելի տեսարանը, նոյն տանին կը ժամանէի  
թէ՝ արգեսք ինչո՞ւ նու բերին, արգեսք կը կարծէ՞ին թէ զժովքը  
մարելու զերծարգիւային ձիքը մը ունեի: Այսպիսի տեղէ մը ո՞չ  
թէ վիրաւար, մարդուս ածխացած զիսին անդամ չ'էր փրկուեց:  
Եթէ վիրաւար ալ ըլլար, ինչո՞ւ կ'ընայինք մասնեալ հու:

Այս մտածութեառն մէջ ընկդմած էի: երբ ինքնաշարժ մը  
եկաւ: Գրախաւացքի, թուրքաթ, էնցիլը, Հայոց և Նիւթան վա-  
շաները եկած էին, թնձէ քանի մը քայլ անցին կեցած էին:

Այն վայրկեանին բացերն ալ, զժոխքն ալ մոռցայ, այդ  
մարդկային զազանեները միտքս զրադեցուցին: Այս սրիկաներն են  
որ հարիւր հազարաւար մարդոց արթելք մտած, միբիւնուոր ան-  
ձեզներ ազանեցին, հարիւր հազարաւար սնանեներ քանզեցին: Այս  
վաս ուրարաներն էին որ կիները բանարարել առան, կորե-  
րը պղծել տաճին իրենց հրամանքը:

Աչքին առջեւ եկած այն թափազին հոգիները, այն մեծ առ-  
զանգները, որ Այսի բանաց և այլուր այս մարդապանեներուն  
մեռ քով և հրամանով խորցուած էին: Դարերու մշտիյիլը, քո-  
զարտիբթաթիւնը այս զազանեներուն ոսքերուն առակ կործանւած  
էր: Առակ եռ երկու ձեռքերու քովու, յարգանքով անոնց առջեւը կայ-  
նած՝ իրենց հրամաներն կ'սպանեի: Ինչո՞ւ կ'ըսէի ինքնիրեն այն  
կայները այս ոճազարձները չ'են այրեր, ինչո՞ւ այն բացերը չ'են  
բացեր այս արթեարբու հակները:

Այն տանին չ'էի կրնար յառաջ թէ որ մը այն մեծ ոճազար-  
ձը՝ թուրքաթը հայու մը զնուակացը իր անինացարս չունիլ պիտի  
փշէր:

«Այս շաղենուշ մտէք: եկած հրամանուց և Հնազանեցնեցնուք . . .  
զիւռապիւրուտ մէկունդ եղերը կոպուած շաղենուշ մտանք, իրենք  
այս ուրիշ շաղենուշ մը մտած և համբայ եղանք:

Նիւ ման վայշոյի խորհրդականը մէր շաղենուշ մտաւ: Երբ  
եղերը թիւ քիչ մը բացուացնուք անոյ մտացաւ:

«ԱՌԵՐ կ'երթանը էվինայի: հարցուցի:

ա 2է ք տեսներ, և ուստի բորհրդականը զիմացի բացավառ  
հորիզոնը ցուցենելով, և անրաժանը այսպէս է: առելցաց:

ալֆէնով՝ այս գործին մէջ ախատ մը ըլլալու է: ես կը կար-  
ծէի թէ բարձր եմ, այսպիսի հրդեհներու հետ զարդ չ'անեիմ: Ամ-  
եաւանդ սատարայի անհանդ սառաթիւն առնիմ, այս պայմանակիրը  
տիրութակու կը խոնդարենք պատարանեցի էիս կատակ կէս իրաւ:

աԴմ' ոյ զիրաւարենը պիտի զարժանէք: մարտաց:

աԱմ' ոյ զիրաւարը, այս գործոցին մէջն զիրաւարը կ'ազատացի,  
շատ աեռնի կ'ելլի, մասնաւոր ես այդ զիրաւարինը բնշ-  
պէս պիտի զանեմ, իրենք քաղելով մէյ քաղէ պիտի զանես հար-  
զացի:

Պայմանակիրը կը չարաւանենէին: Ակիւտարի կողմէ թէ թէ ցա-  
մաք երանէ:

աԴմ' ոյ հոս պատակը ք, ձեզի բուք կուտանեք ըստին անհանք:  
և զային: Մենք ալ բարձր մայուի մը ատկը մասնի և պատակըինք:

Թրը ցուրտ էր, ես ոյ, զինուարենը ալ անօմի էլլուք: մա-  
տեմ անցան գետ կ'այրէք, կը փետուոր միլիոնաւոր սուկինիւրու մը-  
թիւրըք: Ալլեւան կայուանիք չէնքն ոյ, զայտարանն ոյ, զականե-  
րու ալ, կատրաւեցան Հայուոր Փաշայի, Փատր Գիւղի չէնքերու  
ապակինենը: Ան որ պարտագի և կործանենու էր այդ զիւկը:

Զինուարենը քիչ մը անցին զոց որճարան մը տեսած էին:  
զուռը կատրեցին, ուսքի, թէյ, հաց նորեցին: Մինչեւ կէս զիշեր  
սովանցինք: Բացերը առանց արդելքի իրենց առերին զործը շա-  
րաւանիւրուն: Մեր խումբին միակ ծառայութիւնը այդ որճարանն  
առանցիքները լննցնել եզաւ: աւքիչ զործ չ'անսանք: Կէս զիւկին  
զիւկը աեզերնիւր զերազարձանք:

### 5.— ԱՄԵՐԻԿԱՆԱՅԻ ԱԿԻՋ Բաժնեկանական ՆԱՐՈՒՄԻՑԻՒՆԵՐԸ

Յորակայս չ'կայ թէ բաշխական արտեսանը որէ որ յառաջիւ-  
մութեան մէջ է, և միշտ զնոփախաթեան հննտեսոյ է, երբեմն ալ  
նորոյթի կը հետեւի կինեցու փեշերուն և մաղերուն պէս:

Առքիչ նորայիներ տեսաւորի և հաշակի խնդիրներ են:  
թէ շխական նորայիներու մէջ տառապը մարզկային, քանիչ և մար-  
մինն է, երբեմն ալ մինչեւ բոլ կիսունքն է:

Կար տամանակ մը որ էփէնախոքներու զարծ էր: Այս հի-  
ւանագութիւնը այսիք բանկա զարծած էր և անսր զարծազաթիւնը  
նորոյթ էր: Այս որ փորին մէջ ցաւ մը զզար, ոեզանին զրոյ կը  
հանաւի: Այնչափ պատի զնաց այս զորհը որ, կոյր ազիքի նոր-  
կայութիւնը բնութեան մէջ սխալը նկատեցաւ: և գրրեւ զտան-

զաւոց ժեկ ժառ մէջ ժանառն զատա զարտուեցաւ։ Հաստ մը առ առջի մարդիկ այս նորանեւ զարծողութեան ենթարկուեցան, և բը թեց կեան բավլը տառապելու ալ հզան, ինչոքիս նորոյթի համար մերկ պատազ արիինենքը կը տառանեն իրենց առազգութիւնովը։

Հիմա կ'երեւի թէ անոնց նորոյթը անցած է, և բժիշկներուն ոչշագրամիւննը աւրիշ կողմէ գործած է։ Այդ նորոյթը ականաներն են։

Վայ եկեր է զյխան այն ափաներուն, որոնց տէրը զյխան զագաթէն սկսերաք, մինչեւ առքի մասներուն ձայրը, ունէ ցու մը աւնի՛ Ականաներուն քանի մը հասը արժատախիլ կ'ըլլան կամ թերանը բոլորովին կը մաքրուի։

Այս զագագիւրը այնափ տառէ զացեր և որ բժիշկին սենեա, կին հոգին ներս մտած մարզը աչքերը ափաներուն զբայ կը ողեա կէ, ափային խռովը կ'ըլլայ, որերանդ բացս, և զեր զար ցնեւնին զերը զենիս կ'երան կաւայ, ոչնո՞ւ ափաներոց քաշեւ տարս։

Կարծես որ մեր զագիւրուն օրերուն զերագարեանք, երբ ամէն մէկ ասքիցից մէջքն չըթայալ կապաւած առանձնանեն խոշոր ական մը սենէր, և պիզ փարա տառօքը գետինց կը նաևեցնէր և խողիրու պիս պատացներով ափան կը քաշէր։ Եթէ սիսոյ ափան հանած ըլլոր ինչ որ շատ անզամ կը պատահէր։ Հիտակին ալ կը քաշէր տառն նոր զարձք մը պահանջներու։

Անզն մարզը, արգէն մէկքին, զյխուն կոմ սենէ անզամնն առաերեն առանցքած ըլլայով՝ ոչնութեան համար բժիշկին տալին կը նախի, որու զբայ բայսը բառած փրկութիւն կ'ուրան։ մէջ մըն ալ կը յս թէ ափաներուն ալ զար անցներու է։ Այրուցքի զբայ կրակ թափերու պիս բան մը կ'ըլլայ։

Ինչո՞ւ, որպէսկատե ափաներու արժատեն ալ զարակամ կրնայ պատահից, որպէսկատե ափաներուն ալ ափանի կոմ թային մուտքին համար գուռ կ'ըլլան, ինչոքիս մարմիննն աւրիշ սենէ մասը կոմ անզամը։

Հաստ ժամանակ չէ որ այս երկիրին մէջ կը զանուիմ, և հազի թէ մէկու մը հանգիսկեցայ որ սենէ անհանգուռաթեան համար, ափան ցաշուած ըլլայայ թունիկի, զյխու, թեւերու, սուրերու ցաւերուն, յագացամի, զյխու պասոյտի, և սրտի բարախուածի համար, ափաներ քակուեր էին։

Զարմանային այն է, որ ափայի սենէ ցաւ չ'են զզացան, սենէ փուռթիւն չ'են անոած, մէտյու թէ անթիւնեան զորքիքը կամ բժիշկ մը իրեն բոլոր տառեր է՝ թէ ափան է բոլոր քաշաներուն պատճառաց։

Երեսուն երկու տարեկան կնոջ մը զաւակ է բնիքիւն համար

ականենքը հանուած էն։ Ազատ մը չ'ըրբաւ։ Եթէ ինեխ հարցնելին՝ իրենց կ'ըսէի թէ մայրս ականենքը կորանցնելիէ հարքը զաւակ ունենալիէ գոպքեցաւ։

Արդիշ տիկին մը տեսայ որ անգամարսյան եղած էր, ոզնուն կորի վրայ ուռեցը մը յառաջ եկած էր, ութը հաւ ականենքը քաշած էին։

Անցեալ որ մէկու մը համար կ'բռելին թէ զոքանչին նես կը-  
սին ըրեր է, և կեռ երկիցեցեակ ականենքը քաշեր են։

Եթէ ինձի մեոյ, ոյր ակասյ քաշերու զրութիւնը ամսա-  
նալունման զատարաններու մէջը կը մացնեմ։ Երբ երիկ—կիրիկ  
կախը զատարան կառ զայ, և առանձարայժ մը զատարան կը կե-  
ցնեմ։ զործիքը ի ձեռին, և երիկ կազմին ոյ ականենքը քա-  
շեց կուտամ, առանց թժրեցներու և մարեցներու։ Այն առեն ա-  
ճառնայունանինք կը գաղցրին, և բայրը ցնատեի քնենքը Միացեալ  
Նահանգներու մէջ սիրով և համերաշնորհնեամբ կ'ապրին։

Մէկը մանառին զարեներու զժուարութիւն զզորան համար,  
ուրիշ մէկը սոքի տակի ցաւերուն համար, ուրիշ մը սիսորմակը  
կորանցներուն համար, ականենքնեն զրկուած էին։ Ամէն աեզ նոյն  
զատմաթիւնը կը կրկնուի, առանց սեւէ ոչուայ։

Առանձարայժ մը ինչի ըստա թէ ուրիշ կոչուերուն համար,  
իրեն մէկը զրկեր են որ ակասն քաշէ։

Բժիշկներէն և առանձարայժներէն ունանը այնուայի հաւատք  
ունին ոյու մասն որ, նեռու թէ մաս ինչ մաս որ զատահի՛ ակ-  
անենքուն զերազրելու սովորութիւն ունին։ Կաթուածանորութիւ-  
նէ, պնդերուկութիւնէ, մնայուածնցայէ, շատախօսութիւնէ, շատակե-  
րութիւնէ մեռնողներուն բարորին ոյ զատանաց ակասն է եղեր, որ  
իր սեբիները զադանի կը զորեէ առանձային ոյն։

Ես գետ կը յաւառմ թէ արքայութեան մէջ ականենքն չ'մեռ-  
նազներուն համար ոյ աեզ կայ, և զատուն եմ թէ ականենքն ոյ  
որ մը իրենց զատահի պիտի փրկին և բարի ցրիսանենաներ պի-  
տի զատանան ինչպէս որ էին 15—20 սուրբներ առաջ։

Ամերիկայի մէջ ուրիշ ցաւ մըն ոլ կայ— (թանոիները)  
փորի զեզները։ Հաւ ուց կոխան որին ի վեց բանի կը հուսովեմ։  
Անդական բանի, սեսական բանի, պրանի, բանիյու։

Չեմ հասկեար թէ թանոիները ինչպէս իրենք զիրենք այ-  
շագի սանուառամ բրեր են մազի զեզի որես։

Ո՞գ չի հանչնար թանոիները, որո՞ւ տանէն ներու չէ մասն  
թանոիների խնդիրը։ Այսոր թանոինը յըրազիրեներու նիսթ, զամեափ-  
ներու զրամագյունի կը հայդայի՛, տաներու, հաւաքոյիթներու,  
զորոցներու, մարզոց, տիկիններու և տպայոց բերնին ծամոյն է։

Էնեկերութեան մէջ, մահաւանդ քիչ թէ շատ զիրք ունենալ և զես թռափեներդ վրաք պահելով պատրի՝ Տաճկաստանի մէջ նեսով պը- պըտելէն անելի յանցանց է, և առելի զանգաւոր է:

Հսու հասելուած առաջին շաբաթեներն էր, հիւանդանոց մը զա- ցի, որ հիւանդաներ տեսնեմ, նոյն մեթաներ և զործազաթիւններ տեսնեմ: Դռուց հասելուած զիմաց մէկը եյաւ. և ինձի առաջին հարցումը եղաւ. սիթանիներդ հանել առցա եկարձ:

Այնչափ յանկարծակին եկած էի որ անապարանօք շատարած ռիւսմանէն պատասխանեցի. «Բ'ոչ թօնսիլ, արո՞ւ թօնսիլը» հար- ցուցի:

«Բ'ոչ թօնսիլներդս պատասխանեց խօսակիցս!»

Երանելը վախցայ, արգե՞ք մատնեցի, այս երկրին քաղա- ցավարութիւնը կը պահանջի որ անգ մը մատն ժամանակ պէտք է թօնսիներդ հանես ձեռքդ առնես թիվպէս զիլուրդիները»:

Աղաւելով ըստ. սիմ թօնսիներն շարժուն չ'են և իրեն զիս- ցած անսակներն ալ չ'են. կես զարե ի վեր ինձի ընկերացած են, և որեւէ որ մըն ալ զիրենք անկրթութեան և անցազաքավարու- թեան մէջ բանած չ'եմ, և կը յուսում թէ անզիի այլարան ալ բնձի պիտի ընկերացան, և երեսս ձեռքմակ պիտի հանենս: Այնու- րեցի որ անոնց իօն վրաս կրելով ներս մանեմ, զատանցներով որ առանց որեւէ լինա մը տարս նորէն ես կը տանիմ:

Եթէ բաւաթիւնը զիտուար՝ թէ որ մը այս սիստը կամ ոնիրը պիտի բանուեր ինքնիրմէ կ'ամշնար. և ոյս քմահանոյրէն վաղ կ'անցներ: Անիր Ե՛քսի, որովհետեւ հանցուածեր է, որ մազի թա- գիրէն մինչեւ սոցի հանելուն պատճառը թօնսին է եղեր, եթէ ո՛չ ակրածները»:

Մանկոք կը ցաւի, թօնսիդք հանէ: Անշըքը պազեցաւ՝ թօն- սիրդ, հարցուուի եղա՞ը՝ թօնսիրդ, կրասենդ ձեղցուացաւ՝ թօնսիրդ, կաթուածահար եղա՞ը՝ թօնսիրդ: «Իբրու կը բարախէ՝ թօնսիրդ հանելի տուր»:

Հսու զարես ի վեր կնկան ներս առնեկ կուշտ ու կուռ կոխ մը ընելու կը վախենամ, որ չ'ըլլայ թէ... թօնսիրս հանենս:

Ասուսա՞ն յօն ինչէ՞ր տեսայ՝ որուն համար թօնսիները զիլուրառած են:

Չեմ զիսներ ինչ հիւանդանեն կայ որուն համար թօնսիրը պատասխանառաւ: Ե՛քլայ: Զիսերս, երթիւմունքի, ոյտի, ական- չի, ուզեցի ալ քի հիւանդանեթիւննեն մինչեւ մազի թափուից: Տասն առքին ի վեր զզային տիրութենէ տառապոզ աբկիւ- նի մը, աշատ թօնսիներդ հանել տուր: Կը թօնսառաքախու ըսին տարի մը առաջ, չ'ձևազանցեցաւ, և մինչեւ սիմա ոզի է: Զաւակ-

շ' բերելուն համար ականենքը քաջուած նոյն կնկան թափախներին ու հանեցին նորէն անպատճ մեաց:

Հետոզը արինը մաքենց պաշտօն ունի, և որչափ որ արինը ազելից քմաքելներով զրդան, և թոյներով և ներժի միքրուներավ լեցնեա. այնամբ ծանր կ'ըլլայ անոր զործը, թնառթեան որինքն է՛ որ յատ զործող անգամը կը կարմըի, կը բորբոքի, հիւանդ կ'ըլլայ, երբեն ոչ կը հանրանայ ու կը մեծնայ, կամ կը թարախուարի Խուսինելու ոչ կակազգի լեարցերն են հնէ իրրեն պահապահ զրուած են որ զարտկամեներու արդեւք ըլլահ, միքրուները բանեն՝ մարտինց պաշապանեցն համար:

Պահենք, պաշտպանենց զանենք, երբ առողջ են, երբ կը բան իրենց պաշտոնը կատարի, կարենք, նեանենք՝ երբ այլեւ յոցնեն են, և անկարազ են այխառայիք:

1915 էն զերի պատերազմի առեն զինուար էի. Պոյառ մէջ՝ Մէկ համաւանք զիս հարիւրացեա ըրբն. խաղի հազուաց հազոյ, առաջին անգամ հիւանդանոցի մը մէջ կ'աշխատի: Նոյն երանեցանցին մէջ Պերթինէն եկած զնդպարեափ աստիհանավ զերման զիւրարոյժ մը կար, որուն զննական զրուած էի: Մարզը շատ կարող զիւրարոյժ էր, բայց մինչեւ սկզբանը նուծը զերման էր, խիստ սխուցիլինի կը հարաւակի: և իր զիւրանէն, ուրժանէն կը չ'էր չեղեր: Իրենք իրենց համար մտածելու, ունզծելու կարողութիւն չ'ունին զերմանելը: Նոյն ժամանք, նոյն զայրէինանին, նոյն քարերու զբայ կոխներով կուտար, նոյն մեթուավ կը զործէր:

Մարզամեքենայ մըն էր, և մէնք այ մեքենանին մտարը զարձան էինք, իր զնամ ուղիւն չ'էինց կընար շեզիլ:

1916 ին վարշաւյա զեաց, բաշխական մէծ համաժողովի մը ներկայ ըլլայուա համար: Վերապարհին ըսի ընկերուերուա, որ եթէ մեր մարզը նոր բան մը սորզան էր հնէ, կում նոր հրաման մը առան էր, առէն բան առանուագրայ պիտի ըլլայր պիտի փախուէր:

Առաջին հիւանդացին քուց զոցինք, ինձի զործաւ, և (արհեւ պաներ) հրամանը երաւ քերնէն, նոյնը երկրորդին, երբորդին:

Այն օրը բոյնը հիւանդացինը քուրոց արեւին տակը փոխազրուած էին, զիրաւար, ակար, թուքուանաւոր, և արդէնթէրի ի'նշ որ ըլլար:

Յաւիլու ամիսն էր, սեւենիւու էից այս բեկն զինուարներուն մինչեւ իրիկան ուսուայը: անակը զօրմէն կ'այրի մը, կը մըկի մը, բայց ո՞վ մտիկ կ'ընելի:

Օր մը արեւելեան շարտանիւաթիւնը բանեց, և ազգայի ձեւ մը առնեցին հարցուացի: «Այս արեւի մեթուավ զաւակ չ'ըներոց կիւներուն ոչ զուա կ'ընէ՞»:

Գեղմանները մեր կատակենքուն նրբաթիւնները չեն զդար , չեն հագնար . անենց ջիզերը քիչ մը հաստ են . . . զայրին մը մասերի ետքը . անաս կարելի է ու պատասխանեց :

Դժբախտաբար մեր հիւանդներուն մէջ մէջ չկար , որուն զբայ այս փորձը կարենայինք կատարել :

### 6.—Ա. ԱՅՈՒԲԻՆ ՓԱԼԱԲԱՏԾՈՅ

Հայ պատմաթիւն զժախտ էջերուն մէջ ԱՇԽ տարին իրց աժեհենն առաջ , և աժեհենն զարհաւրելին պէտք է արձակազրուի Մեր աղջկ յատ աղջատ մէջ աղջաներու ենթարկուած է . բայց միշտ ազագայի յայ մը , պատմաթիւն զայնիաբ մը իը որտու պղնդէր մեր . միիթարաթիւն մը կ'ունենայինք միշտ : Այս անդամ այդ յոյսերն այ մէկմէ հեռացն :

Եսին տարին ֆրանսացիները ամենավառ քաղաքականութիւնը մը հիլլիկան պարզացնին , նոյն տարին 200 հազարնց Յան հանքան բանակի աղջերու պատմաթիւն մէջ ։ անոնուած բառնապատ , և խոյսանակաթիւնների վախուա Վէմայի չեթեներուն առջեւածն , և Արեւելյան Քրիստոնեաներուն կործանման պատճառ եղաւ :

Այս տարին Ասքրիին Ատան էր , երբ որ մը կիլիկիայ ֆրանսական բանակի հրամանաւոր Պօր : Տիգրիս մեղմէ 30-60 հոգի կուազարական պաշտանուածք հյուսիսից անոներու համար՝ թէ Զիրանյան Պուրին Անկարայի մէջ համականթիւն մը կ'ունի էր Վէմայի անուաններու հետ . և Կիլիկիան պիտի պարզուելու թիւրքիւնն յանձնաւերու հոմար :

Զոյս վարչ ըստ թէ՝ թիւրքերու քազարակրթաթիւնն առարկանը պիտի հասկնանք և շափնենք հաս զարենք զերջը իրենց ընթացքնեւ :

Հաս հան ազատերու և արդ փորձը կատարելու հարկ չ'ունայ . արդին չառանց զբացած . չափած էր թիւրքերու քազարակրթաթիւնն առարկանը . . . հետեւայ որի բայ Մերին , անդէ այ և . Պոլիս վախուա հերանարար :

Առանա զարէն վերջը թիւրքերու առաջին քազարակրթաթիւնն զորդի եղաւ . ֆրանսացի զինաւորներուն զերեզմանները բանայ և Մերիները գույն թաքերի :

Այս առան Իզմիր և Անտարուի մէջ մասն յանձնական զրաւ առաջի առաջն էին , և քանի մը ամիս ուսպանքի վերջը Պալլիքեսիր զայցի այ Պրաւայի մաս զատաւա մը է ։ Հան հանեցէն շարաթ մը եւար Պոյն Հրամանաւորը զիս կանչերով հազորդեց թէ Թիւրքաթիւնի զատաւող պէտ մը հեռանայնք զիս աղեր էր այ քը զարժանելու համար :

աՌ՞զ է այս պելք . ի՞նչ տեսակ մարզ է : Հորդուցի :

և մեծ տաղակ մըն է ու պատասխանեց հրամանատարը , և երբ զարդանշանք երեսը նայեցաւ :

ոՇեզի ի՞նչը , պատասխանեց գուք զացէք ձեր վարձքը լիւ-  
մալի կ'առնեք , եթէ կ'ուզէ թուզ առանայ ըլլայ , զուք ապահով էք :

օՌոյլ տաւէք որ մասմեմ , ըստ բաժնուածցայ :

Դուքը բարեկամներէն հասկցայ թէ . այս մարզը առաջ փայտ  
ծախող աղքատ զիւզացի մըն է եղեր : Մեծ պատերազմին զիւ-  
ստրութենէ փախեց , և այս ընաները աւազակութեան մկանը է :  
Մարզ սպանենէլ , զիւզեր կախել , կողոպտել իրեն մասնագիտա-  
թիւնն է եղեր : Դրախուը հաւաքուած կարդ մը հետեւոքներազ  
այս կողմէնքու ժողովուրդին ան ու սպասափ գարձեր է :

Անզամ մը իմթիւնատի կառավարութեան օրով բանուելով :  
Պրուռա բանարկուեր է , թէեւ կախուելու վճիռն ալ տրամեր է :  
բայց այս անզամ զիւչեր մը բանակն հարիւր ուսք բարձրութենէն  
զար նետուելով ընաները փախեց , և նորէն աւազակութեան մկանը է ,  
և ապա այն բազին , փայտ ծախող զիւզացին հարուստ որէյ մը  
զարձներ , եղեր է Տավուա որէյ : Երբոր Միլլի շարժուամբ կը սկսի  
այս մարզը իրեն համար ուստանացազ զանողը կունենազ նորէն  
ընաները կը քաշուի և Միմայի շենքներան զէմ կը կառի : Վեր-  
ջապէս յոյն բանակը վրայ հասնելով այս աւազակապեալ իր խում-  
բազը յոյներան կը միանայ , և կ ըրայ Զերքէզ զունդի հրամանա-  
տորը , սրովնետեւ ինչն ալ Զերքէզ էր :

Խնձի ըսին թէ Միբարձառինի կողմէնքը այս մարզուն կամ քը  
սրէնք է , ինչը ունիլի ազգեցինի է , քան թէ յոյն կամ ունկական  
կառավարութիւնը : Անս այս տեսակ մարզ մը գարժանելու պիտի  
երթայի :

Տավուա որէլլ պայմաններս ընդունեց , և հետեւալ որ եր-  
կամազին Սուսուրբաղ ըստած տեղը զացի ուր պէտին մարզունէ  
ունիլ հաստ ձիաւոր ինձի կ'ապահին , Միբարձառի առնելու համար ,  
բայց զիս առաջնորդէլիք այս որբիկաները մարզիային հայներէ զատ  
ուրիշ առնելու բանի կը նմանէին : Գլխէն մինչեւ ոսքը զիւսուած ,  
զիւսինին առնակ մը բաներ հազար անհերի արարածներ էին :  
Վերջին հասկցայ թէ առնեցն լու երեւելի սերազարներ էին ,  
սրունք Տավուա պէտի բը շուրջը հաւաքեր էր :

Ճամբայ երանք . . . ոյս հիաւորներէն քանի մը հասը առջե-  
ակս կ'երթային : քանի մը հասը ետեւեւ կուզային : Կարծես թու-  
զաւորական զնացք մըն էր : Գիշերը վրայ հասու , հինգ ժամ այս-  
պէս ընաներու և ձորերու մէջն երթայից համբայ ունինիք :

Եկո զիւչերին մաս , հեռուեն զինքի ձայն մը լուսեցաւ , կա-

ռազմակը և քաջու նստալ զինվալ մարզը իրենք զիրենք զետինը նկատցին . . . և պատկեցան :

Աւրիշ զէնքի պայմանմ մը , ահա՝ պատերազմ մըն էր սկսած : Աւելի կողմէն զէնքի ձայներ կը բակի : Բայց բան մը չ'էի անհներ : Այս զէնքին ձայները կէս ճամ անձնեցին . . . յառաջ զայրեցան . . . մարզինը կամաց , կամաց քովս եկան . . . մինչեւ այն առեն ո՛չ ոք բնի հետ կ'զբաղութը :

Ո՞նչո՞ւ զետինը չ'պատկեցաքս , հարցաց անոնց մէծը :

«Ի՞նչո՞ւ պատկիմ կամացին մէջը հանդիստ էիս ըսի :

Կնքացին , իրարաւ երեսը նայեցան , կարելի է զիս խենդի տեղ գրին :

«Իրմասթի նստանք : Հետեւենալ առանձան անազակացեան պէտին ներկայացույ : 32 առքենան երկայնականէ , զեղեցիկ գէտքով , խնդրում երեսով քաղաքավար երիտասարդ մըն էր :

Աչքին վրայ զործողութիւնը կատարեցի : Բազուքը պատեշտ էլլայ: 10.000 ժողովարգով , պարտէզներով լեցուն , սիրուն քաղաք մըն էր , մէկանկյէն զետակ մը կ'անցնէր :

Աւրիշ հիւանդներ ալ եկան , սկսայ զանանք ալ գարմանել , և ամանց վրայ զործողութիւններ կատարել : Պէտք լսեց . իրեն համար միայն զեց որ պայմանառուած էր : Առաջարկեց որ ամիսն մը հնա մասմ և այն շրջանին բոլոր աղքատներուն համար զործեմ , և թէ ինքը պիտի վճարէր բոլոր ժամփերը և իմ մէկ ամսան գարիքա :

«Եթէ ձեր նպատակը ժողովարգին ծառայէլ է , հսու ալ ժողովարգ կայ , եթէ սատի շահից կ'առզէց , ես ինչ որ կ'առզէք պիտի տամբն , ըստու , այս մարզապատ առաջակացապեաը :

Մայրկային նկարոցիրենքու մէջ ի՞նչ տարօրինակաթիւններ կան : Ի՞նչ զարմանալի տարրերութիւններ մարզոց գուռուի երեսոյթի և հայ իրեն մէջ : Այս մարդակեր կարծուած արարածը կեւանքին մէջ իմ պատահած ամենաուշնիւ բարեգործութիւնը ընկել կ'առզէր :

Առաջարկը ընդունեցի , բերենի երաման մը ելաւ . 12 սեպտեմբերի հօթիւն մը բոլոր կարստներով ինձի յանձնեցին վայրէնեան պէս : Շատկային ամէն ինչ որ պէտք էր առինք , ինքը վճարեց , սկսան հիւանդներ զայ , առառաջիկ մինչեւ իրիմուն իը զործեինք :

Այս հաստատութեան առանց Տագաւոր պէտի հիւանդանց էր : Երբակայ բոլոր զիւզերին և քաղաքներին մարդ կուզար : Հազուստ չ'անցնողներուն հազարու առնել կուտայի : Հայ իրանութպան մը միայն 200 սկիբի առջանք ժախտ էր մէր հիւանդներուն համար : Այս զործը իրեն 1500 սկիբի նստաւ : Աւրախութիւնով վճարեց :

Ամէն իրիկուն կառքով կամ Ֆիով պատոյաբ կ'ելլէինք . Բնձի իր կեանքն գրուացներ կը պատմէիք : Անրոնք անմեզ կամ անդէն մարդ մը չ'եմ սովաննառն ըստա . որն օք զիշ ելլազները , զինքով կոռուպները միայն կը զարթեիք : Խումքներով զինուսը կը ըստ նեինք , միայն զէնքերին առներով թաղ կուտայինքն :

«Հայոց սովանքը ըլլու , հարցուցի :

Անգայ . ալենուք վայրենիներ են . չ'եր զիտեր այն զագանեները ձեր աղջէն հարիսը հազարաւոր անմեղները խորզեցին . այս քաղաքին համարից կը առնենէիք : Հու 500 հաստ միաւոյիման կախեցին այս Միլիինի ըստան զագանեներըն պատասխանեցի : Ա մատերով սովաններն ալ մենք չ'ենք մեսցներ , իրենց զինուսըներուն զիզականաբեր կուտայինքն , չարտանեածեց :

Այն անդի հայերը թնձի պատմեցին՝ թէ հայերուն միշտ բարիք ըրտեւ է :

Տավուս պէտ զրել կարգալ չ'եր զիտեր : Կերպով մը հասկըցար թէ 40.000 անիի շափ սոկեցրամ աներ , 120.000 ստազ կարել տռաստ էր , արիսրի զործարան մըն ալ աներ . հայինները ուրիշ մէկը կը պանէր :

Ալենուք գրամը պանքառ չ'եր զիտեր , հարցուցի , այխտանցայ պանքառի զրայ զադափար մը տալ . դրախը չ'ժաման :

Ամիսը թնցաւ Պարքէնիր վերտպարձու : Թանի մը չարաթ վերջը Աֆինա Պարանիսարէն թրքական յարձակումը սկսաւ : Ճակաց մեզմէ շատ ևռու էր . և յանական զրաքննութեան խըստաթեան պատճառաւ . շիտակ յար չ'ենք կրնար առներ :

Պալլքէնիրի կայորանապեաց հայ մըն էր , որ մը թնձի ըստ թէ Սոյն զինուսը բարյուրուած է , և կը վախչի : Դիչէրը հեռակայորանները զանուազ ընկերներու . Նեան խոսակցեր էր : Այդ որը կենարին վերջը երկութւազդով Պանորմա փախայ : Ան ուրիշ հերսութիւն մըն ալ որ առիթ տռաւ . թնձի ոզի մնարու և այս տողերը զրելու :

Փախած առենս քազաքը շատ հաեցիստ էր : Ժազավարոց բանէ մը յար չ'անէր : Ամանուք վրաս խնդացին , Սոմանեան գրամատն անարինը որ Սոյն մըն էր ուրիշ գուն խննիլ են , թնձու կը վախչիս : Երանի թէ են խննիլ ըլլայի : Միայն երկու շնոտանիքի զանկները թնձի . Նեան եկան : Պանորմա հասանք : Այն գիշէրը համբանները զացուեցան . չ'եթէնները քաղաքը պաշարեցին . երկաթառազին կամ ուրիշները ոքը հանեցին , մնացած բարոր ժողովարգը , հայ թէ յայն , մարդ . կին , տղայ , ջարզեցին : Միայն աղջիկները և զեղեցին կինները զերի տարուած են , և մինչեւ կիմա հարէնիւրուտ մէջ են :

Մենք շատ զժուարաւթեամբ շագենաւի մը մէջ նետուելով  
բառախօս անցաւք : Թափի մը օրուան մէջ Անատոլիի կողմէն 50—  
60 ժողովարք , անոնք ալ միջոց մը զտու էին , Շատութ  
անցաւ : Թագաքին մէջ հաց ջար չ'էր բաւեր :

Յոյն բանակին հետ Տագուաս պէտ ալ վախեր Պահարմա և  
կեր էր , բնասնիքը Բառութե անցներէն ետքը , ինքը իր խուժովը  
եւ կը զտուայ , Թիբաւաթիք վրայ յարձակում կը զարծէ , երկու  
որ պատերազմերէ յետոյ քաղաքը նորին կը զրաւ և այն տեղի  
կառավարութիւնը և տողովարզը կը ստիգտ՝ որ իր կարւածներուն  
և առաջնութեան արժէքը իրեն յանձնեն . առա թէ ոչ քողովը  
այցել և տողովարզը ջարգել կ'ապահայ : Չեմ զիսեր քահի հա-  
զար ունի առներով չափեղերք կը վերապատճայ : Ահա մարդ մը  
որ Յոյն բանակին աւելի քաջութիւն ցայց առած էր :

### 7. — Իշխան ԱՄԵՐԻԿԱՆ

Հառվիմէն վերապատճայ շագենաւը մասն որ Նախային  
առջեւք մէկի կ'ապահէր : Երանի թէ Թամշաթքայի համբով Ամե-  
րիկան համ բարզէինք :

Նախային 7—800 խալազիներ շագենաւի մէջ յեցուեցան ,  
մարդ , կին , առայ կեղասու : Եղունաւին երկրորդը ուրբորզը իրա-  
րա խառնակեցան : Ժենոր մը , խառնակաթիւն մը սկսաւ : Կը պա-  
ռային , կուրային , կ'երգէին , կը թշնէին , կը հատէին այս մազա-  
րանիի թշնամները , Վեհուայի որտազրած ամէն հառերը իրենց  
հետը բերին :

Համբով երանի , մէկները կը ծխէին . . . պզաբիները ամէն  
կողմէ կը կեցառառէին : Արակը . Հայարանը իրարա խառնակեցան :  
Առաւառ , կէսար , իրիկուն մազարունի էր նաշիրին : Թօնուերով  
կիեցին անկէ , և շատերը իրենց կլլած անզին անկին մը պա-  
հասար կը զնէին , նիշտ ներս մասն ձեռով , և նորին յեցնելու  
կ'երթային :

Ճիպրալթարը անցանք , 19 որ ովկիանասի այլքներուն վրայ  
վեր զար հանելով՝ քանի Ամերիկա կը մասնեայինք , այնուագ կ'ա-  
սեցար մէր մասնազմիւն :

Երանի թէ : կը մասնէի , Վեհուայ շատ անցամենք ըրածին  
պէտ այս անզամ ալ սատաւաբէն բաներ մը զտոր թափած ըլլար :  
և այս տողովարզի համ բարզութիւնը ուշացած ըլլար : Կամ ու-  
րիշ անզ մը զրկած ըլլար զիրենք :

Նիս Եսրքի ասիեւ հասանք : Անզերխանայի քննութիւնները  
նորին պահան : Ամերիկան պաշտօնեաները զիսերին թէ ի՞նչ անոնկ  
ապրանք պիտի ընկառին իրենց երկիրը : Անոք ալ անոնց մէջը

խոռնաւած էինք, և մենք ալ նոյն ընկածներութեան պիտի արժանահայրինք։ Աեկ կողմէն չոր կորսակ հրամաններ կուզային Աշոբաւցէ՛ք։ Աքարեցէ՛քն, Ակայնեցէ՛քն կը պուտր մէկը . . . մենք ալ զինուորներու պէս կը հնազանգէինք։

Մեզ պղտիկ շաղենաւի մը մէջ թցուցին 20 վայրկեան երթայի զերջ էլիդ Ալյինու գումարը ցանցացին։ Այս անզէն միլիոններ անցած են մէկօդէ առաջ, Ամերիկեան զրախոր մանելու համար։ Խոշոր որակի մը մէջ էլիդ, ոգեսպի ձախու եկաւ հրաման։ «Դէպի աշխ պուտր ուրիշ մը մէկ մնացէ՛ք, առջի երդ, քայլեցէ՛ք կուզային կորուկ հրամաններ։ Յունու Նրեակայութիւնը, յոյոր, զազափարները մէկօդէ հեռացած էին։ Ամերիկա՞ էր այդ, ազատութեան և քաղաքակրթութեան երկի՞րը . . . ձամբ բան ազատութեան արձանը անուած էրնք, Հայոյ բազուկը զեր բարձրացաւցած իրոյ թէ ազատութեան բայու կը սփռէր աշխարհին լորս կոզմը։ Զէ՞ որ բայոր հարածուածները և առաջանաւարները ևս ապաստանարն կը զանեին։ Բայց մէր էր այն ազատութիւնը։

Այսայի բանուր և ուրիշ բաները յիշեցիւ երբեք թիւրք կոչութիւնը այս աստիճանին հասած չէր։ Շնորհեցէ՛քն, պուտր ձայն մը և շարքերով գոնեն մը ներս մտած։ «Հանունցացէ՛քն էր անմիջական հրամանը հաս և զերին վար հանունցավ շարք մը բարձրեներս տա ֆեւին անցանք, պուտր իւրաքանչիւրը զատ զատ մէր անզաները քննելու պաշտոն անելին։ Արգէն Հանա Նասրէտարինի կորսած պէս, որ ամէն քովին անցնողին ցրթունցները բանալով ակունեները կը ցուցներ, մէնք ալ զիմացնիս ելլոզին առջեւ հանուներս վարժաւած էինք։ Իւրաքանչիւրը մէկ անզամ իս հայեցա, մազերէս սկսեցով մինչեւ առցերս քննեցին։ Այնուա կործեցիր թէ ամէն անզու հասնեցաւ։ Զեւցու թակզի մը տախին, անզիի գոնեն զուրու երայ, կործեցիր թէ այլքառ ազատութեացայ, բայց զուրու ուրիշներին բանեցին զիս և զատ սենեակ մը տարին։ Ի՞նչ եզաւ, ի՞նչ պատահեցաւ, ինչո՞ւ զատեցին, ընտանիքը, զաւակներս մէր մասցին, ահա հարցանձներ՝ որ միտքս կը տանիչին։ բայց պատահածն մը չ'էի կընար զանել։ Հուրիս հարցնելիք մէկը չ'կար, և թէ սենէ մէկու մը հարցում ընելի, կողին պատասխան կ'ընդունեի։

Անկարը բառու պահակ մը քայլեցի մէքենայի պէս։ Դուրս ելանք, բանակու քայլեց վերջ ուրիշ չենցքի մը մէջ մտանք։

Հուրիս նայեցայ, բարձրենգունի պէս ճերմակ տարութիւնակ բաներ հազարամ մարզիկ միայն կային . . . հիւանդանոց ըլլարու է, մասնեցի, բայց այս անզը հիւանդանոցը ի՞նչ զորն աներ։ Աս հաս ի՞նչ զորն անեին։

Ավերէն զար ինքզինքիս նայեցայ, բայցր անզաներու աշխէ անցուցի, հիւանդ տեղ մը չ'աւեկի: Մահաւանդ այս մարզոց մէկէ հիւանդի նմանող մէկը չ'կար:

Ինձի այ զերէն զար մներժակ նառա պատռան բան մը հազար ցին, առջերս անցնելու համար զարտիկ մը տուին որ ո՛չ կազ անեկի ո՛չ այ կոճակի: Չեղազովս բռնեցի և աշխատեցայ որ այս զարտիկից լուծեմ: Ծառ մը մասեկի եռքը զայ, էրքեցը՝ պառացի, ուղեղու բան մը ըլլալու է: Այս տեղը խննդանոց մըն է, և ես այ խննդ եմ եղեր, և յար չ'ունիիմ եղեր: Ինքզինքէն զարնացա սկսոյ: Արգեօք իրա՞ն խենք էմ:

Անձինք մը քաշանցայ և սպասեցի որ պիտի զան և զիս պիտի կապնն, բայց չ'եկան: Ա՛ներեայ թէ կապելիք անուակին չեմ եղեր . . . , ըսի: Մասեկի մասյին կարազութիւնն փարձել, նախ թիւները համբեմ ըսի, մէկ . . . երկու . . . երեք . . . առելի համբելու գալիքայ, չ'ըլլայ որ սիսու համբեմ: Ծարթուան որիրը համբել փարձեցի՝ երկուաշբնի, երեք: արթի . . . կայնեցայ: Միսքա շաւարամ մը յառաջ եկան, արգեօք շարժքարթի՞ն առաջ կաւաց թիւնը զարթին: Երբեմն ինքորինը կը մասեայի և զարի զզեսա կ'իյնար, անմիտուին կը ժայռաբռի և չար? կը նայէի վախեաւով որ զիս անենազ մը չ'ըլլայ: Տարակոյն չ'կայ որ իմ խերը փարձելու համար այսպէս հացցացին, կը մասեկի, և սրուեցի բոլոր մասյին կարազութիւնն մոզիք և ապացուցանել թէ խենօք եմ:

Հայի կանչեցին, ամէն կոզմէ մարդիկ սիբարներու համբ պէտ սենեակի մը մէկը քէկցին: հաշտանի գանձնն ներս նայեցայ: Մէջ տախտակի սեղաններու շարդ, տախտակ նստարաններու վրայ ընկեր-յիմարներու շարաւան էին: բայց ի՞նչ զախեալիք բաներ էին, խոսացի, Անի, Սյու, Անի, Արմավաւու, Հայեայ, Թուա, ամէնն անսակին կար հան: Հային ըրի որ եթէ հացի զրայ կորս մը ելլիք, ես ամենին զէ: կացաթեան մէկ պիտի ըլլայի, ապահովարու կարտեցնող ես պիտի ըլլայի, ամենին առելի այ ծեծը ես պիտի ստուի: Անենքը խննդէն կը զախեայ կ'ըսեն, ես այ սենեցմէ զախեայ, զարս փախեայ: Զիս բռնի տանիւ սեղեցին, զիմազրեցի: Վիրդապէս զիս սենեակի մը մէկ պահելով կաթ ու հացավ ապրեցուցին: Հետեւեալ որը բժիշկը եկան, Հասկցոյ թէ կուրքը՝ հիւանդ է եղեր, զիսս թոքախոր նշաններ տեսեր են ապաշները: Բայց բժիշկը իրաւունք ունէր 19 որ 800 խոսլացին համ նոյն մինարտին մէկ համ բորգելու, թոքախտ չ'ըլլաւու հրաւիք պիտ բան մըն էք:

Աման մը բերին, հրաման ըրին որ այս ամանը թքներով լեցնեմ: կակորդս պայմէնացի բան մը չ'եկան: Երեք որ գննեցին

զնեցին, թէսմիկնազ ներսիքին պատկերը առին, բայց բան մը չդառն: Աւրբաթ որ մը էր, զիս հանեցին միւս կողմը տարին, ուր ընտանիքու և զառակներու չ00 խոսքացիներուն նես առ մը բանարդիւնած էին: Նոյն անդը մէկ թէրէ անհաղիններուն մէջ շարուելով, ուզերու ովէս քննանալու գասապարտուած էին, որովհետեւ անցագիրները իմ քափու էին: Նոյն զիշերը ինձի իրրեւ մանաւոր չերկէց՝ տասնեւրիւս Անգլիացի պարաներուն նես անենակի մը մէջ փակեցին և զառաց կողքեցին: Անգլիացիներն այ այց զրախուց մտնելու համար ենին: իրենց կարգին կ'ապառէին որ երկար հարց ու փորձերին ենքը, պիտի ընդունուեին կամ պիտի մերժաէին:

Էլիո Այլթոնի ինչ անոակ բլլուը միայն նոն մանողները կրեան երեւակայել: Կործեն բարոր պաշտօնեաները ամենին անզգամ և կուա գառակարգին ընարուած են և մարգաց նետ կը զարուին ինչպէս անտառներուն նետ:

Զարթանուայի չէ որ տարի մը առաջ Անգլիական գետպանը հայն բարձրացուց այդ անժամքիային հաստատութեան զէմ:

Բարերախտարար տյապիսի տեղեր պաշտօնեաներուն մէկ երանեն բարեսիրու և ազնիւ անձեր այ կը գտնուանի: Օրիորդ մը որ պաշտօն անձեր այս ժաղավարքին մէջ պատերու և անոնց օգներու, զիւտ մը ըրտն էր որ մէնք ուրիշ անոակ անտառներուն ընտանիքին կը պատկանէինք և իր այց զիւտը անմիջապէս գասապարտուածն հազորդէր էր: Անզի զուր տրուած էր որ զանէ շարան մը պիտի պատեինք և եթէ ոզի մնայինք, մէր զերջին քննութիւնը պիտի կառարուածէր:

Հետեւեայ որը մեզ կանչեցին, անոակ որ իրենց լիզուն կը խռուէինք, իրենց զորոցներին չըբանապարտուեր էինք: Կը նայինք առանց թքնելու, առանց հանելու, ապրիլ, մանաւանց առանց կառագրութեան բնու լլլարու: Մեր հայր հարեւ և Ամերիկան մեզմէ վախենուու պատճառ մը չ'ունիք: Ո՞ւ ո՞յ զոթային զարս էք կրնաց երթալ, ազատ էքն վճիռը առաւ գատուորը: Այսցի բանաէն արեակման բարը ինձի այնչափ ուրախութիւն է'էր որանաւած: Այն որիորդը որ մեր ազատուուին պատճառ եղած էր քիչ մը ետեւը կեցած էր: Եինս, աղջիկներու ցանկեցին որիորդին զիւզը վաթթուեցան: Ական համբռութիւն: Երախտազիսութիւնն զեզեցիկ արտայալութիւնն էր որմէ ես զրիսեցայ:

Ինձի կը մասր միայն գատուորը համբռութիւն կատարել ոյս ուռրի պարտականութիւնը, բայց զատաւորին երեսը ինձի ոյն համբռութիւն առանց որ միան ձեռքերը մեզմէի: Նիւ նորք երանք միլիոններու միարին խռանեցանք:

### Հ. — ԲԱՐԵԲԱՆՏԱԿԱԾԱՐ ԵՐԱՋ է՛Ր

Այս՝ երազ էր և պատճառը մեր հիւրանցի ջերմարձակ խողովակներն էին։ Անդամ մը բազկաթութի զբայ նատիմ։ և լրագիրը ձեռքու տանեմ։ շոյիի առարանինը կը թուցցեմ զիւ։ ուշքերու կը դոցուին։ քանի մը է։ կը ծանրանայ զբաս, և երազները արգելն պատրաստ են։ Այս, այս ցերեկնամն երազները։

Մեն հազերէն կ'ացնելինք, առանիկ ժամփորիկ կար։ Հազենաց երբեմն ՅՈ մեթր զար կ'իջնոր և ես ոգին մէ՞ կը մասին մէկ մըն ոչ զեր կ'իջներ իրեն հետ կ'ոզչացուանինք։ մահիր զեր կը բարերանույինք։ կամ նորէն ոցի մէկ կը կույսուի առշանուր։ Ի՞նչ առաջ են երազները։

Երբեմն մարգին կուզային զիս կը մերկացնեին, անդամերը մէկիկ, մէկիկ կը քննեին։ զանակով կուրքքու, փորս կը մեղքերին, կը բանային տեսնելու համար թէ՝ թ'ու հիւանդանութիւններ կան ներոց։

Այս կերպով չ'եմ զիսեր որչամ մամբարգեցինք, ցամաքը հասած էինք, և զարու երանք, հեռանեն ուսինուոր զինուորներ ովը բարս կը հանդին։ Զինուորներու հազուսունքն, զիվանցին չ'կրցայ հասակեալ թէ ի՞նչ տեսակ զինուոր էին։ Կայարանից հասանց զիս մինակ զակներ մէ մէկ փափեցին։ Ըստեկառք մամբայ ելու, չիւ զերից հասկցոյ թէ զեսի Աստան կը համբառգի։

Փարձեցի ուրիշ զակներ մը անցնի ծանօթներու բարեկամներու տեսնելու լոյսով, բայց հոգին թէ միւս զակների զաւը երեցած էի, համբարզները զիրար հրեցով հրժանեց անդիի զակնեն զախան, պաշտանեայ մը եկաւ զաները զացեց, ևս միւսակ մնացի։

Առան մասեցանք, երբ շուրջու այզենաստները, և ամբար նացները զիտեցի, արտիստներ կը ցատուամիկի։ Առանք այն զայրերին էին ուր ձիով պատրաներ կ'ընեինք, ինենոյթեր կ'ունենան լինք կը զուարեանայինք։

Աստանայի կայարանը հասանց, պատահանին նայեցայ գործարաններուն ծիսներու, զեները բազաքին ծանօթ չենքերը մասիննե մէկին կը բարեկամնուին։ Աչքին առնեն էր թէփէ Պազ կաշուած թազը, ուր ասրիներով ասորեց էի։ Վերջապէս, տանու, երկիրու, եկած էի։ Ապասեցի որ զանէ կայարանին մէջ, բարեկամներ և ծանօթներ զիս զիմառութիւնն բայց ո՛չ ոչ քոզու մասեցաւ, ամէնք հեռանեն կը զիտեցին։ Գետաց թոր, զուրանն զակնեին զանու բարա 20 մեթր եւս բաշտեցով։ Համուսից հոն ձգէ, ուր կ'ազեռ զիսու պատաց։

Այդ զարմանեցին բան մը շնանցայ . . . ամերեան թնամէ զերի։ Երկիրի ազգութեանները փոխուած ենք, մասնեցի։ Պայու-

առաջ ձեռքու տոփի և կայսրանին գուցու եղայ : Բեռնակիրներ գունա-  
պաններ, եւս եւս քաշուեցան . կարծեն որ թագուար կամ զօրա-  
պետ մը ըլլայի և յարդանքի համար հեռուն բարեւ բաներ ու-  
ղեին ։ Կայսրանին առջեւը կառքերը շարուած էին : Գայուսակը ձեռ-  
քը գեղի կառք մը ուղղուեցայ . կառաքանը ձիմերը խարսչանե-  
րով փախցաց զեաց : Աւրիւ կառքի մը մասեցայ , այն այ նայեցին  
փախուա . և հանեն անզամ շնայեցաւ : Բորբու այ փարձեցի ուղիւ-  
քը կրտեկն փախչացի ովէ՛ փախուա և պայտանակը ձեռքու մէկանդ  
մացի :

Չորս կողմու նայեցայ , տարակոյն շ'կար թէ Աստան էինք .  
այն անզամ ուր կենացին ամենահարեւոր մարդ անցուած էի : Ա-  
մէն ցեզի ամէն զատկարդի պատկանազ ժաղավարդի հետ յարա-  
բերութեան մէջ զանուած էի , այնչափ թիւրք , հայ , յոյն բարե-  
կաներ անձիւ : Թէ ի՞նչ փափսուաթիւն եղած էր , իմ կամ անոնց  
զրոյ , որ ամէն մարդ ինձնէ կը փախչէր , ինչպէս պիստի փախչէր  
զժախտանիւի տատանոյի , շ'կրցի հասկաւ վերջապէ՛ :

Պահ մը ինքինքու քինեցի վերէն վար , բայց ոչինչ կոյ-  
տարօրինակ : Ականցներու , քիւսու . ինւերու ամէնքն այ իրենց ան-  
զերն էին , ոչ երկնեցան , ոչ ոյ կարծցած էին : Շուրջու զանոնց  
մարդոցմէ ամանց մասենարդի բաներ մը հարցնել ուղեցի : բայց  
հազիւ հազ մէկու մը քանի մը քայլ կը մասենայի , մարդը խոյու-  
կուտար , սրակութէ բարու մը ըլլայի եւս :

Որոշեցի քարերազ երթուլ , և պայտանակս ձեռքու բանած մին-  
չեւ քաղաքի եզերքի տաներան մասեցայ . հնա թաղին բարոր որ-  
դաքը զիս զիսմասրեցին , ամէնքը մէկ կը պասային . սիկէ՛ ք զայ-  
ցենի մը ահաւք , բարբարս մը զիտեցէ՛ քո :

Ամէնչու զայրենի ըլլամ , ես այ ձեզի որէս մարդ եմ , և ձեր  
հանեցան բժիշկն եմ ո , պատասխանեցի : բայց մարիկ ընազ շ'կար  
շեռան անքաղաքակիրթ , վայրենին պառազով կը մ ախչէին : Այս-  
պէ՛ փազցի անդիի Ֆայրը և Հասան՝ բազմաթիւնը բանի մը հա-  
զարի հասաւ . մարդիկ կիներ , ողաք , զիբար կը հրմանեին զիս  
զիտերու համար : Ազ յայտնի էր : թէ իմ գրաս փափսուաթիւն մը  
եզած էր : Կամ յօնեզացած էի բար շ'ահակի , կամ մարմնայ վրայ  
անընական բաներ մը մեծցած էին : Պոչ մը երան ըլլայու և մաս-  
եցի . . . նորին առջեւ . ետեւ նայեցայ . որեւէ բան մը աչքին  
չ'պարկաւ : Այս հազարներով հանգիստաներուն մէջ հաստքբրու-  
թեան առարկան միայն եւ էին :

Դիւս այն պահնան կապայու հազուս հազած , զրուխը զ մրէ-  
թի որէս կըսր բան մը անցուած մարդ մը զիմացի կազմը երեւցաւ  
ոէկ ձեռքը տարինակ մը կար : միւս ձեռք քը լախտ մը՝ հարիսր

քայլ հեռու կայնելով բարձրագաղակ պսսաց . ո՞՛վ սուրբական , այս երկիրը բազաքակըթաւածներու տեղն է . քեզի պէս վայրենինըը զործ չ'ունին ևս կորուէ զնո՞չ :

**Հասկցայ թէ սոսիկան մըն էր :**

Ան անքաղաքակիրթ չ'եմ , բայչը եմ , մահաւանգ Ամերիկային կուզամն ըստ :

«Դեռ պատախաններու երե՞ս ալ ունիս , այդ զինուոք ծածկոյթով մէր ժողովաբացին մէջ երեւայու երե՞ս ալ ունիս , պսսաց սոսիկամն :

Շես յու զուտիս տարի որ ֆէս գրան էի զինուու : Անմիջապէս հանեցի ձեռքս ասի և ներոց գուրոց քննեցին վերջը ազաշեցի , սէֆէնուի , 50 տարի այս ֆէսով պատեր եմ , 20 տարի միայն այս քաղաքին մէջ զինուու վրայ կրեր եմ զայն , որեւէ մէկու մը վրանս չ'հացաւցի , հիմա ալ երգուէ կըհետ ունէ բարբարոսաթիւն չ'եմ ըներ , թոյլ տուէջ որ քաղաքը մահեմ :

«Դըլլարո պատաց սոսիկամնը , այս յու զինուած քայլաց չ'է , այն ժամանակները շատունց անցած են : Ժազովուոցը արդիականացած՝ քաղաքակըթաւած է հիմա . զուն մէր էր էր , չորս կազմ գնոյէն շատ շարժիները մասնակիւով :

Այս տանն ուշագրաւթիւն ըրի որ բարբարիքո զանազները ֆէս չ'ունեն իրենց զուալօք , աւրիւ բաներ հազար էին , բայց անոնց ինչ ըլլայինին ալ չկրցայ հասկեալ : Ելոյ , տափակ , տողրակէ , ժարթէ : Գուրքիէ : Փախաթէ ցիւուած բայնեցը բաներ մը անցուցած էին իրենց զուալօք : Իմ երբեմնի հայրենակիցներին ումաք ալ կարմիր , սեւ , ներմակ թաշկինակ կապեր էին զուալինին :

Անմիջապէս ֆէսը զետքի նետեցի , և թաշկինակ հանելով զբոխու կապեցի : Անմէն կազմէն ծափահարութեան և կեցցէներու հայելը բռու եցան . . . սփոխաւցաւ , վայրենինին կրթուեցաւ , որպիսիսանցաւ . . . այն ալ մէզի պէս եղաւ կը պուային :

Նոյն վայրենանին կատավարութիւնը այս ուրախ բռու յանց կրչէն խռամք մը զրկեր և ֆէսը զետէնին վրայ այրել տուեր եր՝ որ քաղաքին ժողովաբացը չի վարակուի . վերին ալ լուցի որ այս կանճառզ ուշութեան ու յախացործութիւնն ան համար կառավարչին պատասխանչութեր չհարիւած են ինկիւրիչին :

Թուքրազ Տաւրոս հօթիւը հասայ : Անկիւն մը տափառով մարդ մը նոսած էր , ճազան՝ զբախը բաց , պանդոկապեաց պէտք է ըլլայ մասնեցի , քոզը մասնակով ունենի զամարտ մը տուէքը ըսի մարդը պատասխան չ'ունաւ :

«Դամարտ չ'ունի՞ք , կրկնեցի :

Անուանին . . . ժողովաց պանդոկապեացը , «Մըքերէն խռոցը էքու :

անենեակ մը կ'ուզեմ։ ըսի յանցաւորի պէս և անմիջապէս փրաց հազար, զարց տափառաց ուզուաւորները պայտառէն զերցացին անենեակ մը տարբին։

մինծի զիլարի մը թերէ՛քս, ինկորեցի։

Պանդոկապէտ, աշաւաւորներն զանալավ։ ՇԴացէք համեմագ ործներին հաս մը թերէ՛քս, հրամայեց։

Կ'զույշեմ ես առանձի չ'եմ, համեմ չ'եմ ազեր, շափակ է ազանս . . . անեցաւցի։

Դամ հոգ մի՛ ըներ, անոնք հիմու էւերը թաղուցին մեզի համար կ'աշխատին, անզաման ապրանք է . մեր զբաժներն ալ անոնք չինեցին, բայս։

Կայուններէն մէկը զնոց բան մը թերաւ . իէս մեթի երկայն, մէկ մաս հասաւ ձինելոյզի պէս բան մըն էր՝ որ երկու ըսպառաւորները վերցուցին և զրուխ անցուցին։ Այս զիլարկ ըսպան մը մինչեւ ուսերս ինաւ, քիչ մեոց որ խեզգուռէի։ Աւսոյն երկու ձեռքերսն զերցուցի, ասովիս շատ մէս է և ծանրու առարկեցի։

ԱՄեմ պղտի չ'կայ, եթէ կ'աւզես քայաբակըթնախէ, ի՞նչ որ զանես զայն պէտք է զարդածեն բայս մարզ։

Հայիսան ձեռքու բանելով զեր փազոց ելայ և գեղի շառկան քարեցի։ Կարեցի թէ Պարևուսիլի որեր էին, ուղիւում, բայց զատիներով, երկայն քաննց քան, հասաւ կարօնից կոչիկներով, ապաներով, բական մարզիկ կը պատեին, ամէնցն ալ զբախնին ատրաբինակ բաներ մը անցուցած էին։

Անուզ Անմէս, իթ այսթիւ ազ Մէմմէս, իս միզմէ Խամալի, աւյար Ալի, ամէնցն ալ շափառուց էին։

Թէսր Հանոնին մասենալով ամարեւոց ձառն ազան, ըսի ձեռքով բարեւելով։ ՇԴիլարկը հանէն, զայրենի. յեռնէ՛ն կուզանո բայս, և երր ինք զիլարկը կը հանէր, եզերքը ուրիշ անցորդի մը ուշքը մատա, և կորի մըն է սկսու։ Յելլանի բարեկամ մը ունէի, ուրան հաս արարելին կը խռանիցէինը, սեխուրէք ամ'իս, բայի։ Մարզը զբախը շարժելով ունրազաւ ետասի, իւսըքչ . . . ա, բայս։ Պրախը էին Պամպիլ մը գրաւ, որուն զրայ սիսումաք համեր, ասափակըու ցեր էր։

Զամուրառան Բատէ Խանային առնեց զայի։ Յամկակոն բազմոցի մը զրայ ծարյալպատիկ նառած և առջեզ կրակարան մը համբի կը քաշէր, Պիլառն զրայ վերժակի ծամկացին նման բան մը փաթթիւր էր։

ԱՄէրամը որեյքիւմ . . . ըսի։

Հանան առանձի մը երես նայեցաւ, առանձի մի ըսեր ազան, առանձի մի՛ քանքս, մորտաց։

ԱՀԱՅՐԴ՝ ի նշ ըստու հանաւ հարցուցի:

ԱՄԱ ՆԵՐԱԾՈՒՅԹ ի նշ կ'ըսնեն նէ ան քաջո, պատառիանեց. և դրախը շարժելով համրիլը զարկոց միեւնոյն տան ւե՛ս՝ համբ ու զիշու, եւս համբ ու զիշու մարտարով:

ԱԻՆԻ ՎԵ զիւնինից փաթթիեր էք հանաւ հարցուցի:

ԱՊԱԳ կ'առանձ միշտու պատառիանեց և չարս կողմը նորեցիվ, ազիսէք բարյոր կենացքիս մէկ հաստ զիւնանց, բլուլի, և փաթթոց զիշուու վարժաւած էի, կրմա որ քաղաքակիրթ եղանք, ուս կը զնում բայց այս ալ չ'ուարցիներ:

Այսպիս ընկերով Հանաւ պատճի զրային չուանով մը կախուած երկայն սիլիքու զիւնարի մը ցուցուցի:

ԱԱՄԱՆ հանաւ, կարելի չ'էր որ ֆեսին, փաթթոցին տակը քաղաքակիրթուածիքս, հարցուցի:

Մարզը սորտափած կոմաց մը պարախու զրայ տարու. նորատակ չ'անեմ քառու: ԱԲԱՐ Աստուածու սիրուն ձգենք այս խռաքեց: Ըսէ՛ նոյնին ուսք էիք, ուսկից կուզացս, շարուանիկց:

ԱԱՄԵԿԻՐԻԿԱՅԻՆ կուզամու ըսի:

ԱԱՄԵԿԻՐԻԿԱ, յ՛նկոյինի քաղաք է, խոշո՞ր է, չառ մողովուրդ կոյ հան ալ ասիզս կը գրանինին, այսինչն քաղաքակիրթը-ւածն են: Կիներաւ երեսը բայց էս, հարցուց, երացու ետեւէն:

ԱԱՐ, ամէնքն ալ ասիզս կը զարծածեն, կիները երեւանին բաց կը պատճին, և ամէն զարժի կը մանեն, բայց նորէն մարզաւագանթին, զազաթին, անզատուաթին պահաս յէ՛. ամէն որ շակոյին մէջ ատրանակ կը քաշեն, մարդ կը կողոպսեն ու կը փախչին ամէն որ մարզիկ զիրոր կը մեռցինեն ըսի:

ԱՀԱ ԷՆԻ փարձովը ինչպէ զտաք, հարցուցի:

ԱՋԵՆ զիսեր, չեմ զիսեր, առջի որ ազջիկ մը փախցուցին... Երկու երիտասարդ սուանեսեցան, կարելի է, մեր սահիպաները, ես զայի այս խոչորը առի, ան ալ օգոստ չ'ըրու: Ես կը անեւամ որ ևսի քառ, ևսի զուազ, ամէն բան տաշխան պէս է: Միայն անզատի կիները շատցան. կ'ըսնեն թէ քաղաքակիրթուածինը այս հետով կ'ըսնոյ պատառիանեց:

Հանաւ խոր մասեման մէկ թազանցաւ և ես զինքը իր համբիքն ևես ձգելով զորու ելոյ:

Երբ զիսեզրի մէծ պազուան հոռայ, ահասյ որ զիմոցէն Ալի իւմին կու զար նկատ թէրթին խմբողիքը... բայց զարժանալի ձեռ մը անեց— կարձանանակ, զեր, կրոր մարդ մըն էք, որուն իի ձեռ մը անեց— կարձանանակ, զեր, կրոր մարդ մըն էք, որուն հազար փայլուն զրաքի նիւս վերի առյութ, մէկ մէթը երկայնութիւնով. սեւ, նեզ, խոզովոկ մը անկուած էք: Ինչ երկու թեերի բայց մը բացուն, կամաց, կամաց կը քարիք, և բարիք չուանի

քրոյ քարագներու ողէս երկու բազմակիները վեր, զար շարժելով, զիթունն խոսովակի հաւասարակշառաթիւնը պահեցու կ'աշխատեց : Զիս անառածին ողէս ինքզինք մոցաւ, երբ ձեռքը ինծի կ'երդիւնցէր, զիթունն այդ խոսովակը արգէն թիկած էր . . . .

ալնչէ և այս իդմի ողէս հարցուցի :

«Պէջ մէջ չ'կայ . . . , Մըսիթը ըստէք, չ'էք անսենը որ քաղաքակրթուցանց» :

ալլյո ձեռքինդ բ'նէ էս ըսի խոզովակը ցուցնելով :

«Ասիկա քաղաքակրթութեան կոթին է, իմ միս քիչ մը երկոյն եղաւ, ևս քիչ մը անապարեցի որ չուտով արդիականանամ, և յախողեցայ, կրծամ այս անազին ձիմնելորդը զիխուս վրայ պահելով պատիքի Բաւական մը պարեց ալ ոսրդեցայ, միայն թէ պարերու աղջիկ չ'ենք կրծար զանել, մէր բազկաթուններէն մէկան նետ պարուն միիցցիւ զիխուս զարեւուցաւ, անոնք ք., ըստա, ճակարն վրայ զունդ մը ցուցնելով :

Զիս շատ մը հիւանդներան կանչեցին, բարոր ալ զիխէն հարրախէ բանուած էին և ըր կը թէրացրէի, որ զրոխնին ծած գինն, զիս կը վանտէնն իրը յետազէմ մէկը, և քիչ մեաց անկախութեան գաւարանին պիտի յանձնենն զիս Շուկայէն փախած առ նուն նով մը վէեց բարոր տափառները թռամ, փողոցին մէկ իրար խառնուեցան, և ահա՛ կախ մըն էր ոկտա, աքու տափառի իմ ինս ըսերով իրարու ձեռքին կը յափշտակիին» :

Այս անօրբանք այնչափ ուշագրաւթիւնն զրաւած էր որ ինք՝ զինքը մասցեր եմ ձեռքս զիխարեկն քաշեր էի . . . . Դիխարեկը մինչեւ ուսուերս իջաւ, քիթու, բերանն զացեց, իւղդուելու զինանին հասած էի . . . . Երբ յանձնութ որինցայ:

Անթնցայ որ բազկաթութիւնը մը վրայ, զբախու կուրուքիու, յըրաբնակրու մէկն էի :

Փա՛ռք առք Անսանծոյ՝ որ երազ էր :

## 9 — ԱնԱն ԿՈՂՄԻԿՆ

Ինչէ՞ն է չ'եմ զիտեր. մէր նախկին թիւրք հայրենակիցնեներու տափառն մէր մայքին չ'եմ կրծար հանել, Դիխարեկի երեսն քաշանեներու միաքը իյնարք չ'եմ կրծար չ'համակրիւ իս իւեզն Դասթամոզիի հայրենակիցներուն. Դիխէս անձլորդ մաս մը ունենալու կը մասնած, ասզին անզին կը զարնամ, թէ զիսնիս կը ցաւի, թէ զիխարեկն կը կոստի :

Անցեալ որ հազը առաս տարաւ, բաներու համար ետեւէն զազեցի, քիչ մեաց ինքնաշարաներէն պիտի կոխկոտուեի : Նոյն որանան ուրիշ ինքնաշարու մը զիխարեկին վրային անցաւ, զիարեկը

փակութեաց, ևս ոչ խնագերու պէս, զլուխու բաց փազացը թացի:

Այս իմ քիսս, ի՞նչ հանգիստ, ի՞նչ բարի եր, զլուխու զլոյ կը թար, կակազ, հանգացու և անզին չ'եր չարժեր, ի՞նչ զանդ հազար զլուխներ կը ծածկեր, ի՞նչ զլիսու հոռեր կ'արզելափակեր:

Հիմա անմոզ, վայրած զլուխներու մէջուղը մացինք. բարեկամ մը անսնելուզ պահանձ ամէն բան մասնարավ զլուխի եւ անելին իշխալու եւ, բարեկամ գ. օրիորդ է, տիկին է, զ անկից վայրած մարթը անսնել կ'ուզէ, չ'ուզեր բանալու եւ և ահա այս է որ կը հրամայուի իմ Պատկրիքի բարեկամներուն նինիքուն մարզեցին ցեղին ըլլուր չ'արժած՝ անոնց առջեւ զլուխ բանալու կը բանագատուի Անմէտ աղան, որովհետեւ ֆէու զայրենի, իսկ զըլիուրիը՝ քաղաքակիրին է եղեր, որովհետեւ ձեռ քայլ բարեւել, և յարգել բարյուրուստին՝ զլուղը հոար արձակելը՝ կըթաթիւն է եղեր: Ենդին քաղաքակիրթութիւնն. քեզի ի՞նչ բաներու կ'ընկերուցնեն, ի՞նչներու կը նմանցնեն:

Միայն կողմէն է. թիւրքելը բաներ մը ընել կ'ազնու և միշտ հակառակ կազմէն կ'ակինի: Անմէ ևս ըլլայի անոնց անզը ֆէու զըլիուր վրայ քաղաքակիրթութիւնը կ'աշխատէր. կրթութիւնը ընտանիքնին, զորոցնին, փողոցներին, բարյականութիւնն կ'սկսի. Նւրոգացին շափառն չ'է այլ անոր մատյին, և բարյական՝ մշակոյթը կ'առնեի:

Այսին բանեին ազատուելին վերը, Պոյիս զինուորական ձառնաբնեան կանչուեցայ: Պատերազմական նախարարութեան զացի, և բնձի ըստն թէ՛ ռանդիքապետ եան և ան եղած էի: Պաշտօնական հազուուց հազար, ուռուց կապեցի, հիւանդանոցի մը մէջ բնձի վիրաբառ անթեան պաշտօն առան: Նոյն առան յատ մը ընտանիքի ակլինինը իրեն հիւանդանուց ծառայելու եկած էին: Այնպէս որ մէկը հիւանդանուցն մէջ 12 հատ թիւրք, յոյն, հայ, հրեայ ազշիններ կային, որ շիատից խօսերավ ամէնցն ալ երիտասարդ և զեղեցին աղջիններ էին:

Հիւանդանոցին անորին և հրամանառարը ներ փաշու մըն էր պատահակին Դերձանիս զացած քիչ մը զերմաննրէն սոր զած էր ու բնքնիրէն ներառացիի հովեր կուտար. քաղաքակիրթուածին հովեր անէր, բայց մարգը մինչեւ սոկորներուն ծուծը թիւրքի զատկ թիւրք էր:

Մէր պաշտօնին առաջին օրերն էին, որ մը առաջին հիւանդանոց կանչուեցայ: Որ նոր եկած զինուորաները զրեմ. թուցթերնին պատարատաեմ հիւանդանոցին ներս ընդունիւմ զննուց: Հիւանդանոցը միայն արտաքին հիւանդանութիւններու յատկ ըլլալուն, ևս եկաղներ պատիկ վէրքերու կամ զարծազաթեան կարաս բանեւ:

բայ համար կուզային, այնպես որ բոլորը ուսքի գրայ ողջ առաջ Անաստավոր կուստ ու կոստա թիւրքից էին:

Հիւստագանց համելուս տեսայ որ 20ի շաբի նոր զինաւորներ բոլորովին մերկ լիւայով բազնիքին մէջ մայսած են, և այս ազ- ջիկներն այ մէյշէկ զինաւորի քոյ կեցած իրենց փափռե ձեռքե- րով այս Մէմէտինիները կը բռային և կը չփենի: Բագնիքի ուս- քայինենի և աշխատաթենին ազդիներուն երեսները կարգաց, առելի զեղեցկացած էին:

Առաջին ապաւորութիւնն այն եզան թէ ես այ անժիշտագիւ հիւստագանց կուտ զիրք մը ունենամ և առ բազնիքին ես այ ազ- առայի: Բայց զիրքայտարար մորթոյու պայ ունէ սակառաթիւն չ'կար և առելի զէլը՝ ես սպայ էի, անոնց մէջ չ'է իր՞ ար խառնուի:

ԱՌ՞ զառա ար ազդիները բռան այս զինաւորները, հոր- ցացի Զավացին:

«Փաշան հրամայքց», ըստա Պավալը բարեկի կենայով:

«Եսուս, 10—20 համ ձառայութեան յասուկ զինաւորներէն քերու: Հրամանեց առայի, և անձնք ներս մացներազ ազդիները զարս կանչեցի: Երկու ժամ զիրքէն երբ զարծու լնցաւ փաշային սենեա- կը մասոյ և բարեւեցի: Մարգը բարկացած՝ զէրքը ինձի զարծը- ներով: Այնուհետեւ է այս ըրածնիքու, պատաց:

ԱՌ՞ ըրածն փաշան պատասխանեցի առաւշի ձեւ առնելով:

Փաշան ակնոցին զրայէն ինձի նաւելով՝ սՄհնք ե՞րբ պիտի քաղաքակրթութեանցու, պատաց:

ԱԵՐՔՈՐ կը հրամայէք փաշան: ըսի կոմացուկ մը:

ԱՌԱՆԻԿ է նէ ինչ ինչ այս ազդիները բազնիքին զարու հա- նեցիքս, հարցուց:

ԱՄԲՈՎՆԱԿԱ եթէ անձնք այդ զարծը յարանեակին, ես այ հիւստու պիտի ըլլայի: բազնիք պիտի մանեկի և զարծ անձնելիք մորդ պիտի չ'թարք պատասխանեցի անմեղ կերպով մը:

Փաշան այս պատասխանեն անմեղնիայի զ արզ զիրքի վար ինձի նայեցաւ և ըստա:

ԱԴԵՐԺՄԱՆԻԿ մէջ հիւստագիները ազդիները չե՞ն բռար, քա- զարքակրթութիւնը ինչ պայտ կ'ըլլայու:

ԱԱՅ՞ փաշան, ըսյց կարենմ անձնք քաղաքակրթութիւնը բազնիքին չ'սկան: Առաջ զորոցին: տաւեկն, ընտանեկան յարկին, ընկերային յարաքերութենին սկան: եթէ թուր կուտաք որ մեր ազդիներին ոյ, առաջ ուրիշ անդինին սկան: զիրքը անձնք ու բազ- նիք մացները զիւրին կ'ըլլայ: երբ կորզը առար զ այս ըսի և պա- տասխանի չ'սկանութ անեցնեցի: ԱԵԹէ պիզէք որ՝ հիւստագինե- րը ազդիները պիտի բռան: ինձմէ յայսերենից կարեցէք, որովհե-

ամեւ հիմանկառչելէ հիմա՞զ գետ և յաւ խուսանու հիմանց պիտի ըլլաման Փաշան առեղբ առաւա , Մէմէսանիկները արդ հանոյքին զրկուեցան , ազ ջովիներն ալ այն քազաքակրթութենէն զերծ մնացին , արագինան սիալ կողմէն սկսած էր :

Այսօր Տաճկառասանի մէջ եղած երեւոյթը ուրիշ բան չ'է : բայց եթէ սիալ կողմէն սկսի է : Պետք է գուշիք փոխել զիխորհը փոխելէ առաջ : Անոնց եւրոպացիներու նմանեցն , քազաքակը թաւուրու փոփոք անին , ալ առելի ասիկա Արևուտուրի մէջ ըեզնեներով զանուզ ապաշները խարեւու միջոց կը կործէն : Քազազակրթութենան համար ինչ անարդ անք , մարդկաթեան համար ինչ հեղինակք . . . .

Կախառանները մէկ կազմէն զարծի զյայ են , մտաւորականները , իմ քազիները բանուցու մէջ չուանի ազանուոյիքի ասիկը իրեւոց զազափաթեներուն համ ար հային կուտան : Վաճառ ախաններ , Հարուստներ յրաւեսի ամ բառանառնեմք քատարաններու ասիւն կը զոգուն ոչ յուսինիդ շափոց զրեք որ քազաքակրթութիք կը ըստեւ :

Այսօր Պոլոյ և զաւաններու մէջ , իրենց ազաննամ՝ և շարշարելով երկրեն վախցուցած և զավուոյզներու ինչ յերը անուրզի պրակեցն՝ սրբերու , այրիներու իրաւունքները կը յափշառեւին , իւ հայութին Բանապետութիւն և սորոսի կը տիրէ երկրին մէկ ծայրէն միաց , արիւն կը կաթին այն ձեռքերէն , որ շափոցարավ պիսի բարեւեն :

Անզամ մը Բատրու մը կը զիտէի : Բեժին զյայ 12 հաս կազիններ բնուին , և ուզանի մը շարջը մէկիկ . մէկիկ աթոռներու զյայ համացացին : Անոնք մարդու պէս հազուած էին , ձեռքերին պատառքազ բանած և զանակ՝ կերպարու ուստերու սկսան , յաւիր մը հաս կազիի ալ պատառքի պէս հազուած կը ծառային : Աթենան ալ պայը աթոռներուն կազուած էին որ չի վախցին , և մարդ մը խարազանը ձեռքը կեցած էր :

Այս տառն համայստի շաբաթ ըլլալով՝ զանէն քանի մը հաս արդի ձեռքեր հազած , և ուրիշ այլանզակ հազաւաններով զբանին զանակներ կախած մարդիկ ներս մտան : Կազինները առնոք տեսածնած պէս , առնելիյ ձերին արհակերուի վախտան , աթոռներն ալ իրեն ետեսէն քաշիռութիւն : Ամէն բան տան ու զյայ եզաւ , ո՛չ խարազան , ոչ չուած զպուա ըրտա : Առաջին վախչազները՝ կարսոն կազիններն էին . յօրեւոց ձեռքերին ամ աններու մէկդի ներեւով :

Թող խարազանը ձեռքը պատահ Առաքաթաթա թէժալը : Բայ կազէ , կաշկանզէ Պատուամուցին . Զանկը յօրիցին , իր Անդամիկներ քազաքակրթութենը կը լլացներու , զանոնք վարժեցներու համար : Երբ պղտիկ վափախաթիւն մը , վագր շարժում մը ըլլայ , այն

վայրկեանին բոլորը պիտի վախչին, աթառները և եղանակը տակն ու զբայ ընելով, ամաները և շուանը կառքելով:

Բայց աւրիշ կետ մըն ու կոյ: Եւրոպական հազարառը միայն գլխարկը չ'է, կազի նաև կազիկ: Գանձմարն, շաղիկ, ուիք, գոզկապանը՝ սեպենք թէ միջնաւարենք զյիարի զանելու յանդին, մշրիշ պիտի բերեն միւս բոլորը... զերը շափառ տակը շարլար, մէջքը գտուի ուղիւ բարիկ կամ անզական կաչիկ (փառագլ):

Ի՞նչ զեղեցիկ տեսարան պիտի ըլլայ Անրատիոյ կամ Դըրչէնիրի քաղաքներան և զիւզերան մէջ, ի՞նչ ծիծազելի երեւոյթներ պիտի պարզաւին Անատոլայի վայրենի յանձնառան մէջ: մեզ որ մէնք հան չ'ենք, և չ'ենք կրնար վայելել առ զանձլար տեսարանները և ներկայացանձները:

Երբ Անդրիացի միսինարեները առաջին անգամ Սանտուիչ կողին կ'երթան, կը անսենեն որ ճազովուրոցը բարորավին մ'երկ են, Ազատային զիմանիզ եկեղեցի կու զան: Երիկ, կին, ուզայ, աղջիկ: Միսինարեները Անդրիա կը զբնի, որ հազարու զրկեն, 20 անտակ հազարա կուզայ: Միսինարեները այս հազարառը ժազովուրոց զինին կու տան, որ իրենց մէջը բաժնեն, և հազարա եկեղեցի զան: Անենք որ արգարութիւնով բաժնենազ ամէն մէկան մ'յօթէկ կուր բան կուտան: Հետեւեալ կիրակի երբ ժազովուրոցը եկեղեցի կուզան հազարա սպաւած, մէկան զրախոց զիմանիզ մէլ, և աւրիշին սինէն, բոլոր մարմինը մ'երկ, անոր մէկ զիմանիզ բանին ինկերէ: միւսը բանեն մը հազար հազար է, միւսը զայդ մը կաչիկ հազար է: մէկը գանձմարն մը միայն հազար է, միւսը զայդ մը կաչիկ հազար է և ոչ անելի, կին մը երիկ մարզու մը զյեւար հազար, մարզ մը կներան մը ըլլազգեստը զբան անցուցան և այսպէս կը ներկայանան:

Պատուիլին կը շուարի և կը հրամայի որ հազարաներին հանեն, և իրենց զիմանի մեռով և ուզամնեան ոչու զան եկեղեցի:

Արդա՛՛ կ'ուզելի Անատոլայի զիմանիւրկաւոր մարզիկները տեսնել: բոյց ո՛չ մատէն այլ հեռուսէն:

Ժամանակին հայ պատրիարքներին մէկը թիւքք նախարարի մը ուսւնէր կը զանների Անատոլայի նազում և կրտսերան յարի կը զառնայ: Նախարարը կը պիտէ թէ կրթութիւնը հական է, և բաւական է, պատրիարքը առոր հակառակը կը վասառէ, և ազումը կարեւոր էն, կ'ըսէ:

Նախարարը կը հրամայէ որ իր կառուն ներս բերեն հասանակ կուզայ թաթերան զրայ ավանէ մը բանած՝ և զրան սուրբնի զաւացներ հերթերան կը հրամացնէ: Նախարարը յաղթական անով սահմա կրթութիւնը ծագումին յաղթեր էն, կ'ըսէ:

Պատրիարքը պարտուած տան կ'երթայ, հետեւեալ որ զըր-

պահը տուփի մը մէջ ազն մակ մը պահելով կուգայ ։ Նախարարի հրա-  
մանին վրայ կատան նորէն երկու սովորութ վրայ քաղելով սուրբ  
կը բերէ : Պատրիարքը կամացուկ մը մուկը մէջանդ կը թուռ .  
կատան մուկը ակնենքուն պէս՝ ափսէն սուրբի զաւաթներով մէկ  
կազմ նետերով մուկին ետեւէն կ'իյնայ :

Պատրիարքը կ'ըսէ՝ սևա՛ ծաղումը որ կը յաղթէ :

Կրթէ՞ ո՞վ նախարար, քայլ մի մուկուր որ ծաղումը չի  
կարուեցիր, և զարերով վարժամթիւնը մէկ օրէն միւսը չ'եւ կրնար  
գումարէ : Օր մը չէ որ մը կը նետէ ափսէն ալ թանկացին զաւաթ-  
ներին ալ :

Վիճենայի մէջ կին մը տեսայ, որ պպարի կուռքի մը վրայ  
կաթ և պուռզ լեցուցած փառացները կը ծախէր : Կոռքին առջեւը  
խուսար շան մը յեռած էր . յիշն ալ մէկ կողմէն քաշերով վազող  
փառաց կ'երթային : Ինքը առեւսուր ըրած պահուն շանը կը պպարի :

Այս չան կրթութեան հիմանալով կեցած կը գիտէի, երբ քո-  
վէն ուրիշ շան մը անցաւ, և ուշի ուրազ կուռքին, և կուռքի չու-  
նը նայեցաւ : Եւ կարծես մէկերնին սա պէս խօսակցամթիւնը մը  
ուեզի ունեցաւ :

Կուռքի շանը .— ՈՒՇՆԵԼ կայ, յիշո՞ւ մէկը կաթին այսպէս նա-  
յեցար :

Միւս շանը .— ՈՒՇՆԵԼ, կառինի և նիշային զինը հասկեալ  
կ'ուզէին :

Շնէլամթիյի զինը հա՞ . . . քեզի դալին խառնութք . պուշ կը մո-  
րուած, ականջը առիսու շան . . . քեզի հիմա նիշամթին կը սոր-  
գեցնեմ մէկը կաթը կը ծաղքեն հա՞ :

Այս խօսակցամթիւնը կարէի փախաւցաւ : Ծաները իրարու-  
թ վրայ ցատքելով իրար կը խանէին, կը հայեին : Կոռքը զարձաւ,  
կաթը թափեցաւ, պառազները իրարու խառնուեցան : Կոռքին ակ-  
բը եղող կինը եկաւ, մէկ կողմէն շանը կը քաշէր :

Շնէլամթի այլազիւ ունիթը ունիթն ականջ մի՛ կայսեր, կ'ը-  
սէր, միւս կողմէն պառազները ժաղգելու կ'աշխատէր :

# ՅՈՒՆԻ ՆԱԽԱԲՈՒԺԻՇԻ

ՆԵՐԱՅԱԿԱՆ

ՅԱԿԱՆՔԱՐԱՆ

(ԱՐԴՅՈՒՆ ԿՐՈՆԱՐ)

(Յ. Յ. ՆԱՐԱՐԵՎԱՆԻ)

ԲՐԱ

ԼՅ

1.	Համբուրգատոր երիտասարդը	11
2.	Մեծն Աղէցանզը և Դիոքինէն	12
3.	Ամուռական առվորսթիւններ	13
4.	Երեք ճամբորգները	15
5.	Արքեցող կրօհապեալ	17
6.	Մազրածուները	17
7.	Արխմեան Հայրիկ և գերառանը	18
8.	Կոչո վարժապեալ	18
9.	Եիծաղ	20
10.	Ռակեայ խաչը	21
11.	Կարկանդակ ու տաղը	22
12.	Երկու ճամբորգները	22
13.	Մարտչի առփրիւը	23
14.	Փոքրաւոր Դափթը	24
15.	Ենգուիցներ	24
16.	Կրօհամոլ Շահնշահը	25
17.	Բահապետ Գարաչին	26
18.	Ջանելու	27
19.	Թիւրք Սուլթանը	28
20.	Կառապարծի մը վարձատրուիլը	29
21.	Անպատիւ հարուստը	31
22.	Դուքու վաշչա	32
23.	Երջանառարաներուն կատակը	33
24.	Ռիակալ ուստինողը	36
25.	Եղիպատացի հաւաբայնը	37
26.	Թիւրք Խոր վեհան	38
27.	Վախցող զայլը	39
28.	Թիւրք զիւզացին	40
29.	Կիւրինցի Հայք	41
30.	Տոքթոր Եիթիլ	42
31.	Հայերէն զզիւցողը	44
32.	Ացազազը խամիլ տաւոզ հիւրը	45
33.	Հեռակիւ ուռոց ուտողը	46
34.	Թիւրքը Խախտառ հրեան	46

35.	Հրավարտակով արտօնութեած կառումն	47
36.	Ճարպիկ զողը	47
37.	Դրախտի ճամբան	48
38.	Ոչխարիներու հաշիւը	49
39.	Կրտսեամոլութիւննը	49
40.	Դանձելի գրամը	50
41.	Համբուրուսող Մահամմէտոց	51
42.	Զատկին զալը զիտանալ	51
43.	Գայլերէն բզքտուսող ուխտաբները	52
44.	Խճիլի Զավուչ	53
45.	Յազմանաքարը ազտուսող թուչուննը	54
46.	Ակուոյ պահող զարգագիւտը	54
47.	Հոգենաչ	54
48.	Ազուակին քասուոր զրուխուը	55
49.	Աւստա կէլ սկէրի	55
50.	Պատուելիի մը ազաթքը	56
51.	Կորի մուրացկանին քարը	56
52.	Օզեմուի մը հետապնդուիլը	57
53.	Համբուրդուղ հարսուսաթիւն մը	57
54.	Ամերիկացի քարոզիւը	58
55.	Երկու էլերը	59
56.	Շան զերեզմաննը	59
57.	Հովինին նաւէրը թիւրք զատաւորի	60
58.	Անուարկելաւ ամուսիննը	61
59.	Համբուկ սափրիւը	63
60.	Այնթազցի թիւրք առաջանին	64
61.	Մոզիկ Առաքելը	65
62.	Հիւանդ կինը	67
63.	Ֆանուզցի Հանկաննց վարգավառը	67
64.	Աւխտաւոր Զէյթունցին	68
65.	Կանչացի թիւրքը և իւեւ եւէիրը	69
66.	Փեսոյ Դազուրը	70
67.	Մարկոս զարժան	70
68.	Քիւնցի կառապաներուն զատավարութիւննը	71
69.	Քազաքէն հեռացող հայ վահուականնը	72
70.	Քառիւահասէն կողոպտուողը	72
71.	Իոկանուցի Գէորգ վարժապետը	74
72.	Հաղարին կէուզ վեց հարիւր է	75
73.	Զէյթունցիի մը բարիի հաւկիթ զնեկւը	76
74.	Զէյթունցիի մը խոսանվահանքը	78

75.	Թարողելու առեն լամազանցող վարդապետը	78
76.	Դժոխքին եկած և հու զատող Ահմետը	79
77.	Փոքրաւորի մը խօսակցութիւնը	80
78.	Պետրոսին զսքանէլը	81
79.	Ուշիմ հետարկառ մը	82
80.	Պատուին զեղագառառուր	83
81.	Լեզուս կարճ է	84
82.	Ուրիշը ծաղրողը	84
83.	Տկար սասմոցուր	84
84.	Աւանցի մը մատը	85
85.	Կարկանդակը	85
86.	Անմիտ ծառ ան	86
87.	Եկեղեցւոյ մը հրովարանիը	86
88.	Տէլլէկեան եզրայիներուն սեր ուստիը	87
89.	Անտեղի մարդասարանութիւնը	88
90.	Հրեայի մը խորամանկութիւնը	88
91.	Պիզմարք և նոր չրչահաւորու բժիշկը	89
92.	Վիրաբորքը	89
93.	Խոսովիազան մարզը	89
94.	Վարժապետին զանակը	90
95.	Վարժապետին փռեցաւը	90
96.	Գող կեսչ մը վախր	91
97.	Եղբայրին զլուխը հետոց թող առնի	91
98.	Եօթը կովերու ոպառանին	91
99.	Դժուարահան ամուսնուցող մը	92
100.	Գիւնջը	92
101.	Գողին լացը	92
102.	Մարտցի մը իր կինը ձիւնն զետը կը նետէ	92
103.	Շատակերութեան գործանինը	93
104.	Երեսակայտկան հիւնեզը	94
105.	Արարերէն զիացազը	94
106.	Պոյական թիւրքերէն	95
107.	Արգար գոտասառան	95
108.	Անթէ շնառով չ'հազարէ	96
109.	Գրացեան ու կիները	96
110.	Վարին զեր ցառցել	96
111.	Երեսան տարեկան կինը	97
112.	Նորելուկ զեղազիր մը	97
113.	Շնորհակալութեան պարուք	98
114.	Թրքական զատարանի արգար զնիոց	98

115.	Մարդ մը իր կինը խռովը կը նեռէ	99
116.	Ազգաւաց սեսունկը	99
117.	Ճարպիկ պատասխան մը	99
118.	Ի՞նչ ցանես նոյնը կը հեմես	100
119.	Կէս որիսրդ կէս որիկին	100
120.	Լուս սովորունիկ մը	101
121.	Երջանկութեան շաղիկը	101
122.	Ռեարաձեւութիւնը շանցնիս	101
123.	Պարծենեկոս սափրիւը	102
124.	Ճարպիկ հրեան	102
125.	Աննզը խենդին քեզուէն կը հասկեայ	103
126.	Սարկուադին քիթը	104
127.	Երկին քը կին ւկայ	105
128.	Կծեի հարուստը	105
129.	Գլասիրա կուսակայը	105
130.	Առանց փառչի վարդ	105
131.	Ազգածը խռովը չուզածը կը լուէ	106
132.	Գլուխոց չարժէ	106
133.	Տան գուռը գեղազիր	106
134.	Իրանուացին և հրեան	107
135.	Թորոս օղլու	107
136.	Կեանքի ազահովազրու մը	108
137.	Ազիտրիազրութեան գանց	108
138.	«Դա աք պահիր ալ կուսաք»	109
139.	Նոյ այզի տնկեց	110
140.	Ամէն բան	110
141.	Գլուխոց կը կորէ	110
142.	Շժիշիներու կեանքէն	111
143.	Խոստինապահ մարզը	111
144.	Յազնած վահուանիւնը	112
145.	Վահուանիւնը և բեռնակիրը	112
146.	Դեզահատերը	113
147.	Որդրամու վարդապետը	113
148.	Կարգու չզիտցող աիրացուն	114
149.	Պատարազիւ քահանան	115
150.	Ազանիկ լուսնեցող բժիշկը	115
151.	Քիւրաբ մը քարիւթիւնը	115
152.	Մեափառ կինը	117
153.	Խորածանին թէ Մուհամմէդէս	117
154.	Օզը ցուբու է	117

155.	Տեքտուրցու. Պատթառուց	118
156.	Անգող Դաւիթը և առբութին կորուսոց	119
157.	Անգող Դաւիթ և կորեկին հունիքին վճացումը	120
158.	Տաժպարագեան Յակոբը	122
159.	ՈՊալան խածեէ քիթզո	122
160.	Ֆրանսա Երկրաշափութիւն ուսունողը	123
161.	Դաժբանի մը արձանագրութիւննը	124
162.	Փարբզի ուսանողը	124
163.	Տեքտուրցու. Վարժապետը	125
164.	Խախան սկեսուրը	126
165.	ՇՈՒ բայթ խօսող Աարքեզզին	126
166.	Այնթազզի Նազարը	128
167.	Անգլիերէն չզիսցող առենախոսը	129
168.	Հառկիթ ածոզ հայը	130
169.	Մեզը զնոզ հայ տիկինը	131
170.	Առանկ զնոզ հայ կինը	131
171.	Արդանակով յազցող ուսուցիչը	132
172.	Նազարատակին ջուրին ջուրը	133
173.	Հրաժարող հազարժառեթիւնը	134
174.	Մտախոս գերձակը	134
175.	Շարժավարը	135
176.	Երբ ո՛չ ոք կը գիտէ զիրենք	135
177.	Մարտափազզու. գրաշակը	135
178.	Ազամը բ՛նէ կերու	136
179.	Պատուելիի մը մեզը ուսելը	137
180.	Պատուելիին	138
181.	Երկարժորաւք այժին համար յաց	140
182.	Ինիկին կը վախցուի . . .	140
183.	Իւրագ զոլցող վարդապետը	142
184.	Մեծուոզ հիւրերը	143
185.	Մանիկակազոյն ներկուող վարդապետը	144
186.	Ազան հիւրենիկալը	144
187.	Ինքնազով որսորդը	145
188.	Երկու զինուոր ընկերներ	145
189.	Դազուներուն ազատամբութիւննը	146
190.	Մարաշ Կորեկ Ջեյթունցին	147
191.	Դէշ սովորութիւններ	148
192.	Ինչի գրամը	149
193.	Երկու օղեմոյ յեւնակիբներ	150
194.	Հրեայ վահառականը և բեռնակիրը	150

195.	<i>Դեղձանիկը</i>	151
196.	<i>Մակրաստ փիլիսոփային կիճը</i>	151
197.	<i>Պատուելի Պազոս Գալֆան</i>	152
198.	<i>Ռազիմ բայց անորոշած որան ուսանողը</i>	154
199.	<i>Կրներան շատախոսութիւնը</i>	154
200.	<i>Տարածեցի Հաճի Մաեղ (Մաշեղ) ազան</i>	155
201.	<i>Բարողող վարդապետը</i>	160
202.	<i>Երեք առանողիներան նուչ ուսանը</i>	162
203.	<i>Իրենց կռնակից թիւեր փակցուած հաւերը</i>	163
204.	<i>Հեղիսհաւ զազցող ուսանողները</i>	165
205.	<i>Լուսացքի խորին մէջ լոգցող ուսանողը</i>	166
206.	<i>Քողաքը նորեկ քիւրոց</i>	167
207.	<i>Պատերազմը</i>	168
208.	<i>Ռումանացի ոպայի մը սխակալութիւնը</i>	170
209.	<i>Հիւր եկող զալ մը</i>	170
210.	<i>Պաղարիւն Անդրեացին</i>	170
211.	<i>Անհանգուսացազ տիկիններ</i>	171
212.	<i>Ժպիս</i>	171
213.	<i>Թէսապցի պատուիլին</i>	172
214.	<i>Պասիկ արարողութիւներ</i>	173
215.	<i>Հարս զացազ օրիսրզը</i>	174
216.	<i>Նոր փեսին հրուշակ նուէրը</i>	174
217.	<i>Պրուիր հաւեկիթներ կառրուաց ազան</i>	175
218.	<i>Գէր մարզու մը ծուրակին հարուածուիւն</i>	177
219.	<i>Մշեռուզ աւենաց մարզը</i>	177
220.	<i>Դէղապետին ազան</i>	178
221.	<i>Գիւղացին</i>	179
222.	<i>Արդրամալ աերակը</i>	180
223.	<i>Լուր կարգացողը</i>	181
224.	<i>Տղէտ վարդապետին զամբանկանը</i>	182
225.	<i>Զանձրացողները</i>	183
226.	<i>Ճաւարանի մը ձրի սպարը</i>	184
227.	<i>Հայիսուզ թիւրքը</i>	185
228.	<i>Հայեարազ աերակը</i>	185
229.	<i>Թիւրք հնակարկատը</i>	186
230.	<i>Դեղաղող ործին ցուցառախոսուկը</i>	187
231.	<i>Երես ակնացաւոր երիսասարգներ</i>	188
232.	<i>Մասային հիւանդները</i>	188
233.	<i>Մազանկարիչ Յայհանենէս Այվազովին</i>	189
234.	<i>Կռառողները</i>	193

235.	Հիմքից և կէորինել	194
236.	Արենը սկիբ ընտառ	195
237.	Ազգաւ և ողջու ժարդը	196
238.	Մահապըր	197
239.	Դու՛մ աէրաէր եւ	197
240.	Անժիս հիւանդը	198
241.	Մուտ կոյրը	199
242.	Մեապործ առեւորականը	200
243.	Երեսուն գոհեկանի ազգան (ուսլոթու)	200
244.	Կէժիք մը պատրուակը	201
245.	Փրախէսթ — Փրախէսթութ	201
246.	Դրամ հանող պատաշին	202
247.	Զուկ զնող ժարդը	202
248.	Հրեային տակոսը	203
249.	Նարեկը և երախային աթոռը	203
250.	Դիացածը աւելի կ'արժէ քան ըրածը	203
251.	Առուած և ժարդարէն	204
252.	Եւշ Գանիքայի զատաւոր կ'ըլլայ	204
253.	Դուք ի՞նչ անոնկ խենզեր եք	207
254.	Մութ զիշերին թիւրքեցէն չի խառնիր	207
255.	Կնքահայթը	207
256.	Դերձակին աշակերտը	208
257.	Երեք կոյր ժույցեկաները	209
258.	Աորթ ժօր սէրը	210
259.	Արքեցազ Այթապղիները	211
260.	Մահակի մը հնարամութիւնը	212
261.	«Ո՞վ բոլոր ծարաւներ յուրերուն եկէ ք»	212
262.	«Թայէ» և քէէ»	213
263.	Կենզակիներուն նմանող ժանդեր	213
264.	Երկու աւազակեր	214
265.	Բաշարանը սպասող ժարդը	215
266.	Ցորացիր հայը	216
267.	Հաներակը	218
268.	Զլառած ոռամ մը	218
269.	Միսիսնարի մը հոգածութիւնը իր կեալ	220
270.	Կաթուիկ եղող հրեան	221
271.	Լաւ Յովհաննէնը (Խոնո Պոնդ)	222
272.	Հրեայ հաօքիսը	223
273.	Հզարաւ և ժայեռանիզ հոճան	223
274.	Հրաշալի նոմնիստափը	225

275.	Ճարպիկ ճամբարզը	225
276.	Խոսք մ'ը ստախոսներ	226
277.	Առասահեռն մուրացիկը	226
278.	Յանիկ եւ տաճկերէն յեւ գիտեր	226
279.	Աժէն բանի մէջ հաւասարմաթիւնը	227
280.	Երեք կրտսեղեաներան ոեր ուտելը	227
281.	Պատու Աժերիշաւին	228
282.	Արտարուող երիտասարչը	229
283.	Աժերիկոցի զինուորը	229
284.	Մերուկը	230
285.	Մակուեփի Յակորը	230
286.	Ըստանեկան ցաւեր	231
287.	Ջուարթարանութիւններ	233
288.	Մառյին հիւանդը	235
289.	Անանդի առաջարկի մ'ը	236
290.	Մարտացիւների մ'ը անէծքը	237
291.	Ազքառ մ'ը՝ ազգառի մ'ը ուզեցոյց	237
292.	Ազմիոց ազքառը	238
293.	Ջրասպիս Գոզոն ազլու	239
294.	Միջոց կրորի (քենիթէ) ինդիրը	240
295.	Մամոց ձևակեղ պատրաստողը	240
296.	Հետապնդուոց դայըս	241
297.	Անեկիուոց վորձութիւնը	242
298.	Անօրունեն ոպուտերը	243
299.	Անզեզը յորցոն ոչխարը	243
300.	Ենթագարան նայ զինուորը	244
301.	Ջէթթանցիներան զինուորանութիւնը	245
302.	Թիւրքի մ'ը հարցումը	246
303.	Մէջ ումազով առք ուռք իւմազը	247
304.	Պատրաստարանութիւններ	248
305.	Նախապաշտուածերը	254
306.	Անեղ կարծուող երիտասարչը	256
307.	Արհեստաւորը չի խարուիր երբեք	257
308.	Հիւանդ բարեկամը այցելող խոռո՛	259
309.	Անզիներէն սորզիրէ հրաժարելուն պատճառը	260
310.	Ազաւոր հայունին	261
311.	Գեղանին	263
312.	Տարօրինակ հրաման մ'ը	264
313.	Փոքր պատմածածքներ	265
314.	Ենթացի գոյրացականը	269

315.	Առաջային ճամբարգութիւնն մը	270
316.	Երկու դողերը	272
317.	Տիտառթեան զբուացներ	272
318.	Միայ մարդ արքինց այսու են	273
319.	Պարտապահներ	274
320.	Հռուկ բանք	275

## Շ Ա Ի Ւ Ե Լ Ռ Ի Ռ Ա Մ

1.	Առաջին փորձառաւութիւնն	279
2.	Առաջակացնեաց	287
3.	Բնշանք որուառուեցայ	291
4.	Մեծ օպայթումը	295
5.	Ամերիկայի մէջ բաշխուիւն նորութիւններ	298
6.	Անսարչային վախճառաւու	302
7.	Դէպի Ամերիկա	307
8.	Բարեբախտաբար երազ էր	311
9.	Միայ կողմէն	316

## Գ Ր Ի Գ Ա Ծ Ե Ը Ը Ը

Եջ Տող Այսու	Եիսակ	Եջ Տող Այսու	Եիսակ
8 17 հնանեցի	հնանեցի	176 92 կրնակին	կրնակին
14 28 բիշ մ'անեցի	բիշ մ'անեցի	180 3 կիրարի	կիրարի
15 28 բիշ ու երի	բիշ մ'աների	185 5 ներկայածոյ	ներկայածոյ
16 17 կոսու	կոսու	190 36 բիսէն	բիսէն
21 32 աշխարհիկ	աշխարհիկ	200 8 կոյր	Կոյր
39 16 լցացած	լցացած	200 4 սիստանի	սիստանի
44 36 1850 անգին	1850 անգին	200 10 կը ճանցիէ	կը ճանցիէ
45 4 ապրուական	ապրուական	228 35 թաւազոր	Թաւազոր
46 9 յինուական	յինուական	234 15 կը ճանցիէ	կը ճանցիէ
52 15 ի ճանչոյ	ի ճանչոյ	238 28 ճաղքիս	Ճաղքիս
53 30 կիցնել	կիցնել	256 8 ապրոց	ապրոց
78 31 արնած աէր	արնածոյ աէր	256 19 բայցաւկուած	բայցաւկուած
108 23 զրաւել	զրաւել	260 2 թոյ	Թոյ
140 1 վարքին	վարքին	264 17 սնունց	սնունց
141 4 շնորքին	շնորքին	264 18 մարմինց	մարմինց
142 12 զաքած	զաքած	266 10 թարսերով	Թարսերով
156 39 կը բաշէ	կը բաշէ	268 33 խոսուի	Խոսուի
159 13 զուռ	զուռ	282 20 պնինը	պնինը
163 33 միբազաւթիւն միբազութիւն	միբազութիւն	283 20 ճամբար	ճամբար
165 9 կը պողթեցեր	կը պողթեցեր	285 22 սնկակին	սնկակին

—  
—  
—





*Lmjhslmljhi wifisjuy brlylrrp*

1. — ԼՐԻՑՈՅՑ ՇԱՀԻՆԴՅԵՆ, Հաղելոյ Քարոզներ:
  2. — ԱՒԱԽՏԱՎԿԻԳԵՐ ԵՒ ԽՎԱԼՎԵՐ, Ա. ԵՒ. Բ. Համբար:
  3. — ԺՈՂՈՎՐԴԻԱՆԻՐ, ԱՐԱՄԵՆԵՐ, Ա.Ա.ՅՈՒԹԵՎԵՐՆԵՐ, ԽՐԱՏՍԱԿԱՆՆԵՐ  
ԵՒ ՕԴԱԿՈՒՐ ԱՍՏԻՎԱԿԱՆՆԵՐ:
  4. — ՄԱՆԿԱԿԱՐՏԵՐԻ ԱՐՏԱՎԱՐԱՐԻՔԻՆԵՐԻ ԵՒ ՏՐԱՄԱԿՈՒՐԻՔԻՆԵՐԻ:
  5. — ԽԵՏԱԿԱՆԵՐԱՎՐՈՒԹԻՒՆ, ՋՈՒՅԵՐՈՒ.

四

*Qm̥urāwījhsilerni qhrfhiū qhūp*

Արքանանի և Առաջին համար 5 Արքանանեան նույն  
Առաջանանի համար 2 Տարտ  
» » 15 Երկին

1


**ՀԱՅԻ ԱՆԴԻ ՀԱՄԱՐԾԻ**

Haroutune S. Nashalian


c/o Mr. George K. Parseghian

**Hamidié Souk el Nasri, No. 6-8**

## DAMAS-Syrie.



(8<sub>2</sub>)



8n.

